

Ltin
1971

Անշաղ հայոց

ՉԵՐ ՀԱՐԴԵԼՈՅ

ԱՐ ԱՒՆԻ ՉԵՐԻ ՄԵՍԱԽԵՆԸ

ԱՐ ԱՇԻ ՄԵՍԱԽԵՆԸ

Հաւատումն առարկութեանց հրեից և կամաձայնութիւն աւելաբանցոց :

ԵՐԿՐՈՐԴ ՄԵՍԱԽԵՆԸ

Քրիստոնեական վարդապետութիւն սահմերեն :

ԵՐՐՈՐԴ ՄԵՍԱԽԵՆԸ

Հաւատումն Հքնացագոյն դպաւմութեանց եկեղեցուկանց թուրքի բանի .

ԵՐԵՄԵՆ, Ի ԵՎԻՔ ՊԵՏՐՈՎՔ ԿԱՍՏԱԴՐԱՎՈՒՑ
ՄՐ ԵՎ ԵՐԵՄԵՆ ՊԵՏՐՈՎՔ ՄԵՐԱ ԵՐԱՎԵՐԱՐ

ՏՊԵՐՄԱՆ,



Ի ՀԵՅՐԵՆԻ ՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՄԱՍԹԵԱՆԻ

Ա.Հ.Ա.Ա.Ի ԵՎ ԱՍՏՈՎԱ-ՀԵՏԻՐ ԿԱԹՈՒՐ. ԿՈՎՈՒ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԵԿ Ի ՊԱՏՐԻ ԱՐՔՈՒԹԵԱՆ ՄԵՐՈՅ ԵՐԱՒՄԱՆՔՄ

Տ. ՅՈՒՆԵՆՈՒ Վ. ԵԿԱՄՓԱՌ ԱՐՔԵՊԻ-ՍԿՈՎՈՒՄ

ԵԿ Ի ՊԱՏՐԻ ԱՐՔՈՒԹԵԱՆ ԿԱՍՏԱԴՐԱՎՈՒՑ

Տ. ԳԵՂՋԻ-ԱՅ ՄԵՐԱՅՆ ԱՐՔԵՊԻ-ՍԿՈՎՈՒՄ

Ի ԴԱԼԵՐ Կ. ՊՈԼՈՅՑ

Ի ՏՊԵՐՄԱՆ ՑՈՎ. ՀԱՆՈՒ ՄԻՏՀԱՆՏՈՒՆԵԱՆ

- 1859 -



29. 973

~~1781~~

4971-60

Վաղէն օէն հոգեռոր կոչուած օգտու
 իսր զիբըը իւր սրբազան հեղինակին ա
 նունովը ազգիս ընդունելի և ծանուցեալ
 ըլլալուն տարակոյս չիսյ. և զի այս զիբըը՝
 ժամանակէ մը ՚ի վեր բոլորովին ազառած
 ըլլալով՝ խնդրովներն ալ շատ էին, Վար-
 նապատիւ սրբազան Պատրիարքի հրամա-
 նագրով և Հոգեռոր ժողովոյ հաւանու-
 թեամբն ալ առաջին մասին տաճկերէն
 բառերը միայն հայերէնի փոխուելով՝ այս
 անդամնոր տաղագրեցաւ նոյնութեամբ,
 և քանի մը աւել համառօտ ծանօթու-
 թիւններ աւելցրնելով՝ հեղինակին մէկ
 քանի տաճկերէն ոտանաւորներն ալ ծա-
 նօթութեան կարգը գրուեցան. ընթեր-
 ցողը ներողամիտ պիտի ըլլան անշուշո՞
 սրբազան հեղինակին յառաջաբանութեան
 մէջ գրածին նոյելով՝ որ ինքն ալ ակամայ
 այն տաճկերէն բառերը գործածեր է
 հայերէնին մէջ, իսկ մեացեալ երկրորդ և
 երրորդ մասերը նոյնպէս տաճկերէն թող-
 ուած են հեղինակին զիտաւորութեամբ
 համեմատ :



ԱՐԵՎՈՅԻ ՑՈՒՄՆ

ԱՐ ԱՍՏՈՒԱՃԱԾԻ ԸՆԹԵՐՑՈՂԱՆ

Ու առաջ ոպատճառի կոչեցոց զջիբառ զայս՝ ԶԵՆ ՀԵՐԳԵԿՈՐ ։ զի աշխարհն այս՝ մարտկոց և կրթարանն է ընտրելոց ։ Եւ ըստ երանելոցն Յօ Շոյ՝ և Պատերազմի կեամեր մարդոց ՚ի վերայ երկրի ։ Եւ ըստ մեծին Պօ Շոյի՝ ու Ու և մեղ մարտ ընդ մարմեց և ընդ արեան՝ այլ ընդ իշխանութիւնն և քնդ ոգեառավթիւնն ։ ընդ աշխարհակալը խռարփին՝ ընդ այսու չառաջնութեան որ ՚ի ներքոց երկրից ։

Եւ զեն զինու պատճեան մանեկանց Էկեղեցոց ոչ և մարմեան որ ։ այլ հո գեեւոր ։ որով քակին խարդախութիւնն զիւաց և սիրական պաշտօնելից նորա ։ ընդ գեմ առաւած անպաշտութեան արացոց ազդին Հրեից ։ Ուր մինչ հրաբուրոր սիրով խնդ ըրին ՚ի ներքոց սուսերաց զԱՄերայն Քրիստու ։ ՚ի գալիք նորա տաեցին զնու ։ որքան և նորա սիրեին ։ Բայց զին մոր անարդիցին շնորհքն ։ նա եղեւ գլուխ անկեան երկուց որմաց ։ Հրեից և հեթանոսոց միութեան ըստ հաւասար ։

Եւ մարտութիւն նորա ոռ այն կրյանայր ։ զի գոր ոռը զիրք զիրք զառտուածային քառաց նորա խօսքն ։ նորա զայն ըստ մարմեց կարծելով ։ Դադ քառտորն էր իւն ըստ մարմեց և զիկիս չարչարանց նորա անարդ համարցան ։ զի մարմեան որք իւն և ըստ մարմեց ձեւաց ցանեին զառենայն կարծիք իւրեանց ՚ի վերայ Ակամիային ։ Եւ կոմը զամասագուշակութիւնն զերկորդ զ ալուսենէն ։ կարծեցին զառապին զ ալուսենէն ։ Եւ ոչ կամեցան ՚ի գործոց նորա որանշելոց ։ զզարծողն ճամաշել ։ իրը ՚ի ըստացն զորեց ակիցն ։ և կոմը ՚ի ներքութիւնն զնուրն առ բնաւոր ։ վասնորոյ մասցին ՚ի ներքոց սուսերական միութեան ։ զոր քայն ՚ի վերայ երեաց արկեալ ուստի նա նաև նշանակէ ։

ԱՆԴ՝ սասաւաց կերպարանի ՚ի հրեշտակ ըստաց ։ և պաշտօնեաց ք նորա կերպարանի ՚ի կերպարան սասաւած զառշատութեան Արքահաման ըստ նիւթին պարծելով ։ թէ որիիք Արքահաման և իր ։ իրը թէ կամին տաել ։ հուր և մի և ոչ ունին զդործն հրց ։ և թէ արեգակն և մի ։ և ոչ լուսարին ։ Այլ մասաւանց զոր հարցն նորա ։ մարդարեցն սերմանեցին ։ ուստի քեալքն հնձեցին ։ և իրեւ զՅունի գարենարաշն և զեն ազդին հեթանոսաց ։ և նկրեանը մասցին քաղցեալք ։ Այն զօրն առ ինքեանն առնեին ոչ հաւասարացին լուսցի ։ ուստի մասցին ՚ի խռարփ մեղաց ։ և սուսերական սրինաց ՚ի ներքոց սրին ալք ։ Ուստի սուսենալ հոգւուց աչք մարգարն իւրաք ։ ՚ի զիմաց Երկմայի զրե առ նորա ցուս ակիցութեալք մեծաւ ։ ո՛յարձ Ցակոր և ըստ առ հոր զնանն ընդ ծագումն առաջի լուսաց նորա ։ ՚ի առ այլում զիմաս քո ։ և ՚ի զօրուա քո ազգի սասրաւաց ։ Բայց ։ 4. 2.

Առաջարկն ընդ պիտին և պիշտուցում + և զբանական գործառնութեան մասն ու բարեկանութեան վասն ոյր խօսչանիկ ցաննն այլ կամաց կուրացան + զի ըստն եկն յաշխարհ + և միրեցին բնոքեանը զիստ արդն + զի են գործը իւրեանց շարութեան ։ Զանձնին իւրեանց խմաստութեան անեն ին գիւտութեանց արինաց + և ունկան զիւղեն և զմիջնին նուանն ոչ կարացին զանձնականութեանց մի միջնորդ + այլ բառ կասկաց զան ալ զընկորդն բառ կիւղեան զանձնականութեանց այնպէս կարծելով՝ ի բաց ձգեցին + Ասմինքն զի առանուց այն շարութեանուն վրիսաւուք + և զմարմինի իւրեան խօսուգոյն վարուք + և ոչ կարացին ի ներքո թափանցել վայուաց տապահանգին ի հաշարութեան էրկան մանաւայի հացին հրեշտակաց +

Աւստի ըստ որդւոյն չեղեայ քանակացապեամի՝ զնալով զնան և. ի չարեն առ շաբն յառ անեն + մինչեւ եղանեն և առականեն զանառած աշտանչ տուրը զիրու՝ ֆիքքապէս և փիքանիպայտար մեկնով + և զանառած ած այլն եղեալ զըրացն բնականի զրութեան տարով + և ու շիմանթեանք լեալ ըլ նուան կարծելով + և այսու կամելով ընդուր կեմ հաւատոց մայտութեան ։ Զարարժանութեանց զար տառաւ ած ի քառա բեր և. ի փրկութեան նոցա արար սրանելքոր ունենաց + և ի գուր հանձնեա + և զարմանալավին բնութեան ու զոր ծոցն տառած ծոց և կարագանթեան նորա հաւատութեան + և ոչ ամանշն է. երկու շին + ուստի իւրաւ ամբ կրնեն մինչ աներաւարութեան ընդուր գէմ աստուծոց մարտացնչեան +

Ավան քեզ է երանի ամ հաւատաց ալ հոգի + զի զպատաւականն զնին քարշալ ի մարդութեանց դրանցուք զդրաբարն նոցա թեալիր զմբից առ քարշալ զնան միջնուն ճանականի ըստ, զիւղեն նոցա յանձնենեցիր + ի յամեզոց օրինաց զարեն ընկալեալ, զմիթապայն ամանն նոցա քազարիկիր Արաբին լիր անապատ ծարաւի ազգ հեթեանտաց + զի առաք զմաւը ուրախանթեան յազ բերեն փրկութեան + և զարպաւամն նոցա թեալիր յանձնոցին + Յնծա զաւ քարշալ արդ արութեան + զի զպամանապին շարշարանոց ծեծեցեալ ցոր իւնեն + ի շան մարտան մատաց հաւարեցիր + և զարդն այրելի անշեց հրով նոցա յետ գարձաւցիր +

Անօր տականին վարժմէն (ի կրթութեան հոգ և որ պատերազմի ի ձեռն ճշմարտութեան ընդ դէմ ճշմարտութեան հակառակուզ) զազգն հրէ ակրեն + վասնարու զարդութեան հոգ և որ զին ի կիր առ նուալ ընդ դէմ նոցա + ոչ ինքեամբ ի մարտ ընդ նուան մատանի ըստ, և. ի հակառակարանի ընդ նուա յանձնեն կաչելով + ոյլ եթե նորա ընդ դիմանան իցեն + զայս զին ի պատ բառաւ անիցին + և Համ գու յինքեան ի սաբն կրթի իւնով + ծանիցեն զ քեզ սիրեցեալ յաստուծոց + և բացեալ քեզ զգանձն ինքեալ + և զազգին ին նոցա յացեալ + և քեզ բացեալ :

Աւրդ հարկաւոր է քեզ ի հոգեւոր պատերազմի ընդ հրէ ից + համ վահ հանձն հաւատոց + որով պատապարիցեա զմախակուզն քա ընդ դէմ հակառակուզն ճշմարտութեան + և ի վերաց ամենային սառեք զմանչանն հաւատոց + Եւ 11. 6. 46 :

Երիկորդ՝ հարկաւոր է քեզ ունել զաազաւարուն յաւաց + որ զետե զետե ի բարձրագոյն ունեցուն իմացականութեանուն + զի ըստն է զբարձրագունից +

Երրորդ՝ հարկաւոր է քեզ զրահն սիրոյ + որ ի խոցեցմանէ պահպանէ զբեզ + և եթէ խոցեցին ևս + ոչ տաց զգաւլ զրահն յազին էլով կրից +

Չորրորդ՝ հարկաւոր է քեզ կամարական զրահն արգարաւութեան + որով պատիցեա զմեն քա արժութեանուն + ի վիճն ընդ ընդ քեզ կարկառակացն ճշմարտութեան արգարաւութեան +

Հինգ հրորդ՝ հաջկառու է քեզ և ոռնապան ծանկողն արտանից, որ է խօսեած իւն Քրիստոնի, որով իրու զշաթեայ առանցք Զախարիայից ու պատպառաց առանցք հայրամից:

Ա եցեցը բարձր՝ հարիւսուոր և քեզ և գեղարդնե խոնչեմայթեան և ներմոն համանաբար զարդեան ։ զի՞ գեղարդնեամբ ընդ մերժաւուոց և նեմայթ ընդ հեռաւուոց համարդիլու ։

Աթեմիորք՝ հարկաւոր է և առելցն լարեալ ՚ի հին և ՚ի նոր կոտակարանց ։ որ է ըստ լարին կախուղ ։ և բայ վայստին ընդ ունելու բարձրաց միաւորեալ կարծրագոյն ։ Բայց կախուղ բարին զիարեր առելցն ձեկի բրր ըստ կամաց թշոց ։ այսպէս նոր կոտակարանն զօրութեամբ իւրաք ձեկի և ՚ի կոչզն կամաց թշոց հակեցացանեն զինն կոտակարանն ։ յազդելու իւրին զօրաւոր ։ բայց եւ կակզագոյն զիատաւթեան հրեւ ախան աղանդից և վանարց և ՚ի այս զրբկան համաձայնցան ընդ մինն անց հին և նոր կոտակարանն ։ որպէս թէ կոյտ անենահան բարին թնդ որոպատահ հարկաւոր և բայ պարագանեալ ։

իսկ յերկողքը ուժում մտանին շնորհեցան քրիստոնէական վարդապետութիւնը տաճականութագիր + սրբազնութեած յաջքիս մերժում համար այնոցին պահանջել է ուղարկել յաճախորդ են :

Հանկ յերբորդում՝ մասնի՛ տառձեզավաշը թ որդը մանելցան բազակը պատման թիւնչը տասի՛ և անսի՛ - որպէս ով որդ ողբենն ի՛ տեսառական քանան իշխան արց, թէ Երես իրաւու. ի՛ գործնականնուն կրթէ Եղին պատմութէ առաջը: Այսկայն գիտացուցն ասուուած անելը. զի տառձեզավառն ի՛ մի՛ անցամ ընթէ իշխանն՝ սկզբնական բորբոքութէ Երես: բայց ի՛ կրկնի՛ ընթէ իշխանն՝ գիւքանայ. թէ Երես զառկատմէն իրը ի՛ ջազ մասպաց՝ մինչեւ ի՛ մի՛ անցամ թէ ացուցէ իշխան բարձնոյն: Եւ յաս այնուիկէ՝ որքանից և կամի՞ յուսաւ ի՛ նու ոն և շափակուս:

Արդ՝ այլ պիտազնեաց որդիքը առգիւթ իմ հայոց, այլ և զի՞նչ պակաս մնաց ի կողմանէն բնի՛ ձեզ նուիրեցի ։ Ան և զուան ըլքուս մեր իրը թէ կրուսաց վասն ձեր, և յատար ըլքուս սկասար խասի ։ Երկնշնմը զուցէ և այնու լուցեր ։ Խակ ի ձերք կազմանէն ։ Թայ թէ ընդ հաւասար ճշմար տութեան, ընդցեր և զդործու տուապինութեան, որպէս զի երկու թէ օք Առաջիշիք ի բարձութեան երկնից արքայութեան ։ և իրը Երկու քարեաց տախակը օրինաց մուսանցեցիք յերեխին առեւտեաց ։ Եւ իրը Երկու սովեցին զնիքը, զականին ձեր բարքարիշեցիք ի լուզութիւն հաւասար և զորցայ ։ Եւ իրը գորդին Զերեթեաց տեսականաւ և զործնականաւ ։ Կասիիցիք յաջմեն և յաջմենիք տեսան բարձրացիւթեան նորամ :

Այս և այլուր ընթե սիրազնէ իցդ խօսց զի զինի առարտման պրոցես՝ Ե-շաբ գումանեղավար բառ ից լուծ մասնան՝ այլք բնական ոճին ։ որպէս զի որպ մինչեւ առաջն ուստանան իցնին շնաւակառությ ։ և պատճառաւ բառին զերեցնի ինչոցմանեն ։ Խորեւածանին զայն բառն որդիցին ։ և զանալ զանալուն այցին զանալուն իշխացման ։

Ետեւ և գաք զինի բառիցն ըստ ծմանց՝ և զմասառուց բանից ցանկան այրբենական։ որպէս զի պարանավելով ներդրըս՝ միով միով տողին թղթահամարին ՚ի յայս գայցեն։ և զինդիր որմանզացն բուծեալ՝ ՚ի տորու կուսնաց նացին ազատիցեն։ Նաև ոչ և գաք ՚ի ոմին զինձարանական բառն։ որովհետեւ աշխարհականաց առաւել հարեւառոր և զրբակս այս և չէ օրէն աշխարհականաց յիր հաւատաց զինձարանել։ զի ոչ ևն ոպահապահիցք և կերպեցայ ։ այլ ոպահողը պատառերանաց նարս։ զի պաշտապանել ըն զեկի զւցին և զործ հավաքացն եկեղեցւայ ։ որբ փախանակ նոցա իրրեւ աշխարհց՝ ընդդեմ գայլցաց զինձաց են։

Առբժ՛ ուրիմն սիրով ընկալեալք զրենու զայս հոգեաոր՝ իրրեւ զզօրս մերցն Սազմնին ։ ունիցիր զառը ՚ի վերայ արդերաց ձերաց՝ ուսեալք զզաւ անքազմ հոգեաորին։ Գուաննեք ՚ի ոմին զանազան ծագիւնաւ անուշահոսու ՚ի զմնցըունն հոգեաոր ուրեզաց մերաց ։ որ թէ որբանը և որպիսիր իցեն ։ ՚ի սասնացն և յշնիմեռնուելն կարեք իմանալ։

Ո՞զէ մէրուք ՚ի Տէր սուրբ հաւատով ։ և բարի գործով ։ անուարակցոյ յուսով ։ և յուսուլեացն անդեն հասակաւամբ ։ սիրով ըստոնունումք և բոլոցցամամբ ։ ամէն։

Ամենանուաստ ծառայ ծառայիցն Առունեց՝ Յակոբոս արք Հայուկուրու և Պատրիարք Կոստանդնուպոլուուց ։



ՄԵՍՆ ԱՌԱՅՈՒԹ

Եթե ՀԵՐԱՐԴՈՒՄ ԱՊԻՆԵՐՆ ՀՐԵՎԵՔ՝ ԵՇ ՄԵԶ ԸՆԴԴԻՇԵՎԵՑԱՌԱ,
ՊՈՏԱԿՈՒՄՆԵՔ Ա-ՏԻՆ ՊԵՏՐԵՎԵՔ՝ ԸՆԴԴԻՇԵՑ ԱՌԱ ՋԻՆԵԼՈՒ,



Այլօ՞ թէ քեզ հարցանեն, Աստուած քսնի՞ է :
Աս թէ, մի է :

Բ. թէ ասեն, ապա գուք ինչո՞ւ համար երեք կ'աւ
ակը : Ասա թէ, մեք զբնութիւնն մէկ կը հաւատամք
և զանձինքն երեք : Խնապէս որ աղբիւր դրախտին մէկ
էր, և ՚ի չորս գետ կը բաժնուէր, այն չորս գետերն՝
զբնութիւն ջրոյն չեն բազմացներ :

Գ. թէ հարցանեն, միթէ մէկ աստուծոյն կարելի՞
է երեք անձինք լինիլ : Ասա թէ, միթէ մէկ արեգա-
կան կարելի՞ է մէկ և երեք լինիլ : կամ մէկ ծաղկին՝
բունն, գոյնն և հոսն մէկ լինիլ : կամ մէկ խնճորին՝
համն, հոսն և գոյնն մէկ լինիլ : այլ խնապէս որ անոնք
մէկ են նաև և երեք, (կամ որպէս հոգին, միտքն և
բանն, կամ հոգւոյն իմացուածն, յիշողութիւնն և
կամքն՝ զհոգին չեն կարեք երեք անել.) այսպէս և առ-
տուածն մեր պաշտելի սուրբ երրորդութիւնն մէկ է
ըստ բնութեան, նաև երեք է ըստ անձանց . այլ այն
միտքիւնն՝ զերեքութիւնն չեն խափաներ, և այն երե-
քութիւնն՝ զմիտքիւնն չեն խափաներ :

Դ. թէ հարցանեն հրէայք, աստուած ի՞նչպէս կը
ծնանի : Ասա թէ, միտքն և արեգակն ի՞նչպէս կը ծը-

նանին . վասն զի 'ի ծագիլ արեգական՝ կ'ասեմք թէ ու
ըեւն ծագեցաւ . և 'ի մոտց որ բան մի գայ՝ կ'ասեմք
թէ միտքէս բան մը ծնաւ . կամ թէ ինչպէս դեղեց-
կութիւնն միշտ 'ի ծաղկէն կը ծնանի , և հոտն միշտ
կը բղիսէ , նմանապէս և աստուած տուանց արուի և
իդի անապականաբար կը ծնանի զբանն 'ի մոտց , և
կը բղիսէ զհոտն անցը զհոգին սուրբ՝ 'ի կամաց . կամ
որպէս գետն յաղերէրէ , շառաւիդն յարմատց , և ձա-
ռագոյթն 'ի լուսոյ՝ ասէ սուրբն Աթանաս :

Ե . թէ որ ասեն հրեայք , մեք հին ազգ եմք և մար-
գարեց աէր , և այդպէս չեմք գիտեր : Ասա թէ , դուք
ով հրեայք , անոր համար զմարդարէքն կոտորեցիք , որ
Երրեմն վարագուրով և առախներով զաստուծոյ միտո-
թիւնն և զերբորդութիւնն կը ծանուցանէին : Ա ան
զի Առվակէս յարարածքն ասաց իրերանոյ աստուծոյ՝ թէ
“ Արացուք մարդ ո . և թէ “ Ագամէ զիե իրուե զի՞ ի
մէնք ։ Իսկ մէկն՝ ինքն իրեն չասեր թէ արացուք .
այլ թէ՝ արարից : Եւ 'ի ջրէն զեղի ժամանակն ասաց
թէ “ Հկայք իջուք և խառնակեցուք զեզուոնցան :
Եւ ձեր հրեց թէ վրատի առաջին խօսքն՝ որ մեք կ'ա-
սեմք իսկզբանէ արար աստուած , ձերն գրած է՝ թէ
իսկզբանէ արար Հելում , որ շատութեան նշանակ է :

Թէ որ ասեն՝ աստուած հետ հրեշտակաց կը խօ-
սէր : Ասա թէ , հրեշտակներն ստեղծող չեն կարեր լի-
նիլ . զի արացուք ասելին՝ ստեղծեցուք ասել է . թէ
որ այդպէս է , ուրեմն հրեշտակներն ալ՝ աստուծոյ հետ
ստեղծեցին զաշխարհո , որ է հայհոյութիւն : Ապա թէ
այդպէս է , աստուած զհրեշտակներն որու ընկերու-
թեամբ ստեղծեց . վասն զի հրեշտակներն ալ՝ պատուա-
կան և գեղեցիկ ստեղծուածք են , քան զարեգակն , և
քան զաստեղքն , և քան զմարդոն . այլ թէ զցած և ըդ-
նուաստ արարածքն խորհրդով արար աստուած , պէտք
էր որ զպատուականներն և զգեղեցիկն՝ զանմահ և
զանմարմին արարածքն ալ՝ այլոց հետ խորհրդով ստեղ-
ծեր . այլ հրեշտակներն յառաջին օրն հետ երկնից
ստեղծուան :

Արդ՝ տակաւին չի ստեղծուած, աստուած որոն
հետ խորհուրդ արաւ. յայտնի չէ որ, հարկաւ ինքն
միտքն հայր՝ ընդ բանին իւրա միածնի որդւոյն, և ընդ
բարութեան ազրիւր հոգւոյն որբոյ. վասն զի ինչպէս
որ զմարդու միտքն և զխորհուրդն անսասուններն չեն կա-
րեր իմանալ, յայտիւ և զաստուծոյ խորհուրդն՝ հրեշ-
տակիներն և մարդիքն չեն կարեր իմանալ: Քանզի սուրբն
Պօղոս առաքեալն ասեր է թէ, զաստուծոյ խորհուրդն
բնաւ մէկ մի չի գիտեր, եթէ ոչ հագին աստուծոյ: Եւ
Եսայի մարդարէն ասեր է թէ, « Ո՞ւ գիտաց զմիսա
տեառն, և կամ ոլ եղեւ նմա խորհրդակից ո: »

Արդ՝ որ զաստուծոյ միտքն և զխորհուրդն ստեղ-
ծուածքն չեն գիտեր, յայտնի է որ միտքն աստուած
հայր՝ ընդ իւր բանին և յիշողութեանն, արար զայն
խորհուրդն՝ թէ « Երացաւք մարդ ըստ պատկերի մե-
րում ». և թէ՝ « Հկայք իջցուք և խառնակեացուք ո: »
և թէ՝ « Եցամեզեղեւ իրեւ զմի ի մէննջ: Եւ Դաւիթ՝
Ակսիհի բերանավն ասեր է վասն իւր. թէ « Ի սկիզբն
գրոց գրեալ է վասն իմ: » և սկիզբն գրոց՝ ճննդոց
գիրքն է: »

Զ. թէ ասեն, աստուած բոլորովին միաք է, բոլո-
րովին բան է, և բոլորավին յիշողութիւն է. բայց երեք
անձինք չեն ասոնք: Եսա թէ, բնաւ մէկ պատճառ մի
կաց յաշխարհի վերաց, որ քան զիւր գործածն պակաս
մնի կամ տկար. իբր թէ ժամացացն լաւ լինի քան ըզ
ժամագործին միտքն. յայտնի է որ անհնարին է:

Եւրեմն՝ աստուած որ զմարդուն իրեն պատկեր և նը-
մանութիւն է առեր և արեր, անխորհուրդ չէ. քանզի
մարդս՝ մարմնոյն կողմանէ՝ աստուծոյ պատկեր չի կարեր
լինիլ, ինչու որ մարմնն մարդոյն՝ կենդանուոյ մարմնն է,
ապականացու և մահկանացու: Եւրեմն՝ մարդս ի կողմա-
նէ հոգւոյն՝ աստուծոյ պատկեր է. քանզի հոգին ան-
մահ և անմարմնն է, և մէկ հատ է. բայց ունի միտք,
բան և յիշողութիւն, որ անսնցմով կը նմանի երրորդու-
թեանն. անոր համար աստուած ասաց թէ, « Երաց-
աւք մարդ ըստ պատկերի մերում և նմանութեան: »

Վերում ասելով՝ զբազմութիւն անձանց կամեցաւ իմացնել, և ըստ նմանութեան ասելով՝ զմիութիւն է ութեանն. այլ ինչպէս որ հոգին մարդոյ բոլորովին միաբ է, բան է և յիշողութիւն է. բայց այն երեքն բաժանեալ կը լինին ՚ի մեկ մեկ, և միութեան հոգւոյն վիստ չեն առներ, այսպէս և աստուած՝ մի էութիւն է և երեք անձնաւորութիւն :

Ե. Յէ ասեն, աստուած շատ բան ստեղծեր է. ուրեմն այն ստեղծուածքն՝ աստուածոյ պատկեր են: Ասա թէ, այն. բոլոր աշխարհս յաստուծոյ ստեղծուեցաւ, բայց բնաւ մեկի մը համար աստուած չասաց թէ, արացուք երկինք, կամ երկիր, կամ հուր և ջուր ըստ պատկերի մերում և նմանութեան. այլ միայն մարդուն համար ասաց: ՚Ի՞նդի մարդն միայն կարէ լինիլ պատկեր աստուածոյ զի ունի միաբ, բան և յիշողութիւն. այսպէս աստուած՝ հայր է, որդի է և հոգի սուրբ է¹. և երեք գոլով՝ մեկ են, և մեկ գոլով՝ երեք են:

Ը. Յէ ասեն. քեզ, միթէ բազումն՝ մեկ կարէ լինիլ: Ասա թէ, հոգին՝ միաբն և բանն, խնձորին համն, հոտն և գոյնն, արեգակնակն՝ լոյսն և ջերմութիւնն, ինչպէս որ բազումն և մեկ են, այսպէս և աստուած մի է բնութեամբ և բազում է անձամբ: ՚Ինչպէս կ'առնէ Հօհաննէս աւետարանիցն թէ² և յիշեք են որք վկայեն յերկինս. հայր, բանն և հոգին սուրբ. և սորա երեքամնն մի են:

Թ. Յէ հարցանեն, Ո՞վսէս ասաց յաստուծոյ բերանցն. « Տեսէք զի ես եմ և ոչ գոյ այլ բաց յինէն» . և ՚Ի՞րաստոս յաւետարանին՝ մեծ և առաջին պատուի բան կոչեց զայս բանս, թէ և Ոչ գոյ աստուած բաց ՚ի միոյն աստուածոյ ։ ապա դուք երեք կ'ասէք: ՚Ասա թէ, յիրաւի ոչ գոյ այլ աստուած բաց ՚ի յայն միոյն աստուածոյ ։ ինչպէս որ ասեմք, թէ ոչ գոյ այլ մարդ բաց ՚ի մարդոյն . զայս ասելով՝ կարեմք մի ուրանաւ զմար-

¹ Առաջ զբուցուածքո աւ ՀՀմարիս է, բայց աւելի սովորական է ըստը՝ հայր է աստուած, որդի է աստուած, և հոգի սուրբ է աստուած:

գոյ հոգին կամ զմիաքն և զբանն : Այսպէս և աստուած որ ասաց թէ ես եմ և ոչ գոյ այլ աստուած բաց յի նեն . միթէ հայր՝ կարէ մի լինիլ առանց բանի և յիշու զութեան . իբր թէ հայրն աստուած առանց որդւոյ և հոգւոյն սրբոյ , կամ թէ վարդն՝ առանց գունոյ և հոտոյ , և հուրն՝ առանց լուսոյ և ջերմութեան : Աաե այն բանին կամի ասելթէ , մի պաշտեր յիսմէն զատ զայլ ուրիշ աստուած՝ որ ինձի հակառակէ , ինչպէս կուռքերն . այլ բանն մասց և յիշողութիւնն հակառակէ և ուրիշ չեն ՚ի հոգւոյն , այլ մինակ մեկ հոգի են . այսպէս և բանն աստուած և հոգին սուրբ՝ այլ ուրիշ աստուած չեն ՚ի հօրէ աստուծոյ և ոչ հակառակ նման , այլ մի ըստ բնութեան :

Ճ. Թէ հարցանեն , ՚ի հին օրինաց ունիք մի վկայութիւն թէ աստուած մի է , և երեք անձինք : Ասաթէ , այս . աւելի քան զատեզս երկնից : Աախ Ովովէս մարդարէն . պինտ առաջ որ մեք կ'ասեմք թէ՝ արար աստուած զերկին և զերկիր . նա կ'ասէ թէ , Հերիմն արար . Հերիմն բազմութեան նշանակէ . և արարն՝ մի ութեան : Որ կամի ասել . հայր և որդի արար զերկինս և զերկիր . ապա զհոգւոյն սրբոյ անունն յայտնի կ'ասէ թէ . ՚Ն հոգի աստուծոյ շրջեր ՚ի վերայ ջրոց ո . և թէ . ՚ Արասցուք մարդ ըստ պատկերի մերսւմ և նմանութեան ո . մերն՝ վասն անձանց , նմանութեանն՝ վասն միութեան :

Երկրորդ վկայութիւն՝ որ յաշտարակի շինմանն ասաց աստուած , թէ . ՚Նկայք իջուք և խառնակես ցուք զերգուս նոցա :

Երրորդ վկայութիւն՝ Աքրահամնահայեատն՝ Ուամբւրէի կաղնի ծառոյ տակն երբոր նստած էր , կ'ասէ Ուուսէս մարդարէն թէ . ՚Նըւեւցաւ աստուած Աքրահամն առ կաղնեաւն Ուամբրէի . և ՚ի վեր կալաւ զայս իւր Աքրահամն եւտես . ահա երեք արք գային օդոյն մէջէն , անկաւ Աքրահամ յերեսաց վերայ , և երկիր պատեաց աստուծոյ ո : Տես որ յառաջ աստուած երեւեցաւ կ'ասէ՝ զմիութիւնն աստուծոյ յայտնի անելով .

սպայ յեւսոյ զայն մէկն՝ երեք կ'առէ, և յԱբրահամի՛ երեկովագեալ։ Այլ Աբրահամ՝ աստուածավաշտ և հայր հաւասայ եր՝ որ թէ այն երեւցածներն՝ հրեշտակներ եղած էին, Աբրահամ՝ երկիրակագելով նոցա՝ կուապաշտ կը լինէր, որ քան լիցի թէ այնպէս լինի։

Արդ, Աբրահամ՝ զերեք անձնիքն աեսաւ մարդկան յին ձեռով, որ միով հաւասար երկիրակութեամբ պաշտեց և պաստեց զնաւ ։ Ասե երեքին մէկն՝ յեւսոյ Աբրահամու հետ խօսելով ասաց թէ, « Ո՞հ թէ թարուն բնէ իցե յԱբրահամէ ծառայէ իմմէ ո, որ թէ հրեշտակ եղած լինէր՝ զԱբրահամի իւրն ծառայ չէր կարէր ասել և չէր թաղութ իւրն երկիրակագել։ Կնապէս որ Յօհաննու աւետարանին յայտնութեան գրքի մէջն՝ չի թողուց հրեշտակն իրեն երկիրակագել ասելով թէ՝ մի երկիրակագել ինձի՝ քանզի և ես քեզ նման ծառայ աստուածայ եմ։ »

Չորրորդ վիպայութիւն՝ աստուած երեցաւ Ոմլեւսի և ասաց ո Ես եմ աստուած Աբրահամու, աստուած Իսահակայ և աստուած Յակոբայ ։ Ի՞նչ կը լինէր որ ասեր թէ՝ ևս եմ աստուած Աբրահամու Սահակայ և Յակոբայ, բայց զերեք անձնիքն յայտնի անելու համար՝ երեք անգամ յիշեց, և մէկ աստուած անուն տալով՝ զմիւթիւնն իրեց։

Հինգերորդ՝ Դաւիթ մարդարէն կ'առէ թէ և Ողորմութեամբ տեառն լի եղի երկինք, և բանիւ տեառն երկինք հաստատեցան, և հոգւովը բերանոյ իւրօյ ամենայն զօրութիւնը նոցա։

Վ Եցերորդ՝ որ Եսայի մարդարէն ՚ի սէրովը էլից լը ուց՝ որ զաստուած կ'օրհնէին ասելով, սուրբ, սուրբ, սուրբ, զերեք անձնիքն յայտնի անելով, և աէր զօրութեանց ասելով՝ զմի աստուածութիւնն. և Ոմլեւս ասեր հրեիցն թէ, « Լուր խրացէլ, աէր աստուած մէր ասեր մի է ո։ Տես որ երեք անգամ աէր ասելով՝ կնքէ զերրորդութիւն անձանցն, և զմի եռթիւնն ցուցանէ մի ասելով։ »

Խոկ թէ ոմանկը ասեն, եթէ երեք սուրբ ասելով՝

զաստուած երեք անձինք կը ցուցանէ . եթէ քառաւ սուն հեղ սուրբ որ ասվեր նէ , ուրեմն քառասուն անձինք կը լինէին : Պատասխանեմ թէ՝ բայց երեք ասացին և ոչ աւելի . որ ոչ եր գովութեան կերպ , այլ անձանց նշանակութիւն , բայց թէ գովութեան մոտք լինի , հազար անդամ այլ կրինեմք նէ փոյժ չէ : Բայց սրբոյ աւետարանին դէմ բ'նչ կարեն ասել . « Ակրտեցէք զնոսայանուն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ ոչ թէ » և « Երեք են որք վկայեն յերկինս . հայր , բան , և հոգին սուրբ . և սորա երեքեանս մի են :

Աւաղ հազար . զՃմարտութիւնն կորուսեալ՝ և Ճմարտութեամբ ընդդէմ Ճմարտութեան կը մաքառին անմիտ հրէայքն : Ամանին աթենացի կուապաշտ վիխսովիսիցն , որք իմաստութեամբն աստուծոյ ոչ ծանեան զաստուած զտուողն իմաստութեան . այլ ՚ի ձեռն իմաստութեան՝ զիմաստութիւնն եղծանեին : Բայց քրիստոնէական հաւատն և Ճմարտութիւն այնքան զօրեղէր՝ որ զբոլոր աշխարհի իմաստունքն և զհզօր թագաւորքն՝ յաղթեց ՚ի ձեռն տգէտ և ակար ձինորսաց :

Ի՞նչ եղեն այն աթենացւոց իմաստուններն որք դուռալով զաշխարհս կը շարժէին . ընդ ծով և ընդ ցամաք կը իրովհասացին . և զմեծամեծ թագաւորքն իսուհեմութեամբ կը յաղթէին . որք ՚ի ծագիլ արեգական քրիստոնէական Ճմարտութեան , աստեղաց պէս ՚ի լուսոյ խաւարեցան . և այն վիշապի նման ձկունքն՝ կարթիւ աղքատ ձինորսացն ըսկունեցան . և փոտած փայտի լոյս դարձան . և իմացան՝ թէ իրենց կարծեցած լոյն լոկ խաւար է եղեր . և դեղթափն իրենց՝ թոյն է եղեր :

Ի՞նչ ազդ կայ դեռ յաշխարհի վրայ իմաստուն քան Ձւրոպայու մարդիկն . բայց յաղթեցեալ է և նոցա իւմաստութիւնն ՚ի լուսոյ սրբոյ աւետարանին : Իսկ որք ՚ի տգիստութենէ այս անյաղթէլի Ճմարտութեանս կուրացեալք են , կուրութեամբ իւրեանց՝ իբր լոյս տուող կը կարծեն զիրենք . որն ՚ի Ճմարիս գիտնոց չէ հաւանէր աւետարանի Ճմարտութեանն , եթէ ոչ ագէտքն

և մարմնասերբն . հարկաւ այն մարտած ճրագն օր մի դարձեալ կը լուսաւորի . յոյս ունիմ առ Յիսուս . Քրիստոս՝ որ լոյս է ՚ի խաւարի :

ՃԱ. թէ ասեն , յասածէդ իմացանք որ աստուած մէկ է , և երեք անձինք . բայց ինչէն յայտնի է՝ թէ աստուած որդի ունի , կամ հոգի : Առա թէ՝ մարդն ինչէն յայտնի որ միաբ և հոգի ունի , պիսի ասեիր թէ՝ ՚ի մասածելցն և ՚ի շարժելցն յայտնի կը լինի որ միաբ և հոգի ունի : Արդ մեր որդի աստուծոյ ասածն՝ այն մըտացըն բանն է . քանզի աստուած՝ անբան միաբ չունի և աստուած կենդանի է . ուրեմն հոգի ունի . և աստուած բանն որ մենք որդի կ'ասենք , ՚ի աւթի մարդարէի բերանովն ասաց թէ . “Տեր ասաց ցիս որդի իմ ևս դու ո . որ այս զյաւիտենական ծնունդն յայտնի կ'անէ . ապա թէ որ կ'ասէ” . “Եւ ևս այսօր ծնաց զքեզ . ո զծնունդն մարմնով ՚ի Ո'արիամայ կուսեն կը ցուցանէ :

ՃԲ. թէ որ ասեն , ինչէն յայտնի որ այն բանն՝ որդւոյն աստուծոյ համար է : Առա թէ , մարդարէն ՚ի աւթիթ՝ բոլոր աշխարհի թագաւոր եղան մի . յայտնի է որ չե . ապա որ կ'ասէ” . “Տաց քեզ զէնթանսս ՚ի ժառանգութիւն և յիշխանութիւն քեզ ընդ ամենայն ծագս երկրի ո : Այս բանս որդւոյն աստուծոյ յաստոկ է՝ որ հաւատով ափեց յարեւլից յարեւմուտս : Եւ ասկից զատ յայն տեղն ՚ի աւթիթ մարդարէն կը պատուիրէ ամեն թագաւորաց , թէ ոյս ընդ հանուր աշխարհի թագաւորին տեան՝ ծառացեցէր թագաւորը երկիւղիւ . և ցնծացէք առաջն նորա գողութեամբ : Իսպաց հրեայք՝ որդի անուն լսելով , զիսեն թէ մենք մարմնաւոր ծընթեան պէս կ'ասեմք . ու չեն զիսեր թէ աստուծոյ ծնունդն իւր նման է , զոր այլազգիք՝ ժելանուլան , բան աստուծոյ կ'ասեն . այլ ինչպէս բանն ՚ի մասց կը ծնանի , և լոյսն յարեգակնէն , այսպէս և բանն աստուած ՚ի հօրէ աստուծոյ . իբր ՚ի մասց և յարեւու :

ՃԳ. թէ հարցանեն , զուք . քրիստոնեայք կ'ասէք թէ այն աստուծոյ բանն մարմնացաւ ՚ի Ո'արիամայ կցապղիկնէն ինչ պէտք ուներ մարմնանալն : Առա թէ ,

ուրեմն ինչ պէտք ունի՞ որ դու խորհած բանդ կը գըրես թղթի վերայ . սիստի ասէ թէ , միտքս յայտնի լինելու համար : Ասքա ուրեմն և աստուած կամեցաւ որ զիրեն բանն մեզի յայտնի անէ , որ յայն բանէն մեք իւմանայաք զատուածոյ միաքն և իւր ծովանման բանքն , որ անոր սպասձառովին իմանայաք զատուածոյ կամքն , ինչպէս որ թագաւորն՝ մէկ հրովարտակ մի գրէ կ'ուշ զարկէ յերկրէ յերկիր , որ զիրեն հրամանն իմանան իւր իշխած աւղերն . Այսպէս և աստուած կամեցաւ որ զիրեն միաքն մեզի յայտնի անէր այն խօսքովն , որ բանի պէս ՚ի թղթի մարմնոջ գրեցաւ : Ինչպէս կ'ասէ Սողոմնն իմաստունն , թէ ՚ինդ քեզ և իմաստութիւն քո . որ գիտէ զամենայն . և մօտ էր քեզ յորժամ ըստեղծէիր զաշխարհու : Առաքեա զդա ՚ի սրբութեանց երկնից . և յաթուոց փառաց քոց արձակեա զդա . զի եկեալ բնակեցի առիս . և գիտացից զինչ հաճոյ է առաջի քո . զի գիտէ զա զամենայն ՚ի խառ . թ . 9 :

Եւ ինչպէս որ թագաւորն երբեմն երբեմն ծրագրեալ կերպարանաւ կ'ելանէ որ իմանայ թէ ինչ մտաց վրայ են ժողովուրզն , և ինչ պակասութիւն ունին . սյսպէս և աստուած զիւր բանն ուղարկեց յաշխարհ մարմնով՝ որ զաշխարհս փրկէ ՚ի մեղաց , ՚ի դժոխոց , և ՚ի կուտազտութենէ : Ու անն զի յառաջ քան զդալն Քրիստոսի յաշխարհ , մարդիկ անհամար կուռքեր կը պաշտէնն , բայց Քրիստոս մեր որ եկաւ յաշխարհ , երկ կոտասան աղքատ մարդոց քարոզութեամբն՝ ընդհանուր աշխարհ զաստուած ձանաչեցին . զկուռքերն խորտակեցին . և զիրենց անձն աստուածոյ վրայ դրին . ըդուր և զհուր շիֆուցին . զկուապաշտ թագաւորներն՝ իւրեանց արիւն թափելովն անհանդիստ արին :

Ու անն զի տեսան մարդիկ որ իրենց զօրագլուխն զիւրուն՝ զիւր արիւնն վասն իրենց թափեց , նորա այլ ուրախութեամբ և սիրով նորա վառեցան . և զգետնի եւրեմն՝ կարմիր արեամբ վարդ ցանած պարտէզ դարձուցին : Ինչպէս որ քաջ զօրագլուխն մի բոլոր սրտով պատերազմ մանէ , ամեն զօրքն ոյժ և համարձակութիւն

կառնուն, և իրենք ալ անվախ կը մտնեն՝ ՚ի պատերազմ՝ ՚Նմանապէս և մարտիրոսներն տեսան որ զօրագլուխն Յիսուս մտաւ ՚ի պատերազմ՝ յանկից սիրո առին և զիրենց արիւնն անիմնայ թափեցին անոր սիրոյն համար՝

ԺԴ. Թէ հարցանեն, աստուած որ կամենար՝ առանց մարդանալու ՚անն աստուած չէր մի կարեր զաշխարհո դարձնել: Ասա թէ, այս աստուծոյ դժար և անկարելի բան չկայ. բայց յառաջ բան զ՞րիստոսի մարմանալն՝ աստուած շատ ծառաներ մարդարէներ ու զարկեց. զորն քարկոծեցին, զորն սղոցեցին, և զորն սպանին գլխատեցին՝ այն մարդարէներուն թշնամի հրթէից ազգն. ՚ի հարկէ՝ աստուած առաքեց զիւր որդին:

՚նշպէս զրեր է՝ ՚Քրիստոս աւետարանի մէջն թէ, մէկ մէծատուն մի ուներ մէկ այդին՝ յանձներ էր իրեն այդեպաններուն. սպազյ ժամանակն որ եկաւ առաքեց զիւր ծառաներն թէ սպատզ առնուն յայդիէն, այն չար սցգեպաններն՝ զորն սպանին, զորն քարկոծեցին, և զորն սղոցեցին: Յետոյ ասաց թէ զիմ որդին զրկեմ, լինի թէ ամաչեն յիմ որդւոյն. այդեպաններն երբ տեսան որ մէծատան որդին կուգայ, ասացին թէ, ահա ժառանգը կուգայ, եկէք սպաննենք ու զայդին գրաւենք. և արարին ՚նշպէս ասացին:

Շատ անգամ եղեր է՝ որ թագաւորն կը տեսնէ որ մէկ թշնամիի մը վրայ զօրապետ կ'ուղարկէ՝ կը կոտորվի, կամ անհաւատարիմ կը լինի, ՚ի հարկէ՝ ՚նշն կ'ելնէ կ'երթայ կամ զիւր որդին կ'ուղարկէ, կը յաղթէ: Աստուծոյ թշնամին էր՝ մէղքն մարդկան, ամենաչափն սատանայ, կուպաշտութիւնն, մահն յաւիտենական և դժոխքն: Զայս չորս երեւելի զօրաւոր թշնամիները ովլ կարեր յաղթէն՝ եթէ ոչ որդին աստուծոյ. որ աստուծոյ զօրութիւնը և ՚իմաստութիւնն էր:

ԺԵ. Թէ որ ասեն ոմանք, այս ՚Քրիստոսն՝ ՚անն սաստուծոյ էր. բայց հրէաներն զայն չափաննեցին, այլ ուրիշ մէկ մարդ մի անոր տեղն: Ասա թէ, ձեր կարծեացը համեմատ ՚Քրիստոս մարդարէն էր թէ չէ. կ'ասեն թէ՝ այս: Ասա թէ, միթէ մարդարէնն խօսքն սուտ կ'եւ

նէս մի, անկարելի է. ուրեմն՝ այս ձեր մարդարէ ասած
Վրիստոսն մեր, միշտ կ'ասէք թէ, ևս յիշրուաղէմ
պիտի գեամ, հրէաներն զիս պիտի բռնեն չարշարեն,
սպանանեն, և յետ երեք աւուր յարութիւն պիտի
տունեմ: թէ որ ինքն զատնկը աւաջուց ասած չի լինէք,
մենք ալ չեաք հաւատար. բայց իր բանին մէք պատիւ
կ'անեմք ու կը հաւատամք, որ ինչպէս ասաց՝ այնպէս
եղաւ:

Եւ մէկ ալ հրէից հարցանենք, թէ ձեր սպանածն
Վարիսամին որդին էր թէ ուրիշ. նորա կ'ասեն թէ ոյս
այն էր: Այս ուրեմն մէկի մի սպաննողն որ ասէ թէ՝
զայս մեռածս ևս սպաննեցի, այլ վկայի կարօտութիւն
կը մնայ մի: Անհաւանդ որ՝ տասներկու առաքեալքն,
և չորս աւետարանիչքն կը վկացեն, թէ այն սպան
նուածն՝ Վրիստոսն էր, սպան ինչպէս ուրիշ եղած կը
լինի:

Ժ՞՞ թէ որ ասեն, այն ուրիշ մարդ մի էր Յիսուս
անուն: Այս թէ այս՝ Վրիստոսի հետ ուրիշ մէկ աւ
րունաեր Յիսուս Աարաբբայ անուն ալ ըմբռնած էին,
և Պիղատոս գատաւորն հարցուց հրէից թէ, ասոնց
որն կուզէք որ ազատ անեմ. և զի հրէաներն Վրիս-
տոսի հակառակ էին՝ (որ միշտ իրենց կը յանդիմա-
նէր անիրաւ բաներու համար. ինչու որ հրաշագործ
էր՝ որ իրենք չէին կարեր անել.) այն Պիղատոս գա-
տաւորին ասացին թէ, զի Յիսուս Աարաբբայն թող
տուր ու ազատէ, և զի Յիսուս՝ որդին Վարիսամայ ՚ի
խաչ հան սպաննէ. և արար այնպէս:

Բայց անուննին գրեթէ հոմանուն ըլլալով, Վար-
իսանսո անուն հերձու ածող մը՝ Վրիստոսէ յիսուն տա-
րի ետի, այնպէս ազանդ մի ձգեց աշխարհի մը թէ
Ուշիհն ոչ էր սպաննուած Յիսուսն. որ անուններնէն
սիսալեցաւ: Բայց թէ այն Վրիստոսն էր սպաննուածն
կը վկայեն անհամար եղած հրաշագործութիւններն յա-
նուն նորա. որ այն Յիսուս Վրիստոսի առաքեալքերն
կը քարոզէին զնա խաչեալ և չարչարեալ և յարուցեալ.
և անոր անունը տալով՝ մեռեալ կը յարուցանեին, կազ-

կը քալեցընեին, կոյր կը լուսաւորէին, անդամալցծ կը յարուցանեին. որ այս հրաշագործութիւններն կարելի՞ էր որ լինեին մէկ արխւնահեղ Ըեսու Վարարբայի անունովին:

Փակ որ ասեն, մէծ անարդանիք էր Վրիտառսի առանց յանցանիքի սպաննութիւն: Առա թէ, խաչն որ անարդանիք էր՝ յարութիւնն փառքէր, ևւ այն է պահառութիւն, որ մարդ իր յանցանիքին համար սպաննուի. բայց Վրիտառսն մեր անմեղ էր. և մարդուն մեղքը չափազանց ըլլալով՝ ով կարէր քաւել զայնիքան մեղքն, եթէ ոչ անպարտ մահն Վրիտառսի: Վեչպէս որ դուք մեղք կը գործէիք, և անպարտ անմեղ ոչխարներ կը զրհէիք, թէ աստուած զձեր մեղքն չի յիշէր, այն ոչխարներուն անարդանիք էր թէ փառք էր. որ զձեր մեղքն աստուած անոնց օրիւնուին կը քաւեր. այսպէս և Վրիտառսի մեծ փառք էր որ յանմեղ տեղն վասն բոլոր աշխարհի մեղաց զոհ լիներ և քաւեր զմեզս աշխարհի:

Օրինակի համար՝ ժամանակաւ մէկ գիտնական մարդ մի կայր Ասկրատէս անուն. Վթինայի գիտնականներն ասոր նախանձեցան. անպարտ տեղն դատապարտեցին թունաւորելու. Եկան ասոր աշակերտներն ասացին թէ, ով արդար ուսուցիչ գիտե՞ս մի որ Վթենայիքն քո վերաց անիրաւ խորհուրդ մի արին՝ զքեզ թունաւորելու. նա ալ ասաց թէ՝ միթէ դուք կ'ուղեիք որ զիս յիրաւ տեղն յանցանաւոր բռնէին ու սպաննեին. ըստ է անպարտ տեղն մեռանիլ քան թէ յանցանիքով: Նմանապէս՝ թէ որ Վրիտառսն իր յանցանիքին համար սպաննուած ըլլար՝ անարդանիք էր. բայց որովհետեւ անմեղ մեռաւ, իրեն մեծ փառք էր:

Ժէ. Ժէ ասեն հրէայք, զՎրիտառսն աստուած և որդի աստուծոյ կ'ասէք. և ի՞նչպէս աստուած կարէ մեռանիլ: Առա թէ՝ աստուած անչարչարելի բնութիւն է և քաղցր. ապա Վալմէս մարդարէն ի՞նչպէս կ'ասէ վասն ձեր ՚ի բերանայն աստուծոյ, թէ և Նորա դառնացուցին զիս ՚ի կուռաս իւրեանց. և բարկացուցին զիս որնասիւք իւրեանց: Օթիաց. լ.թ. 16 ս: Եթէ աստուած

յանմարմիսութեան ժամանակն կարէր դառնանալ և
բարկանալ, ապա ևս 'ի մարդեղութեան ժամանակն :

Ավելիյն թէ մեք անմարմին ընութեանն որ ասէաք
զձեր տուած չարչարանքն, կարելի չէր . բայց ինչողէս
որ զծազիկն տրորես, և հուն չի տրորիր . կամ թէ
զմարդն սպանանես, հոգին մարմնոյն հետ չի մեռաւ
նիր . կամ թէ գրած թուղթ մի պատառես, անմարմին
բանն չի պատառիր . կամ թէ արեն ծագած լինի փայ-
տի մի վերայ՝ և զփայան սպոցով կորես, արեն չի կորիր .
կամ թէ հրոցեալ երկաժ մի ծեծես, հուրն չի ծեծիր :

Այսպէս 'ի չարչարիլ մարմնոյն, 'ի տրումիլ և յեր-
կընչիլ հոգւոյն Վրիստոսի, ասուածութիւնն անախտ
և անչարչարելի էր, բայց որովհետեւ իւր էր մարմինն, և
'ի չարչարեալ մարմնոյն անբաժանելի էր, անոր համար
իրեն կ'ասվին չարչարանքն և մահն և յարութիւնն : Ինչ-
պէս թէ ապասկ զարնես մէկի մի, այն անարգանքն
բոլոր անձին կը համարուի . և Վրիստոս զերեսն հար-
կանողին ասաց՝ զի՞ հարկանես զիս :

Ժ. Յէ հրէայք ասեն, յորժամ գատի մը վր-
կայքն որ սուտ լինին այն գատն սուտ կը լինի թէ ոչ.
իսկ վկայից սոսութիւնն այն է՝ որ մէկ մէկի հակառակ
վկայեն . ահա ձեր չորս աւետարանիչքն շատ տեղ
մէկ մէկի հակառակ կը վկայեն . արդ նոցա վկայու-
թեանն չի հաւատալի : Ասա թէ՝ բարի, թէ որ չորս
մարդու վկայութիւնն տարբեր լինելով գատն սուտ
կը լինի, հապա թէ մէկ մարդ մի ինքն իրեն որ ներ-
հակ խօսի, անոր ինչ կ'ասես . հարկաւ պիտի սուտ
ասես : Ես ալ կը հաստատեմ որ Վովսէս մարդարէն շատ
տեղ ինքն իրեն հակառակ բան է խօսեր : Վինտ առաջ,
Ելլյ ժ. 25. Վովսէս ասաց Փարաւոնի, թէ դու ալ
մեզի ոչխար արջառ տուր որ տանիմք ողջակէզ անեմք
սոսուծոյ մերտմ . և յետոյ ասաց թէ՝ մեր արջառ-
ներըն մեզի հետ պիտի երթան . քանզի մեք 'ի մեր
արջառներէն ողջակէզ պիտի անեմք, զի մեք ուրիշ
արջառ չունիմք մինչեւ 'ի մեր հասանելոց տեղն : Տես
որ յառաջ ասաց թէ, դու այլ ոչխար տուր որ տա-

Նիմք ողջակեղ անեմք . և յետոյ ասէ թէ՝ 'ի մեր արշառներէն պիտի զոհ անեմք : Տես որ մէկ Ոտլսէս ինքն իրեն հակառակ կը խօսի . իբր թէ իրեն հակառակ խօսելով Ոտլսէս՝ սուտ մի խօսեցաւ . քան լիցի :

Երկրորդ . որ աստուած Ոտլսէսի համար ասաց առձեզ հրեայադ . թէ ձեր մշն թէ որ մարդարէ լինի՝ անոր հետ տեսլեամք . և երազով կը խօսիմ . բայց Ոտլսէս որ իմ տանն հաւատարիմնէ , երես առ երես կը խօսիմ . թուոյ . ժք . 8 . Ապա թէ այս շխտակէ , Ելց գրքոյ 19 . 20 . ընդէր ասաց աստուած , թէ ոչ կարես տեսամել զերեսս իմ . զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ և ասզրի : Ահա մէկ վկայ մի եր Ոտլսէս . և ինքն իրեն ներհակ խօսելուն համար , ասեմք թէ սուտ է վկայութիւնն , քաւ լիցի :

Երրորդ . որ թուոյ գրքոյ մէջն 19 . 24 . Բահազու մարդարէին համար՝ այր ճշմարտախօս , զասառաւած տեսանող , և հոգւով սրբով լցեալ կ'ասէ . և զայն վերստին դիւթ և կախարդ կ'անուանէ : Արդ Ոտլսէս մարդարէն ինքն իրեն ներհակ խօսեցաւ , և վկայութիւնն նորա չէ ընդունելի , բայց քան լիցի թէ Ոտլսէս այրն աստուածոյ իրեն ներհակ խօսի . Եւ սակայն Ոտլսէսի բաներն խորին մեկնութիւն ունին . որ մեք աշակերտեալքս նորա նախագուշակութեանցն և հաւատոյն , հոգւով սրբով թէ զնորա խորթին բաներն կարեմք մեկնել և թէ զայլոց մարդարէիցն , և թէ զորքազան աւետարանչաց բաներն համեմատել . որ դուք զվարագոյրն յերեսաց վերայ ունելով՝ կուրացեր էք . և չէք կարեր իմանալ մինչև որ այն վարագայրն՝ Վրիտառոսի հաւատով չի բացաւի յերեսաց ձերոց : Ա անն զի դուք որ կ'ասէք թէ , ձեր չորս աւետարանիչքն հակառակ են խօսեր , խիստ կը սիսալիք յայս խօսից վերայ . քանզի շոգին սուրբ էր տուն տուողն նոցա . և իրենք իբր թէ մէկ մէկ գրիչ էին 'ի ձեռն շոգւոյն սրբոյ . զի որպէս կամեր՝ այնպէս գրել կուտայր :

Իսկ ընդհանրապէս ձեզ հակառակ երեցածն՝ թէ մէկն յաւետարանչաց կարձ միւսն երկար , մէկն վա-

բառքուրով, միւսն յայտնի, մէկն պակաս՝ միւսն լման են խօսեր, ասոնք հակառակ բան չեն: Օի թէ բոլորովինն չորսն ալ՝ զմէկ բան պատմէին, և կամ կարճօրէն կամ երկարօրէն, կամ բայց, կամ վարագուրով խօսէին, յայն ժամանակին պիտի ասէիք թէ, չորսն ալ՝ ի մէկ տեղ նստեր են, մէկ մէկի հաւանութեամբ և խորհըրդով են գրել:

Ենոր համար հոգին սուրբ՝ զատ զատ ժամանակ և տեղեր գրել առւաւ, և մէկին պարագ թողածն՝ միւսին գիտցուց, մէկին վարագուրով գրածն՝ միւսին յայտնի գրել առւաւ: Ենչպէս որ Ալից, Վետացւոց և Թուոց գըքերուն մէջն բաներն, Վոլսէս յերկրորդ Օրինաց գըքի մէջն համառօտեր և բացեր է, և զպակաս գրածն տեղ տեղ՝ լմնցուցեր և մէկներ է:

ԺԹ. Շայց աստուածատեաց հրէայքն՝ մեզե չորս բան կը հարցանեն: Նախ թէ՝ Վեսիայն որ գալոց է, աստուած է թէ մարդ. կամ թէ, և աստուած է՝ և մարդ: Երկրորդ՝ թէ Վեսիայն ժամանակաւոր թագաւոր է՝ Դաւթի նման, թէ մշտնչենաւոր թագաւոր է: Երրորդ՝ թէ Վեսիայն չարչարելի կերպիւ պիտի գայ, թէ անչարչարելի: Չորրորդ՝ թէ Վեսիայն զօրէնս Վոլսէսի պիտի կատարէ և յանձն առնոտ, և թէ պիտի վտուել և խափանէ:

Վասն առաջնոյն ասեմթէ, ի Վոլսիսէ և ի մարդարէից գուշակեալ Վեսիայն՝ պիտի լինէր աստուած և մարդ կատարեալ: Նախ՝ զի Վդամ ցանկացաւ աստուածանալ և մերկացաւ. և աստուած մաշկեղէն հանդերձ հագոյց նմա և ասաց՝ “Վհա Վդամ եղեիրեւ զմի ի մէնջ”, Էր չասաց եղեւ իրեւ զմեղ. այլ մեր մէկիս նման: Այլ յայնժամ աստուած չէր հագեր զմաշկեղէն հանդերձ. հարկաւ այս լինելոց էր ի մարմնանալն Վեսիային. անոր համար զօրինակն տպաւորեց ի Վդամ, որ ի մարմնանալն՝ աներկբայ կատարուի բանն նախագուշակեալ, թէ “Վհա և մին ի մէնջ եղեւ իրեւ զմին յորդւոցն Վդամայ՝ մարդ”:

Երկրորդ՝ Եսայի մարդարէն՝ թ. 6, ասէ թէ՝ “Վա-

նուկ ծնաւ մեզն . ահա մարդեղութիւնն : « Եւ կոչեցաւ անուն նորա սրանչելի խորհրդակից . աստուած հզօր . հայր հանդերձելոյ աշխարհի ո . ահա աստուածութիւնն : || ասն զի այն մանկացեալն հանդերձ մարմնովն՝ մի աստուած պիտի կոչվէր . որպէս և նոյն աստուածն վասն առնելոյն զմեր բնութիւնն՝ մի մարդ պիտի ասուէր :

Արրորդ՝ նոյն մարդարէն զանունն Քրիստոսի կոչէ էմմանուէլ, որ է ասել՝ աստուած ընդ մեզ . որ զայս նշան կը կոչէ , որ է բարձր և խոր . զի Քրիստոս բարձր է աստուածութեամբն , և խոր է մարդանաւովն : || Որ թէ ըստ սովորութեան մինակ խնամելով և պահպանելով որ լինէր էմմանուէլ, նշան և սրանչելիք չէր ասուէր . քանզի աստուած միշտ կը խնամէր զհրէ . այսն և զաշխարհս բոլոր , և էմմանուէլ չէր ասուէր . ազա որ մարդ եղաւ , ընդ մեզ աստուած կոչեցաւ . Օի ընդ մեզ է մարմնով և հոգւով . ընդ մեզ է ՚ի հաղորդութեան . ընդ մեզ է տիրական իշխանութեամբ ՚ի յեկերեցւով . « Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ՚ի կատարած աշխարհի ո :

Արդ մեզ կարէ ասել հրեշտակն որպէս առ Գեղեցօն , « Տէր ընդ քեզ հզօր զօրութեամբ ո : Իսկ ոզոր մելի հրեայքն ասացեն , « Եթէ տէր ընդ մեզ էր , զիարդ գտանէին զմեզ չարիքս այսորիկ ո : Դաս . Զ . 12 : Կսացեն և հեթանոսք . ընդ մեզ աստուած՝ գիտաւ զիք հրեայք և պարտեցարուք : Եւ զխորհութեան զոր խորհիք ՚ի կործանումն հաւասոց Անտիային և եկեղեցւոյ նորա , խափանեցէ տէր :

Չորրորդ՝ Օքքարիսամ՝ Ճ . 6 . մտաց աջօք իբր ՚ի մօսոյ՝ ետես ՚ի ձեռս Անտիային զիէրս և հարցուց . զի՞նչ են վերբդ այդոքիկ ՚ի մէջ ձեռաց քոց . և ասոց՝ զորս վերաւորեցաց ՚ի տան սիրելոյ իմոյ : Իսկ թէ հրեայք յառաջնումն սիրելիք աստուծոյ էին , յայտնի է որպէս ասէ Անվակէս՝ Օքն , է . 7 . « Չէ թէ բազում էք դուք՝ հաճեցաւ ընդ ձեզ աստուած , այլ վասն սիրելոյն զձեզ տեառն : Արդ այս տանս մէջն՝ այսինքն

յառեալ մարմնոյն՝ ՚ի նոցանե՛՝ վիրաւորեցաւ . այլ ոչ
կարեր խոցիլ առանց մարմնոյ , առաւ մարմին՝ ՚ի նոցա-
նե՛ և անով խոցեցաւ :

Դաւիթ ևս կ'ասէ թէ՝ “Օտեղին զձեռս իմ և
զստս իմ . և թռւեցին զամենայն ոսկերս իմո՞ : Օսյո
ժկարելով ուրանալ հրեայքն՝ ծուռ կը մեկնեն , թէ
Դաւիթ զայս վասն Վաւրթքէի ասաց . և այս սուտ
է . զի Վաւրթքէի ձեռքն և ոտքն ոչ ծակուեցան . այլ
պիտի կախուեր ՚ի փոյտի , և աստուած ազատեաց բդ
նա . և զաման որ թշնամի էր հրելից , զնա կախել
ետ : Եաւ բարբանջեն հրեայք , թէ ՚ի մեղք գործելն
մեր՝ հոգին Ուսիսիյի կը խոցվի . և այս սուտ է . զի
հոգին ՚Քրիստոսի ՚ի կէտ յղացմանն՝ նոր ստեղծաւ
յաստուծոյ . և հոգին առանց մարմնոյ՝ չի կարեր խոց-
վիլ . ուրեմն ՚Քրիստոս՝ աստուած և մարդ էր , որ
ծնաւ ՚ի կուսէ , և խոցուեցաւ մարմնով :

Երկրորդ հարցմանն ասեմ , թէ Ուսիսիյն մշտնջեւ-
նաւոր թագաւոր է՝ նաև ժամանակաւոր թագաւոր :
Ա ամն յաւիտենական թագաւորութեան նորա ասէ
Դաւիթ “Տէր թագաւոր մեր յաւիտեանս յաւիտե-
նից և ևսո՞ւ : Եւ Դանիէլ մարդարէն է . 27. ասէ՝ “Եր-
քայութիւն նորա արքայութիւն յաւիտենական . և ա-
մենայն իշխանութիւնո՞ւ նմա ծառայեսցենո՞ : Իսկ վասն
ժամանակաւոր թագաւորութեանն ասէ Եսայի մար-
դարէն՝ թ. 7. “Յաթթի ՚ասոցիո՞ : թ. է որ
ասեն , ինչն յայտնի որ այս վասն Ուսիսիյին է . թող-
տեսնեն կոյրքն ազօր . թէ ՚ի վեց համարն զի՞նչ ասէ
Եսայի . “Ո՞նուեկ ծնաւ մեզ , որդի տուաւ մեզ . որոյ
իշխանութիւնն ՚ի վերայ ուսոց խրոց . և կոչեցաւ
անուն նորա հրեշտակ մեծի խորհրդոյ . սքանչելի խոր-
հրդակից . աստուած հզօր . հայր հանդերձելոյ աշ-
խարհին ” :

Երկրորդ վկայութիւն . ասէ Դաւիթ . Ստ. 2. 6.
“Ես կացի թագաւոր ՚ի նմանէ . և տէր ասաց ցիս ,
որդի իմ ես դու . (վասն յաւիտենական ծննդեանն) ,
եւ ես այսօր ծնայ զքեզ . (վասն ժամանակաւոր ծնրնէ

գեանն ՚ի կուսէն .) իբր թէ մէկ լոյս արեւուն որ ան-
միջապէս ծնանի յարեւէն , նա դարձեալ բիւրեղէն
ծնանիցի՝ միջապէս : Ծետոյ կը խրատէ ՚Դաւիթ զա-
մենայն թագաւորա աշխարհի . թէ ՚Արդ թագաւորք
զայս ՚ի միտ առէք . ծառայեցէք տեառն երկիւղիւ :

՚Արդ ամենայն թագաւորք աշխարհի՝ նորա փոխա-
նորդներն են և սպասաւորքն . որպէս ասէ ՚Իմաստունն ,
թէ ՚Ի տեառնէ տուաւ ձեզ իշխանութիւնդ . և սպա-
սաւորք էք նորա թագաւորութեանն ո : Խմապ . 2 . 4 .
Որպէս թէ աստեղաց նման զլոյս իւրեանց ընդունողք
յարեդակնեն և փայլողք և լուսաւորողք :

՚Այց թէ հրեայք կամակորութիւն անեն , թէ
՚Քրիստոս ասաց՝ իմ թագաւորութիւնն չէ յայսմ աշ-
խարհի . և թէ՝ երբ որ կամեցան առնել թագաւոր՝
փոխուստ տուաւ : ՚Մեմ թէ , ՚Քրիստոս այնքան փա-
ռօք լի էք , որպէս արեն լուսով . որ կարօտութիւնն
չուներ փառաց երկրաւոր թագաւորութեան . վասն զի
ձեռամբ փոխանորդացն զաշխարհ ամենայն կառավա-
րէր . ՚Արէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ .
Եբ . Ա . 3 :

՚Նաեւ ոչ է սպարտյաւելուլ՝ ՚ի գեղս գեղեցկին . վա-
սըն զի կերպասի վրայ թէ կոտոր մի կոտաւ որ ձգես՝ այն
կերպասին վայելութիւնն չես կարեր տալ . մանաւանդ
թէ կը տգեղացնես : ՚Նմանապէս թագաւորութիւնն
՚Քրիստոսի ՚ի ներբուստ յաստուածութենեն գոլով .
որեւ ըստ մարմնոյն հաղորդեաց զայն թագաւորու-
թիւնն , ծածկելով զաստուածայինն թագաւորութիւնն
քօղով մարմնոյն՝ նման երեսացն ՚Ովսէսի . այն պատ-
ճառովն ասաց՝ իմ թագաւորութիւնն չէ յայսմ աշ-
խարհի : Իսկ հաւատացեալքն տեսին և վկայեցին , թէ
՚Տեսաք մեք զիմաստ նորա զիմաստ իբրև զմիածնի առ
՚ի հօրէ՝ լի շնորհօք և ճշմարտութեամբ :

՚Եւ դարձեալ ՚Արիստոտէլասէր ՚ի գրքով աշխարհի ,
թէ աստուած ՚ի կատարն երկնից բնակի . և ձեռամբ
պաշտօնէից՝ զաշխարհս ամենայն կառավարէ : ՚Կազպէս
՚Դարեհ նստելով ՚ի Շօշ և յէկիւրատանս , տիրէ ամե-

նեցուն ձեռամբ պաշտօնէից . զի անպատռութիւնն է թագաւորաց ձի թամբել, կահ կարասի ժղովիլ, և զայլցած ծառայութիւնս առնել: Ամանապէս և Քրիստոսի պատշաճ էր տիրել աշխարհի՝ ձեռամբ հրեշտակաց, և զեկեղեցի կառավարել ձեռամբ Եպիսկոպոսաց, և զերկրաւոր թագաւորութիւնս՝ ձեռամբ մարմնաւոր թագաւորաց :

Թէ ասեն հրէայքն, թէ Հիւրկանոս մեռեալ բարձաւ թագաւորութիւնն Յուղայի, արդ ոչ յաջորդեաց Ո՛սիայն զթագաւորութիւնն Դաւթի: Վսեմ թէ, Հիւրկանոս մեռաւ, և իւր թագաւորութիւնն յինքն միայն վերջացաւ . բայց այն որ ունելը դրուն թագաւորութեան հիմն յայտնեցաւ . և ծանոց թէ ինքն էր ակնկալու թիւնն հեթանոսաց . զի ՚ի ծագիլ արեգական՝ պրուսեակն այլ չի ծագեր և այլ չերեիր: Եւ դարձեալ Հիւրկանոս ոչ էր յազդէն Յուղայի, այլ ՚ի ևտացի, և նորա համար՝ Ուատթէսս և ՚Իուկաս՝ զնա ոչ դնեն յաղգահամարն Քրիստոսի . այլ փրկին մեր ծագեցաւ յաղգեն Յուղայի, և յարմատցն Դաւթի. Եֆր. է. 44. և Յայք. Իբ. 16: Եւ բարւոք ասեն թէ ծագեցաւ, որ երրեմն ծածկեալ էր յազդին Յուղայի և ՚ի նսեմ ուրէնսն Ո՞սվեսի:

Դարձեալ՝ Դաւթիթ ասէ բերանովն հօր աստուծոյ. ՝ Ո՞սաց տէր ցտէր իմ, նիստ ընդ աջմէ իմմէ՛ մինչեւ եդից զթշնամիս քո պատռանդան ոսից քոց ո: Տէր ասէ՝ վասն աստուծութեանն. և նիստ ասէ՝ վասն ժամանակաւոր առեցեալ մարդկութեանն: Եւ ՚Դանիէլ. Բ. 44. վասն թագաւորութեանն Ո՛սիայի ասէ. ՝ Եւ յաւուրս թագաւորացն այնոցիկ յարուսցէ աստուած յերկնից զթագաւորութիւն, որ յաւիտեան ոչ եղծանիցին, և այլն:

Վասն երրորդ դժուարութեանն ասեմ, թէ Քրիստոս յառաջին դալստեանն դալոց էր չարչարելի կերպիւ . զի եկն պաշտել և տալ զանձն փրկանս փոխանակ բազմաց . և այս պաշտօնս ոչ կարէր լինիլ առանց մարմնոյ, ինչպէս որ արեն մեզ չի կարէր երեիլ առանց

օդոյ և ամսպոյ : Այլ մեղք մարդկան՝ անհուն էր վասն լինելցն ընդդեմ անհուն արարչին . և ոչ ոք կարէր վճարել ՚ի առակ ստեղծուածոց . վասնորոյ մարդարէն Եսայի ասէ՝ “Ոչ պատգամաւոր ոք , և ոչ հրեշտակ . այլ ինքնին տէր փրկեաց զնոսա ” : Կդ . 9 : Քանզի ոչ ոք կարէ զպարտու այլոց վճարել , եթէ ոչ այն որ կարէ վճարել . և պարտական է վճարելոյ վասն երաշխաւութեանն . այլ ոչ ոք կարէր վճարել՝ եթէ ոչ աստուած . և ոչ ոք պարտ էր վճարել՝ եթէ ոչ մարդն : Արդ Քրիստոս գոլով աստուած կարող՝ եղեւ մարդ և պարտական . և ըստ արժանեւոյն վճարեց :

Հարցանեմ ևս անհաւան հրեից . յորժամ մարդոյ կնիքն որ կորնչի , ում պարոք է որոնել և գտանել . յայտնի է որ կնիքոյ տիրոջն : Այլ մարդս կնիք աստուածոյ էր՝ կորուսեալ մեղօք . ուրեմն հարկ էր կնիքոյ տիրոջն որոնել և գտանել . և այս ոչ լիներ առանց խաչի և չարչարանաց : Որպէս և ոչ ազատութիւնն խահակայ առանց խոյին , որ օրինակ էր Քրիստոսի խաչեցելցն . որ զայն տեսաւ Արքահամբ յԽահակակ խաչաբարձն և ՚ի զենենալ խոյն՝ գոխանակ խահակայ , և ուրախ եղեւ նշանաւ զենելի որդւոյն և խոյիւ ազատեցելցն :

Եւ գարձեալ էրբ որ Դանիելի ԿԲ եօթներորդն լցուաւ , պէտք էր տուած նշանին համեմատ՝ մեռաներ օծեալն Քրիստոս . Դանիել . Թ . 26 : Եւ այս յայտնի է , որ յետ մահուանն Քրիստոսի՝ Երուսաղէմ տպականեցաւ ՚ի Տիտոսէ . բարձան և զոհըն . պղծեցաւ և տաճարն ըստ կանխասացութեանն Դաւթիթի թէ , “Աս տուած՝ մտին հեթանոսք ՚ի ժառանգութիւնքո . ողբեցին զտաճար սուրբ քո ” : Դարձեալ այնքան զոհք և պատարագք եղեն ՚ի հին օրէնս . և յամեն տարի ՚ի տօնի քաւութեան՝ բոլոր խրայէլացիքն ՚ի մեղաց քաւեալք կը լինէին . բայց ինչո՞ւ համար յամեն տարի ՚ի նոյն մեղս կային . հարկաւ այն պատարագներն ուժ չունէին բոլորովին ՚ի մեղաց լուանալց :

Ասան որոյ ասաց Դաւթիթ՝ “Ինդ զոհս և ընդ պա-

տարագոս ոչ հաճեցար ո : Եսցց սրովիշեառե ով ՚Վասիլի՛
որ աստուած չէր հաճեր նէ , ինչո՞ւ համար հրամայեց .
անշուշտ , չե՞ս մի գիտեր ասէ ով մարդ . անոնք ստուեր
էին , միթէ ստուերն բունին գործն կ'անե՞ մի . զոր օրի-
նոկ գրեալ հացն ՚ի թղթի , կամ գինին ամանի կամ
շիշի մշջն՝ կարե՞ն մի զմարդն յագեցնել և ուրախ առ-
նել . ոչ երբէք : Ուրեմն յայնժամ կը հաճի աստուած
ընդ պատարագոս արդարութեան , յորժամ ու խուեալ
զուարակին ելոնէ ՚ի ուզան խաչին պատարագ :

Հարցանեմքեզ ով հրեայ . երբ որ Յաւդայի Յակո-
բայ որդւոյն պատմուածանն լուացուաւ գինիով , և ա-
րեամբ խազողոյ հանգերձք նորա . զի՞նչ էր պատմու-
ածանն , եթէ ոչ կուսածին մարմինն . զի՞նչ և հանգերձն ,
եթէ ոչ եկեղեցին , զորս լուաց ՚Քրիստոս՝ աստուա-
ծացեալ արեամբն : Ճ. Խթ . 11 : « Օ ի կարմրացան
ձորձք նորա իրբեւ հնան կոխողի՞ » : Եսայ . 64 . 1 :
Սա էր որ հայէք և ոչ ոք օգնէք և ՚ի թիկունս հասա-
նէք . ոչ Ոովսէս օրինօքն , և ոչ Ահարօն պատարագօքն .
զի կորուսեալն մեզօք ոչ էր պատկեր ոչխարի , եղին և
այծու . այլ աստուծոյ պատկերն էր՝ անկեալն և կորու-
սեալն . զոր միացն աստուծոյ հնար եղեւ իջնել յերե-
նից , մարմնանալ և գտանել և փրկել :

Վ ասն զի սամարացի պահապանն խրայէլի՝ արթունն
աջօք՝ անցեալ ՚ի մարդկային բնութիւնս անփոփոխելի
աստուածութեամբն՝ ետես զանկեալն և գթացաւ .
պատեաց զի՞րս նորա իւզով չնորհաց , և զինեաւ ա-
րեամբն իւրօյ , և էած յեկեղեցին : Օ ի ՚ի հնումն ա-
մենայն ինչ արեամբ կը սրբուէք . և առանց հեղման
արեան չի լինէք թովզութիւն ասէ առաքեալն . Եբ .
Թ . 22 : Եւ ՚Քրիստոս մի անգամ մասուցաւ պատարագ՝
վասն բառնալց զմեզս մարդկան ,

Վ ասն չորրորդ գժուարութեանն ասեմ , թէ երեք
տեսակ էր օրէնքն Ոովսէսի . բարսյական , դասասատ-
նական և խորական : Եարսյականքն էին ասմարանեաց
օրէնքն : ՚Կատաստանականքն էին հասուցանողականք
պատճոյ . ակն ընդ ական , առանին ընդ ասաման , ա-

ըիսն ընդ որեւան, վէրք ընդ վլրի : Խակ խտրականքն՝ էին որպէս զոհքն, պատրագքն, և այլն :

Արդ քրիստո եկաւ յաշխարհ՝ հաստատեց վրարույականն, զմի չնարն, զմի սպանաներն, զմի գողանարն և զայլն, որը և բնականք կոչուեին. զի ամենայն աղքի յաստուկ էին : Ձեւ զոր ինչ կամիս թէ արացեն քեզ այլք, որու այլ նոցա արա նոյնպէս. կամիս թէ զքեզ սիրեն, սիրեա և զու : Կամիս որ պատուեն զքեզ, որու ևս պատուեա զնոսա : Նմանապէս՝ չե՞ս կամիր որ այլք զքեզ հարկանեն, մի աներ և զու . չե՞ս կամիր որ այլք ցանկան կնոջդ և ընջցդ, մի ցանկար և զու նոցա կնոջն և ընչցցը . որ տասնաբանեայ օրէնքն՝ ասոնց վրայ կը կայանան, այսինքն խոտորիլ ՚ի չարեն, առնել զբարի . և ըստ Եսայեայ, դադարիլ ՚ի չարեն, ուստ նիլ զբարիս գործել :

Այլ ՚Դաստատանականն՝ ՚Քրիստոս կակղացոյց աւսելով, ՚Ո՞ի կալ հակառակ չարին ո. զմէկ երեսն զարնողին, դարձն և զմիւսն : Խակ զլստրականն՝ որպիսի էր թլիատութիւնն, զոհքն, պատրագքն, և չարաթապահութիւնն՝ (որ մասամբք բարոյական էր և մասամբք խտրական) յայլ ևս կատարեալն հասոց : Որպէս զմարմնաւոր թլիատութիւնն, ՚ի թլիատութիւնն հոգեւոր, որ է կորիլ ՚ի մեզաց . զի ասէ առաքեալն, ՚մը լիատութիւնն մեք և միք որ հոգեւով զաստաւած պաշտեմք ո : Եւ զանբանից զենմունքն ժառաւոր արաւ՝ հաղորդութեան խորհրդով մարմնոց և արեան խրայ . և զբարաթն՝ կայացոց ՚ի հանդչիլն ՚ի մեզաց, և յօրն կիրակի :

Արդ՝ ՚Քրիստոս ոչ փոխեաց զօրէնան և ոչ խափանեաց . այլ զպակասութիւնն նոցա լցոց : Խնչպէս կ'ասէ սուրբն ՚Դիսնէսիս, թէ պատկերհանն որ պատկերին վերայ ներկով և ոսկուով որ կը լեցընէ, չի ասուիր պատկերին լուծիչ, այլ լրացնող և վայելսացնող : ՚Եցն պէս և ՚Քրիստոս՝ օրինացն ՚Ովմէսի պատիւ տուաւ չնորհօք և կատարելութեամբ . արդ չի խափանեց հիմնովին, այլ լցոց զմէրսութիւնն : ՚Այլ և՝ հին օրէնքն

նուեմ՝ էր և մութն, որ չկարեր զսիրտ մարդկան լուսաւորել. անոր համար ՚ի լեւան Այնայ արբուեցաւ ամպով, մշուշամ, երկրաշարժութեամբ և հրով:

Այլ նոր օրէնքն՝ արբուեցաւ ՚ի սուրբ Ախոնի լեւառն՝ լուսով, և քաղցր շնչմամբ հողմոյ. որ այս օրինակեցաւ յայն անոյշ և մեղմ քաղցրասիւգ հովի առ Եղիշիւ մարդարէիւն, յորում աստուած ցուցաւ և խօսեցաւ ՚ի ՚Քորէր՝ Եղիայի հետ. Օք հրով, սաստիկ հովով և շարժով, կ'իմանամբ զհին օրէնքն, որ ասոնց մով արբուաւ. զի լեւառն Այնայ ծխիւր ասէ հրով. կը շարժէր սաստիկ հովով. և կը դողացնէր զիւառն և զսիրտ լսողացն. մինչև և Առվես ասէր, թէ զահի հարեալ եմ և դողամ. և ժողովուրդն չէր հանդուրդ ՚ի լսելն. այլ նոր օրէնքն՝ քաղցր Յիսուսի ՚Քրիստոսին մերոյ օրէնք էր, անոր համար պայծառ լուսով՝ և մեղմիկ զեփիւռով արբուեցաւ:

Կաև՝ այն օրէնքն մէկ ազգի մինակ արբուեցաւ, որ զանոնք կը պարտաւորէր. և շատ մարդիկ առանց նորա կարէն փրկիւ. սակայն նոր օրէնքն՝ ամենայն ազգի արբուեցաւ ընդհանրապէս. ինչպէս ասաց Տէրն. «Դնացէր յաշխարհ ամենայն. քարոզեցէր զաւեարանն արքայութեան ամենայն արարածոց»: Երիստոտէլ ասեր է, թէ մէկ գեղ մի որ շատ ցաւոց գեղ է, ալ առաւել ընդունելի է քան զայն՝ որ մէկ ցաւոց. և որոյ ծախքն քիչ է և արդիւնքն շատ, այլ առաւել պատուելի է քան զայն՝ որոյ ծախքն շատ է և զօրութիւնն ասկաւ: Եւ այսպէս է օրէնքն՝ ՚Քրիստոսի՝ ամենայն ցաւոց և ազգաց գեղ և ծախքի արժան, այսինքն ՚ի սէրն կապէալ: (Օդստինս ասեր է, թէ ակալ զուրն և արա զինչ և կամիս զբարիս»:

Եթէ կամակորութիւն անեն հրեայքն, թէ Պօղոս առաքեալն ինչո՞ւ խափանելի կ'ասէ զօրէնսն Առվեսի, և հաստատուն զօրէնսն ՚Քրիստոսի ո. թ. Արդ. գ. 11: Որ խափանելին էր՝ փառօք էր. որչափ ևս որ կալոցն է փառօք իցէ: և Ա. Արդ. ժ. 10: Յորժամ զայցէ կաստրեալն, փորդն ՚ի շատես խափանեացի»: Առեմ

թէ, ՚Քրիստոս զատուերն խափանեց, զանկատարն կառտարեց, և ոչ թէ զօրենքն բարոյական, որպէս թէ արեն՝ ՚ի ծագիլն՝ խափանին լցով աստեղացն վասն իւրեանց տկարութեանն. և ոչ թէ զանայ նոցա արեգակն: Օք զոչինչ կատարումն գործեցին օրենքն Ո՞ոլուսի վասն իւրեանց տկարութեանն և անշահութեանն՝ ասէք է Պօղոս առաքեալն. |;բբ. Է. 19: | Կը պէս որ անզօր գեղ մի՝ չկարենայ զջանդ հիւանդութիւն մի բժշկել:

(Օրենքն Ո՞ովուսի՝ կ'արգիլէք զաչքն, խակ օրենքն ՚Քրիստոսի՝ կ'արգիլէ զսիրան. «Որ հայի ՚ի կին մարդառ ՚ի ցանկալ, չնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւրումու: Օսյո ևս խմացիր. որ օրենքն Ո՞ովուսի՝ հինգ բան կը պարունակէք. ՚նախ՝ զբարոյականն, երկրորդն՝ զդատաստանականն, երրորդն զյատուկ օրինականն, չորրորդն՝ զիստրհրդականն, հինգերորդն՝ զխոստմունա պարգեաց և զապանալիս պատժոց:

Ի արոյականն է տասն պատուիրանքն, զոր ՚Քրիստոս կատարեց և հաստատեց ասելով. «Եթէ կամիս ՚ի կեանսյաւիսենականս մասնել, պահեա զպատուիրանն»: Եւ յաւելցուց միայն զբաշխումն ընչից, և զուրացումն կամաց, և զբարձումն խաչին իւրոյ:

Ա. Ա. Թէ ասեն հրեայք, տասն պատուիրանաց մէկն ալ շաբաթն էք՝ զոր խափանեաց ՚Քրիստոս: Վում թէ, շաբաթն ոչ էք զուտ բարոյական, այլ խառն էք ՚ի խորականեն. վասն զի հրեայքն ՚ի շաբաթի օրն կարէին վասն կենաց իւրեանց պատերազմանել ընդ թշնամեաց, և եփել զիերակուրս, և գնալ ՚ի մօտ տեղիս զբօննով, և ութօրեաց զողայն թշիատել յաւուր շաբաթու, կամ ՚ի ջրհորն անկեալ զէշն և զեզն հանել. այլ զուտ բարոյականաց դէմ՝ բնաւ ամենենին ոչ կարէին բան ինչ դէմ անել. զօր օրինակ կերպով մի՝ չնալ, գողանալ, ցանկալ, սպանանել և մեղք չի համարուիլ: Կամ թէ ինքն ՚Քրիստոս՝ ՚ի տղայական հասակին յանձն էառ զամենայն օրինականն և կատարեց. խակ ՚ի չափ հասեալ զբորսոն սրբեաց յաւուր շաբաթու. զնիդամալցին

բժշկեաց. և աշակերտացն թոյլ ետ կորպէլ զհասկ և ուտել զի տէր՝ եր շաբաթուն, թէ և որդի մարդոյ ըստ մարմնոյն:

Առ. երկրորդն ասեմ, թէ Վրիստոս զգաւաստանականն մեղմացցց՝ յոդորմութիւնն կապելով, ուստի և Նեկըցին Վրիստոսի խնամօք վարի ընդ մահապարտոն. և որ դիմէ յեկեղեցին, օձիքը ձեռք չի տուած՝ կ'ազտափի: Եւ Պօղոս պատուիրէ տերանց վասն ծառացից՝ խնամով առնել զպատուհան: Եւ ինքն Վրիստոս՝ զու ևս մեղանչելն՝ ապաշխարութիւնն դրաւ կնոջն ընացելց՝ փոխանակ քարկոծման:

Առ. երրորդն ասեմ, թէ Վրիստոս լցոյց զօրինական օրէնսն, զթիմատութիւնն և զպատարագ ազաւնեաց վասն սրբութիւնն ըստ օրինացն Ոտվուսի յըն ծայեցմանն ՚ի տաճարին, և զանսն, և այս մինչ ՚ի ժամանակակիւտ հօրն. զի աղայականք էին: Եւ իրեւ ըստ մարմնոց հատուկին այր կատարեալ եղեւ, զողոյականն խախանեց. զոմանս ինքնիրեն, և զոմանս առաքելովըն:

Առ. չորրորդն ասեմ, թէ Վրիստոս զիսորհբգականն լցոյց, որպէս եր ուտել զգաւոն պառեքաման անխմանը հացիւ: Ի՞այց երբ որ չարչարեցաւ, ինքն նախասիապ գոլովլ այն զենմանցն, զստուերն արդիվեց. «Եղից զօրենսն Ոտվուսի. զոր խօսեցաւ ՚ի Ոինայիո, և այն:

Առ. հինգերորդն ասեմ, թէ Վրիստոս կատարեց ըդխոսամունան. որ վասն գալստեան իւրոյ, դարձման հեթանոսաց, թողութեան մեղաց, և յաւիտենական փրկութիւնն: Ի՞այց թէ ասեն հըեայքն, Վրիստոս լուծեց զթիմատութիւնն ՚ի ձեռն առաքելոց՝ որ եր օրէն յաւիտենական. կամ թէ զարաթեն լուծեց՝ որ եր օրէն յաւիտենական. և զդառնազենութիւնն ևս՝ որ օրէն յաւիտենական եր. նմանապէս զտօնն քաւութիւնն ևս զայլմն. զզո՞յնն և զնուերսն, զհացն առաջաւորութիւնն: և այն:

Կյեմթէ, առ հըեայն այլ է ժամանակաւոր յաւիտեանն, որ օհօլամ ասի. և այլ է մշտնջենաւոր յաւ-

ւիտեսնն , որ աւասի , ավալ և ուշակեպ ասի : Այլ վասն թվաստութեան և զոհից և շաբաթուն՝ միշտ զրեալ է օհօլամն , որ ժամանակաւոր է . և ոչ միննյերից աւասի , կամ ավալ , կամ ուշակեպ : Ժամանակաւոր յաւիտեան է այն , թէ ծառայն որ չի կամի ելանել ՚ի տանէ ափրոջն , հերխւնով ծակեցն զականջո նորա , և եղիցի ՚ի տան նորա ծառայ ՚ի յաւիտեան . իրքեւ թէ մինչեւ ՚ի մահուան օրն . և այն որ ասէր Դաւիթ . «Յաւիտեան ոչ մոռացաց զարդարութիւնս քո ո . այսինքն զամենաց աւուրս կենաց իմոց :

Վրդ ՚ի թիստու ոչ լուծեց զմշանջենաւոր յաւիտեանական օրէնսն . որպիսի է մի շնարն , մի սպանաներն և այլն . այլ որք յետ երկար ժամանակաց կարեին ՚ի լուսագոյնն գաւնալ . որպէս մարմնաւոր թվաստութիւնն՝ ՚ի հոգեորն . զոհքն և պատարագքն՝ ՚ի խորհուրդ հազրողութեան . լուացմունքն՝ յարտաստուս սպաշիսարութեան , և այլն : Ուրեմն չեն կարեր առացուցանել զժամանակաւորնն և զիսափաննելիսն մշտնջենաւոր յաւիտեանական , այլ մինչեւ ՚ի գալն ՚ի թիստուսի իմանալց են՝ որ տէրն էր օրինաց . «Տէր է որդի մարդոց և շաբաթուն ո : Այլ և ոչ թէ այն հնաց օրինաց խորականացն ամի յաւիտեանականն , այլ վասն նշանակեցելոցն նորօք . զի մկրտութիւնն է մնացական , և թվաստութիւն հոգեւոր ՚ի մեղաց . և պատարագն նորսոց օրինաց՝ նշանակեալ զատկական գառամբքն , ևն յաւիտեանականք :

Ուրեմն ստուերքն անցին . և նախատիպքն այն ըստուերացն՝ մնացին . որպէս և ՚ի գալն բանին աստուծոյ լուեաց ձայն բարբառոյն նորա Յօհաննէս մկրտիչն : Այլ թէ և խափանեալ ասեմիք զիստրական օրէնսըն Յովլէսի , ոչ է զարմանք , զի մոլեկան մեկնիչ դպիքքն և ծերքն շատ բան յաւելցուցեալ էին . ըստ այնմ . «Ուստուցանեն վարդապետութիւնս զմարդկան պատուիրեալուն . կամ թէ , «թողիք զպատուիրաննն աստուծոյ վասն ձերոց աւանդութեանն : Եւ կամ թէ , Օք ինքն աստուած խոսացեր էր բերանավին Ուրեմիաց՝ ևս . 33 տալ զօրենս իւր հոգեորս՝ ՚ի հոգիս և ՚ի միտս

Հաւատացելոց իւրոց . և լինիլ նոցա աստամձ . և հաւատացեալքն լինիլ նմա ժողովուրդը :

Այդ հրէայքն դադարեցան ՚ի լինելոց ժողովուրդ աստամձոյ . զի գեռես կը հետե ին կեղեց օրինացն և ոչ ներքին հոգւոյն . և այնու նմանին կապիի , որ զբնե կուզի կեղեն խածնելով , կը նոցի որ լեզի է , ՚ի բաց կը ձգէ . չփորձեր զմիջն քաղցրութիւնն : Նմանապէս և մարմնապաշտ հրէայքն կը տեսանեն զնեղ և անձուկ ճանապարհ հաւատոյն ՚Վրիսասսի , որ ըստ կեղեցն լեզի կ'երեի , ՚ի բաց կը ձգեն զհաւատն նորա , ոչ խմանալով զներքին քաղցրութիւնն հոգեւկան : Այց ՚Դաւիթի թէ՛ և Շաշակեցէք և տեսէք զի քաղցրը է տէր ո . և կամ թէ՛ և Քաղցր են ՚ի քիմս իմ բանքք քո (Յիսուս ,) քան զմեզը բերանց իմայ :

Ասն որոց ձեզի պէս թմանձրամիտ և կամակոր աղ զին՝ խմասնաբար խօսքն չ'ազգեր . զի ՚ի ճշմարտութենէ զերես դարձուցիք ըստ վկայութեանն Երեմիայ մարդարէին . Բ . 27 . ՚Դարձուցին յիս զթիկունս և ոչ զերես իւրեանց ո : Եւ միշտ կեղեցն կը հետեիք . ՚ի ճշմարիտ Ուսիսյէն յետ դարձայք , և մոլորական Ներին կ'սպասէք : Աակացն բնութեան մեր եղրարք լինելով կ'ողորմիմք ձեզ . և կամիմք կամաց կամաց ըզ ձեր հիւանդութիւնն բժշկել . և զերակն ձեր շօշափելով զներքին և գաղանի հիւանդութիւնն իմանալ , և զգեղն ցուցանել թէ ի՞նչ պակաս էր ՚Վրիսասսի լինիլ ճշմարիտ Ուսիսյն . որ դուք ձեր բաղզը սունակուս ըրիք , և ետ մնայիք :

Ու այլ ինչ միայն թէ մարմնասէքք գոյով , զամեւ նայն հոգեւոր զրուցատրութիւնս մարդարէից՝ մարմնաւոր իմացայք և կարծեցիք և գեռ այնովէս կ'իմանայք : Այլ ըստ Պօղոսի առաքելոյն և Շիլն սպանանէ . այլ հոգին կեցուցանե՞ն . և ըստ ՚Վրիսասսի ասիցն , և Օքանն զօր ես խօսեցայ՝ հոգի և կեանք Ենո : Այց պէտք է որ մարդարէից նախադուշակութեամքը զձեր դժուարութիւնները մերժեմք , և այլարանութեամք խորհրդական կերպիւ գրածներովն հաստատեմք թէ .

դուք՝ ՚ի մեջ ծավառ աստուածաշունչ գրոց՝ մեկ կաթիլ ջրոյ կարօս էք մնացեր, և ՚ի ծարաւոյ կը մեռանիք։ Ազա ուրեմն կարդաւ նայիմք, թէ զոր ինչ արար Քրիստոս, և յանձն նորա զի՞նչ գետքեր անցան, գրբեալք են ՚ի սուրբ գիրս օրինակաւ և բանիւ՝ թէ ոչ։

Երդ՝ մեք առնումք ՚ի բանից սուրբ վարդապետաց, զորս առին նորա ՚ի սուրբ գրոց. և ցուցանեմք՝ թէ Քրիստոս արտաքրոյ սուրբ գրոց ոչ գործեաց ինչ. և ոչինչ կրեաց մինչեւ ՚ի մահն, որ ոչ հաստատեին զինքն լինիլ Առելիայն փրկիչ աշխարհի։

Նախ՝ զի թէ կոչեցաւ Յիսուս՝ որ է փրկիչ, ՚ի բաղում տեղեաց յայտնի է. «Տէք հայր մեք, տէք փրկիչ մեք, և նա փրկեացէ զմեզ»։ Եսայ. 19. 22. Եւ օրինակեն եղան Առմուկս ՚ի Փարաւոնէ փրկելով զիսրարայէլ, Գեդեօն՝ ՚ի Վաղիամացւոց, և այլք դաստաւորք ՚ի պէս պէս ժամանակս։

2. թէ կոչեցաւ Նազովլեցի՝ որ է ծաղկեալ, յայտնի է բանիւ. «Իզիսեացի դաւազան յարմատոցն Յեսուսեաց. և ելցէ ծաղկիկ յարմատոց անսաին», Եսայ. 8. 1. և ինքն Քրիստոս ասաց՝ «Հօ ծաղկիկ դաշտոց, և շուշան հովտաց»։ Երդ. 8. 1. «Օազգիկ դաշտի կոչի, որ ինքնաբոյս է և ոչ անկած ձեռամք մարդկան, յօրինակ կուռական յդութեանն և ծննդեանն. և ասոր օրինակն եղաւ Յովուշի գեղեցկին ծաղկեաց պատմուհանն, և Նազովլեցի Սամիանն քայն. Դաստ. ձԴ. 7.»

3. թէ ծնաւ. ՚ի Իւթզղէհէմ՝ Վիրիաս վկայէ «Ով Իւթզղէհէմ», ՚ի քէն ելցէ ինձ իշխանն. Ե. 2. և եթէ այն ծնեալն ՚ի Իւթզղէհէմ՝ չըր սոսկ մարդ, այլ և աստուած, վկայէ նոյն մարդարէն. «Թէ ելք նորա ՚ի ոկզրանէ աւուրց աշխարհին. իբր թէ նախ քանտեղծանին աշխարհի։ Եյսմ նման է բանն իմաստնոյն։ «Յառաջ քան զամենայն բլուրս ծնաւ զիսն. Առաջ. ը. 25. Իսկ օրինակն եղի ՚Պաւիթ՝ ծնեալն ՚ի Իւթզղէհէմ։»

4. թէ ծնաւ. ՚ի մեջ անբանից մօրին ՚ի մեջ Երկուց կենդանեաց եղին և իշոյ, Ամրակում վկայէ. Գ. 2. «Ի

մէջ երկուց կենդանեաց ծանիցիս դու ո: Ա ան զի եղն ճանաչեց իր մնուցանողը, և էշն զմառուր տիրոջն. սակայն քան զեզն տիմար, և քան զէշն յիմար հրեսյըն չի ճանաչեցին զնա՝ մինչեւ որ 'ի խաչ բարձրացուցին. և 'ի զօրութենէ արարեալ նշանայն և յարութեանն կարիեցան. և կաշառօք զարեն կամեցան իրը մառախուզով ծածկել թէ աշակերտըն ՚ի գիշերի և կան գողացան զնա: Եւ նկրն ասաց, «Յորժամ բարձրացուցանէք զրոդի մարդոց, յայնժամ գիտասալիք թէ ես եմո: Օրի նակն եղել Յովսէփ գեղեցիցիկն. որոյ եզրարքն չի գիտալով զանգին մարդարտի արժէքն՝ 'ի հորն ձգեցին, և վաճառեցին զազատն գերիի պէս. մինչեւ որ զնա առ առաջ բարձրացոյց ՚ի յէգիպտաս, և ապա թէ եղբ բարքն ճանաչեցին, և ակամայ երկրպագին՝ թէ Յովսէփ է տէր աշխարհին:

5. թէ ՚ի մօրէն պատեցաւ խանձարութով. Յօֆ. 1.ը., 9 առէ. «Եղի նման զմէդ ՚ի հանդերձ յորժամ ծնաւ յորտվայնէ մօր իւրոյ ո: և թէ «Օ արեգակն ծածկեցից ամպով»: Ե՞կի. 1.ը. 7. օրինակն եղել Յովսէս՝ եղեալ ՚ի պրոռուեցէն սնառուելի:

6. թէ ծնաւ ՚ի ժամանակի ընդհանուր խաղաղութեան ՚ի ժամանակս (Օդոստոս կայսերն, առէ ՚Կաւիթ. «Օ ագեսցի յաւուրս նորա արդարութիւն՝ բազում խաղաղութիւնն: Եւ օրինակն եղաւ Յովոմօնի ժամանակի խաղաղութիւնն, որ 'ի ժամանակի խաղաղութեան չնեց զառաճարն զարմանալի՝ յօրինակ տաճարի բանին սաստուծոյ տիրամայր սուրբ աստուածածնին. որ 'ի ծնամին զէիսում՝ երգեցին հրեշտակապետքն յերկիր խաղաղութիւն:

7. թէ ՚ի մէկ կոյս աղջկանէ ծնամնելոց եր՝ առէ Եսայի. «Ահա կոյս յղասցի և ծնցին: Եւ օրինակն եղել մորենին վառեալ և ոչ այրեալ. և արեւելեան դուռն տաճարին, յորում ոչ որ եմուտ և ել, բայց միայն Յիսուս աստուածն խրայէլի:

8. Եռլոր աշխարհ իմացաւ զծնանին Ո՛սիային՝ աշխարհագիր առնելով (Օդոստոս կայսերն, որպէս ՚ի ծա-

գիւղարեգական, ամենայն աշխատք լրւուաւորի, և ոչ ոք թագիցէ ՚ի տապայ նորա . նաև, աշխատհագիր եղեն երկասցին հրեշտակիբն, լջանելով ՚ի Ռէթզէհէմյեր կըսպագութիւն նորածին մանկանն, բայց հին աւուրց աստուծցն . «Եղի ընդ հրեշտակին ընդ այնմիկ բայց մաւթիւն զօրաց երկնաւորաց » :

9. Ուէ նոր ասաղ մի երեւցաւ ՚ի ծնանին ՚ի րիստափամց գիւթ մարգարէն (Կայիսրայ ամբարիշտ քահանայագեալին պէս) գուշակեց . թէ «Օագեսցի ասաղ Յակոբաց » . թռու . 17. 17 : «Վանդի երկաքն ալ ակամայ շարժեցան յաստուծոյ՝ զջշմարիտն մարգարէնաւ, ինչպէս որ էն ՚աղտամու : Իսկ օրինակն եղեայն հրեշտակն որ գնայր առաջի որդւոյն խրայելի լուսեցէն ամեցոյ և աւան նման . որ խրայելոց լոյս կ'անէր, և եգիտացւոց խաւար . զի և ՚ի րիստասսոսի բողաց խւրոց լոյս է, և հրեից խաւար կ'երեի, «Ուրեցին մարգիկ զնաւար առաւելքան զլցու » :

10. Ուէ մազքն եկին յերկրագութիւն ընծայիւք և պատրագօք՝ ասէ «Դաւիթ», «Ուագաւորը արարաց և սորայ պատրագս բերցեն նման . և Եսայ . 2. 3, ասէ, «Վնասցեն թագաւորը ՚ի լոյսքու . ամեներեան ՚ի սարայէ եկեւցեն բերելքեզ զսկի, և կնորուկ, և փրկութեան աւետան առցեն զաւեախս : Ուէ ասեն հրեայը, այնորիկ վասն Ասղոմօնի ասացան : Վսեմ թէ, վասն Ասղոմօնի ասացան՝ որ եր պատկեր ՚ի րիստասի, որ կոչեցաւ իւրէտ՝ այսինքն սիրելի տեսան . և Առզոմօն, որ է խաղաղութիւն : Եւ սակացն՝ Ասղոմօն սիրելի կոչեցաւ ստուերի նման, և խաղաղութիւն կոչեցաւ՝ վասն խաղաղացուցանելցն աստուծոյ զժամանակ թագաւորութեան նորա . այլ ՚ի րիստասս բնութիւն ՚ի հօրէ աստուծոյ սիրելի եր՝ և է . և ինքն բոլորովին խաղաղութիւն է . զի նա է խաղաղութիւն մեր որ հաշտեցոց զհայր աստուած հետ ասպատամբ ծառայի մարգկայինս բնութեան :

11. Եթէ ՚ի րիստասս թլիստեցաւ և զիւր դրած օրէնքն կտուարեց՝ յայտնի է . և թէ ինչո՞ւ համար

թղթատեցաւ՝ որովհետեւ սկզբնական է ներգործական
մեղք չուներ։ Վայեմ թէ, զմեր պարագն լեցնելու հա-
մար, և ուսուցանելոց զմերը հոգեորապէս թղթատել ՚ի
մեղքց, քանի այս օրէնքու՝ մէկ նշան մի էր ՚ի մեջ
հրեից, որ աստուածապաշտքն և որդիքն Վրբահամու-
կը զատուեն ՚ի հեթանոսաց, իսկ մէր նշան քրիստոնե-
ութեանն՝ եղել մլրտութիւնն, որով կը զատուիմք իրը
որդիք աստուծոյ ՚ի մարմնաւոր որդւոցն Վրբահամու-
շւ այն հարկաւոր օրէնք չէր թղթատութիւնն՝ որ ա-
ռանց անոր մարդ ազատութիւն չի գտներ, վասն զի
կանացքն և ութ օրէն առաջ մեռած մանկունքն՝ չու-
նեն թղթատութիւն և կը փրկուեն, բայց մլրտու-
թիւնն ընդհանրապէս ամենից գեղէ, արանց և կա-
նաց և միօրեայ մանկանց, որ առանց այն գեղին կա-
րելի չէ փրկութիւն և առողջութիւն գտնել։

Իսկ ՚Վրբատոսի թղթատութեանն օրինակ եղել թրւ-
փատութիւնն Խառհակաց, զի Վրբահամ զմիածնն
ետ թղթատել, և հայր աստուած զ՚Վրբիստոս, այսինքն
սրով օրինաց, և սրով ազքատութեան, և ինքն ՚Վրբի-
տոս զինքն թղթատեց, յամենայն կեանս իւր սրով խո-
նարհութեան։ Եւ գեղեցիկ օրինակ գոլով ՚Վրբատոսի
Յեսոս որդի՝ Առեայ, որ էր և անտանակիր Յիսուսի,
երբոր թղթատեց զորդին խորայէլի, ՚ի մեռանիլն՝ ըդ-
քարեղէն սուրբն եղին հետն և թաղեցին, և երբ
՚Վրբիստոս մեռաւ ՚ի խաչին և թաղեցաւ, հին օրէնքն
և թղթատութիւնն թաղուեցան իրեւ անոպէտք, Յեսոս։

ԵԿ. 31.

12. Յէ՛ ՚ի ծնանիլ նորա՝ անմեղ մանկունքն Յէ՛թ-
ղէ՛հէմի վկայեցին սրովն Հերովդէի, և մինակ Յիսուս
Ուշուայն ազատելոց էր զինքն ՚ի մահուանէ՝ կենաց և
մահուատէր լինելովն, այս ևս օրինակեցաւ ՚ի խեղումն
և ՚ի կոտորումն մանկանցն խորայէլի ՚ի Յէ՛թիպտոս։ որ
՚ի ծնանիլն Ուլսէսի՝ սկսաւ այն չար հրամանն ՚ի Փա-
րաւօնէ, և մինակ Ուլսէս ազատութիւն գտաւ։ Եւ
թէ այն մանկանց մօրերու աղաղակն յերկինս վերացաւ,
Երեմիաս մարդարէն գուշակեր է թէ։ « Զայն գու-

ժեաց ՚ի Հռամաց . լալումն , ողբումն , և աշխարհումն
յօդն . Երեմ . 1.5 . 15 :

Այս մանկունքս կոտրեցան ՚ի զատկին գառնազեւ-
նութեան , և օրինակ եզան ՚Քրիստոսի գառին մա-
հուանն . զի որպէս նորա վասն ՚Քրիստոսի , և ՚Քրի-
տոս վասն նոցա զպարտան վճարեաց : Եթէ ՚Քրիստոս
ծնեալ , քառամնօրեայ գալոց էր ՚ի տաճարն , զրեր
է ՚Վաղաքիաս . Գ . 1 . “ Յանկարծակի եկեցի տեր ՚ի
տաճար իւր զոր գուքն ինգրէքո : Ուր ՚Վաղաքիաս՝
ծածկապէս ցուցանէ զ՚Քրիստոս լմնիլ աստուած . քանզի
ասէ՝ “ Տէր ՚ի տաճար իւրո : ուրեմն այն տաճարն՝
՚Քրիստոսի տեառն անուամբ էր շինեալ , և յանուն
նորա որբագործեալ :

13. թէ փախեաւ գնաց ՚ի յշգիպատոս , զրեր է
Յովիսա ձ. 2 . “ յշգիպատոսէ կոչեցից զորդի իմ : Յուղ
չասեն անհաւան հրեայք , թէ այն վասն մեր է
զրեալ . վասն զի մարդարէն բազմութեամբ չի խօսիր ,
թէ զորդիս իմ , այլ թէ՝ զորդի իմ : ՚Յահ՝ թէ կուռքն
յշգիպացւոց ինկան փշեցան ՚ի գնալն՝ ՚Քրիստոսի յշ-
գիպատոս . Եայ . ձ. թ . 1 , ասէ՝ “ Տէր նատեալ ՚ի վերայ
թեթե ամոց՝ եկեցի յշգիպատոս . և շարժեցին ձեւ-
ապործք նոցա : թեթե ամզ էր սուրբ աստուա-
ծածինն , այսինքն ցամաք յերկրաւոր ցանկութեանց ,
յորց ՚ի գրինն բազմելով ՚Քրիստոս գնաց յշգիպատոս :

14. թէ գառնալոց է յշգիպատոսէ , և մկրտուելոց
է ՚ի Յօհաննէս մկրտչէն , և զաւազանն մկրտութեան
հրինելոց՝ ասեր է Օպքարիաս մարդարէն . ձ. թ . 1 .
“ Յաւուր յայնիկ եղիցի ամենայն տեղի ազրիւր բա-
ցեալ ՚ի լուացումն մեզաւորիո : Օի որպէս հրեայք որ
մինչեւ չանցին ՚ի Յորդանանէ՝ չի մոան յերկիրն աւե-
տեաց յօրինակ մկրտութեան , այսպէս և որբ չի մկրտին
հաւատովն՝ ՚Քրիստոսի չեն կարեր մասնեւ յերկիրց ար-
քայութիւնն , որ է երկիր աւետեաց նոր հաւատու-
ցելոց : “ Որ ոչ ծնցի ՚ի ջրոց և ՚ի հոգւոյ ” , և այն :

Եւ եթէ ձայնն հօր լսելի եղեւ , ՚Դաւիթ ասէ .
“ Զայն տեառն ՚ի վերայ ջուրց ո : Եւ թէ Յորդանան

յետ գարձաւ որպէս յանցանենեն տապանակին , ՚իաւ-
ւիթ ասէ . և Օ ի՞ է քեզ ծով զալ տեսեր և փախեար .
և դու Յօրդանան զի՞ գարձար անդրէն ո : ՚շւ թէ ջախ-
ջախեց և փշեց ՚իրիսառոս զգլուխ վիշապին ՚ի վերաց
ջուրց , յայտ է ՚ի ՚իաւթէ . և օրինակին է ՚ի ՚ովսէս .
զի ՚ովսէս զգլուխ Փարաւոնի ջախջախեց ՚ի վերաց
կարմիր ծավու , և ՚իրիսառոս զգլուխ իմանալի վիշապին
՚ի ջուրսն Յօրդանանու :

15. ՚մէ ՚իրիսառոս պահեաց քառասուն օր ծոմ , օրին-
ակին է ՚ովսէս . որ պահեց քառասուն օր , և առաւ
զպատգամն աստուծոյ . և ՚իրիսառոս թէ որէտ անկարօտ
էր , բայց մեզի օրինակ լինելու համար , պահեց քա-
ռասուն օր . և ապա թէ միսեց ՚ի քարոզութիւն նոր
առեւտարանին . և բժշկել և կոչել ՚ի հաւասն : ՚շւ
թէ նա էր լոյս հեթանոսաց ՚ի բանալ զալս մոաց ,
ասէ մարդարէն . Եսայ . ԽԲ . 6 : “ ՚շւ թէ նա էր առ-
հասարակ լոյս հրեից և հեթանոսաց ” : Եսայ . Թ . 2 :

16. ՚մէ սրայծառացաւ ՚ի ՚մարօր լերինն , օրինակին
է ՚ովսէս , որոյ երեսքն լուսաւորեցան ՚ի ՚մնայ լերինն .
՚մափօր և Ներմօն՝ յանուն նորա ցնծացան . զի ձայնն
հօր՝ ՚ի Յօրդանանու լսելի եղեւ մինչեւ ՚ի Ներմօն , թէ
դա է որդի իմ սիրելի . և յայլակերպիլն՝ լսելի եղեւ
՚ի ՚մափօր :

17. ՚շթէ նա էր որ երեելի սքանչելեօք զիւր
քարոզութիւնն կը հաստատէր , կ'ասէ Եսայ . Աւ . 5 .
“ Յայնմամ աչք կուրաց բացցին , և ականջք խլից
լուիցեն ” :

18. ՚մէ իշով և յաւանակով մոաւ յշրուսաղէմ , և
արտաքսեաց ՚ի տաճարէն զգնողս և զվաճառողս : Զադար .
Թ . 9 : “ Եախանձ տան քո եկեր զիսո . Սաշ . ԿԲ . 10 :

19. ՚մէ զշացն և զգինին սրբագործեաց ՚ի մարմին
և յարիւն իւր , օրինակին էր հայն և զինին ՚ուլըիսե-
գելի , որ յառաջ երեր ՚իրահամու երբոր նա յալ-
թութեամբ դարձաւ . զի և այս հոգեւոր կերակուրս
և ըմպելիս , զիարիս մարմնոյ յազթաղաց կը տրբուի :

20. ՚մէ լուաց զոտս աշակերտացն , օրինակեցաւ

ԺԵՐԱՇԱՄ, որ լուաց զստա երեք հրեշտակացն. լուռ
նալ պարու է և զստան Քրիստոսի. որբ են աղքատքն,
նման ոտից անարդք և ցածք յաջս մարդկան: Բայց
ձեռօք լուամալիք, այսինքն ձեռօք ողորմածաց. զի ո
զորմածքն են ձեռք Քրիստոսի, որովք Քրիստոս լու-
ցանէ զաղքատն. Ի՞նսաս զձեռն քո, և այն:

21. Ղմէ վաճառեցաւ երեսուն արծաթի ՚ի Յու-
դայէ, ասէ Զաք. մԱ. 13. « Ղւ կըսեցին զիարձն իմ
երեսուն արծաթիու: Խսի օրինակն եղեւ Յովսէփ գեղե-
ցիին, վասն նախանձու՝ յեղարցն վաճառեալ Խամու-
յելացւոց:

22. Ղմէ ՚ի պարտիզին Վեթսեմանի մտաւ աղօթել
սկիզբն առնելով չարչարանաց իւրոց, յայտ է. զի պէտք
էր որ գեղն պատշաճ լինէր հիւանդութեան. զի ՚ի պար-
տիզի գրախամին անկաւ մարդն, պէտք էր յանկից լինէր
կանգնումն: Խնչպէս որ այրի կնոջն հեծանն՝ ջրին տա-
կէն վեր չելաւ, մինչև որ Ղզիսէ զիայտն ՚ի ջուրն չի
ձգեց. Դ. Յանի. Զ. 5. Վ ան զի որ կամի զանկածն
կանգնել, հարկաւ պիտի խոնարհի: Ո՛չը մարդկացին
ծանրացեալ քան զերկաթ՝ իջոց զնա մինչև ՚ի հող և
՚ի գժոխս. պէտք էր կանգնուզին Քրիստոսի խոնարհիլ
մարմնով մինչև ՚ի հող, և ասսուածութեամբն ընդ հո-
գւցն իջանել մինչ ՚ի գժոխս, և կանգնել զանկեալն:
Սորա կատարեալն եղեւ ՚ի մահուանն Քրիստոսի. բայց
օրինակն այսորիկ եղեւ Խսահակ, որ էջ ՚ի գաշտն մտա-
ծել վասն գալստեան հարսին իւրոց ՈՒերեկոյ:

23. Ղմէ ուշաթափեալ անկանի յերկիր, և այն ՚ի
ծանրութենել մեզացն Վդամայ. գրէ Եսայ. ծԳ. 4. « Ես
զմեզս մեր բառնայ ո: Ղւ մէտէ, « Տէր մատնեաց զնա առ-
մեզս մեր ո: Ղւ մէտէ՝ « Յանօրէնութեանց ժաղավորեան
իմայ ՚ի մահ վարեցաւ ո: Որ զայս մեզս Վդամայ՝ իւրն
համարելով, բերանովն ՚Կաւմէթի ասէ. « Յանօրէնութիւնը
իմ բարձրացան քան զցլուխ իմ. որպէս բեռն ծանր՝
ծանրացան ՚ի վերայ իմու: Ղւ ասոր օրինակն եղաւ կեն-
դանինոխաղն, որ զմեռածի արիւնն ՚ի վերայ իւր առեալ
կը թաղուեր գնալ յանապատ. ԳԵՊ. ՃԶ. 5: ԽԱ. 22:

24. Եթէ ՚ի Յուղայէ համբուրեալ մասնեցաւ, առէ Դաւիթ. «Որ ուակը ընդ իս հայ . յաճախեաց առնել ինձ խորեւութիւն» : Իսկ օրինակն Յուղայէ եղեւ Յովաք, որ զշմեայի համբուրեալ, սպանեց . Բ. Թագ. 1. 9 :

25. Եթէ կապուեցաւ ձեռքն ՚ի յետս, ահա զայս անզ զամհրէայքն խոստավանեցան. թէ «կապեացոք զարդարն՝ զի դժմէի եղեւ մեզ» . Խմառ. Բ. 12 : ՈՂ. Դ. 20 : Եթէ բանապիեցաւ, օրինակն է Յովսէփ գեղեցիկն . և Երեմիաս . Ճ. 1. թ. 20. Երեմ. Ա. 6 :

26. Եթէ իրեւ կատղած շունք թափեցան զինուորքն ՚ի վերայ նորա և քարշեցին տարին Երեւանաղէմ, առէ Դաւիթ բերանովն ՚ի բիտասոփ . «Ծուրջ եղեն զինեւ շոնք բազումք, և ցուլք գերք պաշարեցին զիս . Շակեցին զձեռս իմու, և այն» :

27. Եթէ յըմբռնիլն թողուեցաւ յաշակերտայն, պատմեն աւետարանիչքն, և վկայեն մարդարէքն . զի Դաւիթի բերանովն առէ ՚ի բիտասո, «Նեռի արարեր յինեն զբարեկամն և զծանօթս իմու. և թէ, «Բարեկամք իմ և ծանօթք իմհեռսի եղեն յինեն» . Սալ. Զ. 9. 14 : Եւ Զաք. Ճ. 7, առէ, «Նարից զշտիւն, և ցրուեսցին խաշինքն հօտին» :

28. Եթէ ապտակեցաւ ՚ի Վաղքոսէ, առէ Երեմիաս ՚ի յողբան . Գ. 30 . «Վատուայէ հարկանողայ զծնօտս իւր . լցի նախատանօք . և Յօհ. Ժ. 25, առէ . «Վիքարձ զձեռս իւր ընդդէմ տեառն . և առաջի ամենակալին ընդվեցաւ :

29. Եթէ նախատանօք այստանեցաւ, մինչ հարկանէին զծնօտսն, ինքն ասաց բերանովն Եսայեայ . Ճ. 6 . «Օթիկունս իմ ետու ՚ի հարուածս, և զծնօտս իմ յապտակս . և ոչ դարձուցի զերեսս իմ յամօթս ընդերեսս թքանելոյ» :

30. Եթէ անօրէն դատաւորքն և Իշխանիքն ժողովցան ՚ի չար խորհուրդ սպանման նորա, առէ Դաւիթ . «Իշխանիք ժողովեցան ՚ի միասին՝ վասն տեառն, և վասն օծելոյնորա» . Սալ. Բ. : Եւ օրինակեցաւ պյս ՚ի Յովսէփ,

յորժամ եղբարքն առացին . “Ահա երազատենի գայ , եկոյք սպանցուք զնա՞ . ծննդ . Ա. 19 : Այսպէս առացին և չար մշակըն , “Եկոյք սպանցուք զնա՞ . Մաք . Խ. 38 :

31. Եթէ ածեալ առ Պիղատոս , անմեղն վճռեցաւ ՚ի մահ , և Յարաբբայն արձակեցաւ : Այս օրինակեցաւ յերկու նսխազս այծեաց , որոց մէկն զենեալ , միւսն կ'արձակուէր գնալ յանապատ . Դ. Փ. Ժ. 8 :

32. Եթէ ՚ի չարախօսին լուռ եկաց , առեւ ՚իաւիթ , “Ի հակառակիլ մեղաւորին առաջի իմ” լուռ եղէ՞ . և թէ՞ “Լուռ եղէ և խոնարհեցայ ու : Եւ ըստ Եսայեաց , ծԳ . 7 , “Նա առ վշտին ոչ բանաց զրերան իւր . իբրեւ որոջ առաջի կարչի անմառնչ կայ ո . և այն . Եւ թէ վասն այնորիկ յիմարի տեղ դրաւ զնա չերտվես՝ ձերմակ լայթ հագցնելով , (որպէս թէ ծաղրելով իբր խելագարի ,) այս օրինակեցաւ ՚ի ՚իաւիթ . որ առ երեսս այստհարձեացաւ առաջի Կիբուռ արբային : Ա. Թագ . Խ. 43 : Օի . Քրիստոս խմատութիւն ասուուծոյ էր՝ խելագարիլ չեր կարեր . այլ միայն այնովէս ձեւանայր լուելովին :

Այսպէս Սոկրատէս ՚ի մէջ խնձոյից նստած՝ առենին չեր խօսեր . մէկ մարդ մի ասաց թէ , արդեօք այս մարդու լեզու չունի մի , եթէ յիմար է որ չի խօսիր . Սոկրատէս ասաց թէ՝ յիմարն ոչ երբէք կարէ լուել : Վանաւանդ՝ որ թէ ՚իրիստոս խօսեր , զիւր անպարտ լինին կը հաստատէր և կ'աղատուէր . բայց ազդ մարդ կան առանց նորա չարչարանացն փրկութիւն չեր գտաներ . զի և ոչխարքն առաջի զենովին որ չեն խօսիր , այն է վասն անմեղութեան , և ոչ վասն յանցանաց :

33. Եթէ մերկացաւ , այս օրինակեցաւ ՚ի Եց նահապեան . ծնն . Թ . 21 : Օի . Եց անիորձ գինեաւ որքեալ մերկացաւ . և ՚իրիստոս սիրով մարդկացինս բնութեան արբեալ մերկացաւ . նաև օբնակեցաւ ՚ի Յովեփ , որ անցաւ ՚ի հալաւիցն , միայն թէ չի մասնէ զողախոհութիւնն . ծնն . Թ . 12 : Եւ ՚իրիստոս ասաց , “Ով յանդիմանեցցէ զիս վասն մեղաց ո :

34. Եթէ ձաղեցաւ կշտամբանօք , ասաց ՚իաւթի

բերանովն, « Եշղը ևս խոշտանկեալ զօրհանապաղ» . և
թէ, « Ժողովեցան առ իս տանջանք զոր էս ոչ գիտացիո :
Երբ թէ չեի յուսար մինչեւ յայս օրինակ, թէ աղք-
մարդկան այնքան պիտի լըբանաց ընդդեմ բարերարին
իւրաց, մինչեւ ՚ի ձաղել զնա . « Օ թիկունս իմ հարին
մեղաւորք » :

35. Եթէ վշտով պսակեցաւ, այս օրինակեցաւ ՚ի
խոյն կախեալ ՚ի ծառէն Ասքեկոյ, և ՚ի մորենին վա-
ռեալ և ոչ այրեալ . Ծն. Իբ. 13. և Ելշ. Գ. 2 :

36. Եթէ զծիրանի զգեցաւ նախասական կերպով
արտաքաւստ, սակայն ճշմարիս թափաւոր էր ՚ի ներ-
քուստ . այս օրինակեցաւ ՚ի Յեսու քահանայն, որ
զգեցեալ էր զշանդերձս աղտեղիս . Զատ. Գ. 3 : Հայց
յետոյ հիանալի կերպիւ երեւցաւ հրեշտակաց ՚ի համ-
բարձմանն կարմիր արեամբ ՚ի մարմնի . Եսայ. Կ. 2 :

37. Եթէ գաղանաբարարոյ զինուորքն ՚ի ձեռոս նորա
տուին զեղեգն ՚ի տեղի գաւաղանի . որ ասոր համբե-
րութիւն շիարելով անել ասաց՝ ՚Կաւիթ, « Ասսաեա ՚ի
գաղան եղեգանց » : Եւ թէ զինի այս ձաղանացո՞ Պի-
ղատոս ցոյց տուաւ զՅիսուս ժաղովրդեանն՝ ՚ի գութ
շարժել վնասա ՚ի վերաց այնպիսի երեւմանն, ասաց Եսա-
յի, ծԳ. 2, « Տեսաք մեք զնա և ոչ գոյր նորա տեսիլ և
ոչ գեղեցկութիւնն » :

38. Եթէ ածաւ ՚ի ՚Կողբոթայ մեռանիլ ՚ի մեջ եր-
կուց աւագակայ՝ Հսայի ասէ . ԾԳ. 12. « ՚Կնդ անօրէնս
համարեցաւ ու : Եւ զիշխանութիւնէ խաչին ասաց. Թ. 6 .
« Անսուկ ծնաւ մեզ, որոյ իշխանութիւն իւր ՚ի վերաց
ուսոց իւրոց ու : Եւ ինքնն ասաց . Երժ. Դ. 6. « ՚Կնացից
ես ՚ի լեռան զմասոյ ու, այսինքն ՚ի լեռան լեզուագոյն
չարչարանաց : Իսկ և օրինակեցաւ յիսահակ բարձեալ
փայտիւն՝ որ գնայր ՚ի տեղի զենման . Ծն. Իբ. 6 : « Ու-
պէս որոջ առաջի կարչի ու : Եսայ. ծԳ. 7 :

39. Եթէ ՚ի խաչին բեւեւետով բարձրացաւ՝ բերա-
նովն ՚Կաւթի ասաց, « Օակեցին զձեռոս իմ և զսոսու-
նն . Սալ. ԽԱ. 18. և Զատ. ԺԲ. 10, ասէ . « Հայեսցին
՚ի նա յոր խոցեցինու : Եւ օրինակեցաւ ՚ի սանդուխն

Յակոբոս, և յօձն որդինձի, առ որ հայեցողքն ըժշկվէին. Թառաց. ԽԱ. 8: Վ ասն զի փայտիւ ծառոյն մահացաք, փայտիւն խաչին կենդանացաք, զի խաչն է փայտ կենաց: Եթէ արտաքսյ Երաւանպէմի դրանն խաչեցաւ որ յամինից տեսնուէր, նշանակեցաւ ՚ի յլքէլ, որ ՚ի դաշն զենու ՚ի կայենէ, իբր արտաքսյ խամաց՝ հօրն: Եւ վասն Քրիստոսի ասէ ՚Կաւիթ բերանով անզգամացն. « Եւ տուած եթող զնու, եկայք հալածեսցուք և հասցուք նմառ: Եւ թէ՝ էարբ քացախ և լեզի. « Ետուն ՚ի կերպելու ինձ լեզին, և այլն:

40. Եթէ ծագրէին զնու ՚ի վերաց խաչին, ասէ ՚Կաւիթ ՚ի բերանոյ նորա. « Եմենեքեան որը տեսանեին՝ այսն առնեին զնուն շրթամբը. և շարժէին զդլուխա խրեանց»: Սաղ. ԽԱ. 9: Թէ վիճակ արկին ՚ի վերաց հանդերձին: « Դ վիճակամուճանի իմոց վիճակո արկին»:

41. Եթէ վասն խաչահանուաց և այլոց ազօթեաց առելով, Հայր թող սոցա: Եսայ. ծԳ. 12, ասէ. « Ես ըդ մեզս բազմաց վերացոյց »: Եթէ զաջակոզման աւագանի արդարացոյց և փրկեց, օրինակն է ՚Կաւիթ, որ ՚ի մեզաց ասելին՝ լսեց ՚ի ՚ամբան մարդարէէն, թէ « Տէր անցոց զըեւ զմեզս քո »: Բ. Թագ. ծԲ. 13: Որոց Երկուքն ալ օրինակ և յուսադրութիւն եղան ամբ զղացելոց: « Եթէ ամբարիչան դարձցի, կելով կեցցե՞ »: Եվկ. ծԲ. 21:

42. Եթէ զմահն՝ իրեն մահուամբն յազթէր, յայտնի է՝ որ խմնարհեցոց զգլուխն և ապա թէ աւանդեաց զհոգին. որ այլքն յետ մահուան կը խմնարհեցնեն ըզ դլուխս խրեանց: Ովկ. ծԳ. 14:

43. Եթէ խառ արմամբ արեգական ճանաւեցին ամբ արարածք զնու թէ արտօրին է. նոյնակես պատասիլ վարտուրին, շարժին երկրի, ձեղքիլ վիմաց, բանիլ գերէզմանաց, և յառնել մեռելոցն. Աճու. Ը. 9, ասէ. « Ուցե՛ արեգակն ՚ի միջօրէի, և խառ արեւացի լոյս ՚ի տուէն: և Յովկ. Ը. 30, ասէ. « Տաց նշանս յերկինս ՚ի վեր »: և այլն:

Եթէ բարձք առաջակաց խորտակեցան, և Քրիստոսի ոչ, խորհրդարար զրեալէ. Եվկ. ծԲ. 46: « Օ սակը

նորա մի բեկանիցէք ՚ի նմանէ ու այսինքն զգաւակական դասինն, և զատիկ մեր Վրիսառու է զենեալ ՚ի խաչին:

45. Եթէ յետ մեռանելըցն լացեալ եղեւ ՚ի մօրէն և ՚ի Յօհաննու, առե Զատ. մբ. 11. “Յաւուր յայնմիկ սասակասցի կոծ մեծ յիշրուսաղէմ”:

46. Եթէ թաղեցաւ, բայց մարմին նորա ոչ սպականեցաւ հասելով կամ նեխելով առե ՚Դաւիթ. “Ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն:” Ա ասն զի աստուածութիւնն որ առաւ զմարդկութիւնն, իբր թէ պաշատանով օծեց զմարմինն, և ոչ ՚ի մահուանն հեռացաւ ՚ի մարմնոյն, օրինակին եղեւ Յովեան, որ ՚ի փորոյ կիսին ել անսպական:

47. Եթէ իջաւ ՚ի դժոխա հանել զկապեալն. Եսոյի բ. 22 առե. “Ճողովեցեն զժողովս նորա ՚ի կապանս. և պաշարեցեն յամուրա. և յետ բազմաց ազդաց այցելութիւն եղիցի նորան, և Զատ. թ. 11 առե, “Եւ դու արեամբ ուխտի քոյ՝ արձակեցեր զկապեալ քոյ յանջրդի գրոյ ո:

48. Եթէ փառօք և իշխանութեամբ յարեաւ առանց օգնականի, որ էր ազատ և ՚ի մեռեալս. առե ՚Դաւիթ. “Նորոգեցի մանկութիւն որպէս զարծուոյ ո. և թէ. 11 Սուշու առե. “Հուցցես ինձ զՃանապարհս կենաց ո, և այլն: Երդ. թ. 14. “Կարձրացի թափաւոր մեր ՚ի շուեմարանս և ՚ի գահոյս մեր իբրև արմաւ ոռելողէնն. և Յակով. 2. 3 առե. “Ողջացուացէ զմեզ յետ երկուց աւուրց. և յաւուրն երրորդի յարիցուք և կացցուք առաջի նորան:

49. Եթէ համբարձաւ փառօք, առե ՚Դաւիթ. “Եւ ՚ի քերպլէս՝ թռեաւ ոլացաւ նա ՚ի թես հողմոց ո. Սուժ. թէ. 11: ՚Դարձեալ առե. “Եւ ՚ի բարձունս և գերեաց զգերութիւնն. և այլն: ՚Դարձեալ, “Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ խրո: Եւ թէ ինքնիշխան հրամանաւ և զօրութեամբ մատնէ յերկինս՝ առե. “Համբարձէք եշխանիք զգրունս ձեր ՚ի վեր, և մոցէ թագաւոր փառաց ո: Եւ թէ հատաւ ընդ աջմէ հօր. “Վասց առե ցատէր իմ, նիստ ընդ աջմէ իմմէ ո:

50. Եթե յերկնից առաքեց զհոգին սուրբ գետօքեն, ասէ Յովէլ. Բ. 28. « Յաւուրայետիմս հեղից յուղոյ իմմե՛ ՚ի վը ամենայն մարմից » : Այս է գետն հրց ըստ լուսոյ, և ոչ ըստ կիզակութեան» : Որ թէ և կիզու, սակայն զմեզս մարդկան կիզու և ոչնչացուցանէ, և զարձիձն ՚ի յասկւոյն որոշէ և արտաքրտէ . սակայն լուսաւորէ զմիտս մարդկան յամենայն իմաստո և ՚ի գիտութիւնս : Կնոր համար հրաձեւ, ու լեզուի նման հանդեաւ ՚ի սուրբ առաքեալն, ՚ի նշանակել թէ ուսուցանէ ՚ի ներքուստ և լուսաւորէ . և արտաքրտստոց խօսիլ և բարբառիլ :

51. Ո՞ւ գայ ՚ի վերջն աշխարհի դատել զկենդանիս և զմեռեալս ՚ի ձորն Յովանիաթու՝ կալով ՚ի յօդս ՚ի ըլրինն ձիթենեաց, ասաց Օաքարիս . Ժ. 4. « Լացցենն ուրբ նորա ՚ի վերայ լերինն ձիթենեաց » : Աւ ՚ի հինգ համարին ասէ . « Նկեսցէ հասցէ տէր աստուած իմ, և ամենայն սուրբը ընդ նմառ : Օնմանն ասէ և Վատթէոս . Ի. 31. « Յորժամ եկեսցէ որդի մարդոյ փառաք իւրովք, և ամենայն հրեշտակէր ընդ նմառ : Օի ՚ի հին օրէնս՝ սուրբ ասէին հրեշտակաց . խակ արդար և կատարեալ կ'ասէին՝ առաքինի ծառայիցն աստուածոյ : Աւ Յովէլ. Գ. 12 ասէ . « Յարցցեն և ելցեն ամենայն ազգք ՚ի ձօրն Յովանիաթու . զի անդ նասայց ՚ի դատել զամենայն ազգոս » :

Յազագո համաձայնութեան որբոց աւետարանաց :

Յետ այս քանի մի հարցումներուս, յայս երկրորդ բանախօսութեանն՝ կամիսք յայտնել և զմանս տեղիս դժուարին կամ անհամաձայն երեւեալ յաջս հրեից ՚ի մեջ զրուածոց աւետարանչացն, զի ըստ ասից դռեհից, խլուտին յաւրան և պատճառակիք : Աւ մանաւանդ եթէ հակառակացն ճշմարտութեան հրեից և հեթանոսաց ոչ պակասին սուտ առարկութիւնք և վէճք, և ոչ մեզ քրիստոնեիցս պակասին ճշմարիտ առարկութիւնք և դիմադրութիւնք :

Վաեւ եթէ նորա Գողիաթու սրովին պարծենան ,
մեք Դաւթի ցպովին և պարսետիւն դէմ կ'ելանեմք ,
և իրենց սրովին զգլուխ լեզուին նոցա աստուծով կը
հաստանեմք . որովէս որ Դաւթիթ զգլուխն Գողիադու՝
գործիքով անուանն Յիսուսի , ի Դաւթէ տէր և տա-
տուած խոստովանեցելոյն : Վասն զի Դաւթիթ ասաց
Գողիադու թէ՝ “Դու գաս ի վերաց իմ որով և զե-
զարդեամբ , և ես գամ ի վերաց քս անուամբ տեսառն
զօրութեանց ” . Ա. Թագու . մէ . 45 . Օք և յայլուր
խոստավանեցաւ զնա տէր իւր հաւասար հօր աստու-
ծոյ , ասելովին թէ՝ “ Կաց տէր ցտէր իմ . նիստ ընդ
աջմէ իմմէ , և այլին :

Վախ’ թէ ասեն հրեայք . վասն Էր Վատթէսս զազ-
դահամարն Քրիստոսի յլըրահամեւ վայր կ'իջանեւ մին-
չե ՚ի Յովսէփ . և ՚ Պուկաս ՚ի վեր կ'ելանեւ ՚ի Յովսէ-
փայ մինչեւ յլդամ’ և առ աստուած : Վումմ թէ Վատ-
թէսս և ՚ Պուկաս ՚ նմանին այն հրեշտակացն որը ելա-
նէին և իջանելին ՚ի սանդուխ աստիճանին Յակոբաց
նահապետին . և այն սանդուխն օրինակ եր իջման Վա-
նին աստուծոյ մարդեղութեանն որս մէկ ծայրն յեր-
կինս էր եղեալ , և այս է Քրիստոսի հաւասարու-
թիւնն ընդ հօր աստուծոյ . և միւս ծայրն յերկիք կա-
ռուցեալ , այս է մարդկութիւնն նորա ՚ի մէրս ընու-
թիւն միաւորեալ :

Նոր համար Վատթէսս ՚ի բարձրութեանէ Վանին
աստուծոյ սկսեալ ՚ի խոնարհ կ'իջանէ , և ՚ Պուկաս ՚ի խո-
նարհութեանէն սկսեալ ՚ի վեր կ'ելանէ : Յուուի թէ ՚ Դա-
ւթիթ նշանակաւ մի զայս կ'իմանայ որ առէ՝ “ Բարձրեալ
ես դու յերկինս աստուած , և յամենայն երկիքի են
փառք քո ” : Զնմանն առէ և Պօղոս , “ Որ Ելն զի՞նչ է ,
եթէ ոչ զի նախ էջ ՚ի ստորին կողմն երկրի ու : Եփեւ Դ . 9 :

Երկրորդ՝ եթէ ասեն , Յովսէփ աստուածահայրն
որովհեաւ հազորդ չէր ՚ի ծնունդն Վէսիային Յիսուսի ,
ինչո՞ւ համար մուծանեն զնա Վատթէսս և ՚ Պուկաս
յազգահամարն Քրիստոսի : Պատասխանէմ . թէ բա-
ւական էր Յովսէփայ նշանուած լինին որբուհւոյ կու-

սին . զի հոգին սուրբը լցոց զմերութիւն հայրութեան նորա , ոչ նիւթականապէս , այլ արարազապէս . որպէս և աստաւած ոչ է նիւթական պատճառ ստեղծուածոց , այլ արարազապէս միայն :

Աւ որպէշետե մարքն ոչ մոտանեին յաղդահամարն , աւ ետարանիչքն զՅովսէփ ցուցին ճշմօրիս նախնի Քրիստոսի ՚ի Յուղայէ և ՚ի ՚Կառթէ կարդաւ թուելով : Քանոզի ասեմթէ , մէկ մարդ մի արտ մի գնէ , և ՚ի մէջն սասփոր մի ոսկի գտնէ , այն արտին պատճառովն այն ոսկին ալ իւրն է , թէ և ինքն թաղած չի լինի յարտն : բայց բաղդն այնպէս բերաւ :

Այսպէս և Յովսէփ առաւ մէկ արտ մի զսուրբ կցսն Վարիամ , և բաղդավի ոսկւոյ գանձ գտաւ ՚ի նմա զՅիստուան . այն ոսկին՝ պատճառաւ արտին՝ իւրն կը սեպուի և որդի կ'ասուի : ՚Ասէ՝ որպէս որ Յակոբ նահապէտն յիրմննէ չի ծնած զորդիսն Յովսէփայ՝ իւրն որդիացոյց զլշփրեմ և զլյանասէ , և միշտ որդիք Յակոբայ կ'ասուին , նմանապէս և Յովսէփ հաղորդ չէր Քրիստոսի ծննդեանն , և բաղդավի եղեւ հայր Քրիստոսի՝ պատճառաւ խօսնացր լինելուն Վարիամու մօր տեառն . նմանապէս և Ադամ չի ու իած ծառոցն յինքենէ՝ աէր կոչեցաւ :

Երրորդ՝ եթէ ասեն , որպէշետե Վարիամ ծնաւ բղ Յիսուս , այն ծնած Յիսուսն մանաւանդ որ ՚ի ետացի պիստի ասուեր՝ քան թէ յազգէն Յուղայի . զի ՚ուկաս զլշփսարեթ ազգական կ'ասէ Վարիամու . և ՚զլիսաբէթ ՚ի գտաւերացն Շարօնի էր : Պատասխանեմթէ , Վարիամ՝ իրաւի ՚ի մօր կողմանէն այսինքն Շնեայի էր ՚ի ետական . բայց ՚ի կողմանէ հօր իւր Յովսէփայ՝ էր ՚ի զարմէն Յուղայի , զոր Վաաթէսս չեղի կ'ասէ :

Ըրդ պատճառաւ հօրն՝ էր ՚ի զարմէն Յուղայի . իսկ պատճառաւ Շնեայի մօր իւրց՝ էր ՚ի ետացի և աղգական ՚զլիսարեթի . որպէս զի և ՚ի ետական ազգին՝ կերպիւ ինչ հաղորդ լինէր Յուղայեան թագաւորութեամբն . ըստ այնմ Շարականին , « Որ զխորհուրդն Արահամու նահապեաբն մեր ըստ հոգւոյ՝ բահանաւ

յական և թագաւորական գաւազանացն միացեալ ցուցեր այսօր ՚ի Աշնայէ :

Ծէ առեն հրէայք . ամեն ազգ յիւր ազգէն պիտի աղջիկ առնոյր և ասյր : Վոեմ թէ , այս , այս ընդհան բական օրէնք էր վասն քահանայապետիցն . բայց հարկին պատճառառ՝ կարեին ոմանք յուրիշ ազգէ առնուլ զաղչ ջիկ . ինչպէս որ Յավիադա քահանայապետն առեալ էր զօսարէթ զդուստն Յավիամայ արքային . Բ . Մայ . Խ . 11 : Եւ ՚ի կատարիլ Եհնիամինի ազգին՝ հրաման եզաւ մնացեալ արանց յափշտակիլ զաղջիունս յոր աղդէ և իցէ , և առնել իւրեանց կանայս . Դաստ . ԽԱ . 21 :

Եւ գարձեալ որալիւսան կանայք յազգահամարն չին կարէր մասնել մինչեւ որ արտօք ազգին չի վերջանային . այլ սուրբ կոյսն ուներ զՅովսէփի խօսնայր , և Յավիամայ էր փեսաց և օրինական որդի , իրը թագլ տուռթեամբ Ուրիամու մօր տեսան՝ Յովսէփի մասայազգահամարն՝ յաջորդ եղեալ թագաւորութեանն ՚Իւթի : Ա տան այնորիկ ՚Քրիստոս որատճառառ Յովսէփի փայ նշանածին Ուրիամու՝ կոչեցաւ որդի ՚Իւթի , և ժառանգ ՚Իւթի թագաւորութեանն . որպէս և Ագամ ինքնարդոս պազոցն երկրի , իշխան կոչեցաւ առանց սերմանելց զնոսա . ըստ այնու , Երկիր ետ զպրտուղ իւր : Եւ ըստ տեսան ասից . Երկիր ինքնին ըերեւ զպտուղ : Յստ առաջնոյն՝ Յավսէփի ոչ սերմանելով եղեհայր ՚Քրիստոսի . և ըստ երկրորդին՝ սուրբ կոյսն ինքներեն ըերաւ զպտուղ իւր զՅիառուս ՚Քրիստոս . Սարիս . Դ . 28 :

Չորրորդ՝ առեն հրէայք , թէ էրբ որ նշան մի արուի վասն մէկ պատահաման թէ յանկարծակի լինելց է , նախապէս այն նշանն պիտի յայտնուի , և առա թէ պատահամունքն : Աւրեմն Վըսպ թագաւորոն ակնածութիւն ուներ ՚ի Հռամապատճառ արքայէն Խորսէլի . և Եսայի յուստղրեց զէրազ թէ մի վախնար ՚ի Հռամապատճառ ՚ի Փակէէ արքայից : Եւ եթէ առես ով Վըսպ թէ ինչպէս չի վախնամ . և զի դու կռապաշտ ես , բայց մէկ նշան մի թէ

կուզես՝ թէ չես ուզեր, աստուած պիտի տայ. թէ որ զնշանն աեմնես եղեալ, այլ կասկածդ կը մնայ մի, ահա մէկ կօյս մի որ յղանայ և ծնանի առանց մարդայ, կը հաւատան թէ աստուած զբեզ ՚ի Հռափիմայ և ՚ի Փակէե կազատէ: Որ թէպէտ Աքազ կեղծաւորաբար նշան չուզեց՝ թէ ոչ խնդրեցից և ոչ փորձեցից զտէր, սակայն՝ աստուած արաւ զայն նշանն առաջի Աքազու, և նա ապահով եղաւ իր վախէն:

Պատասխանեմ, թէ ով հրեայք՝ ցոց տուէր մեզ ովէր աղջիկն այն, որոյ գուստոր էր, անունն զբնչէ էր, և ծնած զաւկին անունն զբնչէ էր: Եթէ մայրն կին էր Աքազու, ուրեմն չէր կօյս, և ոչ էր նշան յղանալ կնոջն. և թէ ծնածն Եղեկիս էր, այս ևս սուտ է, զի մարդարէն՝ զանուն ազին Կմմանուէլ ասաց և ոչ Եղեկիս: Վանաւանդ որ, Աքազ քսան և հինգ տարած թագաւորեաց. խել Եղեկիս՝ քսան և հինգ տարուան թագաւորեաց. ուստի երբ որ Աքազ թագաւորեաց, յայնժամ Եղեկիս՝ տասն և վեց տարուան էր. Դ. Թագ. Ժ. 2. և Ժ. 1: Ուրեմն այս մարդարէութիւնս՝ ոչ կատարեցաւ Ա; Եղեկիս:

Դարձեալ աստուած, և բնութիւնն, և արուեստն, պարագ տեղ քան չեն աներ. այլ Աքազ նշան չի խրնդարեց, և աստուած տուաւ, կ'երեի թէ ՚ի զուր տեղն արար և ոչ ՚ի վիպատթիւն հաւատայ. և շահ չեղաւ այն կուապաշտին: Ու ասն զի մէկ դեղ մի որ հիւանդն ախորժելով չուտէ, իրեն օգուտ չընէր: Երկիրն ծառաւ պիտի՝ որ եկած անձրեն զիւր արդիւնքն ցոց տայ. ապա թէ ոչ անձրեսոտ օրը հաւուն ջուր տուող շատ կը լսայ կ'ըսուի: Ուրեմն՝ աստուած զայն նշանն ապահեց Աքազ թագաւորէն ՚ի յափագայ ժամանակն Վեսիայի յղացման և ծննդեան ՚ի կուսէն Վարիամու, որ ըստ նշան և ոքանչելիք կ'ասուէր:

Թէ որ ստեն կուապաշտ հրեայքն, թէ ձեր Յիսուսի անունն Երբ կոչեցաւ Կմմանուէլ: Յունմ թէ, Յիսուս և Կմմանուէլն զնոյն նշանակութիւն ունին.

թէպէտ ըստ ձայնին կը զանազանին . զի Յիսուսն է փրկիչ , և Կմմանուէլն է՝ ընդ մեզ աստուած : Իսկ աստուած ընդ մեզ որովէս կարէ լինիլ , եթէ ոչ փրկելով : Խնչուէս որ հրեշտակն երեւցաւ Պէտքէնի և ասաց , Տէր ընդ քեզ հզօր զօրութեամբ . Պէտքէնի ասաց , Եթէ Տէր ընդ մեզ էր , ընդէր գախն զմեզ չուրիս այսորիկ . Դաս . Զ . 12 : Արդ եթէ տէր ընդ նոսա եղեալ էր , ՚ի գերութենէն յայնմանէ ապահով և ազատ եղեալ էին . անս ուրեմն , եթէ տէր ընդ մեզն՝ ի՞նչ պէս փրկիչ և Կմմանուէլ ասել է . զայս և նոյն հրեշտակն մեկնեց Պէտքէնի , որ յետ այնորիկ ասաց նմա՞ն շրթ զօրութեամբդ քավ այդուիկ և փրկեսցես զիս բայէլ ՚ի ձեռաց Վագիսամու :

Ըստ՝ Եսայի գուշակեց զաստուծոյ մարդասիրութիւնն ընդ մեզ՝ ծածուկ անուամբ Կմմանուէլի . իսկ Պարրիէլ ասաց դնել զանուն ծնիցելոյն ՚ի Վարիամայ՝ Յիսուս : Եսայի իրը վարագութով նշանակեց զփրկարան անունն Յիսուսի . իսկ Վատթէոս՝ տեսածին պէս , կամ ՚ի հրեշտակէն լսածին համեմատ առ Վարիամ՝ կոչեց բերանովին Վարիամու՝ Յիսուս :

Ես ևս զայս ալ գիտացիր . թէ ինչո՞ւ համար մշկն մեկնողաբար ասաց Կմմանուէլ , և Պարրիէլ ասաց՝ Յիսուս . անոր համար՝ որ թէ յատկապէս Կմմանուէլ կոչած էր Վարիամ զանունն Յիսուսի , ծածուկ խորհուրդն յայտնի կը ըստար , թէ ահա կոյսն յդացեալ և ծնեալ , և որդին Կմմանուէլ կոչեալ՝ ոչ այլ ոք է եթէ ոչ Վէսիայն : Ի՞այց ինչուէս որ կամեցաւ Յովլէփայ հետ նշանել (կամ ըստ ոմանց պատկել) որ Յովլէփայ իրը վարագութով ծածկէ զլուսութիւնն Վարիամու որ սատանայ չիմանայ . նոյնպէս և հրեշտակապէտան չասաց գնել զանունն Կմմանուէլ , այլ Յիսուս . որ զկոյսն և զորդին ծածկէ ՚ի սատանայէ :

Ի՞այց թէ ասեն հրեայք , ապա Վատթէոս ինչո՞ւ ասաց զԿմմանուէլ՝ Ամեմ թէ , երբ որ Վատթէոս դրեց զաւետարանն , ալ կամկած չի կայր զանունն յայտնելոյն , զի բանն զկատարումն առ էր էր :

թէ որ ասեն հրեայք, Ասայի ալ կ'ասէ, որ
է թագուցեալ և ոչ կոյս։ Վաեմ թէ, ալոյն ևս կոյս
ասել է. զի կուսանաց թարնութիւն կը վացելէ, մինչեւ
որ կարդբին և յայտնի լինին։ Սիրած Խթ. 9. Համարն
կ'ասէ բացայսյու. թէ կոյս թագուցեալ տքնութիւն
է հօր, տես որ ալոյն և թագուցեալն զիոյս կը նշանակէ։
Այսպէս ասուուած ասաց, թէ որ մէկ մարդ մի՛ կոյս
աղջիկ մ'առնու և վասահամբաւ ընէ, թէ մերձեցայ
յայս աղջիկս և ոչ գտի զատ կոյս, առեալ հայրն և
մայրն զաղջիկն՝ հանցեն զկուսութիւնն աղջկանն առ
ծերակայսն ՚ի գուռն. Օթն. Խթ. 13. Արդ աես թէ
կոյսն ինչպէս ալոյն կ'ասիք, այսինքն ծածկեալ։

Թէ ասեն հրեայք, Ասայի երիտասարդուհի կ'ասէ.
և ոչ կոյս։ Վաեմ թէ, և երիտասարդուհին՝ կոյս ասել է.
ասպա թէ ոչ զիարդ ցանկութիւնն ներբինուց անկու-
սացուցանէ զերիտասարդուհի¹, որպէս ասէ Աիրաք,
և. 3. Աւ եթէ կատազօրէն ասեն, թէ աղջիկ ասէ
Ասայի, ասեմ թէ, և աղջիկն ՚ի սուրբ գիրո՞ կոյս ասել
է. զի եղբարբն Ուերեկայ ասացին, “Կաշեսցուք զաղչ
ջիկն և հարցցուք ո. ծ. 17. 57. զոր ՚ի 25 Համարին
զնա կոյս ասեն, “Կացցէ կոյսն առ մեզ”։ և այլն։

Կայց հրեայք կամակոր գոլով, զնշանն նախ ասեն
եղեալ, նախ քան զյաղթութիւնն Աքազու զշառատիմ
և զՓակէէ. Աւ ես ասեմ, յիրաւի այս գուշակումն
Ասայեայ՝ նախսկին եր քան զնորս յաղթութիւնն ,
զի ՚ի յաւիսենից նախասահմանեալ և զճուեալ եր։
Օի մարդարէից սովորութիւնն է վասն սոսոյդ լինելի
քանից, երբեմն և զեղածն իրքեւ եղած մկայել, իրք
թէ աչօր բացօր ՚ի մօսոյ տեսանելով. այսպէս ասէ
Դանիէլ. 1. 9. “Տեսանէի և ամսուք անկանէին. և
հինաւուրցն նոտերո՞։ Աւ զայս ասէ վասն աւուրն
դատաստանի. և զեղածն եղածի ոլէս կը տեսանէ։
Կամի ասել և ասուուած, ով ամբարիշտ Աքազ գու-

¹ Աիրաքայ հայերէն հին թագուցմանութիւնն մէջ այսպէս գրաւած է՝
“Երբինի ցանկայ կուսի կուսութիւնն ո. բնագրին երիտասարդուհի բառը
կցու թարգմանն լով”։

՚ի մօտուց նշան չես խնդրեր, կամ զշարժիլ երկնից, կամ զպատասիլ երկրի. կաց դռւ, ևս մէկ նորաաեսիլ նշան մի անեմ յաշխարհի մէջն, որ մարդիկ այն ժամանակին զմայլին. զաղեղն իմ դնեմ՝ ՚ի կուսի արդանդն, որ չե թէ զառասիմ և զՓակէ յաղթէ, այլ զատա նայ իւր զօրօրն. և զաշխարհ ամենայն՝ աղատէ ՚ի նորագերութենէն:

՚թէ ասեն անհաւան հրեայքն, թէ վերահաս հիւանդութեան, ի՞նչ շահ ուներ սյնչափ հեռաւոր տեղն: Պատասխանեմ թէ, և ձեղի՞նչ շահ ունի ԱՆ սիայն որ դեռ ևս յօյս ունիք թէ գալոց է, միթէ խոստացուած շնորհը իսկոյն ան ատենին պիտի կատարուի. միթէ աստուած չէր կարեր Աբրահամու խոստացած ժամանակն տալ զԻսահակ՝ որ տարով պայմանաժամ տուաւ. « ՚ գալ ամի ՚ի սոյն օրս գամ՝ առ քեզ, և Առու ՚ի գրկին ունիցի զօրդիո. ծն. ժք. 10:

Կամ թէ Եսայի. և. 8. որ յետ 67 տարւոյ ասաց զբարձուիլ Եփրեմոյ թագաւորութեանն, ի՞նչ շահ ուներ Աբազու, որ յահէն շնորդէր եզեր. և յիրեն ժամանակն չի պիտի կորնչէր իւր երկիւզալին: Կամ թէ աստուածպաշտութեանն Յովսեայ բարեպաշտին՝ որ չորս հարիւր տարի ետե գալոց էր, ի՞նչ շահ ուներ նշան տալին մարդարէին ՚ի վերայ սեղանայն ՚Նկթելոյ՝ առաջի Ռոբովամու որդւոյն ՚արապայ կռապաշտ թագաւորին: Որ ասաց ՚ի վերայ սեղանայն. « Աեղան սեղան՝ այսովէս տեւ տէր. ահա որդի ծնցի տան ՚Իւաթի Յովսիա անուն նորա. և զոհեսցէ զքուրմն բարձանցդ որք զոհեն ՚ի վերայ քո. Գ. Թագ. ժք. 2:

Որ եթէ վասն մասնաւոր պատահարաց՝ աստուած ապագայ խոստմունք կ'անէ նշանաւ, ապա որչափ վասն ընդհանրական փրկութեան ազգի մարդկան պէտք էր նշան տալ զիուսի յղանալին և ծնանիլն: Կեցցե՛ս քրիստոնէական հաւատք. որ ՚ի վերայ հիման առաքելոց և մարդարէից շնիւալ ես. և զրունք դժոխոց հրեայք, կռապաշտք և հեթանոսք ոչ կարեն շարժել զքեզ, ըստ խոստմանն ՚Իրիստոսի առ վէմն հաւատոց ՚ի սուրբ

առարքեալն Պետրոս : Ի քեզ վայլին գաղտնի բանեք մարդ գարեից՝ վայլեալք ՚ի ստուերէ օրինաց : Ի քեզ են ճշմարիտ խորհուրդք, և ճշմարիտ աւետարան . ճշմարիտ սքանչելիք, և յաւիտենական կեանք :

Օսհ ըլլամքեզի տէր իմ Յիտուս Քրիստոս, որ ըզ մեզ արժանի ըրեր ես քայ սուրբ հաւատարիդ : Կամակոր հրեաներն անդամ թող հետեւին զքեզ վիճառելով գտնալ, վասն զի յաւուր ահեզ դատաստանին՝ տէր ես անաջառ դատաստանի և դատաւոր ամենեցուն¹:

Հինգերորդ՝ եթէ ասեն. Վատթէսս զՅուսվակփ որդի Յակոբաց ասէ, իսկ ՚ուկաս՝ որդի Հեղեայ . միմէմ մէկ մարդոյ կարելի՛ է երկու հայր լինիլ : Պատասխանեմթէ, ՚ի մէջ հրեից օրէնք էր՝ որ թէ մէկի մի եղբայրն առանց զաւակի մեռաներ, միւս եղբայրն զնորա կինն կ'առնոյր, և յանուն մեռելոյն զաւակ կը յարուցանէր . որ անուն մեռելոյն չի ջնջէր յաշնարհէ . վասն զի դեռ յարութեան յոյսն անցայտ էր յայն ժամանակներն :

Արդ՝ Վաթան և Վէլքի ՚ի զանազան ժամանակս՝ ՚ի մէկ կնոջէ մի՝ ՚աթա անուամբ՝ ծնան մէն մի որդի . զի Վատթան որ իջաւ Սոզովմոնիւ, կալաւ զ՚աթա իւրն կին . և թողարկ մէկ որդի մի Յակոբ անուն՝ մեռաւ Վատթան : Յետ այնորիկ Վէլքի անուն այլ ոմն որ էջ՝ ՚աթանաւ՝ վասն գործն ՚ի նոյն ցեղէն, այլ ոչ ՚ի նոյն սերունդէն, զթողեալն ՚ի ՚աթանայ զ՚աթա՝ առաւ ՚ի կնութիւն, յորմէ ծնաւ որդի՝ Հեղի անուն . և այսպէս ՚ի պէս պէս տոհմից հարց . լինին Յակոբ և Հեղի համամայր եղբարք : Որ Յակոբ զինն եղբօր իւրոյ Հեղեայ՝ անորդի մեռելոյն առաւ, և ծնաւ զՅուսվակփ այրն Վարիամու, որ ըստ բնութեան՝ որդի եղի Յակոբաց . իսկ ըստ օրինաց՝ եղաւ որդի Հեղեայ :

Ենոր համար Վատթէսս ասէ, թէ Յակոբ ծնաւ զՅուսվակփ . իսկ ՚ուկաս ոչ ասէ թէ ծնաւ Հեղի ըզ Յուլէփ՝ զի օրինաց որդի էր և ոչ բնութեան : Վասն

¹ Եավաշ գուղու կիսքի կելուն, իմմէտիւէր բթիզ ամք .

Եմասքի շիր հաշան կելուն, ամշէլք վայ, գաթ պէտ գաթ :

այնորիկ ։ Առկաս զօրինաւոր որդիսն թուելով, ոչ երբ քէք ասէ թէ՝ ծնաւ . այլ ո՞յ յարաբերականաւ վարի . զի մի ՚ի Յդամ հանելով զծնեալն, և Յդամ ծնած լինի յաստածոյ . որպէս և Քրիստոս ըստ աստուածութեանն : Ա ամ որոյ երբոր գայ ժամանէ ։ Առկաս ՚ի մարմնաւոր նախնեաց թուելով զազդահամարն Քրիստոսի, ՚ի վերջն կնքէ ՚ի վերսոյ Քրիստոսի զանունն աստուծոյ որդիսութեան . որ չիմացուի թէ որպէս այլքն, նմանապէս և Քրիստոսյաստածոյ ստեղծաւ ըստ աստուածութեանն, որ է անկարելի, թէ անստեղծ ընութիւնն ստեղծուած դառնայ, կամ ստեղծուածն ընութեամբ՝ անստեղծ :

Ա եցերորդ՝ թէ ասեն . որովհետեւ կանայք չեն մտներ ՚ի յազդահամարն, Աատթէս ինչո՞ւ համար կը յիշէ զի՞ամար, զի՞ահապ, զի՞ուութ, զի՞երսարէ և վերջապէս՝ զի՞արիսամ մայր տեառն : Եսեմ թէ, Աատթէս չէ թէ զանոնք ազգի համար կը յիշէ, զի թէ այնպէս լիներ, ինչպէս որ զնոքա՝ նոյնպէս և զկանայս այլոց յիշելոց էր . և կամ զանոնք արանցն թուելոց : Աակայն՝ վասն պատահական պոռնկութեանց, թէ աստուած ՚ի պոռնկաց չի զզուիր, այլ կը որբէ՝ ՚ի սուրբ ծառայս իւր ՚ի միաւորիլն . ըստ այնի, «Օոր աստուած սրբեաց՝ դու մի պիոլ համարիր » :

Եսապէս և ոչ Ավսէէ պղծեցաւ պոռնիկ կին առնելովն . զի հրամանն աստուծոյ՝ ելից զլթերութիւնն նորա և մաքրեաց զառննիկն . նաեւ զի ողօրմութիւնն աստուծոյ՝ հաշակեսցի ՚ի քաւելն զմեզս նախամարցն Քրիստոսի : Եւ թէ կարէ աստուած յանպիտանեաց առնել պիտանիս . որպէս ՚ի միոյ կաւոյ՝ զանօ թպատուական և անարգ :

Հայց զտիրամայրն կնքէ ՚ի վերջն՝ ոչ յիշելով ըզ Յօվսէփ, թէ ծնաւ զիՅիսուս . զի Քրիստոս՝ զմարմինն և զմարդկութիւնն մինակ ՚ի սուրբ կուսէն առեալ էր՝ ներգործութեամբ հոգւոյն սրբոյ, որ ընոյր զտեզի հօրն, ոչ թէ զբնութիւնն իւր հազորդելով մարդկութեանն Քրիստոսի, այլ ներգործելով և կազմելովն արարողա-

պէս . վասն որոյ Հոդին սուրբ ոչ ասի հայր ՚Ք. քիստոսի .
այլ միայն մայր նորա ըստ առման յարենէ նորա : Որպէս
և զառաջն մարդն ՚ի հաղոյ կազմելովն՝ ոչ ասի այն մարդն
հաղորդ աստուածայնոց բնութեանն , այլ արարեալ մի-
այն ՚ի բոլորից պատճառէն . թէպէտ մարդն ստեղծեալ
երրեմն կ'ասուի որդի աստուծոյ . ըստ այնմ՝ “ Աչ սա
է հայր քո որ ծնու զքեզ , և այն : ”

Հօօժներորդ՝ թէ ասեն . Վատթէոս՝ յետ ծնանելոյն
՚Ք. քիստոսի՝ ՚ի ծնողացն առեալ և վախեալ կ'ասէ ըզ
Յիսուս Հագիստոս . իսկ ՚Կուկաս կ'ասէ թէ , յետ
քառասուն աւուր բերին զնայընծայումն ՚ի տաճարն :
Տես թէ ողբան հակառակ են խօսեր : Պատասխանեմ
թէ , Վատթէոս խակցն զկնի ծնանելոյն՝ կը ճառէ և
զմկրտութիւնն . միթէ զերեսուն տարին կ'ուրանայ մի ,
քան լիցի՝ ‘ Ամանապէս ’ զօր ինքն Վատթէոս պակաս է
թողեր վասն քառասնօրեայ ընծայմանն ՚ի տաճարն ,
՚Կուկաս զնորա պակաս թողածն լրացուցեր է :

Օի մինչեւ որ մոգքն եկին յետ տասն և երեք աւուր
ծնանելոյն ըստ ոմանց և յամեցան քանի մի որ և յետ
դարձան , Հոդին սուրբ կապեց զմիարն Հերովդէի .
որ քննութիւն չարաւ վասն ծննդեանն ՚Ք. քիստոսի , մինչ
չեւ որ քառասուն օրն ըմբնցաւ , և եկին ՚Ք. քիստոս ՚ի տա-
ճարն , և գուռեցաւ ՚ի Ոխմէօնէ , և Ոխմէօն արձա-
կուեցաւ ՚ի կապիցն . ապա թէ ՚ի նոյն գիշերին երե-
ւեցաւ հրեշտակն Հավակփու , և ասաց՝ առնուլ ըզ
մայրն և զորդին և վախչիլ Հագիստոս :

Ութերորդ՝ թէ ասեն . որովհետեւ Պարրիէլ ասաց
Վարիամկուսին՝ թէ և Որ ծնանելոցն է ՚ի քէն՝ սուրբ է ու :
Ինչո՞ւ համար առ ՚ի մաքրիլ զնաց յընծայումն ՚ի տա-
ճարին : Մսեմ թէ , զիւր գրած օրէնքն կատարելու
համար . ապա թէ ոչ թլիքատման և միքառութեան ևս
չէր կարօտ . բայց յանձն առաւ , զի զմլիքատութիւնն
իւրով թլիքատութիւն լուեցուսցէ՝ ՚ի ծանրութէն զմեզ
աղատելով , և հոգեորապէս զմլիքատութին հաստատելով :

Իսկ զմկրտութիւնն յանձն առաւ , որ մեզ զգուռո՞ն
երկնից ձանապարհին բացցէ . զի ՚Որ ոչ ծնանի ՚ի ջրոց

և 'ի հոգւոյ, ոչ կարէ մտանել ասաց յարբայութիւնն էրկինից ու Արագէս և հրէայք մինչև որ չի թվաստեցան ՚ի Յեսուայ որդւոյ 'Եւենայ, Յեսու Ե. 2. 7 չկարացին մտանել յերկիրն աւետեաց : Արդ թվաստութիւնն այնքան ուժ ունէր, մինչև ՚ի մուծանել յշրուսաղէմ յերկիրն աւետեաց զազդն Խօրոյէլի՝ առաջնորդութեամբն Յեսուայ . իսկ մկրտութիւնն ուժ ունի մուծանել յերկիրն՝ առաջնորդութեամբն Յիսուսի Վրիստոսի նախառապին Յեսուայ :

Եւ դարձեալ ՚Վրիստոս և մուտ ընդ օրինօք . զի զրու ընդ օրինօք են՝ գնեսոյէ : Արդ՝ ՚Վրիստոս ոչ եթէ վասն մաքրուելոյ ՚ի մեզաց ընծայեցաւ ՚ի տաճարն, այլ զի էր անդրանիկ . և անդրանիկին բաժին աստուծոյ էին, Ելլյ. 14: Կամ թէ խոնարհութեամբ յանձն էառ զիւրն և զմօր իւրոյ մաքրեցողութիւնն վասն մեր, և ոչ վասն իւր և մօրն մաքրութեան . քանզի լիութիւն շնորհաց նորա, նախ ՚ի մայրն պիտի իջանէր՝ իրեւ ՚ի խողովակ զրախանին, և յանկից իջանէր առ այլս :

Դնոր համար և զայս խոնարհութիւնս ինքն և մայրն յանձն առին, զի ցուցցեն թէ « Վատուած՝ ամբարտաւանից հակառակի կայ, և ասաց զնորհս խոնարհաց ու Եւ որպէս ՚Վարիամ՝ քայրն ՚Հարոնի յառաջէր և ըդթմրուեն հարկանէր, նմանապէս և մայրն աստուծոյ յառաջնել պիտիր քան զամենացն կուսանս և զիանայս շնորհօք :

՚Ններորդ՝ թէ առեն, ըստ աւետեացն ՚Վարիելի՝ ՚Վեստոյն պիտի թագաւորէր ՚ի վերայ տանն Յակոբայ, և ոչ ՚ի վերայ ազգին հեթանոսաց . Ղուկ. Ա. 32: Պատասխանեմ թէ, թագաւորէլ բառս ոչ միշտ նշանակէ զմարմնաւորապէս թագաւորէլն, այլ և յաստուածակոյս կողմանէ զափրելն . որպէս և զի բրահամ կոչեցին որդիքն ՚Վետայ՝ տէր և թագաւոր. Ճն. 19. 6: ՚Վապէս և ՚Վրիստոս օրինաւոր ժառանգն աթոռացն ՚Վաթթի թէպէտ կարէր և քաղաքական օրինօք տիրել յաւ խարհի և փառք ցուցանել, բայց ՚ի վերայ փառաւորեալ աստուածութեանն ոչ կամեցաւ ցնցոտի մարմ

Նաւոր թագաւորութիւնն ցուցանել, իբր նոքօք զինքն փառաւորելով. զի ու Ոչ փառաւորի փառաւորեալն վասն առաւելութեան փառացն ո. Բ. Կրն. Գ. 10:

Եայց Քրիստոս եկաւ ոչ պաշտօն առնուլ, այլ պաշտել և առլ զանձն իւր փրկանս փոխանակ բազ մաց: Եւ որովհեան պաշտօն ուներ կատարելու, իեր պարանափոխ եղաւ, մինչեւ որ պաշտօնը կատարել. և յերկրորդ գալստեանն ույ փառօք ՚ի դասել զինդանիս և զմեռեալս: «Յօրմամ գայցէ որդի մարդոյ, յայնժամ նատցի յաթու փառաց իւրոց ո. Առա. Խ. 31: «Եթոռք անկանեին, և հին աւուրցն նատաւ. և նմա տուաւ իշխանութիւն և պատիւ և արքայութիւն. և ազինք և լեզուք նմա ծառացեսցեն և արքայութիւն նորա յաւիտենական. Դասիւլ. Ե. 9: Ե. 27:

Եայց կամակոր հրեայքն թէ յայս օրինաւոր թագաւորես ազգամքեցան և անհնազանդ եղան, ինչ յանցանք կայ թագաւորին. ինչպէս որ երբեմն անարդեցին զառւնն Դաւթի և ասացին. «Օ ի՞նչ բամին կայ մեր ընդ Դաւթի և ժառանգութիւն ընդ որդւոյն Ծեսսեայ ո. Գ. Թագ. Ժ. 16: թէ որ մէկ մի զաքքն փակէ յարեւու դէմն և չի տեսանէ, արևոտն ինչ պակասութիւն. միթէ անոր չփառաւութեանն՝ արեւն պատճառ կը լինի, քան լիցի. բայց թէ նա զիւր յիմարութիւնն կը յացանէ:

Այսպէս և հրեայքն ուրացան զՃշմարիտ թագաւորն, և զկայսրն կոչեցին իրենց թագաւոր. ասելով «Զիք մեր թագաւոր բաց ՚ի կայսերէ ո: Եւ յօրմամ Դոթողիա թագաւորեց բռնութեամբ, և Յովաս մանուկն որդի թագաւորին Աքողիայ ՚ի թաքսաի էր, միթէ օրինաւոր թագաւոր չէր մի: Բ. Առաջ. Խ. 11: այն, ըստ որում որդի, ապա և ժառանդ:

Եայց հրեայքն ՚ի ընէ տիրատեացք գոլով, որ ըդ տունն Դաւթի անարդեցին, և զիսքամ որդին՝ Առքասայ սիրեցին. այսպէս և զՅիստու թագաւորն տանն Յակոբայ անարդեցին, և զկայսրն հարկանող՝ թագաւոր կոչեցին: Ենոր համար և աստուած հայր ասաց

առ որդին . « Խնդրեա յինէն և սաց քեզ զհեթանոս ՚ի ժառանգուի և իշխանուի քեզ ընդ ամ ծագու երկրի :

Իսկ հեթանոսք՝ հաւատովիլ Վերահամու՝ տուն Յակոբայ կ'ատալին . և ձշմարիտ տուն Յակոբայ՝ եկեղեցին է . զի ըստ մարմնոյ որդին Յակոբայ՝ թողին զտունն Յակոբայ . Եսայ . Բ . 6 : Ա ասն որոյ և հեթանոր յաջորդեցին և ասացին . « Եպա ՚ի ձեռանիք քումմէ մերժեցան . մեք ժողովուրդք և խաչն արօնի քոյ ու : Եւ Յով . Ա . 9 . « Դուք ոչ ժողովուրդք իմ . և ոչ ժողովուրդքն ինձ ժողովուրդք . չողորմեալք՝ ողորմեալք . և որդիք աստուծոյ կենդանեւոյ ո :

Այս եմն գնաց մեծն Վղեքսանդր ՚ի թէքայիդ քաղաքն ափրել նմա : Խսմէնիաս անուն մէկ փողահար բանաստեղծ մի գէմ ելաւ , շատ գովեց զնա . և ՚ի վերջն ասաց թէ , դու ամ Վղեքսանդր՝ թէքայեցի ես և ոչ Պէլացի . իբր թէ Վերթանիբոսի որդի , որ էր վերջն թագաւորն Եղիպատոսի : Առ այս բարկացաւ Վղեքսանդր և ասաց , որովհետեւ ես թէքայեցի եմ ամ կոյր՝ ինչո՞ւ համար չասացիր թէքայեցւոց , թէ Վղեքսանդր մեր ազգակից է՝ գէմ չի կենամք նմա , ոյլ և օդնութիւն անեմք . զի մեծ փառք է մեզ՝ թէ ազգակիցն մեր մեզի ափրէ , քան թէ Եղիպատոսիքն :

Նմանապէս և ազգին Խորայէլի մեծ փառք և սպատիւ էր , եթէ զի՞րիստոս թագաւոր ընդունէին , և ոչ զիսայօրն . բայց ժողովուրդ զօր ոչ գիտէր՝ ծառուայեաց նմա հաւատով . իսկ բուն ժողովուրդքն , իւրեանց բազգին աքացի զարկին և յետ չոգան : Եաւ զայս ևս իմացիր , որ Խանն աստուած թագաւորեաց ՚ի վերայ տանն Յակոբայ ՚ի յաւիտեան՝ առնելով ըդմարմին յորդւոցն Յակոբայ , և անդաժանէլի միտուրելով զաւեալ մարդկութիւնն յանձն իւր ՚ի յաւիտեան : Բստ այնմ , « Յիսուս Քրիստոս Երէկ և այսօր՝ նոյն և յաւիտեան ո . Եբէ . մդ . 8 : Կամ թէ տուն Յակոբայ են ամենայն հաւատացեալքն ՚ի նա , յորոց վերայ թագաւորէ . Քրիստոս ՚ի յաւիտեան , զի նա եղեւ ակնկալութիւն հեթանոսաց , զի թագաւոր

բեաց հոգեսորտպէս և հաւաստով ՚ի վերաց հեթանոսաց . և մնայ թագաւորութիւն նորա յաւխտեանս յաւխտենից :

Ծաներորդ՝ Եթէ ասեն . վասն Էր Աշտմէոս ՚ի բաց ձգէ զերեք թագաւորուն . այսինքն զՈքողիա, զՅովսս, և զՎմասիա : Ամեն հրեաց բարբանջեց, թէ վասն այնորիկ ՚ի բաց ձգեր է, որ երեք չորեքասանըն ըման գան : Պատասխանեմ թէ, Աքողիա խառնեալ էր զինքն ընդ ազգն ամերարշանին ՅԵզարելի, անոր համար մինչեւ յերիս ազգս՝ ոչ յիշեալ լինի յազգահամարն Քրիստոսի, զի հայր Աքողիա տռեալ էր ՚ի կեռութիւն զդուոսրն Ամրի արքային Խորացէլի : Եւ Աքողիա ևս փեսաց եղեալ ամբարիչուտանն Աքապու, և բարուց նոցա հետեւեալ մինչեւ ՚ի վախճան՝ խորհրդով պիղծ մօրն իւրաց . Կ. Յանի . ը. 27 . Բ. Մնաց . ԻԲ . 3 : Իսկ և Յովաս ոչ յիշի . զի սպան զսուրբք քահանայազետն Ազարիաս ՚ի պահի տաճարին . Բ. Մնաց . ԻԲ . 21 :

Իսկ Ամասիա թմէպէտ զօրացեալ յաստուծոյ յաղեաց զՂՇԴՍմայեցիան և սպան քազար այր, տակային փոխանակ գոհանալցն զաստուծոյ, զչաստուծո Եղոմայեցւոց պաշտեց և ոչ լոււաւ խրաստոց մարդարեից . և փան այն ապերախտութեանն ջնջեցու յազգահամարէն Քրիստոսի . Բ. Մնաց . ԻԲ . 11 . 14 : Քանզի աստուծո յօրէնսն խոստացեալ էր՝ զմեզս հարց՝ հատուցանել մինչեւ յերիս և ՚ի չորս ազգս . Եթշ. Ա. . 7 :

ԺԱՆ. Եթէ ասեն . Դարբիէլ ասաց վասն Քրիստոսի թմէ, թագաւորեսցէ ՚ի վերաց տանն Յակոբայ ՚ի յաւխտեան . այլ Քրիստոս ասպրեցաւ երեսուն և երեք տարի, և չորս ամիս, ապա ուր է ՚ի յաւխտեան թագաւորել նորա : Պատասխանեմ թէ, Քրիստոս ըստ որում մարդ, կեւանք նորա երեսուն և երեք տարի և չորս ամիս համարեալ լինի . այլ որովհետեւ մարդկութիւն նորա՝ յաստուածութիւնն անբաժանելի միաւորեալ էր, թագաւորութիւն նորա յաւխտենականին : Եւ վասն այնորիկ Քրիստոս ՚ի Դանիէլէ կոչչ որդի մարդոց վասն ժա-

մանակաւոր մարդեղութեան . և հասանիլ ասի մինչ
չեւ ՚ի հին աւուրցն , ըստ յաւխտենականի աստուա-
ծութեանն . Դան . է . 13 : Վ ասն զի ՚Քրիստոսի մարդ-
կութիւնն ՚ի թագաւորական ազգէն ՚Վաւթի՛ միտու-
րեալ ընդ թագաւորական ազգի և էութեանն աստու-
ծոյ , անբաժանելի է : Եւ որպէս զմարդն ՚ի պատուա-
կան մասնէն հոգւց՝ կոչեմք բանական և խմացական ,
և ոչ ՚ի կողմանէ զգալի մարմնոցն . նմանապէս և զՔր-
իստոս և զթագաւորութիւն նորա՝ յաստուածու-
թենէն կոչեմք յաւխտենական , և ոչ ՚ի ժամանակաւոր
մարդկութենէն , որ երեսուն և երեք ամաց և չորս
ամսոց էր :

Վաս և ես հարցանեմ . ով խղճալի և ողորմելի հը-
րեայք . ասատուած ասեր է բերանովն Երեմիայ . 19 .
20 . թէ որպէս ոչ ոք կարէ խափանել զորիւն և զգի-
շերն , նմանապէս և զուխտն իմ որ ընդ ՚Վաւթի՛ , առ
՚ի շինելց՝ ՚Վաւթի որդի աթոռակալ նմա և նստող յա-
թոռ նորա : Այս հազար եօթը հարիւր յիսուն և
եօթը տարի է¹ , որ միշտ գիշերն ու ցերեկն անշարժա-
պէս կ'ընթանան և ոչ խափանին : Արդ ցոյց արթիք
մեզ զորդին ՚Վաւթի , թէ ո՞ւր է և ո՞ւր կը թագաւու-
րէ : Բայց մեք տամք զմեկնութիւն նորա . թէ որպէս
տիւն ու գիշերն շարունակ անշարժ կ'ընթանան ,
նմանապէս և ՚Քրիստոս որդին ՚Վաւթի՛ կը թագաւուորէ
յերկինս և յերկրի ՚ի ձեռն երկրաւոր թագաւորաց
ծառայից իւրց՝ առանց փոփոխման :

Այսպէս ասէ ՚Վանիել . է . 13 . թէ այն իմ տե-
սած որդւոյն մարդոյ՝ տուաւ իշխանութիւն և որա-
տիւ և արքայութիւն . և ամենայն ազգք նմա ծառաւ
յեսլեն . իշխանութիւն նորա իշխանութիւն յաւխ-
տենական , և թագաւորութիւն նորա ոչ եղծանիցի :
Այլ ՚Վաւթի թագաւորութիւնն եղծաւ և չնիշեցաւ՝
բաց ՚ի ՚Քրիստոսէ որդւոյն ՚Վաւթի : Որ թէ այնպէս

¹ Յայրանի է որ հեղինակին տպել տուած տարբն 1757 թաւկանն է .
Բնակչութեան որ չայց ԱՐՄԱՆ թուին՝ Կ . Պօլիս տարուած ջէն չոպէւ որ զբացն
ու զզել ոպաւուած գատուեցաւ :

չի լիներ, գիշերն ու ցերեկն ալ խափանած պիտեին .
այլ ինչպէս որ անոնց խափանիլն կարելի չէ, նմանա-
պէս և ՚Վրիստոսի թագաւորութեանն:

Եւ դարձեալ ինչպէս որ նոր օրէնքն անխափանելի
է, նմանապէս և ազդին քրիստոնէից՝ ժողովուրդ առ-
ուծոյ մնան ՚ի յաւխտեան: ՚Վանզի նոյն Նըրեմբա,
վա. 33, յետ առելոյն՝ թէ « Տաց զօրէնս իմ ՚ի միտո
նոցա և եզելց նոցա աստուած ո: Եշտոյ կ'ամէ թէ,
Այսովէս ամէ աէր՝ որ ետ զարեգակն ՚ի լցոս տունջեան,
զլուսին և զաստեղս ՚ի լցոս գիշերոց՝ ազաղակ ՚ի ծո-
վու . և գուշեն ալիք նորա . եթէ դադարեցցեն օրէնքս
այսորիկ յերեսաց իմոց, ապա և ազդն խրայէլի (այ-
սինքն ազդն քրիստոնէից) դադարեցցեն ՚ի լինելց ազդ
առաջի աչաց իմոց զամենայն աւուրս:

Տես հիմայ ալ աչացու հրեայ . որ վասն հին օրի-
նաց այսպէս չուխտեց աստուած, իբր զի՞ ոչ ըստ
ուխտին զոր ուխտեցի ընդ հարս նոցա, այսինքն գրով,
խարական պատարագ օր և թըրիստութեամբ . այլ թէ
Տաց զօրէնս իմ յաւխտենական ՚ի սիրոս նոցա և ՚ի
միտո նոցա: Որ թէ այս նոր օրէնքս խափանեցցին,
ապա և ժողովուրդն իմ նոր խրայէլ. քրիստոնեայքն,
խափանեցցին ՚ի լինելց ինձ ժողովուրդ:

Այլ նոր ուխտիս և նոր օրինաց՝ դուք հրեայք
ընդունակ չեղայք, այլ միայն հեթանոսոն . ուրեմն
հեթանոսոքն միայն են նոր ժողովուրդք աստուծոյ: Որ
թէ և գիշերն ու ցերեկն՝ արեգակն և լուսինն կա-
րասցեն խափանիլ ՚ի շարժմանէ յետ աւուրն դատաս-
տանի, սակայն քրիստոնեայքն ՚ի լինելց ինձ ժողո-
վուրդ մի խափանեցցին ՚ի յաւխտեան: Իսյոց թէ որ
հրեայք ըստ գրոյն վասն իրենց համարին զայս բանս .
ասեմ, թէ այն ևս եզել ՚ի ժամանակս առաքելոց, որ
հարիւր քառասուն և չորս հազար հինգեցան
հաւատուիլ ՚Վրիստոսի. և ՚ի վերջն աշխարհի՝ բոլորա-
պէս դառնալոց են ՚ի ՚Վրիստոս: Նըրանի ամամ նոցա
ապագայ փրկութեանն: այլ վայ տամնոցա վասն այժ-
մու անհաւատութեանն և խստարտութեանն:

Ժ.Բ. Եթե ասեն . ուրեմն Վրիստոս ձեզի Եթե
թագաւոր եկաւ , ինչո՞ւ համար դուք չունիք թագաւ
որութիւն : Պատասխանեմ թէ , ինչպէս որ մեք ըստ
հաւատոցն որդիք Աբրահամու եմք , նմանապէս և
ըստ հոգւոյ՝ աղջ և թագաւորութիւնն Վրիստոսի
եմք . զի Դիրիստոս ունիմք թագաւոր ՚ի հոգիս մեր ,
և նովաւ պարծիմք . և կարեմք ասել ըստ Դաւթի
առ նա , թէ ա Պարծանիք զօրութեանց մերոց դու ես
տէր . և ՚ի կամս քս բարձր եղիցի եղիւր մերու : Ասց
Եթէ մարմնաւոր թագաւորութիւնն լսւ եր և առ
տուծոյ կամացն հաճոյ , վասն Երյորժամ ՚ի Ամսւելէ
թագաւոր խնդրեցին , ասաց ասաւուած , ով Ամսւելէ
դու մի հոգ ըներ . զի ոչ զբեզ մերժեցին , այլ զիս .
զի մի թագաւորիցեմ ՚ի վերայ նոցա . Ա . Թագ . Ը . 7 :

Ո՞նաւանդ՝ իրենք որ քանի թագաւոր չունին ,
և այժմ ևս նոյնպէս , ինչպէս պատուիրանացն ասաւու
ծոյ հնազանդք էին , և այժմ ևս նմանապէս , (բաց ՚ի
Քրիստոնէական հաւատոյ .) և յորժամ յետ Դաւթի
թագաւորութեան որ տէր եղան՝ միթէ կուռք մնաց
որ չի պաշտեցին . և խայտառակութիւնն մնաց որ չի
գործեցին : Ա.Ն. մեք ըստ հոգւոյ զի Վրիստոս ունիմք
թագաւոր , և ըստ Ժամանակաւոր տէրութեան՝ զիս
մայիլեանց թագաւորն , որոյ ասաւուած բարեբազդու
թիւն տացէ , և քաղցրութիւնն պատի ՚ի վերայ ամենայն
աղքատ հպատակաց իւրոց՝ և մեզ :

Ժ.Գ. Եթե ասեն . Ո՞նավթէս զրեր է , թէ Յուլ
ու փ ոչ գիտաց զի Վարիամ , մինչև ծնաւ զորդի իւր
զանդրանիկ : Աւրեմն գիտաց զնա յետ ծնանելցն , և
վասն Եր իսյս կ'ասէք զնա : Պատասխանեմ թէ , մինչև
բառն յայն տեղն՝ յաւ-խեան ասել է . վասն զի Դա
ւթիմք բերանովին հօր ասսածոյ կ'ասէ առ որդին թէ ,
“Եխստ ընդ աջմէ իմմէ՝ մինչև եդից զի թշնամիս քո
պատուանդան ոտից քոց ա : Ո՞իթէ յետ պատուանդան
անելց զի թշնամիս նորա . այլ ոչ ևս նստելց է ընդ
յաջմէ հօրն , քաւ լիցի . մանաւ անդ մշապէս նիստ
ասել է :

Դարձեալ Անբօղ գուստին Ասւուզայ ոչ ծնաւ-
ասի մինչև ցօր վախճանին իւրոյ . միթէ յետ մա-
հուանն ծնան մի . Բ . թագ . Զ . 23 : Այսպէս ագռաւն
ոչ դարձաւ յետս , մինչև ՚ի ցամոքիլ ջրոյն . Ճն . Յ . 7 .
միթէ յետ ցամոքելոյն դարձաւ մի . բաւ լիցի : Այլ
ոչ դարձաւ ասել է : ՚Ամանապէս և այն , թէ ՚Ես ընդ-
ձեզ եմ մինչև ՚ի կատարած աշխարհիո . միթէ յետ
կատարածին չէ ընդ առաքելոց : ՚Ամանապէս իմանալի
է և այն մինչևն , որ բնաւ ամենենին չի դիտցաւ ըզ
մայր տեառն ասել է : Օի նա էր արևելքան գուռն
տաճարին , ընդ որ միայն աստուած մասու և երաւ .
և որպէս ՚ի մասնեն աստուծոյ ՚ի նա կըս մնաց մայրն ,
նմանապէս և յելանելն . Ելչ . 44 :

Հիթէ ասեն . Վատթէսս անդրանիկ ասէ գիրիստոս՝
կուսին Վարիամու . այլ անդրանիկին այն է , որ ուրիշ
եղբայր ունենայ : Պատասխաննեմ թէ , անդրանիկին՝
առաջին ծնածն է , թէ ուրիշ եղբայր ունենայ , կամ
չունենայ . թէ որ չէ , միածնի մայրն և հայրն՝ անդ-
րանիկն ծնողը չեն ասուիր , որ է ընդդէմ խելաց .
վասն զի բաւական է անդրանիկութեան՝ առանց այլ
եղբայր առաջնածին լինիլ :

Այսպէս Աքէլ զանդրանիկս խաշանց իւրոց՝ (որ
առաջին ծնունդըն էին այլք չենած) երեր աստու-
ծոյ պատարագ : Այժմ հրէից հարցանեմ . գուք ձենէ
զատ ուրիշ ազգի՝ որդի աստուծոյ կ'ասէք մի . ոչ եր-
բէր . վասն զի մեզի համար ասաց կ'ասեն աստուած ,
թէ ՚Որդի անդրանիկ իմ ՚արայէլո . Ելչ . Դ . 22 :
Ուրեմն՝ որպէս գուք մինակ որդի կ'ասուէիք աստու-
ծոյ . նմանապէս և ՚Իրիստոս մինակ անդրանիկ է աս-
տուածածնայ կուսին :

ՃԵ . Հիթէ ասեն . Յակոբոս նահապէտն՝ նշան
տուաւ Անսիսյին գալստեան՝ զպակասիլն իշխանու-
թեան ՚ի Յուդայի ազգէն . Ճն . ԽԹ . 10 . իսկ Վատ-
թէսս կ'ասէ , թէ ՚ի ծնանիլն Յիսուսի յաւուրս Նե-
րովդէի արքայի Նըշաստանի . ուրեմն կայր յայն ժա-
մանակն մեզ թագաւորութիւն : Անեմ թէ , այս խա-

բէութիւն է . զի Ներովկէս Ամկազտնացի էր , և աղքաւ լշտովմացեցի , որդի Ենթիպատրեայ . այլ ոչ յաղքէն Յուդայի , և յորդւոյն Դաւթի : Լշւ յորժամ հարցուց , թէ ուր ծնանի արքայն հրեից . դպիրքն և փարիսեցիքն ասացին թէ , 'ի Իեթմզէհէմ Նըրէառ տանի . ինչո՞ւ ասացին թէ , դու ևս մեր օրինաւոր արքայն :

Արդ երբ որ ծնաւ Քրիստոս , իշխանութիւնն Յուդայի պակասեր էր . և 'ի Քրիստոս նոր շառաւխզեցաւ , և կանգնեցաւ 'ի կործանմանէ . Ամէն . թ . 11 : Բայց զայս երազ՝ իւրն համար տեսաւ Ներովկէս , որ 'ի պակասիլ իշխանութեանն Յուդայի զինքն կործեց գուլ Ոչսիայն : Ենոր համար զինքն նախանձաւոր հրեայ ձեւացցց , և զարդահամարութեան իւրոյ զգբքերն այրեց , և զտաճարն փառօք զարդարեց : Բայց սուտ երազ . զի ոչ էր յազգէն Յուդայի , և ոչ յաջորդ Դաւթի . այլ Լշտովմացեցի , և ատելի հրեից :

Ժ. 2 . ԼՇՏԷ ասեն հրեայք . Մարիամ կին կ'առուի Յովսէփոյ . Մատ . Ա . 20 . "Ո՞ի Երիշչիր առնուլ զի Ամրիամ կին քո՞ո : Ուրեմն եթէ կին էր , չէր կյա : Պատասխանեմ թէ , նշանածն ի հին օրէնսն կին կ'առուի , որպէս Յակոբ ասաց վասն Ուաքէլի , թէ "Տուք ինձ զինքն իմ , զի մոից առ նաո . ՃԱՆ . ԻԹ . 21 : Լշւ ասկայն Ուաքէլ դեռ կյա էր . նմանապէս և Մարիամ կյա էր . Բնչ փայթ որ կին առուի Յովսէփոյ :

Լշւ գարձեալ ինչպէս այր անունն ցեղի անուն է , կ'ուզէ կարգըված լինի , կ'ուզէ չի կարգըված . նմանապէս և կին անունն խոտականաց անուն է . կ'ուզէ հարսնացած լինի , կ'ուզէ աղջիկ և կյա : Վիզպէս և հացն թէ խմորած լինի թէ անխմոր , հայ է և ոչ այլ ինչ , վերջապէս :

Ժ. 3 . ԼՇՏԷ ասեն . Ախմէսն՝ ՊՔրիստոս և ոյս 'ի յայտնութիւն հեթանոսաց և կ'ամէ , " Լշւ փառք իւրոյ ժողովութեանն Խորայէլի ո . ՊՀ-ը . թ . 32 : Բայց Քրիստոս մեղի փառք չեղաւ , մանաւանդ թէ կործանման պատճառ : Պատասխանեմ թէ , արժան էր

ձեզ ով հրէայք . զի դուք խոզի նման՝ զմարդարոսի
յարդն չիմացայք . այլ ՚ի պինջս ձեր կախեալ՝ ՚ի տրդ
մուտսն թաղեցիք . այլ թէ անհաւաափցդ կործանումն
եղե , հաւասացելոց նորա նահապեաց և մարդա-
րէից փառք և պատիւ էր : Խնչպէս ասաց նոյն երա-
նելի ծերն Ախմէօն , թէ ա լայ ՚ի գլորումն և ՚ի
կանգնումն բազմաց ՚ի մէջ Խրապէլք , և ՚ի նշան հա-
կառակութէան :

Ա ան որոց և Հասացի ասէ՝ ա Կաւասիկ դնեմ ՚ի
հիմունս Ախմէի վէմ ընտիր գլուխս անկեան պատուա-
կան ՚ի հիմունս նորա . և որ հաւասացէ ՚ի նա՝ մի
ամսէցոյ ։ Եսայ . Թօ . 16 : Հւ ըստ Պօղոսի . Հուման .
Ժօ . 19 . “ Արիցեա՝ սսաքն վշրեցան՝ զի ես պատուաս-
տեցաց . բարւոք է՝ անհաւատութէամբն վշրեցան ,
և դու հաւասապէ հաստատեցար ։ Խոկ եթէ ՚ի լոյս
եկն հեթանոսաց , այս ես գրեալ է . ա Ժողովուրդ որ
նստէր ՚ի խաւարի , ետես զլոյս մեծ ։ Եսայ . Թօ . 2 :
Օ ի այս լոյսս էր որ ասաց հեթանոսաց . որ ՚ի կա-
պանսդ էր ելքը . և որք ՚ի խաւարիդ՝ թէ յայտնեցա-
րուք . զմանէ ասաց աստուած հայր . եղի ՚ի լոյս հե-
թանոսաց . Եսայ . Խմօ . 6 :

Ժօ . Հթէ ասեն . Վրիստոս եթէ աստուած էր ,
զինքն ինչո՞ւ համար չի յայտնեց սաստանայի , իր իւր
թշնամւոյ առաջն . այլ զփորձիլն յանկէց յանձն ա-
ռաւ : Պատասխանեմ թէ , Վրիստոս կամեցաւ փոր-
ձիլ որպէս մարդ՝ առ ՚ի ծածկել զաստուածութիւն
իւր . որպէս և մարմնով եկն յաշխարհ՝ փախեալ կեր-
պարանաւ . զի հնարիւք և ճարտարութէամբ ըմբռո-
նեցէ զչարն և ոչ կարողութէամբ զօրութէան : Որ
թէ ոչ , սաստանայ պիտի ասէր թէ՝ ես մարդց հետ
մրցեցայ , բայց յաստուծոյ յաղթուեցայ :

Հւ դարձեալ՝ աստուած յանմարմնութէանն յայտնի
համարձակ կ'ասէր զիւր աստուած լինիլն , զի մարմնն
չունէր . բայց Բանն աստուած էրք որ մարմնացաւ ,
և կերպարանափոխ եղե , իր կերպարանափոխութէանը
իր վայելք որ որքան հնար է զինքն ծածկէ , և ժողո-

վըրդոց գաղանիքը խմանաց . զիստէր Յիսուս թէ զի՞նչ
կրէր ՚ի մարդն : Յետոյ փորձեցաւ , զի մեզ փորձե-
լոցս օգնէ . զփորձ առեալ՝ կարօղ է և փորձանաւո-
րացն օդնական լինիլ . որպէս և մահուամբ իւրով
յազմէլ զմահ :

Եւ գարձեալ՝ զի մէք խրատուիմք թէ մրբան որ
սուրբ ալ լինիմք , չիմանամբ զմեզ ապահով ՚ի վնասուց :
Եւ գարձեալ . ՚ի բիստոս մեզ կամեցաւ զմբցելոյ կերպն
ուսցնել . որ երբեմն կեզծելով զինին կը ձգէ ՚ի գետին ,
և այնպէս զթշնամին կը յազմէլ : Այսց Յիսուս ՚ի բիս-
տոս զայտոսիկ յանձն առաւ , այլ զայտուածութիւն
իւր չի կամեցաւ յայտնել . վասն զի , զգինտ ոսկին չի
կամեցաւ ՚ի քիթ խոզին կախել . “Ո՞ի արկանէք ըզ
մարդարիտս ձեր առաջի խոզից , զի մի առ ոտն կո-
խիցեն :

Դատօն անուն մէկ խմաստուն մարդ մի կայր ժա-
մանակաւ , յիր կենաց ժամանակին մէկ հեղ մի կիոշն
խորհուրդ մի բացեր էր , քանի որ կենդանի մնաց
յաշխարհի վերայ՝ միշտ կը զգնար . ապա ՚ի բիստոս
աստուած զիւր թաքրուն աստուածութիւնն ի նշապէս
յայտնէր սատանայի : Վանաւանդ որ ՚ի բիստոս զա-
տանայի խորամանկութիւնն յայտնի խայտառակեց . զի
առէ աւետարանիչն Յավհաննէս թէ և Արդին աստու-
ծոյ վասն այնորիկ յայտնեցաւ , զի լուծցէ զգործս
սատանայի . Ա. Յօհ. Գ. 8: Վ ասն զի յառաջին Ծա-
մաց հետ երեք կերպ հնարքով կռուեցաւ և ձգեց .
կարծեց թէ գուցէ զայս նոր Ծաման ալ՝ անոր պէս
խարեմ և ձգեմ :

Ծրաջին հնարքն որ արար Ծրամաց և Եւայի էր
որկրամոլութիւնն , որ ասաց՝ ինչո՞ւ համար պատուի-
րեց աստուած չուտել յամեն ծառոց դրախտիդ : Լրի-
բրդն էր մնափառ հոգարատութիւնն , որ ասաց՝ լինիցիք
իրիկ զաստուածս : Լրիբրդն էր հոգեոր ազահու-
թիւն , որ ասաց՝ զիսել զբարի և զար : Ծայ երեք
կերպ հնարքով մօտեցաւ և առ նորն Ծրամ :

Նախ որկրամոլութիւնիք , որ ասաց թէ ասա զի

քարինքդ հաց լինիցին . Վրիստոս կարկեց զբերանն ասելով թէ՝ « Ոչ միայն հայիւ կեցցէ մարդ , այլ ամեն նայն բանիւն աստուծոյ ։ Երկրորդ մնափառ հպարտութեամբ , որ ասաց՝ յաշտարակէ տաճարին զքեզ ՚ի վայր ձգէ . զի հրեշտակաց պատուէր եղած է վասն քսյ . զի ՚ի ձեռաց վերայ բառնան զքեզ՝ որ ոսքդ ՚ի քարն չի դպջի . ասաց Վրիստոս , թէ դրած է մի փորձեր զտէր աստուծ քո . քանզի այն կը փորձէ զաստուծ , որ կամակորութեամբ զինքն վասնդի մեջն կը ձգէ . կամ թէ կարողութենէն ՚ի վեր բանի մեջ կը խառնըլի , որ է յանդգնութիւն . և կ'առէ թէ աստուծ կարող է զիս ազատել : Երրորդն ագահութեամբ , անոր համար ցաց տուաւ զաշխարհիս փառքերն և ասաց , զայս ամենայն քեզ տամ , եթէ ինձ Երկպատութիւն ընես . որ ասաց Վրիստոս՝ կորիր ովքար . դրած է թէ աստուծոյ քո մինակ Երկպատութիւն ընես , և զնա մինակ պաշտես :

Արդ պէտք էր որ Վրիստոս չարին լսէր , և նորախօսքով բան անէր . մանաւանդ որ աստանայ չէր ասեր թէ , գիտեմ որ աստուծոյ որդի ես . այլ թէ՝ եթէ որդի աստուծոյ ես : Ի՞սոյ որովհետեւ սատանայի փորձելցն զՎրիստոս՝ կը հաւատաս ով հրեայ . ուրեմն և հրեշտակներն որ զնա պաշտեցին , հաւատա ու վստահ եղիր , վասն զի զանոնք ասողներն՝ զայն ալ ասեր են :

Ճ.Թ. թէ որ ասեն , Վատթէս և Պուկաս յետքառասուն աւուր ծոմին կ'առեն զփորձին՝ Վրիստոսի ՚ի սատանայէ . Մատ . Դ . 3 : Խակ Վարկոս Ա . 13 . ասէ՝ « Օ աւուրսք քառասուն փորձեալ ՚ի սատանայէ ։ ուրեմն ներհակ են խօսեր : Ասեմ թէ , զայն քառասուն օրն վասն պահոց պիտի իմանամբ և ոչ վասն փորձըլիւլցն . զի փորձին՝ մէկ անգամ եղաւ ՚ի լրման քառասուն աւուր ծոմին , և ծոմն քառասուն օր էր . զի սուրբն Վարկոս՝ զայն բաներն որ Վատթէսս ընդարձակագոյն է պատմեր , կրկնաբանելու հարկ չըլլարուն համար համառօտ է անցեր :

ի. թէ ասեն. «Քրիստոս ասաց, Մատ. Ե. 17. «Ու
եկի լուծանել զօրէնս կամ զմարդարէս՝ այլ լնութէ».
և յեաց այն գլխոց մէջն քանի կերպ օրէնք փոխեց :
Օի փոխանակ մի սպանաներ պատռերանին, ասաց՝ չե
բարկանալ, և փոխանակ մի շնար պատռերանին, ա
սաց՝ չե հայիլ 'ի կին մարդ՝ սիրոց և ցանկութեան
կամքով, և զարձակելն կեոջ արդիլեց, և զայլ կին
առնութն շնութիւն կուց : Եւ օրէնքն զսուտ եր
դումն արդիլեց, և յնքն ընդհանրապէս ամենեին
չերդնութ ասաց : Եւ օրէնքն ակն ընդ ական, աստամ
ընդ աստաման ասեր է . և յնքն չարին հակառակ մի
կենար ասեր է, և համբերել ամենայն անիրաւու-
թեանց : Եւ օրէնքն զընկերն սիրել ասեր է, և ըզ
թշնամին ասել . և յնքն ասեր է՝ սիրել և զթշնամին :
Կաև զօրինաց այլայլով՝ փոքր է ասեր յարբայու-
թեանն :

Ա ասն առաջնոյն կըսեմթէ, «Քրիստոս եկաւ յաշ-
խարհ՝ լնութ և կատարել զօրէնս և զգուշակմուն մար-
դարէից . և աներկրայ լոսց : Խնապէս զթլիմու-
թիւնն, զքառասնօրեաց գալն 'ի տաճարն, զպատիւ-
տոնից և գառնազենութեան : Հայց ասեմթէ՝ մէկ
պարագ մի՝ երկու հեղ կը տրովի մի, միթէ հայրն
վճարելէն ետե, որդիքն ալ գարձեալ պիտի տա՞ն
մի պարագի տիրոջն . քաւ լիցի : Քրիստոս յիսայեայ
կուցցաւ « Հայր հանդերձելոց աշխարհին ո . Եսոյ .
թ. 6 :

Արդ նա մեզի հայր լինելով, զպարտոս մարդկացին
ընութեան վճարեաց . զօրէնքն լեցընելով, և զմար-
դարէից գուշակմունքն կատարելով . այլ Բ' նշ հարկ՝ որ
նորա որդիքն ալ կրկին հատուցանեին : Ուանաւանդ՝
այն օրէնքներն իրեն գալստեանն առաջնորդ մի էին .
կամ թէ մէկ յառաջընթաց . թագաւորն՝ որ իր աեղքը
համնի, այլ առաջնորդի կամ յառաջընթաց մէկին
պէտք կը մնայ մի : Կամ թէ այն օրէնքներն գաստիա-
րակ և կարդ կանոն սորվըցնող խնամածուի պէս բան
մի էին . բայց տղայն որ մեծնոյ չափահաս որ լինի,

ալ կը կարօտի՞ մի դաստիարակի և սորվըցընողի,
բնաւ . Գալ. Գ . 24 :

Արդ Քրիստոսի գալոտեամբն՝ մեր պարտքն վճա-
րեցաւ . մարդս չափահաս եղաւ . հաւաստին նորա
արդարացաւ : Ենոր համար ասաց Պօղոս առաքեալն .
Գալ. Գ . 25 . “ Այլ իբրև եկին հաւարձն , ոչ ևս ընդ
դաստիարակաւ եմք . քանզի ամեննեթեան որդիք առ-
տուծց էք հաւասավք ՚ի Քրիստոս Յիսուս ու : Կան-
այն բանովին յայանի կը լինի թերութիւն օրինայն .
անոր համար ասաց Քրիստոս՝ “ || Էկի լուծանել այլ
ինուլու : Խնչպէս մէկ տուն շինուած լինի առանց ծեփի
և նկարուց . երբ որ ծեփել և նկարել տան , զտունն
կը բակե՞ն թէ կատարեալ կ'ընեն՝ յայանի է որ զպա-
կան կը լեցընեն : Եբլ . Ե . 19 . “ Օ ոչինչ կատարումն
գործեցին օրէնքն . և ոչ ՚ի յազնիւ յուսալին առ առ-
տուած զմեղ մուծինու :

Կմանապէս և երկնաւոր օրէնսդիրն Քրիստոս՝ նա-
յեցաւ ՚ի թերութիւն օրինայն , որ ծանրութեան
համեմատ արդիւնք չունէր . այլ արտաքուստ կոշտ
շինած տուն մի էր՝ արեամբ անբանից և արեամբ
թլիստութեան , և այլ զզուելի գործողութիւններով .
բերաւ փոխանակեց շնորհալից և վացելուչ արարողու-
թիւններով . ՚ի հաւատն , և ՚ի սէրն , և ՚ի մկրտու-
թիւնն , և յայլ խորհուրդ եկեղեցւոյ կապեց զիւր զո-
րութիւնն և օրէնքն . և զիւր շնորհն և գթութիւնն
ալ օգնական տուաւ և յուսով արբայտութեան թեթե-
ւացոց . որ մարդիկ սպատառանք չանեն թէ դժուա-
րին են , չենք կարեր սպահել և կատարել : Օ այս նա-
խառեսելով Դաւիթ մարդարէն ասաց թէ , “ Յամե-
նայն կատարածի տեսի զվախճան . յոյժ անդորր ենին
ինձ օրէնք քո՞յ . շասաց թէ օրէնքն Վավեսի , այլ քո :

Երկրորդ բանին համար ասեմ թէ , Քրիստոսի
օրէնքն անմեղուկ և հեզ օրէնք էր : Որ ինչպէս յան-
մարմնութեանն կակլաբար և խոնարհ կերպով կը վա-
րուէր ընդ մեղաւորաց , և կը համբերէր յուսով
գարձման նորա , և ոչ մէկեն ՚ի մէկ ՚ի մեղանչելն պա-

արժէ կու տուցը . ինչպէս կ'առէ Առղօմնն . Խմառ . Ժ. 18 :
և ՚իու որ տիրեսդ զօրութեամբ՝ հեզութեամբ դա-
տես զմեզ . և բազմաւ խնայութեամբ դարմանեսու :
Վայէս և ՚ի մարմնանալն՝ զայն խստութեան օրէնքն
մարդասպանութեան՝ կակացցց :

Եւ որովհեաև մարդիկ անզգամ են , որ թէ քիչ
մը առիթ գանձնն՝ խիստ անդութ կ'ըլլան և թէ որ
զայրանան քիչ մը բարկութեամբ՝ մարդ կ'սպաննեն ,
թէ որ դատաւորէն և զինուորներէն ակնածութիւն
չունենան . անօր համար սպանութեան արմատը՝ որով
հեաև բարկութիւնն է , զայս մեղքս կամեցաւ յար-
մատէն կարել : ՚այց թէ ասես . դատաստանի մէջն
ողորմութիւն չի վայելէր . զի ասաւած ած ասեր է թէ՝
“Ո՞ի ողորմիր անանկին ՚ի դատաստանի ” . ԴԼ . Ժ. 15 :
Վսեմ թէ , այս , յորժամ որ երկու մարդ՝ ՚ի միասին մե-
զաց մի տէր որ լինին , և իրաւամբ արժան է զերկումն
սպանանել , պէտք չէ որ աղքատ ըլլալուն համար ո-
զորմիս , և մեծասուն ըլլալուն համար մարդահաճու-
թիւն ընես . այլ զերկու հաւասար յանցաւորն ալ ՚ի
միասին դատես , վասն զի արդարութիւնն և իրա-
ւունքը զայն կը պահանջէ :

՚այց թէ որ ասես՝ բնաւ ողորմիլ ովեաք չէ , այս
անդթութիւնն է : ՚ինչու որ աստուած ալ ձեզի ով
հրէայք բարկացեր և ՚արելացւոց մասներ էր ՚ի գե-
րութիւն . նայեցաւ որ ՚արելացիք զձեզ խիստ կը
նեղացընեին , ասելով “ Վստաւած եթող զնասա . ե-
կայք հալածեսցուք զնասա ” : ՚ասաց բերանովին ՚սայի
մարդարէին . ԽՀ . 6 . “ ՚ս բարկացեալ էի ՚ի վերայ
ժողովրդեան իմց՝ զի պղծեցին զժառանդութիւն իմ ,
ես մասնեցի զնասա ՚ի ձեռսքո , և դու ոչ արարեր ՚ի
վերայ նոցա զողորմութիւնն : ՚ըդարե՝ արդեօք այս
խօսքս քեզի ողջափ ախօրժելի է . զիտեմ որ կ'ասես ,
այս աստուծոյ այնպէս կը վայելէ . ուրեմն և ՚ըրիս
տոսի աստուծոյ նմանապէս :

Վ ամն զի այնպէս պատուիրելով . շասաց թէ բնաւ
պէտք չէ սպանանել . զի դատաւորին և զինուորական

իշխանութեան հարկ է վասն արդարութեան արժա-
ժանաւոր և իրաւացի տեղն սպանանել, որ մարդ-
կային գաղանութիւնն զբազուի, թէ որ չէ, մէկ ըլ-
մէկ կ'ուտէին: Այլ ասաց եթէ գատաւոր և զինուոր
չես, և յաստուծոյ չունիս իշխանութիւն, չէ թէ մի
սպանաներ կ'առեմ, մանուանդ թէ մի բարկանար, զի
բարկութիւնն է արմատ և հիմն սպանութեան:
Փուշն և սէզն վեասակար՝ որ քաշեն արտի մէջն,
պէտք է որ թողուն զարմատն ՚ի հոգի մէջն որ գարձեալ
բուսանի, եթէ յարմատէն հանեն. այս յայանի է:

Ահա մարդիկ զայս գթալիր սովորութիւնն աստու-
ծոյ խափաներ էին. անոր համար և կաւ յառաջն վե-
ճակն գարձուց, իբր առելով թէ՝ ով մարդիկ դուք իմ
պատկերն էք, ևս սռեղծողն ձեր ողորմած եմ, դուք ալ
այնպէս ողորմած եղիք, քանզի մարդն որ ՚ի հայելին նայի,
մարդու պատկեր ցցց կու ասց և ոչ առիւծի պատկեր:
Ուրեմն մարդու որ աստուծոյ պատկեր է ՚ի հոգւոյ կող-
մանէ, պէտք է որ իրեն սռեղծողին պէս ողորմած լինի.
և ամեն պարապ բանի համար բարկութեան չի գայ:

Երկրորդ բանն ալ այսպէս է. որ կամեցաւ շնու-
թեան փոխարէն, զաշքերն արդիլել ՚ի ծուռ մոք
հայելոց, վասն զի աչքն է առաջնորդ սրտին, և փաք-
րիկ գող՝ որ մեծամեծ գողերու կ'երթայ դուռն կը-
բանայ, զսիքան ՚ի ցանկութիւն շարժելու պատճառ
կըլինի: Ուրեմն ինչպէս ասաց Յօր երանելին, Յօք.
13. 1. Քրիստոս ալ պայման զնել կամեցաւ աշացն,
որ կօյս աղջիկ ալ որ լինի չի նայիմք ցանկանալու
մոք. իբր օտար կրակով զմեր սիրտն այրելու համար¹:

Երրորդ բանին համար առեմ թէ, ՚ի քարասրտու-
թենէ ձերմէ եղաւ ով հրեայք, որ Վովես զիկնն
արձակելու հրաման տուաւ. զի շատ սպանութիւն
կը գործէիք, թէ որ այնպէս չէր պարապ թողուցեր:
Քանզի աստուած Ադամայ և Եւստի համար ասաց թէ՝
“Եղիցին երկուքն ՚ի մարմին միու: Եւ Քրիստոս ասաց

¹ Չին տօղուառն էմն որմագ շեմնաէ.

Պազի սինէն աշք գօմա կէմնաէ:

թէ, Օրը աստուած զուգեաց՝ կտպեաց՝ և հաստաւ տեաց, մարդ չունի հրաման արձակելու և քակելու:

Ուրեմն Քրիստոս չէ թէ նորահաստատ օրէնք սահմանեց, այլ մանաւանդ զառաջինն նորոգեց: Իսկ թէ որ ասեն, շնութեան պատճառաւ թողուլ ասաց, ասեմ թէ, թողուլ ասաց, բայց վերափն զուրիշ առնուն, և զժողածն առնուն արդիլեց, այլ ասոր հնար, միմիայն ժուժկալութիւնն է մինչ ՚ի հաշտիլն, և կամ մինչ ՚ի մէկին մեռնիլն. զառոր ընդարձակն՝ աես ՚ի քառասուն և վեց համարն:

Չորրորդին համար ասեմ թէ, Քրիստոս ոչ արդիլեց զօրինաւոր երդումն. զի և ինքն շատ աեղ ասաց, ամէն ամէն ասեմ. որ ասել է, իրաւ իրաւ կըսեմ ձեզի, որ հաստատական երդումն է. այլ ասաց թէ, այնիքան ձշմարտախօս տէր եղիք ձեր խօսից վերայ, որ երդման կարօտ չի լինիք. այլ ձեր ձշմարտախօսութիւնն լինի ՚ի աեզի երդման: Վանաւանդ թէ այս խօսքով կամեր ասել թէ՝ պարապ տեղը և ձեզի սահմանունք չեղած աեցն ալ, որ ՚ի քենէ երդումն չեն ուղեր՝ խօսիցդ հաւատալու համար. այլ առանց երդմանդ որ կը հաւատան լողիքն, սովորութիւնն մի աներ սաելով սաելով զերդնուլն: Վ ասն զի զաստուծոյ բարձր և զմեծ անունն կը թեթեցնես՝ ամեն անշահ բանի համար ՚ի բերանդ առնելով: Օ ի և աշխարհիս իշխաններն՝ թէ աղեկ թէ վաս՝ որ լոեն թէ մէկ մարդ մի զիրենք ՚ի բերանն է առեր՝ կը բարկանան, ողջափ ևս աստուած¹:

Հինգերորդին համար ասեմ թէ, Քրիստոս ոչ խափանեց զբնական օրէնքն. զի կ'ասէ թէ, զոր ինչ կամիք թէ արասցեն ձեղ մարդիկ, արարեք և դուք նոցա. և զինչ որ չէք կամիր որ այլք ձեզի անեն, մի անեք և դուք նոցա: Վ յլ կամեր ասել թէ, դու որ դատաւոր և զինուոր չես, քո ձեռոքդ դատաստանն մի տեսներ: Կաե թշնամիիդ հետ՝ յայն ասոիձան մի

¹ Ասհիզ գառտէ մ ոլ անօգիւնեց: բեղոզիի իթ մէ անիզ.

Լիթան անման ան են ենմնէ: շաւ հուտին իթ մէ թաճիզ:

բնիկնիր՝ որ զաւքդ հանելու չափ բարիութեան գայ *
Վ ասն զի՞ մի կալ հակառակ չարին ասելին, զայն ցաց
կուտայ. իբրու թէ կրակին և թրին հետ՝ մի յան-
դրդնաբար գնար. և եթէ չէ՝ զքեզ կ'այրես կը վիրա-
ւորես. Օի սումբին դէմ կարծր բաներն չեն դիմա-
նար. բայց՝ բուրդն և բամակակն կը դիմանան¹:

Վ եցերորդին համար ասեմ թէ, «Քրիստոս ըստ
որում ասուուած էր, և մարդու անոր պատկեր. այլ
ասուուած միշտ բարի կը կամենաց և իր թշնամիաց.
զմեղաւորաց հայն և ջուրն չի կարեր, զարեն ՚ի վե-
րաց չարաց և բարեաց կը ծագէ. կամեր ասել թէ,
դուք ալ ձեր ստեղծողին պէս՝ ձեր թշնամւոյն բարի
արէք, բարի կամեցէք, որ լինի թէ՝ ՚ի ձեր բարի անե-
լուն պատկառին և ՚ի չարէն դադարին: Որ դուք ձեր
բարի կամենալովի՞ որ զանոնիք ՚ի խղճմանիք ձգէք և ՚ի
գթութիւն բերէք, նոյցա հոգւայն փրկութեան պատ-
ճառ լինիք: Նաև չար մարդն և առելին՝ շատ անգամ
մարդոյ բարութեան պատճառ կը լինի. նոզգէս կ'ասիլի
թէ, վատ դրացին՝ զդրացին ստացուածոյ տէք կ'անէ:

Նաև զայս ալ իմացիր, որ զատելին և թշնամին
այնպէս պիտի սիրես, որ զանոր անարդ ընթացքն ալ
չի սիրես. իբրեւ մարդ պիտի սիրես. բայց զմեղքն
ատես: Նաև ասուուած յօրինաց մէջն չէ ատեր, թէ
զթշնամիս ասեցէք. այլ թէ զսիրելին սիրեցէք: Եաց
խարդախ և նենդաւոր հրեայ օրինականները՝ յասկեց
հաներ են թէ, ուրեմն թէ որ զսիրելին պէտք է սի-
րել, զթշնամին պէտք է ատել:

Այլ թէ որ զթշնամին ատել պէտք էր, Եղովմա-
յեցիք Նաւայ աղդն՝ Յակովը ազգին խիստ թշնամի
էր, էր չասաց ասուուած՝ թէ զլովմայեցիքն ատե-
ցէք. այլ շատ հեղ ասաց թէ, զլովմայեցիքն մի
նեղէք. զի եղբայր ձեր է. Օ՛հն. Բ. 4. Նւ զնման
տես Ելլյ. Իդ. 4²:

¹ Աղիւ ոլ տուր հացնէ շազիր ուր.

Նէ Փառնին հէմ զազթնէք գատիր օրա:

² Եղիկն եղիք իթմէք. հէմ ատեմ իշի տիր.

Գէմիլլէ նորի իթմէք, էր ատեմ իշի տիր:

Եցոյներորդին համար առեմ թէ , ով որ օրէնսդիր չէ , և կամենաց ինքնագլուխ զօրէնք մի փոխիլ , և օրինաց մտացն համեմատ չի մենին և այնպէս չուսուցանէ , այնպիսին իրաւի օրինաց ուսուցիչ չէ . մանաւանդ թէ յօրինաց վերաց իրը թէ իշխան և դատաւորէ : Խնչպէս առերէ Յակովոս առաքեալն թէ , “ Եթէ զօրէնսն դատիցես , ոչ ես առնող օրինացն՝ այլ դատաւոր . Յակ . Դ . 11 : ” Այց թէ որ առնող օրինաց որ լինի յիր օրինաց վերաց իշխանութիւն ունի : Խնչպէս աստուած զնութիւնն միշտ արգիլեց . և Յավսէի մարգարէին հրաման տուաւ երթալ մեկ պոռնիկ կին մի առնուլ . Յակ . Գ . 1 : Յէպէտ առեմ թէ , առտուած այն հրամանովն՝ նախապէս սրբեց զայն պոռնիկն ՚ի մեղաց , և ապա թէ՝ մարգարէն ՚ի սրբեալն մերձեցաւ :

Իւ . Յէտ որ առեն . Վրիստոս երբեմն առերէ է թէ , “ Եռած իմ քաղցր է և բեռն իմ փոքրոգիս . Մատ . ՖԱ . 29 : Երբեմն առերէ է թէ , և Ոտէք ընդ նեղ գուռնոտ . Ուստ է . 13 : Կմեմ թէ , Վրիստոսի օրէնքն որ ՚ի սէրն է կապվեր , յիրաւի քաղցր լուծ մի , նաև թէր թէր բեռն մի է . իսկ նեղ և անճուկ գուռնոն կ'ասէ զՃանապարհն արքայութեան , որք են բարի գործքն : Եւ այս յայտնի է որ նեղ գուռով քիչ են գնացողքն յարբացութիւնն . և ըստն գուռովն մեղաց՝ անհամար են ՚ի դժօսս գնացողքն : Էացց թէպէտ ճանապարհն արքայութեան նեղ է՝ սակայն քաղցր և թէթէ է , Ահա Դաւիթ մարգարէն կ'ասէ թէ , և Յամենայն կատարածի տեսի զվախճան . յոյժ անդորր էին ինձ պատու իրանկը քո :

Երդարեւ միր և արի մարգոց՝ առաքինութեան ճանապարհն շատ գիւրին կ'երևի . սակայն ծոյլ և պղերդ մարգոց՝ գժուարին : Խնչպէս կ'ասէ Աղողուն . Առակ . ԻԲ . 13 . և Պատճառս դնէ վատ և ասէ . առիւծունի զՃանապարհս . և զանցս հրապարակաց սպանողք : Օ որ օրինակ առեմ թէ , նշորակն որ զմարմինն կը ծակէ , գժուար և ցաւալի կ'երևի մարմնոցն . այլ

յուսով առողջութեան՝ առաջի մոտացն քաղցր է :
Նմանապէս և արբայութեան ճանապարհն որ է բարի
գործքն՝ դժուար և դառն կ'երեի , բայց յուսով
արբայութեան քաղցր և թեթե է յաս քաջ մարդոց :

Ի՞ն . թէ ասեն . Վատթէսս . ը . 27 . երկու դիւան
հար ասէ բնակեալ ՚ի գերեզմանս , և Վարկոս . ւ . 12 .
և ՚ ուկաս ը . 32 . մէկ ասեն : Մէկմթէ , Վարկոս և
՚ ուկաս անոր համար մէկ կ'ասեն , զի գեն լէդէօն ՚ի
մէկն էր բնակած , որ խիստ թշուառ վայրենի էր .
անոր համար զայն մէկի վիճակն են պատմեր . բայց
մէկն հանգարան և անվիսաս էր՝ զանց են արեր . և
Վատթէսս ՚ի թիւն է նայեր . և ՚ի մէկ աւզ պատմեր :
Կամ թէ հայր և որդի էին , անոր համար զանց են
արեր երկու աւետարանիչքն :

Վապէս Վատթէսս . ւ . 30 . երկու կոյր կը պատմէ .
որ ասացին ՚ Ողորմեաց մեց ՚ . և Վարկոս . ժ . 46 . և
՚ ուկաս . ժմ . 35 . յանուանէ ՚արտիմէս կոյր մի
կ'ասեն : Ուրեմն հայրն Տիմէ , և որդին ՚արտիմէ կը
կոչվէին . զի ՚արտիմէ ասելն , որդի Տիմէի ասել է .
այլ որդին մասն է հօրն : ՚ւ կամ զի հայրն շատ կանչ
ուրատող էր , անոր համար ՚ ուկաս և Վարկոս մէկ
են ասեր . և Վատթէսս ՚ի թիւն է նայեր՝ երկու է
ասեր . այսպէս խնացիր և վասն դիւահարաց :

Ապա թէ շատ կամակորին հրեայք . թէ տարբեր
են պատմեր : ՚ւ ալ կ'ասեմ թէ , Վրբահամու-
երեք հրեշտակ երեւեցան . և Վովուէս երբեմն ըզ
մէկին պատմութիւնը կ'անէ , և երբեմն զերեքին .
քանզի հաւասար ասացին թէ , ուր է Վառա կին
քո . և Վրբահամ ասաց , ահա վրանի մը ցն է : ՚ւ
յետոյ կ'ասէ Վալսէս իբր ՚ի մէկի բերանայն , դար-
ձեալ եկից առ քեզ ՚ի ժամանակի այսմիկ ՚ի գալ տարի :
Յետոյ որպէս թէ այն հրեշտակն իբր ասսուածա-
ցեալ կ'ասէ Վովուէս թէ , ՚ւ ՚ւ ասէ աւէր ցՎրբա-
համո : ՚ւ յետոյ դարձեալ կ'ասէ Վովուէս . ՚ Յարու-

1 Վահիկեանէ լուծիք իտէր ձև քայի .
Պատմթիւնէ չէքանչն կէ որուն ոէ Քայի :

ցեալ արանցն հայեցան յերեսս հինգ քաղոքացն Առ դոմացւոց ու Եւ յետոյ դարձեալ կ'ասէ Ո'ովսէս . և Եւ ասէ տէր՝ միթէ թաքնւն ինչ իցէ յըքահամէ ծառ ույէ իմմէ : Եւ դարձեալ զերեքին պատմութիւնն կ'անէ . ՚ի ծառ . ծլ . գլուխն մինչ ՚ի վերջն : Որ թէ զվարագոյն ձեր ասաց և մոտաց վրայէն յետ ձգէի ովհրէայք , յայտնի համարձակ կը տեսնէիք վխորհուրդ սուրբ երրորդութեանն յերեք հրեշտակաց վիճակին : Ուրեմն և աւետարանիքն նման Ո'ովսէսի՝ երբեմն զհայրն մինակ են յիշեր , և երբեմն զավայն հետ հօրն :

Ի՞ն . թէ ասեն . Վրիսոսս զմէկ անդամալուծ մի բժշկելու ասեն ասաց թէ՝ թողեալ լիցին մեղք քո . և ՚ի արտնջալն ոմանց , ասաց թէ՝ « Խշանութիւն ունի որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղսո . և յետ բժշկելոյ զանդամալցին՝ ժողովուրդքն զաստուած ըզ սուռզն այնպիսի իշխանութեան մարդկան փառաւուրեցին . կ'ասէ Ո'ովթէս ինն մինչեւ յութեն համարն : Արդ որդի մարդոյ էր , և Բնչպէս զմեղք կը թողուր . և դուք աստուած կ'ասէք :

Ասեմ թէ , դուք ովհ հրեայք այնպէս կամապաշտ ազգ մի էիք , որ աստուած զձեղ յիշդիպտոսէ այնքան անհամար հրաշքներով ազատեց , տարաւ ՚ի Անսա . և երբոր աստուած ՚ի Անսա լետոն ձեզի օրէնք կուտայր և կ'ասէք թէ , « Կ ուր Կարայէլ տէր աստուած քո տէր մի էս . դուք զայս ձայնս կը լսեիք , և սովել զէն հորթին համար կ'ասէիք թէ , « Ես է աստուած քո Կարայէլ . որ եհան զձեղ յերկրէն Եդիպտացւոցն : Ելլյ . ԼԲ . 7 : Արդ թէ որ յանմարմնութեանն աստուծոյ այնպէս արիք . Վրիսոսս որ ձեզի ասէր թէ , ևս եմ աստուած քո որ թողում զմեղս քո . արդեօք որ չը չափ կատաղութեամբ բարկանալու էիք , թէ ահա դու մարդ ես՝ և զքեղ աստուած կ'ասէս :

Ենոր համար ՚ի գործոցն ուսուցյ զաստուածութիւնն իւր . և զանունն ծածկեց . և ասաց թէ , իշխանութիւն ունի այս ձեր որդի մարդոյ կարծածնիդ՝ յերկրի վերաց թողուլ զմեղս : Ուրեմն աստուծոյ պէս իշխա-

նութիւն ունեցողն և ջնջողն մեղաց , սոսկ մարդ չի կարէր լինիլ : Այլ ապատամբ խումբն՝ չկարաց զարմանալ ՚ի վերաց մեղաց քառելցն , որչափ որ ՚ի վերաց բժշկութեան անդամալուծին . անոր համար զարմացան թէ , այս ինչչափ զօրութիւն է որ աստուածայս մարդոցն տրվիլը է :

Դայց թէ որ Վրիստոս զանդամալոյցն կարաց բժշկել , կարաց և զմեղըն թողուլ . վասն զի այն անդամալուծութիւնն ՚ի մեղաց յառաջ եկեր էր . զպատճառն առաջ կորեց բարձաւ ՚ի միջց , և յետոյ յայն սրատաճառէն առաջ եկած պատահմունքն . ինչպէս ուրեմթէ , կրակն է պատճառ հրկիվութեանն . երբոր զկրակն բառնաս , հրդեհն կը շիֆանի :

Արդ այն անդամալուծութեան պատճառն մեղքն էր . թէ որ զհրդեհն կարաց մարել , յայտնի է թէ առաջ զկրակն մարեց : Կամիմ ասել . թէ որ զանդամալոյցն կարաց բժշկել , յառաջադցն զմեղքն քաւեց . որ մեծ է քան զանդամալուծին բժշկութիւնն : Այլ ինչպէս որ զծառի արմասն կարես , սատերն ու տերեները կը չըրանան , նոյնպէս անդամալուծին մեղքն արմաս էր , առաջ զայն կարեց Վրիստոս ՚ի տկէն , և ազա թէ զաստիացեալ անդամալուծութիւնն բժշկեց . ուրեմն աստուած էր որ զմեղքն անդամալուծին թողուց : Դայց թէ Ո՛կսիայն աստուած էր , ՚ի մեղաց թողութիւն տալոցն յայտնի էր . նայիմ թէ մարդարեն գուշակեցին մի , թէ ՚ի գալն Ո՛կսիայի զմեղքն Խարայէլի պիտի քառեր :

Եսէ Հասյի . Խ . 9 . “ Հարձցի անօրէնութիւն Յակոբոց . և այս է օրհնութիւն նորա՝ յորժամբ բարձից ՚ի նմանէ զմեզս նորան : Հւ դարձեալ . Հասյի . Խ . 2 . կ'ասէ թէ , “ Քահանայք միմիթարեցէք զլրուսազէմ . թողեալ լիցին դմո մեղք իւրա : Հւ յետոյ փութով կը մարդարեանայ վասն Յօհաննու մկրացին ասելով , “ Զայն բարբառոյ : Հւ յետոյ ժ . համարն կ'ասէ , “ Հաւասիկ աստուած ձեր . ահաւասիկ տէր տէր գայ զօրութեամբ : Հւ դիմաւ որ բանն է որ կ'ասէ թէ , “ Ոխի-

թար լիցի յղեաց ու . իբր թէ յղի կնոջն նման զմեզս
յղացողաց՝ միմիթարտդ լիցի . զի և Դաւիթի զմեղքն՝
յղացումն կ'ասէ . ըստ այնմ , “Յղացաւ ղցաւս և
ծնաւ զահօրէնութիւնն : Եւ Եղեմիա . Ա. 33 . յետ
ասելցն՝ թէ “Տաց զօրէնս իմ 'ի սիրտս նոցա ո , յետոց
կ'ասէ 'ի բերանց Ո՛չսիացին . զի քաւիչ եղէց անօրէն
նութեանց նոցա . և զմեզս նոցա այլոչ ևս յիշեցից ո .
ուրեմն Ո՛չսիացի գալուսանն էր վասն քաւելց զմեզս
մարդկան և ներելց :

Կ. մէտ ասեն . Վատթէոս , թ . 18 . պատմէ թէ
իշխանն մի եկաւ առ Քրիստոս և ասաց . դուստրն
իմ արդ ևս վախճանեցաւ : Եւ Վարկոս Ե . 22 . ասէ
“ի բերանց այն Վ. յրու անուն իշխանին , թէ դուստր
իմ մերձ է 'ի մահ : Եւ թէ 'ի գնալն 'ի տուն իշխա-
նին , պատգամաւորքն եկին պատմեցին զմահ դատերն
նորա : Եւ Պուկաս Ե . 41 . պատմէ նման Վարկոսի .
բայց աւելի և այլ բան ասէ , թէ Քրիստոս ասաց ,
ոչ է մեռեալ աղջիկն՝ այլ ննջէ :

Վում թէ , և Վատթէոս համեմատ խօսի Վարկոսի
և Պուկասու . զի ոչ ասէ յիշխանի բերնեն , թէ
դուստր իմ մեռաւ . այլ թէ՝ արդ ևս մեռաւ . իբր
ասել է թէ՝ գուցէ մինչւ հիմա մեռաւ . արդ հայրն
յաղջկան մօտ եղած ատենը՝ դեռ չէր մեռած : Օյ
Վատթէոս համառօտիւ կ'անցնի զպատմութիւնն հրա-
շից այս մեռած աղջկանս . (զի միտք ունի և այլ ինչ
պատմէլ զաքք բանալն երկու կուրաց) և Վարկոս և
Պուկաս տեսան որ Վատթէոս զաքք բանալ կուրացն
ընդարձակ է պատմեր՝ պարտապ թաղուցին . և ինչ որ
պակաս մնացած էր՝ մեռնելու լուրք բերողաց բանն ,
և Քրիստոսի ասելն թէ՝ մի լոր զի աղջիկդ ոչ է մե-
ռեալ այլ ննջէ . զասոնք պատմելով՝ զպատմութիւնն
լրացուցին : Վ. յլ թէ ասեն . ահա Քրիստոս ասայ՝
թէ ոչ է մեռեալ աղջիկն , ուրեմն արթնցուց :

Վում թէ , միթէ զքնացածն՝ հայր և մայրն չէին
կարեր արթնցնել . այլ ինքն անոր համար այնպէս
ասաց , որ ամենեքեան վկայէին , թէ ոչ է ննջած ,

այլ մեռած է . որ յետոյ չասէին թէ՝ զքնացածն ար-
թընցուց : Աշ անոր համար մեռած աղջկան մօսն՝
զհայր և զմայրն աղջկան թողուց . որ թէ քնացած լի-
նէր՝ հայրն և մայրն արթնցնէին . և թէ մեռած լի-
նէր, զՔրիստոսի յարուցանելն իրենք պատմէին : Ա ասն
զի ապերախտ հրէայքն դպիպքն և փարիսեցին՝ միշտ
պատեհութիւն կը վիճառէին՝ որ զՔրիստոսի արած
հրաշքներն ուռւա հանելով ձանձրնել չի տային :

Ինչպէս որ ՚ի ծնէ կուրին . որ մինչ չէին հաւատար,
կանչեցին զհայրն և զմայրն և հարցուցին . յետոյ ա-
նոնց ալ չհամոզուեցան , կանչեցին վերսախն զլուստ-
ւորեալ՝ ՚ի ծնէ կոյրն , և իրեն բերանովն պատմէւարովին .
՚ի ծնէ կոյրն հօգւով և մարմնով լուսուորեցաւ . և աե-
սանողքն աչօք՝ կուրացան մոօք . Ուրեմն Քրիստոս
տասց , ոչ է մեռեալ այլ ննջէ . զի որ կարէ և զօրու-
թիւն ունի յարուցանելց , մեռածն ալ՝ յանոր առջեն
քնացած է :

Աշ որպէշեաւ աղջրինակն տասն և երկու տարեկան
և անմեղ էր , առաջի Փրկչին ՚ի րիստոսի՝ հօգւով կեն-
դանի էր . զի զքնացածն արթնցնցնէլն որչափ դժուար
է , այնչափ ալ դժուար չէ աստուծոյ առջեն զմե-
ռեալն յարուցանել . մէկ մի ես , որ մէք յուսով յա-
րութեան զմեր մեռելնէրն իրը թէ առ ժամանակ մի
քնացած խմանալու համար , ՚ի րիստոս ննջած կոչեց
զանուն մեռելցն : Աշ թէ որչափ դիւրութեամբ յա-
րոյց՝ զարմանալի է :

Ա ասն զի և Աղիս յարոյց , բայց ազաշեաց զսու-
տուած՝ թէ և ՚ի արձցի շունչ մանկանս . և եղիւ այն-
պէսո՞ . Գ . Թագ . ձէ . 21 : Յարոյց և Աղիս՝ յազօթս
կալով , ՚ի վերայ մեռած մանկան անկանելով , զբերան
իւր ՚ի վերայ բերնին դնելով , և զաչքերն ՚ի վերայ
աչացն , և կծկելով և տաքցնելով , և եօթն անդամ
գնալով գալով . Գ . Թագ . Դ . 33 : Բայց ՚ի այս ՚ի րիստոս ոչ
այնպէս , միայն հրամանաւ և բանիւ . որպէս որ յրա-
մեղծանելն կը հրամայէր և ՚ի չգոյէ կը լինէին , նմա-
նապէս և զմեռեալքն այնպէս կը յարուցաներ : Կամ

թէ՝ որովհետեւ՝ Քրիստոս զայն աղջիկն վաղվաղակի յարուցանելոց էր, և քուն առնելոյ չափ ժամանակ տալոց մահուան, անոր համար ստուգիւ մեռածն առաջի այլոց՝ քենացողի մը պէս էր առաջի նորա¹:

ԻԵ. թէ որ առեն, յաւուրս Ո՛Կոփային պիսի խոր խաղաղութիւն լինի: Ո՞նչպէս ասեր է Դաւիթ. Սառ. ՀԱ. 7: «Օագեսցիյաւու բանորա արդարութիւն. բազում խաղաղութիւնն: Ա.Ա. Քրիստոս ասեր է. Սառ. Ժ. 34: «Ոչ եկի արկանել վնաղաղութիւն յերկիր՝ այլ զսուր: Եւ Յօն. Ժ. 27 ասեր է թէ, Օխաղազութիւն թողում ձեզ: Արդ ասոնք Բ՛նչպէս ներհակ չեն:

Մոեմ թէ, ով հրէայք՝ զայն Դաւթի սաղմոսն դուք ՚ի վերայ Ասպավմննի կը մեկնէք. և յորժամ կամիք հաշել ՚ի վերայ աւետարանչացն, կը գարձնէք բգղեկն ՚ի վերայ Քրիստոսի: Իայց փոյթ չէ. յիրաւի այն սաղմոսն ՚ի վերայ Քրիստոսի վայելուչ կը լինի. քանիզի կ'առէ Դաւիթ, թէ և Յաղօթու կացցեն առնայամենացն ժամ. և զօրհանապազ օրհնեացն զնառ: Եւ թէ և Յղիցի անուն ահաւան օրհնեալ յաւիտեան. զի յառաջ քան զարե է անուն նորան: Իբր թէ յառաջ քան զստեղծանին արեւու:

Որ ասոնք՝ Ասպավմննի վայելուչ չեն լինիր. զի այն շատ յետեւ արեգական սանցծեալ էր եղեր. և մարդ էր, և առ աստուած ազօթալ. ուրեմն ճշմարիս Ո՛Կոփային վրաց կը պատշաճի այն սաղմոսն: Եւ Քրիստոս չէ թէ խաղաղութեան հնարող մինակ է, մանաւանդ թէ ինքն է խաղաղութիւն երկնաւորաց և երկրաւորաց. որ զմարդն՝ ընդ աստուծոյ, զաստուած՝ ընդմարդոյ, և զայն ամենայն կը պահէ միշտ իրենց կարգին վրաց: Իայց որ ասեր է. «Ոչ եկի արկանել խաղաղութիւն յերկիր՝ այլ սուրռ:

Մոեմ թէ, նախապէս սուրը և խռովութիւնն յաշխարհի վերայ ինչո՞ւ համար կը լինի, եթէ ոչ վասն

¹ Ճան առաջին ողիք գուշ արք. գուշ գոտինառն ուշար ողիք կիւն.

Խիւտա կինե գաֆէսէ գոր. խոեր վնատէ ողիւս ողիւթիւն:

խաղաղութեան . զի երբ կը տեսնէն մարմնաւոր թաւ դաւորիք՝ թէ ուրիշ մէկ ապստամբ մի յայտնի , կամ թէ մէկ բռնաւոր մի յառաջ կու գայ՝ զիւր երկրին խաղաղութիւնն կը շփոթէ , հարկաւ սուր կ'առնու 'ի ձեռքն՝ զիսուվութիւնն կ'արդիլէ , և գարձեալ զիսաղաղութեան կարգն յառաջին աստիճանն կը բերէ . Վովկէս մարդարէն ի՞նչպէս մարդ էր . հեղ և խոնարհ , անոխակալ և սրբազն անձ մի էր , որ իրեն համար զինչ կ'ասէին , և զինչ որ կ'անէին՝ համբերութիւն կ'անէր . և ինքն իրեն համար գրեր է . Թա՞յց . Ժ. 3 , թէ « Այրն Վովկէս՝ հեղ էր յոյժ քան զամենայն մարդիկ » : Ա ասն զի Ահարօն և Վարիամ՝ զինքն բամբառցին վասն Աթփօրսց եթովպացի կնոջն , և ինքն չի խօսեցաւ :

Ի՞այց այս հեղ և խոնարհ գառը՝ երբ որ դատն՝ ասոտուծոյն և փառաց համար բացուաւ , զբարեղէն տախտակ օրինացն ասոտուծոյ՝ գետինն զարկաւ խորտակեց , և որդւոցն՝ Վեեայ հրաման ըրաւթէ՝ զէնք առեք , ով որ սովեղէն հորթին երկրպագերէ , անինայ ջարդեցէք . որ մէկ ժամուն մէջն՝ քան և երեք հազար մարդիկ ջարդել տուաւ . և զաստուծոյ վրէմն առաւ : Նմանապէս և Վէսիայն յորժամ զինքն բամբառէին , հալածէին , յերեսն թքանելին , և մինչ ՚ի խաչ որ բեեռեցին՝ հեղ գառին նման ընդունեց :

Ի՞այց յոր ժամանակ կը տեսաներ զաստուծոյ հօր պատիւն՝ յոտից տակ ընկած , յայնժամ զօրեղ առիւծ մի կը դառնայր , և զաստուծոյ վրէմն կ'ուղէր որ առներ , Վնոր համար երբ եկաւ յաշխարհ , և տեսաւ որ աշխարհի մարդիկ թողեր են զպատիւն ասոտուծոյ , բոլորուինն մարմին են դարձեր . էվելօք աշխարհի հետ բարեկամ , և աստուծոյ հետ սաստիկ թշնամի են եղեր , ապստամբ սաստանայի եղացրագիր եղած են , և այն նենգաւոր բանապիտուն՝ զաստուծոյ երկիրն իրեն սեփականելով ստացեր է : Վաց թէ՝ այսպէս չի լինիր , այս խոր խաղաղութիւնս վեասակար է . զինուորքս հեղդացեր են , խորամանկ սաստանային հետ

պատերազմ մը բանալ հարկ կըլլայ, հօր աստուծոյ
քաղաքն, վերստին առ ինքն դառնայ :

Վնչու որ խիստ հարկաւոր է վասն աստուածպաշ
տութեան, և իրաւունքն ՚ի յիւր բնիկ տէրն դառ-
նալու համար, մեկ պատերազմ մի բանալ, որ աս-
տուածպաշտութեան պատուոյն համար՝ հայրն ալ
յիւր որդին չի խնայէ, և ոչ որդին ՚ի հայրն: Այլ թէ
հայրն՝ որդւոյն վեստ անէ զատուած պաշտելցն հա-
մար, կամ թէ՝ որդին հօրն, մեկ սէր մի ձգեմյիրենց
սրտի մէջն, որ զմէկ մէկի բնութենէն արտւած սէրն
մոռնան, և աստուծոյ սիրովն բորբոքին, զի ես հուր
եկի ձգելյաշխարհի մէջ. և ուրիշ ինչ բանի կարօտ
եմ. մանաւանդ թէ՝ բորբոքելուն :

Աւրեմն ով անմիտ հրէայ, միթէ այս խոռվու-
թեանս խոռվութիւն մի կ'ասուի. ինչպէս քաղցր է
այս առուտուրը: Ի՞այց այն որ աստուածացին խաղա-
ղութեան համար էր, անոր համար ասաց թէ՝ «Օխա-
զաղութիւն թողում ձեզ, վիսաղաղութիւն զիմ տամ
ձեզ»: Որ ձեր մարմինն՝ ձեր հոգւոյն հպատակ լինի,
և ձեր հոգին՝ աստուծոյ հնաղանդ լինի. ձեր մարմինն
զձեր հոգին չի զրկէ, և ձեր հոգին՝ զատուած չի
զրկէ. և միշտ հակառակող լինիք աշխարհի, մարմնոյ,
և սատանայի, և թշնամեայն հաւատոյ հետն. որ ըդ
մարմինն ձեր զուրկ հանեն ՚ի մարմնաւոր ցանկու-
թեանց, և զձեր աղատութիւնն՝ ծառայ դարձընեն
վասն իմ: Քանզի և Վկրիստ մարդարէն, և. Գլ-
նշան գալատեան Վկոհային կ'ասէ զայս հակառակու-
թիւնս, թէ մարդոյ թշնամին՝ իր ընտանիքն պիտի
լինին, «թշնամիք առն՝ ընտանիք իւրո:

Ի՞Զ. թէ ասեն, մեծ վկայն ձեր Վկոհային՝ էր
Յովհաննէս Վկրտիչն. բայց թէ որ ՚ի Յորդանան
լեց զձայնն հօր ՚ի վերայ որդւոյն, թէ դա է որդի
իմ սիրելի. ապա ինչո՞ւ համար երկրայեցաւ, ու լուր
ուղարկեց Քրիստոսի, թէ «՚ի՞նչ ես որ դարձ ես,
թէ այլում ակնկացուք. Մասք ձև. Յա. Յ. Եշ Ղը-ի. և. 19:

Վաեմ թէ, Յօհաննու Վկրտիչն աշակերտքն՝ զիւ-

րենց վարդապետն քանի գՅ.րիստոս մէծ կը կարծէին .
բայց կը աւեսանէին որ Վրիստոս մեռեալ կը յարու-
ցանէր , և իրենց վարդապետն բնաւ մէկ հրաշք մի
չէր արեր : Արբոր աւեսան , թէ Վրիստոս ՚ի Յային
քաղաքի գրանն՝ զմէկ միամօր որդի մի մեռեալ յա-
րց ՚ի մեռելց՝ (ինչպէս կ'ասէ ՚Դուկաս . է . 11) ,
գնացին պատմեցին Յօհաննու Ոկրտչին զարմանկք քա-
շելով , և մէկ կերպիս մի նախանձ քաշելով , թէ ին-
չու մեր վարդապետն բնաւ մէկ հրաշք մի չարաւ ,
որ մէծ կը կարծէին քան գՅ.րիստոս վասն չուտելուն ,
և չի խմելուն , և ծոմապահութեանն , և ըւակացու-
թեանն . և վասն Վրիստոսի աշակերտացն մլրտելոյն ,
՚ի նախանձ շարժեցան : Քանզի կը աւեսանէին որ կողմն
Յօհաննու Ոկրտչին կը քըշիկնար , և Վրիստոսի կողմն
կը շատնայր . Յօհ . գ . 26 : Որոց ասաց թէ՝ ոչ կարէ
մարդ ինքն իրեն բան մի անել , թէ որ յաստուծոյ
տրուած չի լինի . և զայլն տեսյայն տեղն , թէ Յօվէ
հաննէս Ոկրտչին ի՞նչպէս յայնի համարձակ վկայու-
թիւն տուաւ Վրիստոսի աստուածութեանն :

Արդ՝ գուք ով աշակերտք իմ , աւեսիք զնորա մե-
ռել յարուցաննելն , և յանկեց չիմացաք թէ նա առ-
տուած է . նա ոուտ խօսիլ չի գիտեր . գնացէք հար-
ցէք իմ բերանովին , որ նա զձեր կասկածը վերցընէ՝
թէ ովէլ է նա : «Օի ես աւեսի և վկայեցի վասն նորա ,
թէ նա է որդին աստուծոյն . Յօհ . Ա . 34 : Եայց՝ թէ
գուք ինձի չէք հաւատար , իմ բերանով գնացէք հար-
ցուցէք . և զինչ որ ասէ ձեզ , և թէ որ հրաշագոր-
ծութեամբ կը հաստատէ զինչ լինիլն , անկասկած հա-
ւատացէք որ իմ վկայած որդին աստուծոյ է :

Կնոր համար՝ թէ Յօվէհաննէս հաստատուն էր ՚ի
վերայ հաւատայն և հաւատարիմ , և անխախտ ՚ի հա-
ւատայն , յետ գնալոյն աշակերտացն Յօհաննու՝ ասաց
Վրիստոս . թէ՝ «Օի նչ ելիք աւեսաննել յանապատի .
եղէզն շարժուն ՚ի հողմոյն : Որպէս թէ ըսել կամե-
ցաւ : Աթէ Յօվէհաննէս որ աշակերտացն բերանովին
ինձ հարցաւ , թէ՝ «Դու ես որ գալոցն ես , թէ այ-

լում ակնկացրուք ու Ո՞իթէ եղեգի նման ՚ի հովէն շարժեցան, բաւ լիցի: Եւ որ առաջուց ինձի համար վկայեց թէ, սա է որդին աստուծոյ. միթէ հիմա երկրայեցան և զվայսութիւնն փոխեց, բնաւ ոչ այլ զայն՝ իւր աշակերտաց տարակցութ փարատելոյ համար արար:

Խնչպէս ասեմ թէ, Աամուէլ մարդարէն զԱտուդ որ թագաւոր օծեց, զերկմտութիւնն Աաւուզաց կամցաւ մերժել մէկ քանի յայտնի նշանօք: Առաջն նշանն երկու մարդոց վաղելն գէպ ՚ի յինքն, և աւետիս տալն թէ՝ գտնըլան իշվանք հօրն քոյ: Երկրորդ նշանն էր, թէ յերթալդ ՚ի կազնին Դերօրայ, երեք մարդ պիտի քեզ հանդիպին, մէկն բարձած երեք ուլ, մէկն երեք աման հաց, և մէկն տիկ մի գինի: որ քեզ սղցյն տան և երկու կտոր հաց: Երրորդ նշանն որ ՚ի մէկ լեռնակ մը բլուր աստուծոյ ասած որ մանես, մարդարէից խումբի պիտի դպիս, ձեռքերնին թմբուկ ունեցող և սաղմասողը օրհնութեան: և դու ալ հետ նոցա՝ միասին պիտի սկսիս մարդարէանաս: և չդիտցած երգերդ՝ հետ նոցա ասես: Ու թէ այս նշաններս մէկ մէկի յետե հանդիպին նէ, գիտացիր որ աստուած զքեզ յատկապէս թագաւոր օծեց ՚ի վերայ խրացէլի: Ա. Թագ: Ժ:

Այսպէս և սուրբն Յավհաննէս աներկրայ կը հաւատացր զՔրիստոս որդի աստուծոյ, բայց իւր աշակերտքն կասկածի մէջն էին: զանոնց կասկածն փարաւելոյ համար՝ ուղարկեց Քրիստոսի մօտն որ երթան աչօք աւեսնեն, Քրիստոսի ըրած հրաշքներէն՝ մաքերնին հանդարտի: Այսպէս նշան տուաւ աստուած՝ Ճմարիտ մարդարէից, թէ որ ասածնին յանկարծ կատարուի, գիտցէք որ ես զրկած եմ. Օ՛՛. Ժ. 22:

՚մանապէս և Փիլիպպոս՝ ՚աթանասյէլի ասաց թէ՝ զԱռվակէսի և մարդարէից ըսած Ո՛Կախյն գտաք ՚ի ՚ազարէթէ: Ասաց ՚աթանասյէլ, միթէ կարելի՞ և որ ՚ի ՚ազարէթէ բարի մարդ յառաջ գայ: ասաց Փիլիպպոս թէ, եկ և անս: Կարէր ասել և սուրբն Յավ-

Համնես Ոկտոբեն իրեն աշակերտացն թէ ևս տեսի
և վկայեցի թէ նա է որդին աստուծոյ ։ Թէ որ չէք
հաւատար՝ իմ բերնովս գնացէք հարցէք ։ և ձեր
աջօքն զհրաշըներն տեսէք որ կասկածնիդ վերնաց ։
Նաև եթէ ըսեմք, Յավշաննես Ոկտոբեն՝ որպէտեաւ
մարդ էր, կարելի էր որ երբեմն գաղանի բաներն
աստուծոյ չի գիտնար ։ զի և հրեշտակներն անգամ
զայն կարեն խմանալ մինակ, զոր աստուած յայտնի
կընէ, Նմանապէս և Յակոբ նահապէտն մարդարէ
էր, բայց զինվսէ փայ ողջ լինին չխմացաւ, և ասո
զացն չի հաւատաց՝ մինչեւ որ զիշաններն տեսաւ .
Ճ. Խ. 26 :

Այսպէս և Աշղիսէ մարդարէն ծածկեց աստուած
զիօմնացու տղեկան մեռնիլն . զի երբոր եկաւ յոտքն
անկաւ, և Գեղեղի աշակերտն բաց վարեց, ասաց
Եղիսէ թէ՝ «Թօյլ տուր գմա . զի անձն նորա ցաւա
գին է . և տէր թագոց յինէն և ոչ պատմեաց ։ Դ.
Թագ. Դ. 27 : Ի՞նչ դժուար՝ որ ասենք թէ և Յովէ
հաննու Ոկտոբէն՝ մէկ խորհրդոց մը համար՝ ծածկեց
զիկայած նորա, որ հրաշքներով հաստատէ զաստուա
ծութիւն իւր : Եւ կամ թէ ասեմ, Յավշաննես չա
սաց թէ՝ դու էիր որ գալոց էիր . այլ թէ «Դու ես
որ գալոցն ես, թէ այլում ակնկալցուք ։ Որպէս
թէ՝ ուրիշ ժամանակի ձգեց զբանն :

Ա ասն զի գիտէր որ ինքն պիտի շուտով նահատա
կուէր ՚ի Հերովդէսէ, և ՚Օքիասոս պիտի իջանէր ՚ի
գոգն Արքահամու ՚ի դժոխս յազատէլ զհոգիսն . անոր
համար հարցաւց ՚Օքիասոսի, թէ երբոր իջաննեմ հոգւ
ւով ՚ի դժոխս, ՚ի բանտի եղած ծառաներուդ ի՞նչ
աւետիս տամ. թէ ինքն պիտի գայ շուտով զիս և
զձեզ աղատէ ասեմմ մի, կամ թէ յիւր տեղն ուրիշ
մէկ մի պիտի զրկէ, և զմեզ այն իւր ծառային զօրու
թէ ամքն մի պիտի աղատէ ասեմմ մի . ինչպէս զիսրայէ
լացիսն Աշղիպատուէ՝ ձեռոքն Ոտվսէսի և հրեշտակին
վերակացութեամբն . բայց այս օրինակ է և ոչ խկու
թիւն բանին մտացն :

Այլ թէ հրեայն շատ կամակորի՞ թէ մարդարէն չի գիտնալուն համար կու գայր . վասն զի հարցմունքն՝ շտիտնալըն ցց կու տայ : Պատահանի : Ասա թէ և աստուած Ադամայ հարցուց թէ, Ադամը ուր ես . մի թէ աստուած չէր գիտէր ուր տեղ լինին Ադամայ : Ուրեմն՝ թէ այսպիսի հարցմունքներն որ աստուծոյ ալ կ'ըսուի , որ ամենատես և ամենագետ է , որչափ և վասն Յօվհաննա Ոկրտչին որ մարդ էր :

Իշ . թէ ասեն , Անտօթէսի . ձ. 13 . Կրիստոս աւեր է թէ և Օրէնք և մարդարէացանո . իսկ ՚ ուկաս . Գործ . Բ . 17 . առեալ ՚ի Յօվհելեայ՝ վասն հոգւոյն որբոյ հեղմանն ասեր է ՚ի բերանայն աստուծոյ թէ՝ և Հեղից յսդոյ իմմէ ՚ի վերայ ամենայն մարմարէացին : Եւ ՚ի Գործ . ժԴ . 1 . ասի թէ , ՚ի ին յԱնտիոք վարդապետք և մարդարէք : Եւ զի՞քարոս՝ մարդարէ կոչէ ՚ ուկաս . ուրեմն Յօվհաննէս ոչ եղեւ վերջին մարդարէից :

Կոեմ թէ , Յօվհելեայ բանն է վասն մարդարէութեան լեզուաց գիտութեան . զի ՚ի գալստեան հոգւոյն որբոյ որ առաքեալքն և աշակերտքն սկսեցին զանազան լեզուաւ խօսիլ , լսողներն զարմացան . թէ Բնչ պէս կ'ըսայ որ ասոնք յայն երկիրներէն չի ծնած չի մնած՝ գիտեն և խօսին զօտար ազգաց լեզուքն : Յայն ժամ Պետրոս առաքեալն զայն բանն Յօվհելեայ ՚ի մէջ բերաւ վասն լեզուաց գիտութեան և մարդարէութէ : Նաև մարդարէութիւնն՝ մինակ ուրիշ ժամանակի գալիքը գիտնալուն համար շասուիր , այլ և մարդարէութիւն կ'ասուի օրհնելն զատուած , և կամ զմիտք սուրբ գրոց իմանալն :

Առաջնոյն համար աես Ա . Թագ . ձ . 5 . որ Ամ մուէլ մարդարէն՝ վերգիշներն և զօրհնողքն աստուծոյ՝ մարդարէ կը կոչէ . զի ՚ի Ամմուէլի ժամանակն՝ զատ ՚ի Ամմուէլ մարդարէ չկայր . բայց երգիչք և ասղմասասաց մարդարէք շատ կային : Արկրորդին համար ասեմ թէ , մարդարէից գրոց մեկնողացն ալ՝ մար-

գարեւ կ'ասէ Պօղոս . ինչպէս կ'ասէ թէ՝ « 】 աւ է մարդ գարեւանալ քան ՚ի լեզուս խօսիլ : Օ ի որ ՚ի լեզուս խօսի՝ զանձն ևր շնէ , և որ մարդարեանայ՝ զեկեղ վեցի շնէ ո :

Երբ թէ որ զմարդարեից բանքն մեկնէ և յայտնի անէ , զեկեղեցւոյ ժողովուրդն կը պաշտպանէ և կը զարդարենէ : Կամ թէ մարդարեւ կ'ասուեին՝ ընթերցողքն մարդարեից գրոց , ինչպէս կ'ասէ Պօղոս . Ա . Կորն . Ժ.Դ . 29 . « Մարդարեւ երկու կամ երեք խօսեացին , և այլքն քննեցեն : Երբ թէ ընթերցողքն կարդացնեն երկու երեք բան մարդարեական , և վարդապետն քննեցնեն և մեկնեցեն : Շայց թէ Աշոտոք մարդարեւ որ կային կ'ասէ (որբ էին Շառնարաս , Ըմաւոն , Լուկիոս , Վանայէն և Սողոս) անոնք ալաստիճանաւոր ընթերցողք էին . և յորժամ հոգին սուրբ ասաց թէ՝ « որոշեցէք ինձ զի՞առնարաս և ըդ Սողոս , երկուքն ձեռնադրութեամբ առաքելոցն՝ եւ պիսկոպոսը օրհնուեցան : Վ ասն զի յետ ՚իրիսասոսի գալստեան՝ փակուեցաւ մարդարեւութիւնն . զի ամենիկն վասն նորա գալստեանն կը մարդարեանացին :

Ինչպէս առեմ թէ՝ արեն գալուն յետե , ալ պէտք չի մնար առաւօտեան ասազին . այսպէս և ՚իրիսասոսի գալոցն յետե , այլ մարդարեից կարօտութիւն չի մնաց : Օ ի երբոր մարդարեւութիւնքն մինչեւ ՚ի Յավհաննէս կատարուեցան , յայնժամ եկաւ տէքն մարդարեից . որ մի ըստ միոնչեւ զանոնց գուշակած բանքն կատարեր , և կատարեց ՚ի վերայ խաչին . մինչ ասաց թէ՝ « Շատենայն ինչ կատարեալ է » : Երբ թէ մարդարեից գուշակմունքն դեռևս լրումն առ ին : Շայց հետզհետեսուրբ մարդիկ որ աստուծոյ ողորմութեամբն մարդարեացան , ինչպէս Յավհաննէս Վկրտիչն , Յօհան Ոսկերերանն , Հայիսան Ավագրացին , մեծն Ներսէս :

Վնանք երեւմն մօտիկ պատահելիքներն մարդարեացան , երբեմն վասն ՚իրիսասոսի երկրորդ գալստեանն . և շատին՝ իմաստութիւն կ'ասուեր , քան թէ մարդարեւութիւն : ՚Իանզի հոգւոյն որբոյ շնորհն՝ երբեմն

զիւր սուրբ ծառաներն՝ մէկ մէկ բանի խմաստուն կ'աներ . բայց այն խմաստուններն՝ մարդարէ չեն ասուիր : Խշապէս Վգարսա գուշակեց մէծ սովլինիլ ՚ի ժամանակու Կղզգիսս կայսերն , և զՊօղոսի կապանօք տանիին ՚ի Հոռվմ . Գործ . ԺԱ . 28 . և ԻԱ . 11 : Բայց մարդարէ չել կոչուեցաւ . զի մէկ ծավիրվ գարուն չել գար : Վանաւանդ թէ Յովիլ մարդարէն՝ կանանց համար ալ ասեր է մարդարէ անալ՝ և յառաքելոց ժամանակն կային Եղուագէտ առաքելուհի կանացք . բայց բնաւ չկայցր կին մարդարէ : Վ. Ա. թէ հարցանես , թէ Յովիշաննես ինչո՞ւ համար մարդարէից վերջին կ'ասուի :

Վսեմ թէ , զի ինքն երեակ աստղին պէս՝ զարեւ գակն ՚ի ՚րիստոս մատամբն ցոյց տուաւ . և որչափ որ վերջին եղաւ այլոց մարդարէից , այնչափ ՚րիստոսի մօտ լինելով , առաջին և մէծ կոչուեցաւ . և մարդարէութիւնն ամենից՝ ՚ի նա կնքեցաւ :

Թէ որ հրեայք , Մաս . ԻԳ . 34 . և Ղ. Շ. ԺԱ . 49 . ասեն ՚ի ՚րիստոսի բերանոյն , թէ և ՚հաւասիկ ես առաքեմ առ ձեզ մարդարէսոս : Ուրիմն թէ որ տակաւին կային առաքելի մարդարէք , Յովիշաննես Վկրտաիցն չեղաւ վերջինն մարդարէից : Վսեմ թէ , մարդարէք՝ կոչէ ՚րիստոս զիւրեան աշակերտոն և առաքեալոն . վասն զի պիտի քարտղէին զերկրորդ գալուստն ՚րիստոսի և զյարութիւնն հասարակաց , այլ ոչ էին նման Եսայեայ և Յովիշաննու Վկրտին . զի Եսայի և այլ մարդարէք , գալոց է ըսելով կը մարդարէանային . և Յովիշաննես՝ աւելի քան զանոնց մարդարէացաւ : Վասն զի գալոց է ըսելով իմացսց՝ և Որ զինի իմ գալոցն է , առաջի իմ եղեան . և թէ ըստ առտուածութեանն նախ էր այն գալոցն՝ ասաց , «Օի նախ քան զիս էր» : Եւ թէ պատրաստ եկած ըլլալուն համար՝ ասաց , ահա ՚րիստոս . և թէ ՚ի խաչին մեռանելոց է , ասաց՝ «Դառն աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհիո : Եւ թէ երկրորդ անդամ գալոց է՝ ասաց , «Որոյ հեծանոցն ՚ի ձեռին իւրում որբելը

կալիւր, և ժողովել զցորեանն ՚ի շտեմարանս . և ըդ յարդն այրեացէ անշէջ հրով՝

Արդ՝ Յօվշաննես համառօտ խօսքերով, մեծամեծ բաներ մարգարեացաւ . և աստուած կնքեց ՚ի նա ըդ մարգարէանալն վասն առաջն գալստեանն ՚Քրիստոսի, անոր համար եղաւ վերջինն և գլուխն մարգարէից : Նա ևս արդար և հաւասարիմ մարդոց ալ մարգարէ կ'առ սուի . և ասներ ալ յառաջ քան զՔրիստոս եկան, և յետ ՚Քրիստոսի անհամար : Ենոր համար ՚Քրիստոս ասաց թէ, «Առաքեմ մարգարէս և իմաստունս, և ՚ի նոցանէ սպանանիցէք . որպէս զի եկեսոցէ ՚ի վերայ ձեր ամենայն արիւն արդարու : Ուրեմն տես որ մարգարէ անունով, կիմացուին նաև հաւասարիմ արդարբն :

Ի՞ւ . թէ ասեն, «Քրիստոս զՅօվշաննես Եղիս կոչեց՝ որ չէր Եղիս . Մար . թէ . 14 : Եսեմ թէ, Յօվշաննես Ոկտոբիչն իրաւ անձամբ չէր Եղիս, զի անուն և գտառն և ժամանակն այլեւայլ էին . բայց գործոց և փարուց կողմանէ շատյարմար էին : Ե ասն զի Եղիս՝ զԱքայար թագաւորն և զինն նորա Յեղարելյանդիւ մանեց վասն կուապաշտութեան և վասն ՚Կարովմաց այգեւոյն համար . և Յօվշաննես զՃերավդէս և զՃերովդիադա՝ վասն շնութեան :

Եւ ինչպէս Եղիս մաշեզէն գոտի էր կապեր ՚ի մէջքն, նմանապէս և Յօվշաննես : Եւ ինչպէս Եղիս աստուածային նախանձով իբր թէ կրակ գարձեր էր կռապաշտներուն վրայ, այնպէս և Յօվշաննես Ոկտոբիչն, որ զճապարտ գպիրբն և փարիսեցիքն՝ օձ և ծընունդ իմից կը կոչէր : Եւ ինչպէս Եղիս՝ Երկրորդ գալստեանն ՚Քրիստոսի քարոզիչ պիտի գայ, և զԱւոն պիտի յանդիմաննէ, նմանապէս և Յօվշաննես Ոկտոբիչն՝ զՃերավդէս, և զայլ նմանակ նորա չարերն . վասն զի այս նմանութիւնս՝ ՚ի գործոց և ՚ի վարուց կ'առնուի և ոչ թէ յանուանէ, ՚ի տեզեւոյն և ՚ի ժամանակէն :

Ինչպէս ասեմ թէ, աստուած ՚ի սուրբ գիրս հուր կ'ասուի, հզօր առիւծ, բայց ոչ հուր է՝ և ոչ ասիւծ, այլ վասն ամենակարողութեանն կ'ասուի : Եւ Ու-

սիսյն՝ յԱշբեմիայէ մարդարէէն՝ Դաւիթ կը կուտի .
Եթէ . ւ . 9 . Պատճառն է , որ Դաւիթ ահունն՝ հզօ-
րաձեռն կ'իմացուի . և Քրիստոս՝ զօրութիւն աստու-
ծոյ է : Եւ ինչպէս Դաւիթ զամենայն կամս աստուծոյ
կատարեց և զսիրտն աստուծոյ հանգչեցոյ , այսպէս
և Քրիստոս : Ուրեմն և Յովհաննու Վկրտչին՝ նմանա-
բար՝ Քրիստոս Եղիս ասաց . ոչ թէ վասն անձին և
անուան և տեղւոյն , այլ վասն գործոցն նմանութեան .
զի մէկն՝ առաջին գալստեան , և մէկն՝ Երկրորդ գա-
լստեանն կարապետ և յառաջնորդաց պիտի լինի : Ու-
րեմն պաշտօնովին , զօրութեամբն և հոգւովին , Յով-
հաննէս Վկրտիչն՝ էր այլ ոմն Եղիս . տես Դս-կ . ւ . 17 :

Իֆ . թէ ասեն , Քրիստոս իրեն համար և Յով-
հաննու Վկրտչին ասաց թէ՝ « Եկն Յովհաննէս ոչ ու-
տէր և ոչ ըմպէր . և ասէին դե գոյ ՚ի նմա : Եկն որդի
մարդոյ՝ ուտէ և ըմպէր : Տես որ որդի մարդոյ ասաց
իրեն և ոչ աստուած : Արեմ թէ , այն որ զինքն մարդ-
կուց , դարձեալ այն էր որ ասաց թէ « Յառաջ քան
շլինիլն Արքահամու եմ » : Եւ միթէ մէկ անուն մի
որ մէկ քանի մի դրուի , զարտարին երեսովն մինակ
պիտի նայիմք . Յակովը՝ զիւր որդին Յուդա՝ կորիւն
առիւծու ասաց . միթէ ինքն առիւծ էր :

Եւ աստուած որ ասաց բերանովին Յովհաննէի . ւ . 14 :
« Ես եմ իբրև զյովազ ՚ի վերայ Եփրեմի , և իբրև
զառիւծ ՚ի վերայ տանն Յուդայ : Եւ ձդ . 8 . որ ասաց
« Պատահհեցաց նացա իբրև արջ քաղցեալ » : Վիթէ
աստուած առիւծ և արջ էր , քան լցի : Այլ թէ որ
չէր՝ և ասաց թէ եմ , ինչ արդելք կար՝ որ զինքն
մարդ ասէր՝ որ էր . բայց սոսկ աստուած չէր , զի և
կատարեալ մարդ էր : Եաւ զայն խօսքն՝ ՚ի բերանոյ
բամբասազացդ ասաց , թէ ինձի և Յովհաննու Վկրտ-
չին՝ այսպէս մականուններ կը դնէք : Եայց որ զիրակն
յերկաթի մէջն ծածկած տեսնենք , զայն երկաթն մի-
այն լոկ երկաթ մի խմանամբ , գայլախաղի մէջն՝ կրտկ
կենալ չիմանամբ մի . կամ թէ զոսկի ՚ի հոգն տեսնելով ,
խիցյն հող մինակ ասենք և ոսկի չասենք մի . այսպէս

և ՚Քրիստոս թէպէտ կատարեալ աստուած և կատարեալ մարդ էր, բայց հասարակաց կարծիքին համեմատ, զինքն մարդ կ'ասէր . և ըրած հրաշքներովն՝ զիւր աստուած լինիղն յայտնի կ'ընէր :

Ա. թէ ասեն, ՚Քրիստոս զշայրն մինակ ասաց տէր երկիր և երկրի . Մատ . ԺԱ . 25 . ուրեմն հայրն աստուած մինակ է տէր բոլոր աշխարհի : Վում թէ, իսկային զայն ալ ասաց թէ՝ « Վմենայն ինչ տուաւ ինձ ՚ի հօրէ իմմէ : Եւ սրբաշեաւ որ ՚Քրիստոս զինքն որդի կ'ասէ, հետ հօր աստուածց մինակ տէր է, զի ՚Պատիք կ'ասէ թէ՝ « Ժառանգութիւն առն՝ որդիք են » : Ինչ պէս կ'ասուի պարսկերէն թէ (կումիւ իւնիւ, ժ-ըն իւնիւ) : Եւ Յամշաննէս Վկանիչն ասաց թէ՝ « Նոյր սիրէ զարդի, և զամենայն ինչ ետ ՚ի ձեռու նորա » : Յօհ . Գ . 35 : Եւ ինքն ՚Քրիստոս յետ յարութեանն ասաց թէ՝ « Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս և յերկրի » . Մատ . ԻՀ . 18 : Եւ Պօղոս առաքեալն կ'ասէ թէ՝ « Արէ զամենայն բանիւ զօրութեանն իւրոյ » . ԵԲ . Ա . 3 : Ուրակէս թէ այն զօրութեամբն՝ աստուած հայր՝ զաշխարհ ամենն կը պահպանէ ՚ի ձեռին իւրում . և զոր ինչ կ'անէ՝ նովու կ'անէ . որպէս որ մարդն՝ իւր ձեռոքն կ'ըմբռանէ զինչ և իցէ . « Օ ի նովու կ'ամիք, շարքիմք և եմք շ. Գործ . ԺԵ . 28 :

ԱԱ. թէ ասեն, ՚Բա՛ Մատ . ԺԱ . 28 ասաց՝ « Ոչ ոք ձանաչէ զարդին եթէ ոչ հայր, և ոչ զշայր ոք ձանաչէ՝ եթէ ոչ որդի . և ում որդին կամիցի յայտնելու : Ուրեմն և դուք քրիստոնեայքդ՝ ոչ ձանաչէք զշայր և զարդի : Վում թէ, այս ոչ ձանաչէմք՝ ՚Քրիստոսի և հօր

¹ Եշվայիրտ նազը օրոշուուր քի պիր տէր իմիշ . քիմ՝ քի զարգիք տէ մը իւն՝ պիր քիմուն տէր վարութառաւ : անի պիտոն վարութ տէր գաւուլ խախուզ . թառհամին թէ կերեցէնէք . պիր քիմուն սնամասք իշին . կեղծ թաձէ պիր շամար վարութ ենդաւանէ : տէ օնիւու պատար ֆառիք տէր վիշ . քիմ վարութ . վարութ տէ սի քի . ալլահ վարութ . նէ պատարութն . տէր վիշ տէ սի քի . պէտի պատոն վարութ . լաքին ուազայլմքի հանիի զալիմն տէ սիթի իւն՝ վարութ :

Հագ գ ու լունասան ինմիգամի կիննե ասրուի իւն ուլըր .

Օնի ասգիտ օլուն քիշի աւու եթամի տէր սունկը :

Հէր իւնն խայիգի հագ տրը գուլ եթենանի իշենիր :

Սանման անուղղ պահիք և ա ալէ մանէ պիր չէ ոփ իջիթէնիր :

աստուծոյ հաւասար, բայց կը ճանաչեմք մեր հասուզութեանը չափ: Օի մեք կը ճանաչեմք զհայր և զորդի և զհոգին սուրբ՝ իբրև մեր սամեզծող, բայց հայր զորդին, և որդին զհայր, և հոգին սուրբ բզ հայր և զորդի, և հայր և որդի զհոգին սուրբ կը ճանաչեն էականապես, և ինչպէս որ խիստթիւնն է: զի՞ ի սուրբ երեք անձինքն չկոյ պատահական ճանաչումն, այլ բուն էական ճանաչումն: Բայց Քրիստոս մեզ խստացաւ թէ, ում որ ևս յայսնեմ զհայր և զիս, այն կարէ իմանալ և ճանաչել: Ա ասն զի ինչպէս զարեգակն՝ մեզի յայտնողն և ցոյց տուողն՝ իրեն ճռուագոյթն և լցան է: զի թէ արեգական լցան որ չի լինէր, մեք զարեգակն չէաք կը յար աւեսանել, վասն որց “ լուսով երեսաց քոց տեսանեմք զլցու ասաց Դաւիթ հօր աստուծոյ գէմն:

Եւ ինքն Քրիստոս ասաց՝ “ Ոչ ոք կարէ գալ առ հայր, եթէ ոչ ինեւ ո: Եւ թէ՝ « Հայր՝ ծանուցի զանուն քո մարդկան»: Այսպէս ալ զորդին՝ հայրն աստուած մեզ կը յայտնէ, ինչպէս ասաց Քրիստոս վասն Պետրոսի, թէ՝ “ Վարմին և արիւն ոչ յայտնեաց քեզ, այլ հայր իմ որ յերկինս է ո: Եւ թէ՝ “ Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ հայրն ձգեսցէ զնա առ իս հաւատով ո: Օի այս ճանաչելո՛ է հաւատով. և ինչպէս արեգակ որ ասես, խիզյն կ'իմանաս զլցոն և զձառագոյթն, այսպէս և հայր ասածիդ պէս՝ կ'իմանաս զորդին. զի աւանց որդուց՝ հայր չի լինիր, և որդի ասածիդ պէս՝ զհայր կ'իմանաս. այսպէս հայր և որդի մէկզմէկ կը յայտնէն՝ և որդին՝ զինքն և զհայր՝ մեզ յայտնի կ'ընէ:

¹ Այնու որուր պէտան՝ նուր պէտէնի իլէ.

Փետերի աղջող՝ նուր լին սին իլէ:

“ Ե՛ միւլըն նուրի՝ մի հրիմանէն քէ ունէ,

իսայի նուրի՝ էպատէն ափուր իլէ մէք:

Էպատէն հայութ՝ անըն ափուր իլմի:

Քի եօգտան իթառի վար որու ալէ մի:

Իւնկար քի ասարին՝ զինուառ իշնուառ:

Անըն իշնոն ափուր՝ նէ վար զինուառ:

Աւէմէ հայաթ՝ ու ալը վէրիմի:

Քիմ գատիր անա՝ օլա տավէճի:

լ.Բ. թէւ ասեն, Վրիստոս հոգւով սրբով ասաց
հանել զգես. Մաս. մբ. 28. Աւրեմն ինքն ոչ էր հա-
նողն՝ այլ հոգին սուրբ. Ասեմ թէ, 'ի մէջ սուրբ
երրորդութեան խորութիւն չկաց. նաև 'ի տկարու-
թենէ չէ որ հոգւովն սրբով հանեմ կ'ասէ. այլ որ-
պէս Դաւիթ՝ զամեն արարածներու զօրութիւնը և
արդիւնքը հոգւովն սրբով կ'ասէ. ըստ այնի, « Եւ
հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնը նոցա »:
Եւ Առզավմնն կ'ասէ թէ, « Հոգի աւեառն ելց զտիե-
զերս ». Խառ. Ա. 7. Եւ ոչ կարեմք ասել թէ, հոգին
սուրբ մինակ է լցուցիչ երկնի և երկրի. զի աստուած
ասաց թէ, « Օ երկինս և զերկիր ես ընում ». Երեմ.
Իդ. 24:

Այսպէս ալ երբ Վրիստոս կ'ասէ թէ, հոգւովն
սրբով հանեմ զգես, սէտք չէ իմանալ թէ այլեացը
զօրութեամբ կը հանէ. այլ թէ որովհետեւ ամենայն
գործ բարութեան առ հոգին սուրբ կը վերաբերի,
և զգես մերժել 'ի մարդոց՝ գործ բարութեան է,
անոր համար ասաց թէ՝ հոգւովն սրբով կը հանեմ.
իրեւ թէ մէկ զօրութեամբ : Ինչպէս յերեք մատին
մէկ զօրութիւն կենաց, և երեք մատով մէկ քար մի
մարդ լընառնէ վեր առնէ : Կամ թէ արեւուն լցոն
ասէր թէ՝ ես ջերմութեամբ իմով կը տարցընեմ
զօդն. միթէ լցան 'ի տաքութենէն տարբեր մի կը լինի :

Ա ասն զի Վրիստոսի մարդանալուն զատ, այլ ամե-
նայն գործքն երրորդութեան հաւասարը են. ինչպէս
ասեմ թէ, երկու աչքն կը տեսնեն մէկ լուսով, և
երկու ականջքն կը լսեն մէկ օգոսվ : Օ ի որ ասէ թէ՝
ես կ'անեմ զայս բանս՝ այս ինչով, ինչպէս՝ կարեմ
զիայսն սպօցավ. ոչ ինքն մինակ է կարողն և ոչ սպօցն,
այլ 'ի մէկ տեղ, զի գործին մինակ չի կարեր կորել :

Ամանապէս ասաց Եսային Ժ. 15. « Ո իթէ վերա-
նայցէ փայտաս առանց փայտահարի. կամ բարձրա-
ն չլցէ սպօց առանց ուրուք ձգելոյ : Աւրեմն՝ Վրիստոս
ոչ հաներ զգես հոգւով սրբով, ոչ միայն հոգին սուրբ
էր հանողն, այլ և ինքն Վրիստոս : Այսպէս և հայր

աստուած ասաց՝ Զաքար. Դ. 6. «Ոչ զօրութեամբ մեծաւ և ոչ ուժգնութեամբ, այլ հոգւով իմասկ ասէ տէր ամենակալու»: Վիթէ հոգին սուրբ մինակ էր անողն և ոչ հայրն ընդ նմա, քաւ լիցի ։ այլ ՚ի միասին:

Եղ. թէ ասեն, ՚Քրիստոս, Սոս. Ժ. 31, ասաց՝ թէ ով որ զբրդի մարդոյ հայհոյէ թողցի նմա՝ բայց հոգւոյն սրբոյ հայհոյովին մեզքն չի թողուի. ուրեմն զինքն սոսկ մարդ ասաց, և զհոգին սուրբ՝ աստուած՝ Վումթէ, հոգւոյն սրբոյ հայհոյութիւնն է անզեզջ մեռանիլ. նախանձ ընդգեմեղօր շնորհացն. և կամ հոգւով սրբով եղած հրաշքներն՝ ասել թէ, սատանայ հրաւիրելովէ: Ա. Ն. ՚Քրիստոս որ ասաց թէ, հոգւովն սրբով հանեմ զգես. աստուածատեաց դուք հրեա այրդ կ'ասէիք, թէ իշխանաւն դիւաց կը հանէ: Եշ որովհետեւ զհոգւոյն սրբոյ գործքն՝ դիւաց վասյ գրիք, ՚Քրիստոս ասաց թէ՝ այս մեզքս անթօղելի է. որպէս թէ այնպիսին՝ զրարին չար կ'ասէ, և զտորն բարի. կամթէ՝ զատառուածային գործքն դիւաց կուտայ. այլ գործքն հոգւոյն սրբոյ և որդւոյն՝ միով զօրութեամբ են. ուրեմն ով որ զհոգին սուրբ հայհոյէ, այնպիսին և զբրդին կը հայհոյէ: Իայց թէ ինչու ասաց՝ թէ որ հայհոյէ զօրդի մարդոյ թողցի նմա:

Վումթէ, որովհետեւ աստուածութիւնն որդւոյն՝ մարմար ծածկուած է, զայն հայհոյովն անդխառութեամբ կ'անէ, անոր համար դիւրաւ թողութիւնն կ'առնու. բայց հոգին սուրբ որ ազրիւր բարութեանն է, պարզ և մաքուր և անմասն է ՚ի մարմնայ, անոր հայհոյովին մեզքն գճուարաւ կը թողուի: ՚Կազմէս որ մեծ յանցանք է մարդուն որ զմէկի մի հոգին հայհոյէ, զի հոգի մարդոյն՝ աստուծոյ պատկեր է. քանի թէ որ զմարմանն հայհոյէ՝ որ անասնայ պատկեր է, անոր համար յանցանքն քիչ է:

՚Վանապէս՝ ով որ զբարութեան գործքն՝ չար դիւաց ասաց, անոր մեզայն գճուար թողութիւն կը լինի. զի հոգին սուրբ՝ ՚Կազմէս մշանչենաւոր լուսոյն, և

հայելի անարատ ասոսուծոյ ազդեցութեանն, և պատկեր առասութեան նորառ . Խմաք . Ե . 26 : Հայց Քրիստոս մարդկանթեան կողմէն , մարդ է՝ և պատկեր մարդոց . անոր համար ով որ զայն հայհայէ՝ սոսկէ մարդ կարծելով , այն կը մեղանչէ , բայց դիւրաւ թռողութիւն կը գտնէ : Օք Քրիստոս վասն նմանութեան զոր ունի հետ մարդոյն և եղբայր է , մեր ակարութեանն տեղեակ է և փորձ ըրած , շուտով կը թողու . ինչպէս ասեր է Պօղոս՝ թէ և Որ զփորձ առեալ է , (ոչ մեղաց , այլ ակարութեան) կարէ և փորձանաւորաց օգնական լինիլու :

Էջ . թէ ասեն , Քրիստոս՝ Սաք . ԺԲ . 40 , զինքն Յուլիանու մարդարկին նմանեցոց . և երեք տիւ երեք գիշեր ասաց լինիլ 'ի գերեզմանի , և չեղե երեք օր ըման : Վակեմ թէ , այն նմանութիւնն չէ այնչափ երեք աւուրին համար , որչափ որ Յովինանու՝ կէտ ձկան փորին մէջ լինելուն , և Քրիստոսին 'ի գերեզմանի : Եաւ՝ Քրիստոս որ յաւագ հինգշաբեամբին որ պատարագեց ըզ մարմին և զարիւնն , որպէս թէ թաղուեցաւ 'ի սիրառ առաքելոց : Եւս Յովինան մարդարկէն ալ՝ երեք աւուր յետե 'ինուէ պիտի կործանի ասաց և չեղաւ , միթէ սուտ մի խօսեցաւ , քաւ լիցի . այլ աստուած կինուէ ացւոց զեղչն աեսաւ , և իւր հրամանն փոխեց :

Այսպէս ըսենք թէ՝ երեք օր եր թաղմանն Քրիստոսի և 'ի գերեզման կենալցն , բայց սակաւիկ ինչ փոխուեցաւ՝ ըման աւուրց կողմանէ . այլ ոչ եղե փոփոխութիւն 'ի կողմանէ գերեզման կենալցն , և երեք աւուրց կողմանէ . զի յամեն օրէ՝ մասն ունէր թաղումն Քրիստոսի . յուրբաթէն երեք ժամ յաւանդմանէ հոգւոյն մինչև 'ի ցերեկն , յուրբաթէ մինչև 'ի կէս գիշերն՝ մէկ օր . 'ի կէս գիշերոյն մինչև շաբաթի կէս օրն՝ մէկ օր , եղաւ երկու . 'ի շաբաթի կէս օրէ մինչ 'ի կիւրակէի արշալցյան որ յարեւաւ Քրիստոս՝ մէկ օր , որ եղաւ երեք օր . այսինքն՝ ուրբաթ , շաբաթ , կիրակի . Կղէտպեանքն ալ ասացին՝ « Հանգերերձ ամենայնիւ այս երրորդ օր է , յորմէ հետէ այս

դործեցաւ ։ Այսպէս Վրիստոս յիրիկուան մէկ ժամ՝
մնացած Ժամանակին՝ օր ցերեկ կոչեց ։ Մասք 1. 6 :

Աւրեմն օր ասածն՝ ըստ սովորութեան սուրբ զրոց
պիտի նայինք, այլ ոչ ըստ աստեղաբաշխից հաշութին,
որ քսան և չորս ժամ կ'առնուն զմէկ օրն : Այլ սուրբ
գիրն ի մէկ վայրկենի մէջ պատահած բանին անդամ
օր կ'ասէ ։ Ինչպէս ասաց Վրամաց վառն պաղցն, «Յու-
րում աւուր ուտիցէք՝ մահու մեռանիցիք ու Երբ թէ
որ ժամուն և վայրկենին օր ուտէք ։ Աւրեմն Վրիս-
տոսի թաղումն ի գերեզմանի, երեք աւուրն ալ հա-
զորդ լինելով երեք օր կ'ասուի ։ Խայց կատարեալ և
ամբողջ նմանութիւնն կ'առնըսի ի փոր ձկանն լինիլն
Հովհանուու, և Վրիստոսի ի գերեզմանի ։ զի այն եր
կատարեալ նշան՝ զոր Վրիստոս տալ խոստացաւ ։ զի
ի սուրբ զիրս նաև Ժամանակին և տարւոյն՝ օր կ'ա-
սուի ։ Ճն. Զ. 3. «Ղցիցին աւուրք դոցա ամք հա-
րիւր և քսանն այսինքն Ժամանակ դոցա :

Այսպէս ի վերջն ժամու աւուր գործուածն՝ բո-
լոր աւուր անունով կը յիշեմք ։ Ինչպէս մէկ մի արեւ
մոած ատենը ի հեռու աեղաց գայ, և կամ արշա-
լուսին, ի հարցանելն թէ Երբ եկիր, կ'ասէ թէ՝ շա-
բաթ օրն, վասն արեւ մոած Ժամանակին ։ կամ թէ ի
կիրակի օրն, վասն արշալուսին ։ տես օր մէկ մէկ ժամ՝
ալ ունեցած լինի յօրէն, բոլոր աւուր անուամբն կ'ա-
ռուսուի ։ Այսպէս Վրիստոսի թաղումն կցորդութիւն
ուներ յուրբաժէնն, ի շաբաթէնն, և ի կիւրակէնն անոր
համար երեք տիւ և երեք գիշեր ասացաւ ։ զի տիւն՝ լոյս
ասել է, և գիշերն՝ մուլժ, թէ լման եղեր թէ պակաս :

Աշ. թէ ատեն, Վրիստոս՝ Մասք. Ժ. 4. որ սոյսց
պատուիրէր, թէ «Պատուեա զհայր քո և զմայր» ։
Եզու օր անգամ մը քարոզելու ատեն՝ ասացին. «Վհա-
մայր քո և եղաքարք քո՝ կան արտաքսյ և խնդրեն խօսիլ
ընդ քեզ ։ Նա մօրն յարդութիւն չանելոյ կերպիւ-
սպատախան տուաւ թէ, «Ով են իմ եղաքարք ։ զի որ
առնէ զկամն հօր իմց օր յերկինն է, նա է իմ եղաքարք
և քոյր և մոյր» ։ Ղւ զաշակերտսն ցոյց ետ ասելով,

թէ և Վհա մայր իմ և եղբարք իմ ու Ուրեմն որ այլոց
հրամայեաց պատուել զծնողն, ինքն ոչ պատուեց :

Վուեմ թէ, Քրիստոս միշտ պատուեց զմայր իւր ՚ի
մանկութենէն մինչև յաւանդել հոգւոյն . զի տասն
և երկու տարեկան եղած տաենն՝ էր նմա հնազանդ .
զի մայրն աստուծոյ՝ իրբե մէկ կանոն մի էր բարի վա-
րուց որդւոյն, և մէկ տապանակ մի ամենայն առա-
քինութեանց . այնքան՝ որ կարեր զորդին աստուծոյ՝
իրեն կանոնին հպատակ ընել և հնազանդեցնել : Օյ
որովէս Քրիստոս հնազանդ էր հօր աստուծոյ, որ
ասաց՝ և այր եթէ հնար է՝ անցցէ բաժակո այս . ապա
թէ ոչ արբից զառ՝ եղբցին կամք քո՞ : Եւ թէ, և Ես
զհաճցմն նորա առնեմ հանապագո՞ : Եւ ըստ Պօղոսի,
և հնազանդ եղե մահու չափո՞ : Երդ ինչպէս որ զհայրն
պատուեց, զմահն ընդունեց, թէ նորա կամքն կա-
տարեալ լինի . նմանապէս և զմայրն պատուեց նման
հօր աստուծոյ, և յանոր կանոնէն չելաւ :

Վ ասն զի աւեաւ որ մայրն իւր՝ բոլոր հոգւովին և
մարմնավն աստուծոյ կամայն, որբութեան և մարրու-
թեան, մէկ տապանակ մի էր, ինքն աստուած գո-
լով՝ անոր կանոնին հնազանդեցաւ . և արտաքոյ ժա-
մանակի՝ զջուրն ՚ի գինի փոխեց անոր պատուցն հա-
մոր : Իսց որ ասաց թէ, ով են իմ եղբարք, չափոց
թէ, ով է իմ մայր . զի կամէր ասել թէ, ձեր կարծա-
ծին նայելով Յակոբոս, Ոիմօն, Քուդա և Ովու չեն
ինձ համամայր եղբարք . զի մայրն իմ՝ զիս մինակ է
ծներ : Եւ ինչպէս որ կը կարծէք՝ Մարիամ մայրն իմ՝
չենձ այնպիսի մայր, ինչպէս որ առհասարակ են
ամենայն ծնեալք . զի ես ՚ի նմանէ առանց հօր ծնեալ
եմ, ինչպէս որ ՚ի հօրէ աստուծոյ առանց մօր :

Ուրեմն այն պատասխանով չափազանց յարդու-
թիւն մը ըրտու մօրն . և զհօր աստուծոյ հրամանին
և կամաց հնազանդողքն, այն իրեն մինակ մօրն նմա-
նեցոց : Ինչպէս Պօղոս վասն պասկի խորհրդոյն ասաց
թէ, և յարհուրդո այս մեծ է . բայց ես տաեմ ՚ի
Քրիստոս և յեկեղեցի : Իրբե թէ պատկն ունի ըզ

Նմանութիւն ՚Վրիստոսի միաւորութեանն հետ եկեւ զեցւոյ : Այսպէս զատուծոյ հօր խմոյ կամաց կատարողքն , այլուրիչ մեծ բանի չեմ կարեր նմանեցրնել , եթէ ոչ մօր խմոյ . որք իրր բարի գործավլք՝ զիս կը ծնանին . և ինձ՝ Երկրորդ մասը կը լինին :

Աաւու բարեգործ և հաւատարիմ մարդիկն թէ արք թէ կանայք՝ որովհեանե կամաց հօր խմոյ աստուծոյ կը հնազանդին , ինձի շնորհօք եղբարք և քորք են : Որ ես թէ բնութեամբ եղբայր և քոյր ունեցած լինեի , կամ ՚ի հօրէ աստուծոյ ծնեալ , և կամ ՚ի մօրէս ՚ի Վարիսմայ , (որ քաւ լիցի , զի միածին էր ՚Վրիստոս թէ ՚ի հօրէ աստուծոյ , և թէ ՚ի մօրէն Վարիսմայ .) պատշաճապէս և զանոնք՝ այն խմ բնական եղբարց և քերցս կը նմանեցընէի :

Իայց դարձեալ եղբայր և քոյր յանուանէ չեմ զրբեր զնոսա . որ անոնք ալ իրենց չափովը ժառանդորդ լինին աստուծոյ հօր խմոյ բարեայն և պարգեւացն : «Օ ի թէ որդի՝ ասպա և ժառանդու , ասեր և Պօզոս առարեալն : Եւ վասն այնորիկ ՚Վրիստոս եմուտ ընդ օրինօք , զի զորս ընդ օրինօքն իցեն գնեցոցէ . զի մեր զորդէ գրութիւն ընկացուք ։ Գալ . Դ . 4 : Վայցի թէ ՚ի մանկութենէն մինչեւ յաւանդել հոգւոյն . զի և յայն ժամանակն զմայրական պատիւն ՚ի տեղն պահեւլ , յանձն արար զիցս մայրն կոյս աշակերտին Յովի համեսու աւետարանին : ՚Դարձեալ յարգեց և ՚ի մահուանն մօր իւրց՝ ինքն գալով յաւանդել զհոգի նորա . և յետ մահուանն ՚ի յերկինս վերափոխելով հոգւով և մարմնով¹ :

Լ. Զ. թէ ասեն , թէ որ ՚Վրիստոս անոխակալ ոմն

1 Հիշե պիր թէ մանկի եօգ՝ Հով պիրի գլուխ ,
քի օլու վարիսէ՝ ո խոնութանա :
Թէպիր իրբամը հուշու՝ քի զայրի օրս ,
քի պիր գըզ պիրիք՝ Ան վայցի տօրս :
Ճիւրէ նուրանիլեր՝ միւ չժագ որք անս ,
Կիմէ քի նէ հիմէլէր՝ չէմու քի եկքուա :
Վարն առամէնինէ՝ քիմ քի որդընա :
Պէ միւրաս չըզ մար՝ ովս է միրի խօսւատ :

էր, ինչու առակօք և նմանութեամբ կը խօսէր որ չեւ
մանան . Մոտ . ձգ . 13 : Առեմթէ ճարտար բժիշկն որ
վախոստ հիւանդին մօնն կ'երթոյ, յանկարծ մահաւան
խօսք չի բանար, մանաւանդ թէ՝ մեղմիկ կերպով և
յուսադրութեամբ կ'իմացընէ ընտանեացն զհիւանն
դին վտանգաւոր վիճակը : Ե՛յսպէս երկնաւոր բժիշկն
Վրիստոս՝ եկաւ յայս հիւանդանոցի նման աշխարհս,
թէ յանկարծ առէր զմահ մեղաւորաց՝ կը յուսահաւ
տէին . կամ թէ որ զբարձրագոյն խորհուրդներն եւ
գաղոնի եղած բաներն մէկեն ՚ի մէկ բանայր, իրը
թէ զմարդարիստն առաջի խոզաց կը ձգէր, և զորու-
թիւնն՝ շանց . որ հակառակ կը լինէր իւր պատուիրա-
նին, թէ և Ո՞ի տայք զորբութիւն շանց . և մի արկա-
նէր զմարդարիստ ձեր առաջի խոզաց :

Ենոր համար՝ զարտաքին կեղեն ցորենին՝ կու տայր
վայրենամիտ հրէիցդ, և զմիջին հիւթն իւր աշակեր-
տաց . նաև ՚ի կատարումն բանին ՚իւթի, թէ և ՚աւ-
ցից առակօք զրերան խմ : Եւ Եսայեայ բանին, թէ
“ լուլով լութիջիք՝ և մի խմանջիք . և տեսանելով տես-
ջիք և մի գիտանջիք : Ո՞անաւանդ թէ առակով և նմա-
նութիւնով եղած բանն՝ զմարդն հետաքրքիք կ'անէ,
և իզձը կը շարժէ :

Եւ որովհետեւ դպիրքն եւ փարիսեցիքն՝ մանր մանր
մնուի բանից կը հետեւէին, Վրիստոս ալ հեղաբար կը
քարոզէր, և առակով կը սորվեցընէր, որ տեղեակ ըւ-
լան, և որպէս զի շուտ գտնալով շուտ կորսու ած
ըրան, զի դիւրաւ գտնուած բանն, յարդ չունենար :
Երդ՝ և Վրիստոս կամելով զաստուածային բարձրա-
գոյն բանն իւր յարդոյ ընել . առակով և նմանու-
թեամբ խօսեցաւ՝ յանարժանից ծածկելով ՚ի դպրաց
և ՚ի փարիսեցւոց, և արժանաւորացն միայն յայտնե-
լով իւր աշակերտացն :

Եայց թէ ասեն, ապա ինքն Վրիստոս վասն Էր
ասաց՝ թէ անոր համար առակով կը խօսիմ, որ լսեն՝
և ոչ լսեն, և տեսանեն ու չի տեսանեն . որ չի դառնան
և բժշկեմ զնոսա : Ուրի մի չէր կամենար զդառնալն

մեղաւորաց . և կը նախանձէր ՚ի բժշկելոյ . որ կ'ասէք թէ , “Ոչ է պիտօյ բժիշկ ողջոց՝ այլ հիւանդաց ու Եւ թէ ” Ոչ եկի կոշել զարդարս , այլ զմեղաւորս յապաշխարութիւնու : Կուեմ թէ թէպէտ ՚Քրիստոս կամէր զիրովութիւն ամենից , այլ ոչ կամէր բռնաբար իր փարախն քաշել զօք , այլ յիրենց կամսցն թողուլ՝ որ հաւատալն հաճցական լինի :

Հայոց գպիրքն և փարիսեցիքն՝ զիրենք արդար և հաւատարիմ կը կարծէին , ՚Քրիստոս ասաց ընդ հենգն թէ որովհետեւ անոնք արդար և հաւատարիմ մարդիկ են . ըրլայ թէ յայտնի խօսելով՝ դառնան յիրենց կեղծ հաւատարմութենէն և ՚ի հրէական կեղծաւորութենէն , և բժշկելոյ զիրենք հարկ լինի ինձ : Օ ի անոնք՝ անոր համար չեն ուզեր լսել և խմանալ և հաւատալ սրտիւ՝ որ ՚ի մէջ հիւանդութեան կ'ուզեն մեռանիլ՝ քան թէ յինէն բժշկրովիլ : Խնչպէս որ երբ զ՛ աղարսա յարոց , նախանձեցան և ասացին , “Օ յինչ արասցուք՝ զի այրն այն բազում նշանս առնե՞ն . և խորհուրդ արին՝ թէ զ՛ աղարսա ալ սպանանենք :

Տես որ առաւել կ'ուզեին կոյր և խուլ , մեռած և հոսած մնալ , քան թէ հաւատալ ՚ի ՚Քրիստոս և արդարանալ : Խնչպէս որ Ասղովմնն կ'ասէ այն անզգամաց բերանովի թէ , “Օանր է մեզ տեսանել զնա . զի աննմանք են այլոյ կեանք նորա . և աննման են շաւիդք նորա . Խմառ . բ . 45 :

Տես որ անոնց նենգութեանը և կամակորութեանը պատճառ եղաւ որ ՚Քրիստոս զիրենք ըբժշկեց . ուրեմն զայնպիսի նենգաւորները ի՞նչպէս բժշկեր և լուսաւորէր : Առւրբն ՚Դիոնէսիոս ասեր է թէ , Կթենացիքն՝ աստուծոյ տուած գիտութեամբը՝ զաստուծոյ իմաստութիւնն կ'եղծանեն . և զայն միաքն որ իրենց տուեր է՝ թէ զմասց աչքերնին բանան , և զպարգևողն իմաստութեան ճանաչեն և պաշտեն , անոնք ընդ հակառակին այն աստուծոյ տուած գիտութեամբն՝ զիուոքերն գտնել կը ջանան և պաշտել : ՚Նմանապէս և դպիրքն ու փարիսեցիքն՝ ՚Քրիստոսի աստուծոյ պար-

գեած առողջութեամբն, և տուած լուսովն կուրուցեալք, զառողջասուն և զլուսաւորին կ'ուրանային :

Ուստի արդարագատ որդին աստուծոյ՝ չկամեցաւ որ զիրեն սուրբ հոգեւոր իմաստութիւնն նոցա յայտնէ . զի անոնք բժշկուելու և տեսնելու մտօք չեին ուղեր զբժշկուին և զուեսամենին , մանաւանդ թէ վասն հաշելոյ ՚ի վերայ նորա : Խնձորէս որ զդե հանելն սասանայի զօրութեամբ կը հաչէին , և ՚ի շաբաթի օրն արած բժշկութեանն՝ յանցանք կը դնէին : Ուրեմն հարկ էր որ կոյր մնային , և մահարեր ցաւով մեռնեին , քան թէ ՚Քրիստոսի արած երախտիքովն՝ բարերար փրկչին դէմ դնէին :

Եւ եթէ որ ասացին թէ , ինքն ասեր էր թէ և Ոչ է պիտոյ բժիշկ ողջոց՝ այլ հիւանդացո . և թէ Ալչեկի կոչել զարդարուո : Առեմ թէ , այս ևս հեղափական էր . զի ՚Քրիստոս մեղաւորաց հետ սեղանակից կը լինէր : Եւ որովհետեւ բժիշկ էր երկնաւոր և հոգեւոր , հոգեւով հիւանդաց հետ կը տեսնուէր , կը բամբառէին թէ ինչո՞ւ սա զմեղաւորս ընդունի և ուտէ ընդ նոսա :

՚Քրիստոս ասաց թէ , ով դպիրք և փարիսեցիք , դուք յասո մարդկան արդար և առողջ էք , ուրեմն ձեզի գեղ հարկաւորութիւն չունի . և Ոչ է պիտոյ բժիշկ ողջոց՝ այլ հիւանդացո : Եւ որովհետեւ դուք արդար և հաւատարիմ մարդիկ էք , ապաշխարութեան կարօտ չէք . իմ բանս և գործու հետ մեղաւորաց դարձին է . և հետ հիւանդաց առողջացնելոցն : Իսկ դուք՝ առողջ , լուսաւոր և սուրբ մարդիկ էք , կարօտութիւն չունիք իմ շնորհաց և ողօրմութեանս . անոր համար ալ իմ խօսքերս առակով կը խօսիմ առաջի ձեր . զի դուք խմասուն մարդիկ էք , այլ կարօտ չէք խմասուն լինելու : Շայց իմ աղքատ աշակերտներս՝ խննարհ հեղ մարդիկ են ձորի նման , որ զնուր շնորհ հացս ՚ի վերաւստ կը թափեւմ որ ոռոգանելով պազարերեն : Երբ թէ առակներուս միաբն անոնց կը բա-

նամ, որ զերկնից արքայութեան խորհուրդներն իման և այլոց քարոզեն¹,

թէ . թէ ասեն, «Քրիստոս Երբեմն զինքն տեսնող ներն երանեց, Մատ . ծբ . 16 . և Երբեմն զուտիսնող ներն և զշաւասացողքն . Յօհ . 1 . 26 : Ասեմ, «Քրիստոս յայն տեղն ալ զշաւատով տեսնողներն երանեց . տես որ թօմվայի առաքելցն ասաց թէ՝ «Այդ զի տեսերդ զիս և հաւասացերու Արանի անոր՝ որ մարմնաւոր աչօք չէ տեսած՝ հոգւոյ աչօք տեսանէ զիս և հաւատայ :

Ասե՝ թէ որ ասեմք, զՔրիստոս մարմնով տեսողքն ալ երանելի կը լինին՝ ինչ արգելը կայ, զի Քրիստոսի մարմնն՝ իբր թէ դուռն է արքայութեան նորա, որպէս ասաց թէ՝ «Կու եմ դուռն . ընդիս եթէ ոք մացէ՝ կեցցէ և ելցէ և ձարակ գացէ»: Այսինքն թէ՝ ով որ մարդեղութեանս հաւատովի յիս որ դիմէ, նա կը մտանէ և ՚ի տեսութիւն աստուածութեանս. և ՚ի դուրս կ'ելանէ տեսութեամբ մարդկութեանս. և իբ հոգւոյն ձարակ կը գտանէ և երանելի կը լինի :

Ուրեմն հաւատոյ աչօք տեսողքն աստուածութեան և մարդկութեան նորա՝ երանելի կը լինին . զի տուանց հաւատոյ՝ և շատ մարդիկ տեսան և կուրացան, որպէս դպիրքն և փարիսեցիքն . ինչպէս ասաց Քրիստոս, «Տեսին զիս՝ և ատեցին զիս և զշային իմուշերովդէս կը ցանկացը զնա տեսանել, տեսաւ միայն մարմնոց աչօք, և կուրացաւ հոգւոյ աչօք, զի այսն արար՝ սպիտակ հանդերձ հագցնելով ՚ի նշան կուրութեան իւր հոգւոյն . Քրիստոսի ձերմակ լավթհագոց, և իբեն հոգւոյն՝ անհաւատութեան սեաւ զգեստ :

¹ Ք. իմ. քի օրս արքաք կէ օնիւշ, Սինէ սինանէ պիմէսէ ողիր կիւլ :

Հէք քիմէ ու քիմէ ու քիմէ կիւլ :

Հաւա քիմէ ու քիմէ ու քիմէ կիւլ :

Մազրուրին ամբ խամամէ խօսաւա ,

Քէք քիմէ ու քիմէ ու քիմէ :

Խամամէ ու քիմէ ու քիմէ :

Կիւլ քիմէ ու քիմէ ու քիմէ :

Ով քր լինէր խոնարհ հեղ մարդ :

Լ կուրծքն իւր բացուեր մի վարդ :

Ուրան բզզլուին ՚ի կոր առնեց :

Աւանու հասով զիեանս հաւարեր :

Խոկ հագրախն ուսիմս աստուած :

Ուր ու առնաւ հաս ինչ չնորհաց :

Ըգուրանց ու զաւու ու նոր :

Միւլ փուշ աւանլ է արքանի :

Արդ համեմատեալ զաւօք աեսողն և չի հաւատացացողն ընդ աեսողաց աչօք և հաւատացողաց հոգւով, երանելի կ'ասէ զաւողն և զհաւատացողն և զաւողն աչօք մարմնայ, և զհաւատացողն հոգւով հաւառար կերպիւ կը երանէ :

Ա. թէ ասեն, 'Քրիստոս՝ Սար. ձՁ. 37. զինքն կոչէ որդի մարդոյ. ըստ այնո՞ւ, "Ուս սերմանէ զրանն՝ է որդի մարդոյ ։ Ուրեմն ընդդիմանայ հօր աստուծոյ վկացութեանն՝ որ ՚ի Յորդանան ասաց, "Դա է որդի իմ սիրելի ։ Ասեմ թէ, այս երկու բանքս՝ ներհակ չեն մէկ մէկի. զի ներհակն այն է, որ մէկ բանի վրայ այլեայլ ասուի. ինչպէս հրեշտակին որ ասէաք թէ, մարդ է և հրեշտակ՝ ներհակ կը լինէր. բայց Քրիստոս որ որդի աստուծոյ էր՝ որպէս հայր աստուծ վկացեց, նաև որդի մարդոյ էր՝ ինչպէս որ ինքն ասաց. վասն այնորիկ ասոնկ ներհակ չեն :

Ինչպէս Վատուածաշունչ գիրքն՝ երբեմն զմարդն սոսկ հոգի կ'ասէ. զոր օրինակ՝ "Հօթանասուն հոգի իջն յէ՛գիպտոսո ։ Ելշ. և. 4. Եակ երբեմն սոսկ հող և խոտ կոչէ. ինչպէս կ'ասէ Եսայի, "Վմենայն մարմին խոտ է ։ Եսայ. Խ. 6. Եւ Աբրահամ զինքն հող և մոխիր ասաց. և Դաւիթմ որդն, և ոչ մարդ։ Բայց հող և մոխիր և որդն անուանց ներքե՝ կ'իմանամք և զհոգի ունելնոցա, և հոգի անունովն կ'իմանամք և զմարմին նոցա։

'Մաննապէս՝ յորժամ' որ Քրիստոս զինքն մարդ կ'ասէ, կ'իմանամք զնա և աստուծ. և երբ հայր աստուծ զնա որդի իւր կ'ասէ, կ'իմանամք զնա և որդի մարդոյ: Բայց յայն տեղն զիւր աստուծ լինիլն յայտնեց, որ ասաց՝ "Առաքեացէ զհրեշտակս իւր"։ Այլ հրեշտակքն՝ նորա կ'ասուին, վասն նորա ստեղծուած լինելոյն. ինչպէս կ'ասէ Դաւիթմ, "Ո՞ արար զհրեշտակս իւր յոդիսո ։ Սալ. ձԴ. 4. Այսպէս պիտի իմացուի և այն բանն որ ասաց Քրիստոս, "Զիք մարդարէ անարդ՝ եթէ ոչ յիւրում գաւառի և յիւրում տան ։ Ա ասն զի զինքն մարդարէ ըսե-

լուն համար , չէ թէ լոկ մարդարէ չի պիտի իմաւ-
նամբ , զի նաև աստուած էր :

Օսր օրինակ ասեմք թէ , ասքցած երկաթն չերմ-
է . ուրեմն հուրն ալ աւելի ջերմ է որ զերկաթն կը
ջերմայցընէ : Վարդարէքն էին հրացեալ երկաթ , ինքն
Քրիստոս՝ էր հուր ծախիչ աստուած . անոր համար և
զմարդարէքն աստուած կոչեաց , իբր թէ հրացեալ
երկաթ և կոչմամբ աստուածացեալ . ըստ այնմ , և իսկ
եթէ զնոսա աստուածս ասէ՝ առ որս բանն աստուծոյ
եղեւ : Իբր զի սուող շնորհաց և մարդարէութեան :

Ուստի ինքն ազբիւրն մարդարէութեան , և առա-
քողն , և խօսիլ ասուողն , որովհետեւ մարմնով եկաւ
և երեւեցաւ , մարդարէ և գլուխ մարդարէից կոչե-
ցաւ . որպէս և Վավեսս ասաց , “ Վարդարէ յարուսցէ
ձեզ աէր աստուած ձեր յորդւոց ձերոց :

18. թէ որ ասեն , Քրիստոս յետ կերակրելոյն
զհինդ հաղարսն՝ ել՚ի լեառն կալ յաղօթս . Սար . ձն .
21 : Ուրեմն առ աստուած աղօթողն որպէս կարէ աս-
տուած լինիլ . Ասեմ թէ , Քրիստոս զհայն բաղմա-
ցոց՝ ըստ որում աստուած էր . և յաղօթս եկաց՝ ըստ
որում մարդ էր . զի ինքն էր որ կաղօթէր , և ինքն
էր որ կը լսէր աղօթից իւրոց . կաղօթէր որպէս ըզ
մարդ , և կը լսէր ինքն որպէս զաստուած :

Խնչողէս ասեմ , թէ հրացեալ մէկ սուր մի՞ կայրէ
և կը կորէ . որովհետեւ հուր է՝ կայրէ , և զի սուր է ,
կը կորէ . բայց զերկուքն ալ՝ ինքն է անողն : Այսպէս
և սուրբն Յօհանն Ասկերեբանն յաղօթս պատարա-
գին կամէ թէ , “ Ա ասն զի գու ես որ մատուցանես ,
և մատչիս . և ընդունիս , և տաս :

Խ . թէ ասեն , ոչ ոք երբէք ընտրութեամբ մարդ-
կան՝ աստուած կացուցանի : Իսկ Քրիստոս վիսյու-
թեամբ Պետրոսի յայանի արար զիւր աստուած լի-
նին . յորժամ հարցաւ թէ զնվ ասեն լինիլ վասն իմ .
որ Պետրոս ասաց , “ Իու ես Քրիստոս որդի աստու-
ծոյ կենդանւոյ . Սար . ձն . 16 . և Սար . ը . 29 , միայն
Քրիստոս ասաց և ոչ որդի աստուծոյ կենդանւոյ . և

Դ. թ. 20, զ. Բ.իստոսն աստուծոյ: Արեմ թէ, Պետք
ըստ ոչ ընտրեաց և աստուծացոց զ. Բ.իստոս, ոյլ հօր
աստուծոյ շնորհօքը՝ վկայեաց թէ որդի աստուծոյ է:

Ինչպէս զմէկ գուտ ոսկի մի նայող լու մասափոխն՝
որ կը տեսանէ՝ կը ճանաչէ և կ'առէ թէ, լու ոսկի է.
չէ թէ այն ոսկւոյն լու ասելով, իբր թէ ոսկիացոց
զնա, ոյլ միայն զոսկի լինիլն վկայեց. բայց թէ ընտ
րել, կամ որոշնել ալ ըստուի՝ դարձեալ փոյթ չէ: Ա ասն
զի և Յեսու որդի Նաւեայ մօտ մահուանն ասաց Խո
րայել ազգին, թէ «Ինտրեցեք այսօր՝ թէ զ՞ պաշ
տիցեք ո. Յեսու. Թ. 15: Քանզի յամեն իրաց մէջ
ովեաք է լուագունին՝ զառաջին պատիւն և արժեքը
տալ. ոյլ աստուծած ամենայն լուագունից, օգտա
կարաց, գեղեցկաց, բարեաց, համեստից և միակաց
միակն է: Ուրեմն ովեաք է զայն ընտրել ի պաշտօն,
և նմա միայնոյ տալ գգերագոյն պատիւ և պաշտօն:

Իսկ Ք.իստոս է լոյս և ճառագայթ այն ազգիւր
հօրն աստուծոյ, ուրեմն նմա ընդ հօր, և հոգւոյն
որբոյ՝ ովեաք է ընտրելագոյն պատիւ և որաշոն: Եման
Յեսուայ որդւոյն Նաւեայ ասաց և Լզիա մար
դարեն առ կռապաշտ տասն ցեղն. «Ոինչե յերը
կազայք յերիւս հետո. և թէ տէր է աստուծած՝ գնաւ
ցէք զհետ նորա. և և թէ Քահազ է՝ գնացէք զհետ
նորա ո. Գ. Թագ. Ժ. 21: Ուրեմն և Պետրոս ընտ
րեաց յայտնութեամբն հօր աստուծոյ՝ լլաւագոյնն
ամենայն պաշտելեաց և ասաց, «Դու ես Ք.իստոս
որդի աստուծոյ կենդանւոյ: Լու երբ որ վասն խոր
հըրդոյ մարմնոյ և արեանն՝ ոմանք յաշակերտացն շխու
թեցան, Ք.իստոս ասաց երկուսանիցն, «Ոիթէ և
դուք կամիք երթալ»: Ասաց Պետրոս, «Տէր առ ով
երթիցուք. բանս կենաց յաւիտենականաց ունիս ո.
Յ. Զ. 2. 69:

Այլ թէ Ամրկոս՝ միայն Ք.իստոս ասաց, և Պու
կս՝ Ք.իստոսն աստուծոյ. չէ թէ պակաս խօսեցան
քան զի յատթէոս. ոյլ զնորա երկարօրեն պատմածն
բաւական համարեցան և չի կրկնեցին: Նաև Ք.իստոս

անունս որ օծեալ ասի, այնապէս յատուկ էր՝ Քրիստոսի որ մինակ զորդին աստուծոց կը ցուցաներ, որ աստուծուծութեամբն օծեցեալ էր. և ոչ այլոց թագաւորաց և քահանայից նման լոկ խառնեցեալ իւղով, և կամ հազորդակցութեամբ մինակ աստուծածացեալ:

ԽԱ. Ձեւ ասեն, Կրիստոս զՓետրոս վասն մարդահաճութեանն երանեց. զի Պետրոս զնա աստուծածաց, Կրիստոսի ախորժելի եկաւ, զնա երանեց վէմ ասաց. Մաք. ձ. 2. 17: Կոմ թէ, մարդահաճութիւնն այն է՝ որ մէկ մի զմէկ մի գովիշ, որ այն գովութեան բանն ի՛ վերան չի գանուի. այլ Պետրոս Կրիստոսի աւելի գովութիւն չի տուաւ, այլ որ ինչ երն՝ զայն ասաց. և Կրիստոս չէ թէ զինքն աստուծած կոչելուն համար երանեց, այլ որ յայտնութեամբն և շնորհիւն հօր աստուծոց ճանաչեց:

Ա. թէ զաստուծած խոստովանովն չէ մարդահաճ, և այն խոստովանութեանն համար պատուոց արժանի է, աեւ թէ՝ աստուծած զինչ ասաց բերանովն Կաւթի առ Սոզովմն, և նկատմամբ նորա առ Կրիստոս. «Կա կարգասցէ առիս հայր իւր ես գու. աստուծած ընդունող փրկութեան իւրց»: Կա անդրանիկ արտօրից զնա, և բարձր քան զամենայն թագաւորս երկրի ո. Սառ. Ձ. 28: Ուրեմն թէ որ այս մարդահաճութիւն չէ, նմանապէս և այն:

ԽԲ. Ձեւ ասեն, Կրիստոս երբեմն զՓետրոս երանեց, և վէմ եկեզեցւոց ասաց, երբեմն սասանաց ասաց. որ մէկ մէկի ներհակ են: Կոմ թէ, ամենայն անուն՝ որ կը գրուի մէկ բանի մի վերաց, զանոր էռութիւնն և բնութիւնն կամ թէ յատկութիւնն ցոյց կուաց: Ա. Պետրոս որովհետեւ զԿրիստոս որդի աստուծոց ասաց, զանոր բուն էռութիւնը ցոյց տուաւ: Կրիստոս ալ որովհետեւ զիւր եկեղեցին յայս քարիս և գաւանութեան վերաց պիտի շնորհ, ասաց թէ՝ «Կուես վէմ»: Կայց այն ասացեալ եկեղեցին՝ Կրիստոսի չարչարանօքն պիտի շնորհ, որ Պետրոս չէր կամենար զԿրիստոսի չարչարուիլն. զի շատ կը սիրէր զնա:

Վնոր համար ՚Քրիստոս ասաց թէ՝ “Երթյետու իմ ստուանաց ու ՚Դու ինձ յայս պարագայիս հակառակ եւ բեկցար . զի որպէս զու վէմ կարես լինիլ իմ եկեղեւ ցւոյն , թէ որ ես իմ չարչապանօքս զայն եկեղեցին չի կառուցանեմ : Ուստի ժամանակին կարեորու թեանը համեմատ՝ երբեմն վէմ ասաց , երբեմն ստուանաց . որ է հակառակ : Վյապէս Վավեկս երբեմն զանսնք արծուոյ ձագու նմանեցաց , և աստուծոյ՝ որդի անդրանիկ կոչեց . բայց որ աեսաւ թէ յետ մահուանն անսնք ՚ի կուապաշտութիւն պիտի դառնացին , յաստուծոյ ապրաստամբ դիւաց զահոզ՝ սոզոմոցեցի և գոմորացի կոչեց . աես Օքն . 1.Բ . 15 . մինչեւ 42 համարն :

ԽԴ . թէ ասեն , Վատթէսս , ձէ . 1 . և Վարկոս թ . 1 . յետ վեց աւուրին կ'ասեն զայլակերպութիւնն ՚Քրիստոսի . և ՚Պուկաս . թ . 28 . յետ ութն աւուր . ուրեմն հակառակ խօսեցան : Վսեմ թէ , Վատթէսս և Վարկոս յետ վեց աւուր կ'ասեն , մինակ զմիջին օրերն հաշուելալ . այլ ՚Պուկաս՝ զառաջին օրն՝ յորում բզ Պետրոս երանեաց , և զվերքին օրն յորում այլակերպեցաւ միասին հաշուելալ . յետ ութն աւուր կ'ասէ :

Շայց մէկ փափուկ մեկնութիւն մի ևս կոյ յայս բանիս վերաց . զի որովհետեւ աւետարանիչքն զմէկ մէկի պակաս թողածն լինցուցեր են , (Վատթէսս . ձէ . 9 . և Վարկոս . թ . 8 .) զՔրիստոսի կենալն ՚ի լեռն թափօր՝ մէկ օրն չեն պատմեր . այլ ասեր են թէ՝ “Իբրեւ իջանեին ՚ի լեռնէ անտիու : Իսկ ՚Պուկաս . թ . 37 . կ'ասէ թէ՝ “Հւ եզեւ ՚ի վաղիւն մինչ իջանեին ՚ի լեռնէ անտիու : Տես որ զերանեն ՚ի լեռան , և զի ջանելն՝ այլ և այլ օր կ'ասէ , որովհը լինեաց ութն օրն : Իսկ մէկալ աւետարանիչքն՝ միայն զպայծառակերպեւ ըստ հրաշքն են գրեր . և ՚ի լեռան զայն գիշերուան կենալն պարապ են թողեր . անոր համար վեցական օր ասեր են :

ԽԴ . թէ ասեն , ՚Քրիստոս՝ Մատ . ձէ . 10 . ասաց վասն ՚զիսցի՝ թէ պարտ է գալ . և յետոյ ասաց , թէ ՚զիս եկեալ խակ է : Վսեմ թէ՝ զառաջինն ասաց բուն

իսկ Եղիայի համար, և զերկորդն վասն նմանական Եղիայի սրբոյն Յովհաննու Վկրտչի : Որպէս և Վատթէս ասաց յետոյ, թէ՝ « Յայնքամ՝ ի միտ տուին աշակերտն, թէ վասն Յովհաննու Վկրտչի ասաց » : Տես և ՚ի քսան և վեց գլուխն :

ԽԵ . թէ ասեն, ՚Քրիստոս ասաց թէ՝ ով որ ունենայ մանամիսց չափ հաւատոք, զեռներն կը շարժէ . Մատ . ՓԵ . 19 . և Վարկոսի վերջն, նշան տուեր է իւր հաւատացողացն, թէ ձեռքերնին օձ բռնեն՝ վնաս չափ . և ՚ի լեզուս խօսին . և ՚ի վերայ հիւանդաց ձեռք դնեն և բժշկեն . և այս նշաններս այժմ չկայ : Ուրեմն դուք քրիստոնեայքդ չէք կատարեալ քրիստոնեայ :

Կրեմ թէ՝ ՚Քրիստոսի ըստածն ամեն առենի համար չէր . այլ մինչև ՚ի ծաւալին հաւատոյ և աւետարանին . որ աստածներն աներկեցայ կատարեցան . զի խիստ հարկաւոր էին ՚ի վկայութիւն հաւատոյ : Ինչպէս Վավսէս և Վհարօն շատ հրաշք գործեցին յԵղիակառու, զի հարկաւոր էր, ապա որ ժամանակն փոխուեցաւ, այն հրաշքներուն ալ կարօտութիւն չի մնաց : Ինչպէս որ տերն մարդարեց որ եկաւ, այլ մարդարեւթիւնն խափանեցաւ . այսպէս և ՚ի ծաւալիլ աւետարանին, հրաշից հարկաւորութիւն չի մնաց :

Թէպէտ շատ սուրբ ծառայք աստուծոյ՝ ժամանակ ժամանակ արարին զայն հրաշքներն : Վրիւծները կապեցին, ինչպէս սուրբն Վրբայ Վարկոս : Ո իշապներն սպանին, ինչպէս սուրբն թէոլժորոս և Պէորդէոս : Ելեզուս խօսեցան, ինչպէս սուրբն Եփրեմ՝ ՚ի սարկաւագ լինիլն : Օձս ՚ի ձեռս բարձին, ինչպէս սուրբ առաքեալն Պօղոս : Վահացու զեզ արրին և չի վնասեցան, ինչպէս սուրբն Յովհաննէս Վւետարանիչն ՚ի Նոովմ : Օ լերինս ՚ի տեղոց փոխեցին, ինչպէս սուրբն Վարկոս հռովմայեցին՝ ՚ի լեառն Ժարմակիայ : Եւ սուրբն ՚Քրիստոր սրանչելագործն փոխեաց զեռառն ՚ի տեղէն, որ շնինման տաճարին արգելք կ'աներ : Եւ սուրբն Վարիոն յերկիրն թամթարաց՝ մինչ ծովն լեռան պէս զիզացեալ կու գայր ՚ի վերայ Եփրեմորայ քաղա-

քին, ընդ գեմ լեռնացեալ ալիքներուն ՚ի վերայ աւազացն խաչ կանէնեաց՝ որ լեռնացեալ ալիքն յետ գարձան. զայս արտւ սուրբն Խարբին, զի բռնաւորն թաւթարաց՝ ծաղը կ'անեք զիսսատումն. Քրիստոսի: Օ այս ալ պէտք է խմանալ, որ հաւատն երկու կերպիւ կ'ատուի:

Վռաջին՝ հաւատն է որ արդարացուցիչ կ'ատուի. զի առանց հաւատաց՝ հնար չէ հաճայանալ աստուծոյ. վասն այս հաւատացս ասաց Քրիստոս, «Որ հաւատաց և մլրտի կեցցէ. և որ ոչ հաւատաց գատապարտեցիուն Երկրորդ՝ հաւատն է, որ կ'ատուի հաւատ սրանչեւ շեաց. ինչպէս ասաց տէրն՝ «Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանից, ասիցէք ցերինս՝ փոխիք և անկիր ՚ի ծոլ եղիցի»:

Վռաջինն է յոյժ հարկաւոր. և ով որ չունենաց՝ կը գատապարտի: Երկրորդն՝ ով որ ունենաց առանց զառամինն ունենալոց, նա ևս կը գատապարտի: Ինչպէս յաւուր գատապատանին շատք ասելոց են թէ՝ «Տէ՛ յանուն քո մարդարէ ացաք, և գես հանաք. և զօռ յանուն քո մարդարէ ացաք, և գես հանաք. և զօռ թիւնս բաղստմա արարաք»: Իսկ լսելոց են թէ՝ «Ու գիտեմ զձեզ»:

Խօ. Յէ ասեն, Աւոխայն սիխոի գոյր ՚ի հարկաւ պահանջնութենէ ազատեւ զազդն իւր. այլ Քրիստոս Աւոխայն ձեր՝ չէ թէ ազատեաց, այլ և ինքն զերկ զրամեան հարկին՝ տուաւ ՚ի կափառնացում. Մաս. Ժէ. • 23:

Վռեմ թէ, բարի և առատաձեռն թագաւորին և մեծատունին վայելուչ է որ պարոք չունենաց, և զայլոց սպարոքն հաստացանի: Ինչպէս որ Երեմիա և Համբանին Ավրոին՝ թթիառութեան կարօտ չէն. զի յարդանդէ սրբուած էն. բայց դարձեալ վասն առտուծոյ հրամանին կատարմանն թթիառեցան: Եւ Վրահամ հայրն հաւատաց՝ նախ քան զթթիառիլն արդարացաւ. և սակայն թթիառեցաւ: Վայպէս և Քրիստոս ազատ էր և որդի թագաւորի, թէ աստուծոյ հօր և թէ Դաւթի, բայց զիրեն զրած օրենքն կատրելոց համար՝ ետ զերկիրամեանն:

Այլոր առեն թէ, պէտք էր ՚ի հարկապահանջութենէ զիստայէլազատել, և ինքն հարկ տուաւ : Այս թէ, ՚ի բիստոս ոչ եկաւ վասն մարմնաւոր ազատութեան, այլ վասն հոգեւոր ազատութեան . վասն զիստանայ զիրեն պատկերն գերի էր արեր և ստրի պէս կը ծառայեցընէր, եկաւ այն որ պատկերին բռննէր, ազատ անել ՚ի հոգեւոր գերութենէ . նաև Ազգով մոն և Եղեկիա թագաւորքն՝ ՚ի բիստոսի թագաւորութեան պատկերն էին, բայց Ազգմոն ՚ի իրամայ արքային Տիւրոսի հարկ տուաւ վասն մայրի տախտակաց, քսան քաղաք . Գ. Թափ . Թ. Ա. 11: “Եղեկիա ետ հարկս Անենքերիմայ” երեք հարիւր տաղմնդ արծաթ և երեսուն տաղմանդ ոսկիս . Գ. Թափ . Ժ. 14: “Եաւ Ներովդէս որ զտաձարն ՚ի հիմանց շնորհ, և դուք հրեցք կարծեցիք թէ նա է Վեսիայն, հարկ ետ շոտմմայեցւոց, և ոչ ոք տասց ՚ի ձենջ թէ դու ոչ ես Վեսիայն . զի Վեսիայն հարկ չի պիտի տաց և դու կու տաս :

Տայց՝ Վեսիայն բոլոր աշխարհի երկնի և երկրի տէր էր, բնէ պէտք ունէր հարկ տալ, իբր թէ ՚ի ծովն գաւաթթ մի ջուր առնաւլ և գարձեալ ՚ի ծովն լեցրնել. իբր թէ զիրենն իրեն տալ, այլ նմա պարտ էր տալ զիւր բարին այլոց որ կարօտք էին . վասն զի կատէ ՚ի աւիթ վասն նորա, թէ Ավուեաց և ետ աղքատաց . արդարութիւն նորա մնաց յաւիտեանս յաւիտենից : Այլ և զաղքատութիւնն ըստ մարմնոց այս հարուստ թագաւորիս, և Օքքարիս մարդարէն յայտնի արար, որ յէշ և յաւանակ նստելոց տասց, և ոչ յարագընթաց ձիանս :

Տայց թէ հարցանես, թէ սատերն ի՞նչ էր որ ՚ի ձկան բերանոյն առաւ Պետրոս առաքեալն . ուսանք սանն թէ Ավմեռին ծերունոյն ոսկի գրիշն էր : Տայց ոսկի գրիշ չի լինիր, և գրիշն սասեր չի սատեիր : Եւ զի Ավմեռին ծերունին հոգւով սրբով լի էր . ՚ի վերաց կուսական ծննդեանն ՚ի բիստոսի ի՞նչպէս երկրացութեներթայր, և ահա կոյս յղասցին ի՞նչպէս կը եղծէր :

Աւրեմն ասելի է թէ՝ այն սաստերն ձոյլ արծաթէ էր երկու սիկը, չորս արամ. որ նոր ստեղծեց Քրիստոս ՚ի բերան ձկանն. վասն զի արծաթէ կեր և խոյծ չելինիր, և ձուկն զարծաթն չել կարեր ուտել. Արդ՝ որ զայն արծաթն ստեղծեց և եդ ՚ի բերան ձկան, առաջն կարմին Պետրոս առաքելցն հանդիպեցուց :

Խօշ. թէ ասեն, աստուած միայն կարէ թողուլ զմեղս՝ զի և ամենակարող, ինչպէս կ'ասէ Եսայինց մարգարէի բերանովն, թէ աշա եմ որ ջնջեմ զանօրէն նութիւնս քո վասն իմ. և զմեղս քո ոչ ևս յիշեցից ու Ա.Յ. Քրիստոս՝ Վատթէսի. Ճ. 48. ասաց առաքելցն թէ՝ «Օքը կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս. և զոր արձանիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս»: Արդ՝ Քրիստոս զաստուծոյ իշխանութիւնն ետ ստեղծուածոց :

Վեեմթէ՝ այս դատարկ զրոյց է. զի և աստուած ասց Վոլսէսի մարգարէին, թէ աշա ետու զքեզ աստուած Փարաւոնի ու Երր թէ իմ փոխան՝ աէր և իշխան կացուցի զքեզ ՚ի վերայ նորա. Եվշ. և. 1. Վիթէ Վոլսէս աստուած եղեւ: Ա.Յ. որպէս որ Վովսէս երկրորդ աստուած, և աստուծոյ պատժողութիւնն կողմանէն իշխան եղեւ ՚ի վերայ Փարաւոնի, նմանապէս և Քրիստոս զատաքեալքն արձակման և կապման փոխանորդ արար. որ ինչպէս զամեն հրաշք ները Քրիստոսի անուամբն կ'անեին, այսպէս և ըզմեղս կը թողէին անուամբն սրբոյ Երրորդութիւնն և հաւատովն Քրիստոսի: Այսպէս աստուած ասաց վասըն՝ Կարուգոդոնսուորայ, թէ աշածակ ոսկի է ՚ի ձեւ ունի իմում. ում կամիմ արբուցանն մղնառ. Եվհ. Ճ. 7:

Տես որ աստուած շատ անգամ պատժոյ և զօրութիւնն գործերն՝ այլոց ձեռքին կ'անէ, և ինքն կ'ասուի արարողն, այսպէս և զմեղքն կը թողու միջնորդութիւնի այլոց, և ինքն է թողողն: Եսկ առաքեալքն և քահանայագեաք, այսինքն եպիսկոպոսունք և քահանայք, իբրև աստուծոյ պաշտօննեայք՝ կը թողուն և կ'արգելուն. վասն որոյ աստուծոյ գործոյն փոխա-

նորդ և կատարողք կ'ասուին : Այսպէս ամենայն մարդարկելն ամենայն լուսաւորեալք յաստուծոյ՝ միջնորդութեամբ հրեշտակացն՝ ասասուած եր լուսաւորող նոցա . թեպէտ առներ միջնորդութեամբ հրեշտակաց :

Խօ. թէ ասեն, Մատ. Ժ. 19. Քրիստոս ասաց թէ՝ « Եթէ երկու ՚ի ձենց միաբանեցին յերկրի վասն ամենայն իրաց, զինչ և խնդրեցին՝ եղիցի նոցա ՚ի հօրէ իմմէ որ յերկինս է ու Եւ սակացն կը աեսանեմք որ շատ մարդիկ կը միաբանիք յեկեղեցին, և չեք առներ զինդրելին ձեր :

Կամ թէ, խնդրած բանն՝ աստուծոյ փառացն վայելու, և խնդրովն օգտակար պիտի լինի : Իսպ ոչ ոք գիտէ աներկրաց՝ զաստուծոյ հաճելին, և զիրեն շահաւեան . անոր համար երբեմն ազօթքն և խնդիրքն մի կատարուիր : Այսպէս Ովկւս խնդրեց աեսանել զերեն աստուծոյ, և զյետոյն ցոյց ետ աստուած . Ելշ. 19. 23. Արքահամ խնդրեց ներողութիւն տալ Ասդովմայեցոց՝ և չեղեւ . Տն. Ժ. Տես և Երեմիայի ժէ, որ աստուած ոչ լուսւ ազաշմացն նորա . այլ ասաց՝ « թէ կացցեն Ովկւս և Ամառէլ առաջի երեսաց իմաց, և ոչ եղիցի անձն իմ ընդ նոսա ու : Տես և Եղեկիելի, Ժ. 14 :

Արդ թէ պակասութիւն եղի Ովկւսի և Ամառէլի . Նոյի, Յօմքայ և Դանիելի ազաշմաց հաճոց չի լինիլն, եղիցի և մերն նոցա նման . և թէ որ չէ և մեդ պակասութիւն ոչ է որ ամեն խնդիրք մեր ընդունելի չի լինի : Իսպ և այնպէս մեք կը հաւասամք, թէ շատ խնդիրք մեր՝ ընդունելիք կը լինին առաջի աստուծոյ, յորժամ բոլոր սրուանց որ ազաշեմք : Ունաւանդ թէ՝ Քրիստոսի ասածն վասն մեզաց թողութեան է . և մեք կը հաւասամք՝ որ յորժամ խոստ վանահայրն և խոստվաննորդին որ կը միաբանին վասն մեզաց թողութեան յանուն Քրիստոսի, հայրն առ տուած աներկրաց կուտայ զայն խնդիրքն և հոգւովին որբուլ կը քաւէ յանունն Քրիստոսի : Եւ այս մեզաց

թողութիւնս՝ և ամենայն խնդիրը և ամենայն վասկա-
քանաց կատարումն . իսկ այլ խնդիրը՝ կամ աստուծոյ
հաճելի չեն, և կամ մեզի օգտակար չեն . և վասն
այնորիկ թէ աստուծած որ տայ, կը բարկանայ, և թէ
որ չի տայ՝ կ'ողորմի . զի տղայն և արբած մարդոյն
ձեռքն կրակ և սուր տալ է :

Այսպէս ձեզ ով հրեայք՝ լորամարդի տուաւ . և
դեռ ևս բերաննուղ մէջ, բարկացաւ : Խնդրեցիք
թագաւոր, տուաւ զիաւուղ . բայց ՚ի տան՝ բարկա-
ցաւ : Դաւիթ խնդրեց Ադամայ կերպարանքով մէկ
որդի մի, տուաւ նմա բարկանալով զի՞րիսղոմ . բայց
ողբան փորձութիւն բերաւ . այն որդին ՚ի գլուխն
Դաւիթի, յայտնի է :

Խօֆ . թէ ասեն, Ո՞վսէս հրամայեաց տալ թուզը
մեխնելց և արձակելց . և ՚Քրիստոս որ տայ՝ ՞Ոչ
եկի լուծանել զօրէնսն, արդիելելով զի՞նաթողութիւնն
լուծեց զօրէնքն Ո՞վսէսի . Սառ . ժօֆ . 6 :

Կմեմ թէ՝ ՚Քրիստոս լուծեց զօրէնքն Ո՞վսէսի, և
հաստատեց զօրէնքն աստուծոյ : Վ ասն զի աստուծած՝
Ադամայ և Շասի, Համար ասաց թէ՝ ՞Շզիցին եր-
կուքն ՚ի մարմին միո : Շւ ՚Քրիստոս ասաց՝ ՞Մոդ զոր
աստուծած զուգեաց, մարդ մի մեխնեցէ ո : Օ ի ՚ի մէջ
առն և կնոջ՝ այնքան միաբանութիւն և կցորդութիւն
կայ, որ մարդ զբնական հայրն և մայրն կարէ թու-
զուլ, և ոչ կարէ թողուլ զի՞նն :

Քանզի ասաց Ադամ վասն Շասի, ՞Այժմ սա
ուկը յսոկերաց իմոց, և մարմին ՚ի մարմեց իմիմ . սա
կոշեցի կին, զի յառնէ իւրմէ առաւ ո : Շւ առ-
տուած ասաց՝ ՞Վ ասն այսորիկ թողցէ այր զհայր և
զմայր, և երթիցէ զհետ կնոջ իւրոց . և եզիցին երկո-
քին ՚ի մարմին միո : Ուրեմն կինն՝ որպէս զսոկերս և
սրագէս զմարմին է առն իւրոց :

Այլ մարդ՝ զիւր մարմին և զսոկերսն ոչ կարէ բռ-
ժանել ՚ի միմեանց . նմանապէս և ոչ կարէ արձակել
զբաղաբական մարմին իւր, այսինքն զի՞նն . ասա թէ
ոչ ընդգիմանայ աստուծոյ և կը լինի մարդասպան :

Դարձեալ՝ ՚Քրիստոս զմիաւորեալ հոգին և մարմինն՝ յաւիտեանս յաւիտենից անմեկնելի ունի և ոչ կարէ բաժանել զինքենէ . և Պօղոս առաքեալն՝ զՔրիստոսի միաւորութիւնն օրինակ կու տայ միաւորութեան առն և կնոջ առելով թէ՝ “Խորհուրդս այս մեծ է . բայց ևս առեմ ՚ի ՚Քրիստոս և յեկեղեցին : Օ ի ՚Քրիստոս՝ ինչպէս որ զմարդկայինս բնութիւն յիւր անձն հարս նացոյց միաւորելով . այսպէս ընդ եկեղեցւոյ միաւորեցաւ և տասց , “Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ՚ի կտարած աշխարհի :

Դարձեալ այս բաժանումն հակառակ է և բնութեան . զի թէ բաժանումն՝ օրինաւոր եղած լիներ , ընդէր աստուած զերկուքն մէկ կ'աներ : ՚Առեւ աստուած կարէ զմարդոյ շննածն քակել , և անիրաւ չի ասուիր . բայց թէ որ զաստուծոյ շննածն քակէ , աստուածամորտ և աստուծոյ հակառակ կ'ասուի . այլ աստուած ՚ի սկզբան՝ զայրն և զիինն մէկ արաւ . և ՚Քրիստոս ասաց , “Օ որ աստուած զուգեայ՝ մարդ մի մեկնեացէ՞ն : Ուրեմն ոչ ՚Ովկէս , և ոչ այլ ոք կարէ քակել զաստուծոյ շննածն :

Հայց՝ կարէր քակել զի ՚ովկէսի սխալ ըրածը . զի ՚Ովկէս վասն խատարսութեան հրէից հրամայեաց արձակել զկանայս՝ որ սպանութիւն չի գործէին : Տես որ ՚Քրիստոս չասաց թէ , “Կստուած վասն խատարսութեան ձերց՝ հրամայեաց արձակել ձեզ զկանայս ձեր” , այլ թէ “՚Ովկէսո՞ւ : ՚Ամսնապէս և հրէայք չասացին թէ , “Կստուած ընդէր հրամայեաց արձակել զկանայս . այլ թէ՝ “՚Ովկէսո՞ւ :

Նրգ ՚Ովկէս որ լոկ մարդ էր , ՚Քրիստոս կարաց զանոր շննածն քակել , և զօրէնքն աստուծոյ՝ յիր առաջն կերպին բերել . վասն զի աստուած՝ մէկ մարդ և մէկ կին ստեղծեց և միաւորեց . մարդկային չար ցանկութիւնն՝ զկանայքն բազմացոյց , և խատարսութիւնն հրէից՝ զարձակիլն ՚ի ՚Ովկէսէ հնարեաց : ՚Քրիստոս նոր օրէնսդիրն եկաւ՝ զաւերեւալ և խախաւալ օրէնքն աստուծոյ՝ յիրեն առաջն կերպին հա-

սոյց . մէկ մարդոյ մէկ կին , և զայն ասաց անբաժան
նելի :

Վ. թէ վասն Ե՞ր ամուսնութիւնն անբաժանելի
է . վերսպրեալ պատճառներն թէպէտ բաւական են ,
բայց ժողովելի է որ ամբողջ գանունին : Կամ՝ զի առ-
տուած կապեց , և մարդ չկարէ քակել : Երկրորդ՝ զի
յամուսնութեան լինի միաւորութիւն . այլ թէ որ
քակելի լինէր , ովտաք չեր միաւորել : Երրորդ՝ զի
մարդ կարէ թողուլ զհայրն և զմայրն , և ոչ կարէ
թողուլ զկինն . ըստ այնում , աթաղցէ այր զհայր և ըզ
մայր , և երթիցէ զհետ կնոջ իւրոյն : Չորրորդ՝ զի
կինն է ոսկը և մարմին առն . այլ ոչ ոք զոնկըն և ըզ
մարմին իւր կարէ ՚ի բաց ձգել , նմանապէս և ոչ բա-
ժանիլ ՚ի կնոջն : Հինգերորդ՝ զի պատկն է ՚ի խոր-
հուրդ միաւորութեանն . Քրիստոնի և եկեղեցւոյ .
այլ . Քրիստոս ՚ի մարմեցն իւրմէ և յեկեղեցւոյ անբա-
ժանելի է : Ուրմէն և պատկն նմանապէս անբականելի
պիտի մնայ մինչեւ ՚ի մահ . զի մահն մարդոյ իւր յա-
ւիտենականին եղն է : Վ եցերորդ՝ ովտաք Եր անբա-
ժանելի մնալ պատկն , որ մեծագոյն ուր լինէր ՚ի մէջ
կողակցաց : Եօթներորդ՝ զի զզուակս իւրեանց հացրն
և մայրն դիւրութեամբ մեծցրնէին : Ութերորդ՝ զի
՚ի վերայ զուակաց իրբէ ՚ի վերայ հասարակ բարեաց
խնամք տանելին :

Դայց թէ առեն , վասն պոռնկութեան կնոջ կամ
երկանն , կարեն մէկ զմէկ թողուլ . զի . Քրիստոս ասաց ,
« Եթէ որ թողցէ զկին իւր , և ոչ վասն բանի պոռ-
նըկութեան , և առնիցէ այլ չնայ . և որ զարձա-
կեան առնուլ չնայ :

Ըսեմ թէ , եօթն պատճառ կայ՝ որ մարդ զշնա-
ցեալ կինն չի կարէր թողուլ : Վ ու աջին՝ թէ որ ինքն
ալ նորա նման շնացեր է : Երկրորդ՝ թէ որ ինքն եղեւ
պատճառ շնութեան նորա : Երրորդ՝ թէ որ յետ գիտ-
նալուն զնութիւն կնոջն , դարձեալ ՚ի հետն միաւո-
րեցաւ : Չորրորդ՝ թէ այրն հեռու երկիր գնաց , և
կինն գիտցաւ թէ մեռեր է և ամուսնացաւ . յորժամ

այրն ողջ յետ դառնայ՝ առ իւր այրն պիտի դառնայ.
և կամ թէ, այրն լսեց թէ կինն իւր մեռեր է և այլ
կին առաւ. թէ որ կեսչն ողջ լինիլն խմանայ, զյետի
առածն պիտի թարկէ : Հինգերորդ՝ թէ որ կինն
սուտ կարծիքով սխալած՝ ուրիշ մարդոց հետ անկեր՝
զիսանալով թէ իւր այրն է : Ի եցերորդ՝ թէ բռնու-
թեամբ մէկ ուրիշ մարդ մի ՚ի գլխայ հաներ է : Կօմ-
ներորդ թէ յանհաւատութեան ժամանակն պայման
զրին երկուքին մէկն առնուլ զիրեար և հաւատալ.
երբ պայմանին գէմ կեցաւ մէկն և չի հաւատաց,
կարէ մէկան թողուլ զոչ հաւատացաղն, և պատ-
ճելի է . մանաւանդ թէ այր մարդն : Այլ ութերորդ
պատճառն է բարոյական . զի ոչ երբէք մէկ մարդ մի
զցաւալի աչքն կը հանէ այլ կը ջանայ բժշկել, և ոչ ոք
զբորոտ ձեռքն կը կորէ, այլ կը ջանայ առողջացնել.
և ոչ ոք զցաւած գլուխն պիտի կորէ, այլ զցաւն
բժշկէ : Այսպէս և ոչ ոք պարտի զշնացեալ կինն ար-
ձակել, այլ բժշկել :

Վ առն զի թէ որ ինքն շնացած լիներ, չէր կամեր
որ կինն յիրմենէ բաժանուեր, այսպէս և ոչ ինքն
պիտի բաժնուի ՚ի շնացեալ կնոջէն, եթէ ոչ անկող-
նով մինակ, այլ ոչ զայլ կին առնելով, այլ համբերե-
լով, կամ մինչե ՚ի մեռանիին, և կամ մինչե ՚ի հաշտիլն:
Կայց թէ այրն և թէ կինն որն որ յանցանաց տէր
լինի, այլ այնուհետեւ զպարտին չի կարէր ուղել յան-
ցանը չունողէն, զի իւր իրաւունքը կորոյս, այլ ան-
պարտն երբ և կամենաց կը խնդրէ և կ'առնու :

Խններորդ պատճառն է, զի թէ վասն շնութեան
հրաման լիներ արձակելոյ այր զիին՝ կամ կին զայր,
շատ և անթիւ զպարտութիւն և սուռթիւն կը ծնէր
յաշխարհի ՚ի մէջ առն և կնոջ. զի զշնութիւն պատ-
ճառ կը բռնեին և մէկ զմէկ կը զպարտէին յանիրաւ-
տեղն վասն ատելութեան և կամ վասն չար ցանկու-
թեան իւրեանց և աչք ձգելոյն առ այս : Այսպէս
Շենացիք տեսան որ կանայք զպարտ կը գեղեն, իրենք
ու օրէնք գրին առ հասարակ, թէ որոյ այրն որ մեռ-

եի, կինն մինչեւ ՚ի մահն իւր՝ այլ չամուսնանայ . և այս պատճառովս դադարեցան կմնայք նոցա պրասութենէ . վասն զի աւ յօյս չկայր :

Ա երջապէս ինչ պատճառով լինի թող լինի . հարակաւ քրիստոնէին արձակել զկին և առնուլ զայլ ոչ դոյ հրաման , թէ վասն պառնիութեան և թէ վասն այլ ինչ պատճառի : Կայց թէ երկուց մէկն զհարւատն տարացեալ իցէ . և կամ առածն խարկանար խիստ մօտ աղբական եղած լինի արգիլեալ ՚ի կանոնաց . որպէս թէ որ զեղոր աղջիկն , կամ զհօրաքոյր և զմօրաքոյր , և կամ հօրբռոջ և կամ մօրբռոջ զաղջիկն առեալ իցէ , քամկել է : Կամ երկուց մէկն նախ քան զամուննան ամուլ իցեն , կամ այբն ներբինի , և կամ աղջիկն խեղանգամ՝ որ չկարենայ զպարաբն հասուցանել . այսպէս ևս սպանողն կնոջ մշանջնապէս զրկին յամունութենէ ընդ այլոյ :

Ա մանապէս կախարդներն և դիւական վշուկներն՝ մշտնջենապէս խելառներն՝ չեն կարեր ամսումնանալ : Կամ թէ երկուքն ՚ի միասն կուսութիւն ուխտեցին անմերձ մնալով , կամ թէ մէկն միւսցն կամցն ուխտել վասն ասսուծոյ կուսութիւն՝ առանց մերձենալու , միւսն կարէ ամուննանալ . այլ կուսութիւն խոստացողն չի կարեր . զի ուխտի հաւատոյն՝ անարգով և պունիկ կը լինի :

Խոկ վասն չնութեան՝ միայն անկողնով առ ժամանակ մի բաժանելիք են և ոչ զայլ առնելով : Օյ և ինքն ասսուած թէպէտ ՚ի մեղաւորէն կը դարչի , բայց զինամբն չի կարեր ՚ի մեղաւորէն . զի կ'ամէ Եսայեայ ԽԳ . 24 . « Ի մեղս քո և յանօրէնութիւնո քո վերակացու եղէ քեզո : Եւ որովհեան խնամող և տիրող կնոցն այրն է , ըստ այնմ՝ « Առ այր քո դարձ քո՞ և նա տիրեացէ քեզո : Ուրեմն ոչ սպարափ արձակել ըզ խնամելին , այլ անկողնով միայն բաժանիլ առ ժամանակ մի մինչեւ ՚ի հաշտին կամ ՚ի մեռանիլ :

Ա ասն զի պոռնկելով առն և կնոջ որն և իցէ , պատկն ոչ լուծանի . որպէս և մեղանալով որ՝ զբրիս

տոնէական կնիքն զմկրտութեան և դրոշմին, աստուած
ոչ բառնաց ՚ի մեղանչողէն : Վմանապէս շնութիւնն և
պառնկութիւնն ոչ բառնան գիտադ պատկին, այլ բա-
ժանեն միայն առ ժամանակ մի՛ և այն անկողնով մինչեւ
՚ի հաջախիլն :

Եաւ եթէ ՚Քրիստոս վասն շնութեան արձակել
Հրաման տուեալ էր և զայլ առնելոց, ոչ ասէին աշա-
կերաքն՝ եթէ այդպէս վտանգ իցէ ընդ այր և ընդ
կին . լաւ է չամուսնանալ : Ա ասն զի մեծ վտանգն
յամումնութեան, և գմուարութիւն այն է, որ
մարդ զշնացեալ կինն և կամ կինն զշնացեալ այրն ըն-
դունի վասն աստուծոյ հրամանին և համբերէ :

Ճ. ՚Աէ ասեն հրէայք, մէկ մի ՚Քրիստոփի որ ասաց
և ՚Ա արդապէտ բարի՞ ո ՚Քրիստոս զայս խօսքս չընդու-
նեց . այլ ասաց թէ՞ ՚Չիք որ բարի բայց մի աս-
տուած ո. Ղուկ. ճ. 19: Ուրեմն ինքն ոչ էր աստուած
որ զբարի անունն չընդունեց :

Կում թէ, զշխակ գրածն՝ ծուռ խմացայք ով
հրէայք . զի ՚Քրիստոս չասաց թէ, ես ոչ եմ բարի .
այլ թէ՞ եթէ ինձ բարի կասես, պարտիս և աս-
տուած ասել : Կնքէս մէկ մարդ մի դժագաւորն
տեսնէ, և զիս իշխան կոչէ, թագաւորն դառնաց և
ասէ թէ, իշխան անունն միայն թագաւորին կը վա-
յելէ . ուրեմն իշխան կոչելուդ տեղը, թագաւոր
պէտք էիր ասել ինձ որ իշխանութիւնն ալ մէջն է :
Վրդ՝ ՚Քրիստոս չէ թէ զբարի անունն չընդունեց . այլ
զայն անունն աստուծոյ մինակ վայելուչ ասաց . զի բնու-
թեամբ բարի միայն աստուած է : Որով կամէր ասել,
թէ բարի կոչելուդ դոհ եմ, բայց պարտիս գիտնալ՝
թէ բարի անունն աստուծոյ մինակ յասուկ է, ուրեմն
վասն էր ասես զիս բարի առանց աստուած ասելոց .
որ եթէ բարի ասես, հաւատա և զիս գոլ աստուած :
Օրինակի համար՝ մէկ մի կրակին ասէր թէ, ով կրակ,
կարի չերմէս. և կրակին ասէր թէ, կարի չերմն ոչ այլ ինչ
է, եթէ ոչ հուր . ուրեմն և հուր պիտի ասէիր զիս :
՚Այնպէս եթէ արեւուն ասէր որ, ով գու գերազայ-

ծառ լուսաւոր . և նաև ասէր , թէ գերապայծառ լուսաւորն՝ արեգակն է . ուրեմն արեգակն պիտի ասէիր զիս , որ միայն գերապայծառ լուսաւոր եմ :

Դայց թէ Քրիստոս զայս բարի անունու յիր վերաց ասաց՝ յայսնի է . զի Քրիստոս գաւառապետ ևս կառւի . և յորժամ զմշակաց վարձն տուաւ , և առաջ նոց մէկն արանջաց վասն մէկ դահեկանին , ասաց նոյն գաւառապետն թէ՝ « Ենիկեր չի զրկեմ զքեզո , և այլն . այլ եթէ ակն քո չար է՝ զի ես առատ եմ : » Այս առատ բառս ոչ այլ ինչ կը նշանակէ , եթէ ոչ բարի . զի բարւոյն է առատօրէն պարգեղլ զիւր բարին . որպէս որ արևն առատ է՝ ՚ի առևն զայս իւր . և վասն այնորիկ բարւոյն՝ առատօնց պատկեր ևս կառւուի : » Հւ առ Լատինն՝ փոխանակ առատ բարին , զրեալ է բարի . իւր զի եթէ ակն քո չար է , զի ես բարի եմ . Մատ . Ի . 15 : Այսպէս և որ առ մեզ , Յօհ . Փ . 11 , զրեալ է՝ « Հւ եմ հովիւն քաջո , առ Լատինն զրեալ է՝ Քաղաք պիտուս , այսմիքն հովիւ բարի : » Հւ յերգու Ըարտկանին ասի վասն Քրիստոսի , « Հովիւ բարի խնդրեա զիս մոլորեալսու : » Հւ յերգոս պահոց ասի , « Որ մոլորեցոյ ՚ի հօտէ քումմէ հովիւ բարիս : »

ՃԱ . Թէ առեն , պատանի մեծատունն որ եհարց Քրիստոսի , « Օ ինչ բարի գործեցից և այլն . Քրիստոս յաւել ՚ի վերաց պատուիրանի սիրելոյն զհացր և զմացր և ասաց , « Հւ զրնիկեր քո իրքւ զանձն քոս . որ ոչ գոյր ՚ի մէջ պատուիրանին : »

Կոեմ թէ , թէպէտ ՚ի մէջ տասն պատուիրանաց ոչ գոյր , բայց կայր յօրէնսն Առվեսի . ՂԵՎ . ԺԹ . 18 . ուրանօր ասի , « Հւ մի խնդրեցոյէ վրէժ ձեռն քոս : Հւ ընդ որդւոց մողովրդեան քայ՝ ոիսս մի ունիցիս . և սիրեցոց զրնիկեր քո իրքւ զանձն քո . զի ես եմ աւերոս :

ՃԲ . Թէ առեն , Քրիստոս՝ Մատ . Ի . 23 . ասաց Որդւոյն որոտման , թէ « Աստուցանել յաջմէ իմմէ և յահեկէ ոչ է իմ տալ , այլ որոց տուեալ է՝ ՚ի հօրէ իմմէս : Ուրեմն չկարէր տալ զարգեն . որ ՚ի յըմ պումն բաժակին չարչարանաց հրաւիրէր :

Այս մ թէ՝ ՚Քրիստոս զամենայն ինչ զօր և կը գործէր, ինքն էր գործողն. բայց զշայրն աստուած պատուելոց համար՝ առ նա կը վերաբերէր. իբրև առ ազրիւրն ամենայն կարողութեան, յորմէ և ինքն ունէր զնոյն կարողութիւն։ Օրինակի համար առեմ թէ, արեգական լոյսն առէր թէ՝ թէպէտ զաշխարհութէ, լոյս գործիւրն արեգակին է. չէ թէ ինքն չէր լուսաւորովն, այլ զի յարեւէն ունելով զոյսն և անքաժանելի ՚ի նմանէ, անոր համար արեգակական ասցր զլուսաւորելն։

Վայպէս և ՚Քրիստոս հօր աստուծոյ ձառագոյթ և լոյս գործվ. զինչ և առնէր և գործէր՝ առ հայրն կը վերաբերէր։ Որպէս և վասն վարդապէտութեան իւրայ կ'ասէր թէ՝ «Ի՞անն զօր ևս խօսեցաց՝ ոչ է իմ, այլ հօրն որ առաքեացն զիս»։ Եւ թէ՝ «Ես ես ինձ զպատուէր զինչ ասացից և զինչ խօսեցաց»։ Նմանապէս և նստուցանելն ՚ի յաջմէ և յահեկէ իւրմէ, էր մի հաւասար գործ ընդ հօր. բայց վասն պատուց՝ առ հայրն վերաբերէր։ Վայպէս Յովաբ՝ զօրապէտն ՚Իսւթի թագաւորին, Ուարաթ քաղաքն պաշարեալ էր, և մօտ էր առնուլ զնա. լուր ուղարկեց ՚Իսւթի մարդարէին թէ շուտամի հասիր, և գու առ զքաղաքն յաղթութեամբ՝ որ անսունն քեզ լինի և ոչ ինձ. Բ. Թագ. մբ. 27։

Վայպէս և որդին աստուծոյ՝ որովհետեւ հօր աստուծոյ մի միայն կարողութիւն և ներդործութիւն ունէր, որպէս թէ բազուկն և ձեռքն և մատունիքն՝ միակ զօրութեամբ. քարշէին զպարան մի, նորա համար և զիւր գործն՝ առ հայր կը վերաբերէր։ Որպէս և երբեմն զգործն հօր՝ առ ինքն կը վերաբերէր. ըստ այնմթէ, «Օ ի ոչ եթէ հայր դատէ զօր. այլ զամենայն դատաստան՝ ետ որդւոյ իւրում. զի ամենեքեան պատուեացեն զորդին, որպէս պատուեն զշայր»։ Եւ թէ՝ «Որպէս հայր յարուցանն զմեռեալս և կենդանի առնէ, նոյնպէս և որդի զորս կամի՝ կենդանի առնէ»։ Ուրեմն որպէս հայր նստուցանէ յաջմէ և յահեկէ,

Նմանապէս և որդի միով զօրութեամբ և կասօք ըստ հոգւոյն սրբաց՝ նատուցանեւ . վասն զի ոչ է իմ տալ ասելն է , իբր թէ ես չունիմ զայլ զօրութիւն ՚ի հօրէ աստուծոյ որիշ և տարրեր . այլ յորժամ որ նա տայ , և ես ընդ նմա կու տամ : Օի ՚ի տալն բաղկին , կու տայ և ձեռքն . և ՚ի տալն բանին , յայտնի է որ նախ կու տայ միտքն : “ Եւ զոր հայր առնեւ , զնոյն և որդի նմին նման գործէ ո : Իբր թէ զոր ինչ հուրն առնեւ , և չերմութիւնն հրցոն նմանապէս առնեւ :

ՃԳ . թէ ասեն , Վատթէոս Է . 30 . Երկու կոյր կ'ասէ նստէին ՚ի ճանապարհին Երկբովի . և Վարկոս . Ժ . 46 . որդի Տիմէի Ռարտիմէոս կոյր նստէր կ'ասէ յանցս ճանապարհին . իսկ ՚ու կաս . ԺԸ . 35 . մէկ կոյր կ'ասէ . որ ներհանկ է միւս աւետարանչացն :

Առմթթէ Երկու գժուարութեան որն որ զօրաւոր է , զայն լուծելու է : Մրգ՝ Վատթէոս Երկու կոյր կ'ասէ և զանուանիքն չի յիշեր . այլ Վարկոս յայտնի կ'ընէ՝ թէ նոքա հայր և որդի էին . հօր անունն Տիմէոս , և որդւոյն Ռարտիմէոս . իբր՝ որդի Տիմէոսի : Իսկ ՚ու կաս որ մէկ կ'ասէ , զհայրն միայն կը յիշէ , և զորդին իբրեւ զմասն հօրն՝ զանց կ'առնեւ . քանզի սովորութիւնն է սրբոյն ՚ու կասու՝ շատ բան զօրութեամբ իմացընել ըստ կերպի փիլիսոփացից :

Օոր օրինակ . յորժամ կը սպասմէ զէիստուսի գնալն ՚ի տաճարն յամեն տարւոջ , զծնուղաց գնալն կ'ասէ , և զէիստոսի գնալն՝ զօրութեամբ և հետ նոցա կ'ի մացընէ . Ղաւ . Բ . 41 . ուր կ'ասէ թէ՝ “ Եւ Երթային ծնողըն նորա ամի յամի Ելքուսազէմ ՚ի տօնի զատկին : Եւ չսաեր թէ՝ և Յիսուս ընդ նոսա : Ո ասն զի յայտնի է՝ մանաւանդ որ անոր համար կ'երթային : Վայգէս զՏիմէոս կուրին անունն բաւական համարելով , զօրդւոյ անունն զանց է առեր . զի համբաւաւոր կոյր էր Տիմէոս , և գիտէր որ թէ զնայիշէր , և որդի նորա հետն կ'իմացուեր . անոր համար սպարապ է թողեր :

ՃԳ . թէ ասեն , Վատթէոս ԻԱ . 2 . Եշ և յաւա նաև յիշէ . և Վարկոս . ԺԸ . 2 . և ՚ու կաս . ԺԹ . 29 ,

միայն յաւանակ ասեն . և Յավշաննէս . ձԲ . 14 , էշ մի գտեալ և հեծեալ կ'ասէ . այլ երկու աւետարանիշքն համաձայն յաւանակ ասեն , այսինքն՝ Մարկոս և 'Վու կաս . իսկ Մատթէոս՝ էշ և յաւանակ . և Յավշաննէս՝ միայնակ՝ էշ ասէ , որ ներհակ են միմեանց :

Առեմ թէ , այս չորս աւետարանիշքս մինչ վիպայութիւն առնուն ՚ի Օտքարիայէ . որ զմագաւորն եկեալ , ՚ի վերայ իշոյ և յաւանակի նորայ նստեալ ասէ : Առըքն Մատթէոս ըստ բաւականին առնու զէշն և զյաւանակն : Եւ Մարկոս և 'Վու կաս՝ զյաւանակն միայն . որ զհանգամանս իշոյն թողուն , և լցուցանեն ՚ի Մատթէոսէ և ՚ի Օտքարիայէ : Եւ Յավշաննէս մինչ ետես ըդ յաւանակն յիշեալ յերկուց աւետարանչայ՝ ինքն ոչ կրինաբանեաց , այլ զասածն Օտքարիայի վիպայութիւն բերելով , և զյաւանակն կը յիշէ . և մարգարետաթեամբն Օտքարիայի զիւր պակասութիւնն լցուցանէ : Իսց թէ հարցանեա՛ թէ ՚Քրիստոս առաջ յէշն նըստաւ թէ յաւանակն :

Առեմ թէ՝ ըստ վիպայութեանն Յավշաննու յառաջ յէշն նստաւ մինչև . ՚ի մօտենալն յլրուսաղէմ և ՚ի տաճարն . և յորժամ յլրուսաղէմ և ՚ի տաճարն մօտաւ՝ պախնքն ՚ի դրսի դուռն յլրուսաղէմի յարեւելից , յիշոյն իջեալ յաւանակն նստաւ . և այս չէր առանց խորհրդաց : Օի էշն կը նշանակէր զազդն հրէից՝ որ սովորած էին բեռնակրութեան օրինաց , բայց օրինօք չերացին մօտանել յլրուսաղէմ և ՚ի տաճարն երկնից . և կամ յլրուսաղէմ ՚ի տեսութիւն խաղաղութեան : Իսկ յաւանակն կը նշանակէր զանվարժ ազդն հեթանոսաց , յորոյ վերայ հանգեւու տերն , և տարսու մինչեւ յարբայութեան տաճարն երկնից կամ յլրուսաղէմ : Եւ վասն այնորիկ յետինքն , այսինքն ազդն հեթանոսաց՝ եղեն առաջնորդ , և մէկ ժամ բանելով յացգի եկեղեցւոյն , առին մէկ մէկ դահնեկան . Մատ . 1 . 9 , որ կը ցուցանէ զիւրքն արքայութեան , և զվարձն աշխատանաց առարինութեան :

Ճէ . թէ ասեն , ՚Քրիստոս չունէր էշ և յաւանակ ,

այլ միւս հետիւսոս կը քալէր, ապա վասն էր ասաց՝
թէ և չորժամ լուծանէք զէշն և զյաւանակն, և եթէ
որ հարցանէ, վասն էր լուծանէք, ասասնիք թէ՝
աւատն իւրեանց պիտոյ ենո՞ւ. Մասք. ԽԱ. 3:

Վոեմ թէ, Քրիստոս որովհետեւ աստուած էր,
Երկինք և Երկիր իւրն էին, որպէս կ'ասէ Դաւիթ.
թէ և Տեսան է Երկիր լիմով, աշխարհ և ամե-
նայն բնակիչք նորառ: Այլ մարդիկ աւանդապահ են.
յորժամ որ աւանդի տէրն ուղիւ, այնու հետեւ պահո-
ղին պէտք չի մնար, շուտով յանձնել հարկ է. ինչ-
պէս որ հրեայք Եգիպտասի մէջ, խարկանօք կողսու-
աեցին զակի և զարծալթ Եգիպտացւոց, և կողսու-
աիչ քսուեցան, վասն զի տիրոջը հրամանաւն արարին:

Այսպէս և Քրիստոս որդի աստուածոց մինելով, ա-
մենայն հայրենական բարեաց նորա տէրն էր՝ զի կ'ըսէ
Դաւիթ թէ և Ժառանգութիւն առն որդիիր ենո՞ւ.
արդ Քրիստոս ալ իւր սաացուածոց վրայ իշխանու-
թիւն ունէր, և իւր սաացուածքը ուղելու տաեն,
չկարաց մէկ մարդ մի գէմ դնել, զի տեսան որ աւանդի
տէրն էր ուղողը՝ լուռ կացին:

Ճ.Զ. թէ ասեն, Քրիստոս ՚ի լեռնէն Շիթենեաց
՚ի գտնանան ՚ի քաղաքն, զանգառուղ թզենին անիծեց,
Մասք. ԽԱ. 18. և Մար. ԺԱ. 13. ասէ՝ թէ ոչ էր ժամա-
նակ թզց, ուրեմն ՚ի զուր տեղն անիծեց՝ որովհետեւ
ժամանակն չէր:

Վոեմ թէ՝ բանն ոչ էր ՚ի ժամանակն և յոչ ժամա-
նակն, այլ յանսպաղութիւնն. որ նշանակիր այն թզե-
նին զիեղծաւորման, որը ունին զակը բարեգործու-
թեան, և ոչ զարտուղն. որպէս և բուեալ սպիտակ
գերեզմանիցն, ունին զամկերս մեռելոց՝ և ոչ զիեն-
դանիս ՚ի մէջ իւրեանց: Այլ թէ ասէս՝ ապա վասն
էր անիծեց զմզենին՝ որովհետեւ չէր ժամանակ թզց:

Վոեմ թէ, Երկիւղ ձգելոց համար ՚ի սիրաս ան-
պատրաստ և կեղծաւոր մարդոց. զի թէ յանդէոլ
ժամանակի պատուղ չի տուող թզենին կ'անիծուի, ապա
որչափ՝ որ պատրաստ ժամանակ ունենայ իր ձեռքը, և

զինքը ծուլութեան տայ , և շաշխատի բարեգործութեան : Վ ասն զի ինչ և իցէ ժամանակ մը չի կրնար արդեւք ործութեան . զի ամենայն ժամանակ յարմար է ՚ի գործել զրաբին , միայն մեղք գործելց ժամանակ չէ սահմաներ աստուած : Վ յուպէս կը պատուիրէր սուրբն Պօղս Տիտասի աշակերտին , վասն բարողութեան աւետարանին՝ թէ աշակերտայ ժամու և աւրաժամու :

Ուրեմն ով ոք այն անպառուղ թղենւցն պէս պատճառակը ընէ՝ թէ ժամանակ չունիմ բարի գործելց և զանց առնէ , կ'անիծուի ՚ի ՚Քրիստոսէ . զի աստուած որ չար գործելց ժամանակ չէ սուեղծեր . նա զժամանակն բարեգործութեան կը գողանայ , և ժամանակ կ'անէ չար գործելց՝ և վասն բարեգործութեան կ'առէ թէ չունիմ ժամանակ :

Վ յլ այն թղենին անպառուղ կը նշանակէր և ըդհրեայն . որպէս և յացլում տեղւոջ ասաց ՚Քրիստոս առ այգեսպան պահապան հրեշտակն . թէ ՚Վ յլ երեք տարի է որ գամ խնդրել զպառուղ ՚ի թղենւցդ և ոչ գտանեմ , կորեա զդա , զիարդ զերկիրդ խափանէ ո :

Վ յապէս և այս թղենիս անպառուղ կը նշանակէր զհրեայըն , որ ՚ի ձանապարհս մավսիսական օրինաց տնկեցեալը էին , և ՚Քրիստոսի բացցելցն մերս փրկութեան , զպառուղ բարեգործութեան չէին տար , նորահամար անիծուեցան և չըրացան , զի անէծքն աստուծոյ սպառագէս կը ջնջէ զհիւթն շնորհաց , և այլ ոչ կարեն պաղաբերէլ : Օ որ օրինակ՝ ՚Կարձուցանես զերեսս քո ՚ի նոցանէ , պակասին և ՚ի հող գառնանո :

Եւ ՚Հասյի ծէ . 10. առէ . ՚Փոխանակ զի թողեր զատուած փրկիչքու և զուէր օգնականքու ոչ յիշեցեր . վասն այսորիկ տնկեցես զտունկ անհաւատ և զսերմն անհաւատ . յաւուր յորում տնկեցիս՝ վրիպեսցիս ՚Ասէ զոչ ժամանակն վասն բարեգործութեան ժամանակ առնել պիտոյ է , և կարողութիւն կենալոյն յետոյ զոչ պատուիրեալն ես , պատուիրանի պէս կատարել :

ծէ . թէ ասեն , ամեն հարցման պէտք է նախ սլատասխանը տալ , և յետոյ ուրիշ տարակում սելի բան հարցանել . այլ Վրիստոսի՝ որ հարցին քահանայաւ պէտքն է ծերբն , թէ Ալբովիշխանութեամբ առնես զայդ , և ով ետ քեզ զիշխանութիւնդ զայդ ։ Մաս . Իւ . 23 : Վրիստոս պատասխանի չլ տուած , ուրիշ դժուարին խնդիր մի մէջ բերաւ , և զնոցա հարցումը խափանեց , որ ընդդէմ է կատարեալ խմասնոց :

Ասեմ թէ Վրիստոս իրբե զատուած՝ ըմբռնեաց զինորագետ ՚ի խորագիտութեան խրեանց , զի քանի անդամ փորձեցին որ Վրիստոսի իշխանութիւնն յառ տուծոյ էր , որպէս երբեմն մինչ զանդամալցծ մի բժշկեց , “Օ արմացան ամենայն ժողովաւրդքն , և փառաւոր արարին զատուած զառուիչն այնպիսի կարողութեան մարդկան ։ Մաս . Թ . 8 : Եւ յայլուր ասացին թէ Ալ ոք կարէ զայդ նշանադ առնել զոր դուդ առնես՝ Եթէ ոչ աստուած իցէ ընդ նման . Յօհ . Գ . 2 : Եւ ՚ի ծնէ կոյրն որ մարմնով և հոգւով լուսաւորեցաւ . ասաց հոգւով կուրացեալ հրէիցն , “Թէ ոչ էր այրն այն յատուծոյ՝ ոչ կարէր առնել ինչ ։ Յօհ . Թ . 33 : Վրդ՝ Վրիստոսի բոլոր բանն և գործքն , կը յայտնէին զնորա աստուածութիւնն և իշխանութիւնն . Ուրեմն Բնչ հարկ ունել հարցանել , թէ Ալբովիշխանութեամբ առնես զայդ : Վասն զի ՚ի մէջ կապաշտից անդամ օրէնք կայր , որ ով ոք հարցանել թէ ովք է պաշտել զատուած և պատուել զծնողս , ըդնա կը դատապարաեին իրբե մոլորեալ :

Եւ Վրիստոսել ասեր է թէ , ով ոք որ հարցանէ թէ արեգակն ըցս է թէ խաւար , պէտք չէ այնպիսի յիմարին պատասխան տալ , այլ հարկ է անոր զաշքն լուսաւորել : Վայովէս և Վրիստոսի բոլոր բանքն և գործքն աստուածայինք էին . և յայտնի էր աստուածային իշխանութեան ունելին , և անուկ կը նել . այլ ի՞նչ հարկ էր հարցանել :

Օոք օրինակ՝ մէկ մարդ մի ՚ի հեռուած լուսաւոր բան մի տեսանե և չիմանայ . մօտ եղողայն պէտք է

Հարցանել թէ՝ արդեօք ի՞նչ է այն, բայց թէ մօտ երթայ և խմանաց թէ կրակ է, այլ ի՞նչ սկզբք է հարցանել թէ այս կրակ է մի, զի աչօք կը տեսանե, և ջերմութիւնը կ'զգայ:

Վասպէս թէ որ հրէսոցքն յիմար և ոխակալ չի նելին. Քրիստոսի բանն և դործքն կը վկայէին թէ աստուծոյ իշխանութեամբ, և ինքն աստուած գոյտվ կ'ուներ, և իւրեանց հարցածին պատասխանն ի մէջն էր. վասն զի զի՞նչ լինին, և որոյ իշխանութեամբ խօսելն և գործելն գիտէին, որ աստուծով էր և աստուածային: Կաև այն հարցման մէջն, պատրաստ էր նոցա հարցման պատասխանն. զի անոնք հարցին թէ՝ «Որովհ իշխանութեամբ առնես զայդ», և ավել քեզ զիշխանութիւնդ զայդ ո: Քրիստոս ասաց թէ, «Հարցից և ես ձեզ բան մի. առւք ինձ պատասխանի. մկրտչութիւնն Յովհաննու՝ յերկնից էր թէ ի մարդկանէ ո: Որ թէ ասեին յերկնից, Քրիստոս ասելոց էր թէ՝ ասզա նորա վկայութեանն (որ զիս գառն աստուծոյ և որդի աստուծոյ ասաց և բարձող մեղաց աշխարհի. և թէ աշու չեմ արժանի լուծանել զիորացս կօշխաց նորան, և թէ Յառաջ քան զիս էր ո: և թէ «Որ ի վերուստն զայ, ի վերոյ է քան զամենայն. և զոր ինչ ետես և զոր լուաւ՝ վկայէ ո) էր չի հաւատացիք: Ուրեմն յայտնի եղաւ՝ որ ես նորա վկայութեանն համեմատ որովհետեւ գառն աստուծոյ և որդի աստուծոյ եմ, յայտնի է որ յաստուծոյ ունիմ զիշխանութիւնս զայս՝ քարոզելոց, յանդիմանելոց և սրանչելիս զործելոց. ուրեմն յայտնի եղաւ թէ՝ որովհ իշխանութեամբ առնեմ զայս:

Հւ զայսպիսի առարկութիւնն, որ մէկէն ի մէկ գժուարին խնդրոց գժուարին պատասխան կը լինէր, ոչ որ կարէր առնել, թէ և նոյն իսկ Պատասխանը լինէր կամ Արիստուաէլ: Օի թէ մկրտութիւնն Յովհաննու՝ յերկնից էր և յատուկ հրամանաւն աստուծոյ, ուրեմն Յովհաննէս զայն մկրտուածն՝ գառն և որդի աստուծոյ ասելով, աստուած և որդի աստուծոյ գա-

ւանեց զնա . ուստի և Քրիստոս ՚ի վերուստ և ՚ի հօրեւաստուծոյ ունեցած կը լինի զիւր իշխանութիւնն :

Օայս ևս պէտք է իմանալ , թէ հրեայք գիտէին զհշմարտութիւնն , գիտէին և զմկրտութիւնն Յաղէհաննու յերկնից հրամանաւն աստուծոյ , բայց վասն չար նախանձու իւրեանց ստեցին թէ չեմք գիտէր : Եւ զայս Քրիստոս մէկ ուրիշ առակով յայտնի ըրտ , թէ գիտէին զնա և գիտութեամբ սպանին : Խնչպէս Վատթէռու . Աւ . 33 համարն . տանուտէրն առ մշակներն ծառայս ուղարկեց՝ առնուլ ՚ի պաղպաց այդւոյն , և նոքա զանազան պատիմներով զնոսա սպանին . յետոյ յվեց զիւր որդին . չար մշակըն՝ որ աեսին զորդին , ասացին թէ՝ «Աս է յառանդն , եկայք սպանցուք և սպանին :

Վրդ՝ գիտէին հրեայքն գՔրիստոս որդի ասառուծոյ , և աստուծոյ իշխանութեան տէր լինել , բայց առ նախանձու կուրացան և ասացին թէ՝ չեմք գիտէր . այսինքն զմկրտութիւնն Յաղէհաննու՝ թէ յերկնից և թէ ՚ի մարդկանէ . ոչ գիտեմք : Օի թէ յերկնից ասէին , հարկ էր հաւատալ նորա վկայութեանն , և գՔրիստոս՝ որդի աստուծոյ հաւատալ և աստուծոյ իշխանութեան տէր լինիլ զնա : Բայց որպէս ասէ իմաստունն՝ «Օայս խորհեցան և խարեցան , զի կուրացոց զնոսա չարութիւնն իւրեանց » . Խմաֆ . Բ . 21 :

Վ. Ն. Եթէ ասէ ոք , թէ Պօղոս ինչու համար ասաց՝ «Օոք ոչ ոք յիշխանաց աշխարհիս այսորիկ ծանեաւ . զի թէ էր ծանուցեալ , ոչ արդեօք զակըն փառաց ՚ի խաչ հանեինու . Ա . Կրն . Բ . 8 :

Վոեմ թէ՝ իշխան աշխարհիս կուշէ զդեսն , որոց գըռւին էր Սադայէլն , զոր Քրիստոս իշխան աշխարհի կուշէ . Յօհ . ծԶ . 11 : թէպէտ սուրբն Յօհանն Ասկերերան՝ իշխանօք աշխարհի , խմանայ զՊիղատոս և զշերովդէս և զքահանայապէտն . «Օի ոչ գիտէին» ասէ և թէ այնպէս սպայծառանայ խաչն , և աշխարհիս փրրկութիւն լինի , և աստուծած ընդ մարդկան հաշաի , և քաղաքն նոցա անկանի , և զվերջին չարիսն ընդունիու :

Ուսց հրեայքն՝ զնա աստուած բարերար չի ճանաչեցին, անոր համար զնա ճանաչելոց են աստուած գաստուոր արդար ՚ի կատարածի աշխարհի :

Ասկայն թէպէտ բոլոր իշխանիքն ոչ ճանաչեցին ըզնա, բայց ճանաչեցին բազումք, որպէս Կաթմանայէլոր ասաց՝ “Ուարրի դռ ես որդի աստուածոյ, դռ ես թաղաւոր Խարայէլի ո. Յէկ. Ա. 49 : Նիկոդիմոս որ եկեալն էր առ նա ՚ի գիշերի զառաջննն, և ասաց առ Քրիստոս, “Ուարրի գիտեմք զի յաստուծոյ եկեալ ես վարդապետ ո. Յէկ. Գ. 2 : Եւ Յովանէփ Արեմաթացին, որ էր այր բարեպաշտ և արդար և աշակերտ հաւատացեալ : Եւ մողքն՝ Անքասն, Դասպար և Պազտաւար, որք յայտնութէեամբն աստուծոյ՝ ՚ի ծնննելին ծանեան զնա, և հաւատով եկին յերկրպագութիւնն նորա աստեղն առ աջնորդութէամբ :

Ճ. թէ ասեն, ‘Քրիստոս օրինակաւ հարսանեաց մի ցուցանե զկոչումն ՚ի ճաշակումն հաղորդութէան, և ՚ի հարսնարանին մէկ մի միայն գտաւ անզարդ . և Քրիստոս վասն մէկին՝ որէաք չէր ասել թէ՝ զի բազումք են կոչեցեալք և սակաւոք են ընտրեալք . այլ որէաք էր ասել, սակաւոք են կոչեցեալքն, և բազումք են ընտրեալքն . զի յայն կոչունքին մինակ մէկ մի դատապարտեցաւ . Մապ. Ի. 14 :

Վոեմ թէ՝ այն բազում կոչուածներովն և սակաւ ընտրուածներովն՝ ոչ է իմանալի վասն յայն կոչունան գանուողաց, այլ զի յառաջ շատք կոչուեցան և հրաժարեցան, որք էին հրեայք, և յետոյ յանցից ճանապարհաց, այսինքն՝ ՚ի մեղաց և ՚ի կրապաշտութենէ՝ կոչեցան հեթանոսք ՚ի հաւատոն և յեկեղեցին և ՚ի հարսանիս հաղորդութէան որդւոյ թագաւորին հօր աստուծոյ Յիսուսի Քրիստոսի : Որ թէպէտ հաւատովմովն յեկեղեցին, բայց բազումքն (որ այն մէկովն կ'իմացուին) չունելով զհանգերձ բարի գործոց այն կոչունքին արժանի, կապեալ ոտիւք և ձեռօք կը հանուին ՚ի խաւարն արտաքին : Կան այն առակին միոքն, շատին և քրին համար չէր, այլ վասն ընտրելոց և

դատապարտելոց, թէ արժանաւորքն կոչին յեկեղեցին, և արժանիք կը լինին մարմաց և արեանն ՚Վրիստոսի և յաւիտենական կենաց, և որք սոսկ հաւատով կը մտանեն յեկեղեցին և առանց բարի գործոց, կը մերժուին, և կապեալ ձեռօք և ոտիւք կը ձգուին ՚ի դժոխ :

Նայ թէ փրկեալքն շատ են՝ թէ դատապարտեալքն, ասայ ՚Վրիստոս՝ ՚Նազումք են կոչեցեալքն, և սակաւք են ընտրեալքնո. օրինակն էր ՚ի ջրհեղեղն՝ որ ուժն հոգի մինակ փրկեցան. և ՚ի Ազումայեցիսն՝ որ ՚Նուտ և երկու դստերքն զերծան, և ՚ի յարդն և ՚ի ցորեանն. զի յարդն շատ է և այրելի, և ցորեանն սակաւ և ՚ի շահեմարան արբայութեան ժողովելի, և յուռականն ձկնորսաց, որ թէպէտ բազմազան կենդանի կը մըռոնէ, բայց բարիքն մինակ կընտրուին :

Ճ.Թ. թան, ՚Վրիստոս պիտի գայր ՚ի հարկապահանջութենէ ազատել զիսրայէլ, բայց ինքն ասաց՝ սալ զհարկ կայսերն. Մաս. Իբ. 17: ՚Մեմթէ, ՚Վրիստոսի հոգ չէր ազատել ՚ի ժամանակաւոր հարկին և ՚ի որահանջքէն, այլ ՚ի յաւիտենական դատապարտութենէն. և զիւր պատկերն զհոգիս մեր՝ ազատելոց ՚ի մեղաց և յանհաւատութենէ. խակ ոյն պահանջքն և տուրքն հոգւոց վեստ չունեին: ՚Նայ հրեայք մէկ բան հարցին, և ՚Վրիստոս վասն էր երկու կերպ պատասխանի տուաւ, զի ասաց՝ ՚Արթայք տուք զկայսերն կայսեր և զաստուծոյն՝ աստուծոյ:

՚Մեմթէ հրեայք զպարաքն որ աստուծոյ օրինաց և պատուիրանաց էր՝ անփոյթ առնէին և չէին հոգար հաստուցանելոց. և վասն հարկի կայսերն հոգ կընեին: ՚Նոր համար ՚Վրիստոս ասաց թէ՝ զաստուծոց պատիւն և պաշտօնն՝ զտասանորդն և զողակեզմն և զհոգիս ձեր որ է պատկեր աստուծոյ, աստուծոյ տուէք. և զպատիւր զհարկն կայսեր՝ տուէք կայսերն. զի մի՛ ու մէք պարտական գտանիցիք, բայց զմիմեանս սիրելոց ըստ առաքելոյն :

՚Նայ հրեայք՝ որ կը կարծէին թէ ՚Ուսիայի գա-

լըստեամբն պիտի ազատուէին 'ի հարկապահանջուռ
թենէ կայսերն, չէին մոածեր թէ այն հարկապահ
հանջութիւնն՝ մեծ նշան եր գալստեան նորա, որ
ցուցանէր զպակասին իշխանութեան և գաւազանին
նոցա 'ի տանէն Յուդայի : Որպէս ասաց Յակոբ նա-
հապեան 'ի յօրհնութիւնն Յուդայի թէ՝ «Ո՞ի պակա-
սեսի իշխան 'ի Յուդայէ, և մի պետյերանաց նորա,
մինչև եկեսցէ այն, որոյ իւրն են հանգերձեալքն» :

Արդ՝ յայտ յանդիման նշան եր գալստեանն նորա՝
հարկիլն հրէից տէրութեանն Հռովմայեցւոց, որ
կայսեր պատիերագրամովը և տուեալ հարկովն կիմա-
ցուեր, ուրեմն պակասեալ եր իշխանութիւնն Յու-
դայեան աղդին : Օի Հերովդէս Անդիպատրոսի որդին
որ Հռովմայեցի եր՝ տիրեալ եր նոցա, համանաւ-
կայսերն (սակաւ ինչ յառաջ քան գծնունդն Քրիս-
տոսի) որ զմանկունան Աթղեհեմի կոտորեաց :

Եայց թէ ինչո՞ւ համար հրէայքն զայս խորամանկ
հարցումն արարին Քրիստոսի : Անոր համար որ յա-
ւուրս աշխարհագրին՝ մէկ Յուդա անուն գալիքացի
մը, և մէկ թէւդաս անուն տապատամբ մը ելան, սուտ
մէսիայ ձեւանալով. և ասացին թէ՝ պէտք չէ որ աս-
տուածապաշտ հրէայքն հարկատու լինին կապաշտից,
և շատ մարդիկ հետ իւրեանց մոլորեցուցին, որ յետոյ
'ի կայսերացն Հռովմայեցւոց փմացան և կորեան մա-
հուամբ : Ուստի չարամիտ հրէայքն՝ զայս խորաման-
կութիւնն յառաջ բերին և փորձելով հարցին, որ թէ
սուէր՝ ոչ է պարտ տալ հարկս կայսեր, նոյնժամայն
մասնէին զնա Հռովմայեցւոց, որպէս որ 'ի ժամա-
նակս խաչելութեան զրապարտեցին թէ՝ արդելու՝ 'ի
տարց հարկս կայսեր, որ Քրիստոս ընդ հակառակն
ըսեր եր թէ՝ «Տուք զկայսերն կայսերու :

Արդ՝ եթէ Վէսիայն պիտի գայց 'ի կայսերի հար-
կապահանջութենէն ազատէր, ինչո՞ւ համար ամբաս-
տանութիւն ըրին թէ՝ «Արգելու՝ 'ի տալոյ հարկս,
և այլն» . ուրեմն Վէսիայի գալն չէր վասն բառնալոյ
Հարկապահանջութիւնն կայսեր 'ի պարանոցէն հրէից,

այլ վասն հոգեկան փրկութեան ՚ի մեղաց՝ ՚ի դժոխոց և ՚ի կռոց ազատութեան :

Կ. թէ առեն, վասն յարութեն մեռելոց՝ յլուսուածաշունչ գիրքն շատ վկայութիւն կայր. (առև Յամբայ, մթ. 13. և ժթ. 25. և Հասպեայ. հջ. 19. և հջ. 14. Եզեկիէլի. 1է. 1. 9. Դանիէլի. ժթ. 13. Յովիանու. բ. 11. Ասփոնիայ. գ. 8.) վասն եր Քրիստոս զգարդ վկայութիւնին թողեալ, և յլուց յերեք գլուխյն վեց համարէն անցայտ վկայութիւն երեք, թէ և Հաց աստուած ՚ի մորենւովն. ևս եմ աստուած Արքահամու, աստուած Իսահակայ և աստուած Յակովեայ ո. և չես աստուած մեռելոց այլ կենդանեաց :

Վրեմ թէ, որավշեաւ Քրիստոս Ապօւկեցւոց սպատափան տուաւ. որ եօթն այր առնող կնոջն համար ասացին թէ՝ ՚ի յարութեան օրն՝ որան ՚ի նոցանէ կին լինելոց է. իբր թէ ծազրելով զյարութիւնն մեռելոց. որոց Քրիստոս ասաց՝ թէ՝ ՚ի յարութեան կին առնուլ չկայ. զի հրեշտակաց պէս են: Շայց որով հետեւ Ապօւկեցիքն ՚ի Վալսէսի հինդ գրքէն զամ՝ գիրք չէին ընդունիր. և ՚ի Վալսէսի գրոց մէջն յայտնի վկայութիւն չկայր վասն յարութեան մեռելոց, անոր համար Քրիստոս ՚ի նոցա ընդունած գրոցն վկայութիւն բերաւ վասն յարութեան մեռելոց զայն բանն: Ոյ թէ յարութիւն մեռելոց որ չկայր, Արքահամու՝ Իսահակայ և Յակովեայ հոգիքն՝ ոչնչացած պիտի լինէին. ուստի Ծննդուած և ոչնչացած բաներու համար՝ մարդ անդամ չի կարեք տէր ասուիլ, ուր մնաց թէ աստուած :

Արդ՝ նորա առ աստուած կենդանիք էին հոգւալ, որ յարութիւն պիտի առնէին, և ապա թէ Արքահամ, Իսահակ և Յակովը պիտի կոչուէին. վասն զի սուկ հոգւայն՝ մարդ չի ասուիր, նմանապէս և ոչ լոկ մարմնոյն: Աւքեմն առաջի նախաստեսութեանն աստուած՝ անոնք իբրեւ թէ յարուցեալք և կենդանիք էին. անոր համար ասաց յետոյ՝ և Ոչ է աստուած մեռելոց, այլ կենդանեաց: Եւ ոչ մեռեալքն կարեն զնա օրհ-

նել, որպէս առեր Եղեկիա թագաւորն, այլ կենդաւ նիշն կարեն օրհնել:

Արդ՝ թէ հոգին Արբահամու, Իսահակայ և Յակովայ կենդանիք են, և առաջի աստուծոյ նախասեւ ու թեանն իրքեւ թէ և մարմնավյարուցեալք, ուրեմն գեղեցիկ վկայութիւն էր այն բանն վասն հասարակաց յարութեան: Եւ դարձեալ մեկ իր մը կամ էակ մը առ աստուծած՝ այլ առաւել գոյութիւն, կայութիւն և եռթիւն ունի, բան թէ նիշն առ նիշն, ուստի և առաքեալն ըստ թէ՝ Այսիւ կեամք, շարժիմք և եմք ո. Գործ, Ժէ, 28: Այլ որպէս որ կեանիք և շարժող մարմնոյն հոգին է, այսպէս և արարչական պատճառ, կեանիք և շարժող հոգւոյն պատճառար՝ աստուծած է. «Օի հոգիք արդարոց ՚ի ձեռին աստուծոյ են, ոչ մերձեսցի առ նոսա մահ ո առ Սոզովմն».

Խմանք, Գ, 4:

Արեմն՝ Արբահամու, Իսահակայ և Յակովայ հոգին առ աստուծած կենդանիք գոյով, և ՚ի ժամանակի իւրեանց յարութեանն առ մարմնու իւրեանց միաւորելիք. այլ ամենայն ժամանակ՝ առաջի աստուծոյ պատճառտ են. և առաջին կամ վերջին՝ չկայ առաջի նորա: Արդ՝ որպէս թէ աննիք կենդանիք էին, ասոց աստուծած՝ Ես եմ աստուծ Արբահամու, Իսահակայ և Յակովայ ո: Պան զի ննչպէս ասոցի ՚ի վերն, սոսկ հոգւոյն և լոկ մարմնոյն՝ մարդ և անհատ անուամք Արբահամ՝ Իսահակ և Յակովը շասուիր: Եաւ զի աստուծած՝ կենդանեաց աստուծած կասուի, և ոչ հոգւով մեռելոց, որպէս և թագաւորն կենդանի մարդոց թագաւոր է, և ոչ ՚ի վերոց մեռելոցն և ՚ի գերեզման իջելոց. զի ծազր առնել է՝ վթագաւորն կուել մեռելոց թագաւոր, այսպէս և զաստուծած՝ հոգւով և մեզօք մեռելոց:

ԿԱ. Թէ ասեն, որովհետեւ ՚Իրիսասո ՚ի յադեն՝ Դաւթի էր, ննչու համար երբ որ հարցուց թէ՝ ՚Իրիսասո ՚որ որդի է, և հրէայք որ ասացին թէ՝ ՚Դաւթի. նիշն ընդունեց զանոնց ասածն, այլ ասոց

թէ՝ «Դաւիթ զնա տէր կոչէ . զիա՞րդ որդի նորա իցէ» :
Վրդ եթէ որդի «Դաւթի չէ , ուրեմն և ոչ է ԱՇուայն»:
«Սեմթէ , հրեայք միայն ՚ի մարմնոյ կողմանէ զնա
ասային որդի «Դաւթի , ինչպէս էր և Սոլովյոն . բայց
Քրիստոս էր և այլ ինչ , այսինքն որդի աստուծոյ :
Վրդ Քրիստոս ՚ի մարմնոյ կողմանէ՝ որդի էր «Դաւթի ,
և յաստուծութեան կողմանէ՝ տէր և աստուած էր
Դաւթի : Եւ զայն՝ աստուած ՚ի յաւխոենից տպաւու
րեց ՚ի Աղամ՝ որ ՚ի հող մօրէ արար զմարմինն , և
փշմամբ ստեղծեց զօդին , և յերկուց միաւորութեա-
նէն արար անհատ անձն մի . և ասաց վասն այն միա-
ւորեցեալ անհատին թէ՝ «Ահա Աղամ եզե իրրե զմի
՚ի մէնջո . այսինքն ոչ իրրե զմեզ . զի երեք անձինքն
ոչ եին մարմնանալոց , այլ միայն որդին աստուծոյ :
անոր համար ասաց , «Դրին զմի ՚ի մէնջո : Այլ Աղամ՝
յարարեալ հողյն և ՚ի ստեղծեալ հոգւոյն յայլեայլ
բնութենէ եզե մի անձն . թէպէտ ՚ի մասանից ստեղ-
ծեցելոց : Այլ անմարմին հոգին Աղամայ՝ ունէր ըդ-
հմանութիւն աստուածութեանն Քրիստոսի , և հո-
ղաշէն մարմինն զնմանութիւն (առեցեալ ՚ի կուսէն)՝
մարմնոյն Քրիստոսի . զի որպէս Աղամայ մարմինն ՚ի
կյա հողյ առնուաւ , նմանապէս և Քրիստոսի մար-
մինն ՚ի կյա մօրէ :

Վրդ՝ «Քրիստոս ՚ի կողմանէ մարմնոյն՝ էր որդի
Դաւթի , և ՚ի կողմանէ աստուածութեանն՝ տէր և
աստուած էր «Դաւթի . թէպէտ վասն միոյ անձնաւու-
րութեանն՝ համանգամայն էր որդի աստուծոյ , և որդի
Ստուածածին կուսին : Ուրեմն՝ Քրիստոս ոչ ուրա-
ցաւ զորդի «Դաւթի մնին . այլ կամէր ասել թէ , ձեր
վկայութեանն կը հաւասարմ . զի եմ յազգէն «Դաւթի .
բայց ըստ վկայութեանն «Դաւթի , եմ և տէր նորա .
հաւասար ընդ հօր : Ա ասն զի նստիլն ընդ աջմէ աս-
տուծոյ , ոչ այլ ինչ է , եթէ ոչ ասել ընդ նստողին՝
համահաւասար . զի ընդ աջմէ թագաւորին ով կարէ
նստիլ , եթէ ոչ հաւասարակիցն նորին :

ԿԲ . թէ ասեն , «Քրիստոս ասաց , Մատ . ԻԳ . 1 .

« Յաթոռն Վալսէսի նատան դպիցն և փարիսեցիցն» :
 Այլ Վալսէս՝ կամ աթոռ չունէր, և կամ թէ քահաւ
 նայապեսն կը նատէր, ուրեմն սիսալ է գրեալն : Կում
 թէ, Վալսէսի աթոռովն՝ ոչ է պարտ իմանալ զիսյ-
 տաշէն աթոռն . այլ զվարդապետութեան իշխանու-
 թիւնն : Կողա թէ ոչ պէտք էր ասել յաթոռն Վհա-
 րօնի (ուր պէտք էր նսաիլ քահանայապետին) նատան
 դպիցն և փարիսեցիցն : Կայց թէ աթոռով վարդա-
 պետական իշխանութիւնն պիտի իմացուի, յայտնի է
 ՚ի ՚Քրիստոսի բանէն, որ յետոյ ասաց թէ՝ «Օսր
 ինչ ասիցեն ձեզ՝ արարէք և պահեցէք . բայց ըստ
 գործոց նոցա մի առնէք . զի ասեն և ոչ առնեն» :
 Որ այս բանիւս՝ ՚Քրիստոս ցոյց ետ, թէ բանն նոցա
 ուկի էր, բայց իրենք (որ բանին խօսողքն էին) պղինձ
 էին . կամ թէ շան արկի մէջն՝ մեզը ունեին լցեալ :
 Կդ . թէ ասեն, ՚Քրիստոս՝ Մատ . Եդ . 8, ասաց
 թէ՝ « Վի զաք կոչէք վարդապետ . զի մի է ձեր ու-
 սուցիչ » : Եւ յետոյ՝ Մատ . Եդ . 19, ասաց թէ՝ « Աշ-
 կերտեցէք զամենայն հեթանոս . ուսուցէք նոցա պա-
 հել զամենայն զոր ինչ սրատուիրեցի ձեզ » . (որ է գործ
 վարդապետի) : Ուրեմն ՚Քրիստոս ներհակ խօսեցաւ
 իւրեան :

Կում թէ, ՚Քրիստոս էր երկնաւոր վարդապետ՝ և
 արեգական պէս զլոյն յինքենէ ունող . իսկ աշա-
 կերտքն ՚Քրիստոսին էին փոխանորդք և երկրաւոր
 վարդապետք, և լուսոյ նման զլոյն վարդապետու-
 թեան՝ ՚ի ՚Քրիստոսէ առողջ . անոր համար ասաց թէ՝
 « Ուսուցէք նոցա զոր ինչ սրատուիրեցի ձեզ » : Եւ
 ոչ ասաց թէ՝ ուսուցէք զինչ և կամիք :

Ա ասն զի ինքն ըստ որում երկնաւոր վարդապետ
 էր, անօրինաբար ՚ի հօրէ առեալ էր զվարդապետու-
 թիւնն . ըստ այնմ, « Ես ետ ինձ զպատուէք զինչ
 ասացից և զինչ խօսեցայց » : Եւ թէ՝ « Օսր եսն խօ-
 սիմ, որպէս ասաց ինձ հոյրն՝ այնպէս խօսիմ » . Յօհ .
 ծբ . 50 : Եւ կամ թէ ոչ մնօրինաբար, այլ որպէս որ
 գեռութիւն ասոսուածութեանն ՚ի հօրէ ունէք, նմա-

Նապէս և զիմաստութիւնն ։ Իսկ առաքեալքն՝ յայն
ինքնալցու արեգակնեն առին զլցու որպէս զլուսին .
վասն որոյ բատ չափու իւրեանց՝ լուսաւորք և վար-
դապետք կոչեցան . իբրև թէ աւանդապահք և վո-
խանորդք նորա վարդապետութեանն :

Իսկ թէ ասեն , փոխանորդ եղողք՝ բուն զի կոչուիր :
Առեմ թէ , ուրեմն և Ոտվակսի վրայ պէտք չէր որ
աստուած անունն զրուեր , իբր թէ փոխանորդ առ-
տուծոյ . բայց Ոտվակս որ աստուծոյ կողմանէ փոխա-
նորդ և իշխան կացուցաւ ՚ի վերայ Փարաւօնի , կո-
չեցաւ աստուած Փարաւօնի . Ելջ . է . 1 . տես որ
փոխանորդն՝ բունին անունն կը ժառանդէ : Կամ թէ՝
մի կոչեցիք ասէ ուսուցիչք միայն բանիւ , այլ և գոր-
ծով . ՚Քանիզի այնպէս ուսուցանէին գովիզքն և փարի-
սեցիքն , այսինքն առանց գործելց՝ զօր ուսուցանէին :
Այլ ՚Քրիստոս նախ առներ , և ապա ուսուցաներ . և
կամեր որ իւր աշակերտքն այլ գործով լինէին վար-
դապետք , և գործավ զանունն ժառանդէին :

Վասն զի և ՚Քրիստոս չասաց թէ՝ մի լինիք վար-
դապետք և ուսուցիչք , այլ թէ մի կոչեցիք . իբր զի
սոսկ անուամբ առանց գործոց մի ցանկայք կոչիլ վար-
դապետք և ուարբիք՝ այլ գործով հանդերձ , որ ՚ի
հրեից բարունեացն զատուած լինիք . զի նորա ասեն
և ոչ առնեն . ուրեմն միայն կոչմամբ են վարդապետք
և ուարբիք , և ոչ գործովք . արդ՝ գուք ով իմ աշա-
կերտք , մի լինիք անուամբ միայն ուսուցիչք՝ այլ
մանաւանդ և գործով :

Բայց զհաւասարութիւնն մի մոռանայք՝ զի և զ-
բարբ էք . և որքան որ ես երկրի վերայ եմ , երեւելու-
պէս ես եմ ձեր վարդապետն և ուսուցիչն . այլ յոր-
ժամ վերանամ ՚ի ձեւնջ յերկինս , դուք այլոց լինելոց
էք երեւելի վարդապետք . և հոգին սուրբ՝ ձեզ ան-
երեւոյթ վարդապետ և ուսուցիչ , ըստ այնմ թէ՝
՚Ուսուոցէ ձեզ զամենայն . և յիշեցուոցէ ձեզ զա-
մենայն զօր մնչ ասացի ձեզ . զի յիմմէ անոի առցէ ու-
նայինքն յիմ ասացեալ բանիցն . և կամ թէ ՚ի յիմ

բնութենական հօրէն առցէ և պատմեսցէ ձեզ։ Որով
կամեր ասէլ, թէ որքան յերկրի վերայ եմ. դուք
աշակերտք եք և ուսանողք. այլ յորժամ որ վերա-
նամ, հոգւոյն որբայ յանձնեմ զձեզ՝ ի յուսուցանել
աներեւութապէս. և դուք այլոց լինինիք վարդապետք
երեւելապէս, ըստ այնմ՝ Վնացէք այսուհետեւ աշա-
կերտեցէք զամենայն հեթանոսս ։ Ենոր համար Պօղոս
առաքեալն՝ զինքն վարդապետ հեթանոսաց կոչեր յատ-
կապէս։

Կդ. թէ ասեն, Քրիստոս զերկար աղօթքն խո-
տեց. որ ասաց դպրաց և փարիսեցւոց, թէ «Պատ-
ճառանօր երկարէք զաղօթս. զի աւելի դատաստան
ընդունիցիք»։ Մատ. Վկ. 14. Ա. Ա. Քրիստոնեայք երկար
ունին զաղօթս. ուրեմն պիտի շատ դատապարտուին։

Ամեմ թէ, սիսալ խմացեք են. վասն զի ով որ պա-
րապ տեղը անօդուուտ խնդրուածք ընէ յաստուծոյ, և
կամ խարէ զաղքատն թէ՝ քեզի համար աղօթք պիտի
անեմ՝ խնձ դրամիկ տուր, աներկրայ կը դատապար-
տուի։ Դայց ինչպէս որ պարապ տեղն՝ քիչ աղօթքն
շատ կ'ասուի, նմանապէս ի շահաւետ աւեղն՝ շատ
աղօթքն ալ՝ քիչ կ'ասուի։ Քանզի շատ այն է, որ
տաղտկապի կերպով լինի։ Իսկ քրիստոնէից աղօթքն՝
աստուծոյ համեմի և ընդունելի խնդրուածք են. ու-
րեմն ոչ են երկար, այլ են օրհնութիւնք աստուծոյ։

Եւ վասն այս օրհնութեանս կ'ասէք Դաւիթ մար-
գարէն թէ՝ «Օրհնեցից զուեր յամենայն ժամ. յամեն-
այն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմու։ Նմանա-
պէս և սերովեքքն ի տուե և ի գիշերի անդադար
կ'օրհնեն զաստուած, և ոչ ասին երկարաբանք։ Աաե-
զի նման հեթանոսաց զշատախօսութիւնն արդիլեց
Քրիստոս, և ոչ թէ նման աստուածապաշտից վերկար
աղօթքելն. զի հեթանոսք՝ որպէս Դահաղու մարդա-
րէքն մինչ ցերեկց հաշէին, թէ լուր մեզ Դահաղ.
կամ խնդրէին ի կոոց ստացուած, զաւակ և այլ ինչ
մարմնաւոր. իսկ դուք ասաց, մի խնդրէք զայն որ
ինքնիրեն կու գայ. այլ աղօթեցէք, և զօդուան ձեր,

և զատուծոց վայելուն խնդրեցէք որ ասայ որ այս չէ
երկար աղօթք՝ ըստ որում օգտակար է :

ԿԵ. թէ առեն, 'Քրիստոս զսեղանն մէծ և սուրբ
ասաց՝ քան զպատարագն որ 'ի վերայ սեղանոյն ու-
րեմն և պատարագն մարմնոյ և արեան փոքր է քան
զձեր քարեղեն սեղաններն . Մատ. 19. 19:

Առեմ թէ, 'ի հնումն այս՝ սեղանն քան զպատա-
րագն մէծ էք և սուրբ . այլ 'ի նորումն ոչ այնպէս,
այլ պատարագն է որ սրբէ զսեղանն . զի սեղանն կը
լինի վասն զպատարագին . այլ 'ի հնումն զպատարագն
կը լինէք վասն սեղանոյն : Աւ զի տես որ որովհետեւ
հրեայքն զսեղան տաճարին չունին , չկարեն զոհել-
ինչպէս ասացին երեք մանկունքն . Այս գոյ ի ժամա-
նակի այսմիկ ողջակէզք և զոհք . և ոչ տեղի տալոյ
երախայրիս . Դան. 4. 38 :

Այլ թէ առանց սեղանի պատարագ չի լինիր , յե-
րաւի է . զի և սեղանն կը նշանակէ գՔրիստոս և բզ-
սուրբ խան . առանց որոց ոչ կատարի խորհուրդ-
խաչին որ է պատարագն : Այլ ոչ վասն այնորիկ սե-
ղանն մէծ կը լինի քան զպատարագն . որպէս և եր-
կամն է որ կը տակէ զռակին . բայց ոսկին պատուական
է քան զոպողն :

ԿԶ. թէ առեն, ասառած ասաց՝ թէ «Օ Երկինս և
զերկիր ես ընում» : Աւ 'Կաւիթ ասաց՝ թէ «Յամե-
նայն տեղիս է տէրութիւն նորա» : Աւ 'Քրիստոս
ասաց, Մատ. 19. 22. «Որ երգնու յերկինս՝ երդնու-
յաթռո՞ն աստուծոց . և յայն որ նատին 'ի վերայ նորա»:
Ուրեմն 'Քրիստոս՝ անպարագրելոյն տեղ սահմանեց :

Առեմ թէ, 'Քրիստոս զերկինքն ամեռու աստուծոց
ասելով, ոչ ասաց թէ յերկինս կը պարագրուի . զի և
Եսայի յետ ասելոյն թէ «Օ Երկինս և զերկիր ես
ընում» , նոյնն և ասաց բերանովն աստուծոց, թէ
«Երկինք աթռու իմ են և երկիրս՝ պատուանդան ոսից
իմոց» : Այլ թէ յանպարագրութեան կողմանէ ասես,
ահա ոչ երկինք և ոչ երկիր կարեն զնա պարագրել և
ամփոփել : Ինչպէս ասաց Առզովմն , «Ահա երկինք՝ և

երկնից երկինք՝ զբեզ ոչ կարեն տանիլ. և զիարդ
տունն զոր շնորհի. Եւ ահա Դաւիթ առեր է թէ,
«Տէր ի տաճար սուրբ իւրում. առ յերկինս յաթու
իւրում»:

Այս թէ վասն էր երկինքն աթոռ աստուծոյ կա
սուի. Ասեմ թէ վասն բարձրութեանն, գեղցիւա-
թեանն, անսապականութեանն, զօրութեանն և ներ-
գործութեանն: Որովառաւելի իմացուին հրեշտակըն
յորս աստուած իրը ՚ի յաթոռոջ կը հանդչի քան թէ
յերկինքն: Ռոտ այնմ թէ, «Ելի քրովէս և թուեաւ,
ուացւ նա ՚ի թես հոգմոց ո: Եաւ աստուծոյ շնորհն
՚ի յերկինս առաւել կ'երկի. վասն այնորիկ երկինքն՝
աստուծոյ աթոռ կ'ասուի: Վանաւանդ թէ ՚ի քիսասս
ժողովրդոց մաօքն խօսեցաւ. որ կը կարծէին զաստուած
՚ի յերկինս բնակիլ և բազմիլ: Եւ ևս մարդացելցն
՚ի քիսասսի աստուծոյ մերոյ՝ յատկապէս աթոռ է եր-
կինքն:

Կէ. Յէւ առեն, ՚ի քիսասս ասաց՝ թէ «Օրէնք և
մարդարէք՝ մինչեւ ՚ի Յովհաննէս մարդարէացան ո,
իրրե թէ կնքուեցաւ մարդարէութիւնն ՚ի Յովհան-
նէս, զի Յովհաննէս՝ զ՚ի քիսասս գեռ չի տեսած մար-
դարէացաւ. և երրոր տեսաւ և ասաց թէ, «Վհա
՚ի քիսասս գառն աստուծոյ ո, այլ մարդարէութեան
պէտք չի մնաց. Մասք. ԺԱ. 13: Ապա նոյն Վատթէսս,
14. 34: վասն էր ասաց թէ՝ «Վհաւասիկ ևս առարեմ
առ ձեզ մարդարէս, և այն ո: (Արկնեցաւ այս հար-
ցումն, այլ փոյթ չէ:)

Ասեմ թէ, ամենայն մարդարէք մինչեւ ՚ի Յովհան-
նէս մարդարէացան, թէ Իանն աստուած գալց է ՚ի
մարմնանալ. և երրոր մարմնացաւ, այլ այնու հետեւ
կնքուեցաւ մարդարէութիւնն որ վասն մարմնանալցն:
Վասն զի երր որ եկաւ կատարեալն, տեղի առաւ-
անելատարն. ինչպէս ՚ի գալ արեւուն, ծածկին առ-
մեղքն: Եւ մարդարէքն առակով խօսեր էին, պէտք
էր որ օրինակաց մաքերն մեկնուէր և բացուէր:

Արդ ՚ի քիսասս զսուրբ առաքեալսն՝ մեկնիչ առա-

քեց մարդարէական խորին բանիցն՝ անոր համար և նորա մարդարէք կոչուեցան։ Վնչպէս խմաստութեան հետաեւողն՝ խմաստասէք կ'ասուի, այնպէս և մարդարէութեանց թարգմանիչ սուրբ առաքեալքն՝ մարդարէք ըսուեցան։ Եւ դարձեալ՝ առաքեալքն մարդարէք կոչուեցան վասն լեզուաց գիտութեան. ինչպէս կ'ասէ Յաղէլ. Բ. 28. « Նեղից յոգւց իմմէ ՚ի վերաց ամենայն մարմնց և մարդարէասցին»։ Եւ զայս վիստութիւնն երեք Պետրոս առաքեալն վասն զարմացողացն ՚ի վերաց լեզուաց գիտութեան առաքելցն. Գործ. Բ. 17։

Դարձեալ՝ առաքեալքն էին մարդարէք, զի զապադայից մարդարէացան. որպէս Ագաթոս՝ զամլցն, և զՊօղոսի կապանօք տանիլցն՝ ՚ի Հոռովմ. և Յաղէննէս աւետարանիչն՝ ՚ի Յ. Պիտոսուէ մինչեւ յերկրորդ դալուստն։ Դարձեալ էին խմաստութը. զի զեկեալ Ուսիսայն ճանաչեցին մարմնաւոր և հոգեւոր աշօր։ Դարձեալ էին դպիբը. զի զօրինաց և զմարդարէից առակով խօսածներն կը մեկնէին. « Օի Յ. Պիտոսոս երաց զմիստ նոցա ճանաչել զգիրս. Դաւ. Բ. 45։

Կը. Յէտ ասեն, « Պ. Պիտոսոս զՕաքարիս սպանեալն ՚ի տաճարին՝ որ էր որդի Յովիսադայ՝ ասէ որդի Բարպեայ, որ է սիստ։ Մեմթէ, յիրաւի սպանեալն ՚ի տաճարին Օաքարիսս քահանասապէտն՝ որդի էր Յովիսադայ. Բ. Սնաց. Բ. 20. ուր փոխանակ Օաքարիսցի գրեալ է Մզարիս. Ա. Ա. թէ ինչնու համար որդի Բարպիսաց ասաց Պ. Պիտոսոս։

Նախ զի ըստ Օործորեցւայն երկանուն էր։ Երկը բորդ՝ Դարաքիս կը թարգմանի օրհնող և բարեբանող տեսուն. և յիրաւի Յովիսադա քահանասապէտն՝ եղեօրհնող աստուծոյ, և սպատճառ աստուածուացտութեան։ Երրորդ՝ որ Յովիսադա Դարաքիս, կը թարգմանի օրդի օրհնութեան. և այն է Յովիսադա, որ լոցուաւ օրհնութեամբն աստուծոյ, և սպատճառ եղեօրհնելոյ զաստուած։ Չորրորդ՝ որ Յովիսադա կոչեցաւ խմաստուն և լուսաւորիչ Յովիստու արքային. Դ. Յանդ. ԺԱ. 9. և Ժ. 2. « Ա. Ա. խմաստութիւնն՝ լուսաւոր և

անիմառամ է ու . իմաստութիւն
լուսաւոր առնել զերեսս մարդոյն ու . ժողովը . ը . 1 :

Ուրեմն և Յովիադա իմաստութեան պատճառաւն
կոչեցաւ Իարաբիա , որ է որդի օրհնութեան . և ոչ
դոց մեծ օրհնութիւն՝ քան զպարդեն իմաստութեան :
Խնդիր որ Պղաստն ասէր վասն իմաստութեան , թէ
և Այսպիսի այլ ինչ բարի ոչ է տուեալ յաստուծոյ
առ մարդիկ ու : Արդ՝ այս Յովիադա Իարաբիաս քահաւ
նայապետիս որդին Օաքարիա՝ սպանաւ ՚ի մեջ առանց
րին առաջի սեղանին ողջակիզաց . բ . Մաս . Էկ . 22 :

Վագա թէ հարցանես , թէ ինչո՞ւ համար յարենէն
Արէլի մինչեւ յարիւնն Օաքարիա որդւոյ Իարաբիայ ՚ի
հրեից պիտի խնդրուի : Այնում թէ , Արէլ և Օաքար
իամ հաւասար կերպիւ արդարք եղան . զի որպէս
Արէլի կայեն եղորեն , այնպէս և Օաքարիա ՚ի Յո-
վաս թագաւորեն մարտիրոսացան : Եւ ինչպէս որ
արիւնն Արէլի առ աստուած կը բողոքէր վրէժ առ-
նուլ ՚ի կայենէ , նմանապէս և արիւնն Օաքարիայի .
որպէս որ ասաց , թէ «Տեսոցէ տէր և դատեացէ ո .
տէս բ . Մաս . Էկ . 22 : Այլ թէ զի՞նչ տեսոցէ : Նրէայք
առեն , թէ արիւնն Օաքարիայի ՚ի տաճարի որմոցն
անջնջելի մնաց : Ուրեմն կամէր ասել , տեսոցէ առ-
տուած զանջնջելի արիւնն իմ ՚ի վերայ որմոցն և դա-
տեսոցէ :

Վագա ինչո՞ւ համար Քրիստոս չասաց թէ , և զիմ
արիւնն խնդրելոց է ՚ի ձենչ : Այնում թէ՝ Քրիստոսի
արեանն գին և փոխարինութիւն չկայր . և բոլոր
դժոխոց տանջանքն ալ , Քրիստոսի արեանն հեղման
մեղաց՝ հաւասար պտտիժ չեին կարեր լինիլ սպանողաց
նորա . անոր համար զիւր արենէն զանց արար : Եւ
դարձեալ անոնց արիւնն կը բողոքէր առ աստուած՝
վրէժ առնուլ . այլ Քրիստոսի արիւնն կը բողոքէր , և
զիմողութիւն կը խնդրէր ՚ի հօրէ աստուծոյ սպանո-
ղաց իւրոց : Օի վասն Արէլի ասաց աստուած առ
կայեն . թէ «Արիւն եղոր քոյ՝ յերկրէ բողոքէ առ
իւն , այսինքն վրէժ խնդրել . իսկ Քրիստոսի արիւնն

աղաղակէ զթողութիւն ինդրելով ՚ի հօրէ աստուծոյ ։
Ուստի թէպէտ ՚ի կողմանէ անպարտ արեանն ունէր
զնմանութիւն ընդ Աքէլի և Օքքարիայի, այլ ոչ ՚ի
կողմանէ վախճանին և գնոցն զի վախճան Քրիստոսի
արեան հեղմանն էր փրկութիւն աշխարհի ։ իսկ նու-
ցոյն ոչ և նոցա արիւնն միայն իւրեանց դին էր,
և Քրիստոսին անդին և անշափ :

Այլ թէ ասես, թէ վասն էր Կայենի և Յովա
թագաւորին մեղաց պատիմն անկանելոց է ՚ի վերաց
հրեից ։ Այեմ թէ, հրեայք ըստ չոր բարուց և առ
երախտութեան, ոչ պակաս գտան քան զիայէն և ըդ
Յովան կռապտչու և ապերախտ թագաւորն զի ՚ի
Յովիագա քահանայապետէն թագաւոր եղեւ Յովան,
և աստուածովաշոտութեամբ լուսաւորեցաւ ՚ի նմանէ,
և յետոյ զորդի նորա զ Օքքարիա արդար քահանայա-
պետն քարկոծելով ետ սպանանել ՝ Կմանապէս և հրե-
այքն նոցա նման արարին Քրիստոսի և առաքելոցն,
անոր համար ՚ի նոցա հետ պիտի դատապարտուէին,
և դատապարտիցան գերութեամբ և սպանմամբ ՚ի
Վէսովիանոսէ և ՚ի Տիտոսէ ։ և միշտ մնալոց են առե-
մբ մարդկան և երեալք յաջոյն աստուծոյ :

Կթ. Եթէ ասեն հրեայք, թէ Քրիստոս Ուսիայն
ձեր՝ ՚ի խաչին ազօթեց առ հայր աստուած, թէ
աթող սոցա զի ոչ գիտեն զինչ գործենու ։ Աւրեմն ոչ
էր պարտ որ յետոյ դատախաղ լինէր Տիտոսիւ :

Այեմ թէ, Քրիստոս որպէս ՚ի պատարագելն վասն
արեան իւրոյ ասաց, թէ Այս է արիւն իմ որ
վասն ձեր և բաղմաց հեղանի ՚ի թողութիւն մեղացու-
Այսպէս և մինչ ՚ի խաչին ազօթեաց, թէ Ասոր
թող սոցա զի ոչ գիտեն զինչ գործենու ։ Յիբաւի թէ-
պէտ աղօթեց վասն ամենեցուն, այլ ոչ ամենեքեան
օգտեցան յաղօթից նորա ։ որպէս և ոչ կոյբն լուսա-
ւորին ՚ի ծագիլ արեւուն :

Այլ աղօթք նորա ներդործեցին ՚ի կակասիրտոնն,
և անպատուղ արին զաղօթք նորա խստասիրտոնն ։ որ-
պէս և ապաւաժ քարինքն թէպէտ ընդունին զանձ-

քեն 'ի մակերեւոյթս և յերեսս իւրեանց . այլ ոչ 'ի մէջն . վասն որոյ անպատճը մնան . և 'ի կարծրութենէ իւրեանց ոչ կակզանան : Այսպէս և դուք խառամիրոք և անթըլիատք սրտիւք և ականջօք , ոչնչ շահեցայք յարենէ նորա : Օք թէպէտ Վրիստոս անպարտ զձեզ ցուցաներ առաջի հօրն , թէ և Աչ գիտեն զինչ գործենո , այլ այն էր վասն իւրոյ անխակալ բարուցն , և ոչ թէ վասն ձեր անպարտ լինելոցն :

Այսպէս Դաւիթ երեմն անցիւաւոր եղեւ առ Աէմէի անիծանովն իւր . թէ աէր ասաց Աէմէի անիծանելը Դաւիթ : Դայց յետոց Առզովմոնի կտակաւ պատուիրեց , թէ յետ մահուան իմց՝ զնորա պատիժը տալ , և նա կատարեց : Եւ թէպէտ Դաւիթ օրհներ զիւր հալածիսն , բայց զլրէմինդրութիւնն աստուծոյ յանձներ ասելով՝ “ Ծառուած օրհնութեան իմց մի լոեր . զի բերան մեղաւորի բերան նենդաւորի բացաւ 'ի վերայ իմո : Որ կամեր ասել , թէպէտ ես անխակալ լինիմ 'ի վերայ իմ թշնամիներուո , բայց զիմ գատաստանն գուտես . զիմ գատախազութն ընդ նոսա՝ գու ոտնձահարէ . “ Աչ մեծ է անկանել 'ի ձեռս աստուծոյ կենդանւոյ ո :

Հ . թէ ասեն հրեայք , Ամովս թ . Ա ասէ թէ՝ “ Դարաց Աէսիայն՝ զանկեալ և զիործանեալ յարկն Դաւիթի շնելոց և կանգնելոց է ո : Իսկ Վրիստոս՝ Ատաթէս . Իդ . ՅՏ ասէ թէ՝ “ Թազեալ լիցի տունդ ձեր աւերակո : Աւրեմն ներհակ է բանն Վրիստոսի գուշակութեանն Ամովսայ :

Մում թէ , որպէս բժիշկն ոչ ես խնամ ասնի հիւանդին՝ յորժամ նորա խրամին չհետեիր և ըզ տուած դեղն 'ի գործ չի ածէր . նմանապէս և Վրիստոս երկնաւոր բժիշկն՝ յորժամ ետես թէ իւր փրկական դեղն՝ նորա կը վարին 'ի կորուստ անձանց իւրեանց , վասն այնորիկ զանձնիշանութիւնն նոցա չի բռնադատեց ստիպաւ . այլ թոյլ ետ ասելով , “ Կորուստքո 'ի քէն է Իսրայէլո : Եւ թէ Բաժկեցաք զի՞արիլոն , և նա ոչ բժկեցաւ . վասն այնորիկ թողաք զնա : Այսպէս և հրեայք գատախարակեցան 'ի Վրիստոսէ հո-

գեսոր զեղերով, բայց հաւու ձագուց նման չի վազեցին ՚ի ներքոյ թեոց գլութեան նորա . վասն այնու րիկ ձիգ ՚ի բաց թողան ՚ի նմանէ : Իսկ աստուծոյ պարապ թողուն, աւերման նշան է . ուրեմն՝ Քրիստոս աստուած էր, որոյ պարապ թողելովն՝ նորայաւերութիւն ժամանեցին :

“Եակ՝ միթէ Ո՞վլէսէս չասանց մի, թէ և Կատուած տարածեաց զթես իւր որպէս զարծուի և բարձեալ բերէր զնոսա . և որպէս զարծուի ՚ի վերաց ձագուց խւրոց գլմացաւն . Օ՛վկ. 1.Բ. 11 : Հշ. սակայն վասն տաձարին և ազգին իւրեանց՝ թէ որպէս սպառնացաւ ՚ի կուապաշտինն նոցա, յայտ է Բ. Սկաց. Է. 19 . “Ե՛թէ դարձիք դուք և թողջիք զշրամանս իմ, և պաշարցէք զաստուածո օտարու . բարձից զձեզ յերկրէն զոր ետու ձեզ, և զտունս զայս զոր սրբեցի անուանս իմց, ՚ի բաց դարձուցից յերեասաց իմոց . և տայ զնա յառակ և ՚ի պատմութիւն յամենայն ազգս : Կմենայն որ անցանիցէ առ նովաւ զարմացի . թէ ընդէր արար տէր երկրիս և տանս այսմիկ : Հշ. սասացեն՝ վասն զի թողին զաստուած հարցն իւրեանցն . և այլն :

Արդ՝ թէ նշան բարեհաճութեանն աստուծոյ ընդ Երբայեցին՝ էր կայութիւն տաճարին և քաղաքին Երուսաղէմի, յայտ է թէ այժմ ոչ են աստուածապաշտք : Օյ թէ վասն կուապաշտութեան եօթանասուն տարի մնացին գերի և ազատեցան, ուրեմն այժմ քան զկուապաշտն վատթար եղան սպանանելով ըզ Քրիստոս և ոչ հաւատալովն առ նա . և այս՝ 1757 տարի է՝ որ գերի են և ցրուեալք ՚ի մէջ ազգաց :

Յէ որ ասեն, ազա դուք չայք և չոռոմք քրիստոնեայք էք, ուր է ձեր մեծութիւնն և փառքն : Ասեմ թէ, մեզ՝ աստուած այնպիսի խոստմունք չէր արած՝ որպէս որ Եբրահամու և զաւակաց նորա . այլըսս իւր կամացն տուեր էք՝ և էառ . ոչ տալովն մէք աստուծոյ հաճելիք եղաք, և ոչ յետ առնելովն ատելիք :

ՀԱ. Յէ ասեն հրէայք, ՚ի գալ Ո՛ւսիային՝ մէկ

լեռ մի պիտի բարձրանայ յայլիմն լերան վերայ . Աշւ-
տուն աստուծոյ ՚ի վերայ դվաոց լերանց ։ Եսայ . Բ . 2 :
Ծայց այս չեղաւ յայտնի , ուրեմն չէ եկեալ ՈՇսիայն :

Ասեմ թէ , լեռ մի ՚ի վերայ այլ լերին բարձր՝ է
սուրբ եկեղեցի ՚ի վերայ սինակօկային . որպէս ՈՒիօն՝
բարձր ասի քան զՈՒինայ : Վ ասն զի անդ օրէնքը խրո-
տութեան տրուաւ ՚ի ՈՒինայ . իսկ ՚ի ՈՒիօն՝ տրուաւ
օրէնքը հոգւացն սրբայ , օրէնքը գթութեան և ազատու-
թեան . ՚ի ՈՒիօնէ եցեն օրէնքու : Եւ այսպէս նոր
լեռան սուրբ եկեղեցի՝ բարձրացաւ ՚ի վերայ հնայ
լեռանն ՈՒինայի և սինակօկային նոցա ժողովրդեան .
“Ոնկալաք շնորհս ”փոխանակ շնորհաց ։ Օ ի որպէս
յետ յիսուն աւուրբ գտունազեթեանն յշգիսպասի
քաղաքն՝ տրուաւ հին օրէնքն ձեռամբն ՈՇովսէսի ,
այսպէս յետ յիսուն աւուրբ զենմանն ՚իրիսատոսի ՚ի
խաչին , և ազատելոցն զմարդիկ ՚ի դժոխացին Եղիոդ-
տոսէ , ՚ի պէնաէկոստէին տրուաւ նոր օրէնքն ՚ի հոգ-
ւոյն սրբայ ՚ի ՈՒիօն :

ՀԲ . Ասեն հրեացք , թէ ամենայն ազգք պիտի եր-
թան առ այն լեռան ՚ի ՈՇսիայն . Եսայ . Բ . 3 : Ծայց
առ ՚իրիսատոս ոչ եկին ամենայն ազգք . ուրեմն չէ
եկեալ : Ասեմ թէ , թէպէտ ՚ի ժամանակո ՚իրիսատոսի
սակաւ հեթանոսք եկին ՚ի ՚իրիսատոսի հաւատն . որ-
պէս Արքաք թագաւորն , և հարիւրապեան ՚ի ուն-
կիանոս և միւս հարիւրապեան ամենայն տամբ իւ-
րով . բայց քարոզութեամբ առաքելոց յամենայն ազ-
գաց հաւատացին ՚ի ՚իրիսատոս . զի ամենայն ազգք որ
կ'ասէ , ՚ի տեղի բազմաց ամենայն ազգաց հաւատա-
ցելոց ասել է : Խնազէս կ'ասուի , թէ ՚Առաջի Ողով-
մնի կայր ամենայն Խորացէլու . Գ . Թագ . Ը . 14 : Ծայց
կանայք և մանկունք չկային . այլ ամենայն ասելն՝ վասն
ներկայ եղեալ բազմութեանն պիտի իմացուի :

Այսպէս ամենայն ազգ որ կ'ասէ , իբր թէ յամե-
նայն ազգաց պիտի հաւատան ՚ի ՚իրիսատոս ասել է .
և այն քարոզութեամբ առաքելոցն . զի ՚ինդ ամե-
նայն երկիր եւ բարբառ նոցա ։ Եւ ՚իրիսատոս զեկե-

զեցի իւր՝ նմանեցոյց ուռկանի, յորում գտանելոց էին ամենայն տեսակ ձկունք, այսինքն յամեն կերպ ձկանց ըստ տեսակի և ոչ ըստ անհատից։ Այսպէս ասի, թէ ամենայն կենդանի էր ՚ի տապանին ու Առել է թէ յամեն տեսակ կենդանեաց կային ՚ի տապանն այլ ոչ ամենայն անհատը։

Հզ. Ասեն հրեայքն, թէ ՈՇսիայն մեկ նոր տաճար պիտի շինե, ինչպէս առէ Օքարիա մարգարէն. Զ. 12. ա Հա այր՝ և ծագումն անուն նորա. և ՚ի ներքոյ իւր ծագեսցէ և շինեսցէ զառն տեառն։ Իսց Քրիստոս զայս ոչ արար։

Ասեմ թէ, այս բանս ըստ կեղեցն՝ կիմացուի վասն Օքրաբարելի, և ըստ հրեթոյն՝ կիմացուի զՈՇսիայէն. զի նա շինեց տուն և տաճար իւր զեկեղեցին՝ նման տապանին Նոյի ամեն ցեղ կենդանեաց բնակարան. և ոչ նման տաղաւարին Նորահամու, կամ Առ զովմանի տաճարին մինակ հրեց բնակարան. Հաճար ասատուծոյ սուրբ է, որ էք դուքս (ասէ առաքեալն) Եւ թէ՝ ՚Իուք տաճար ասատուծոյ կենդանեաց էքո։ Յաջ ասատուծոյ մեկ հոգի մի զարդարելն շնորհօք, այլ առաւել է քան զմարմատոր հազար տաճարաց շինելն։ ՚Աս եկից և բնակեցաց ՚ի միջի քում առէ տերու Վ կայէ Ուուլէս մարգարէն. Գ. 12. 12. Եւ ահա այս է ՈՇսիայի շինած տաճարն։ Իսց խորհրդական տաճար մի ևս շինեց Քրիստոս զկուսական առեւալ մարմինն միաւորաբար. զօրմէ ասաց, քակեցէք զտաճարդ մահուամբ խայի, և ես շինեցից յերիս աւուրս փառաւոր յարութեամբ։

Հզ. Ասեն թէ, ՚ի ժամանակս ՈՇսիային ազգ յաղ գի վերաց սուր չի պիտի քարշէ. Եայ. Բ. 4, որ ոչ եղե ՚ի գալն Քրիստոսի։ Ասեմ թէ, այս եղե. զի յայն ժամանակն՝ Օգոստոս կայսրն միահեծան կիշխնէր աշխարհի. և ոչ կայր պատերազմ և վէճ ՚ի մէջ ամենայն ազգաց. հրեշտակբն ես վկացեցին, երկրի խաղաղութիւն աւետելով։ Ո՞ի ասիցէ հրեայն, թէ խաղաղութիւնն միշտ պիտի մնայր։

Առեմ թէ, միշտ բառո՞յ յամենն տեղ յաւիտեան ցոյց չի տար. այլ բազում՝ ժամանակ։ Այսպէս ևս մեկնազէնքն Այսուոց՝ ոչ ևս ելին Երկիրն Իսրայէլի. բայց ելին յետ մահուանն Ազգաէի. Դ. Թագ. Զ. 23։ Առ Յակովը ասաց հրեշտակն, « Ենուն քո ոչ ևս կոչեսցի Յակովը, այլ Իսրայէլ»։ Ճ. Ա. 1. 10։ Եւ առ կայն յամեն տեղիս յետ այնորիկ կոչի Յակովը։

Ճե. Եթէ ասեն հրեայք, թէ յաւուրս ՈՇոխային՝ վայրենի կենդանիներն՝ յետ ընտանի կենդանեաց պիտի շուրջ գան. Եայ. Ժ. 6. « Իհակեսցի գայլ ընդ գառին. և ինձ առ ուլու մակազեսցի. և այնու։ Իսկ այս ոչ եղե. ՚ի գալն ՚Քրիստոսի։

Առեմ թէ, այս կերպս խօսելոյ՝ է խօսակցութիւն մի ըստ սովորութեան աշխարհի. զի յորժամմէկ արդարադատ և զօրաւոր իշխան մի տիրէ մէկ Երկրի, և գողք և անզգամբ որ պակասին, առակ է որ մարդիկ կ'ասեն, թէ գայլ և գառն մէկուղ կ'ասպրին. իբր թէ մէկ մէկի վեստ չեն աներ. Օի այլաբանական մաօք՝ Յուդա որդին Յակովը նահապէտին՝ կոչի առիւծ, Ունիտամին՝ գայլ, ՚Դան՝ օձ. ըստ յատկութեան ակացայ գիտուածոց և ոչ ըստ ընութեան։

Այսպէս և ՚ի գալստեանն ՚Քրիստոսի, գայլաբարոյ յափշտակողքն՝ ընդ անմեղ գառանց, և պիտակոտ ընձու նման նենդաւորք՝ ընդ սուրբ հաւատով մէզաւոր ուլուց ՚ի մէջ եկեղեցւով պիտի ճարակին մարմնով և արեամբ տեսան. Իսմ վայրենի գաղան կուապաշտ ազգքն հեթանոսաց՝ ընդ հաւատացեալ հրեից պիտի համաձայնին. Որպէս յայտ է ՚ի գործու առաքելոց, թէ աՊէտրոս մատեալ ՚ի տունն կուռնէլիսոի հարիւրապետին եկեր զհաց. և գայթակղեցան ՚ի հրեից գարձեալքնու։ Բայց հոգին սուրբ ցոյց եր տուեր Պետրոսի՝ ոչ խարել ՚ի մէջ սրբոց և պղծոց յետ հաւատաւոց նոցա. որ նշանակեցաւ ՚ի մէջ կտաւի ցուցեալ պիղծ կենդանեօքն, զոր աստուած սրբելոց եր զնասամբառութեամբ։

Ասան զի առիւծն յարդ ուտելով ընդ գէմ իւր

բնութեան, բնչնշան եղած կը լինի. միմէկ ՚ Վրիստոսի գալն յաշխարհ, կենդանեաց յատուկ բնութիւնները այլայլելու համար էր՝ քաւ լիցի. այլ զմարդիկ ՚ ի մեղաց և ՚ ի գժոխոց ազատելու, և ըստ բարուց՝ ՚ ի տարեն մեղաց առ բարին շնորհաց փոխելոյ : Բայց հրեայքն դեռ ՚ ի ներքայ ստուերի կան. քող ունին ՚ ի վերայ երեսաց, այսինքն քօղավ ծածկեալ զլատուածաշ շունչ գիրսն . և ոչ վերանայ այն քօղն ՚ ի նոցա մասցն երեսաց, մինչեւ որ չի գառնան առ ՚ Վրիստոս՝ ըստ առաքելցն . անոր համար զամենայն սուրբ գիրս՝ ըստ մարմնական կերպի կը մեկնեն :

Հ. Ուսեն հրեայք, թէ Ո՛սիայն ՚ ի գալն զմբիաւ տութիւնն պիտի հաստատէ և ոչ թէ վերցընէ : Ուսեմ թէ, նոցա մասցն համեմատ՝ Ո՛սիայն իրենց համար գալոց էր յաշխարհ, որ մարմնաւոր ազատութիւն տայր, և թագաւորութիւն հաստատէր. իսկ հրեայքն երբ բարձին զմբիատութիւնն որ ՚ Վրիստոս գայր և հաստատէր. զի ՚ ի գալն նորա բոլորքն թլփատեցեալք էին : Բայց ՚ Վրիստոս գալովն յաշխարհ զհոգեար թրէ փատութիւնն, ՚ ի մեղաց զկտրումն պիտի հաստատէր. որպէս ասէր Արեմիա, թէ ՚ թլփատեցէք զանթմբիաւ տութիւն օրակից ձերոց ու : Աւ ըստ առաքելցն՝ Փէլու. Գ. Յ. ՚ թլփատութիւնն մեք եմք, որք հոգւով զառ տուած պաշտեմք :

Աւ մանաւանդ թէ ՚ Վրիստոսի գալն յաշխարհ՝ վասն փոխելոյ էր զհին օրէնքն գերութեան՝ յօրէնս շնորհաց ազատութեան : Իսկ օրէնքն Ո՞նվէսի՝ զմբլէ փատեալսն պարտաւորէր. Ելիշ. Ժ. 48. ըստ այնմ թէ, ՚ Ի պասէքի գառնէն ամենայն անթլփատ մի կերիցէ ու : Արդ՝ գտոն զատկական օրինակ էր ՚ Վրիստոսի զէն մանն ՚ ի խաչին, և ոչ ոք ՚ ի մեղաց անթլփատ՝ զնա կարէ ուտել. այլ Պօղոս առաքեալն ասէ. Գուշ. Ե. Յ. թէ ՚ Ա կայեմ ամենայն մարդոց զի թլփատիցի, եթէ պարտական է զամենայն օրէնմն կատարելու : Աւ բեմն ՚ Վրիստոս նոր օրէնք տալ որ եկեր էր, ոչ ևս պէտք էր ըլ թլփատութիւնն հաստատել :

‘Աաե՞ Եթէ թըմիատութիւնն հարկաւոր լիներ ՚ի փրկութիւն, հրելց անթըմիատ կանացքն որպէս փրկեց էին, և որպէս ՚ի դրախտն արբայութեան մտանեց։ Կամ թէ՝ Աբրահամը առանց թըմիատութեան՝ ինչպէս վկայեցաւ հաճոյ լինիլ աստուծոյ։ Աաե՞ զի թըմիատութիւնն ոչ էր յաւխտենական օրէնք, թէ և այնպէս դրած է։ Քանզի և վասն ՚Քանանացւոց երկրին ասաց ասսուած Աբրահամու, թէ և ՚Քեզ տաց զերկիրդ զայդ և զաւակի քում յաւխտեան։ Ռայց յայտնի է որ հրեայք ՚ի յաւխտեան չի մնացին յերկիրն աւետեաց։

‘Ամանապէս և թըմիատութիւնն օրէն յաւխտենաւ կան որ կ'ասուի, շատ ժամանակ կը նշանակէ, այսինքն մինչ ՚ի գալուստն ՈՇէսիային։ Որ տալոց էր փոխանակ նորա, զօրէն մլրտութեան վերստին ծննդեան։ Ուրեմն օրէնն թըմիատութեան ոչ էր յաւխտենական։ այլ նշան էր միայն՝ զորդիան Աբրահամու ջոկելոց յայլոց ազդաց։ և խկղքանէ ոչ էր հրամացեալ վասն այլոց ազդաց՝ որք հաւատովն ՚Քրիստոսի պիտի արդարանացին և որոշուած լինեին յանհաւատից։

Ճէ. Ասեն թէ, ՈՇէսիայն որդւոց և զաւակաց աէր լինելոց է. և Նշձնք ձեր տեսցեն զզաւակ երկարակեաց ո. Եսայ. ծԳ. 10. Աւ ՚Դաւիթ ասէ, թէ և ՚Օաւակ նորա յաւխտեան կացցէ ո. Ռայց ՚Քրիստոս չուներ զաւակ՝ զի կուսութեամբ եկաց մնաց, և այն։

Ասեմ թէ, Եսայի զաւակ երկարակեաց կոչէ ըդ ՚Քրիստոս յետ յառնելոցն ՚ի մեռելոց. զի այն բոլոր գլուխն ՚ի վերսոց ՚Քրիստոսի է. և ՚ի վերն՝ Եսայի նախ ասէ թէ, և Եւ աէր կամի սրբել զնա ՚ի վիրաց անսիոն. այսինքն ՚ի վիրաց մահուանն։ Եւ ասդա ասէ թէ, և Աչք ձեր տեսցեն զզաւակ երկարակեաց ո. Այսինքն ըդ ՚Քրիստոս յաւխտենականապէս յարուցեալ ՚ի մեռելոց. զի ոչ ասէ՝ զզաւակս, այլ զզաւակ՝ որ է ՚Քրիստոս։ Ամանապէս և քանն աստուծոյ առ ՚Դաւիթ էր վասն ՈՇէսիային որ ՚ի յաւխտեան կելոց էր։

Ռայց ՚հրեայք թէ առաւել կամակորին վասն բազ-

մութեան զաւակաց Ուսիսյին, ահա ամենայն քրիստոնեայք՝ են նորա հօգևոր որդիք. զի ամուլ և այրի եկեղեցին հեթանոսաց, Քրիստոսի բազմածին եղեւ, և բազմածին Ոխնակօկայն՝ նուազեցաւ ՚ի ծննդոց. Եսայ. ծԴ. 1: Պօղոս առաքեալն ասէ, « Այլ մէք եղաւը ըստ հաւասաց որդիք եմք Արքահամուռ: Վասն զի և Արքահամ այն հաւատովն մեռաւ թէ յորդոց իւրոց Ուսիսյն ծնանելոց է և յաշխարհ գալոց. « Ոյք ոչ յարենէ, և ոչ ՚ի կամաց մարմնոց, և ոչ ՚ի կամաց առն՝ այլ յաստուծոյ ծնան ո: »

ՀՅ. Ամեն հրեայք, թէ ՚ի ծնանիլ Ուսիսյին՝ արեւակն պիտի եօթնազատիկ պայծառանաց, և լուսինն արեւական պէս լուսաւոր լինի. Եսայ. 1. 26. բայց այս չեղեւ ՚ի ծննդեանն Քրիստոսի:

Կում թէ, այս ոչ էք լինելոց յառաջին գալստեանն, այլ յերկրորդին. զի առաջին գալստան ծածուկ էք, որպէս անձրեւ ՚ի վերայ գեղման, որ յիջաննելն ձայն չի տար: Եւ թէ այն բանն զերկրորդ գալստենէն է, յայտնի կը լինի յետագայ բանիւքն թէ, « Պայ յետ բազում ժամանակաց՝ վառեալ բարկութեամբ և լի փառօք: Օի յառաջ եկաւ հեղութեամբ և աղքատութեամբ՝ նստելով յէշ և յաւանակ, յերկրորդումն արդար վրէ ժիննորբութեամբ, որ ասի բարկութիւն, և լի փառօք՝ փախանակ աղքատութեանն: »

ՀՅ. Ամեն հրեայք, թէ յաւալրս Ուսիսյին աղդն Յուգայի փրկիլոց է. Երեմ. Էֆ. 6: « Յաւալրս նորա փրկեցի Յուգա. և լԳ. 16: Իսկ Քրիստոս զներհակն արար. ուրեմն ոչ է նա մէսիսյին: »

Կում թէ, « Քրիստոս որպէս զհասարակաց արեւամենից լցո ծագեցաւ. բայց աչք ունեցողքն, այսիցն հաւատացողքն ՚ի նա վայելեցին զայս նորա. ուրեմն Քրիստոս իր կողմանէ՝ արար փրկութիւն ամենից. բայց չորացեալ ծառերն յայն կենաց ջրէն չի դաշրեցան. և կամաւ կուրացեալքն չի լուսաւորեցան. Օի Երեմիաս մարդարէն կարծեօք յայս նկատելով ասաց, թէ « Ահա աւուրբք գան ասէ տէք. և յարու-

ցից՝ Դաւթի ծագումն արդարութեան ։ Որ կամի ասել, այս արդարութեան արեգակս՝ զընդունակս լուսոյ իւրոյ մինակ կը լուսաւորէ ։ զի ոչ է արդարութիւն՝ զանգործս և զգործողս յայգւոջ՝ միապէս վարձատրել ։ կամ թէ զկոյրն և զտեսազն միակերպ լուսաւորէլ, որ թէ արար Քրիստոս, այն է գործ ողորմնութեան և ոչ գործ արդարութեան ։ Հայց որովհետեւ Քրիստոս առ ոշխարս կորուսեալս տանն Խորացէլի եկաւ, ու բեմն առ հասարակ ամենից փրկիլ եղաւ ։ Եւ ինչու համար Յըքմիաս՝ միայն վասն ազդին չչուզայի փրկութեանն կը խօսի ։

Դախուասեմթէ, ամենայն խոստովանողք և հաւատացողք անուանն Քրիստոսի՝ Յուղայեանք կոչին ։ զի Յուղա՝ խոստովանութիւն և գոհութիւն կը թարգմանի ։ Եւ վասն Քրիստոսի տես յլուետարանի զբանն Յովհաննու ։ Ար հաւատաց յարդի՝ ընդունի զիեանս յաւիտենական ։ և որ ոչն հնազանդի որդւոյ՝ ոչ տեսցէ զիեանս ։ Յօհ. Գ. 36. Եւ ինքն տէրն ասաց, « Եթէ որդին զձեզ ազատեցէ, ճշմարիտ ազատը լինիջիք ։ Եւ Դանիէլ, ԺԲ. 1. ոչ առ հասարակ ասէ զփրկույն ։ այլ թէ, « Ի ժամանակին յայնմիկ ասլրեսցի ժողովուրդք՝ ամենայն որ դոցի ՚ի դպրութեան կենաց ։ Եւ թէ մինչեւ ուսցին բազումք ։ և ոչ թէ՝ ամենեքեան ։ Ուրեմն ցը որ ՚ի դիրն փրկելեաց գրեալք և նախասահմանեալք էին յոր ազդէ և իցէ, հաւատացին և փրկեցան ։ զնմանն տես զործ ։ ԺԳ. 48. Երկրորդ՝ ազդն Յուղայի յատկապէս փրկեցաւ յանձն Քրիստոսի ։ զի ՚ի Յուղայի ազդէն ծագեցաւ և մարմնացաւ Քրիստոս ։ ԵԲ. Ե. 14. Երկրորդ՝ ՚ի սակաւ ժամանակի Պետրոսի մէկքարողութեամբն՝ երեք հազարք հաւատացին ։ և ՚ի սակաւ աւուրս՝ եզեն հինգ հազար ։ Եւ մինչեւ որ Պօղոս դարձաւ յիւրքարողութենէն՝ հաւատացեալքն բիւրաւորք եզեն ։ Կ. Դ. ԵԱ. 20. Եհա Անտոնիայն այսպիսաբար եղեւ փրկիլ ազդին Յուղայի և բոլոր աշխարհի ։ որ գերբնական փրկա-

գործութիւն, և իւր թագաւորութեանն վայելու չ
սպարգե եւտ մեզի : Բայց հրեայքն մարմնապաշտը լինե-
լով, զմարդարելից գուշակութիւնն չէին իմանար
հոգեռոր կերպիւ . այլ մարմնաւորապէս կ'իմանային,
և գեռես այնպէս կ'իմանան :

Զ . Արեն հրեայքն, թէ Դաւթի որդի յաւիտեան
չի պիստի պակասի . “Որ նատիցի յաթոռ նորա ու, Երեմ.
19. 17: ”արձեալ միթէ կարելի՞ և զտիւն և զգիշերն
խափանել, հնար չէ . նմանապէս կարելի չէ որ Դաւթի
աթոռաժառանգ որդի չլինի . և թէ աւազոյ չափ ան-
թիւ ողիտի լինին որդիքն Դաւթի Ահսիային . բայց ձեր
Ահսիայն մէկ որդի ալ չուներ :

Նախ ասեմ թէ, “Քրիստոս ըստ որում բան առ-
առնեած և աստուած էր, և եղեւ մարդ ՚ի զաւակէ
Դաւթի . ցորքան որ ՚ի զաւակէն Դաւթի ՚ի սուրբ
կուսէն առեալ մարդկութիւնն անբաժանելի է յին-
քենէ, որպէս որ ըստ աստուածութեանն թագաւոր
թագաւորաց է, նմանապէս որդի Դաւթի գոլով ըստ
առեալ մարդկութեանն, միշտ նատեալ է նիքեամբ յաւ-
թոռն Դաւթի ՚ի ժողովուրդս հաւատացելոց . ըստ
բանի հրեշտակին՝ “Թագաւորեացէ ՚ի վերայ տանն
Յակովայ ՚ի յաւիտեան . և թագաւորութեան նորա
վախճան մի լիցիո : Բայց կոյք հրեայքն նաև կ'ասէին .
Յօհ. Ժ. 34, թէ “Ահք լուաք յօրինացն” թէ Քրիս-
տոսն յաւիտեան կայ . Եւ դարձեալ հինգ հարիւր
տարւոյ պայմանաժամ կը դնեն նորա թագաւորութեն :

Երկրորդ ասեմ թէ, այս կարելի չէ որ տիւն և
գիշերն խափանուի . ուրեմն դուք որ հինգ հարիւր
տարի միայն թագաւորութիւն կուտայք Ահսիային, և
այն ահա 1757 տարի է որ եկեր է . և ափւն ու գիշերն
անդադար յիւրեանց կարգին են . յայտնի կը լինի՝ որ
ցերեկի և գիշերի կացութիւնն կը վկայեն, թէ
Դաւթի որդին չէ ողակսեր նատելոյ յաթոռ նորա . և
այն է Ահսիայն մեր : Որ թէ և տիւն ու գիշերն կա-
րեն բնաջինը լինիլ յետ դատաստանին, և նորա թա-
գաւորութեանն հնար չէ բնաջինը լինելոյ . զի թագաւ-

Նորութեան նորա վախճանի մի լիցի ասաց Գարբիէլ
հրեշտակապետն : Երրորդ ասեմ թէ , աւազոյ չափ
անթիւ որդիքն 'Դաւթի , են հաւատով որդիքն Ու-
սիային . իսկ 'Դևացիքն՝ են համայն կղերիկոպն
քրիստոնեից :

Թէ որ կամակոր հրեայքն ասեն , թէ Ահարօնի
Դևացւոց որդւոյն գեռես կայ մեղ բարունապետ
(այսինքն խախտ պալը) : Ասեմ , եթէ այն՝ Ճշմարիտ
քահանայապետ որ եղած լինէր , նախապէս յորդւոցն
'Դաւթի թագաւոր ընկեր ալ պիտի ունենար . զի աւ-
տուածն գերօրհնեալ նախ զ' Դաւթի որդիսն է թուեր ,
և յետոյ զ' Կատացիան : Արդ՝ որովհետեւ ըստ մարմնոյ
թագաւորութիւն չունիք յազգէն 'Դաւթի , և ոչ
ունիք քահանայապետութիւն յազգէն 'Կեկայ : Եւ
թէ պարծիք ունիլ , այն նորահնար է և շուք մարդոյ .
այլ ոչ Ճշմարիտ մարդ . և ոչ քահանայապետ : Ա ան զի
Ուսիայ թագաւորն մեր յաւիտենական՝ ոչ է ըստ
կարգին Ահարօնի . այլ ըստ կարգին Ուլքիսեղեկի .
Եբր . է . 15 : « Դու ես քահանայ յաւիտեան ըստ կար-
գին Ուլքիսեղեկի » . Սաւ . ձթ . 4 : Այսպէս խօսի և
Դանիէլ զյաւիտենական արքայութենէ Ուսիայի , թէ
« Յատեան նստցի . և արքայութիւն նորա արքայու-
թիւն յաւիտենական . և ամենայն իշխանութիւնիք
նմա ծառայենցեն » . է . 14 և 27 : Բայց թէ այժմ ոչ
ամենայն իշխանութիւնիք նմա ծառայեն հաւատով ,
այլ ծառայեն նմա ըստ կառավարութեան :

Եւ թէ 'Դաւթի՛ ասաց , « Ամենայն ազգք ծառա-
յեցեն նմա . որ ոչ պատշաճի Արդմոնի , այլ Ու-
սիային : Ասեմ թէ , ըստ մեծի մասին՝ աշխարհի թա-
գաւորը քրիստոնեայք են . և ծառայեն նմա ըստ
վճռոյ սուրբ Աւետարանին . իսկ յաւուր դատաս-
տանին և անդր , ամենայն թշնամիք նորա՝ իրրու թէ՝
ոտից պատուանդան նմա լինելոց են . « Ասոց տէր
ցտէր իմ . նիստ ընդ աջմէ խմմէ մինչեւ եղից զթշնա-
միս քո պատուանդան ոտից քոյ » :

ԶԱ . Եթէ ասեն հրեայքն , և մէկ նշան դալստեան

Ուշիային այն էր, որ ՚ի գալն նորսա շարժելոց և կործանելոց էին ամենայն ձեռագործ կուռք. Եսայ. ԺԹ. 1. Շայց դուք վերտափն նորոգեցիք զկուապաշտութիւնն ձեռագործ և գեղագործ պատկերս առնելով ընդդէմ հրամանին աստուծոյ. “Ո՞ի առնիցես դուք քեզ կուռք ըստ ամենայն նմանութեանն. Ելլց. 1. 4:

Վեմ թէ, ՚Քրիստոս եկեալ յաշխարհ՝ նստելով ՚ի դրկի թեթե ամզոց սուրբ աստուածածնին՝ գնաց յշգիպատու. և հին պատմութիւններն վկայեն՝ թէ յիրաւի ձեռագործքն Եշտիպացւոց կործանեցան ՚ի մոտնելն Եշտուսի ՚Քրիստոսի ՚ի քաղաքն Հերմուպօլիս. Շայց այն ձեռագործքն ունեին զնմանութիւն օձի, քարեի, կոկորդիլոսի, արեգակնան, լուսնի, լուսորեժագին. կամ ամբարիչտ մարդկան, որպէս Եկելց և Աւրապիս շաստուածոյ, որ էր ցլադլուխ. և նշանակեր զՅովէփ երախտաւորն Եշտիպացւոց :

Արդ՝ նորա որք փուճ և չնչին անմասն յաստուածութենէ կուռքեր էին, (զորս հեթանոսք ՚ի տեղի աստուծոյ կը պաշտէին, թէ ներքսապէս աստուածութիւն գոյ ՚ի նոսա. որպէս և ՚Քրիստոսէլ ՚ի գըքոջ աշխարհի աստուածային մարմինս կոչէ զաստեզս երկնից) արժան էր որ այնպիսի սուտ շաստուածքն կործանեին ՚ի գնայն ճշմարիտ աստուծոյ Ուշիային. Շայց որսվէետե ՚Քրիստոս եկաւ յաշխարհ զձեռագործոն կործանել. ՚ի վերաց տապանակին քաւութեան կային երկու քերովէք. և տաճարի որմունքն լիք էին քերովէից պատկերօք. Ելլց. 1. 20. և գ. Պատ. 2. 23. Եւ երկուասան ձայլ պղնձէ եղներ ՚ի ներքոյ ծալուն աւազանին. նոյն զըքոյ Ե. 44: Պատղում տասն և երկու եղներն, և երկու առիւծքն ՚ի կայարանի իւրում զառիւծքն, զեղնիքն, և զքերովէքն. 29 համարն: Արդ գեօք զաննչիք ալ կործանեց մի. ոչ երբէք: Ուրեմն այնորիկ որ սուտ շաստուածոց, և ընդդէմ աստուծոյ հրամանին կուռքեր էին՝ զաննիք կործանեց. բայց անոնք որ աստուծոյ հրամանաւն էին՝ չի կործանեց. որպիսիք էին քերովէքն :

Եւ դարձեալ ասեմ, թէ Ասացի վեցթեան ետև զաբովեան շուրջ զաստուծով . միմէ մեղանչցց ՚ի միայն ապաւորելով զպատկեր նոցա . Կամ թէ՝ Ոուլ սէսի մասցն մէջ աստուած ապաւորեց զձեւ և զկերպ խորանին վլայութեան և քերավելից . որ նա անսնց օրինակովն և նմանութեամբն որ ՚ի մաին պահեր էր՝ շնեց և կազմեց . միմէ Ոուլսէս սուրբ մարգարէն կռապաշտութեան հեղինակ եղաւ . քան լիցի . Ո ասն զի կ'առէ Ոուլվլմն . Խճառ . ձԴ . 8 . թէ « Եփծեալ է ձեռագործն և որ արար զնառ : Այն ձեռագործն անիւ ծեալ է , որ նմանութիւն սոսկ սաեզծուածոց է . զոր կռապաշտքն ընութեամբ իրը աստուած կը պաշտէն : Նաև աստուած արգելց զկուոք շնելն ՚ի նմանութիւն իւր , ինչ կերպիւ որ լիներ . զի Ոուլսէսի և Խարայէլացւոց ՚ի լեառն Ոինայ՝ բնաւ մէկ նմանութիւն չուտաւ աստուած :

Այց մեք որ ՚Քրիստոսի և սրբոց պատկեր նկարեմք , չէ թէ զանոնց նիւթն և նկարներն կը պաշտէմք , քաւ լիցի . զի գիտեմք որ յանոնց մէջն աստուածութիւն չկայ , միայն զանոնց տէրն ՚ի միաբ քերելու համար կ'անեմք : Խնդպէս ասեմ , թէ հոգին սուրբ անմարմին է , ձեւ ու նմանութիւն չունի . բայց որովհ հետեւ աղաւնակերպ և հրեղէն լեզուաց կերպիւ երեւեցաւ , զայն մեզ երեւած ձեն կը նկարեմք : Կամ հոյր աստուած հին աւուրց կ'առուի վասն յաւխտենականութեանն , սպիտակ ալէօք կը նկարեմք . որբ ՚ի բնութիւնէ այնպիսի ձեւ ու նմանութիւն չունեն , և զեռ ևս չունին :

Եւ որովհեաւ բանն աստուած մարմնացաւ , զո՞նոր պատկերն մասացածին չեմք նկարեր . այլ իրեւ ճշմարիտ մարգացելց : Եւ զսրբոց պատկերքն՝ իրը յիշատակ ՚ի միաբ նկարելի և նոցա վարուցն հետեւլու համար կը նկարեմք : Ոչ պաշտելով զձեռագործն և զներին . այլ կը պատուեմք՝ երեւելի այն նշաններովն զնոցա բուն տեարքն . որ մեք արած պատիւն նոցա պատկերաց , հեռի է ՚ի կռապաշտութենէ՝ որքան

արեւելքյարեւմոխց և երկինքյերկպէ : Այս ՚ի լւառն
Ոինայ՝ աստուած թէ Ովաւէսի և թէ որդւոյն խրա-
յելի պատկեր նմանութիւն ցոյց չի առւաւ . և պա-
տուեր ըրաւ որ իրը թէ պատկեր ընենի իր կերպա-
բանիքին . ապա Խօսյեայ մարդարեին ինչո՞ւ համար
յաժմուոյ վերայ երեւեցաւ . Եսայ . Զ . 1 : Կամ ՀՅՎէկիեւ-
մարդարեին՝ կերպարանօք մարդոյ ՚ի վերայ աթմուոյն .
և զշրեւշտակսն՝ ըսրս կենդանեաց գեմքով . ԵՎԻ . Ա .
10 . 26 :

Վրդ երբոր կամեցաւ թէ չանեն պատկեր, աննման
և անձեւ երեւեցաւ . և երբոր ձեռվ երեւեցաւ, թոյւ-
տուութիւն արաւ անելոյ : Օ ի թէ գրեալլինի պատ-
մութիւնն և կամ նկարած, պատմութիւնն է նախա-
արպին պատկեր ՚ի միան մարդոյ, և նկարեալն՝ պատ-
կեր աչաց . կուզես զայս ընդունեւ, կուզես զայն :
Ե հարիէ կուոց մտօք չի լինելուն յետեւ, ինչ պատկեր
որ լինի՝ չէ կուարաշտութիւն : Օ ի պատկերն շուր է
պատկերի տիրոջն . և երբոր մէկ թագաւոր մի ան-
ցանէ, և ՚ի շուքն նորա մէկ մի թքանէ, և կամ ըզ-
պատկերագրամն ոտիխց՝ կոխան որ անէ, պատմոյ արժանին
է թէ ոչ . այս : Վյապէս ով որ անարդէ զպատկերն
Քրիստոսի կամ որբոց՝ նմանապէս պատմոյ արժանի է,
զի այն հայհոյանքն շքոյն կամ շքադրամին՝ թագաւ-
որին կը համարուի . նմանապէս անարդութիւնն պատ-
կերաց, անոնց ակրուանցն կը սեպուի :

ՁԲ . Թէ որ ասեն, Ոէսիայն պիտի գայր՝ զմա-
գաւորութիւնն Յուղայեան և ՚Կաւթի պիտի հաս-
տատէր . բայց ձեր հաւատացած Ոէսիայի գալրո-
տեանն, ՚ի հիմանց կորաւ մեր իշխանութիւնն . վերջն
յայտնի է :

Վոեմ թէ, Ոէսիայն գեռ չեկած՝ ձեր Յուղայեան
թագաւորութիւնն բարձուած պիտի լինէր . ինչպէս
ասաց Յակովը նահապեւոն յօրհնութիւնն Յուղայի
որդւոյն իւրոյ թէ և Ոի պակասեսոցի իշխան Յուղայ,
և մի պետ յերանաց նորա . մինչեւ եկեսցէ ակնկալու-
թիւնն հեթանոսաց, որ տէրն է հանդերձելոյ աշխար-

Հին ։ Տառ. Խթ. 10։ Ուրեմն թագաւորութիւնն
Դաւթի յազդէն Յուղայի՝ հաստատութիւն գտաւ
յանձն Աշխային։

Ումանկը կամակոր հրեայք՝ սուտ յուսով զիրենիք կը¹
խարեն, թէ մեք գեռես իշխանութիւն ունիմք ՚ի
տասն ցեղսն գերեալս ՚ի Ասղմանասարայ։ առ գե-
տովքն Գովզանայ և զերամբքն Արաց. Դ. Թագ. ժէ.
6։ Շայց թէ սուտ է այս կարծիքս, յայտ է. զի թա-
գաւորութիւնն ձեր ով հրեայք՝ Յուղայի ազդէն և
՚ի Դաւթի զաւակացն պիտի յառաջ գայր և եկեր էր,
և ոչ ՚ի յազդէն Ուուրենի կամ այլոց։ Ակրիստ մար-
գարէն առէ։ “Դու Շեթզէհէմ տուն Եփրաթայ,
սակաւաւոր յցես լինիլ ՚ի հազարաւորս Յուղայ. ՚ի
քէն եղեւ ինձ լինիլ իշխան Խորացէլի. և ելք նորս ՚ի
սկզբանէ աւուրց աշխարհին։ Ա. Ա. ոչ Դաւթ, և ոչ
Առղավմօն, և ոչ այլ ոք ունէր զմիթզեն նախ քան զաշ-
խարհի ստեղծանիլն. Միտիս. Ե. 2։

Ա. Ա. ձեր սուտ յոյսն պարագ է. զի ՚ի Շեթզէհէմ
շատ ժամանակէ ՚ի վեր՝ մեկ տուն անգամ հրեայ չի
կայ ՚ի Վետացւոց ազդէն զատ, այն ևս երկրայելի. զի և նոցա սերունդքն՝ տասն և մեկ ցեղից պէս կորած
և անցայտ են եղեր։ Եւ այս վասն անտանելի մեղաց
ձերոց, որ զեկած ճշմարիտ Աշխայն չի ընդունեցիք.
և Աւուան գալուն յոյս էք զբեր։ “Աւել՝ զի Յակովը
նահապետն՝ տասն ցեղեց իշխանութեան համար չասաց.
այլ տուած նշանն վասն գալտուեան Աշխային, պակա-
սիլն էր գաւազանի և իշխանութեան յազդէն Յու-
ղայի. “Ան պակասեցի իշխան Յուղայ, և մի պետ
յերանաց նորս. մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն.
և նա է ախնկալութիւն հեթանոսաց։ Տառ. Խթ. 10։
Անաւանդ՝ որ այս 1757 տարի է՝ որ ձեր իշխա-
նութիւնն բարձուեր է. տապանակն, տաճարն, մար-
գարէութիւնն, սեղամելքն, օրէնսդիրն, ատեանն և
այլ ամենայն հոգեւոր և մարմնաւոր հանդէպն ձեր
բնաջնինջ եղեր են վասն մեղաց ձերոց՝ որ զեկած Աշ-
խայն չի ընդունեցիք։ Ա. Ա. զի դուք Յակովայ նահա-

պետի ասածին յոյս ունիք . և հակառակ հոգւոյն սրբոյ՝ որով նա խօսեցաւ . զասածն նորա կը ստէք , և ուրիշ ազգի աներեցիթ իշխանութեամբն զձեզ կը միմիթարեք :

Ա ասն զի մօտիկ Պավլան գետացն՝ կը հնարեն մէկ ուրիշ գետ մի՝ Ասրատիօն անուն , որ յերկրաչափից և յաշխարհագիր հեղինակաց մասցն հեռի է՝ որբան որ երկինք յերկրէ : Որովհետեւ այն ասացեալ Ասրատիօն գետի ստութիւնն յայսնի կ'ենեէ , Ասրի Անհասէ անուն ոմն խարերայ՝ և պատրոզ կուրութիւնն հրեշից . չեմ գիտեր՝ ինչպէս , բայց կարծեօք նոր տապան մի կազմեր Կայեաց նման , և զայն իւրեանց սուտ իշխանութիւնն եւ տան ցեղքն՝ ՚ի լերանցն Վարաց անցուցեր է ՅԱմերիկա : Տես թէ ստութիւնն ի՞նչպէս կարկաս կը փնտուէ ՚ի կարկատել զինքն :

Եխմար հրեայ , ձեր յոյս դրած իշխանութիւնն յԱրուսազէմ պիտի լինի և յազգէն Յուգայի . ի՞նչ բան ունիք ՚ի Ասրատիօն գետն և ՅԱմերիկայ . (որ հազիւ թէ ՅԱմերիկայ երեք հարիւր քանի և երեք տարի է որ գանուեր է): Յօր այն երկիրն՝ բաց ՚ի լեռնցի և բարբարսո կռապաշտից՝ այլ ուրիշ ազգ չի կայր . թէպէտ այժմ գանուին զանազան ազգ քրիստոնեացք , թէ երկրացիք և թէ այլեայլ ազգ քրիստոնեացք . իսկ ՚ի լերինս Վարաց ոչ գտանին բնաւ հրեայք , այլ միայն տաճկացեալ ազգն ՚ի բրդաց :

ԶԳ . Եթէ ասեն , ամօթ է ամել զաստուած գալ յորովայն կնոջ բնակիլ , որպէս ասաց Օտքէսա մէկ հրեայ մի առ սուրբն Կթանաս՝ Կղեքանդրու հայրապետն :

Եսէմ թէ , որպէս պատասխան ետ սուրբն Կթանաս այն հրեան , և ետ պատասխանի տամ թէ՝ աստուած չի զզուիր յորովայն կուսին բնակիլն , որովհետեւ ինքն է ստեղծող որովայնի , թէ կնոջ և թէ առն , այլ և ամենայն անդամոց նոցա . և ինքն է սրբովն յորովայնի մօրն զմանուկն : Ինչպէս սրբեաց զիրեմիա յարգանդի մօրն և ասաց , Կինչչեւ ստեղ-

ծեալ էիր յորովայնի, զիտեմ զըեղ, և մինչեւ ելեալ
էիր յարգանդէ, սրբեցի զըեղ. Եթէ և. 5:

Բայց ասկէ դատ, Քրիստոս աստուածն մեր՝ չ.
թէ մեզօք ազտեղեալ ՚ի կուսի որովայն բնակեցաւ,
այլ մանաւանդ ՚ի սուրբ և յանաբաս կուսի որովայնն.
որ այն տաճարին համար ասաց Դաւիթ, թէ և Առարք
է տաճարքո սբանչելի արդարութեամբո: Եւ ինչպէս
որ արեն ՚ի վերայ մեռելոց ծագելով ինքն չի աղաս
տուիր, մանաւանդ թէ մեռելոց շահ կ'անէ չորցընեւ
լով զժահահստութիւնն նոցա . այլ առաւել աս
տուած, որ ուր որ բնակի, կը սրբէ զնա և կը մարրէ.
զի թէ զմեզս մեր սրբելով չի աղաստուիր, բնչափ
ևս ՚ի մարտուր արգանդի բնակելով:

ԶԵ. Եթէ ասեն, Եսայի ասեր է՝ թէ և Օպղպաւ
տոհմն նորա ալ պատմեսցէ ո: Բայց Վասթէս և
Դուկաս կը պատմեն զագգատոհմն նորա յԱդամայ
մինչեւ ՚ի Յավեփ, և ՚ի Յավեփայ մինչեւ ՚ի յԱդամ:

Ասեմ թէ, Քրիստոս ՚ի մարդկութեան կողմանէ՝
պատմելի ազգ ու ցեղ ուներ . այլ ՚ի կողմանէ առ
տուածութեանն միայն զատուած հայր ուներ ան
պատմելի և անազդ: Վանաւանդ՝ զի ՚ի հոգւոյն սրբայ
եր յզացումն ըստ արարչութեան կերպի, և ոչ ըստ
նիւթական պատճառի. նորա համար անպատմելի կ'ա
սուի ազգատոհմն նորա :

Եթէ ասեն, ուրեմն հոգին սուրբ փոխանակ առն
խառնակեցաւ ՚ի Վարիամ: Ասեմ թէ, հոգին սուրբ
արարովական պատճառ եղեւ կազմութեան մարմնոյն
Քրիստոսի յարենէ կուսին . ինչպէս որ գրիչն պատ
ճառ է ծիրանագոյն պատկերին, այլ ոչ նիւթական
պատճառ . ինչպէս որդիանն կարմիր՝ այսինքն Գլուխուած
ծէին ծիրանի ներկին: Խամ թէ որպէս աստուած ըզ
հոյն կազմեց Եղամայ մարմնն, բայց ինքն ոչ էր հո
զային նիւթ մարմնոյ նորա, այլ միայն արարչական
պատճառ . այսպէս և հոգին սուրբ՝ արարչական պատ
ճառ էր և ոչ նիւթական :

ԶԵ. Եթէ ասեն հրեայք, թէ բանն Յակովայ

Համհապետին յօրհնութիւնն Յուղայի, կատարեցաւ
ի Դաւիթ որ եր յազգէն Յուղայի, Պատասխանեմ
ըստ սրբոյն Վթանասի, թէ Դաւիթ առաջն եղե
իշխանացն որ ի Յուղայի զարմեն և ոչ եղել վերջինն.
և ոչ ի պակասիլ Յուղայեան իշխանութեանն եկն Դաւ
իթ, այլ դեռ ի սկզբանն. բայց Յակովը՝ ի պակա
սիլ իշխանութեանն Յուղայի ասաց զգալուստ Ու-
սիսյին։ Ոնկաւանդ թէ Դաւիթ ոչ եղաւ ակնկա-
րւթիւն և յօյս հեթանոսաց, այլ միսյն հրեկց. իսկ
Յակովը նահապեան զայն գալոց Ուսիսյն՝ ակնկարւ-
թիւն հեթանոսաց ասաց :

Զօ. Եթէ հրեայք ասեն, միթէ Ուսիսյն և ըդ
հեթանոս կոչելոց եր ի կեանս։ Ասեմ թէ այն. վասն
զի Դաւիթ յետ ասելոյն ի բերանց Ուսիսյին, «Տէր
ասաց ցիս որդի իմ ես դու, և այն»։ Յետոյ կ'առէ
ի բերանց հօր աստուծոյ առ որդին, թէ «Խնդրեա
յինէն և առաց քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն և
յիշխանութիւն քեզ մինչեւ ի ծագս երկրի»։

Թէ որ կամակորի հրեայն, թէ Դաւիթ իրեն հա-
մար ասաց՝ «Տայ քեզ զհեթանոսս ի ժառանգու-
թիւն»։ Ասեմ թէ, «Դաւիթ երբ ժառանգեաց զհե-
թանոսս. զի թէպէտ տիրեց Դաւիթ տասն և երկու-
ցեղից վերայ, բայց երբ տիրեց մինչեւ ի ծագս երկրի.
և երբ իւր իշխանութեան ներքեւ ձգեց զհեթանոսա».

Ձէ. Եթէ ասեն, մւստի յայտ է թէ Ուսիսյն
Վրիստոսս զհեթանոսս կոչեց։ Ասա թէ, հեթանոսոք
ըստ որում մասրգարեի և յայտնութեան տէր չեղան,
բայց ի բնութենէ՝ աստուածսիրութեան կրակովի
բորբոքեալք՝ ի զանազան իրաց և նմանութեան ներ-
քեւ զաստուած կը վնասեին, և յանուն աստուծոյ կը
ինկարկէին. մինչեւ որ աստուած ոզգրմեցաւ նոցա, և
զինքն յայտնեց ի ձեռն առաքելոց. և միակ մէկ նո-
րաստեղծ աստղով կոչեց զհեթանոսս մոգսն յերկրպա-
գութիւն իւր։ Որ գուք արեգական լուսովն կուրա-
ցայք. զի յայտնի եր աստուած ի Նրեաստանի։ Հե-
թանոսոք մէկ աստղի լուսովն՝ զհանապարհն որ անի

ուս աստուած գտան . ուրեմն հեթանօսաց երախայրիքն եղան մոդ թագաւորներն :

Ձև . Եթէ ասեն , ինչն յացտնի է գալուստ մուգուցն : Կա թէ , նախապէս մարդարէն Դաւիթ ասէ , « Թագաւորը Արաբաց և Սաքայ՝ պատարագս բերցեն նման , (այսինքն Քրիստոսի) : Երկրորդ վիայն Հերովդէս , որ նենդաւոր մոօք կոչեց զմոգան՝ իմանալ ըզտեղի ծննդեան նորա , որ երթայր սպանաներ զնորածին Ուսիայն . կարծիք ընելալ , թէ նա եկեր էր զերեն թագաւորութիւնն յափշտակել : Երրորդ վիայ՝ զերեզմանք անմեղ տպայոցն Իեթզէ հեմի , որք վասն Ուսիային՝ գառներու պէս մասաղ եղան ՚ի Հերովդէս անգութ արբայրէն :

Յէ ասեն Հրեայքն , միթէ չէր մի կարէր Ուսիայն արդիլել՝ որ Հերովդէս չի կոտորէր զանմեղ տպայսն : Կա թէ , միթէ աստուած չէր մի կարէր արդիլը լրդ Փարաւոն որ զմանկունս ձեր ծովահեղձ չաներ . և թէ կարէր էր չափատեց : Ամանապէս և աստ կարէր , բայց կամեցաւ որ մարդարէութիւնն ապացուցուէր . թէ « Զայն գոչեաց ՚ի Հռատայ . լալումն և ողբումն » :

Եթէ ասեն Հրեայք , այս Փարաւոն կոտորեց կամ ծովահեղձ արար զմանկունս Երայեցւոց , բայց աստուած վրէմինդիք եղաւ նոցա , և զՓարաւոն ՚ի ծովին խեզդեց : Կրեմթէ , և առաւելքան զիդիպաացիս և զՓարաւոն՝ աստուած պատժեց զՀերովդէս և ըզ Հրեայքդ անդամ մինչեւ ցայցմ . և յաւիտեան տան ջուելոց էր աստ մարմնով , և ՚ի հանդերձեալն անշնչ հրով :

Յէ ասեն , Հերովդէս Եղովմայեցի էր որ կոսորեց զմանկունսն , և զպատիմն դտաւ . մէք զբնչ արարաք : Կրեմ , գուք ևս զՃմարիտ թագաւորն ուրացայք , և զկայսրն կոապաշո՞ ձեզի թագաւոր ընդունեցիք ասելով , թէ « Զիք մեք թագաւոր բաց ՚ի կայսերէ » . ինչպէս որ Ոտքեսի ասացիք , թէ « Ովկացց զքեղ գատաւոր ՚ի վերաց մեր » :

ՉՅ . Եթէ ասեն , Ուսիայի թագաւոր լինին

յայտնի է, բայց դուք աւելի անուն կը դնեք՝ առառած զնա ասելով և քահանայ։ Եթեմ թէ, Քրիստոս Ուսիսյն՝ աստուած էր նաև քահանայ, մանաւանդ թէ քահանայապետ, զի՞ Դաւիթ կ'ասէ թէ, հայր աստուած ասաց տեսառն իմում Ուսիսյին, “Ամսա ընդ աջմէ իմմէ ու Եւ թէ թագաւոր էր՝ ասէ, “Դաւաղան զօրութեան առաքեսցէ քեզ տէր ՚ի Ուսիսին, և տիրեսցէս դու ՚ի մէջ թշնամեաց քոց ու։ Եւ թէ նա էր իսկվաճակ առ աստուած և ծնեալ յաստուծոյ օրպէս Ճառագայթն յարեգակնեն, ասէ՝ “Ինդքեզ է սկիզբն աւուրց զօրութեան։ և ՚ի վայելութիւն սրբոց քոց՝ յարգանդէ յառաջ քան զարումեակ ծնայ զքեզ ու։ Եւ յառաջ քան զարե էր անուն նորա։ Եւ թէ՝ յառաջ քան զարե էր, և յառաջ քան զարումեակ, ուրիմն և անժամանակ էր, զի յառաջ քան զարեն՝ ժամանակ չլսայր։ այլ անկէտ յաւխտեան մի միայն։ Ուստի և Քրիստոս ըստ աստուածութեանն անժամանակարար ծնեալ էր ՚ի հօրէ։ Եաւ, Քրիստոս քահանայ և քահանայապետ էր՝ ոչ բայ կարգին Ահարօնի, այլ ըստ կարգին Ուլքիսեղեկի։ Խնչպէս կ'ասէ Դաւիթ ՚ի բերանոյ հօր աստուծոյ, “Դու ևս քահանայ յաւխտեան ըստ կարգին Ուլքիսեղեկի։

Ծէ որ բաջազեն հրէայք, թէ այն վասն Սոզովմանի էր գրեալ, ասեմ թէ, ընդ վայր են խօսեր, զի Սոզովման քահանայ չեղաւ, և ոչ ՚ի բոլոր կեանս իւր հաճոյ աստուծոյ գտաւ։ մանաւանդ թէ չար ևս արարեալ մեռաւ առաջի տեառն։ և ինչպէս մնաց քահանայ ՚ի յաւխտեան։ Եաւ զի ոչ էր ՚ի զարմէն Ահարօնի, և ոչ էր անհայր անմայր՝ օրպէս Ուլքիսեղեկ որ օրինակ էր Քրիստոսի, զի Քրիստոս անհայր էր յերկրի, և անմայր ՚ի յերկինս։

Սուրբն Աթանաս ասէ, ոչ եթէ քահանայ միայն էր, այլ մանաւանդ աստուած։ և բնութեամբ աստուած գոլով, մարմին առաւ ՚ի Ամրիամոյ կուսեն։ որ մարդ լինէր՝ և վասն մեր մարմնով պատարագուէր, և զհացն և զգինին՝ մարմին և արիւն իւր անէր, և

աստուծոյ հօր ընծայեր ՚ի մէջ Եկեղեցւոյ ՚ի յիշատակ արիւնային պատարագին որ ՚ի վերայ խաչին , որ օրիւնակն երեւցաւ ՚ի Աւելքիսեգեկ քահանայապետն : ՚Նաև ուրիշքահանայից նման չօծուեցաւ իւզով . այլ մահաւանդ հոգւով որբով օծեցեալ լիներ և մնայր քահանայ ՚ի յաւխուեան :

Չթ . Եթէ ասեն , ի՞նչպէս ՚ի յաւխուեան քահանայ մնալոց էր , որ մեռաւ առ Պանտացոյ Պիղատոսիւ : Վուժ սուրբն Աթանաս , անոնք որ մեռեալք Են խոր հրորով զմահ նորա միայն տեսանեն . բայց կենդանիքն՝ զլարութիւն նորա կը նկատեն :

Թէ որ ասեն , ով կարէ ասպացուցանել թէ յարեաւ : Վսեմ թէ , ՚Դաւիթ՝ որ ասաց վասն նորա թէ , «Ոչ թողցես զանձն իմ ՚ի գժոխս . և ոչ տացես որբոյ քուժ տեսանել զապականութիւն :

Դ . Եթէ ասեն , ուրեմն մարդ էր ՚ի ըրիստոս : Վուժ ըստ որբոյն Աթանասի , մարդ էր ըստ մարմնոց , և աստուած ըստ հոգեւոյ . և որովհետեւ մարդ էր՝ մեռաւ . և ըստ որուժ աստուած էր՝ կենդանի էր , և յարուցիչ իւրոյ մարմնոյն : Եւ թէ աստուած էր , ըստ Եսայեայ . «Եթովլզացիք և Սարայեցիք եղիցին քեզ ծառայք . և զինի ք շրջիցին . և քեզ երկիրպակցեն . և ՚ի քեզ յաղօթս կոյցեն . զի աստուած գոյ ՚ի քեզ . և ոչ է այլ աստուած բաց ՚ի քէն . գու էիր աստուած և մեք ոչ գիտէաք . աստուած Խորայէլի փրկիչ : Վմաշեցեն ամենեքւան՝ որը հակառակ կան նմա : Նորոգեցարուք առ իս կզզիք , զի Խորայէլ փրկեցաւ զփրկութիւն յաւխուենից . և մի ամառնոցեն մինչև յաւխուեանսոյ :

Եթէ ասէ հրեայն , տես որ Խորայէլ փրկի ՚ի տեսանե՝ ՚ի յաւխուեան , և ոչ հեթանոսք : Սուրբն Աթանաս ասէ , Խորայէլ կոչէ զսուրբ առաքեալոն : Թէ որ չէ , ձեզի ի՞նչպէս վայելու կը լինի , թէ մի ամառնոցեն մինչեւ ՚ի յաւխուեան . որ դուք եղաք յամօթ և նախատինք ամենայն աղջայ՝ կորուսանելով զամենայն զիմաստ ձեր զհոդեօր և զմարմնաւոր , և Հռամայեցւոց ծառայելով :

Արդ՝ մինչեւ յայս տեղս՝ հատակոտոք
 և նման մեզուաց ՚ի ծաղկանց ժողովեալ,
 աշխարհականաց ճաշակելի մեզը ու խո
 րիս կաղմեցաք ռամկական շարադրու-
 թեամբ։ Իսյց տակաւին ամենից օդուա
 չանելով, որովհետեւ բազումք են յազգիս
 մերում զայոց լեզուն իւրեանց չկդիտ
 ցողք։ որք միշտ յաղբիւրն ծարաւի ըն-
 թանան և ծարաւ դառնան, վասն այնու
 րիկ կամեցաք որ յայսմ երկրորդ մասին
 կարելի եղածին չափ պարզ տաձկերեն
 լեզուաւ՝ ուրոյն ուրոյն կարգաւ կարե-
 ւոր իրաց վերայ խօսիմք ծաղկաբաղ առ-
 նելով։ Եւ կաղմել այլ իմն քրիստոնէա-
 կան վարդապետութիւնն ըստ մտաց հայ-
 կականին՝ Քրիստոնէական ուսանելի կր-
 չեցելոցն. թէպետ այլազան կերպիւ, այլ
 ոչ այլակերպ մտօք։

ՅԱՆԻ

ՆԵՐԱԿԱՄ ԲԱՆԱՏ՝ ԱՊԱՀՆՈՅ ՄԱՍԻՆ ԴՐԱՅՑՅ



Ազգաւորչին քրիստոնի պատուիք և անօպատճեթ	Եւ	433
Աղջմանին քրիստոնի ի խաչն՝ անօպատճակնեց		456
Աղջմանին քրիստոնի մասունք մասունք		402
Առարքայի արքայի արքայի արքայի կազմութ		406
Առարքային մարդուրդ կազմութ		455
Առարքային և ընտառական արքայի առքայի վեց շնորհ ամերի		44
Առարքային արքայի արքայի կազմութ		4
Առարքային արքայի արքայի կազմութ		42
Արքային քրիստոնի ամերի		455
Արքային զինու պատճեններին առքայի իմաննի		440
Աւելապահներին մեկպահ միմանակ կ'էրեն ին		առքայն
Համաձայն են Նշանաւութեան		45
Աւելապահների առաջին և երրորդ կորը տակն առքես իմաննի		446
Բանան քրիստոնի վիճակապահնեան թագաւոր ձեզ . և թէ ոչ եկի արքային վիճակապահնեան		73
Բանայի և գործք քրիստոնի վիճայ բ հաստաւածութեան նորու		420
Բարորին վիճայ թարգմաննի		454
Բարորի և առաջամաս առաջին նորու է ի վիճայ քրիստոնի		415
Վայր բնդ գատին բնակին առքես իմաննի		441
Վայր մի արդի վենին արքայի կ'էրացի շնորհ ամերի		427
Վեզաս և Յան գ Գային ապդիք		425
Եղիշեցին քրիստոնի և բարձրացած առք ի վիճայ լերանց		459
Եղիտ կոչ Յամիննեան		402
Երանեաց քրիստոն զատազն և զայ տակազն իւր		97
Երանեան թիւն քրիստոնի պատճեն չեր ամերութեան թիւն		401
Երկդպասան առարքայի վիթ կ'հարեւ ապահուաց		404
Երկինքն վասն եր ամեր աստիճան ասիք		452
Երբարդութեան և միութեան օրինակը		4
Զաւակին քրիստոնի ցը Են		445
Զարդարին որդի բարորին		454
ԶԱՄԱՆԱԿԵՇԻՆ վիճայ թամբուն Արտաս ով յազդեաց		426
Համանական էր և Յամաս ամանան մի և նոր և նոր		44
Խամաս որդին քրիստոնի ի վիճայ առան Յամանակայ արքես ի իմաննի Ուշաւուց յեր ամանանին վասն եր ամեր և		54
Քրիստոն թիւն եր ամանանին վասն եր ամեր		418
Ժրաման թիւն եր արքայի ի վիճայ		442
Ժրամանական որ յամանան և մշանանան որ յամանան վիթ է ի բաշն մեռ ամեր քրիստոն եր և ոչ աց որ		25
Լ յամանան ամեր քատապարաւութեանն փրկիւաց և ոչ ի հարեւ		404
Լ աշն ամեր եր քրիստոն որդի ու ամերաց		417
Լ ամեր վիթայից ամի և զամն		45
Լ անդիքն մեր երբեմն կատարին և երբեմն ոչ		407
Ծանմիւն առան նոյ վասն եր նում առ հարեւայ		4
Ն արքայարան և կ'զիշեցին և բնաթրիս ով առաջարկ		425
Ն երաժիշտն ինչ ապդ եր		58
Ն այս ոչ արքայ հայ հայութ թիւնն վիթ և		89
Ն այս ոչ արքայ հայ հայութ զ ի վիճական առաջամաս		422
Ն ուշից ի վիճական թիւնն ընտառակ վիթ		450
Տ է շնորհաւ մարդուրդ բանի կ'էր բանի		84

Սարմէլէուն՝ յացզ տհամարն վասնէ էր զերեք թշազ առ որոն ի բաց ձգէ	Եջ	54
Սարմամ կուսանին՝ կին առային ինչ է		59
Սարմանանը Քրիստոսի գրկութիւնն աշխարհին		40
Սարմանապցն Քրիստոսի հարկությունն ինչ է		8
Սէ տիոցն՝ յաւ խոննակոն և ժամանակաւոր թշազ առ որ		45
Սէ տիոցն՝ Քրիստոսի աստանած և մարդ		45
Մինչեւ բառն քանին հանակութիւնն անձնակի թշազ առ որ		57
Մին թիւն և երեւակութիւնն աստան ծայ վիրայթիւնն ամեր հաստատի		4
Մկրութիւնն ան և թիւնն զօրութիւնն		50
Մայսի ամ ամառն զի նշ իցէ		429
Մովսէսին հարսությունն առ ներշանին Աշխարհութեաւու		45
Յէշ և յաւ անոնի նամակն		446
Յիսուս էր խուն աղջ և ոչ Յիսուս Բարպարացն		44
Յուդայն զի նշ թարգմանին		445
Յովհաննէս Սկզբանին մուտքայի կառու		84
Յովհաննէս Սկզբանին վասնէ էր աստ Քրիստոսի թէ դաւ Ես որ		77
դարց ես և եթէ սպաւմ ամենինացաւք		
Կառագանն նու Քրիստոսի յանձնէ և յանձնին		444
Ընութիւնն ան առի ոնեազնութ միայն բաժ անիլի		442
Ուստանաւորք ի վիրայ խոնարհութեաւն		97
Ուստանաւորք ի վիրայ սուրբ առաւեածածնի		95
Ուրդի մարդոց և որդի աստան ծայ տակն մի է		98
Պատարագն նորոյ և մէ և քան զան զանն		452
Պատին բաց յարկութիւնն ի հին օրէն		449
Պատին ին ի մարդ ու ի յօրս կոյանայ		4
Պատկերը նորոյ օրինաց ոչ Են կուռք		450
Պետրոս վիրայ պատաւածն թիւնն Քրիստոսի		99
Պետրոս վիւմ և աստանայ կումին որպէս ինամի		401
Պատինն անգամակերն թիւնն		408
Սաստանայ երեք կերպ համբուք պատան զ Աշտ և զ Քրիստոս		64
Սատերն ի բերուն ձկնուն ինչ էր		405
Սիրել զննիւրն իրեր զանն		444
Սրանչելիքն ի վիրայ թիւնն հաւառայ		405
Տօնչուր բարձրամ կերպին կոչի		459
Տէր առաջ ցիո որդի իմ ես զու		8
Քրիստոս առ հայ տօքիւթեամբ և ու աստանած է		99
Քրիստոս արտաքայ սուրբ զրաց ոչնչ զործեաց		28
Քրիստոս զդ ործ իւր առ հայր վիրայ երեր		445
Քրիստոս զօրէնին ի հոգուն յրացցոյ և ոչ խոփաննաց		22
Քրիստոս էր հանազն զդ ու ինչ հազին սուրբ		88
Քրիստոս ննու զիդին ի ծանօց աստանայ		60
Քրիստոս մնուն կ ասէր իշխանութիւնն ոճի որդի մարդոց		74-86
Քրիստոս մօրն ինն զու աներն ոչ անորդ եաց վիս		94
Քրիստոս որոշեւ ըստ է ց զօրէնին Աստիւի		408
Քրիստոս վասն էր զիդին Յամանան մարդ որին նուանց ցաց		90
Քրիստոս վասն էր զիդին անէն Սկզբանին Եղիս կուց		84
Քրիստոսի զօրէն և զօրդոց արեւ ըստ անունն որոշեւ է		65
Քրիստոսի մօրն թիւնն առաջ հիւանդնն ինչ էզ		74
Քրիստոս ի նամակին գարուն ան շարապեց		49
Քրիստոսի հաւառն կամաւ և ոչ բանութիւն ամիւ		95
Քրիստոսի վասն էր պատարազին ի խաչն		42
Օրէնին Աստիւի էնն երեք կերպ		21
Օրէնին Աստիւի էնն բան կը պարունակէր		21
Օրէնին Քրիստոսի ամենոցն ցաւոց գլու է		25
Օրէնին Քրիստոսի և օրէնին Աստիւի էննացէն Են		65
Օրէնին Քրիստոսի զօրություր և օրէնին Աստիւի ամրար		25

ՄՈՒԴ ՊԱՍՏՈՒԼ

Պատ քիմթառըն իր բնակի սէ օհողել թիմանէ սրբան իլէ ողջանն իմ մէք խմբէ րիզ՝ պազի իմ իզաւարընց իւղեւ օրոն նէ անելը ըի : Լույսն՝ նէ չօգ սէ րեանդն տէրունինէ վիրըն քեշիսին սալմազ իլէ , (զիրա ինը իրաւաց չեքմէլի տէր զորդ ոլ հաւորնան) վէ նէ չօգ քենարէր թիմանէ թէ զանեւ օրուոյ և ի փինէի օհմ ու ըի մասան ինձմինաց չեքմէք իլէ : Կըս քի հէր չեքմէն վասավ ու օր թառ սէ լամել վէ մի թէ տիլ օլմասը իլմի հիքմէլ վիրասօվը ընըն զայլ ամիր ։ Նիմէ քի նէ որին եօգարըն՝ հէ վաս ։ աշազընը սու . իրենի տախի մաւ խամբաւու . անհազ ։ նէ սիր քէ սիրիս սէ լամել ամիր :

Քէ զայիք իւղի հիքմէլ ին օրիմ ա պապէլի սէ լամել օրուոյ ։ վէ ճառան եւ օլմաց հասն սիր իլէ ։ նէ սազ վէ նէ սօւս չօդնա մէկի վիրմէք խոմէ մէ յիւոյ ։ մահանոյ միքքէ միմին մին զի վէ քիւլի վիրիլէր ինէ կի որէ ։ նիշանի տախի մասան իլէ գարուր զըտորդ ։ Զիրա հասպէլի Աիւլէ յան իրանի Տառուու ։ Զարպի մէ սիր քիմթառնաս սույնուրնան չ քի ։ նէ սազ սափ նէ սօւս ։ թարիի ի շահան սիր զիրը շանչման ։ նէ ֆառչի ամել տախի սու ։ ամուն քէ զայիք ։ Զիրա վիրըն եւ բարէր տէրեն նէ ոի ։ Ֆիրանէլք թասպի օլուն հուր ։ աշազընը նասանի ահմաց լըդ ։ օրթառ վիրաւու տէկիլը :

Փէս իմուն սպա հազիք գուլարի տախի ։ տէրեանդն տէրունինանէն վէ զի մինինին քենարինանէն գորդու չեքիւոյ ։ նէ միզանի ազիլ իլէ տէրեայի գուլ գասու զինէ նէ զոյ իմ մէկէ թալիոյ օլուուք ։ (քի աւնմէսին՝ ազիլուն թաշու օլունէրի կէ զատ չեքիւ գուշըդ իլէ ։ պանիր է օլունէք իոնէր) վէ նէ է դասանէ մէ սիր կիսոյ եիս ֆիւ իմ մէ կի ինձմինամ էլլէ սիր ։ գի օլմայս սար զուէրի տէրինդինանէն բախմէտար օրա ։ վէ պազըւէրի եիս ֆի արգարինանէն իմ իզաւարընը ։ վէ ամին խուսու սիման օլան սէ օհուէ թիմիլի զայիք զանն իուէտէ :





ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՒԹՅ

ՀԱՆԳԱՆԱԿ ԴԻԿՏԱԿԱՆԻ

1. **աւատամիք** ՚ի մի աստուած հայրն ամենածակալ, յարարին երկնի և երկրի. երեեց լեռ և աների ութից: 2. Լշ ՚ի մի տէր Յիսուս Քրիստոս որդին աստուծոյ. ծնեալն յաստուծոյ հօրէ միածին. այսինքն յեռթենէ հօր: Յատուած յաստուծոյ: լոյս ՚ի լուսոյ աստուած ճշմարիտ յաստուծոյ ճշմարտէ ծնունդ և ոչ արարած: Նոյն մնքն ՚ի բնութենէ հօր: 3. Որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ՚ի վերայ երկրի. երեելիք և աներեւոյթը: 4. Որ յաղագս մեր մարդկուն, և վասն մերոյ փրկութեան՝ իջեալ՝ իյերկինից: 5. Ուարժնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ՚ի Վարիսմայ որբոյ կուսէն 6. Հոգւոսին որբով: Որով եաւ ըզ մարդին, զհողի, և զմիս. և զամենայն որ ինչ է ՚ի մարդ. ճշմարտապէս և ոչ կարծեօր: 7. Զարչարեալ, խաչեալ, 8. Թաղեալ, 9. Յերրորդ աւուր յարուցեալ, 10. Լշեալ ՚ի յերկինս նովին մարմնովն նատարընդ աջմէ հօր: 11. Պալոց է նովին մարմնովն և փառօր հօր ՚ի դատել զիենդանիո և զմեռեալս. որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: 12. **աւատամիք** և ՚ի սուրբ հոգին. յանեղն և ՚ի կատարեալն: Որիսօնեցաւ յօրէնս և ՚ի մարդարէս և յաւետարանս: Որ էջն ՚ի Յարդանան. քարոզեաց զառտքեալն. և բնակեցաւ ՚ի սուրբսն: 13. **աւատամիք** և ՚ի մի միայն ընդ հանրական և յաւարելական սուրբ եկեղեցի:

Ի մի մկրտութիւն . յասպաշխարութիւն . ՚ի քաւութիւն և ՚ի թողութիւն մեղաց : 14. Ի յարութիւնն մեռելոց . ՚ի դասաստանն յաւխոենից . հոգւոց և մարմնոց : Յարբայութիւնն երկնից և ՚ի կեանոն յաւխոենական :

Իսկ որը ասեն՝ եր երբեմն , յորժամ ոչ եր որդի . կամ էր երբեմն , յորժամ ոչ եր սուրբ հոգի : Կամ թէ յոչէլց եղեն . կամ յայլմէ եռենէ ասեն լինիլ զօրդին աստուծոյ՝ և կամ զուրբ հոգին : Աւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք , զայնալիսիսն նզովի կաթուզիկ և առաքելսկան եկեղեցի :

Ի ՄԵԲԱՑ ԼՈՒՍԱՆՈՐՉԵՆ ՄԵՐՄԵ ԱՋԱՑԵԱԼ.

Իսկ մեք փառաւորեսցուք՝ որ յառաջ քան զյաւիտեանս . երկիրապագանելով որբոյ երբորդութեանն և միոց աստուծութեանն հօր և որդւոյ և հոգւոյն որբոյ . այժմ և միշտ և յաւխոեանս յաւխոենից , ամեն :

ԲԱՐԵ ԱՅԼԻԳԻՒ.

ՊԻ Բ Ի Ն Ճ Ի Ք Ե Լ Ի Մ Ա Թ

Խավելւս ավն վէ իթիգառըմբքըն դապիկ վէ շարժը՝ Կիկից առ բր
ովհայթ օտան շարժնամք ափ միւ ճիւ աղիւնանե .

1. Աթիգատ խոերիդ եւը խիւտայէ՝ ճեմի գուառ
րէ թքեանի փէտէրի աղիղէ . օլ քի եօդ
տան վար յիշեամի եւը իւ կէօկի : 2. Վէ սպիր է ֆէն
ախմիզ եւը է վլատի չիսաւս Վրիսատսա, օլ քի իսկն
ուլլահ արր . ալլահտան թէ վլիս օմա : Ալլահտան
ալլահ, նու բատն նուր . համ ալլահ, համ ալլահտան
մէ վլուա, տէյիլ քի մախլուգ : Փէտէրին խպնիւլ վա
հիսի, օլ քի ալլահըն զամբընամն արր : 3. Վէ անըն
իւ վար օլտիւը, նէ քի կէօքտէ, վէ նէ քի եւըտէ
վարլոգ վար իսէ . կէօրիւնիւր՝ վէ կէօրիւնմէզ : 4. Օլ
քի ատէմ ձինսին վէ անըն խէլատը իւն՝ կէօքտէն նիւ
զուլ է թափ : 5. Շէտէ այլ նոտի, ինսան օլոփ, թէ վլիս
օլոփ թէքմիլէն Անրիէմ ողիքիրէ գըզան : 6. Իուհի
գուտտուտուն գուտարէթի իւ : Վէ անըն թէտպիրի
իւ՝ ալլոփ ձիսմ, ու ձան, վէ ֆիքր, վէ ճէմի նէ քի
ինսաննէ վար իսէ . հագիգամթա վէ շիւպհէսիզ :
7. Խոթիլս չէքիս, սալպ օլունուալ, 8. Տէ ֆն օլունոփ :
9. Վէ իւչ կիւնուն սօնզրա՝ գըյամէ օլոփ : 10. Չը
քուպ կէօկի՝ օլմուրափ փէտէրին սազրնան : 11. Վէ
կէլմէք տիր օ ձիսմի ինսանի իւ : վէ ամթանըն մէճոտի
սալթանամի իւ թէճէսոիւզ իւթմ. կէ տիրիւըրի վէ
եօլիւլըրի . քի անըն փատիշահլրգնըն նիհայէթի եօդ
արր : 12. Աթիգատ խոերիդ տախի բուհուլլահէ . օլ

քի պի խալդ արք վէ հեր վէճն իլէ թէմամ, թէքմիլ
աիր : Օլ քի էնոտի լօրտանան նէ հրինէ . վաղ էլլէտի
միւրսէլ խայի . վէ սաքին օլտի է վլիառւլահ քիմնէ-
լէրտէ : 13. Դթիգատ խոէրիզ տախի ֆագէթ պիր
ճէ մի վէ րէ սուլի մուգատաէս լկլէ սիայէ : Վէ անտէ-
խճրա օլունան անճագ սիր թէ միտէ . վէ թէ օլպէյի
խոթիզֆարէ . տախի կիւնահլէրին մազֆիրէ թինէ .
14. Վէ վէ ֆաթ խոէնլէրին գըտամէսինէ . էպէտի
չէրաաթի մէ վլայէ . ճան իլէ թէնին՝ ճէննէ թատէ տա-
խիլ օլմալէրինէ : Վէ էպէտիլ էպէտ հայաթատէ գալ-
մալէրինէ :

Լ սքին՝ անլէր քի աէրլէր՝ պիր էմասյի զէմանտէ ,
եօդ խոի խան . եախօտ՝ պիր զէման տախի վար խոի
քի , եօդ խոի րուհուլահ : Լախօտ եօդտան վար օլ-
տիլէր . վէ եախօտ՝ զայրի վարլրտտան . պի խալդ . պի
մէ վլթ խոնուլահի վէ եախօտ րուհուլահի . անճր-
լայրն քիմնէլէրի՝ լանէթ իլէ րէփ խոէր ճէ մի րէսուլի
լկլէ սիյէ ճէ միէթ :

ՀԱՅՐԵԹԻ ՃԻՐՃԻՄ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՆՈՒՇ ԱՅԱՄՅԱՅՆ
ԸՆՐ ԹԿԱՄԵՑ

Լ սքին պիզլէր մէճտ խոէրիզ անը քի՝ էպէտիլ
էպէտատէն ագտէմ խոի . սէճտէ գլմաղ իլէ մուգատ-
ատէս սէլատի հէմ պիր իլահլյէ , փէտէր , վէ խան , վէ
րուհիւլ գուտտատէ , ամին :

Պ Ե Բ Ի Ն Ց Տ Ե Լ Ա Բ Բ Ա Կ Ա Մ Ե Վ Ե Լ

Պատասխան կը ունի օլուն հայուն քել լվաց լւրին թե փափրի , թաղիրի կը մէ մէ կը¹
հուն մի պատրէ թթանի առաջ առաջ առաջ առաջ առաջ :

Հայուն առաջ ի մի առաջ առաջ հայուն առաջ առաջ առաջ . յարարիշն երկնի և երկի և :

Ես պիտի քել մամաթ իլէ ինանըրըզ քի՞ մէ վլա պիր
ափր , վէ խամի աթա տըր , վէ գաւարէ թթեանի ափր .
Եէրի վէ կէօկի եօդան վար էտիճի ափր . Օ իրա
պապի զայիփ տին ալիմէր աէմիշէր խափ քի՞ պիր տին
վէ պիր իթիդաս լազըմ տէշիլ ափր . հէման հէրքէս
քէնախ իթիդասինէ կէօրէ խէլսս օլուա՝ սէլսմէթ
պուլուր : Ե արին պու՝ զայիփ մէսէլէ , վէ քիւ ֆր օլ
ուու զի նիւմ զան տըր . զիրա աթէշէշիքէսթէր , շէմն
փէրէսթէր , մըլթանի կէտիփէրէսթէր տախին պիր
իթիդաս սահապլէրի օլուա՝ խէլսս պուլմազար . վէ
սէլսմէթ եիւ զիւնի կէօրմէ զիէր . անըն իշին եթիլա
իթիդաս կէրէր մէ վաննըն պիրպիկինէ , նիճէ քի ան
յիլոնի և իթիդաս խուրիզ պիր ալլահա :

Երինձի քել մամաթ իլէ ինանըրըզ քի՞ օլ մէ վլա՝ հէր
շէյէ գաւարը տըր . օլ մէրթէպէ քի՞ հաթթա եօդան
վար էթափ եէրի վէ կէօկի : Օ իրա պապի քեազիպ
ալիմէր տէրլէր խափ քի՞ իքի եօդան՝ պիր շէյ հասրէ
օլմաղ . նիճէ քի բագամըն սըֆըրլարի ձէմիէթինաէն
պիր ապչի զուհուր իթմէզ : Ե արին՝ պիզ իթիդաս խուրիզ
պիզ քի՞ ալլահըրզ մանէմ քի՞ զըտ շէյէրտէն շէյ վէյ
տահ իթմէկէ գաւարը տըր . (նիճէ քի աթէշտէն սու
նիւմիւնէսի Պազտատըն քիւլիսնի , վէ կէօրտէն քիւր
քիւրտ) . քէ զայիք գաւարը տըր եօդան հէր շէյի վար
իթմէկէ . զիրա անըն զուվիթինէ գարշու՝ պիր շէյ
կէլէմէզ : Եկէր քի կիւնէ նուր օլուա , պէշազ ձէմաւ
լինի ասիւմանի իթմէկէ գաւարը տըր . եա նէ գաւարը
տախին եէտի գուտրէթթեանի ալլահ՝ եօդան վար
իթմէկէ :

Եւ չիւնձի քելսմ իլէ ինանըր վէ ինզիստ խուրիզ
քի՞ օ մէ վլատէ՝ խոգնիւմիւ սէլսու , եանի իւ անչ :

վար: Եղիշելքինեւ աթա տէրիզ, քի ու փէտէրի աղիզ՝
շէմս միսալի տէյէլիմ, քէնտի զաթընտան՝ նուր քէ-
ւամին թէվլիտ էթափ, վէ նէհը միսալի բուհուցահի,
կէցա նէ. ֆէս կիպի սինէ. սինտէ. ն ազըթափ, քի պուն-
ւար՝ զաթի ալահըն վարըզընտան տիրլէր: Քէ զալիք
գատըր խոն՝ եէրի վէ կէոկի էմք իլէ եարաթմազա:
Քէ եազիպին պիրիսի Ոանիքոս նամընտան խալթ խուր-
իսի քի՝ իրի եարատան վար, պիրիսի կէ. օկի, մէլայիք-
լէրի, վէ բուհուցիզի եարաթափ, վէ պիրիսի կէ. օրիւ-
նիւր վէ պազուլուր գատիմոհ շէլլէրի: Պունուն իշին
օ աղիզ 318 վաթրիզէր՝ թէ. վրաստ վէ Խնձիլի շէրիֆին
հիւրմիւնձէ գանուն վէ շարթ քէթալ էթափիլէր քի՝
ձահիլ մագուլ լէսի օլանլար իլէ եազըլմայալէր:

Ի Ք Ի Ն Ճ Տ Ը Ա Մ Թ Կ Ա Մ Ւ Հ

Գառչիլ Գարարըն Աէ ֆուիրի, լատիլի, վէ մշշումի ուշյանինափե դիր:
Եւ ՚ի մի անք Յիսուս Քրիստոս յորդին տառուծոյ, ձնեալն յառաւծոյ:

Յ Ե Ր Ճ Տ Ի Մ Կ

Ա է պիր էֆէնտիմիզ Յիսուս Քրիստոս Խոյնուե
լահէ, քի ալահտան թէվլիտ օլմա տըր:

Թէ. ֆուր, Չիւնիքի պազիլէր տախի տիլուրըաղ օլուոյ,
քի տիւնեա ալէմի պիր ալահ եարաթմըր տըր. զանն
էթափիլէր քի՝ օլ նուր վէ խիւտանին ձէվշէրի տախի՝
եարատըրը մագուլ լէսի տիր, նիմէ. քի տէտի Արիսո,
վէ պազիլէրի տախի: Չիւնիքի էֆէնտիմիզ Յիսուս
Քրիստոս՝ կեահ իլահցիէթինի պլյան խուր միւ-
ճիւր զաթէր իլէ, վէ կեահ թէմամ ինտանէթիցինի
սապիթ խուր խոն՝ եէմէկ իշմէք իլէ, աճ օլուոյ, սու-
սամագ, եօրուլմագ, վէ ույումագ իլէ, զանն էթափի-
լէր քի՝ կէցա պիրի պիրիսի իշինտէ գասպանմը, նիմէ.
քի ֆրնտը՝ գապուղի իշինտէ, վէ եախուտ՝ պիր
խանէ իշինտէ կէլիս սաքին օլմուշ արը օ ալահըն քէ-
լամի, օ էճիլտէն՝ իրի էլլաստ տէտիլէր, նիմէ քի
Վեսոոր:

Անքն իշխն սուրբ հայրապետութէր տէտիլէր քի իմժի պատ էտէրիզ քի Յիսուս Քրիստոս մնանիկ թլիցի իլէ պիր վիճուա ափը, վէ զայրի զաթ տէյիլ ափը անձագ քի աթա ալլահըն զաթընաան տըր . վէ շէմն տէն տօզան նուր վէ նուրտան տօղմա՝ ալլահըն պիր կիւ զէլմով ամիր : Վէ էցյէ օլունձագ՝ ամ իմակ՝ ալլահ տըր . վէ պիլզաթ նուր արը՝ տօղուրտան շէմն իլէ մաէն : Անքն իշխն տէտիլէր՝ պիր էվաոի Յիսուս Քրիստոս, ու քի խանուլահ տըր, ալլահան տօղմա : (Օնեալն յաստուծոյ . աստուած յաստուծոյ . լոյս 'ի լուսոյ . աստուած ճշմարիս՝ յաստուծոյ ճշմարտէ . ծնունդ և ոչ արարած :) Կինէ քի պիր ատէմ այնայտ պագսա՝ քէնտի քիսվէթինի կէօրիւր անքն իշխնտէ՝ արսլան քիսվէթի կէօրմէզ : Քէզալիք՝ վէ աթառուլահ՝ միրաթ այնա միսալի քէնտիսինի տուշուոլ վէ կէօրիւոլ պիր նուր տօղուրտի, քի անքն խամինէ՝ խպնուլահ՝ տէնիլիր :

Լիկէր քի տէյէն օլուրտա, այնատա կէօրիւնէն արազ տըր, վէ պինէք քս պազան տէյիլ տիր :

Լշճէվապ քի, ճիսմանի նէսնէլըրտէ կէրչէք տիր պու թէմնիլ, լաքին՝ ալլահան մատէմ քի՝ զահիրի շէյ եօդ արը քէնտի զաթընաան զայրի, պիլզաթ նուր տօղար . վէ նուրտան նուր տօղունձէ, էլլքէկէ տիշկյէ հաճէթ տէյիլ տիր : Օ իրա՝ շէմսատէն նուր՝ վէ ֆիրիր տէն քէլամ տօզմագ, չիշէքտէն կիւ զէլիք տօղար կիսպի աիր, քի տայիմա տօղմատա արբար . լաքին՝ նէ արթարլար, վէ նէ էքսիլիրլէր : Քէ զայրէ՝ մէվլատէ իւչ իւգնիւմ օլմազ իլէ՝ զաթը արթմազ վէ էքսիլմէզ : Վէ շիւնքի պիր էմնատէ օլ նուր կէլիսպ ինսանէթլիք ալլոր, խաֆի օլմայա քի՝ ալան վէ անլընան իրի էվլատ օլոյիլէր . անքն իշխն միածին տէյիլոտի . նիճէ քի, իրի նէճէ ֆտէն կէօլիւն նուրի թէէսիր էյլէյէ, կէօլիւն նուրի իրի օլմազ :

Վէ շիւնքի պազիլէրի տախի տէտիլէր, խպնուլահ խամ հազրէթլիք շէրիք օլտի ալլահըն զաթընա, նիճէ քի ալլժուն՝ աթէշէ . լաքին պիլզաթ ալլահըն զա-

թընուան տէյիլ խաի : Անըն իչին տէտիլէր՝ (նոյն ինքն
՚ի բնութենէ հօր.) (եանի՛ էն ասր՝ օ ազիդ ալժամելն
զաթընուան տըր .) զիրա ինուանտան՝ ինսան , արսլան
տան՝ արսլան , վէ ալլահտան՝ ալլահ տօղար : | արին՝
տօղուրան շէմն՝ տօղան նուր իլէ պիր ալլահ տըր , իրի
տէյիլ . նիճէ՛ քի քէլսմ ֆիրիտէն տօղար՝ վէ եազըլըր
քէաղըր իւ զէրինէ . քէլսմ իրի օլմազ , եինէ պիր տիր՝
վէ ֆիրիտէն այրըլմազ : Քէզալիք՝ Յիսուս Քրիստոս
է ֆէնտիմիզ տախի՞ քէլսմ միսալի փէտէրին ֆիրընն
տէն տօղառու , անտէն այրըլմատը . վէ քէաղըր իւ զէր
իրինէ եազըլըր ինսան օլուուգտա . վէ եինէ պիր գալոր :

Ե Տ Ե Խ Ն Ճ Ե Խ Ը Ա Մ Թ Ն Ը Ա Մ Ե

Որով ամենացն ինչ եղեւ յերկինու և յերկիր . երևելքը և աներեց ցիլք :

Թ Ե Ր Ա Ւ Մ Ե

Ա է անըն իլէ վար օլսի՞ նէ . քի կէօքան , վէ նէ . քի
Եէրտէնէ նէ սնէլէր վար խաէ . կէօքիւնիւր վէ կէօքիւնմէզ :

Թէկիսիր : Չիւնիքի ալլահտա իւչ իւգնիւմ վար տըր
շիւոհէսորդ , օլմայա քի՞ գուտրէթինի գուվիլէթինի
վէ իլահիյէթինի տախի իւչ զանն խաէլէր . (վէ շիւնիքի
ապախտէ զերը օլունախ էվիլէրի շարթնամէտէ . քի՞ օ
գատորը մէ վաւ վէ փէտէրի աղին՝ խայդ էյլէտի եէրի վէ
կէօկիր .) վէ քէլսմուլլահ բանն ասպուծոյ պէրապէր անըն
իլէ իլհադ տէյիլ խաի խայդ իթմէտէ տէյիլէր , օ սէւ
պէպան տիր քի տէտիլէր . վէ անըն իլէ վար օլտիլէր՝
նէ քի կէօքան վէ եէրտէ մէ վճուտամէ վար խաէ : Օիրա
գուվիլէթ գուվիլէթինէն այրը անյիլ տիր , վէ իլմ աւ
լիմտէն , վէ նարըն զարպի՞ նարտէն , վէ ագլ ֆիրիտէն :

Քէզալիք՝ օ քէլսմուլլահ Յիսուս Քրիստոս փէտէր
րին պիզամը գուվիլէթի , վէ ֆիրըն ագլի օլմազ իլէ
տիւնեա ալէմի խայդ էյլէտիքտէ՝ անտէն խարիմ տէւ
յիլ խաի . լլուս քի պիր գուտրէթ իլէ խայդ էթտիլէր :

Քէզալիք ըուհուլլահ իւշիւնձի անձն տախի՞ պիր գուտրէթ
իլէ վար էթտիլէր եէրի վէ կէօկիր : Աիճէ . քի
նէպի Տաւուտ տէմիչ . (ալլահըն քէրէմի իլէ եէր տօր

առու . վէ ալլահըն քէլսմի իլէ՝ կէ օք մէ թին օլսու . վէ անլին նէ ֆսի բուհի իլէ հէր վարլազըն գուվիլէթի :) Պունաթ թէմամ վէ թէրմի էօրնէր օլմադ . էմմա տէ յէլիմքի , կէցա իւչ գալժ ուշուն իլէ՝ պիր լէնկէր վէ տէմիր՝ տէրեատէն շէրիլէ . վէ իւչ պարմաղ իլէ՝ պիր շէյ թութուլա :

Վէ զալիք՝ ալլահատու իւչ իւգնիւմ , վէ պիր գուվիլէթ պունաթա ոլէնզէր : Օ իրա՝ նէ քի խաջդ օլսի վէ օլաճագ տրը , պիր գուվիլէթ իլէ օլուր : Պիրինձիյէ՝ տէյէլիմ գուտարէ թէրեանի . իրինձիյէ՝ եանի քէլսմուլ բահէ՝ իլմին պահրի . իւ շունձիյէ՝ էյլիքլէր մասինի : Վէ մին ձիրմի վէ պիւյիւքլիւկիւնաէն՝ պիլիրիզ գիւտէրին գուվիլէթինի . վէ էճնասի միւխոթէ լիփէ կէ օնէ կէ օն մախյուգաթիրին այրը ուշիլիզին տէն՝ քէլսմուլահըն իլմի տէրեատընի : Վէ էյլիք , սաղլըգ , վէ կիւզէլլիզինսէն՝ բուհուլահըն էյլիքլէրի մատէնին :

Վէ տախին՝ պիր շէյ թէրմի օլմասա՝ յազըմ տրը է վէ վէլա գուվիլէթ . իրինձիրինի իլմ ու ագլ . իւ շիւնձիսի՝ բատէթ : Իւ շիւնատէն պիրի նօդան օլուբաա , թէրմի օլմազ օ իշ . նիճէ քի պիր ատամ պիր խանէ եափագ իսեթէսէ , կէրէք տիր մայ , կէրէք տիր ագլ վէ կէրէք տիր բատէթ : Պիրիսի նօդան օլունձա , խանէ թէրմի օլմազ . ալէմի պիր խանէ կիսպի՝ եօդտան վար է թէտի խիւտա . գուվիլէթ իլէ , ագլ իլէ , վէ բատէթ իլէ , քի պունլարա իւչ իւգնիւմ վէ անձն տէրիզ . գուվիլէթէ՝ գիւտէր , ագլէ՝ քէլսմուլահ , վէ բատէթէ՝ բուհուլահ :

ՏԵՐՍԻԿՆԱԴԻՆ ՇԱՐԹՆԱՄԱԿ

Ուր յազագում մէր մարդկան և վասն մերց գրկութեան իլլուալ է յէրինից :

Թ Ե Ր Ա Ւ Ա Մ Ե

Վի պէնի ատէմ վէ անըն ենէլսաը իլլին՝ կէ օքատէն նիւզուլ էթարի :

Պէկին . Անաթթիւդ միսալի տէյէլիմք . վէ մասին

նուրի եկըք էնմեքտէն պայխս նէ տիր . թօփրաղէ խաշ սլութ վէրմէք , պիթէճէք շէյլէրի պիթիրմէք , էնվայի զէլացիրէրի հասրւ էլլէմէք , վէ մատէնլէրի հալլ իթմէք . զիրա հէր հանկը եկըք շէմսին գուվիլէթի քի եկըքմէզ , պէրը ու եապան արք :

Հազրէթի խպնուլահ տախի՞ տիւնեայա նիւգուշ էթմէքտէն , ճէմի ալէմ պէրը ու եապան խտի : Խմբանի միլլէթինտէն զայրի՝ բատպիսի պիր զայրի միլլէթ թանըմազ խտի . անըն բատէթինի հիշ պիր քիմսէ պիթմէզ խտի . անըն իջին՝ պէրը ու եապան օլմուշ խտի . տինտէն խմանտան պիխապէր խտի , ֆազլիյէթ խուսուսինտէ տախի ճահիլ խտի : Կամմա՝ հաշան քի ալլահ ինայէթ ևլլէյիւոգ՝ քէնոտի նուրինի տիւնեայա իրսայէթատի խէ , աէրևա միսալի ալէմ տօլտու տին ու խման իլէ . (Ա ցաւ ամենայն երկիր գիտութեամբ տեառն իրըև զնուրս որք ծածկեն զծովս :) Ա է հէր քէս աշնա օլսի ալլահըն էմբինէ . խէլաս պուլուսուլար կէջէն կիւնահարտան , շէյլան զարպինտէն , վէ նարի ճիհէն նէմտէն :

Կ չիկը քի տէնիրտէ՝ հալէ միլլէթ վար արք ալէմտէ քի՝ ալլահը թանըմազար :

Լ շճէ վագ քի , մուգատտէր օլմուշ խտէ , անլէր տախի էլպէթատէ պիր կիւն Վնձիլի շէրիֆին թօրունա տախիլ օլուրլար : Օ իրա Յիսուս Քրիստոս էֆէնտի միլ պույուրմուշ քի , հիշ պիր քիմսէ պանա տախիլ օլամազ՝ աթամտէն անա ինայէթ օլմոյինձէ . (Ո չ ոք կարէ գալ առ խ՝ եթէ ոչ հայրն երկինաւոր ձգեսցէ զնա առ խ :) Տախի կիզլի սէպէզլէր վար ալլահըն աէրունի էսրարինտէ քի՝ պիզլէր վուգուֆ տէշիիիզ : Ա հձագ շօլ գատար պիլիրիզ քի՝ ալիմ ալլահ՝ քէնոտի թէրաֆինտան կիւնէշին նուրինի ոլէյան էթատի ալէմէ , նէճէֆ կիսի պիլլուր օլանլար միւնէ վիլէր օլմուշլար . վէ եկէր թաշա թէկէսիր իթմէսէն նուր , էքսիքլիք շէմսին նուրինէ տէշիլ . իլլա քի՝ պէշինի քալըն քիմսէլէրին տիր թազոփրաթ : Կախօտ՝ տէսթի տիսպսիզ օլս ազի քէմսէրի գատզ իթմէշէ . կէօյա պազիսի իշխտիր էմմա՝

թէզնէ ունուտրը : Այսիօտ՝ տէսթինին աղջը գափա-
նրդ օլսա . կէջա պիր քիմսէ ինատրնա գավի օլուպ՝
իշիթմէյէ ալահըն քէլամբնը : Այսիօտ՝ տէսթինին աղ-
ջընը պիր քիմսէ աշաղը չէվիրսէ՝ վէ տիպինի մուռ-
լուգտան թարաֆա . կէջա ագսինէ հարէքէթ իթսէ
տին ու իման գավիլլէրինտէ : Այսիօտ՝ ինայէթքեանի
ազիզ ալահ , քէնտի ինայէթին գլումէթինի կէսութէրմէ-
իշին՝ քիմինի քէնտի տինինէ տավիթ էթմիշ՝ քի գատ-
րնը պիլէլը , վէ քիմինի պօշ գօմուշ վագթի կէլին-
ձէլէտէք . քի տինտար օլանլար՝ պիլէլը քի անլն
րահմի քէրէմի իլէ ինայէթ պուլմուշար , վէ քէրէ-
մինտէն խալի օլանլար՝ գարանլուգտա գալմբչար : Ով-
խորը խմաստութեանն աստուծոյ :

Պէ Շ. Տ. Ճ. Ի Ը Ա Ր Թ. Ն Ա Մ Է

Սարմացաւ , մարդ ացաւ , ձնուտ կոստարէլսաքէս ՚ի սուրբ կուոէն Սարիամայ :

ԲԵՐԱՏԻՄ

Յէն ալոր , ինսան օլուու , տօղուու թէմամէն
Վէրիէմ պիլիիրէ գրասան :

Յէնֆիր . Չիւնքի Յիսուս Վրիսատու եֆենտիմիզ
հազրէթէրի՝ քէլամուլլահ բան ասպիտնյ տէյիլիր , քէ-
լամ վէ ագէ հէր պար պէյան տէյիլ տիր , կեահ ֆիւ-
քիրտէ սարին պուլունուր՝ կեահ սէցլէնիր , վէ կեահ
եազրլը քէազրտ իւզէրինտէ : Յիսուս Վրիսատու ալ-
լահըն քէլամի՝ եպէտիտէն փէտէրին ֆիքրինտէ խոի
կիզլի . ազիզ ալահ , օ քէլամին վագթի կէլինձէ՝ պիլիէ
պէյան էթմէք խմթէտի . Կէօյա քէօհի խաթթի իլէ՝
ապատի իւզէրինէ եազրը քէնտի քէլամինի , քի ալէմէ
նիւմայան օլա վէ օգունա :

Օ իրա նէպիլէր ճան ամբագ միւշթագ իտէլէր օ
քիավիթին ասլինի կէօրմէյէ : (Վրահամ ցանկացաւ
տեսանել զօրն իմ .) Վալսէս նիյազ էտէր խոի մէվ-
լայա քի՞ օ իրսալ խտէձէյինի , իրսալ էյլէ . Եվ . 12 .
Տաւուտ ֆիրեատ էտէր խոի իրսալ էյլէ եամ մէվա-
սէնին ձէմալին նուրինի վէ սըհհէթինի . Սալ . 10 . 3 :

Ա է Արդավմնն խզնի Տաւուա՞ տէր խոի . Եօլս՛ , իլռ
սան էյլէ օ սէնին իլմին տէրեասինի՝ քի կէլէ պէնսէ
սարին օլա , քի անստէն տէրս ալայըմ , վէ սէնին բա-
տէթինի պիլէյիմ : Խճա . թ . 10 : Ա է պիրիսի տախի
տէր խոի՝ նէ մութըու քի՝ սէն սէմսյի ետրուալ վէ
էնէ խոին : Օ խրա պիր քիմսէ՝ պիր շէյին թասվիրինի
կէ օրիւնձէ միւմբին աէմիլ քի անըն ասլընը կէօրմէյէ
միւշըագ օլմայա :

Ա է պիլէր էվլիալէր՝ իլը տէրեասինստէն պիրէր
մըգտար ապի քէվոէր սուին ալըքչար խոի . էմմա՞ օ
տէրեանըն սէյիրինէ մայիլ խոիլէր : Լ աքին՝ օ ազիզ՝
թէնստէն միւնէ զզէ՞հ օլմաղ իլէ՝ կէօրիւնմէսի միւմ-
քիւն օլմացըզ , անէրի արզոււլէրինէ եէրիւտիրմէք
իշին՝ փէտէրի ազիզ՝ կէ օյա շէմս կիպի նուրինի իրաալ
էյլէտի պէրրահ այնայա , եանի Ո էրիւմին պաթնինէ .
քի անըն՝ փաք վէ յալի միսալի գանընտան ալուալ ,
(ու քի թէմամ ալլահ խոի) թէմամ ինսան օլոու :
Ա է նիձէ քի՝ շէմսին նուրի զէմինէ տէր էնէր , էմմա
շէմստէն այրըբազ :

• Վ է զալիք՝ օ քէլամուլահ տախին նիւգոււլ խոուալ
էնտի ինսանիթէթլիկէ . յարին աթառուլահտան այրը-
մատը : Ա է նիձէ շէմսին նուրի՝ գըրմըզի ձամտէն
թէեսիր խոերսէ , գըրմըզի կէօրիւնիւր անըն նուրի .
յարին՝ քէնսաի քէնսինտէն թէսպոիլ օլմաղ : Ա է ֆիքրին
քէլամի քեալըտտէ եազըլըր խոէ , եինէ ֆիքիրտէն
այրըբազ վէ թէպտիլ օլմաղ :

• Վ է զալիք՝ օ քէլամուլահ բանն ասպուած՝ ինսանիթէթ-
լիկիմիզէ տախիլ օլուալ , մէ ձատինէ պիր նէսնէ նօգսան
կէթիրմէտի : Խշոէ պէօյլէձէ նէպիլէրին արզոււլէրի
միւնգամթը օլոու :

Ա է թ Բ Կ Շ Շ Ա Բ Հ Ա Մ Ե

Հ ա զ ւ ա լ ի ս օ ր բ ո վ :

Թ Ա Ր Ա Ւ Ւ Մ Ե

Ըուհի գուտասին մարիթէթի իլէ :

Թէկ ֆոդը . Չիւնքի օ քէլամուլահ՝ աթառուլահտան

անսասըզ տօղմուշ խոփ էպէտինստէն էպէտ , կէցյա քի՝
էկէր շէմս էպէտի օլայ խոփ , անըն նուրի տախի պիտ
վէսինձէ էպէտի օլուր խոփ , վէ գապիլ տէյիլ նուրի
շէմստէն այբրումագ պիր զէրրէ զէմմն : Քէզալիք՝ ծ
անսասըզ մէվատէն տօղան նուր՝ աթասըզ անսատան
տօղունձա , բուհուլլահ սուրբ հոգի կէցյա պինա էմինի
վէ խալիքէ կիսի օ միւպարէք դանա հիւսիւն վէրիսկ՝
ինսանտան նէ քի վար խաէ՝ օ զէրրէ գանտան հասըլ
էթափ սիփուսուր՝ Օլ մէրթէպէ քի , կէցյա պիր
սինէք գանտափի մըգտարինձէ՝ պիր մարանկօղ՝ պիր
գալիսն եափա հէր ալէթի իլէ թէմամ:

Ա է զէմմն միւրուր էթմէտի օ հիքմէթմտէ : Հանի՝
գանըն ալընմասընտա , ազալէնմէսինտէ , ճանկանմա-
սընտա , վէ քէլամուլահըն կէլիալ սաքին օլմասընտա ,
վէ իլահիլիթինէ քէլամուլահըն իթթիհատ օլմա-
սընտա : Հա ոլունձա հիքմէթէրի ափանսըզտան՝ քիմ
գառոր խոփ թէրմիլ իթմէկէ , անձագ քի բուհուլլահ
հոգին սուրբ : Կիմէ քի պիր օտանըն գինձէթէսին աչ-
տըգտա՝ զաֆիլ անսրզտան օտա իլէ նուր իլէ միւնէվ-
վէր օլա զէմմն կէչմէզտէն : Կիմէ քի ալլահ՝ տիւնէտ
ալէմի խալիք էթմէսինտէ էմրին վէ խալիք օլանիլէրին
մաղէյնինտէ զէմմն միւրուր էթմէտի . (Վաց և
եղեն .) էմր էթափի վէ խալիք օլտիկէր . քէզալիք՝ պա-
հիքմէթտէ եինէ էջլէճէ պիլինէ :

Ա թառըզ օղանի ոլ փետու խոեր .

Սէան իշմուն թիքի ոլ կէցյա խոեր :

Կէչէ երը ըլու միւրունէ ոլ ճան վիրիր .

Տէրափ պիտէրմանէ ոլ տերման վիրիր :

Ուուլ էառ զմուրմէն զնոպի և կ զմիտ և կ զամենցն որ ինչ է ՚ի մարդ .
Ճշնարարագեռ և ոչ կարծեազ :

Իմտի բուհուլլահըն թէտպիրի իլէ՝ ալտը թէն ու-
ճան , ու ֆիքր : Չիւնիքի Յօհաննէս Կիւանկէլիսմիս
եանի Վէետարանիչ տէտի , ալլահըն քէլասիլ թէն
օլտի . խափի օլմայտ քի ճանսըզ վէ ֆիքիրսիլ պիր
թէնէ կէլսի սաքին օլտի օ քէլամ . կէցյա պիր մապէյն
օտասընտա գափանըր միսալի : Կէչէ չօդ մէլանէթ

քիմուէլէր՝ պէջլէ տէրլէր խոի. (Որպէս ասաց Ժանոն
Եւտիքէս թէ ոչ մարմին առ խակապէս. այլ առ ազօք
անց ընդ կուսի խողովակի նմանապէս:) Աէջա քի
թէմամ ինսանէ թլիք ալմատը օքէլամ. անձագ քի՝
կէօղէ է օյլէ կէօրիւնիւր խոի. վէ սու նիմէ քի քիւնկէ
տէն ագտրգնա՝ քիւնկուն պիր չէ ալմազ տէյիւ
խալթ էթալիլէր.

Հաշմ՝ քի, օքէլամ՝ հաղութիւն Ուրիէմէ սարին
օլուուգտամ՝ սատէ թէն ալոր տէյիւ աղնանա, եափուա
է օյլէ կէօրիւնէ: Կա նէ չէրիլ, հէմ թէն ալոր, հէմ
ձան, վէ հէմ ֆիլքր. քի ձէմիսինէ մէտար վէ իլան
խու խոի: Օ իրա օ աղիղ՝ ալիմթապիսպ՝ ձէմի խմբաղ
լէրէ իլան իլթմէկէ գատարը, վէ ձէմի իլտանլէրէ պիր
տիւ. քիւնան խոի. Կա զցաւս մեր երարձ. Եսայ. ծդ. Յ:

Ե Ե ՏԻՒ Ճ Ի Շ Ա Ր Թ Ն Ա Մ Ե Տ

Չարչարիալ Խաչեալ:

Թ Ե Բ Ճ Ի Ս Ե

Իսրէնմէջ չէքիս՝ մատղուալ օլունոու:

Յէկիքակի. Չիւնիքի խասմթէլիկի շխտէթիմինէ կէօրէ
յազրմ որբ իլաճ. ինսաննըն խասմթէլիկի մարազի՝ մէվթէ
րուց թութմուշ խոի: Կիւնահըն շխտէթի փէք եա
ման օլուալ, սաղամասի պիր վէճհ իլէ իմքեան օրմա
յուալ՝ միւհթաճ օլուու օլ եարար թապիսին իլաճ
լէրինէ: Օ իրա՝ պէլի պազը էմնալէրտէ խիւտափի քէ-
րիմ՝ նէպիլէր, էվլիալէր, սալիհ վէ սատրգ քիմսէ-
լէր իրսալ իյլէտի խոի. Էմմա՝ հէր պիրիսի անձագ
քէնտի տէրտին գայզրունա մէշզուլ օլուալ՝ գուրապան-
լար քէսիւալ՝ գանիլար սազըպ՝ րուցի զէմինի գան իլէ
կիւլիսման էթարիլէր: Կաքին՝ մատէմ քի մարազըն
շխտէթի զայէթ զարապլու խոի, պիր վէճհ իլէ սա-
ղամադա իմքեան օլմատը:

Կասյիաս նէպի պիչարէլէրին տէրայինէ նաղար
խոուակ՝ տէտի. Պաշտան սցաղատագ անլա սաղըգ-
եթւզի եօդ: Աէ իլաճ քեար խոեր վէ նէ եագը, նէ

մելայիքլար իլէ, վէ նէ էլչիւր իլէ . անձագ քի քէնտի
կէլիսպ՝ վէ անլէրի խէլաս էյլէտի : Եսայ . Ա . 6 . և ԿԴ . 9 :
Եղիսէս նէովի պիր միւրտեյէ տավէթ օլունտու-
քի վարա տիրիլաւէ . Վէէզի նամընտա շակիբախնէ-
վէրտի էլինտէքի ասասընի, իրսալ էթտի քի կէո-
թիւրէ օլ միւրտէնին խզերինէ դօյա վէ հայաթ վիրէ .
թէմզիհի իւզրէ էյլէտի Վէէզի, միւմբին օլմատը,
թա քի քէնտիւսի վարը՝ տուվա իլէ էօլիւյիւ տի-
րիլթտի :

Վէէզի խզրէթ խտի նէպիլէրէ, վէ Եղիսէսուն
սասար՝ Էսիի նօմնուարա . պունլարտան պիր մէտար
սպնլմատի միւրտէ ինսան թապիաթը, թա քի քէլամէ
ուլահ Յիսուս Քրիստոս էֆէնախմիզ՝ ալտրզի թէնի
իլէ իպթիլա չէքմէյինձէ, մասլուալ օլմաղ իլէ գուրու-
էշճար խաչ իւզերինտէ :

Ուվա՝ խէլլաս Եղիսէս թապիր օլունուր . հագդա
քի էֆէնտիմիզէ օ խիմ եագըշըր խտի . անձագ՝ Եղիս-
սէս անա թէցպիհ վէ սատէնէ էօրնէք խտի : Նուհ
հազրէթլէրի՝ թուֆանտան խէլաս պուլտու՝ աղաճ-
տան եափրլմը կէմի իլէ . թուֆան՝ ճէմի ալէմին
կիւնահի, Նուհ Յիսուս Քրիստոս էֆէնտիմիզէ խտ-
րէթ . տապան կէմիսի՝ անըն խաչի սայսպինէ թէշպիհ
խտի . քի անա պինիսլ, իսքէնճէ չէքիալ, դան տէօ-
քիւոլ, մէքիր կիւնահըն թուֆանինտէն պիզի խէլաս
էյլէտի :

Պէնի Խորայէլ ՈՒրա նամ պիր գօնաղա կէլլա՝
Ուսորտան չըգտարգտան սօներա՝ սու պուլտուլար զա-
յէթ աճը զէհիր . Ուուսա նէպի ֆիրեատ էթտի ալ-
լահա քի՝ պէն պու ճէմայէթէ նէ իւիրէյիս : Խահմանի
մէվլա՝ անա պիր աղաճ դրթասը կէսոթէրիս՝ սույա
պրագտ տէյի է մը էյլէտի . պըրագտըզի կիսպի ապիքէվ-
ուէր սույունա տէ օնսի օ աճը սու : Մճը սու՝ ինսանիզն
կիւնահը, իչիլմէզ պիր մանու . Ուուսա նէպի խզրէթ
Ուսիհուլահէ, կէօրիւնէն աղաճ անըն սալպի խաչը .
քի աճը սույա տիւշէտիքճէզ, ինսանիզն կիւնահինէ
չիփա օլմատը :

Հազրէթի Տաւուտ՝ օ տաղ փարչասի գլւպէրտայի
Դողիաթըն իւզէրինէ՝ չօպանլըդ ճէօկէնի իլէ վարըզ
ֆէթհ էյլէտի . քէզալիք Յիսուս Քրիստոս՝ շէթանի
լայինի : Պէնի Խրացէլ Որսրբան խէլաս պուլսուլար
էմմա, գուզուլարըն գանը իլէ գափուլարըն էշերլէրինի
ոզարլար խոի : Եղաձտան գարու էշերլէրի՝ խաջ կէօս
թէրիթ խոի . գուզուլարըն գանը՝ Յիսուս Քրիստոս
քէլամուլահըն գանընը . օ խաչ վէ սալ՝ օ գուզունըն
գանը իլէ սոյանմատըգնազ, ճէհէննէմ միսալի Որսր
ըն և ասրըլըընտան պիզ խէլաս պուլմատըդ : Օ իրա
պու թէմիլիլէր՝ թէվէքէլի բասիթ կէլիշլի տէյիլէր ի-
տի, հէր պիրինստէ կիզլի սրբար վար խոի :

Երեմիաս նէպի իշխն նիշէթ էթափէր Խահուտիլէր
վէ տէտիլէր . կէլին աղաձ գագալըմ օ էթմէքէ, վէ
էօմիլիւնիւ քէսէլիմ տիւնեատան : Պէյան էշբէարէ
Երեմիաս՝ Յիսուս Քրիստոս խանուլահի կէօսթէրիթ
խոի . զիրա Երեմիաս՝ հայաթ վէրիձի էթմէք օլմատը .
անձագ քի՝ էֆէնտիմիզ, նիմէ քի տէափ՝ պէն իմհան
քէվսէր :

Ա Ե Գ Ի Զ Ւ Ն Ճ Ւ Ը Ա Ր Թ Ա Ս Մ Ե

Թառզէալ :

Ա Ե Շ Ա Ւ Ց Ե

Տէֆն օլունտու :

Թնէֆուր . Լշպէթտէ ֆէվլթ օլան՝ տէֆն օլունուր :
Լ արին՝ էֆէնտիմիզ փագ բուհինի թէսլիմ էթալիբուտէ,
զայրի մարիթէթ տախի կէօսթէրէճէք խոի ճիհէն-
նէմու : Օ իրա՝ շէմս կէօք եիւզիւնտէ օլսուգտա-
եէր եիւզիւնտէ օլանլարա նուր վէրիթ . վէ ախշամ
կիմէ էսնասընտա՝ եէր ալմընտա օլանլարա : Լշին-
տիմիզ սազլ բզընտա՝ եէր եիւզիւնտէ օլանլարա նու-
րինի իհսան էյլէտի . (Յայնժամ աչք կուրաց տեսցեն.)
վէ վէֆաթընտա՝ բուհի վէ այրըմազ իւահիշէթի իլէ
եէր ալմընա ճիհէննէմէ նիւզուլ էյլէտիկինտէ, անտէ
գապղ վէ մահպուս օլանլարա՝ նուրանի իհսան էյլէտի
խէլաս իթմէք իլէ :

Օ աքարիաս նէպի տէմիշամիրքի, սէն ահարն գանը
իլէ չէօպուին խէլսա էթամին սէնին ձէօմաթինի
ոռուսուղ գույուտան . Չափար . թ . 11 : Առուսուղ գու-
յու ձիհէննէմ խոի : Հազրէթի լուսուֆ գույույա
տիւշիւղ չրդմատրդճազ, Արսը չէհրինի տօյում էթ-
մէտի : Վէզապէթ՝ վէ Յիսուս Քրիստոս իպնուլահ
է ֆէնսոմիկ գույու միսալի մէզարէ մէտֆուն՝ վէ ձի-
հէննէմ գույուսինէ էնիսի՝ դըյամէ օլուադ չրդմատր-
ճազ՝ տիւնեա ալէմ էյլիկ իլէ տօյում օլմատը :

ՏՕԳ ՈՒ ԶՈՒՆ ՃՈՒ ՇԱՐԹՆ ԱՄԵ

Յարուցեալ յերբորդ առուբ :

ԹԵՌ ՃԻՒ ՄԵ

Դըյամէ օլուու :

Թէֆուր . Տաւուտ նէպի տէմիշ վէֆաթի Ահարա
իշին քի, Աէն եամ բապպի սէնին Կուտամինէ վէրանլրդ-
կէօսթէրմէտին . Սալ . ԺՆ . 10 : Օ իրա անըն պալու-
սանլէնմիշ թէնին պին երլ տախի մէզարտա գալըրուս
իտի՝ չիւրիւմէզ խոի : Լ արին՝ յարութիւն վէ դըյամէ-
օլմասը իշին՝ տէմիշ . Աէն իպնինի էօլիւմուն գըլամէ-
էյլէտին, անճազ քի՝ վէֆաթ օլանլար իըրէ եէթա-
էլզատ ու սէրպէստ տիր : (Հւ ՚ի մեռեալս աղատ)
Տէմէք իսթէր խոի քի՝ անճազ քի պիտիճիք տիր քէն-
տու քէնստիսին տիրիլտէն :

Խմոր՝ սաստէ ինսան տաէմ էվլատի՝ քէնստուսինի
տիրիլտէմէզ կ իւրահիւթի օրմատրդճազ : Պազի նէպիլէթ՝
հալի հայաթէրինտէ էօլիւ տիրիլթտիլէր, նիձէ քի
լովիսս վէ լովիսս . խուսուսա՝ Ահարիհուլահ Յի-
սուս Քրիստոս : Լ ովիսէնին քէմիլլէրի տախի՝ էօլիւ-
տիրիլթտի : Լ արին պիր քիմու քէնստիւսինի (էօլութ . ք-
տէն սօնրա) տիրիլտէմէտին իպնի մէվլա Յիսուս Քրիս-
տոս է ֆէնսոմիզատէն զայրի : Խնձիլի շէրիֆտէ՝ իքի
եէրսէ էզիլտէն պույուրմու շտու քի, հիւքիւմաթը-
վար ճանրմը ֆէտա էթմէթէ, վէ թէքրարէն տիրիլթ-
մէթէ : Ա է եահուտի գըլամի միւճիւզաթ նըշանէսին

թալազ իմթափտէ՝ տէտի քի, պու սէ՛հրայի սէօքիւն, վէ պէ՛ն իւշ կիւնետէտէք թէքմիլ եափայըմ: Դմանի՛ հէմ մեռեալ էօլիւ, հէմ կենդանի եափըմքը: Լոլիւ՝ մատէմքի ինսան, կենդանի եափըմքը՝ մատէմքի ալլահ: Օ իրա Պէտրոս ազիզ առաքէտալ տէմիշ տիր. (Օ ի անհնարին էր նմա՝ ըմբռնիլ ՚ի մահուանէ:) Վէջա քի՛ միւմքին տէյիլ իտի էօլիւմ անը թութուպ գաղղ իտէ իտի, զործ: Բ. 24:

ՕՆ ՈՒՆ ՃՈՒ ԸՆՐԹՆ ԱՄԵ

ԵԵ՞ալ ՚ի յերկինան նասաւ ընդ աֆմէ հօր:

ԹԵՐԱԿԻՑ ԵՐԵ

Ոիրաճ իտիւալ սէմայէ՝ օթուրտու աթանըն ռազմնաւ:

Թէ՛ֆէդր. Լյահիլէթի խուսուսինատէ օ քէլամուլըհէ Էնմէք տէյիլիր, մատէմքի ինսանի թլիկիմիզի քէնտիմինէ ձէզպ էյլէտի. վէ օլ քի հէր եէրտէ հազըր իտի, զայրի թարզ կէօրիւնափի:

Վէջա քի փէրթէվսիզ կէօպէյինստէ՝ շէմսին նուրի թէմէքիւն օլա. վէ շէմս՝ եինէ քէնտի տէրէճէսինստէն հարէքէթ իթմէշէ, լաբին կէօք ըզգմագ տէնիր՝ օ արսզի ինսանի թլիզին սէպէպի իլէ: Ա, իմէ քի քէհարիւպար՝ սամանի, վէ մրգլատրզ թաշի՝ տէմիրի քէնս տուսինէ ձէզպ իտիւալ՝ հէր նէ եանա իսթէր իտէ շէմիրէ: Ա, ախօտ շէմսին սրճագլզի՝ պուլութլարըն մարիթէթի իլէ՝ չայիր չիմէն իւղէրլէրինստէն՝ չիլէրի իրթիփայէ չէրէ: Ա, ախօտ՝ ինսանըն կէօլիէսի ասլինէ ույուպ՝ հէր նէ ճանիպէ տէօնէրսէ, քէնսափ կէօլիէսի տախի՛ անսաւն շաշմայա՝ պէրսապէր հարէքէթ իտէ:

Վախլուգամի մէվճուտաթ, ճիւմիէսի ալլահըն կէօլիէսի կիսի տիրլէր. վէ ինսանի թլիր էֆէնափ միզուէ պէլի զայրի թարզ, էմմա եինէ խայդ օլունա մուշ տէյիլիր. անձագ քի իլահիլէթին մէճտինէ տախիլ: Վէզպալիք՝ վէ օ քէլամուլահ՝ ալլահըն նուրի մէճտի օլմաղ իլէ, պու զէմինէ նիւզուլ իտիւալ, գա

տիմի մէքեանննաէն շաշմայուպ, չի միսալի ալտուղի ինսանիթէթլիկի իլէ՝ կէօկէ բէվանէ օլտու : Ա է չխւնքի պու ալէմուէ առյիմա սիյասէթ չէքէր խոի ալտուղի ինսանիթէթլիկի իլէ՝ քի եէսար՝ վէ սոլտէյիլիր . Ճէմի սրգլէթինտէն սօնրա՝ կէօկէ չոդուպ ինսանլողի իլէ բահաթ պուլուղի՝ փէտէրին սաղ եանինտէ օթուր մագ տէյիլիր : ՚Վի օլմայեա ֆիքր խուլէր պաղի քիմ սէլէր՝ քի ինսան օլտուգաա, զաթը մէջանինտէն թէպ պտի օլտու, վէ նուրի զիյասինէ նօգսան կէթիրտի : Պունու նէպի Տաւուտ էզէլուէն տէմիշիաի հազրէթի փէտէրին լիսանի իլէ քի, (Ղաց տէր ցտէր իմ, նիստ ընդ աջմէ իմմէ մինչև եղից զթշնամիս քո պատուան ընդ աջմէ իմմէ մինչև եղից զթշնամիս քո պատուան զան ոսից քոց :) կէօյա քի մէվա՝ պէնիմ մէվամէ տէտի քի սաղրմա օթուր . թա քի սէնին տիւշմէնլէրինի սէնին այաղինէ թուրապ վէ պինկը թաշի խոին ճէյէտէր :

Ա է պու տախի մայիւմ օլս քի՝ օթուրմագ բահաթ օլմագ տէմէք իլէ, օլմայա քի իլահիյէթինէ պէհու զուրլըդ մանասընտա օլալըմ : Օ իրա հազրէթի ալլահ ալէմի խալիք էթտիքտէն սօնրա՝ բահաթ օլտու տէյին Վախէս մարդարէ տէ պույուրուր . քի մէվայա մախ սուս առը իշլէտիքտէ՝ հուզըր լիլէմէք, զիրա անա զէվգ քէօչէսի տիր ալէմի գօրումագ, պէսլէմէք, հրֆդ իթմէք : Լ արին՝ չիւնիք օ իսկնուլահ հազրէթլէրինին ինսանիթէթլիկի իլէ՝ բախնէտար օլտու պիլ հիւնիւրտուէթ, բահաթ վէ հուզուր էթմէք տէյիլիր փէտէրին սաղրմատա օթուրմատընա : Ա է տախի ալլահա՝ սաղ, սոլ տէյիլմէգ, անձագ քի զարի թասպիր իլէ . նիմէ քի ույումնագ, զյանմագ տէյիլիր : Հաշան պիր ճիւզիմէ գահը խուէր, վէ պօչ գօրսա, կէօյա կէօլուն իրազ էթմէք կիսպի, անա ույումնագ տէյիլիր . վէ հաշան հարէքէթէ կէլիրսէ, անա զյանմագ տէյիլիր :

՚Վէզպալիք՝ վէ Ծիսուս ՚Վրիսոս է ֆէնտիմիզին ֆէթի չէյթանը աղում գահը իլէ ֆէթհ խուուպ՝ հարէքէթէ կէլիշիշիաի . կէօյա քի օ էմնատէ այաղ իւզէրինուէ խոի . վէ հաշան քի տիւշմանլէրի ֆէթհ խուուպ՝

Հուղուրեկ կէլսի խոէ , անա օթուրմագ թապիր օլու-
նուր : Ա է տախի սազընատ օթուրմագ տէմէք , կէօյա
քի պէրապէրլիզմնտէ տէմէք տիր : Ամէջէ քի շէմին
նուրի՝ շէմստէն եատ օլմայրպ՝ անտէ սաբին օլմագ
տէյիլէ : (Օագէ արեգակն . և մասնէ արեգակն . և
՚ի տեղի իւր ձգի . ժառ . Ա . 5 :

Շէմա տօղար , կէօյա նուրուլահ փէտէրի շէմս-
տէն . թէմէքիւն օլուր , կէօյա փագ նէճէֆ միսալի՝
Վէրիէմին պաթնինտէ . եէրինէ տախիլ օլուր , մէվ-
լունըն սազընատ պէրապէրլիկի հուղուրի միւրիւլիւ-
թինտէ : Ա է սէպէպի քի պիզտէն ալտրդի ինսանիէթ-
լիփ իլէ՝ էօղիւր տիլէյէ պիզիմ իչին փէտէրտուն . (Որ
և բարեխօս իսկ է վասն մեր .) քի շէֆաաթձի տիր
ովիզիմ իչին : Օ իրա՝ մատէմքի քէրամուլահ տրը՝ էօ-
ղիւրիւմիզի գապուլ էտէր . վէ մատէմքի թէն խո-
սուաինտէ պիզիլէ ագրան տրը՝ շէֆաաթձի տիր : Ամէճ-
քի պիր էլմաս թաշի՝ մատէմքի սէրթ տիր՝ թաշ տէ-
յիլէ . վէ մատէմքի նուր իլէ միւնէվիլէր տիր , շէմսէ
ագրան տէյիլէ . էմմա պիր էլմաս արը՝ իրի տէյիլ տիր՝
թարդի ախէր օլմաղ իլէ :

ՕՆ ԳԻՐԻՆ ՃՒ ԸՆՐ ԹՆ Ա. Մ. Ե

Գալոց է նոյին մարմաննեւ և փառք հօր ՚ի գառտէլ զիենդանիւն և զմեռեալու-
որց թագաւորութեանն ու զայ վախճան :

Թ Ե Ր Ա Խ Ե Ց

Աէլէճէք տիր ճիսմի ինսան իլէ , վէ աթանըն սալ-
թանաթի իլէ , ատալէթ իւղը թէճէսախւո էթմէյէ
տիրիլէրի վէ էօղիւլէրի . քի անըն փատիշահլըզնըն
նիշայէթի եօդ տրը :

Թէքփոր : Զիւնքի՝ պազի հէրետիկուր տէմիշլէր
խոի քի խաչ իւղէրինտէ իլէն՝ Վէսիհին իլահիլիթի
ինսանիէթլիկինի թէրը խառուպ եատ օլուու : Եախօս՝
ինսանիէթլիկինի շէմ իչին գապղ խառուպ՝ թէնսիզ
կէօքէ միրաճ էթոի . անըն իչին տէտիլէր՝ կէլէճէք
տիր օ ինսանիէթլիկի իլէ :

Նիմէք քի Համբարձում կիւնիւնաէ՝ իրի մէլսյիրի
աղլողէր՝ առարեալլարա տէտիլէր, պու Յիառուս մէ-
սիհուլլահ՝ պէօլէնէ կէլէնէր տիր, նիմէք սէմայէ
կիմատլինի կէօրսիւնիւղ։ | արին՝ խաֆի օլմայա քի՝
իւահյեթինամէն այրըլլապ էօլէ կէլէնէր տիր . հաշա՛.
իլլա քի՝ աթանըն սալթանաթի իլէ . քի անըն վէ քէն-
տիւսինին պիր տիր մէճափ վէ սալթանաթի։

Ա է չիւնիրի աթալէրէ ատէթ տիր քի՝ էվատլէրինի
քէնտիլէր թալիմ էթմէ զլէր. վէ թէկտիպ ու կիւշմալ
էթմէջէ՝ գըամազար, զայրի ուսմթայէ վէրիրէր՝ Պէ-
զալիք՝ աթառուլլահ՝ խպնի հապիպինէ՝ թալիմ իչին
թէսլիմ էլլիտի միւմին օղուլլուգլարինի։ | մանի՝ թա-
լիմ վէ թէկտիպ էթմէնինի տախի՝ անա սրժարիշ էլլի-
տի . (Հայր ոչ դատէ զոք, և այլն :) Պէզալիք՝ է ֆէն-
տիմիդ սասպրդա սուցուրմուշ խտի քի՝ աթառուլլահ՝ հիչ
պիր քիմսէյէ թէկտիպ կիւշմալ իթմէզ, իլլա քի ձէմի
շէրաաթը խպնինէ վէրմիշ տիր, նիմէք քի շէմս միւնէ վ-
վէր էթմէսին վէ եագմասըն՝ նուրինէ վէրմիշ օլս։

Աւոլինի օ նուրլէ խտէր միւնէ վէր՝ +
Գասովզէր օ նուրման սուլմազ հիշ զավէր։

Մանի շէրաաթ անա միւնիվազ օլմաղ իլէ, էօլիւ-
լէրին վէ տիրիլէրին շէրաաթի թէֆթիշ՝ թէկտիպ վէ-
կիւշմալի՝ օ Վէսիհուլլահէ սրժարիշ օլունմուշ տրը,
քի օ շէրաաթ քէսէնէր . վէ անըն փատիշահլըլլնըն
սօնտւ ախիրի եօգ տրը : Պունու Շէպրայիլ է զէլուէն
ինհա էթափ խտի հազըէթի Վէրիկմէ քի՝ (թագառու-
րութէան նորա վախճան մի լիցի :) Օ իրա մատէմ քի
կիւնէշ՝ կիւնէշ տիր, նուր՝ անտէն այրըլմազ . քէզու-
լիք՝ աթառուլլահըն միւլքիկթի անա էպէտ միւտտէթ
տիր։

Փատիշահլըն խուս միւսէլլէմ տիր անա .

ախիւմէ մէզ քիմուէ անա շիւն իւշիրա :

Զոիշ միւլքինաէ անըն ենոպազի եօգ .

փատիշահլ տրը հէմաէմ ու հէմբազի եօգ .

Հպատակներ եւ՝ ի հոգին առըքք ։ յանեզն եւ՝ ի կառարելովն ։ Որ խօսեցաւ յօրեն եւ՝ ի մարդարես եւ յաւետարանաւ Որ եղն՝ ի յարդանան ։ քարոզեաց զառապելովն ։ և բնակեցաւ ։ ի ռուբրոնն ։

ԹԵՇ ՃՒ ՄԵՇ Ե

Խթիգալթ իտէրիդ տախին ըուշի գոււտուէ, օլքի պիխայդ արք վէ թէկըմիլ։ Օլքի սէօյէտի նօմոս թէնսպիհամթէրին, վէ նէպիլէրին գալոցինէ, վէ Խնձիլի շէրիֆուէ։ Օլքի նիւզուլ էլլէտի Յօրդանան չայրնատա . վէ վազ էլլէտի իրաալ օլունան Ո՛սիհի։ վէ էվլ մլապէրուէ սաքին օլունաւ։

(Յ.Հ.Ֆ.Դ.Ի. Չիւնիփ ըուշուլլահ հոգին առըլը՝ հեր էյս լիկին քեանի վէ քիմեասը արք, օլմայա քի զանն օլունա (Ուակեգոն գավլինէ կեօրէ) խրզմէթքեար փայէ սինտէ, ու վէքիլհարճ միսալի ալլպ սարք էտիճի։ Օ իրա՝ (անը ըստեղծ) պիխայդ վէ թէմամմ մէվլա արք. փէտէրի աւ զիզին զաթընտան ագար՝ պիր չէ շմէ տիր։ վէ իրահի յէթի իլէ պիր զաթ արք՝ աթա ու իրն իլէ մաէն։ (Համագոյ և միսանական.) օլքի շէմսին սըճագլողինէ թէշպիհ օլունուր։

Օ իսի Ո՞վսէսէ թէմպիհլէրի վէրիճի, վէ մէվլ լանին հիւսնիւ բատէթինէ՝ գանուն սահիսպի վէ թէհն նիւմա . վէ ննպիյալէրին գալոցինէ՝ նուր իհանն էտիճի. վէ տիւրալին միսալի իրագ օլան նէսնէլէրի հազըքը մէվճուտ կէօսթէրիճի. վէ ննայէթլու Ո՛սիհին թէմպիհլէրինէ՝ պիր ուսւթատի քեամիլ խալիֆէ։ Օլքի սուրք եկեղեցիտէն սաքին էվլիյալէրի քէնտիսիննէ մէսքեան էտիճի։ Վէ նէ շէքիլ հեր շէյին՝ նազ ու զիւտ տէսիննէ՝ բուհ տէնիլիր, պէրքահ բուհ (հոգին սուրք) օ միւպարէք շէշմէտէն օլմազ իլէ, (Հոգի մուաւոր, պարզ, նուրք վէ յատակ) տէնիլիր։ Վէ Փիլ վագի է օյլէ տիր, զիրա պիլզաթէ մէվլա աթանըն զաթընտան՝ անըն իլէ պիլզաթ պիր մէվլա արք։

Խմոր պազիլէրի անա ալլահըն ննայէթի պարգիւն տէրլէր իսիւ, պիզ անա՝ ըուշուլլահ տէրիդ. զիրա օլազիկ տիր քի բնայէթի իհանն էտէր տայիմա ննաանըն

ու ալսվինեւ : Այլանըլերին պազրով գտակուլ էտէր, ուրա
զրսի էթմեղ, ադսինեւ հարեբեթ էթմեկը իլէ անըն
էմրինեւ վէ սուխ թէտպիրինեւ : անըն իշին գահըրին
տէն՝ ինայեթինի տիւր վէ պայիտ էտէր պազիլէրունեւ .
մէ վլատէ գահըր օլմանը էմմա տէմիշլէր :

Ընիւնափ պատի գահըր իլէ օլ պիր նազլէր .
Գավմի տափ էմիշլէր զիր ու զէպէր .

ՕՆ ԻՒԶԻՏՈՆՑՏԻ ՇԱՐԹՆԱՄԱՆ

Հառաւատումը և ՚ի մի միայն կաթուզիկն և առաքելական էկեղեցի :

ԹԵՐԱՒԵՎ

Կթիգաթ էտէրիդ անձագ պիր Վալլէսիայէ . օլքի
չէմի վէ բէսուլի տիր :

Թէֆոնիր . Օիրա հազրէթի ատէմտէն պէրիւ՝ հիշ
սիր էմնատէ՝ ճէմի ալլէմ՝ ճէմիթսիզ, վէ միւմինն
սիզ օլմատը : Վտէմին ճէմիթինտէ՝ էվլատ ու թօ-
քունլարընտա, իթիգաթ տին իւ իման վար խոի՝ ՚ու-
հուն զէմանինէտէր . զիրա գուրապանլար քէսիս՝ խզա-
տէթլէր, սէճտէլէր գըլարըլար խոի . վէ իթիգաթ է-
տէրլէր խոի ալլահըն վարըզընտա : վէ ՚ու հուն զէմա-
նինտէն Ո՛ուսայատագ քէզալիք : Օիրա քի մէվլա՞ ան-
տէն ագտէմ՝ քէնտիսինին վարըզըն անձագ պիլափր-
միչ խոի . պիր Ո՛ուսայա պէյան էթմիշ խոի քէնտի
պիլըլինի : Վէ ՚նաձիլի շէրիֆատէ՝ իւչ իւգնիւմ վէ
պիր զալթ ու թապիտիթ օլուուզինի : Լարին Վտէմտէն՝
թա մահըր կիւնիւնէտէր՝ (Ճշմարիտ ՚Նկեղեցի) պիր
տիր, էմմա կէօնակէօն միւխլիւ վարիչլէր իլէ :

Խ մի մըրտութեւն . ՚նամիրըրզ քի քիլսատէ պիր քէր-
ըէ տիր վաֆթիզ . (Ո՛ի մըրտութիւն . մի աստուած .
մի հաւատ :) ՚մտի օքի վաֆթիզի միւքէրը էտէր,
ալլահըն պիրլիյինի ինքեար խուուպ, (քազմաստուած
հերձուածող) վէ փութփէրէսիթ օլուր : Օիրա մէվ-
լանըն իւչ իւգնիւմ պիր ալլահըրըզընտա, գատիմի շա-
հիտ վաֆթիզին պիրլիյի տիր, քի թէտպիլ օլունմաղ .
պիր նիշան վէ պիր մէօհիւր տիւր :

Վէ վաֆթիզի միւքէրը իտէն, վէ պիրլիյինէ ին-

Թիշալ վերեն, Յիսուս Արքատուս էֆենտիմիզին պիտ
քերրէ ևօլմէսինէ գանաամթ էթմէղ, վէ անըն խաչ
իւզէրինտէ չէքտիյի խրէնձէյի՝ ազ կէօրիւր : Խըբեար
էտէր տախի՝ մէվանըն սուրբ Երրորդութիւն (եանի
սէլասի, պիր զաթ, վէ պիր իդահի) օլտուղինի : Ա է
պէյէնմէյիոց օ մէվայա՝ եանի՝ Այմագրիասէ, իլլա քի՝
քէնտի գալլի խօժի իւզը՝ պիր ճէտիտ Երրորդու-
թիւն փէյտահ էտէր : Ա է Եսայիաս նէպիտէն սիթէմ
իշխոր՝ քի տէմիշ, Ո՞ւմ նմանեցուցիք զտէր . և ո-
րում նմանութեան նմանեցուցիք զիս . և բարձրացաց
ասէ սուրբն . Եսայ . Խ . 18, 25 :

Դատրի քիւլի էտէր տախի անա՝ քի թէքրարէն
վաֆթիզ էտէր . զիրա՝ Պօղոս առաքեալ Երրացեցիւ-
լէրին մէքթուպին ալլթընձի ֆասլընտա վէ տէօրտիւն-
ձիւ պէյիթինտէ պույտուրմուշքի, միւմընն տէյիլ տիր
պիր քէրրէ թէմիտ օլանդարա՝ (քի չէշնիսին ալտրար
ինայէթուլահըն նիմէթինտէն, վէ իւհագ օլտիլէր
րուհուլահէ, վէ չէշնիկիր օլտիլէր օլ մահպուղ ալ-
լահըն քէյամինէ, վէ մահշէր կիւնին գուվիլէթինէ :)
Կէցա քի հէր փէրս օլտուգտա՝ թազէլէնմէք թէօվոկէ
ու իսթիզֆար իլէ . վէ թէքրարէն սալպ էթմէյէ սայ
էտէրլէր՝ քէնտի նէ ֆալլէրի իւնն օլ իսպուլահի . վէ
թէքրարէն քէնտիլէրին րէ զիլ խուլէր : Վ է եինէ օլ
մէքթուպին օնունձու ֆասլընտա, եիրմի ալլթընձը
տտէթինտէ պույտուրուր . (Պիլէրէք եաղըլանլար իշին՝
գուրպանլար տախի քէար էթմէղ, իլլա քի անլէրէ
գալաձազի սէօնմէղ աթէշտիր : Օ իրա անլէր փայի-
մալ էտէրլէր խոնուլահի, վէ անըն միւլպարէք գա-
նընի՝ գարրշբդ զանն էտէրլէր . քի անըն իլէ փար օլ-
տիլէր : Վ է նիմէթպախոշ այիօն փնէ վմա րուհուլահէ-
քիւֆր էտէրլէր :)

Կէկէր տէրսէ օլ մութասսիոց, քի որազի միլլէթին
ջէրօմօնիա ատէթի՝ նէ իւչ քէրրէ սույա պաթըրմագ
կիպի տիր, վէ նէ թէմամմ վիւճինտի սույա կէօմմէք
կիպի :

Եշէկէվայ . Յագամիր՝ թէտպիրի պօղար տէմիլէր .

Պու խուսուստա՞ էկեր պիր քիմուէ ահտինագո խուսուպ՝
չերօմօնիատէն պիր նօգսան պիլէ իթուէ, մատէմ քի
վաֆթիզին ձէ վէրինէ նօգսան կէթիրմէդ, վաֆթիզ
թէմամ օլուր . լաբին՝ քէնտիսի թաղիրէ միւստահադ
օլուր : Պօրբիւրիս մուխալթթի մէ զադ իսէրէք վաֆ-
թիզ էթափիլէր պազի ըէ ֆիտթէրի . լաբին եէք մէ վլա
Այիադրիան՝ քէնտինին իսմի շէրիֆին սապիթ՝ վլէ սա-
հիհէ չըդարձագ իչին, մէ զաքի կէրչէք եէրինէ գա-
պուլ էյէտի : Ազտրամըսէհին տախի վաֆթիզինի՝ քէ-
զաթիք : Ա է տախի՝ պիր քիմուէ ելի իլէ պիր իշեցէսէ,
սիւալ օլունտուգտա, պէ՞ն մի էթախմտէր, եօգսա
էլլմ մի :

Պէտրոս առաքեալլն փայինի ելյգամագ իսթէտի
էֆէնտիմիզ : Փէդրօս չէրինիալ տէտի, հաշմ քի էպէտի
պէնիմ փայիմի ելյգայարն : () լ տէմ էֆէնտիմիզ տէ՞-
մէտի մի քի, սէնի ելյգամատրդա՞ պանտ իշագ տէ-
յիլսին, մահրումուն պէնտէն . նիշին տէմէտի քի՝
սէնին այտազինի ելյգամատրդա՞ լլազ : Լլա քի՝ փայլէրին
ելյգամատինի՝ ձէմի վիւճուտին իւղէրինէ զամմ էթ-
տի : Իմուի գապիլսիզ զէմանտէ՝ քի վագրթ եօգ տրր,
զայրի թարդ տախի օլուր իսէ մանի տէյիլ տիր . ան-
ձագ քի մէ զագ եօլլու, վլէ իւշէնմէք հասէպի իլէ օլ-
մայսա :

Փէս պու տախի՝ աճայիսպ վլէ հէյրանտա գալաճագ
պիր մանա : Վ.ի Լ է օն իմիկրաթոր՝ Պաղտատ խալի-
ֆէսինին սիւալլէրինէ ձէ վասպ վէրտիքտէ՝ տէմիշ քի,
ձէմի խրիսթիանլէր՝ էպէտի հայաթըն չէնիսի վափ-
թիզի արտիլէր . վլէ ձիւզի քիւլի միւզաքէրէ իչին
զայրի միլլէթլէր տէ, վլէ իլլա քի թահթի հիւքիւմա-
թինիզտէ օլանլէր տէ, մատէմ քի Խրիսթիցան տիղլէր,
թէբրարէն վաֆթիզէ մէօհթաճ տէյիլլէր . զիրա մա-
պէյնիմիզտէ պաշլըճա գուսուր եօգ տրր :

ՕՆ ՏԵՇՏԻՆՑԻ ԸՆՐԹՆԱՅԻ

Իւարութիւնն մեռեց . 'ի գատաստանն յաւիտենից . հոգւոց և մարմնոց ։
Յաբքայսւթիւնն երկնից և . 'ի կեանոնն յաւիտենականս :

ԲԵՐԱԿԻՄԵ

Ո՞յսըտէլէրին գըյամեսինէ . վէ հուզուրի մահշէր
կիւնիւնէ՝ ձան իլէ թէնէ մաէն . ձէննէթէ վէ էպէտի
միւտութէ :

թէկ ֆուր . Չիւնքի պու ալէմտէ՝ հէմ պու էսնատէ՝
հէր նէ քի էքէրսէ պիր քիմնէ , պիր կիւն լաղըմ քի
անլէրի պիշէ . (Օ որ ինչ և սերմաննէ ոք՝ զնոյն և հնձէ :)
Պու ալէմտէ ջոդ սատրդ քիմսէլէր՝ զարուրէթ իշնտէ՝
տայիմա րահնէտար օլուրլար . վէ զալըմ զատտար եւա
րամազլար՝ պախոթ ու տէ վիթթ իշնտէ տիրլէր . (Օ
հուզուրի մահշէր մէյտանինտէ՝ պիր չարշը փազար
որը գուրուրուր , հէր քէսին մաթափ պէլլի օլուր , վէ
հէր քէս ամելինէ կէօրէ էճրինի ալըր :

Լաքին յաւիտենական դատաստան տէմէք , շէրաւ
աթի էպէտ . կէօյա էպէտի քիւրէյէ վաղ օլունմասինէ
տէյիլըր , քի ձիհէննէմ թապիր օլունուր : (լ շ գուտ
ըէթիլ ըապալիմ՝ գուրլունու խէլան էյլ է ֆէնտիմ :)
Լամա՝ օ էպէտի շէրասաթ իլէ՝ քիմի էպէտի ձէննէթէ
ըայրդ օլուր ամելինէ կէօրէ , վէ քիմի էպէտի ձիհէննէ
մէն թէնի վէ ձանը իլէ մաէն : Օ իրա միւլհիւտի
լէր տէտիլէր՝ ձան զայ օլուր վէ փաթտէ , վէ բափա
զիլէր՝ ձէսէտ տիրիլմէ զ գըյամէ օլմազ տէյի քիզու
էտէրլէր իտի :

Վէ պազիլէրի տախոն՝ ձէննէթի պին երլլոդ տէտի
լէր . կէօյա պին երլ մըգտարի զէման միւրուր էտէ
ձէք : Լամա՝ ձշմարխ վէ սահին՝ Քիլիսէնին ձէմիւն
թէնտէ՝ պու իթիդաթ վար քի , ձան վէ թէն՝ շիւրի
պէրապէր զէվգ ու ձէփա շէքտիլէր , մուգապէլէսինի
տախոն պէրապէր ալաճագլար :

Վկէր տէրսէ պիր քիմսէ . ձէմի զէման՝ Վտէմտէն
թամահշէր կիւնիւնէտէր՝ անճագ պիր տագիգէ պիր
զէրըէ աիր . օ ձիւզի զէման իշնտէ իշլէնն ամել

տախոյ՝ պէլլի . Էյխմանի նէ էպէտի ինայեթ եարաշուր սատրդ վէ սալին քիմսէլըրէ . վէ նէ էպէտի աղստ չաղմաց քէմ քիշկըրէ :

Աշխատա . Վաստեմքի մելուա հաղըթ թէրի ըահման ու ըահիմ տիր , սատրդ գուլարինէ պիր եռւտում ու իշն տէրեայի վէրիր՝ քէնտի էմրինէ իթաաթ էթ տիրը թէրի իշն : Օ իրա խօսունա կէլիր կէօրիւնձէ , քի քէնտի գուլու պիր զէրիք մըգտար զէմանին անըն հուլզուրինէ ֆիտա իթմիշ . քէնտիւսի տէ անա թիւ քէնտէղ էպէտ զէմանին սպաղրշար : Ա է չիւնքի քէնտի գուլու , զէվէ ու սէֆահաթտին տէսթքէշ օլոու , էպէտի քէնտի ձէմալի իլէ՛ օ սատրդի էպէտի մութու էտէր : Ենձագ անլիր քի քէնտի զէմանլիրինի կիւնահ եօլունա զայ էթտիլէր , ատալէթքեանի մելուախոյ՝ անլիրէ ազապ էտէր՝ քէնտի թիւքէնմէղ էպէտի զէմանինտէ : (Արթիյեն արդարբն ՚ի կեանսն յաւիտենականս և մեղաւորքն ՚ի տաննանսն յաւիտենականս :)

Խիշաննէթ քէտէլէկ էպէտի քիւրէկ .

Սատրդ սաֆ գուլունա՝ փագլավա շէօրէկ :

ՀԱՅՐԵՆԻ ՃԻՐՁԻՄ ԱՋԻՐԲ ԼՈՒՍԱԿԱԲԻՇ ԵՖԵՆՏԻՄԻԶԻՆ ԸԱՐԹՆԱՄԻՇ :

Խակ մէք փառաւորեցուք որ յառաջ քան զյուտիտեանս , երկիրագագ անելով որբոյ Նըրուրդութեանն և միոյ ատաւածութեանն հօր և որդւոյ հագաւոյն որբոյ : ամէն :

Յ Ե Ր Ա Ւ Մ Ե

Ա պին պիզէր մէտհիսազ էտէրիզ անը քի էն էն զէլսէն էպէտիլ էպէտ իտի . սէճտէ գըմազ իլէ սէլսափ հէմ եէք իլահիլէ . փէտէր , խզն , վէ մուգատ տէս շէրիֆ բուհուլլահէ , ամին :

Յ Ե Ֆ Ա Դ ։ Ա կիլայ սուրբ վէ աղիզ ձէմիւթին շարթ ու իթիգաթ ու գալիլէրինի կէօրտիւքտէ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ էֆէնտիմիզ , քի անա կէթիրմիշ իտի սուրեթինի օղլու սուրբ Արիստակէս , քէնտիւսի տախոյ գասղուլ իտուալ ինդիատ սիրըլէ՝ պունու տէյիւող միմիւյլ մէօհիւրլէտի . (Արբին պիզէր էօյէր վէ մէտհ

էտէրիդ անը քի՞ էն էղէլսոէն էպէտիլ էպէտ իտի : թէմէննա պիրլէ սէճտէ գըլմաղ իլէ սէլասի ու եէք իլահիէ . աթա , ու խզն , վէ բուհի գուտսէ , ամին :)

Փէս՝ մէվլատէ իւչ իւգնիւմ տէմէք՝ մէվլանըն պիրլ լիկնէ հիչ պիր զէրրէ մըգտարի նօգտան կէթիրմէղ . հէմ լայրդինէ կէօրէ թէշափի պուլունմաղ . անճագ քի ինսանըն ֆիքրինէ՝ գանսոըն տէշիւ՝ պազի մէնագի իսլլէր վէրիլմիշ : 'Նիճէ քի՞ տէրեա , չայ , ու չէշմէ պիր ուռ օլուպ՝ անճագ քի իսիմիշիրի պաշգա : Վէ չիչէ կին դատոտի , րէնկի , վէ գօգուսի իւչ կէօրիւնիւր՝ էմմա իւչի տախի պիր չիչէք տիր : Ըէմա քէնտիւ գութ պինտէ օլուպ՝ չէքլի սուցա էնսէ , վէ սուտան պիր սցնայա վուրսա՞ օ չէմա իւչ օլմազ՝ իւչ եէրտէ կէօրիւնմէք իլէ :

Հախօտ՝ պիր եէք , վէ վահիտ տէմէքլէ՝ պիրլիք իւչ օլմազ . եինէ օ պիր տիր միւքէրրէր օլան : Հախօտ՝ ինսանըն ֆիքրի , ագլը վէ ճանը պիր . անճագ քի՞ իսիմլ լէրի պաշգա պաշգա օլմաղ իլէ , ճան իւչ օլմազ : Հախօտ՝ պիր նէճէ ֆաէ իւչ րէնք օլսա՞ օ նէճէ փ եինէ պիր գալըր : Օ իրա՝ մատէմքի ճէվչէրի պիր օլա՞ իւչ սրֆաթ տէմէք իլէ՝ իլահիշէթի , գուտարէթի , իմի , կիւզէլլիկի իւչ օլմազ . իլսա քի՞ օ սէլասլըդ՝ ալլահըն պիրլիյինի զայէթ սապիթթ իտէր . զիրա չոդլոդ մանասը օլ գատար անսաէն իրագ վէ պախտ տիր քի՞ հաթթա պիր տէշիստ կէշմէլի տէշիլիդ . իլսա քի զայէթ էլլայէ պիր տէմէտիքճէ : Զաթթա պու մէրթէպէ պիր քի՞ մէվլա հէր չէյէ գատըր իքէն , քէնախւսինի իքի եթմէշի գատըր տէշիլ տիր տէսէք՝ եալըլմնայրզ :

Օ իրա էկէր իքի եթմէշէ գատըր օլսա՞ քէնախսինի , հիսասպրդ տախի էթմէշէ աճապա գատըր օլմազ մի իտի տէշիւ՝ էլպէթտէ տէշին պուլունուր իտի : Վամա մատէմքի՞ խալդ օլունուր կիսպի զուհուրա կէշմէլ իտի էյ իմտի խալիդ օլամազլար իտի : (Այսինքն՝ մինչ ստեղծմամբ գային յառաջ , ստեղծող լինիլ չկարէին . զի ոչ ինքն աստուած՝ զստեղծուածն կարէ ամենին ին ինքեան համագոյ ասնել , և ոչ ստեղծուածն յայն աս-

տիճան կարէ Ելանել մինչև ցանսատեղծ լինիլ, զի առառուածային ճշմարտութեանն ևս ընդդիմանայ . որպէս թէ զսուան առնենել ճշմարիս :)

Խմորի սպիզիմ իթիդատիմիդ՝ մելու վահիտ վէ իւչ իւգնիւմ տէմէք իլէ՝ սպիսեար ու չօդ տէմէք տէյիլ տիր . զիրա օ թէսլիս՝ չօլ մէրթէպէ պիր տիր վարլըդ խուսուսինտէ քի , օ պիր՝ հէմ պիր՝ հէմ օ պիր՝ ենին սէլաս . անձագ քի խոմ ու իւգնիւմ իլէ սէշիլբըլէր : Վմորի թէսլիս տէմէք՝ իւչ ալահ տէմէք տէյիլ : Վէ շէրիք միսիլլիւ տէյիլ . զիրա շէրիք՝ քի օրթագլուդ թապիր օլունուր՝ անա տէյիլբը քի , իւչ քիմնէ պիր արայա մայ գցուուղ՝ զարարի ֆախտէրի պէրապէր փայ էտէրլէր . վէ իւչիւ պաշտա պաշտա ատէմ , վէ մալէրի տախի քէզալիք , վէ հէր քէս սէրմայէսինէ կէօրէ ֆայիդ ալալէր :

Կնճագ հազրէթի մելու անա գլասա տէյիլ . զիրա պիր թէսլիս՝ պաշտա պաշտա վարլըդ տէյիլ . վէ թաշ բատան մայ ալըո՞ւ եէքտիլ օլմաղա մէօհթաճ տէյիլ . Շապիաթ պիր՝ զաթ պիր , նէ արթար , վէ նէ եքսիլ իր . ֆայիզի զարարի եօդ : Վէսէլա՝ իւչ շէշիմտէ՝ պիր նազար օլսա , օ կէօպիրէ օրթագ տէնիլմէդ : Շէմս , նուրի , վէ հարի՝ օրթագ տէյիլլիք . պիր շէմս տէյիլ լիրլէր . անձագ քի ֆէրգի պու գատար քի՝ իւչի պիր շէմս , լաբին՝ նուր իլէ , հարի՝ (որձագլովի) շէմսուեն , վէ շէմս՝ անլարտուեն տօղմա տէյիլ :

• Քէզալիք՝ Յիսուս Քրիստոս քէլամուլահ , վէ բուհի գուտա . աթատէն . անձագ աթա՝ անլէրտէն իլէրիյէ կէլմէ տէյիլ : Ետէ պունլար պիր զէրուրի՝ զայիֆ թէմսիլէր տիր . վէ ագլի գանտըրմազ իշին թէշպիհ ալընըրլէր . եօդսա հազրէթի մելու հէր էօրնէքտէն խալի տիր : Հասըլի քէլամ . (Օ էրրորդութիւնն քննել յանդգնութիւն է . հաւատալն բարե պաշտութիւն . ձանաշեն կեանք յաւխտենական :) () սէպէպտէն՝ սուրբ լուսաւորիչ աթամըդ՝ Նիկիայ սին հօդօսուն գավլի՝ քիֆայէթ էտէր տէյիլ՝ թէփթիշինէ մէմուր օլմայըպ՝ անձագ քի մէտհինէ մէշղուլ օլուու :

Ճէմ զիւրի սիր՝ հեմ առի սիր՝ և լըտա իւշնիւմ՝ հեմ զալթի սիր։
Սէն ֆիրբինէ զիւրի զամնիք՝ ափնին առայնն պուլ մէն բանէթ։
Սէն մէլոյիք սիրէ օլուն, և ֆզուն պիրմէքատն կէ ոլ օլուն։
Կէ գատուր քի իւրիէ չըդուն, և էրիխմէ զախն չէցիլ ճէ ասն։
Տին գանատանին դանին երուն, շաշմա թարիկի ինձիլուն։
Տերուն ող սէն բու. հուլլահուն, թէ չէրքին զ զիլ ինասիննիւն։
Անի իւրէ սէն բէ հնիւմ, սիւրչնիզ փայնն հիւ առայիւմ։
Ագիզ գիւտէ ը սիր տէ մէն իւրի, սիւտ խուն էս սիրմէզ զ զիլ հիւ։
Վաւրին իւրէ միւ առան ոգէյան, շաշման նուրըու. և օլուն հէմնին։
Սօն հուլլարտէ սէն նուն, և ան, ճէ վաս զիլ բիր Սէն սիրն մէն զիւն։
Հէմ արիկի միւ. միւ. զամն բնուն, սիր զիլ սէն անի հազարն։
Արբան իւրէ սէն ճէ վիւրի, սիրէ իւրի զ զիլ հիւ։
Տինին եօգ արբ գուուուր, փասլիմէ մէլ օլուր մէսուր ը։

ԲԱՅ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՏԵԴԱՄԱՆԵԼԻ ԱԾԽԱԲՈՒ:

ԵՐԵՎԱՆԻ ՔԵՆՏՐՈՆԻ

የኢትዮጵያ ወደፊት ቤተታ የመንግሥት የፌዴራል ዘመንና የተደረገውን የተደረገውን

Ա իհանի ալէմ էպէտիոնէն օլմայըզ, մէսէլա
չշշմ վար՝ կորիւնէն քեայինաթ եօդ։ Կէցա
ալէմին պինասի եօդ իբէն՝ բէսմի մէվանըն ֆիքրինատէ
խափ։ Վէ նէ զէման միւրաստի ալիլէրի օլոտւ խաէ՝ էմը
էյլէտի։ Ո է թիւքէնմէզ խազինէսինատէն՝ եօդտան վար
օլոտւ ձէմի ալէմ։ Կէօք վէ զէմին՝ քիւլի՛ մէվճռւ-
տաթըզը իլէ։ Կ արին էն էվլէլ վէմանըն իլք իսղթի-
տասընտա, վէ զէրրէ նօդտասընտա՝ թէմէլ սպրագտի
եէրի վէ կէօլի՛. վէ գալան կիւնէլըտէ՝ զիյնէթ իլէ
տօնաթոնի սէմայի վէ զէմինի։ Կմտի շիմտէն սօնրա՝
սիւալ ձէվագ միսալի կիրէլիմ եօլա։

Արևածագ - Պատմութեան

Ղավլէլա օխւալ էտէրիմ քի՞ն ննայէթ պույտ բասրդ,
աճապա միւմքին մի խոի եօդան վար էթմէք, զիրա
տէրէք քի՞ն իրի եօդան պիր չէյ հասրդ օլմագ:

Աշխարհըն գուտարեթինե է օլչւեւ, մի
զան վէ գարար օլմազ. վէ պիլ քի՞ պիլ շէյէ ադրւ
երիշթիրէ մէտիլսիզ թագտիրաւ՝ տէ մէսէք կէրէք քի
օլմազ վէ միւմքինի եօդ տրը : Օ իրա Վուսա հազ
րէթէրի սղուուրմուշ քի՞ զահիրաւ այան օլան՝ պիղի
մախսուս, վէ կիզի օլանէր՝ մէ վլայէ : Վէ ազիզէրին
պիրիսի տէ տէմիշ քի, իթիգաթ էտէլիմ քի՞ պիղիմ
ֆիբրիմիզ սղզմազ տախի չօդ շէյէ գատըր տրը ո
մէ վլաւ : Հօրալէրէ (բանաստեղծ) տէնիր . կէջա քէ-
լինաթ եարատընի վէ փէյտահ էտիճի :

Կիւր քի թագիաթ պունա գատըր տրը՝ քի (ալէմ
տէ հէր նէ շէյ վար իսէ՝ ձէմիսինտէն իսպէթ ալրազ
արայրոզ էպեւաթի միվզունէլէր փէյտահ իտէր) իլա
քի հազրէթի ալլահ, քի քէնտի էօգիւնի՝ նիւմիւնէ
խախւազ՝ մախլուգաթի եարատըր փէյտահ էյլէտի
ֆիբրինանէ օլան քէսիմէլէրէ կէօրէ : Չիւն նուրանի
շէմա՝ քէնտիսինաւէ քէնիլէր եօդ իրէն՝ չիւնքէրէ, մա-
տէնլէրէ կէօնէ կէօն քէնիլէր վէրմէյէ գատըր՝ ալլահըն
գուտարեթի իլէ :

Խմտի խէլլագի ձիհանի՝ հիսասպարդ էթմէյէ գատըր
ողիմէլի. չիւնիքի քէսաինաթի եօդ իրէն՝ վար էթմտի:
Վէ տախի մէ վլահ հէր խուսուստա թէրմիլ վէ քէմայ
տրը, վէրանիլոդ, ֆէսատ, նօգսանիլոդ էսէրի անտէ
եօդ տրը. էմմա ձէմի ալէմ ֆէնոյէ ֆէսատէ գարիստ
տիր. վէ կիտէ կիտէ քէսամիլլիղէ վարըլար. (վէ պա-
տէ զալիք, հէր քէմալին պիր զէվլալի, հէր զէվլալին
պիր քէմալի:) Խմտի էկէր քի ալլահըն զամըր էօգիւն-
տէն օլսալար խտի, սղու ֆէսատէրաւէն խալի վէ էմին
օլուրլար խտի. խմտի եօդ տան չիւնիքի վար օլսիլէր,
եօդլուզա մէյլ էտէրլէր. կիւն պէ կիւն չիւրիւյիւոլ
ֆէնոյա եխւզ թութարլար. սղունտան պէյան օլուր
քի, եօդ տան վար օլմուշար տրը : Օ իրա էկէր քի
ալլահըն զամինտէն օլալար խտի, նօգսանիլոդ օլմասա
կէրէք խտի էօգիւրինտէ :

Վէ տախի՝ մէ վլա տայիմ պիր գարար օլուրով՝ գա-
մէր կիսի էքսիլիսութազ, իլլա քի շէմստէն է փզուն՝

Հեր պար արի վէ փագ օլուալ, մախուգալթ կէ օնաւ կէ օն թէպտիլ վէ թաղեիր ալմատէ. ասիւման տախի թիրշէ կիպի դալլուլուալ պէրգարար օլմայըլ իսպալթ էտէրլէր քի անձագ պիր ալլահ արք պատի ու գատիմ, քի հեր ֆէսատտէն թաջրա արք. (Դայց դունցն ինքն ես. և ամբ քո ոչ անցանեն. ամենեքեան իրրե զծորձս մաշեսցին և որպէս զմագաղաթ գալարեսցին:) | տրին սէն հեր պար օ շէքիլ սին. վէ գէմանին կէչմէզ. ճէմիսի էսվապ կիպի աշընուրլէր, վէ թիրշէ կիպի դալլուլուրլար:

Յազագու առաջնոց աւուր առել զծագործ ու թէ ան:

Պիրինմի լինեան ամելլ իւալին պէյանինուն պիլ:

Ս Ի Տ Ա Լ Ի Գ Ի Ւ Ն Ճ Ի

Աօրմագ այըլ օլմայա. էվլիլքի կիւնատէ՝ բասպալիլ ալէմին նէ եարաթմտը. գըսսաձա վէ մուխթասարի քէրէմ ինայէթ պուշտուրուալ ագլումը գանտրասարն:

Ելշէլսպ. | Վ հապիսիմ վէ տօսթում. չիւնքի հագըէթի Վուսա պուշտուրուշ արք, իլք իսպթիսա հագըէթի ալլահ վար եթտի ասիւմանի վէ զէմինի: | մարի զիյնեթլէրինտէն մատան ասիւմանէ պէճիս օլանլէրի ասիւման իլէ, վէ զէմինէ լազըմ օլանլէրի՝ զէմին իլէ պէրապէր եարաթմտը: | Վ իմոնի կէօք իլէ մաէն վար օլտիւէր մէլսայիրլէր, վէ անլէրին մէքէանի նուր իլէ միւնէվլէր կէօք: | Օ իրա եէտի (մոյորական) սէյեարէլլէր քի հարէթէթի եըլտըլլար արք, վէ սայիր նիւճումլէր քի ֆէլէքի սապիթմտէ տիրլէր, (եէրտէն եէրէ հարէթէթ էթ եթմէղլէր) անլէրի տէօրտիւնմիւ կիւնատէ վար էթտի:

Ա է տախի օ է զէլքի զէմանին իլքինտէ եարաթմտը զէմանի՝ շէմս հէնիզ վար օլմազտէն. կէօյաքի արշըն սրզ պիր պէկ միսալի: | Օ իրա շէմս իլէ միւլվազէնէ օլուր զէման. (Դրէգակին է չափ ժամանակի:) Տախի եարաթմտը տէօրթմտարեքի, քի արապի՝ էնասիրի արտայէթապիր օլունուր. կէօյա աթէշ իլէ հավա, սու իլէ թօփրագ: | Օ իրա պունլար՝ թէնէվլի շէյլէրէ

վէ ճիսմանի նէսնէլքրէ մէվատ տիրլէր . Տախի եւ-
րաթուր գանլը գույու կիպի ճիհէննէմի , մէքեան օլ-
մագ իւզը՝ քէպիր վէ թէօլպէ խաթիղֆար էթմէլէն
կիւնահքեարլար վէ շէյթան իչին : Օ իրա ճիհանի ա-
լէմ մէվանըն պիր սէհրա թախթի տիր . հէմ սատրգ
գուլարնա մէքեան լաղըմ իտի , հէմ գաթլէ վաճիպ
քիմակէլքրէ թէրսհանէ վէ գանլը գույու . պիրի ճէն-
նէթ , պիրի ճիհէննէմ :

Պատրիարքական պալատը ըստ մեջ ուղարկված է առաջարկություն:

Յազմագույն էլեկտրոնիկա առ ու ըստ սահմանադրության :

Ետքուածք կամ առաջարկ կամ պահանջություն ամենա

リトトルル、トトコトトモガトト

Յուշանի վետերի ազլողման, իբրևնձի կիւնատէ հաղը բէթի մէլլա նէ խայգ էդէտի:

Իմոնի չեւնքի հազարեթի Առւսա տէմիշ տիր քի՞ն ապի տէրեա իլէ՛ և էր եխողի գափանըդք վէ՛ սիւթիւր իսի ։ Էմբ էթափ հազարեթի ալլահ՝ քի օ ապի տէրեա սույշի օրթասընտան պէօլիւնեւ, նըսֆի միւտէվիլէ՛ր քէմեր օլուող սէմայէ սաքին օլա, վէ՛ նըսֆի եէր եխուղինտէ չուգուրլարի տօլուուրա. քի զէմինին պազի եէրլէրի գարա օլա, վէ՛ պազի եէրլէրի տէրեա. Էմբի իլէ մաէն՝ իշ եէրինի պուլուու. | պրին չեւնքի զէմինէ պու քէրէմի էջլէտի, սէմայէ տախսի յազրմ իսի զիշնէթ վէրմէք. մախսուս պիր կէօք տախսի երսուզպար իշնէ պինա իսիւուպ, վէ՛ էլմաս միսալի՛ լաճիլէրտ եխուղինէ օ սէմայէ թէմէրին էջլէտի. կէօյա օ կէօք եխուղինէ անկարը մրիստար. վէ՛ անկէրէ կէօրէ մախսուս հարեւ

քեթ թայեին էթմէջուպէ օ սէմանըն հարկըէթինէ
տախիլ օլտիլէր :

Վ է օ ապի տէրեայի՝ իրի փայ էթմիքտէ՝ օ քի սէ-
մայի ախթէրլէր իւզէրինէ թէմէքին էթտի իսէ, ապի
սէմա, վէ պիլլօրի տախման թապիր օլունտու . վէ օ
քի զէմինին չուգուրլարինտէ գալտը իսէ, ապի տէրեա
տէշիլտի : Վ է չիւնիքի հավատան տախի իւֆտասըն՝
կէօյա ըուհինի իւլի՛ չէքտի իսէ, զէմին իւզէրինտէ
գալտն սու՝ թօրթու կիալի՝ աճը վէ թուղու գալտը :
Պազիլէրի տէմիշլէր քի, չէմսին շխտակ թինտէն տէրեա-
նըն տիպի եանմազ իլէ՝ անտէն զուհուր իտէր տէր-
եանըն աճը օլմասը : Ա պին պու զայիֆ մէսէլէ տիր .
զիրա չէմսին հարի՝ ոն պէշ արշըն մբդասի անձագ քի
թէկսիր էտէր տէրեայա . յագին էէր վար քի՝ տէրինւ-
լիյի եիւզ, իրի եիւզ գուլաճ պիլէ օլուր, վէ եինէ՝
աճը տըր սուլարը :

Վ է պազիլէրի տէմիշլէր քի, չէմս պուլութլարըն
զարսի իլէ, կէօյա սիւնիէր կիալի սույսուն իւֆտասինի
իւլի՛ չէքէր՝ գուսուրի աճը գալոր : Ա պին պու տա-
ադլէ սրղմազ. զիրա էկէր քի էօյլէ օլա իտի, տէրեա-
նըն իւֆտասի թիւքէնէրէր՝ քէնտիսի գուրույուուպ
թաշ քէսիլտէ կէրէք իտի : Ա պին սահինի պու տըր
քի, էն էզէլի ալլահ թապա տէրեա ապինի աճը եա-
րսոմը, քի հայվանաթլար գօդմասընլար, վէ սէֆի-
նէլէր՝ թուղու ապ իւզէրինտէ՝ ասան վէ գօլայնա
հարկըէթ իտէլէր . վէսահլամ :

Յակագ երրորդի առուը սանդղագ ործութեան :

Ի-չունինի կիւնին սէլլ իսալիի ունյանինի ուիր :

Ս Ի Տ Ա Լ Տ Ե Օ Բ Տ Ի Կ Ն Ճ Ի Ւ

Չիւնիքի Նէֆէսուլահ քիթապըն սէօհպէթինտէն
սանն կէլմէզ, վէ չէնիսին սիւքքէրտէն էֆզուն լէ-
թիփ տիր, սիւալ էթմէյէ հինապ օլմայա . իւչիւնձին-
կիւնտէ նէ վար էթտի իտէ հազրէթի ալլահ՝ ինհա-
էթմէնիզտէն զայէթ մէսորուր օլուրում :

Եւ այս պենիմ իրմէ թալիա ողլում։ Խւշիւն
ճիւ կիւնտէ՝ զէմին իւղերինտէ տաղընըդ սուլարը
տէրելըէ ճէմ, տէրեայէ վէ կէօլլէրէ թահմիլ էթ-
տիքտէն սօնրա, էմր էյլէտի քի՝ զէմին սուլանմիշ
պաղէ կիպի սիլա թուխում, գըղ օղլան միսալի
թիւրիւ թիւրիւ սէպղէվաթէր, փանձարլէր վէ
հանգէ, թուխում իլէ մաէն պիթուրէ։ Ա է հէր պի-
րիսի թուխում իլէ քեամիլ թէքմիլ պիթտիիլէր։ Վէ
բույի զէմինի տօնատրպ՝ հէրձայի կիւլիոթան վէ պօս-
թան օլուա, բէնկեամիլ գատիփէյէ աւէնտի։ Օիրա
չիւնիքի էյլիքքեանի բապալի ալէմին՝ սէմայի երարզ
վէ նիւճումէր իլէ՝ կեցյա չըրազտան միսալի շէմիլէր
իլէ միւղյէյէն էյլէտի, օ չըրազտանէ կէօրէ՝ լալէլի
պիր տիրէխոթ՝ վէ սէպղէվի պիր պաղէ տախի յազըմ
խտի զիյնէթ, քի չըրազան թէքմիլ օլա խտի։ Քի ետ-
րատրաձագ տաէմէ, վէ հայվանաթ ճննտինէ՝ դատ
ու զախիրէ ճէմի հազըր պուլունա։ քիմի երըլ օլուն-
մագ իշին, քիմի իլաճ, վէ քիմի տախի կէօլլէրէ բու-
շէնիք վէրմէք։ Վէ քիմի բահիյէսի իլէ՝ տաէմին ուկէյ-
նինէ ֆէրրահ, վէ պուլընինէ զէվդ պաղըշայա։ Վամա-
պաղէլըտէ օլան շէմիլէր՝ անձագ քի չիւլէրին թէնկ-
լըրինի կէօլլէրիրլէր՝ զայրի հիւսիւն անլարա վէրէ-
մէզլէր։ Ա պին սէմանըն՝ շէմի միսալի երսրզարին
չիւլէրէրէ վէ սէպղէվլիլէրէ հէմ ըէնկ, հէմ չէնի,
հէմ բահիլի իշաան խաւըլէր։

• *z*₁*kP* *z*₂*k₂P* *w*₁*k₁Pk₂P* *z*₁*w₁L* *f_{1L}* *b* *f_{1D}* *d_{1P2}* *d_{1L}* *c₁* *f_{1D}* *b_{1L}* *w_{1L}* *f_{1L}* :

ՊԵՐԿԻ ամբողջ խօսմանի առաջին տեր Դավագիր հինգշաբթիւն:

Յաղագութեան Հայոց Տաճարի առաջնորդ առաջնորդ պատրիարք է ամեն :

ՏԵՐՊԻ-ՆՅԻ- ԽԵՂԵ- ԵՄ- ԱՐԵ- ՎԵՐԴԻ ԱՐԵՎԻ- ՎԵՐԴԻ :

うトトウル、タケシトモガト

Վ է նիյազ խոերիմ՝ տեօրտիւնձիւ կիւնոտէ նէ՞ վար է. թաի հազրէթի հագ՝ պէշան պուշտը բասրդ:

କାହାରେ କାହାରେ ମିଳିଲାପିଥିରେ ଅଧିକିଳିମ୍, ଅଗ୍ରାହିତିରେ

աղէմ սէն պիր նէրտիովան գուրուագ , այտագ այտագ սէն
մայէ ըզգմագ իսթէրսին՝ երլուուղէրին սէյրինէ ձան
աթջըպ . վէ անտէն սօնրա՝ ֆաղիլէթլէ՝ անլարի փայիւ
նէ րիբեռապ խոռուպ՝ ձէննէթէ տախիլ օլմազա միւ-
րատ խուերսին . հէման հէրքէսէ ալլահ նասիալ լուշէ ,
ամին :

Խոնի մալիւմինիզ օլա քի . տէօրտիւնձիւ կիւնատէ՝
չիւնըի ձէմի նուրլարըն խասի ալլահ՝ քէնասի նուրուն
կէօլիէսինի նուրի էնվէրլէր իլէ կէօսթէրմէք իչին՝
խայդ էթափ շէմսի , գամերի , վէ պիլ ձիւմիէ երլուրդ-
լէրի : Ը մասին նուրանիլէրին շէշմէսի կիալի , վէ գամե-
րի շէմսէ վէքիլ կիալի , վէ երլուրզէրի՝ գարդ էօտիւնձ
ալանլէր կիալի :

Պաղիլէրի տէմիշլէր քի՝ շէմստէն զայրի՝ քէնատիլի-
զինտէն միւնէվլէր եօգ տըր , կէ ջա քի գամեր՝ վէ սայ-
րի նիւճումար՝ անտէն նուր ալուրլէր , կէ օյա կէվհե-
րի թաշլէր միսիլիւ՝ զիրա կէօրմէտիքնէզ՝ ըըրք վէր-
մէզլէր : Ալպէրտոս տէմիշ քի՝ շէմն միւնէվլէր խուր
երլուրզէրի , լաքին եադըն օլունձէ՝ նուրինտէն մահ-
րում խուր անլէրի , նիձէ քի պիւյիւք ալէֆ՝ ըրացը
սէօնատիւրիւր՝ քէնտի թարափա զայիփի շէքմէյիլէ :

Ը մա՝ եխւզ ալլիթմը գամէ պիւյիւք տէնիր զէմին-
տէն , քէնատիլիզինտէն նուրանի վէ միւնէվլէր . զայրի
սէյարէլէրէ գըսա օլմայրապ . զիրա անլէր մէօհթաձ
տըրլար անըն նուրինէ : Ա է լորին գամերտէն զայրի՝
ձէմի երլուրզար միւնէվլէր տիրլէր , զիրա աղիզ Պօղոս
առաքեալ տախի տէմիշ քի , (Ասող քան զաստղ պայ-
ծառ է փառօք .) կէ օյա երլուրզ երլուրզտան տահի միւ-
նէվլէր վէ նուրանի տիր մէճտ իլէ : Նէմ օլ մէրթէկէ
պիւյիւք նիւճումէրի զիսասրզ խայդ էթմէք՝ վէ զայ-
րիսինէ միւհթաձ էթմէք՝ նասէզա խոի :

Նէմ տախի՛ շէմն իլէ գամէր պու զէմինէ թայեին
տիրլէր նուր վէ ըըրդ վէրմէյէ . տէյիլ քի պաշտէ
սարին օլանլէրէ : Զ այիփ կէօղէրէ տառու , սաղ կէօղ-
լէրէ սէվկիւլիւ տիր . զէմանի այիրտ վէ ֆաուլ խուր ,
նէճասէթլիւ եէրլէրտէն քիրլէնմէզ . Չ ամուր գաս

լէրի գերբէտիր . գերբ շեյլէրի եռւ մշատըր . շիշիքլէրին
աշար . միսլէլէրի եւ թիշտիրիր . սաֆ նէ անէլէրէ թէէւ
սիր խտէր՝ էմիա գատիմի գալմազ . չէ շին կէօրմէրին
յինի կէրի թէփէր : Աէրուն իւ ֆիւնէթի եօգարի չէւ
քէր . փայտիայ ալէմին ինսաֆլէրին՝ ղիյասի իլէ միւ-
ճէվիւտ խտէր : Պիզէ գարխպ օլուճագ՝ եադ խտէր ,
վէ պայիս ուզագ օլուճագ՝ գըշ : Վլէմին չէ շմի վէ-
պիր կէվշէր թաշի տիր . սէ մանըն օն իրի պուրմինտէ
օթուզար կիւն մէքս խտէր : Պիր սէննէտէ քէնտի տէվ-
րինի թէմամ խտէր . վէ կիւնիւ՝ երկոմի տէօրիթ սասմէ-
տա՝ ապի սէմանըն հարեքէթի իլէ թէքմիլ խտէր :

Պամէր՝ կէմէյէ սցտնլըդ վէրիր . շէմստէն նու-
րինի էօտիւնձ գարդ ալըր . կեահ էքսիլիր՝ կեահ ար-
թար . խիւսուֆ օլունուր՝ եանի թութուլուր . (նէ
զաման քիւրրէյի ղէմին պէն ել շէմս վէլ գամէր թա-
վասրթ խոտուպ արարլարսա) Վ է լէքէլի կէօրիւնիւր՝
եէրին կէօլիկէսինտէն . գաշէր կիպի քէմանլէնիր՝ հա-
չան քի ըսագլէնիր շէմստէն . զիրա միւճէվիւտ օլուր ,
եանի կիզլէնիր պիտուն . սէմոյէ սուլթան տէնիր :
Օ իրա շէմս եէտի սէյեարէլէրին միւանինտէ՝ եանի
օրթասրնտա օլուպ , անլարլէն խասսէ ճէզպ խոտուպ՝
իւհագ օլուր . վէ թէնզիլ խտէր գամէրէ , վէ գամէր
տախի նէ ֆչ խտէր ալթընտա օլան նէսննէլէրէ :

Ճէտիս օլունճա՝ էքին էքմէսի եէկ տիր . զիրա օլ-
էմստէ խասսէ իլէ տօլու արը : Վ արին քէրէսթէյի՝
այն էսկիսինտէ քէսմէլի . զիրա օլ ղէման իւ ֆիւնէթ-
ազ օլուպ ազաճէրտէ՝ չիւրիւմէլ զ քէրէսթէ : Շ էմսին
արտընճա րէվանէ օլուրսա՝ տօլար , իլէրլյէ կէչէրսէ՝
զայիֆլէնիր . գամէրտէն զուհուր խտէր պահըն էն-
մէսի վէ գալգմասի . օթուզ կիւնտէ տէվո խտէր օն
իրի պուրմի , քի վէնդանուլիր տէնիրլէր : (Օն սէքիզ
գամժ նօգսան տըր եէրտէն . լաքին շէմս գատար իէօ-
րիւնիւր՝ ալսագ վէ պիզէ եագըն օլտուզինտէն : Նէր
պիր նիւճիւմէրտէ կէսնէկէօն խասսէ վար տըր . յա-
քին պիզէ մէվանիըն իհսանինտէն թէշէքիւր էթմէւ-
լուիզ , քի ճէմի անլէրի ատէմին խըզմէթինէ թայերին

էթմիշ տիր : Ադիլստար օլանլարէ՝ գուշ տըրլար , ալի աղըլ օլանլէրէ՝ զիցանքեար . Երեմ . Ժ . 2 . սէ մանըն նիւշ ձիւմլէրինտէն՝ խէվֆ չէրմէյինիդ տէմիշ հալըլէթի ալըլահ . զիրա անլէրին սույի հալըլէրինէ ույմայանլար , անլարտան զարար չէրմէլուր :

Վէ հիբմէթուլահ՝ անլէրի անձագ քի սէնէյէ , այա , հաֆթայա , կիւնէ , վէ սասաթա , եազմնւրա , գուրագլըդա , սօվուդ վէ սրճագլըդա նիշան վէրմիշ տիր պիզէ . վէ տէյիլ քի ձիւդի քիւլիւ բատէթի միզէ զապիթ վէ հիւքիւմտար : Ենձագ քի նէ ֆոխ աղը տրըրըլ՝ պազի նասէզա հարէքէթէ սէպէոլ օլուրլար . նիճէ քի ֆիլ գըրալզի րէնկի կէօրիւնճէ , ձէնկճի կիւ ոփ ազկընլանըր : Ապրին ինսան ձինսինէ՝ ալըահ տիզիին վէ տիւմէն իհսան էթմիշ խէվֆ ու հիճապի , իլիմ ու ֆաղիլէթ սէվտասրն . քի անլէր իլէ ատէմ քէնսիսինի զապիթ իտէր , վէ հայվանաթտան սէչիլիր : Ապրին հայվանլարտա չիւնքի տիզկին ու ագրլ տիւմէնի եօդ տրը , պիթէքլիֆ նէ եւրէ օլուրաս սիւրսալ իտէրլէր :

Հիփոկրատըն թասվիրինի պիր այնմէ կէօմթէրոյիքտէ , թախամին էթտի անի՛ հըրսլի վէ հէվայի նէ ֆոէ թասպի պիր քիմնէ . յաքին Հիփոկրատ տէտի քի՝ պէլի վագի տըր թախմինի , յաքին իլմին հավիլսոփ իլէ , արզու հըրսին ունուտուպ , փագ ու սափ օլոտմ : Իմաի երլորզպարըն հիւքմի վէ սէյեարէլէրին զարպի՝ ագլի ատէմէ զիցան ու զարար իթմէզ : Կէր եցյէ օլմասա իտին ինսան հայվանտան սէչիլմէզ իտի , իլա քի անլէր կիսպի՝ սէյեարէլէրէ զապուն վէ փայպէնտ եասիր օլուր իտի :

Ազիւ ու տըր հալնէն շագիր օլս .

Նէ ֆոինի զապիթ իթմէկէ զ ատըր օլս :

Քիմքի իւըմին իւտա էյ թազէ ձիւվան :

Դուսէտէն ու աէմ իւէլաս օլս հէ ման :

Եզրէ հիւն ու տըր ողէ զայէն ողէ աթէրլի :

Քիմ եիլէր նէ ֆոինէ ույտուզ սէրուրի :

Յաղագու հինգերորդի առևոր առել զհագործութեան :

Պէտքնամի կիւնիւն ամէլը խաղան պէյանինդի որի :

ՍՏԵԱԼ ԱԼԹԵՆՑԲ

Արք զենպուր՝ էկէր պիր և էրտէ պալ մայտան ողուլուրսա, անտէն այրըլմաղ։ Ե՛յ խմոր պէն հագիրուրի՝ շնորփի պէնի ատէմիմ, պալ չէնիսին ալըսկ՝ արը գովանինիզէ միւպթէլս թէնի օլուակ՝ տօյունձա չէնի կիր ոլմագ խոթէրիմ։ Խմոր պէցինձի կիւնտէ ների վար իթուի խեցենապիւլ պարի՝ այան իթմէնիզուն զայէթ մէսրուր օլուրում։

Ղշնէկառ։ Ալլահալէմ՝ սէն ձէմի պահրի՝ չէքէր գաշզի ֆիքրին իլէ՝ էօլմէք խոթէրսին։ Հօշ, իլմին տէրեասը Յիսուս Քրիստոս Ո՛ւսիհուլահ՝ ֆիքրինիզին նուրի իլմի իլէ զանիմէ խլէյէ։ Պէցինձի կիւնտէ օլգուարէ թքեանի ալլահ՝ ապի տէրեացա էմր էթոիքին նէ գատար հայվանաթ յազըմ խեց, եկէր եիւզիւնն զից նէթ վէրմէք իշն՝ զուհուրա կէլուինէր։ Վ է հայվանա տայիր՝ նէ գատար գուշ վէ թույտուրլար յազըմ խեց վար օլունլար։

Պիլ էմրի խիւտա՝ ափանարզան պահր տէրեա՝ կէցաքի մահզէնլէրինտէն վէ խաղինէսինտէն՝ ձիւմիլէ հայվանաթի զուհուրա կէթիրիալ տաղի վէ թաշի, եկէրի վէ կէցի էնվայի հայվանաթ իլէ փիւր խլէտի. պերա նիմէ քի նուր պիր և էրտէ զուհուր խտէրտէ, զէման կէշմզատէն օ եկէրի միւնէվիլէր խտէր. քէզալիք ձէնապիւլ պարի քի հէր և էրտէ հազըր տրը, խալիքէ վէ ուսթատ քէնախտի. ապի տէրեա՝ էնկէզ վէ մէվատ անըն տէսթի չէրիֆինտէ օլուակ՝ նիմէ էմրի հիւմա յունլէրի օլուու խեց, տավանըլ էմրինէ կէօրէ հարէքէթէ կէլուիլէր։

Վ է օ ուսթատ ալէմին մէմարինէ՝ պույրդ գուլի օլուիլէր։ Վ է անըն՝ վար, վէ ձէմ էթուիւկի մէվատ ուքէրէսթէտէն անա թէսլիմ իթտալիլէր։ Օ իրա ձէմի հայվանաթլէրին էնվալէրին՝ ապի տէրեատէն վար յւէտի գատըր մէվատ. անըն իշն ձէմի հայվանաթլէր՝

զեցեատէսինձէ ապէ մէյլ էտէրլէր : Պու ձէմի ձանաւ վարլէրին աղալէրինի ձիսմ ու ձէսէտէրինի քէմիը վէ օյնադլէրինի, սինիր ու տամարլէրինի, վէ (զգայութիւն) էհվասի էնտէրունլէրինի, վէ զահիրէլերինի, ամմէ վէ խասսէ պիր ձիւմէ զէրլէտէն հասրւ օլանլէրի, պիր նազարի պագրը վէ էմրի իլէ՝ եէրլի եէրինձէ աճայիսկէն թէմէրքքիւն լյլէտի : Ա է հէր պիր հայվանաթէ՝ ձինսինէ կէօրէ կէօնէկէօն թապիաթլէր վէ ատէթլէր իհան լյլէտի :

Վրիստոտէլ ձէմի ալէմի պիր ձէնկ օրտուսինէ թէշ սիին իթմիշ, վէ հազրէթի մէվասի պիր սէրապէրէ : Նիձէ քի տէմիշ մէհթէրանէ վէ ձէնկ պօրուսի չար նըր խէ, քիմի սիլահանըր, քիմի չարըրլէրի տէվշբ րիր, քիմի ամըր էջէրլէր, քիմի սիլահանա սէկիրտիր, քիմիսի գալդանի օմուզինէ ալըր, քիմիսի քէմանըն վէ զըրդըն կիյինիր : Քէզամիք վէ հազրէթի ձէնսապիւլ պարի՝ պիր մէհթէրանէ էմրի իլէ՝ ձէմի ալէմի խայզ՝ վէ հէր պիրինի պաշգա պաշգա խըզմէթէ թայեին իթարի :

Դմոի էմրին վէ վար օրմալէրին մատէյնինտէ՝ զէման միւրուր իթմէյիս՝ էմրի թէմամ թէքմիլ էյլէտի զէմին ու հայլայի, վէ սուլար իցինստէ օլամագ հայվանլէրի : Գուշըրի՝ կէօկէ հավայա, թամարլէրի՝ զէմինէ, մահիլէրի՝ տէրեայէ, կէօլլէրէ, վէ ըրմագլէրէ զիյնէթ օլմագ . վէ ինսանէ՝ քիմի թամամ իչին, քիմիսի զէվդ ու ֆէրրահ իչին, քիմինի պինէք վէ եիսէր իչին, քիմի նին փութին կիյմէք իչին, վէ քիմինի իլաճ իչին, պէնի ատէմէ պուլըրդ գուլի լյլէտի :

Ֆիքրինէ գուշ կիսի ոլ, առիւմանէ քէվանէ ոլ .

Լարին օգատն սէն հազէր չէք, աշգի հազէ տիգմանէ ոլ :

Գուշ վար քի էթ էէտէրիրէր, գուշ վար արր քի էթին էէրլէր .

Թամթու օլուն սէնի էէրլէր, ամը օլուն թիւքիւրլէր :

Մէրամ արալան օման եավուզ, հէր կիւն օրիման թութար անի .

Թիւքի սյէտ օլմա օլուն օլուն, վէ նէ էուլէն սէն ետոզնի :

Հարս ու ձինստէն օման մահի, զերգ օլմաստն հէմ չէք հազէր .

Սիւզէն իլէ սէնի տիւէր, ոլ քի արաստն սէնին կէզէր :

Ազիմ գուշէր թէլ գաֆէն առէ, որէնս օրմէշէր ամի ու ձինստէն .

Ուն գաֆէն սէն համամի որինէա՝ Նշութ տայիմն սէն իցլէն :

Ճէմ մի ալէմ ասեն գուշ արր, գուշ օլունն սէն մէվայէ :

Համանի ողինէտէ պիւլիւլ ոլ, զէվդ օլունը սէն խիւտայէ :

Յաղագոս առեշն մարդոցն :

Առեւին իսկական օլմասը պէտքանինդե պէլ :

ՍԻՏԱԼ ԵԿՏԻՆԱԴԻ

Չեշնիկիրան պիր թահամըն լէզէթին ալբնձադ ,
ու արար գրմազար եէմէքտէ . չիւնկի ալէմի՝ ատէմէ
պիր մէջիս կիպի նէֆայիս թահամըէրէ թէտարիք
էթաի մէվա , սութրա պաշընտան հէնփող խապէրտար
օլմատրդ . անտէն տախի պիր խապէր ալմադ՝ աճապա
միւմբին մի ափր :

Լուշէվապ . ՎՇ օղուլ սէն սէմատէն նիւզուլ խտուպ ,
նիւճիւմէրի իւլիլ գօյուպ , սէյարէլէրին կէօյա էն
սիւլֆի գամերտէն խապէր ալմադ խմթէրսին . քի պէլի
կէօրիւնիւշտէ ալբադ , էմմա խասատէ թէմամ պէր
գարար տրը : Օիրա միւպարէք չէմա հէր պիրիսինին
խասապէրինէ իլհագ օլուսպ , էն գարիսպ գամերէ թէու
միմ խտէր . վէ ինսանըն թապիաթը տախի գամերէ
քէզալիք՝ հէր խայգին ախիրի վէ սօնու տրը . յարին
հէր պիրիսինէ իլհագ . վէ ձիւմէնին ատէթէրին քէնա
տուսինէ ձէզդ իթմիշ ափր : Օիրա թաշէ իլհագ տրը
վարլըլ իլէ . օթլուզէ իլհագ տրը՝ պիթմէր , վէ գատա
չէքմէր իլէ : Հայվանաթէ իլհագ տրը՝ կէօրմէր , իշիթմէր ,
գօզլամադ , սէօյէմէր , հար վէ սօվուզի որնաւ
մադ իլէ : Ոէլսցիքէ իլհագ տրը տօյմադ իլէ : Ոէ ալ
լաշըն գութապէ տէրէձէի մէրաթէպէսինէ շրդմադ
խոթէր գատրինէ կէօրէ՝ կէօլիէ կիպի առլինէ ույմադ
իլէ :

Ոէ տախի ինսանա մախսուս տրը՝ ատէպ ու էր
քէան . զիրա հայվան՝ անճադ քի Փայխտէսինէ վէ
զէվգինէ թալիսպ տիր : Ոէ տախի ինսան նիզամ վէրիր
հէր շէյէ ագլըն միզանի իլէ . ֆիրրի իլէ՝ գէրթավ
խտէր ալլահ՝ գաթընա : Վնձագ՝ էկէր քի նէֆունէ զաւ
պուն օլուրսէ , հայվանլար քիսիլ թինէ տախիլ օլուր .
չիւնքի հրատէնիր խընզիր կիպի . տարրլըր քէլու կիպի .
գամփար՝ տաղար՝ գուրս կիպի . զարէզ պաղլէր մար
կիպի . Ոէ տախի ատէմէ մախսուս տրը հէր շէյէ

մուհապակէթ իթմէք, քի գլիքը սարֆ խտէր հէր շէյի տույմաղա. վէ հազզ խտէր թէ ֆհիմ իթմէքտէն, մէք բուհ շէյտէն իկրէնիր՝ վէ հիմասդ խտէր. հէյալի հարամի թանըք. շէհիրսվարի օլմաղէ միւշթագ տրը. գանունա՝ շէրիյէ՝ թէ մաղիհէ տախի բազի տիր. մահճուպ հայվան տրը, կիւլէր՝ կիւլէշիր։ Պիր քիւշիւճէք ալէմ տիր. (միրրօկոզմոս) հէր շէյին ատէ թիմնէ տախիլ, բուհ վէ թէ նատէն միւրէք քէպ, զիսմանի քեւայինաթըն ձիւզիտէսի տիր։

Իմտի ձէնապի պարի՝ էյլիքքեանի օլմաղ իլէ, մութիթ ու մէտճանէն՝ քէնափ էյլիքլէրինէ իլհագ էթատի ատէմի, քի անը թանըյա հէր էյլիքլէրին սէրվէրի վէ տէրեասը. վէ թանըմաղ իլէ անը՝ սէվէ, սէվմէք իլէ՝ էտինէ, էտինմէք իլէ՝ մութլի վէ միւրիւլիթլի օլա։ Պու էվմէլքի ատէմի եարամթար մէվա թօփրագտան. բուհ իլէ հայաթի ձան վէրտի. Ծուհի խուսուսինատէն՝ ինսան, ալլահա թասմիլիր տէնիր. վէ հիմմէթ թարաֆինտէն՝ (կէօյա ձրիսկան պարգեք խուսուսինատէ) մէվայա մէնէնտ տէնիր։ Վտէմ ձինսի մէլայիքտէն տախի էֆզուն՝ ալլահա թասմիլիր տէնիր. Փիքրի, զիհնի, վէ բատէթի էնլինտէն. որու իւչ նէննէ պիր տիր ինսանտէ. վէ պունցարըն հասէպի իլէ, եէքսէլասի մէվայա՝ ինսանըն բուհ մէնէնտ տիր։

Վէ տախի՝ նիմէ. քի ալլահ ալէմին հարիմի, քէզաւլը վէ ատէմ ձինսի՝ գատրինէ կէօրէ հիւքիւմտար տրը հէր նէննէյէ. վէ նիմէ. քի՝ ալլահ հէր եէրտէ տիր զաթը իլէ, վէ ինսանըն ձանը՝ ձէմի թէն իրէ։ Վէ տախի՝ մէվա եարամթար ատէմի ագիլապր, կիւնահտէն փէրհիզ վէ սէվմ խտիմի, հիւքմ իլէ գուարէթլի։ Տախի՝ հազրէթի Վտէմէ վէրտի ալլահ թասէյա ձէսէտ՝ բուհինէ թապի, հրըսուեն խալի, էօլմէքտէն էզատ։ Օ թէն՝ ոլ էմնատէ՝ ասի տէյիլ խտի ձանըն էմրինէ, իլլա քի միւթի. բուհին սէպէպի իլէ՝ պիլամէվթ ու նամիւրտ, վէ հէր խուսուստէ միզանինտէ պէր գարէք օլմաղ իլէ։ Վէ տախի հայաթ վիւրիմի մըրլէնին խաստէսի իլէ, քի տայիմ պէսլէր խտի

անըն թէնինի . վէ իլլա քի մէվլանըն հըֆզի էմանինտէ օլմաղ իլէ :

Պունդարտան մաստա՞ տէօրթ թիւրլիւ եաբարլմձի տախի անա բասպի իհտաս իյլէտի : Վավլէլս՝ բատէթ շէրլցէ մութապրդ , քի պունա ինսափ տէնիր : Իքինձի շէրը իլէ գարշու մըրրլտամագ , վէ խայիրէ զայրէթ իթամիրմէք : Խւչւնձիւ՝ մարիֆէթ ֆէհմի , քի ագլինէ նուր վիրիձի տիր , քի անըն իլէ թանըյա բասպիլիի , տիւնեայը վէ քէնտինի : Տէօրտիւնձիւ՝ վէրտի աշգի , էմր ու բատէթինի գըտըրրմագ , բասպիլիի վէ աղբանինի սէվմէք իչին :

Տախի՝ պու խաքի Ատէմին ֆիքրինէ՝ պիր հէյրան լրդ վագը խուրապ՝ գապուրզասի ազմինտէն պիրին իիւրած , վէ անը ձիոմ ու ձէսէտ իլէ տօլտուրը հայաթ ու ճան վիրուապ՝ հազրէթի Ատէմէ՝ զէվճէ նասապ իթամի : քի օլ որը ձէմի պէնի ատէմին պիւշիւթ վալիտէսի : Հազրէթի Ատէմ անըն խամինէ՝ հայաթ տէտի . կէցա հայաթի ատէմ ձինանինէ վալիտէի է վիլ :

Տախի՝ էմր իլէ տիքտի պիր պարզէ արբախօթանի հէր նատիրաթ մէջվէ իլէ , վէ կիւզէլ սօլմազ աղամձէր իլէ տօլու : Վէ օ խաքի էվիէլ Ատէմի , վէ Հավիայի ձէննէթան իթամի արբախօթէ , քի հէր մէջվէտէն եւ յէլէր պիրինտէն մաստա վէ հէտոի սէնայէ տայիմ մէշուլ օլալար : Վաքին տիրիղ էթմէք հատէտի իլէ մէն իթմէտի օպիր մէշրէտէն , անձագ քի սրնամագ իշին անլէրին իթամէթինի : Խշէ պունձա թազիմէրի կէօրիւալ շէյթանի լոյին (քի մէվա իթամի գուլլարինէ) վէ հազրմ իթմէշիւոյ մար երլանէ կիլուալ ալտատը ձէննէթաէն իխրած իթամիրափ օ մահճուպիլի :

Օ իրա պագտը քի՝ հազրէթի ալլսհ՝ Ատէմին աղմինտէն ալլսպ՝ Հավիայի խայի իշլէտի . վէ ազմին ելէրի եինէ պիրիրէ գըդ կիսպի թէմամ թէքմիլ գալոր խէտ , էլզիթաէ պունտա պիր հիքմէթ վար որը պու թէքին էլամէթ տէշիլ տիր . զէման օլա քի պիր պիքիրէ գըդտան՝ հազրէթի Ո՛ւսին իսպնուլլահ՝ կէլք տիւնեայա թէն ալս , վէ անէսի թէմամ վալիտէ օլս , վէ հէմ

պիրիրէ գըղ գալա՞ տօղութառուգտան սօնրա, վէ պէնի
հիւքիւմաթիմտէն մազուլ կյլէրէ : Եշ պունուն չա-
րէսի . օ մէյլէ հասէպի իլէ՝ ալտաթմագ՝ վէ գաղէպէ
կիրիփթար իթմէք տիր իշ, քի սէ մայէ ջրդուո՞ պէնիմ
եւրիմէ թէմէքիւն օլմայալէր : Ա է տախի պէն նուր-
տէն՝ անլէր խաբաէն հասրդ օլուա՞ օ սէ մայէ աղիմէթ
խտէրլէր, միւ շկիւլ պիր մանա :

Վը նորին է օկմէք տանեթի չէյամթին աիր :

Վը նորին է օկմէք ու քի ճան արիփի տիր :

Տնափ տանէ մոնէն ալապիլ պէթաւէր էմ :

Օլորի մէլուն անլոն իշն լը՝ ձերէմ :

Ա ու մէ ալմուշ ալք թէվազի պիրլէ խազ :

Կ որի սէքքէ շիքտան օլորի տէրափնագ :

Պ ու ըսի տանէ մէ իզլէթ իսմիդզիմար իլէ :

Օլորի օ չէմթան խօր՝ իսմիդզիմար իլէ :

ԲԱՆ ԵՐԻԱՐԴ

ԽՇԱՏԽՆՁՏԻ ՔԵՆՏՄԱԹ

ԽՇԱՏԽՆՁՏԻ ու աղմագիր ու աղմագիր իւնակը լու հապալն
ունյան իուն :

ՍԻՒԱԼ ՊԻՄԻՆՁՏԻ

Ա վիլս սօրմագ այիս օլմայա . նէ՞ սէպէպտէն
ու պէմին ֆասլինտէն սօնրա՝ կիւնահրն թասպիւ-
րին պէշան իթմէյէ ճան աթըլտի, պէշան պույրուլա:
Ենթէվաղ . Ա յ պէնիմ նուրի տիսու բու հանի օղ-
լում . չիւնքի հազրէթի Ատէմ ու Համբա՞ հէնիլ օ
միւ ֆէրրիհ ձէննէթ թասպիր օլունուր պաղընին սէ-
ֆասըն սիւրմէտէ , մէվանըն բատէթինէ մէշզուլ , վէ
միւպարէք թէնպիհին էտատէ դուսուր իթմէյիւա՞
տօղըու բահէ բէվաննէ օլմուշ իթէն , շէյթանի յային
հազմ իթմէյիւա՞ օղըու միսալի դաֆիլ օ աղիղէրին
իւզէրիննէ հիւնիւմ , վէ եարէլմէք գաստի իլէ դա-
րէզին պէշան իցլէտի : Ա է ետատգ օլան մէյլէնին խաս-

սէսինի պիր զայրի թարդ աղնատրակ՝ օ մահճուապէրի
եօտան շաշրտի, վէ քէնտիլէրինի խայդ խուն աղիզ
խիւտանըն կէօգինէ խօր լցէտի :

Վ է պու հայ իւզբէ՝ անլէր տախի սէ ֆասըն սիւր-
մէտէն՝ ձէ ֆայէ կիրիֆթար օլտիլէր . կէ օյտ քի՝ աշը-
եէմէտէն՝ թիւթիւնիւնտէն պողուլտուլէր . (զիրա
անձագ քի՝ իւչ սաամժ մրգտարի ձէննէթաէ սարին ,
վէ մէ վանըն թէմպիհինի թութմատրգլարը իւին՝ ձէն-
նէթաէն իխրաճ օլտիլէր :) Խաէ պու սէպէպտէն ձա-
յիդ կէօրիւնտի՝ քեայինաթին խայդ օլմատրնտան սօն-
րա՝ կիւնահըն թապիրինի պէշյան իթմէք :

Յաղագ սահմանի մեղաց :

Իւեանի ֆըսդըն հապտի լարիֆի պէյտանինտէ դիր :

Ս Տ Ի Ը Լ Ի Ք Ի Կ Ա Ւ

Խասթէլէրէ ատէթ տիք՝ փէրհիզ օլան շէյլէրին
սէպէպինի՝ թապիպէրինէ սիւայ իթմէք . քի նիշին
շութամ՝ խօթիմայ օլմայաճագ : Պէն տախի կիւ-
նահըն զարարընը՝ աթմաթրզըն ձէննէթաէն իխրաճ օ-
լունմատինտէն տույտում , քի զէհիր միսալի պիր մ'ա-
նա իմիշ կիւնահ . և միա թապիրինէն հէնիդ վուգուֆ
օլմատրմ , թապիրինտէն տախին պիր մասլադ իլէ պէնի
շէնիկիր էլլէ :

Ե շէքէսա . Ե յ պէնիմ շէշմիմնուրի , վէ ճանի աղիզ
օղում : Կամէզա խոի խասթէյէն թապիպինէ սիւայ
իթմէք փէրհիզին սէպէպինի , անձագ քի իթիմատ
պիրլէ՝ բազի օլմագ ճայիդ խոի թէմպիհինէ : Վարին՝
շիւնիք ինսանըն ֆիքրի պիր եէրտէ գարար գրլմազ ,
տայիմա է ֆղուն սիլմէյէ ճան աթմար . վէ հէր նէռ-
նէնին սէպէպէրինի պիրմէյէ թապիստ տիր : Վմոր՝ ճա-
յիդ տէյիլ տիր խօթէյէն ֆադիրէ՝ տնւր վէ սասպր
իլլէ տէմէք . իլլա քի՝ միւմքին մէրթէպէ նիցազըն
գապուլ խուուզ , պիր սաամժ է վիլլ մէսրուր իթմէլլ
պիչարէյի . խուլլմ իմոնի անա կիւնահըն թապիրինի :
Վիւնահ եարատանա ասի օլմագ , վէ և մրինէ թէն-

պիհէրինեւ իթաամթ իթմմէք տիր : Ա է տախի կիւնահան բատէթ իլէ՝ ատիլ ու ինսաֆէ մաւզայեիր հարաբէթ իթմմէք տիր : Ա է տախի կիւնահան մէվանին էմրինեւ վէ թէնսպիհինեւ գարշը զըտ տէմմէք վէ իշլմմէք տիր : Ա է տախի կիւնահան գատիմ ու պադա պիլտ թաղիր, էյլիքքեանի ալբահտան եւող չէվիրիս, վէ ֆանի նասապիթ նէսնէլէրէ պէնտ օլմագ տըր :

Զ Բ Ն Հ Ե մ ե զ բ ն ը ս տ ի ր ի ն :

Ա ի ւ ն ա ն ը ն ա լ ը վ է զ ա լ ը ն է օ լ ո ւ :

Ս Տ Տ Ա Լ Ի Տ Շ Տ Ի Ն Ճ Տ Ի :

Ո չ բ ր ու հ կ ի ւ ն ա հ ը ն ա ս լ ը վ է զ ա թ ը ն է օ լ ո ւ ղ ի ն է ն է ն ի զ վ ո ւ գ ո ւ ֆ օ լ մ ս յ ր պ տ , ա ն ձ ա գ ք ի թ ի ն ս տ է ն խ ա պ է ր տ ա ր օ լ ո ւ ա լ է մ մ ա ա ս լ ը զ ա թ ը ն է տ ի ր , վ է մ ա խ ա լ ո ւ գ ա թ տ է ն մ ի տ ի ր , պ է յ ա ն ի թ մ մ է ն ի զ ո ւ է ն մ է մ ս ո ւ ն օ լ ո ւ ր ո ւ մ . ք ի զ ա յ է թ է լ զ ա յ է ի բ ր ա հ ի ա խ ւ ա լ չ է շ ն ի կ ի ր օ լ մ ս յ ր մ :

Լ շ է վ ա պ . Ա ի ւ ն ա հ ը ն ա ս լ ը զ ա թ ը ճ է վ է ր ի ե օ գ տ ը , ա ն ձ ա գ ք ա մ ե լ ի ֆ ա զ լ ը ն է ր ս ի ր լ ի յ ի տ ի ր . վ է պ ի ր փ ու ո ւ ա խ է յ ի չ ի ւ ր ի ւ ր ի ի ր վ է ն ա վ ի դ ն է ս ն է տ ի ր : Ա ի մ է ք ի տ ա հ շ ա գ օ ս ո ւ ն ե ա ն ս ա ա ն ա վ ա ր լ ր դ տ է ն մ է դ , ա ն ձ ա գ ք ի վ ա ր լ ր զ ը ն է ր ս ի ր լ ի յ ի տ է ն ի ր : Վ է զ ա յ ի ք վ է կ ի ւ ն ա հ չ շ է ր ը ու պ ի ր զ է հ ի ր ն ա գ զ ո ւ հ ո ւ ր ա թ տ ը , ա ս լ ը է ր ս ի ր լ ի ք տ ի ր վ ա ր լ ր դ տ է յ ի լ : Ա ի մ է ք ի տ ա ր ա ն լ ր դ , խ ա ս թ է շ լ ի ք , պ ի ր ի ն ո ւ ր ո ւ ն վ է պ ի ր ի ս ա զ լ ր զ ը ն է ր ս ի ր լ ի յ ի տ ի ր է ր . յ ա ր ի ն վ ա ր լ ր դ ի ւ զ է ր ի ն է ճ ի ւ լ ի ւ ս ի ս ի ւ ա գ ա ր գ ր ա ր լ է ր :

Ի մ ա ի կ ի ւ ն ա հ ը ն ա ս լ ը ե օ գ լ ր դ տ ը , մ ա խ յ ս ւ գ տ է յ ի լ . զ ի ր ա պ ա հ չ հ է ր շ է յ ի ե օ գ ա ն ս վ ա ր ի թ մ տ ի , վ է հ է ր պ ի ր ի ս ի ն ի ն մ ը գ տ ա ր ի ն է կ է օ ր է ն է ք ի ճ ա յ ի զ կ է օ ր տ ի ի ս է , է յ լ ի ք վ է ր տ ի : Վ է յ ի ք ի կ ի ւ ն ա հ տ ա խ ի վ ա ր լ ր դ օ լ ս ա ի ս ի ր , ա ն ի ս տ է պ ի ր հ ա յ ի լ է թ է ս է լ լ ս յ ի ի ս ի մ թ ր ի ս տ ո ւ ա լ ի շ է յ է ն է թ ա զ ի ր ու թ է ա զ ի ր ի ո ւ թ է մ է զ ի ր ի ս ի ր :

Ա է տ ա խ ի հ է ր շ է յ ի պ ի ր է ր ս է պ է ս պ ի լ ի է ա ր ա ս

տրպ՝ հաղութեամ Վառէմէ թէսլիմ՝ լցէտի : Կիւնահըն սէպէսլի եօդ տրը, վէ չէշնիսի տախոի շէրի տէյիլ տիր, շնորիւրիլք մանասընտա պիր զուհուրալթ տրը՝ այսպն լըլըն էքսիպլիք կիսպի . թէմէլլի պիր շէյ տէյիլ տիր : Վաճագ քի ճիւզի քիւլլիյէթտէն վէ բատէթտէն իլէրի կէլքը պիր ֆանիլիք տիր . անըն իշին ատէմէ թէսլիմ օլունմատը՝ քի պունու տախոի գուլպանա :

Կէկը քի տէնիրսէ, խայրը վէ շէրրի՝ ալլահ եարալմը տրը : Խայրը եարալմար պէլլ ամէննա՝ քի սէպէսլի վար տրը . յաքին շէրրի եարալմատը հաշան, քի պիր շէյէ ֆայխաւսի վէ սէպէսլի եօդ տրը : Խմոր շէրր լաֆզը իլէ՝ գաղէսլի տույաճաղըզ, քի կիւնահտէն հասրւ օլոր : Պէլլ պու խուսուստա՝ շէրր ալլահտան տրը . զիրս հէր քէսին կիւնահընա պէտէլ՝ օ տրը թազիր լիլէյէն : Ոխսալ՝ գրթլըզ վէ խասթէլիք վէրէն . Ճիհէննէմէ էպէտի վազ իտէն :

Խմոր պու գաղէսլէր՝ եօդտան կիւնահտան հասրւ օլուրլէր : Վաշէսի վէրէն՝ կէօյա չէքտիրլիք իրսալ խտէն վէզիր տիր . յաքին կիսունին գապահաթինէ սէսպէսլ տէյիլ : Պունու քի թապիխաթ գապուլ իլթմէզ, եանէ գատար էլլիքքէանի ալլահ : Աէ հաղութեամի Անուսա տէմիշ. քի . ծ. 31. Վլլահ՝ նէ քի խայր իթտի խտէ, կէօրտիւ քի հէփիսի էյի տիրլէր : Վէ իմոնի կիւնահ էյի օլմամազ իլէ, մախյուգ օլմագ :

Յաղուգ ներգործութեան մեղաց :

Կիւնահըն հալւ հալի զարար ու վլյանի պէյանինուն դիր :

Ս Տ Ւ Տ Լ Տ Ե Օ Ր Տ Ի Ւ Տ Տ Ի

Կավիլա պիլմէլի, քի շէրր տէմէք՝ իւչ թիւրլիւ օլուր . պիրի կիւնահ, պիրի գաղէսլ, պիրի զարար ու զիյան : Կիւնահըն թապիրինի՝ իրինձի սիւալտէն խապէր ալ : Վաղէսի կիւնահըն էճրի տիր . վէ զարար՝ ալլահըն նուր ճէմալինտէն մահրում օլմագ տրը : Կիւնէ քի պիր զապիթ պիր սէքքէշ եարամազը եիւզինէ ըսդարմատան գաթէլ իլթու, եարամազլըզ՝ կիւնահի

տիր . Եիւզինեւ չըդարմամասի , զարարի տիր . վէ գալթէ իթմէսի , գաղլէպի տիր : Կէլէլիմ կիւնահրն խասանեւսինեւ . կիւնահտան իւչ թիւրդիւ զարար խասպէթ իւտէր : Պիրի՝ իշլէնին հայի հայաթինտէ , պիրի՝ վէ ֆաթինտէ . վէ ոլիրի՝ վէ ֆաթտէն սօնրա :

Հայի հայաթինտէ ինսանրն՝ իտէր ողունլարը : Ծապիաթըն թէմէլին երդար իհրագ կիսպի . ֆիքրի՝ մէն իտէր տօղուու թաներմագտան . վէ իշտահրնի քէօրւէտիր ֆազիւլէթին հարէքէթինտէ . սոյար իւրեան իտէր ալլահրն վէրտիցի ինսայէթտէն . քիրլէտիր տտէմին բուհինի . էպէտի ֆէվլէ՛ արօրմըն իտէր ինսանը : Նիձէ քի օ մէյվէ իշին տէնիլտի . ծնն . Բ . 17 . Հէր հանկը կիւն եւրսէն՝ էոլէմէլքսին : Գայլի տէրունին ատէմին՝ աճրլատըր էքչի աշ իտէր . Երէմ . Բ . 19 .

Կէ.օր քի՝ նէ գատար ֆանի ու աճը որը հագգի սէնտէն տիւր իթմէն . Առակ . Ժ. 3 : Ցաշ միսալի սէրթէտիր ինսանրն գայլպինի : Ջասիդ կիւնահրեար՝ հացան . քի ֆրագըն տէրունինէ էրիշիրաէ , նասիհաթ տիցինէմէղ . զիրա ատէմի հայինտէն պիխապէր իտէր : Նիձէ քի քէլզ կէմի իշինտէ՝ պօղազընտան պաղլութաշի տույմայա՝ թա . քի կէմիտէն տէրեայա աթըրս :

Աահիհ հայաթտէն (քի մէվլա արը) մահրում իւտէր . Ա . Թագ . 1. Ա . 4 . Նիձէ քի Աաւուղթագաւոր՝ սինէսի իւզըէ տիւշտիւ՝ քէնատի գըլընի իւզէրինէ վէ էոլտիւ : Ինսանի իտէր պիր զայրի ճիշէննէմ . զիրա ֆասիդ ատէմա՝ թամահի իլէ՝ պիր աթէշտիր , տիւնւեայի եռւսան՝ գանաաթ իթմէղ . Օ ինա խուստւսինտէ՝ նէճասէթ կիսպի գօգար . ահմագլոգ գարանլըի տիր : Գուրտ՝ վէ զիւյայ արը տէրունի գալպի իլէ . սուսանըդ արը՝ չիրք հավիլսի իլէ . չէյթան արը՝ հարէքէթի իլէ :

Դմտի կիւնահ՝ ատէմի սոյար իփ իւրեան իտէր : Ճն . Ա . 2 . Օ էմին պօշ վէ թէտպիրսիդ խտի : Օ իրա տիւնեայա մէյլ ու ինթիսապ իտէնլէր՝ գուրու մէմէկմէրլէր . Երէմ . Ժ. 13 . զիրա ապուքէվտէր չէշմէսին գօյուղ , հայվանլէրին թօփուղի եւրինտէն սոպ իլէր .

լէր : Ալուատըր ատէմի չխւրիւմիւշ ահշապ կիափի , քի անձագ կիձետէ ըշզդ վէրիր . վէ օլթատէ եւմ միսիլ լիւ՝ մահցիյի սայտ խտէր . վէ քէնսինի եադմագ իշին՝ ահշապ տէվշերիր որբթընա : Վէ մէլունէ հէմ խրդ մէժ օլուր , քի իթակյի խրզմէ թինէ պէտէլ էպէտի քէնսուսինէ աղապ խտէճէք տիր :

Տախի կիւնահ՝ ատէմին վէֆաթինտէ պու գարար ու զիյանլէրի խտէր : Եբրահի կէթիրիր ատէմէ պու արէմին զիյնէթլէրին . թամամ ու իշիլէրին . խրէնտիրիր տօսթլարընտան . նուրտան , վէ հուզուրտէն . վէ տախի ճէսէտինտէն մահրում օլուր , վէ օ սըֆաթ իլէ պուլամաղ . իլսա քի մութասարըֆ օլմասին պիլէ իութէմշյիւղ . նիճէ քի թէնին եարրսի չխւրիւմիւշ օլսա զիւյայտէն : Օ իրա ֆասիդ քիմսէ խէվֆլէնիր թէնին կէօրիճէք՝ քի եինէ կլյէճէք տիր : Վէ տախի ֆասիդ ատէմ՝ շաշգընլանըր մէվթինտէ , շէյթան հիւճիւմին իւզէրինէ կէօրիճէք՝ քի րուհինի գափառ կէրէք . վէ խրըրմ ագրասարլէք՝ մալինի . ՈՂ . Ա . Յ . տիւ շմէնլէրի՝ թութ գափ խտէրլէք անի մէվթինտէ :

Վէ վէֆաթտէն սօնրա՝ կէօր քի ֆըագ նէ՛ գարար խտէր ֆասիդէ : Հիմապաէ գալուր էթակյի ֆըագըն տէն . Կառառմ . Գ . 5 . պէշան խտէյիմ սէնին սյիպինի : Կիւշ խտէ վէ իշխտէ Ո՛ւսիհուլլահըն սիթէմինի քի՝ աճլողինտէ պանամ թամամ վէրմէտինիդ : Բահաթ ու նուրտէն մահրում օլս . Մապ . ԻԲ . 13 : Տէրզինձիր իշլէյին շու եարամազըն փայ ու տէսթինի , վէ տիւր իշլէյին նուրտէն թաշըր : Վասյիտէսիդ օլա անա տուա՝ վէֆաթ խտէն պու ճանա . (Ճէննէթին հուզուրինի իհսան լիլէ եան բասպիի :) Տինի Ո՛ւսիհեան ճէմիթէթին եարտըմի՝ անա ֆայխտէ գըմայա . Եսայ . ԻԶ . 14 : Օ իրա գուրսու էօլմէզ . վէ նարի ճիհէննէմ սէօնմէզ . տիւշէ ճիհէննէմ . Յայդ . ԺԲ . 21 . էլ ակիրմէն թաշի կիսպի : Այրըլա աղիկ մէվլատէն , վէ անըն գուլարի մէճիսինտէն . Մապ . ԻԵ . 41 . տիւր օլուն պէնտէն էյ լանէթ ուլլահլէք : Յէօլպէ ու խթիղֆար իթմէք՝ թագէթաէն տիւշէ . Եթէ . Ը . 20 : Եազ կէշտի՝ հար-

ման թիւքէնոտի . հեր էթրաֆաէն բահմին ումուտու
քէսիլէ . գանլը գույշուտան՝ պիր ֆէրտ խէլաս պուլ
մայա . ասըլուակ՝ պօզուլմայա . չարմուղէ կէրիլիակ՝ տա
յիմաղըրի տույա : Օդ իւէ վուրուլմաղէ ճան աթըպ՝
քիմնէ վուրմայա . պիր գամըրէ ապէ հասրէթ գալըպ՝
քիմնէ իհամն իթմէյէ : Պունլարա կէօրէ պիհիսապ իդէ¹
բասլէր տախի վար՝ էմինա ալանա սիլիսիսինէք սադ տըր,
ալմայանա տաւուլ զուրնա ազ տըր՝ տէմիշէր :

Պէ զէվիքին սիւր բրաֆազի տէր սանա .
թէվամթուր տըր հիւ օգ տէրտիմ մի ուսնա .
Օլ հուզուրան քիզզի զանիր օլսուգատա .
Զօգ տրաստն պուլմաստն պիր բէ հիւմնա :
Լայիգ մի տիր սօր ու սիւրէ օլմասա .
Զուլը ու թաստին քրազին ֆէ առալ ուսուլմասա .
Աէ տնմէզ ամթէշ թամնա ովիլէ օլմասա .
Կէ տանլը կէ օզ եւաչի և է նէ մէզ մի տանա .
Անձագ մուր արց ասհին մեզումի մահշէր .
թէրտուլէ վիրիլէ ֆիյլին խայր ու շէր .
Կէթէրիմ հագ ինձիլ շէ հատէթ խանէր .
Եա սէրինանէն էրսիլէ մի գըլ մէ կէր :
Պու իւիգամթէ սէ լամթէթ պուլան չոդ .
Շոլ քիզզի բէ բանէթ եխուզին կէօրէն եօգ .
Թէրգիշ իշրէ տայիմ գալոն մի հիւ օգ .
Գան իշմէզ մի հէման գալոն ը տայիմ ճօգ :
Աւն փիրէնիմն զահմինէ տայանինչինզ .
Աւն շին օշուոյ անա ք տաստին անայինզ .
Հագգ քի լոյիքինէ վիրան նէ այիզ .
Ճիւրմի քրազին տայիմ օլսուն մի դայիզ .
Օյան քագիր պու զաթիլէթանէն հաղեր շէր .
Ալյուու տէ կիւ պու վի քամթ տըր հու կէրշէր .
Թէտողիրին կէ օր ճէ ժող վար տըր վիրէճէր .
Ասուլէթ ասհիպի քէ թիւէ կէրէճէր .
Ծէ հրինառն զիլուլըն արց ամէնա .
Արի ինձէ տէ փրէնուր բուն նէ ե անա .
Պօտուն ե կիւ օյ խուրը համն ու ունա .
Օ մինվոյ խորի զըմըրար թէ մէննա .
Աւրազիրանէ տիւր խուրը զալըմի .
Ազիւ քազիլ ճէ մ խուրը տուն մի .
Հէման խիւտա ոզուն մի գամթշ ալէ մի .
Նէ խոյթէրը բուն իմ սինը միւտումի .
Անըրտ արտան արց կէ օզ գամփոմիշ կէ օզէթէր .
Եսուշ իմ տու կիւ ոպատէ պիր կիւն տէ օրէր .
Ասոզրէ ոգ տէլ նարտն ոփան ծգ կէր .
Պիր վուրուշուն ալէ մի վիրան խուր :

Աթել սէօզիւմէ իթիմատ զըլ էյ առեմ։
Թէտարիք կէ որ զէ ման էլսէյքէն մատէմ։
Օ չոնսուէ ժամա զիբիրուէն ալէմ։
Զերբէ զէ ման առջան և օդ ալլահալէմ։

Յազագո հոգորոտութեան :

Ո՞ւշուրւէն վէ իսիդորուլէն ունյանինդ դիլ :

Ս Ե Տ Ա Լ Պ Ե Շ Ե Ն Ց Ի Ւ Տ Ի Ւ Տ

Ախւնահըն մէքրուհ օլուուզինէ պինսակն՝ ալէսսէն
վլյէ վուգուֆ թահսիլ իթայցինիդուէն մէմնուն օլ
տուգ։ Ըախ ու տալ պուտազինստէն տախին պիզին
խապէրտար իթմէնիզակն՝ զայէթ մէսրուր օլուրուգ։

Լամէկառակ. Ախւնահ պիր եւտի պաշլը էժտէր։
Յայր. ծէ. 7. վէ եւտի տալլը պիր զէ հիրլի աղաճ արր։
Ա է տախին պիր զիֆիրի տէրեա արր, քի անսէն եւտի
ըրմագ թաշար։ Ա է տախին ծնն. ԽԱ. 2. եւտի զապուն
էօրիւզ կեալ արր, քի եւտի սէմիզ էօրիւզէրի խթիւ
մայ խտէրլէր խտի Վրդրաղունուն ըսոյասինստէ։

Ան էզէլքի պու էժտէրհանըն սէրի վէ զէ հիրլի
աղաճըն տալլը՝ զիֆիրի տէրեանըն չայը՝ վէ զապուն
կեալիւրին էօն այազը՝ մազուրլըգ վէ խոթիդպար
թապիր օլունըր։ Քի խալիքն սուի զաննինստէ քիւ-
չիւր, էմիա պիր քէպիր էնկէրէք, վէ շահմարան մարէ-
պէնզէք, զէ հիրինստէն քիմսէ խէլսա պուլամամիւ։ Ա է
տախին մազրուրլըգ՝ պիր զէ հիրինստէ վայիստէ տիր, քի
զէ հիրինին սիւտ եւրինէ էմտիրիր հէր թըֆլյէ, խմոի
թապիրին տախի կէօրէլլում։

Մազրուրլըգ արր՝ պիր խդտամ պիրլէ ուլու փայէ
արտընձէ եւլթէնմէք՝ եազիւ Փարզի իլէ։ Օ իրա մազ-
րուր քիմսէ հասրէթ խտէր ալլազինէ՝ քի փայէտէ
աղրան օլմայալէր քէնստուսինէ։ Ա իւքսէ կինէ, քի փա-
յէտար օլմուշար քէնստուսինէ։ Ագրանինէ, քի նիշին
պէրապէր օլմուշար քէնստուսինէ։

Պու կիւնահ կիւնահլէրին էն իւքի թապիր օլու-
նուր։ Լամէկառ սէպէսկ՝ քի հէր ֆըսդ իշինստէ պու-
լունը՝ նիմէթ թուղ կիպի. զիրա անսուզ հէր ֆըսդ

թուղառող թասամ տըր : Հա կէրը՝ հէր կիւնահ զէն
հիր , էմմա մաղբուրըդ սիւլիմէն տիր . մարտպի մէ վիժ
խասթէլը իշնտէ՝ թափուն տըր . Յական . Դ . 6 . մաղ-
բուրուն խասմի մէ վա տըր . վէ ինայէթին՝ թէ վազիի
ալագ կէօնիւլլիւ քիմնէլքրէ վէրիր : Եռմբուճա-
գարփուղ իւղէրինտէ՝ տարը մէքս օլմազ աշազը էնէր ,
վէ ապ՝ րէվանէ օլուր իւճէ տաղըն թէփէսինտէն
տէրէյէ : Աւուղ՝ մաղբուրըդ հասէպի իլէ՝ տաղ կիւ-
պի փատիշահլըզինի զայպ էթափ , վէ Տաւուա՝ ալագ-
կէօնիւլլիւ օլմազ իլէ , ալագ տէրէ կիսպի պուլսու-
տէվէթինի : Ք. է. զալիք վէ Վզազիլ (քի Ապայէլ տիր)
մէլացիլէրին ուլուսի իսի , իսթիգպար իլէ խօր օլոտու ,
տիւշախ փայէսինտէն . վէ ենրինէ նասազ օլունսու
Վիքայէլ հրեշտակապէտ : Խսթիգպար՝ մէլացիլի սէ-
մատէն կիրտապի ձիհէննէմէ սալսի : Ո. է. վազին՝ իսկն-
ուղահէ ձիամի ինսան կիցտիրտի . ատէմի ձէննէթաէն
իխրած լոլէտի . Ղ. ու . 14 . 43 . գանլը օղբույի ձէն-
նէթէ տախոիլ իթափ : Խսթիգպար՝ Ամրութ գալմին
պիր լիսանին՝ ենթմիշիրի լիսանէ չէ լիլրափ : Ո. է. վազին՝
ենթմիշ իրի լիսանի պիր լիսանէ ձէմ լոլէտի օն իրի
հէ վարիունլէրաէ : Խսթիգպար՝ Աաբուգոդոնսոր Պաղ-
տատ փատիշահին՝ հայլանա չէ լիլրափ : Ո. է. վազին՝ հիւսնի
Եռուսուֆ մահպուպի Արսրա սուլթան լոլէտի : Աաղ-
բուրըդ՝ Վիքազունի՝ տէրեատա զարդ լոլէտի : Ո. է.
վազին՝ հայլութի Վուսայի ֆէրիշթէ տէրէճէի մէրթէ-
պէսինէ թէպտիլ լոլէտի : Դուպպէնին իւսթի եիւք-
սէր օլոտուղինտէն՝ մաղբուր կիսպի պիր շէյ հըֆզ իթ-
մէզ , տէրունի կէօր միսալի՝ հէր շէյէ պաթնի գարըն
օլուր :

Իքինճի սէպէազ , քի իսթիգպար՝ հէր ֆըսգըն իլը-
իպթիտասը տըր . քի անլին իլէ մէլացիլ՝ շէյթան օլոտու՝
քի տէտի . Եսայ . Ձ. 13 . պէնիմ թախթիմի սէմայէ-
գոյուպ՝ մէվայա պէրապէր օլայիմ : Ա է հազրէթի
Վաէմէ տախոի պուր բահի կէօնթէրոփ . Ճ. ա . Գ . 5 . քի
էկէր օ մէջլէտէն ենրսէնիզ , ալլահա մէննտ օլուր-
սունուղ :

իւշիւննիւ սէպէպ, քի անտէն տօղար հէր ֆըսդ
վէ կիւնահէր: Օ իրա մազրուր ատէմ՝ հէր ատէմ
տէն իւսթմիւն օլմագ իսթէր, աէրանագ օլուր սիրիւ
սինի կէօրիւննէ՝ քի սկէրապէր օլուր քէնտինէ, իշտէ
պունտան զուհուր իտէր հասէտ վէ զարէզ: Կահէ¹
զարէզ՝ քիմէ քի հասէթ իտէրսէ, տէրագաղ թահիլիր
լէնիր անա, իշտէ անտէն տօղար տարկլնիրդ վէ իրշմ:
վէ քիմէ քի տարրլսա՝ էօճ ալմատրզի իշն՝ թասալա-
նրո, օլուր քէահիլու թէմապէլ. թասա՝ իսթէր թէ-
սէլսա, օլուր նէրէո թամաի: Յամահ.քէար խասիս
տիւնեէիլ մալի իլէ տօյում օլունագ, օլուր զէվիչի,
եւշիճի, իշիճի: Օ էվդ՝ ալէ ֆլէնտիրիալ նէ փաի՝ իտէր
զինայէ մէշլուլ, իշտէ սլու հալ իւղրէ՝ ձէմի ֆըսդըն՝
պաշի վէ իւրի տէնիր խթիքապար. կէօյա՝ հէր տալ-
էրին քէօրի, վէ հէր սինանիրն թէմէլլի:

Ղանաի թու փանտէն սօնրա՝ խթիքապար օլուր թէ-
մէլ օ փալանկայա, քի Աէմրուտ մուպաշիրէթ իթտի
եափիմայա՝ ունի սէմայէ եւրիչիր, շլոտեթի սպարան՝
վէ թու փանի ազիմշտէն եմին օլմագ իշն. ըարին գա-
տըր մէվլս՝ սիր պատի էսէր իլէ՝ թէմէլլինտէն երդըզ
եէր իլէ եւբան լիլէտի: Վաղուր օլանլէր տախի՝ սիրը
իւնէ՛ փալանկա սինա էթսինլէ՛՝ քէնտիւ խթիդպար-
էրինի, վէ հավայա օդ աթուապ՝ սէմայէ փէրթավլ
էթսինլէր. քի սիր ձիւզի խասթէլլիք րիւզկեարի իլէ՝
օ գատըր մէվլս՝ երդըզ վիրան խտէր անլէրին եափ-
որդի սինայի:

Ղամալի՝ սիրզն Վշտիրոս իտի, քի թէնի շիշիպ՝
իձրանի սէլ կիսի ագըզ գուրտանարդտա՝ լաշէսինին
մէքըուհ գօգուսինտէն՝ քէնտի տախի իկլէնինձէ՝ տէ-
մէյէ եխու թու թու տի. Բ. Մակ. Թ. 11. յայրդ սէզա վէ
փարզ տըր մէվլայա միւթի օլմագ, վէ սլու չիւրիւք
ձէսէտէ տայանմանագ, վէ էօլիւմլիւ սլու թէնին
գատզէսի իջրէ՝ ալլահ կիսի սէմայէ իւլիւ ուշմամագ,
նիսաղ իլէ ահա ու փէյման իթմայէ պաշայըրդ ալլահ
ազիզէ. օլ քի անա քէրէմ, ինայէթ իթմասէ կէրէք
իտի. իշտէ հէր մազրուրլէրէ՝ սլունուն էմսալի տօ-

գունաձագ տըր : Աչքեսոս փիսգօվասունա քէզալիք
խապէր վէրիլսի . Յայտ . Բ . 5 . Փիբբի իլէ նէրէտէն
տիւշտիւն , վէ թէ օվալէ խմթիղֆար լցէ էկէր միւ-
սէմմա խտէր խտէն , սէրիէն կէլիոլ՝ սէնին գուլէնի
թէմլլինտէն սարար ինհիտամ խտէրիմ :

Վազրուըրն թէնի վէ ինատի՝ սանա գուլէ տիր ,
պիէմրի խիւտա՝ եւէր իշարէթ իլէ՝ սարուըր վլրան
օլուր : Ա է տախի խմթիգ պարի քիմնէ՝ պատ իլէ տօլու-
պիր իշքէմզէ տիր , քի պիր սիւզէն զախմի իլէ՝ տէ-
շիլոր սէօնէր : Ա չլամթուն խանէսինէ՝ պիր տաղի ալիմ
կէլիոլ՝ չարըզի իլէ մագամթէրինի չլոնէլիու՝ տէտի չու-
րըզիմ իլէ գայիմայ խտէյիմ Պղասանուն խմթիգ պարինի .
Պղասան տախի տէտի , էմմա սէն տէ խմթիգ պար իլէ
չիդնէյօրսուն համ : Խշու պիրի պիրինին մազուրըզինի՝
պիրէր քէնտի իլէ երգուուպ վլրան իցէտիլէր : Խշու իկնէ՝
քի տօլու թուլումը սէօնտիւրիւր : Խմթիգ պարին մէ վէ¹
թմինտէ տախի՝ պու տախի սահին տիր : Վազրուըր
Ներովգէս գատիշահ՝ պիր մէլայիբին գիորէսինէ թա-
գէթ կէթիւրէմէյիու՝ օլ սատթ գուրտանըզ կէպէրտի :

Հէր քիմ պիւ խոյ տըր ա կէրչէ զնոնե տիր .
Զնոնե տանեն սէն անի քիմ միւ բան տիր :

Յազագո Նախանձու :

Հասէտ առ ըլուն պէյանինու պիր :

Ս Տ Ի Ա Լ Ա Լ Թ Բ Ն Ց Բ .

• Ք.Էպիր Գրագըն իրինձիսինէ՝ հասէտ ու զարէզ
տէնիր . վէ թապիրի՝ էլ ալէմէ էյլիք սայ իթմէմէք ,
վէ պախով ու էյամինէ հասէտ իթմէք : Ա է տախի՝
էլ ալէմին էյլիկի իւզլէրինէ թասալանմագ : Հասուտ
քիմնէ՝ եէր սրչանի , եախօտ պայզ ու միսալի՝ կիւնէ-
շին նուրինտէն հազզ իթմէզ , տայիմ էլ ալէմին քէ-
տէրի իլէ սէմիրիր : Ա է էկէր քի գապիլ օլսա՝ քէնտու
չէշմին նուրինէ տախի հասէտ խտէր . վէ քիլ վագի
էջլէ տիր : Կարի հասէտ իլէ պազինի եագար : Հասէտ
իլէ խորչմ՝ էքսիլար ատէմին էօմրինի : (Կախանձ և
սրտմտութի նուազէն զկեանս մարդոյ . Սիրաք . 1 . 26 .)

ԵՇԼքէտէրի՞ քԵնառուսինէ տիր սաֆա .
Պայտիթի աղմէ՞ սինէսինէ տիր մէ ֆա :
Օ՛ւմն հիւրբայտ տիր շմէն իշլքրան վէ ֆամթ .
Պապի գալմազ քիմակէ զիրա հայտիթ .
Չիւնքի կէ որտիւն տիր շմէն ամժմէ բահամթի .
Հաղըք ոլ սէն տէ՝ հէման գոյ զափլէթի :

Ահլի հասէտ՝ քէնատիւ քէտէրինտէն օլ հաստէն
էրիմէդու նէ գատարքի էլ ալէմին եյլեամինտէն : Առւրբն
հասիլոս տէմիւ, գօմշունուն պազի մէյլիւտար, թար-
լասի պուղոսայ իլէ փիւր, թավուգլարի սէմիրիիւ
աղիմ դէմ ու տէրտ տիր հաստուտուն սինէսինէ : Աւ-
նէքա ֆէյլէսօֆ տէմիւ, քիմի քի զիրրիմլուտէն տիւր
խաւրիգ՝ անըն տավրանիշնն կէօզի իլէ պիլէ կէօրմէք
խմէմէյիգ : Արին պի էմրի խիւտա, չոդ քէրբէ
էհլի զարէշ քիմի քի հասէտ խտէր՝ անըն տէվլէմինէ
սէպէտ օլուր : Ոխայի հազրէթի շուսուֆին գարբն
տաշէրի, քի զարէզէ պինաէն՝ էօզ գարբնատաշէրին
քէօլէ տէյի՝ պէյ իթմիլէր, էմմա մէվլա՝ անի Ոլորա
սուլթան իյլէտի : Առւուզ Տաւուտէ հասէտ խաւոպ՝
քէնառուսին մազուլ, վէ Տաւուտի անըն թահամինէ-
ճիւլուս իյլէտի :

Խմախ պու ֆայշէնին պէշ տիւխմէրի գըզի վար
տէմիշէր : Ավիլլա՝ քէն, ատուլիր, ասյիմ զարար խո-
թէմէք քիմսէյի, էյլիր խմէմէմէմէք : Էքինձի՝ էլին քէ-
տէրինտէ՝ սէվինմէք : Խւշւնձիւ՝ էլ էյեամինտէն որ-
դրմազ : Տէօրունձիւ՝ կիզլիճէ զէմմ իթմէք : Պէ-
շինձի՝ թէվաթուրէն զէմմ իթմէք, քի անտէն տախի
այս կէօրիւնէ օ զէմմամ :

Ա է տախի՝ գամի չիրբին տիր զարէդ, զիրա էհլի
զարէզին սահին էօմրինի քէսէր : Ավիճէ քի էրմէկ՝
շախսի մէրտէ ֆայխտէլի, էմմա՝ սապի թրֆլոյէ զիյան
տրը : Հասուտ ըսրթմալիւ քիմսէյի պէնզէր, քի նէ-
ֆայխ թատամէն պիլէ զարար կէօրիւր : Հասուտլոդ
ալլահա զայէթ զըթ տրը . զիրա՝ ալլոհ օլ մէրթէպէ-
էյլիրքեանի տիր քի, շէրբան տախի խայիր փէյտահ
խտէր . լաքին էհլի հասուտ՝ օլ գատար ալլադ տրը քի,
խայիրտէն պիլէ շէրբ փէյտահ խտէր : Ալլահ՝ քէնատի

էջլիկինեւ իլշագ խաէր գուլըւնի . էհլի զարէզ հիչ ւ է տախին աղանէ ատէմին էջլիկին հազմի քէօչէ տիր , վէ քիւտուրաթին նախօշ : Վհլի զարէզ քիւմսէյէ աւ լահտան աժամ վէ ինայէթ օլունան՝ նախօշ կէօրիւնիւր :

Ա է նիշէ քի ֆաղիլ ատէմ , հէր նէսնէյէ եարտըմձի օլուր ֆաղլինաւէն , պունուն զբաթմի հէր խայիրլի շէյի հասուտլէր քէմիկէ խաէր եարտըմձի : Խոյա նան իլէ , կէտանրն էօմրիւնի քէսէր . նուր իլէ դարանլրդ խաէր . փանզէ հիր իլէ աղըւար : Խմոի պունլար՝ ալժունի փիրինձէ չէվհէրիրէր , ճէվհէրի չամուրա , պու զասյին սամանա , քէվսէր շարապին՝ ապի մէվլմէ , պալը՝ զէնհիրէ , կիւնախուզի կէնձէյէ , վէրան թիրէնէ , պալասանին ֆըշգըյա : Ա անէթ օգուր նէպի Խայյի օ միսիլ լիւ քիւմսէլէրէ . վայ քիմ էյլցէ ֆէնա՝ սյարնլրդէ դարանլրդ , վէ թաթլըյէ աճը տէրաւ : Ը էյթանտան ովէթէր տիր էհլի զարէզ . զիրա օ ադրանինէ հասէտ իթմէզ . էհլի զարէզ քէնափ չէշմինէ տախի հասէտ խաէր , թա քի ադրանին պիր չէշմինի ըրդարա :

Ո նէքա ալլմ տէմիշ քի , նէ մութլի խան քի էհլի զարէզին հէր եէրտէ կէօզի օրս խոի , քի ալէմին սպախմի էյեամի իլէ սէրէնձամ չէրէ խոի : Խւշմիւր միսալին գրրդ երւ սագլար զարէզի : Գալթըր միսալին էնիւնտէն կէշնի գափար , արտան կէշնի թէփէր : Տախի պէնզէր եալուզ քէրիւ . էնիւնտէն թիլըր լէնիր՝ օղունձա ըսրորդ : Պէնզէր տախի Խւտայա՝ պուս խաէրէք զամլ խաէր : Ա է պիտին ատէմէ , քի զարար իթմէշէնէ զարար վէրիր . վէ շաշի ատէմէ՝ քի հիշ տօղոււ պագամազ :

Ա է օղու զագ մէնիստ չէշմինէ մայիլ .

Քիմուէ էօմրին քէսիոզ իթմէ հէմ զայիլ .

Սուրի հիմուի հասէտէ սագլար զէրը .

Եէմէզ հէմէ էտիրմէզ չէրէր հազէրի :

Պայ կէտայէ քէրէմ իթմէք ճայիզ տիր .

Քէրէմուէ փէք տէսէլին չօլազ էն գտաի :

Սոգի մէվս վէրինձէ նէր ուռ հասէտ :

Զայիլ սանուն հասէտինէ հէմ լանէթ :

Փէրզանէն մի խոյ էիթափ ունին խիւսա :

Սոմ ոէ անոմիքիւոյ ոգործ էթափն մի ոէն է ուռ :

3 *argus* *q. n.* *argus* *syn. f. J. k. w. b. v.*

Պահանջման քիչ ասվող նիւթացեաւ .
Օւ քի իւթ մեզ առանձ մի խալահ և այլ աւ

ՍԵՐՈՅԱՆ ԵՎ ՏԻԿԱՆ

“Հիմնեի բահի օլուրդ զուլումէթ էլինեւ պիտհասեւ սիլ խեթիզա՝ սէվահիլերին տասիփ սէյր խաեցէյիղ. իմասի թամա՝ նէ՞ տիք թապիրինտէն խասպէք վլըմեւ նիզուն էմին օլուրուգ:

Եղբայր, Ալլահի ավելի մեջամսյի քառի իթմեք իլէ՝ ովիր զայրի իլիմ թամարինեւ էցդիա օլմուշ կէօրիւնիւնօրուղ։
Խաչիմ անըն առ քառինեւ թէմամ։

Ուղարկողներից իրաք օրուան վշտակեամ։
Թամանչ արք՝ պիհուտառէ վարլրդ սէ վատասի։ Վէ տա-
խի՛ ճան աթմագ ալթուն ճէմինէ։ Խասոխ թամանչ
քեար ատէմ՝ իւչ աղըղի սիւլիւկէ արենզէր՝ քի ապա-
տօյմագ պիլմէ զ ախմաղի ֆէստա իլէ։ զանը իշեր՝ դու-
սար, վէ թէքքարէն իշեր։ տէ հանի իւչ աղղի ։ զիրա-
եան քի Ետինիք մաղի զուլի իլէ, եան քի չալմաղ իլէ,
եան քի մուրապպա իլէ։ Պու իւչ տէ հանի իլէ՝ թամանչ
ատէմ՝ գլար կէտայէ, Լօրսիւղէ, տուշ ու ակըտիւ-
մենատէ։ Առաջ. 1. 15:

Ախելիւկիւն խւչ ախելովէրի վար խախ՝ զայէթ սէ վէկիւլիւ, վէ սղունկոր անի աօյսւրմատիլէր։ Վէ տախիս պէնդէր մար երլանէ, քի սղալատան աղաձինի հասեւ իրէ սղէրէր, գօմազ քի քիմնէ ալս, վէ քէնտուսի խօմիայ խտէմէզ։ Վէ տախիս պէնդէրէր արը զէնս սղուրէ, քի սղալի տէ վէկիրէրէր չիւշքլէրտէն, վէ քէնս տուլէրի ֆէվիթ օլուրլար պալըզդ իշինտէ։ Քէ զայէթ խասիս ատէմ՝ պալ կիսպի տէ վօկրիփ մալի ալլահըն չիւշէր կիսպի գուլարընտան, ֆէվիթինտէ եզրը խտէրէր վարխալէրի, քէնտիկլէրի ճիշէննեմ իշինտէ պալըզդ պաթարլար։ Վէ տախիս թամախ ատէմ՝ պէնդէր եօրիւմնէյէ, քի ճիւզի զէմաննտէ պաղըրնտէն թէլ չւ քիոց աղինի գուրար, պիր մուլաֆըզ պատի պարան իւլ երլովրյար աղի աներն։

Առաջանձություն պահանջվում է սեփական և պատմական գույքի պահպանին:

Յիմ՝ պայ օլմագ՝ տիլէրսէ, գազայէ ուղար՝ տուշաղէ տիւշէր՝ մէքըուհ սէվտոյէ սալար քէնախնի, քի զարդ խոխուալ բուհի էօմբինի՝ ֆէվլթ ու զայ խոչը, Ա. Տիմ. Զ. 9: Խասխա թամահքեար փութմիէրէ սիժ տէնիր, քի ֆարզին մէվաներն՝ տինին, ումուտուն, վէ մուհապակէթինի՝ ալթունէ կիւմիւշէ սարֆ խոչը, վէ չիրբէ՝ պէնտէ օլուր, յանեթէ՝ սիփէր, Եթէ. Ե. 5: Լանէթ օ խասխա պէնտէյէ՝ քի էֆէնտխի ձէօմէրտ օլս տէնմիշ, տայիմա միւհժաճ գալըր: Վուգարէյէ ճիւղի շէյ եէթէր, թամահքեարէ՝ ալէմ եէթմէզ Շէմի մախյուգէ զըթ արր: Ոէլայիքլէրէ՝ քի ձէօմէրտանէ սաշարըար ալլահըն ինայէթինի: Աէմայէ վէ նիւճիւմէրէ, քի քէնտիլէրինին նուրին՝ վէ բահմէթ ու սպատի սէպահնլէրին՝ տիրով իթմէզիր եէրտէն: Հավայա՝ քի նէֆէս ալլապ վէրմէտէ՝ եարուրմէզը արր: Կպ ու տէրեայա՝ քի սպունձա նէ փայխ մէքիւլաթ վէրիր, վէ գօսու արապա օլմուշ ինսաննա:

Վէ պի էմրի խիւտա՞հիչ պիր շէյ եօգ արր՝ քի քէնտի էյիլիին իհսան իթմէյէ ալէմէ: Ենձագ քի թամաի խասխա՝ գուրու չէշմէ, մէրվէսիզ պաղ, ըշգգորդ շէմի, վէ զիսասըզ շէմս օլմիշ ալէմուէ: Վէ յաքին՝ խազինէ էտինմէք թամաի խամ նյիւթի իլէ, մէն օլունէ մուշ հէր քիմուտէն: Լաքին՝ էհի էյալ սահիսլէրի՝ ձէմիտէսիլիրէր հէլալինտէն էվլատ պէտէմէք իչին: Վէ փաստիշահլէր՝ մէմլէքէթին զապիթ, հըֆզ, վէ հիրասէթ իթմէք իչին, վէ տիւշմանլէրէ թիրեադ օլմագ իւզիէ: Վէ սահիս խիւտտամ քիմուէլէրէ ճայիդ տիր՝ ֆուգարէ էթպայիլէրին պէտէմէք, վէ տէրտիմէնտլէրի կէօզէթմէք իչին: Օ իրա եկեղեցի խազինէտար արր ֆուգարէյէ, խազինէտարհապի տէշիլ, սաշմաղ իչին տէվշիրէ ձէք, խազինէ ձէմիթմէք իչին տէշիլ:

Վէ տախի՝ թամաի ատէմ էպէհ սպազիրկեան արր, ճիւղիս պէհա իլէ պէյ խոչը ձէննէթ ու մէսիհուլշահի, էմսայի Յուդա օթուղ զուրուշէ: Երիաիր նէ փոխնի, զիրա զահմէթ իլէ տէվշիրիր, գօրդ ու իլէ սադլար, տէրտ իլէ զայ խոչը: Օ այ խոչը զիհնինի

առուելմին . ֆուրթունատէն գազըսկ՝ գուճաղլար գուր-
շունի տէնմիշ . Այսկրատէս ալիմ՝ կիւմիւշ քիւլիւչւ-
սին տէրեայա պրագուպ՝ տէտի, զարդ խույսիմ տէնի՝
քիւ զարդ իթմէշսին պէնփ : Երբթար ատէմին եւրել-
յինի թիթէն կիպի : Տիպսիլ քիւլ, վէ նարի ձիհեն-
նէմ կիպի : Եւթէլը տէմէզ : Տօյմազ պիր տէրեա կիպի .
ալէմին ըրմագլւրին ձէմ խոււպ՝ հիւ ախարիյէ ադ-
մազ : Պու զիյանքեար անէտէն՝ Եւտի թթվի հասր-
օլուր . եանի՝ պիթերահըմթք . զարար ու զիյան վէր-
մէք . պիհուզուրթք՝ սէվուայի խամլէ ձէմ իթմէտէ .
արմատա վէրմէտէ՝ եալան եւմին . ալտաթմազ ֆիթ-
նէպազլրդի իլէ օղուունձէ . աշքեարէ ալտաթմազ .
զամդ իթմէլք քիմակչի ալէհին :

Ալէ աէ ութինէ սէն նիզամ՝ զէր զանի՛ ու .
Խասիոյիկէ բռւխաեթ վիրմէ մանի ու :
Վարլըզ սէնին փիւր կէտանեն բռւհի տիր .
Պահր իշնանէ սուսուզ գալմիշ մահի տիր .
Սուզ որուզուայի է քառան ութագ իոթերան .
Մահչէր իիւնիւ պիրիննէ պին տէվշի՛ սէն :
Ջագիր զէրէ կիւն կէտանէլ կէլ է զանի՛ .
Չէսմինէ նուր վիր ու միւնիւզմթքանի :
Գաահր խոււպ ութին իլէ միշ խուն կէտանի :
Աֆ էլ խէթառզ օլմազ գուլ և տայի :

Յաղագս ծուլութեան :

Պէրայի մի-լեռնեադիլ վէ միւսաւէնէն . իւսյա իւմալըն վէ
լեռնուլլէ պէյանինպէ ուլ :

Ս Ի Ւ Ա Լ Ս Ի Վ Ի Շ Ա Կ Ի Շ

Կ ա յ ա յ ի ս տ է՝ անձագ մէրսովիկէ՝ ֆազիւլէթ աիրլէր իւ-
միշ . իմուի անըն զոթման՝ ֆրսդըն զայէթ նիքպէթի-
տիր . չիւն քէմէր գուշանը կիրաիք սավաշէ , մէլուն
խասմիմիզտէն տախին՝ պիոդի խապէրտար լոլէ :

Կ ա յ ա յ ի ս տ է, Ալնին զայրէթին կէ ազիզ՝ զայրէթ իլէ ովիզի
կիրտապա սալըյօր, խաէլիմ իմուի անըն տէ ֆասինի :
Ուէմակէլլիք տիր՝ աիրէթէ տախիր հարէքէթտէն՝
իւշէնկէնլիք կէսոթէրմէք : Ա է տախին՝ ֆազիւլէթ ա-
մէլ իշն զայրէթ իթմէմէք . վէ իւշէնկէն օլմազ ալ-

լահըն թէմպիհլէրինին էտասինտէ . վէ կէօյիւս կէրէս
րէք խըզմէթինտէ մէրտ օլմամագ . վէ զէմլին օլմագ
էտափ խըզմէթտէ կիւռ զաննի իլէ :

Պու նիբագէթի թէմպէլլիք՝ հէր գօլսյ խըզմէթի
վէ ֆաղլի ամելի՝ զայէթ չէթին կէօլթէրիք թէմ
պէլին կէօդիւնէ : Վէմ չէրէր թէմպէլ ֆարզի տէվէ
ճայիզի ամել . կէօյա օրուՃ մէրհին խոպատէթ՝ վէ
զիյարէթտէ , քի պունա թասա ու զէմտէնիր : Եա-
խուս էմրի հագի պօշ գօյուսկ բահամին արամագ ,
քի պունա թէմպէլլիք տէնիր . պու տուր մէրտալիին
զրտաի : Օ իրա մէրտլիք տիր՝ չէթին չէյլէրէ ել սու-
նուպ միւպաշիրէթ իթմմէք . վէ քէահիլէ տիր՝ գօլսյ
խըզմէթին կիւռ զանն իթմմէք : Յէմպէլի պիտ երէ-
իրասէլ իթմսէն , արտան ողէրլէր եօլու տէր , վէ մէլ-
տանի ձէլլատլէր . Առակ . 12 . 13 : Յահի թէմպէլ խոր
թիրէն իլէ գափաննրդ տըր : Առակ . ձւ . 19 : Յէմպէլ
քիմսէ՝ գօրդագ թիւճճար տըր . էմմա ֆայիտէ իթ-
մէսի եօգ , զարարը չօդ :

Յէմպէլլէրտէն չօդ զարար խստպէթ խտէր : Ել-
վէրս իւշէնկէն օլուր ալլահըն թէմպիհլէրին սադլո-
մարնտա : Վննըն թէրի իլէ նիմէթին եէ . ծն . Գ . 19 :

Խրինճի յանեթ խոմէր օլուր՝ ինճիր աղամճի կիսի .
քի պէրի ետիբազլինտէն դայրի՝ ալլա մէյլէսի եօլ խոր .
Առակ . 12 . 19 :

Իւշիւնճիւ՝ մութապըդ օլմամագ իլէ հէր մախու-
գէ . քի հէր պիրխի՝ խըզմէթլէրինէ մէշզուլ տիրլէր
րուպի չէպ . միաայ չէմս , գամել , քէվարխոպէր , քի
տախմ հարէրէթտէ տիրլէր : Վհշապ աղաճլէրի տախմ՝
գըշ էսնասինտէ իւրեան օլուպ , գուվիթթին սագլար-
լէր , վէ զէմանինտէ՝ տաեթ իւզրէ հարէրէթ խտէր-
լէր . Հոյցվանաթան տախմի խըզմէթլէրինէ մուգայէտ
ափրլէր : Վ ար մաւրի գարընճատէն հիսպէթ ալ էյ
թէմպէլ . Առակ . 2 . 6 :

Տէօրտիւնճիւ՝ թէմպէլ զայ խտէր միւպարէր խ-
թիզֆարըն զէմանին , մէվս ինսայէթին , վէ ձէննէթին
միւլքիւթին : Պու հանի գաղանճինէ օլուր մանի . զի-

ըստ աղու ալէմներ՝ ողազիրկեանըդ իթմեյէն՝ պիր չէ
գաղանմաղ:

Պէշինձի՝ մշանէթ թէմպէլլիք ֆըսդէ՛ թիքէն իլէ
փուր իտէր ինսանըն բուհինի: Քեահիլին թարլասին
կէշտիմ՝ թիքէն իլէ աօլու իտի: Առաջ 31. զիրա
տուրկուն սու՝ գոդար, վէ գուլլանըլմայան սիլահ՝
փասլանըր, վէ չիֆթ սիւրիւլմէյէն թարլա՝ թիքէն
լէնիր:

Ալթընձը՝ թէմպէլ չէյթանա մեքեան հաղըր իտէր.
զիրաքեահիլ ատէմ՝ գուշ թիւյի եասուրդ որը իսպի-
սէ. վէ գափուոսի աջոդ որը հէր գաղայէ. զիրա իշ-
կիւղար ատէմին էկէր պիր ձին աղալըրըր, քեահիլի պին:
Վէ տախի թէմպէլ ատէմ՝ գափուոսուզ պիր չէ հիր
տիր, վէ թիր ու քեմանէն նըշանիեահ:

Վէտինձին նիզամէ ինոժիյալ վէրիր, զիրա երմէտէն՝
սիշմէք իսթէր: Վէ քէտի միասլի պալըզա սէմիրտիր,
հմման հիչ սուցա եագլաշմաղ:

Ալքիոփինձի՝ քեահիլ ատէմ՝ չիրքէ ֆ ֆըսդէ՛ քէն-
տուսինի անսպար իտէր. զիրա մեօհմէլքիմնէ՝ հէր
գաղէպէ չէմե տիր: Հազրէթի Տաւուտ՝ սէֆէր
զահմէթինտէն արամ պուլուալ՝ Վերասրէյէ խօր պա-
շըշէ պագլապ՝ մէյլ վէրտի զինսյէ. Բ. Թագ. ծԱ. 4:
Յազիի Խեճիլի չէրիփ տէր. Աթինանըն այլմէրի՝ զայրի
իսմէ մէշզուշ տէյլիլէր իտի, անձագ քի նէվզուհուր
մասալ սէօլէ մէյէ, վէ կիւշ իթմէյէ. Գործ. ծԱ. 21:

Տօդուզունձու՝ քէնտինի կէօսթէրիր է սլէհ պէր-
րանի զիրա սայիգէ՝ կէօք կիւրիւլուսինտէն խէվֆ-
լէնմէզ: Վէօք կիսպի կիւրլէտի Ծիսուս Քրիստոս վա-
զինտէ վէ չարմըխտէ, տախի կիւրլէսէ կէրէր մահչէր
կիւնիւնտէ, զայէթ էպէհ տիր օ՛քի կէօզին չէօփինի
ալմաղ կէօզինտէն: Վէ միւրացի սօֆու՛ է վիլլուս սնլ
կէօզինտէն չէօփինի: Առաջ. Ե. 5:

Պէլըյի նէ Հէ Խէ Ալ կ սէ ֆասիլի նէ ֆակ լուլու :

ՍԻՒԱԼ ՏՕԳՈՒՏ ԶՈՒՏՆ ՃՈՒ

Վէ ֆսի պօղազին խամի ալսագ , լաբին կէ օրիւնիւշտէ՝ նէ ֆսի թապիամթէ թապի կէ օրիւնիւր . ինամնըն բուհինէ քէտէր վէրէճէք մաայ կէ օրիւնմէդ . անըն տախի ֆէտատինտէն խապէր վէրսէն նէ օլուր :

Կը վէլադ . Վէ աղիզ հագգա քի կէ օրիւնմէդ ախւչ մէնտէն հազէր չէրմէլի . պօղազ նէ ֆսին թապիրինտէն տույաձազըզ քի նիզամնրզ եէմէք իշմէք սէ վտասը տէն նիլոր . վէ հաթաէն պիրուն խաթիմայ ու էրլի քէպիր թապիր օլունուր : Վէ վագթի զէմանսրզ եէմէք . նէ ֆայխ թաամէրի տրզուլէմէք . հայվանիարա ույագ . թապիամթըն տաիրէ սինտէն ըոդմագ . Պէլի մանճա եէմէք այխագ տէյիլ . անճագ քի եօլուուզ սէ վտա վէ իշմահ իլէ եէմէսիհ փիս ու մէքրուհ արը : Վէ ֆսին ուձինտէն չօդ զարար զլյան խապէթ խտէր :

Վալիւա պօղազինէ թալիս օլան՝ ալթուն գաշրցի իլէ էրլիտէր զէ հիրի , վէ քէրկէրտէն պույնուզի գատէհ իլէ իշէր աղու շէրպէթի : Խաբէնտէրի Օուլ թարին՝ ոլու թագրիսու իլէ վէ ֆաթթ իթափ . զիրա օլմէրթէպէ թալիս խան իշկից քի չարփայ հայվան կիսկի եիւրիւր խափ : Վէ ֆուէ թապի օլան՝ պէնզէք տախի այխայէ , քի պիթէրլիփ նէ օլաս էրլիտէր . մէյլլ իշին չոդար աղաճա , պալ իշին գրբար գօվանի , իլաճ իշին խաթիմայ խտէր չաղանօզի , վէ էրլիտէր մուրի (գարինհայիր) : Վէ դալիք վէ պօղազ եէսիրի կէահ իգթիզա հասէպի իլէ , կէահ լշզիր օլմագ պէհանէսի իլէ , կէահ իլաճ սէպէսի իլէ՝ նէ քի օլաս տօղարրըր գարնընա :

Երինճի ատէմին բուհնի սէ օնտիւրմէյէ պախա օլուր , նիճէ քի չօդ եազ գանտիսիլի : Հէր հանկի կիւն խիթիմայ խտէրսէնիզ փէրհիզմէյլէ տէն՝ էօլէճէքսինիզ . ծնն . Բ . 17 : Չըդարըր ճէննէթաէն , նիճէ քի հազըրէթի Ատէմի : Հայվան կիսկի խտէր . Շինսի տուէմ

մուազզէմիստի, դըմմէթին պիլլէտի . պէրասկէր օլտու հայրվանա . Առաջ. Խթ. 13:

Իւշիւնձիւ՝ նէ ֆսի պօղաղ՝ զինայէ մէշզուլ խտէր ատէմի . Ք.իւշիւկ օղու թէլէք իւժտի մալինի՝ զիրա զինայէ մէշզուլ օլտու . Ղ.ս-ի . Ժ.ւ . 13:

Տէօրտիւնձիւ՝ ախմազի ֆէստատ ատէմի պէնդէր : Վէկէզ զօֆուն պիլիփին՝ միւշմագ խտի թուքնանըն պօշնինէ , քի չօդ է ֆզուն եքլ լոլէյէ . զիրա չօդ եւէյիձի ատէմ՝ քէ ֆաֆի նէ ֆս լոլին եւէմէզ թատամի , անձագ քի զէվտի իշին . զիրա չօդ եւէմէսէ զէվտ օլմազ :

Պէշինձի՝ գութիւնէսթաէն դայէթ ալբագ տրը . զիրա անձէր ալթունէ թափարլար , չօդ եւէյէն իշկէմ պէսինէ : Որոց աստուած որովայնն է . Փէլու . օ. . 19: Գիրացաւ ստուարացաւ . եթող զտէր աստուած իւր . Բ. Օլին . Խթ. 15 . սէմիրափ թասլաղ օլտու . խալիկի բահմանի զեբրինտէն չըդարտը :

Ալթընձը՝ նէ ֆսինէ թապի օլան՝ բուհի գուտանէ իւհագ օլամազ . Ծնչաւոր մարգ՝ ոչ ընդունի զհոգւոյն այց : Վէ ֆսէ թապի օլան ատէմ՝ ալբահըն բուհինի գասպուլ խտէմէզ . զիրա ճէմի նէ պիլէրէ՝ օրուճ ֆէրհիզի իւէ ինհա էթտի մէլլա քէնտիւ էմրինի . Վուսայա , Վուսայա , Տանիէլէ : Օ իրա օրուճ , փէրհիզ , ատէմին զիհնինի փարլէր նապ խտէր այնա միսալի՝ քի հէր չէյ իշինտէ կէօրիւնիւր . էմին խոլի այնէ կէօսթէրմէզ :

Եւէտինձի՝ բուհանի խրզմէթէ մանի օլուր . զիրա չօդ եւէյինձէ ատէմ՝ թէմագէլ օլուր օգումատա , եադէ մատա , խապատէթտէ , խթիմատէ . զիրա սէմիզ իշկէմ պէտէն՝ ինձէ մագամ , փէնտու իլիմ , զուհուր իթմէզ :

Ոէքիզինձի՝ եաթմագ խտէր ատէմի՝ մէյուն իսպիզէ . Պիզէ իզին վէր վարալըմ խընզիրլէրէ կիրէլիմ . Մար . Ե . 12: Պէնտ իւէ թէնի ազորըրըր , բուհի՝ ազասընա ասի խտէր . գուլունի չօդ պէսլէյէն՝ էնձամինտէ ասի պուլուր :

Տօդուզունձու՝ սուչուղ եւէրտէ գանլը խտէր աւտէմի , նիձէրի չէրովդէս շարապ քէսֆի իւէ՝ գաթէ իլէտի ըստիլի :

Օնուննառ՝ թէլէֆ խոկը պապատան գալան մայլու
միրասի . Ենդ վասնեաց զինը իւր :

Ացիւ ու առ հ հայիննե շագիր օրա .
Դէ քամինին հեմ զազիմինե՝ զատը օրա :

Յաղագս բգջամահութեան :

Անդրուն զինա ֆըսդի ուլյանինփե դիր :

Ս Տ Խ Ա 1. Օ Ն Ո Ւ Կ Ճ Ո Ւ :

Վշալէմ՝ չիւն պու մէքըսուհ չիրքէ մէյլ վէ տիւնա
եայէ կէլմէւէրին աննադդ պունուն իշն զանն խոկը-
լէր . միւմքինի մէքըթէպէ՝ պունուն ֆասլինի տախի
լոլէյին , քի պաղիլէրի պու պալըրդի նէճասէթուն
խէլաս պուլալէր . վէ չէնիսին ալմայանլէր՝ խոթիմա
իթախտէ՝ չէքինելէր :

Վշալէմ՝ Դիմասթէնէս ալիմին աղզի զայէթ զօ-
դար խմիշ . սիւալ էթախիլէր քի՝ սէպէպի նէ՞ օրա : Շէ-
վասպ իթամի քի՝ աղզըմ զօդտի լիսանե կէլմէյէնլէրին
ֆասլին իթմէք իլէ : Վակմ ձինսի (էմրի հագ իլէ) հե-
յալինստէն մաստա՝ հայլանաթաէն սէչիլմէք իշն օլ
հաթաէն պու չիրքաէն իկրէնսէ կէրէք խոի , քի անլա
փէնսու ու նասիհէթէ մէօհթամ օրմայա խոի : Վ արին
հէր ֆըսդըն զէգգլիսի կէօրիւնիւոդ՝ էճրինստէն սիիստ-
ոլէր օրմազ իլէ , ախզինսիու աթժ միսամի՝ հէր հանկի
դանձրզէ օրմա՝ սիւրաայ խուրլէր : Վմոի ինհա իթմէք
հայիգ ափի՝ քի մէքըսին վուգուֆ օլուուլ չէքինելէր :
Թապիրի պու թավունուն , վէ իլաճ գասլուլ իթմէյէն
տէրտին՝ շու չէքիլ : Օ ինա արը՝ գայլպ ու ձէսէտին
հրսա իլէ իմթիզաճ իթմէսի , մէքըսուհ սէվստատէն զու-
հուր օլուուլ . զիրա գայլի իլէ մէյլ իթմէտիրտէն սօն-
րա՝ նաչարի վէ զէրուրի տէնիր :

Պու աժակըն՝ եէտի պաշի վար : Վ ավելա՝ եզատ՝
եզատ իլէ , քի հէնիդ նիքեահ ալթըրնստա պուլունմա-
միշլէր : Էքինձիսի ֆայշէլիք . չօզունա մէյլ իթմէք իլէ ,
վէ աշքեարէ ֆայշէ իլէ եաթմազ : Վ ւշինձիւսի՝ նի-
քեահլի՝ նիքեահլի իլէ զինա իթմէք , քի պունա քէլոդ-
միք տէնիր , զիրա քէլոզին մախսումի եօդ արը : Տէօր-

տիւնաձիւսի՝ գըզ պօզմագ տէնիր : Պէշնաձիսինէ՝ որը բաղզծութիւն տէնիր, կէցա պիքիրպիյինի նէտիրսիդ սագլամազա ահա ու շարթ խտէնին՝ գըզը ըղինի պօզմագ : Ալթընձիսինէ՝ խըօլմա աղբամապյէ՝ զինա իւէ խիւյանէթ իթմէք : Աէտինձիսի՝ լութիլիք տէնիր, ողը լանա վարմագ . պայտանէ զիրը օլանլէք հէփիսի մէքը բուհ, լորին լութիլիք՝ մէքրուհին մէքրուհի տիր . խամինէ վէ քէնտուսինէ եիւղ պին լանէթ :

Պու ֆայշէ վալիտէնին՝ սէքիզ պինթի վար տէնիր : Վվիէլա չէշմին բուհին քէօր խտէր . զիրա՝ զինասէտ ատէմին ֆիքրի պօղութուր . (աշխտ էլի քէօր սանըր, տէօրթ եանին տիվար սանըր:) Երինձի՝ ֆիքր իթմէն մէք էօխւմի, վէ ձիհէննէմի : Խւցնաձիւսի՝ գատիմէ սիզիր . կեահ պունի՝ կեահ անի ֆիքրլէնմէք : Տէօր տիւնաձիւսի՝ քէնտի նէ ֆոնին սիյանէթի, քի խթմէր չօդ եաշամագ, վէ չօդ զէվդ իթմէք իչին : Պէշնաձիսի՝ աթէշէ սալմագ քէնտուսին, անձագ քի սէվտասինէ էրիշէ : Ալթընձրուսի՝ ատապիթի օլմագ թանզըր իւէ . զիրա ալլահ սէվմէզ զինաքեարի . իլլա քէնտի եարար մին ան ֆ խտէր զէնփարէտէն : Աէտինձիսի՝ տիւննա սէվտասի . մայ, սադլուգ, գուվիթթ . քի անլէր իւէ՝ զէնփարէ իրէր համբէսինէ : Վերիզինձի՝ մաղֆիրէթ ու ահրէթ ու մուտինտէն վէ ձէննէթին սալթանաթին տէն էլ չէքմէք :

Փէք զարարլու զէհիր տիր զինա, զիրա ալլահ փագ բուհի սէվէր, չէյթան նէփագի : Ազագիլ ույուր նէմին եէրտէ, բահամթ խտէր զինա իչինանէ . Յօթ . Խ . 16 : Օարար տրը էն ասըլ միւպիթէյասինէ . Քիմ զինա իւտէրսէ . քէնտի ձէսէտէանէ գընար . Ա . Կան . Զ . 18 : Խիմթիյալ վէրիր ալէմէ : Տուզազ օլուունրդ տալէան պէքճիսինէ . Յունէ . Ե . 1 : Շիհէննէմէ թէսիլմ խտէր բուհինի : Խանէնանէ էքսիր օլմայէ գըլըճ . Բ . Թագ . ԺԲ . 10 : Տաւուտէ տէնտի՝ Եէրսարէնին ահվայինտէ : Օազուն խտէր քէնտինի նէ ֆոնինէ : Վատէմ քի զէնին սէօգիւնէ ույուուն՝ յանէթ կիրոն թօփրազինէ . Ճան . Կ . 17 : Օայ ադիլ խտէր : Ըարապ ու զէն՝ եոլէհ խտէր

տաէմի . Յովկ . Դ . 11 : Ձըսգտէն խէլասըն միւմքինի
սէպէպինտէն գաշմագ : Ը արթ իթտիմ կէօզիմ՝ քի
պադմայիմ գրղ օղլանա . Յօմ . 1.1 . 1 :

Քիմ կիրիք սէօհպէթէ անէնկէրէ .

Պուլսաւր էլզէթ գարասի պիր եւրէ :

Ա է տախի՞ վէ ֆաթ կիւնիւն ֆիքր իթմէք : Օ իք-
րինտէ թռնթ է օլիւմ կիւնին . վէ էպէտ զինատէն էմին
օլուրսուն . Ալբատ . Ե . 40 : Ղայրէթ վէ գուվվիթ իլէ
տայսանմագ . Տաւուտան փագ , Ախւէյմանտան ալիմ,
վէ Աամիսօնտան մէրտանէ շախս եօլ իքէն՝ պու զինա
իլէ ֆուրթունայա օղրատիլէր . վէ փիւր իրտրապ օլ-
տիլէր . քիմ գօրգմատի խոէ՝ փէրս օլուու : Ա է տախի՞
հէր պար մէշզուլ օլմագ պիր էյի ատէթ , քի խպիս
շէման պօշ վագըթ պուլուապ՝ իսթիլաֆ վէրմէյէ :
Նէ ֆախն քէօրլէթմէք՝ օրուա վէ խպատէթ իլէ : Իլք
էվիլլ պուլունաձագ էննատէ՝ մէթին տուրմագ : Օ
հաղոր օլա սէր ու բասինէ սէնին . ծնն . Գ . 15 :

Փէ՞ն Տն ԱՄԷ

Պու իհրագտաէն քիմ իհմինաց չէքմէտի .
Ասդի թու ֆան անս ֆայտէ իթմէտի :
Չէնիրը մօր պիր պագըշէ մէ վիճ խոէր .
Չէնիրին ալմատէն վուրուր ֆէ վիճ խոէր :
Կէշէ մէրտան պու տաշ զագիէ ալվանափ .
Անհի կիսիք թօրու արեշիւոյ պազդանափ :
Կէր օլուրտան հըր ու աղէ միւլութէլա .
Հէր և անինտաէն իւրմինէ արեշիր պէլա :
Կէ ֆու իլէ ամունեայի թէրը էթ էս փիւսէր .
Վէմէտուն թու կէ օկլինէ խէ վիճ ու խոմէէր :
Կէ ֆու անմինտէն նէշէ միւրդի նամիւրատ .
Տիւշտի տամէ իլէտի սէրասի շատ :
Պու մէյտէն նուշ բնաէն սանման այլուտի .
Աւյունասի ասհին անձագ քի է օլսի :
Պահը իշմանէ նիշէ քէշիթի զոյ օլուր .
Անմա ֆասիդ պու զէնիրը պոյ օլուր :



ԵՐԵ ՉՈՐՐԱՐԴԻ

ՏԱՂԱԳԻ ԵՕԹԻ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆԱՑ :

ՏԵՇՈՐՏԻԿՆԱԴԻԼ ՔԵԼԻՄԱՅԻ

Եկադի վլֆու ֆովլէլէլէրն պեյանինուն պիր :

Հապաէն ամթա ոլսն եկատի ֆազիւլիթ .

Քի անգըր վլբիրըր առքաղըր ոլհնէթ :

Արի թիւրլիւ տէրտ ու մարազի մշվլթէ կիրիփ
թար օլտու պէնի ատէմ : Պիրի ամէլի խուսու-
սինատէն՝ եկատի ֆրոգի յանէթէ , քի եկատի ֆազիւլիթին
զատաի տիրլէր : Ա է պիրի տախի՝ բուհանի խասթէ-
լիկէ , քի անլէր եկատի խորհուրդ որորի իլէ տէփ ո-
լուրլէր . պու իրինճինին հէնիզ վագթի տէյիլ տուր-
տուն շիմոնիլիք :

ՍԻՒԱԼ ՊԻՄԻՆ ՃԻ

Չիւն աէրալի սէօլէյէն օլուր՝ աճէպ օլմայա՝ քի
նէտէն եկատի ֆազիւլիթ՝ եկատի պաշլու աժտէր ֆրոգըն
զատաի վլէ իլածի տիր . պէյան պույրուլա :

Աշճէլաղ . Ա կէր քի շէյթան եկատի ֆրոգի էքմէյէ-
գատիր օլտու՝ ալլահըն թարլասի ինսամն բուհինէ ,
գուտրէթքեանի ալլահ՝ օրաղ իլէ պիչմէյէ գատըր
որը օ մէքրուհ աֆիօնի ձանըն թարլասինատէն : Ա է
տախի՝ շէյթան եկատի տակւ թալունի փէյտահ իթաի
խէ , մէվլա եկատի տիւրլիւ վանդէհիր իլած իթաի ան-
լէրէ գարըսու :

Ավլէլա՝ մազրուրլուզէ գարշու՝ նուրի խման վլէրտի
խարի ատէմէ , քի անըն իլէ եվլատի ատէմ՝ մազրու-
րէթին պաշինի վայիմայի խտէ , վլէ ալլահըն ինսամ իթ-
տուկի նուրի իլէ՝ ֆիքրին վլէ գայզին՝ թէվազի պիրլէ
պույրուգ գուլի լիլէ : Օ իրա տին իթիգատի՝ ֆէթհ
խտէր ֆիքրին ինսատինի , վլէ ալլթ խտէր ինսանըն զան-
նինի . Բ . Կող . Ճ . 5 :

Երինձի՞ իլահիցէ ֆաղիւլէթէ՝ ումուտ տէնիր, քի անըն իլէ ումուտ խաէրիզ ահրէթին մէճամինի, վէ աւ լսհրն վասիթքէրէմ իթտուկինէ շեւպհեսիդ ինսանըրրզ, քի էն գարիսպ վէրիր մուստահազընէ : Պու ումուտ՝ վարեռուզմիսալի՛ թամամի՝ գայս կիսպի էղէր, վէ ումուտ հասրւ խոէր ինսանըն գայզինաէ : զիրա թամահասուզ ալլահ գատրը արը գուլունի պէսլէմէյէ :

Իւչիւնձիւսի՞ ըշգի խիւտա վէ մուհազպէթի հա որքէթիցէ, քի անըն իլէ հասէտ ու զարէզ եաթաճագ եեր պուլամազ : Օ իրա մուհազպէթ քիմսէյէ զարար զիցան իսթէմէզ, Համականք, ՃԳ, 10: Պու իւչիւնէ՝ ֆաղիւթի իլահիցէ, եանի՞ ասուածնային առաջնութիւն տէնիր :

Տէօրափիւնձիւսի՞ խունութիւն, ֆէհմու ֆիրասէթ, պու արը գահրի՝ ասորկընլոզի՝ զապէթ ու ովէնտ խոէն . զիրա թիրեագիլիք՝ ահմագլոցտան իլէրի կէլիր քի տէլի վէ սէրհօօչ կիսպի՝ հէր եէրէ սիւրապլ խոէր :

Պէշինձիսի՞ մէրտլիք քէսկինլիք, քեահիլ ու թէմ պէլլիքի ֆէթհի պատ խոէր . վէ օ տէրտէ՝ քէվուրի շէրպէթ տիր :

Ալմընձըսի՞ նէֆսի փագլոդ վէ աղջունութիւն զի նայէ գարշու գալդան արը :

Աշէտինձիսի՞ արդարութիւն վէ ատալէթ . սէ ֆայէթէ քի որդամութիւն տէնիր նիզամ վիրուսպ՝ արթըդ վէ նօդամանտէն թապիաթը մէն խոէր :

Յազգոս աահմանի առ արինութեան հասարակաբոր:

Ալմանէլլիք ֆաղլւլին հասովի լուսիլի սիյանինովէ պէր :

Ս Ի Խ Ա Լ Ե Ք Բ Ի Ն Ճ Տ

Չիւն ֆաղլի ամէլ մարի ենկէրէք ֆրոգին թիր եագի տիր՝ մէսմուխմիզ օլոտու, ըորին թապիրինաէն տախի պիլմէսինէ միւշտագ իմ:

Աշէկառ . Ջազիւլէթ աիր՝ գայզին պիր էյի բուհանի բէնիեալարլըզի, քի անըն իլէ՝ էյի կէշինիր ատէմ. վէ անի՛ քիմսէ՝ քէմ հարէքէթէ տախիլ խոէմէզ զիրա մէվու անի հասրւ խոէր ինսանըն զիբրինաէ : Պու-

Հանի քէնկվարլոգ տէնիր , քի ձէսէտին քէնկեամարյլը զինտէն սէշիէ . անըն իլէ խօշ վէ էյի կէշինիր ատէմ . զիրա պազի հարեքէթ՝ նէ խայիր տէնիր՝ նէ շէրը . նիւ ձէ քի զէմանինէ կէօրէ , վէ դանուն իւղոէ թասմ խմթիմայ իթմէմէք , ույսումագ , կէղինմէք :

Պազիսինէ՝ քէմ վէ շէրը տէնիր . նիճէ քի զինա , հասիւտիք , զուլմ ու զիցան : Կմմա ֆազլի ամէլ տայիմ էյլիկէ տայիր նիշանիեահ արը . նէ սազա սափը արրըր ատէմի , նէ սոլա . աննագ . քի միեանէ կէօն մէօթատիլ բահի կէօղէր : Աիճէ քի ձէսիր քէօփրինին եօ դարիսի համա , աշազիսի սու , օրթասի սէլամէթ աիր :

Ա է տախին՝ էյեամ ու քէտէրտէ մազսուր վէ շի . քէսիժ օլմամագ՝ ֆազլին ատէթի տիր , քի օրթա պապէթտէն շաշմազ . քէնտի ալէշինէ՝ պիր ճահիլ եա իզ զէթ՝ եա իթապ իթսէ , նէ արթար իզզէթի անըն՝ նէ էքսիլիր . քէ մայինտէն : Ա է տախին՝ անի քիմնէ քէմ հարէթէթէ տախիլ խումեզ . նիճէ թէվազլի մազսուրլոգ իլէ շէրիր խումեզ . էկէր խուր խու , շէքէրի սիրքէյէ խախայ խուր՝ վէ թէվազլիլը պօզուլըր : Քի անի՝ մէվ յա հասըլ խուր ինսանըն զիբրինտէ տէնտի . զիրա ֆազլի վէրիճի մէվլա՝ էյլիքքանի տիր , անտէն քէմ շէյ զու հուր իթմմէզ :

Ա է տախին՝ ֆազիւլէթ՝ էյի ատէմլէրտէ սազին օլուր , վէ անդէրի խայիր սահիսի խուր : Ա է տախին՝ ալւահ անի պիզտէ խայդ խուր՝ տէնտի . զիրա տին , իւման , վէ ըշգի խիւտա՝ ալբամազէ պազլու տէյիլ , ալւահտան ինսայէթ տիր . գալան տէօրտի՝ ատէթէ պազլուրը . էօրէնմէք իլէ գօլացլէնիր : Ա է տախին՝ ֆազիւլէթ տիր գայսին նիզամի . զիրա ֆազիւլէթ՝ պիր նիզամի ֆատիշահէ պէնզէր . հաշան տօղոսւ զիբը օլունուր , էօլիւնճէ պույրուլուր , վէ ատլի իլէ ինսայէթ գըլունըր :

ՏԵՐ ԻՆՔԲԱՑ ՖԱԿՈՒ ԱՌԵԼ:

0トトウル、トトコトトトトト

Ղլւն Վ. ֆիլմը ուն ամելիշ .քի՞ իլիմը կիսպի միւթէ պէտք մէվատէն իհասան օլլունմուշ պիլը չէյ եօդ արբ ատէմէ . ֆազլի ամել տախին՝ միւթէ պէտք ու իզգէթլին մի ափը :

Եղբայր, Պէլի՛. իլիմ ու ֆիրատէթ բռնհանի ֆազ զիւլէթ տիր ֆիքիրէ, անըն իշխն միւթէպէր վէ իդ զեթիւ տիր: Խլիմ՝ կէօյա բահնիւմա, վէ ֆազր՝ բահն վար եօլձի. իլիմ՝ խալիփէ, ֆազր՝ իշխնզար: Խլիմն իզգէթինտէն՝ քէլիմաթ պագի գալսուն. ֆազլի ամեն լին իզգէթինտէն խապէր վէրէլիմ:

— Վավելու՝ քաղին լէ թ խզելթ լի տիր. զիրա ալլահ անի
խայլ խուր ինսանըն բռւ հիմուր, .քի նուր կիորի ֆիքրէ
զիյա վէրիր :

Երինակի՝ արը զէնպուր կիսպի՝ անձագ քի կիւղէլ չկ-
չէրլէրէ գօնար, էյի ատէմըլէրտէ սապին օլուր. վէ քէմ՝
ատէմի տախի ազիդ միւթէպէր իսէր, էկէր քի անա
միւթի օլուրսա. էմմա տիւնեանըն մալի վէ սալթա-
նաթի՝ էյլյէ ֆէնայէ սապին օլուր պէր գայտէ.

Խւշենքի՝ նաև մարդկար խոելք առեմի՝ երարքայր իշխնէ շեմս ու գամելք կիպի : ՕԼ մերթէպէ նուրամնի օլա ամելինիզ՝ քի հարեցէթինիզուեն կէօթէնլէք խմբիմա խոռուպ՝ համա ու սէնա խոելքէք աթանըզա՝ քի սէ մաստէ տիր : Մասք. Ե. 16:

Տէօրախւնձիւ՝ Ճէննեթթէ նայիլ խոեր ատէմի ֆազլի
ամեւ: Ճէննեթթ ուոզ իլլ օլմազ. իլլաքի ֆազլի ամեւ
իլլ. Ա. Կրկն. Դ. 20:

Պէշինձի՝ ինսանըն՝ ձանինեւ քաղլի ամէլ՝ պիր միալի
եօդ բուհանի շիրինլիք տիր։ Պինթի սուլթանին մէջ՝
տիր ամէրունի տիր։ Սաղ. ԽԴ. 44:

Ալթընճը՝ ֆաղիլ ատէմին էջրի պէտէլի՝ ալլահ՝
արր : Այնա քիրա պէն օքայրմ Վրբահամ . ծ. ն. ք. 1 :
Ֆաղիւլ-թ չող շէյէ պէնզէր . Ալթունեւ : Ալթուն որ
նանուր փոթա իշխնակ . Ալթուն . թ. 5 : Ալիզի խաղինեյէ :

Մասք. ձԳ. 44: Շնէլշէրի թաշըքը՝ տօնանմիշ պիր գաղ
կիզի՞ հեր գըմմէթլի թաշըք իլէ։ Շնէնկ ալէթինէ։
Պիզիմ սիլահըմոց տիւնեավի տէշիլ տիր . իլսա քի բու-
հանի. Բ. Կըն. Ժ. 4: Աշյալլէտար աղամէ։ Կյի աղամ
էյի մերիլլ վէրիր . Մասք. Է. 17: Պու աղամ՝ պիթէր
գորդու իլէ, սուլանըր ինսյէթ իլէ, քէօրլէնիր իման
իլէ։ Պիթէր աշգ իլէ, պիւյիւր հավէս իլէ, գուվէ
վէթլէնիր մուհազպէթ իլէ։ Նէշըլլէնիր ումուտ իլէ,
տալ պուտագ սալար՝ էօյն արտօնն կէօզէթմէք իլէ,
շիչըլլէնիր նասիհաթ իլէ, միցիլլէնիր ֆազլի իլէ,
եէթիշիր սապր իլէ, տէվշիրիլիր վէֆաթ իլէ։

Յաղագ հաւատոյ :

Տէր ո՞ն ինչուառ ֆազլ մէլլանիկ :

ՍԻՒԱԼ ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻՒ

Տին ու իման ումուտլէնտիսիզին ձէլշէրի տիր .
Եբ. ԺԱ. 1. Քի իրագ վէ կէօրիւնմէզ շէյլէրի՝ ֆիքրի-
միզէ գարիալ կէթիրիր տիւրավին միսալի՝ տէտիցինտէն
առաքեալըն՝ ագլոմ ճիւզի գանտր . վէ լարին պաւ մա-
հայտէ՝ ձէլշէրի նէ կէօնէ պիլէձէյիզ, թէ ֆհիմ իթ-
մէնիզի բիճա խտէրիմ։

Լշէլլապ. Պու թապիրտէ՝ ձէլշէրի պիլէձէյիզ պիր
թէմէլ եէրինէ, քի անըն իւսթիւնէ պինա գուրուլըր
բուհանի եափլյա . ինսյէթ՝ պու ալէմտէ, վէ ձէն-
նէթին մէճտի օ տիւնեատէ . Իմոնի ումուտըմիզին
թէմէլլ իթիգատ տըր, ումուտ՝ իթալիսիմիզ շէյլէրին
մէթանէթի տէնիր : Օ իրա տին իթիգատի՝ պէյէնտի-
րիր ֆիքրիմիզէ ումուտլէնտիսիմիզ նէսնէլէրի, ֆիքրի-
միզէ եագըն ու գարիալ կէթիրիր իրագ շէյլէրի, նիճէ-
քի ալէմին խայգ օլմասին, վէ մահշէր կիւնիւնի : Պու
հայաթի իման՝ ֆազլի ամէլ իլէ տիրի տիր . զիրա՝
քիմտէ. քի տին վար, ու ամէլ եօդ արը, էօլիւ ատէմէ-
պէնզէր, քի կէօզի վար՝ էմմա կէօրմէզ. շէշմէ՝ էմմա
սուսուզ : Վմէլսիզ տին՝ էօլիւ տիր . Յալ. Բ. 20:

Յաղագ կառարելութեան համարաց :

Պիերայի տեմալելի իման ու պիել :

Ս Ե Ւ Ա Լ Ա Կ Ե Շ Ա Հ Տ Ի Տ

Լ ա յ ը բուհանի է քէնտիմ. նկազ խարիսխ քի՝ պումահայտե տինին քէմալէթինէ նէ լազըմ արք՝ իֆատէսպույտուրասըդ:

Լ ա յ քաղաքական կամաց առաջ առաջ առաջ վար ։ Լ ա յ վար ամին գամիլ ու թէքմիլ օլմազա՝ լազըմ արք քի՝ ո է զէլի հասկգէ ասյանմը օլա : Նիձէ քի Վավսէս աւ գիւղալիզ օլտուգտա, ինքեար իմժափ պինթի Յիրազունա է վատ օլմասին . Էրգանի կէօրտի ճէմասիթ իլէ սէրէնձամ չէրմէսին, նէչէ քի՝ պիր միւտաէթ տիւն և անըն զէ զգին սիւրմէտէն խաէ . Եբրայ . ԺԱ. 24:

Եբնձի՝ միւզէյեէն օլա աշդի հագ իլէ : Ամալի՝ Վարիամ Վագդազենացի, քի զայէթ սէվմէք իլէ Վեսիհուլահի, նէճաթ պուլտի ֆրսգինէ, վէ խէլաս օլտու իմիգատ իլէ . Ղը-է . է . 47 : Խւչիւնձիւ՝ որտգի պիւթիւն տինտար : Լ ա յ գարի՝ սրտգին թէմամ արք, միւրատինձէ իհանն պուլասըն . Մատ . ԺԱ. 28: Տէօր տիւնձիւ՝ քի մէթին օլա Փաղլի ամելի իլէ : Նիձէ քի կուռնէլիս եխեզ որաշի . Գործ . Ժ . 2 : Պէշինձիս՝ քի գուվիլթիլ օլա : Լ ա յ հըն ազիզ գուլարի՝ իմիգատ իլէ ֆէթհ իմթափիր տիւնեացի . Եբրայ . ԺԱ. 34: Լ է թընձըսի՝ քի ալահըն էմրինէ՝ թապի ու միւթի օլա : Նիձէ քի խալիլ խպրահիմ . ՃԱ. ԺԲ. 4:

Լ է տինձիսի՝ թէվազի պիրլէ՝ (խոնարհութեամբ) ալթ խաէ թապիաթըն կիւճլիւկին՝ սուրք աստուածածին կիսպի, քի տէտի Գարրիկէլէ՝ իշտէ հազըր ճարկիւ խմ, օլսուն պանա վատի միւճտէն իւզըէ : Լ աբին՝ տին ու խման՝ Խնձիլի շէրիֆին շահատէթի իլէ, զիյատէսինձէ մէթանէթ պուլտուք . զիրա օ տինին սէվապի եօդ արք՝ էկէր ագլին զաննինէ տախիլ օլուալ գարար գըլար խաէ :

Յաղագ ներգործութեան հաւատոց :

ՏԵՐ Խասովյի իման :

ՍԻՒԱԼ ԱԼԹ ԸՆ ՃԸ

ՀԵՐ նէսնէնին գլոմեթի՝ խասսէսինտէն պէշան օլըր . տինի ՈՇսիհին խասսէսինտէն՝ միւմքինի մէրթէպէ նադլ լոլէ նիսազ իտէրիմ:

Դշելսպ . Աահիհ ամին շիւպհէսիզ՝ ամինի իաա արք , քի խասսէսին հէր պար կէսօմթէրմիշ ամիր : Կիւնահատէն խէլաս իտէր , նիձէ քի Վարիամ Ուադապէնի : Խթիդատին սէնի խէլաս լոլէտի . վար սէլամէթ իլէ . Ղուկ . է . 48 : Մտէմին գայզինի փարլէր : Խթիդատլէրի իւզպէ՝ գայզլէրին փարլէյիոլ . Գործ . Ժ . 9 : Պու իթիւ գատ իւզպէ , Գանլը օզրու ճէննէթէ տախիլ օլոտու . Ղուկ . ԷԳ . 43 : Քէօթրիւմլէր սազալոր . էմմալէր նուր կէօրտի . միսրինլէր շիֆա սուռլոտու . էօլիւլէր ափրիլոտի . Պու աճայիսլէրի՝ սալթ ՈՇսիհուլահ իթմէտի , իլլարի անըն իսմի իլէ չոդ քիմսէլէր :

Դկէր էոքի նօմօստա՝ պազիլէրի տախի միւճիւզաթէ էթախիլէր իսէ , եինէ կէլէճէք ՈՇսիհուլահըն իթիւ գատի իլէ իթախիլէր : Դկէր Յեսու իսկնի Նաւի՝ շէմսի պէնտ իթախի իսէ , անըն իսմինի թաշըր իտի . Յեսու . Ժ . 12 : Դկէր Ղասյի նէպին շէմսի կէրի րէտտ իթախի իսէ , անա քէզալիք . Եսայի . Ա . 8 : Օիրա՝ Յեսու , Ղասյի , վէ Յիսուս՝ պիր մանէա արք : Ա է եազլիշ տինէ՝ ալլահ սու խասսէի վէրմէզ : Իսմի ՈՇսիհ օլ հատտէն գուվիլէթէ մալիք . քի էվլիկեա ու էմպիկեա՝ անա մունթազիր . վէ միւճիզաթ իթախիլէր իսէ՝ անըն իսմի իլէ իթախիլէր : Ա է հաշա քի ալլահ եազլիշ իլէ՝ եարտըմձի օլա . կէօյա քի՝ սիհիրազազ վէ ճին տավլէթ իտէնէ նասսար օլա :

Իմասի Իսամի գուվարի՝ նէ իթիդատ իլէ իշէ միւ պաշիրէթ իթախիլէր իսէ , անըն իսմինի վիրուոյ՝ ՈՇսիհուլահ իթիդատի իլէ էթախիլէր : Ալլահ տախի

միմէտի քի՞ պէլի սահին տիր պու իթիգատ, վէ իթափ անլէրին սըտգի միւճէ պինճէ : Օ իրա մէվա՞ քիզզ շէյէ սահին տիր տէմէղ, մէշչուր տրր քի՞ հագ տօղը րու իլէ տիր, տօղրու սիւրսէր, էմմա՞ տիւշմէղ, եարտըմ՝ ալահըն տրր :

ՈՇնագիով իշին կիւշ ևլէ, սուրր առաքեալն Պօղոս՝ Աթինայէ վարըպ, ‘Դիսնեսիոս էն պաշ հօճալէրի իլէ՝ տին խուսուսինտէ միւճատէլէ իթտիլէր, Պիր էօլիւրաստ կէլիսա՞ Պօղոս տէտի Դիսնեսիոսա, էկէր ՈՇսիւհիմին խոմի իլէ՝ պու էօլիւրայիլրսէ՝ ինանըր վէ իմանա կէլինրմիսին : Տէտի Դիսնեսիոս՝ պիր քեաղըս իւզէրինէ եանդ պանա՞ քի օլմայա սէօզինտէ իսթիլաֆ իտէսին, Պօղոս տէտի՝ նէ մինասիպէթ, էկէր տիլէրսէն՝ հէր շէյ շիւպհէսիդ օլա, սէն սէօյլէ՞ քի՞ Պօղոսուն իթիւդատի իլէ՝ ՈՇսիհուլլահըն խոմինէ՝ էյ էօլիւր տիրիլ, տէտիցի կիսպի, էօլիւր գըամէ օլուպ՝ վէ Դիսնեսիոս՝ տինի ՈՇսիհէ տախիլ օլուուր, վէ չօդ փութփէրէսթըլըրի տինէ կէթիրտի :

ՈՇօղիմիզ պիլմէջնլէր իշին տէշիլ, անհնագ քի պիլիստ տէ՞ քէնտախիլէրին իղմաղէ շէքէնլէր իշին տիր : Պու իման իթիգատի իլէ՝ մէճայ պոււրուու Դէնանիցէ ավրէթին գըզիւ, Մաս. ձև. 28 : Պու իթիգատ իլէ՝ մութըլի օլունուր : Նէ մութըլի քի՞ կէօրմէշիւպ ինանալար, Յօհ. 1. 29 : ՈՇամանուր օլունուր գաաիմ : ՈՇն իման իլէ մասամուր սուն, Յօհ. ձև. 40 :

Պու տին թէմէլի իւզէրինէ՝ պազիսի պինա իտէր էնտիշէ տիւշիւնմէսին՝ զէրը կիսպի, պազիսի սիմվազին քիմ վազ իտէր իթիգատուրզ՝ ինամ պիրուէ վազ իթմէղ հագդ իտէր տիւսուսինտէ, պազիսի պինա իտէր ճէվհէրի թաշլէր՝ ֆազլի ամէլիլէ : Օ իրա իթիգատուրզ տակմ՝ պինա իտէր գում իւզէրինտէ, պազիսի սիմիշ լիսանի ասիրի՝ մէտտահ կիսպի սէօյլէմէր իլէ :

Յաղագոյացանց :

ՊԵՐԵՐԻ ԱՆԴԱԿԱ :

ՍԻՏԱԼ ԵԵՏԻՆՑԻ

Ումուտ տիր՝ պիր շիւղհեսիդ ու սահիհ ֆաղիւր էթ՝ պագայա միւրվիթին։ Խնայէթի մէվլա վէ ֆաղիւլթակն իլէրի կէմիւ։ Պու ումուտուն սէպէպին ալլահըն նիմէթի տիր, պիզիմ ամէլիմիդ տէյիլ տիր։ զիրա պիզիմ ամէլիմիդ անսորդ ֆայխտէլի տէյիլ տիր։ կէօյա զէրըէ զէման իչինտէ՝ էպէտի մութլի օլմագ։ Օիրա զահմէթսիդ կիւնտէլիք ումմագ, էօլսուդ տրը։ (Հյուն ժարպ վաստակոց և աշխատութեան՝ յանդրգնութիւնն է։)

Ումուտ պագայէ տիր, կէչէն իչին տէյիլ տիր։ Մնագ քի կէչմիւ զահմէթ իչին օլուր. յարին զահմէթ տէն սօնբա՝ բահէթ իչին տիր սրհհէթի։ Ումուտլէն նիր ֆաղիլ ատէմ. իթիդատ իսէր վէ ֆէնա ատէմ։ Շէննէթմէքեան օլանլէրտէ՝ ումուտ գալմագ. զիրա իլահագիր կէօրիւրլէր ումուտ իթմէքլէրինի։

Պու ումուտուն հարիմի մէվլա տրը, եաբորմձիսի ֆաղիլ ատէմին ամէլի։ Պաղիսի ալլահա կիւվլէնիր, քի կիւնահինէ շիփա պուլս։ Աանա կիւվլէնտիմ բապղիմ ութանմայըմ էպէտի. Սալ. 1. 2. Պաղիսի ումուտլէն նիր՝ ննամ իչին։ Յիմալլահա կիւվլէնիրսէ, անըն բահմի պէտէն օլա տէօրիթ չէվրէսինտէն. Սալ. 1. 3. Պաղիսի ումուտլէն նիր սէտատէթլի օլմագա։ Ալլահա կիւվլէնէն խէլսս պուլուր. Ասու. 1. 25. Աթալարրմըզ անա կիւվլէնուպ՝ խէլսս պուլուիլէր. Սալ. 1. 5. Ալլահա կիւվլէնէն՝ արալան միտալի գուվիլէթլի օլուր՝ պիր իճթինապ չէքմէտէն։ Աիճէ քի Տաւուտ մէրտ Կողիաթտէն։ Ա. Թագ. մէ. 37. Ա է սրբուհի. Ծամունէ՝ պիր կիւն իչինտէ էէտի էվաստէն չըգուպ՝ ասլա քէտէրէնմէտի. Բ. Մակ. է. 41. Ումուտ իլէ պալալէնիր ատէմին զիքրի։ Կնլէր քի ումուտուն գօրլար ալլահա, նէվճիվան օլուրլար գուվիթ իլէ։

Ումուտ՝ պէնզէր սազաւարաէ, քի միոցէր վէ տէ, միր թաքիէ թապիր օլունուր: Ալընը խէլաս թաքիէ, ոյն պաշընըզա: Ե՞նք, Զ, 17: Տախի պէնզէր՝ Շան գուրթմարան տէմիր լէնկէրէ: Ե՞նք, Զ, 19: Հայամէի իլաճէ: Ալընհա կիւլինտիմ՝ քի խասմէ օլուցիմ: Սաւ. 1: Տախի պէնզէր միոցմահէ՝ քի աշար պապի ձէն նէթի, վէ իթիգատ էթոփիմիզէ սահիսդ խտէր: Տախի պէնզէր քէվսէր ազամինէ: Ումուտլէրի քէվսէր իլէ փիւր օլուուր: Խմապ. Դ, 4:

Խմապի էկէր զարդ օլուր խէն պահրի ամանտէ, ձան գուրթմարան տէմիրտէն այրըլիմ: Ումուտ՝ տայանաձագ ասա արը՝ գօմա էլուէն: Յուհանի մուրսպ պայէ աշխր խէն, ֆազլի ամելիլ պօշ գօմա, զիրա անլէր փիւր խտէրլէր ումուտինի: Էկէր թիւնձար միսայի մալ ալմադ խոթէր խէն, պահասին հազիր խլէ, Շէննէթին միւլքիէթի՝ սէրէնձամ իլէ ալլնըր: Վզիմ՝ սէրէնձամ իլէ տուխուլ խտէնէլիդ պիղ օ բահմէթէ: Գործ. ԺԴ, 21:

Յազագս սիրոցն առառն եց:

Տէր աշուն հագի:

Ս Ի Ա Լ Ս Ի Ք Ի Զ Ի Ն Ճ Ի

Պէն աշըգ պէնտէնիզ՝ միւշլմագ՝ խտիմ պու ապու քէվսէր՝ մէյտէն նուշ իթմմէյէ, խասպէթ օլուու զիրը իրմէ կէթիրմէնիզ: Ոււնթազիր խտիմ պուլմազա՝ աշգի հագդէ բէհնիւմա: Խմապ թապիրինտէն վէ հէր խուսուսնատէն պէնի տիլըատ խլէ նազլ իլէ:

Լընչապ. Կէրչի մուհազպէթաէն տօյուլմագ տէ տիրլէրի, անձագ քի աշգի հագդէ եարաշըր. տէ խմապի կիրէլիմ եօլա: Վշդի հագդ տիր՝ տէրունի տիլ տէն, վէ ձանի կէմնիւլտէն սէվմէր մէվայի, քի քէն տուլիլինտէն երզանի տիր սէվմէյէ. վէ բուհանի եօլ տաշըրիմիզի սէվմէր՝ օ սէվմիլիւ մէվա իչին: Օ իրամահուուր եարան, վէ տօսթի գտտիմ տիմէք, անձագ քի քիրտիեարէ եադըըըր. ու քի մահապուա կիւզէւ

լիկի զայրիսամառէն ախլէնմէզ, քենտիլեկինտէն զաթի ձևվէրի կիւզէլտիր. վէտ ալէմ՝ անըն կիւզէլլեկինտէն հիւսիւն պուլուր. Նիճէ. քի նիւտիւմիշը վէտ կէօնէկէօն ցիւկըրէր՝ (տէզէլիմ) շէմսառէն :

Հազրէ թի Վիւլէյման տէ միք Կլիմքիթապընտա քի՝
Էկէր նարէ, վէ ապէ, վէ էկէր նիւճիւմէրէ նազար
գրուագ՝ օ պէնսաւէլէրի ալլահ զանն իթայիլէր խէ,
պիլմէք յայիդ ու սէ զս խոնի քի անլէրի խայդ խոն՝
տախի իւսթին տիր։ Օ իրա կիւղէլլիկին խալիթէսի
ափի՝ անլէրէ մէթանէկթ վէրէն։ Խասաք ժԳ 3 Կմտի
անին խալիս ու փաք գայզ իլէ՝ նամիւրայի իթիդատ
իլէ ու վմէլլիցիդ։ Խալիս ու փաք գայզ տէնտի, կէցա՝
փաք զիհին ու զիքը իլէ անի տույմալը յըզ։

Баргузин - горный гидротермальный бассейн супергигант.

Q1: What is the primary purpose of the proposed legislation?

リトルル・ソウルトガットル

Ըշգի լրահյուե վէ մու հապալէթի մ. վաննից , յանապիր վէ մէնէնտի օլմայուալ . յաքին ֆէրգ ու թարզ լափզի իլէ պէնի պահըի թամակ սալտընըզ . իմտի այսն իթմէք իլէ պէնտէնիզի մէսրութ յիլէյէսիզ :

Աշխարհում, կայ պէնիմ՝ կիւղիտե՛ հապիպիմ. ինսափարող ճինսի ատեմ՝ գանաաթ իթմէյիւպ աշդի հագդիւէ՝ օզրունձա օ իսմի չըրիփի չալուպ՝ չիբը իւսթիւնէ գոմիշը: Ա է ճիւղեինէ մուհապէթին լէցէթինէ չընիփիր օլուպ՝ հէր սէվոսյի մէքագին ատինի աշդի հագդին իւղերինէ նագլ իթմիշը: Ա պին իւչ նէվի տէնիր մուհապէթ. պիրի թապիաթ մէշըէվի իւզրէ (սէր բնական). պիրիսի՞ տիվանէլիք վէ աշդիյալոգ սէվտասի, զայէթ մէքրուհ սէվտա իւզրէ. պիրիսի՞ մագպույի:

(О) մուհասպելթ քի թապիաթտէն տիր՝ անըն իլէ հէր ույկուն թապիաթթէ սէվիլիր, ու քի էյլիկէ իլհագ տրք : Աշդիալըգ սէվտասը՝ պաշա պէլա, վէ մէն օլուն մուշ մէքրուհ հարէքթթէ տայիր տիր : Պալոր քի՝

աշդի մագպուշ մուհապպէթ ալլահ, վէ ինսան պէտ նինտէ՝ հէրովէճն իլէ մագպուշ տըր : Նիմէ քի չէֆդի իլիմ, չէֆդի ֆազիւլլէթ, չէֆդի հագդ, չէֆդի ճէն նէթ : վէ տախի պունլարա տայիր օլանկէր :

Ապագուլի մուհապպէթ ֆազիւլի իլահլյէ տէնիր, (առաքինութիւն ասառուածային). քի անըն իլէ սէվիւլիր մէվլա . քեար իշին տէյիլ, անձագ քի հէր վէճն իլէ էրզանի տիր սէվիլլէյէ : Աշի թապիաթ իլէ հէրքէս սէվիւլ. քէնտինէ ֆայիստէլի վէ կէշինէճէք չէլ լըրի : Աշի ալլարդ սէվտասի զայէթ մէքրուհ, վէ անձագ քի սէֆա ու զէվդ իշին տիր . պու սէվտա իլէ քիմիսի ալթունէ, քիմիսի զինսայէ մէշզուշ տըր :

Աշի հագգէ կէլ էմին ու կէ գիւտանք .
Աշի հագգէ գատոր իոմէ մէ զուն է կէր .
Ան մէ վէրի նէնասէթ ու ուն իթմէ .
Անուն ամժա օրան չէֆդի զայ իթմէ .
Հաշուն սէնասէն պօց ու օմէլի տէյիլ սին .
Կէ նասէթ մէ թէրերէնիս կէ զէ սին .
Ճէ վէր տամին գօմա հէր թաշ իւսմիւնէ .
Շէրիփ իսամին վիրմէ մահագուազ և արինէ .
Եարի սատիգ՝ տօսմէի գատիմ՝ պիր ալլահ .
Սէ գլում տիյնէ իթմէյէ սին սօնդա ան :

Յաղագո նէրգործութէ և ան սիրոյ :

Տէր հիւների վէ իսալյէլի աշի չէրիֆ :

Ս Ի Ւ Ա Լ Օ Ն Ո Ւ Ն Ճ Ո Ւ

Չիւնիի պիզի եօգտան վար իթտի բապպէ վէ հէր աէմ պէսլէր, ո վէճն իլէ ինսաֆի օլանէ՝ քիֆայէթ իստէր իսի անի սէվմէյէ . պա խուսուս՝ քի վատ իթմիշ գուլլարինէ ճէննէթի . յարին պունլար իլէ դանաւաթ իթմէյուա՝ այսնէն նիշան իսլերիլ վագի օլանլըրտէն, քի նէ հիւնէր վէ խասաա վար տըր աշգին էսիրինստէ :

Եւ աղիզ՝ եկէր քի աշգին սէվտասի օլ մայս իսի սէնտէ, եւ լթէնիր մի իսին օ մահագուպին արտինէ : Պատապան աշուսա՝ բէ վանէ օլմագ տէրեատէ՝

վէ պիլմէմքը բիւղկեարին հարէքէթին՝ աճէոգ տիր : Խմափ սէվահիլէրտէն տօլաշարագ աշգին հիւնէրին անաս պիլտիրէլիմ: Խմափ պիլքի աշգի մուհապէթ կիւնահըն ձիւրմինի պաղըշար : Աֆ օլուն պունուն ձիւրմի, զիրա զայէթ սէվտի տէտի Յիսուս Վարիամ Ատդաղինէ . Դունի, Է. 47 :

Ոուհապակէթ գապահաթին ձիւրմինի զիքրինէ ալ մազ: Աէր՝ ոչ նախանձի . Ա. Կրն. ԺԴ. 4: Ոուհապակէթ հասէտ իթմէզ, ֆիթ վէրմէզ. մազրուրլէնմէզ. քէնտու հագգընա թալիպ օլմազ, սէվինմէզ էլ ալէմին դուսուրի իւղէրինէ: Աշգի մէ. վկա (սէրն աստուծոյ) թէնպիհատէ գուսուր իթմէզ: Քիմքի սէվրսէ, թէն պիհի էտա խտէր . Հոռով . ԺԴ. 8: Ատէմին գալպինի միւզէյեէն խտուպ տօնատը: Ոուհապակէթ ատէմի քեամիլ ու պալիզ խտէր :

Պէն սիզէ տախի իւլիի ըահ կէօսթէրէյիմ. սէրլէր պիր եօլ արը մուհապակէթ, անսոզ էկէր լիսանի ասիր՝ վէ մէլայիգ լիսանընսան տախի խապէրտար օլսամ, եօգ փայէսինտէ իմ. ձէսէտիմի տախի գուրապան իթմէմնար իլէ, վէ ձիւմէլ մալիմի վէրսէմ կէտայէ, մուհապակէթիմ օլմագտէն սօնրա՝ պիր շէյ տէյիլ իմ. զիլ վէ թուճ միսալի՝ սէտա վէրիձի էմ . Ա. Կրն. ԺԴ. 1:

Ոուհապակէթ ալլահըն մէճտի սալթանաթինէ նայիլ խտէր: Քիմքի սէվէրսէ պէնի, պէն վէ աթամ՝ անա կէլիպ սաքին օլուրուզ. Յօն. ԺԴ. 23: Լրզանի գրար աշգի հագգէ . քիմ սէվէրսէ պէնի, աթամտէն սէվիլիւր: Քէնտի վիւճուտինի ֆիսուա իթալիրիր ալլահըն մուհապակէթի իլէ: Աիճէ քի Աքրահամ աշգի հագգի իլէ՝ էլլատին գուրսպան իթմէլքատէն իճթինապ չէրմէտի: Ա է Պօղոս առաքեալ տէտի: Պէն է ֆէնտիւմին հուզուրինէ՝ հազըր էմ բուհիմի ֆիսուա իթմէյէ. Գործ. ԻԱ. 13: Ա է Ոէսիհ է ֆէնտիւմիզ տէտի: Պատէիքի պանա սունտի աթամ, բամէսէմ մի կէրէք. Յոհ. ԺԸ. 11: (Օ էօլիւմքի մէվլանըն ըշգինէ տիր ապիքէվ սէր չէրսպէթի տիր :

Պուա աշդ փիւր օլունձե՛ ասէմին գայպինտէ՛ ճէն
նէթ չէշմէսի կիաղի թաշար սէպիլ օլուր հէր պաղ ու
պօսթանէ , ադրան ու էմսալինէ : Աշդ իլէ խայր կո-
լէտի ալլահ ճէմի ալէմի : Աշդ իլէ ինսան ճիսմինէ
տախիլ օլուռ Ո՛ւսիհուլլահ . Յով . Գ . 16 . Յըդնատիս
թաշի կիաղի քէնտուսինէ չէքտի պէնի ատէմի . Յով .
ԺԲ . 32 : Պէնի ատէմ մահի կիաղի պու եւմ իլէ ալ-
լանուր , վէ ճէննէթին թօրինէ տիւշէր :

Կէլ բուհին ֆիտա եթ աշգի հազ գա .

Կէր արէբան անի խոեմին պարա :

Ճիւղի զէման իշրէ էտին միւտանէթին .

ՕԼ սէն քաղցի քըսգին ամէր եթ սառեթին .

Կար սու էման բուհին խոեր միւնէվիլը .

Եսունան սէն ինջմիրազ չէքմէ ճանի վէր .

Շէմին միրամէ իշլէ հիւղէթ ալ անսան .

Եսագար զայրին՝ քէնտի եսանմազ ինցագտէն .

Կար աշգ ինցէ եսանար Փըսգին զայ օլուր .

Եսման բուհի նուր մուլ իլէ որս օլուր .

Յազագո նշանաց սիրոյն :

Պէրայի նիշանի վէ ալսելիի ճուհարկիլ :

ՍԻՒԱԼ ՕՆ ՊԻՐԻԿ ՃԻ

Կէ նիշան ու էսէր իլէ պիլինիր սատիգանէ տօսթ-
լու վէ աշդիալրդ :

Լշմէկառ . Սատիգ տօսթ տօսթուն խաթրինի երգ-
մազ , խաթրինի սայար . խամ թէրիփինտէ՛ ինձինմէզ .
Եխրիւն գալտրորր . շաղլըզինտէ՛ շազ օլուր , տէր-
տինէ՛ տէրման . թասա էսնասինտէ՛ պէրապէր թա-
սալանրը . մալինի սլյանէթ իթմեզ տօսթուն ուղու-
րինէ : Նէր պար՝ զիբրինէ կէթիրիր , դուսուրինէ
գալմազ . եաղըլա՞ նասիհէթ իտէր . սիթէմին վէ
փէնտին գապուշ իտէր . այրը սէչի պիլմէզ . ուղուրինէ
ճան աթար . նէ խոթէրսէ՛ տիրիդ իթմեզ : Պախմէ ու-
քէտէրինտէ՛ շէրիք օլուր , իլլա քի քէտէրինտէ՛ . էյա-
մինտէ՛ սէվինիր , գագասինտէ՛ թասալանրը . խոթէր
քի ալէմ քէնտուսի կիաղի սէվէ ուշիլիւլիսին : Վարիպ
օլսա՞ հազզ իտէր , իրագ ու պայիտ օլսա զէմ չէքէր .

ու մուտուն քէսմէզ՝ րիմասին գաղղու իտէր . քէնտիւ
սինի անտէն զայրի պիլմէզ՝ տօսթի սէվմէզու պիլէ ,
քէնտիւ սէվմէր :

Յաղաց սիրոյ ընկերին :

Տէր ճռահապալուն Գալընդաւ :

ՍԻՒԱԼ ՕՆ ԻՔԻՆՃԻ

Աշդըն չէշմէսի՝ ապի քէվան կիպի ագար . յաբին՝
համակի պաղ ու պօսթանի սուվարմալի իտէ՝ պէյան
պույրուլում :

Կաշէ կապ . Ալէսէ պիյէ հէր էմսալիմիզուն՝ մուհապէ
ովէթի տիրիդ իթմէսէր կէրէր , անձագ քի՛ բահի հաղա
գէ՝ մանի ու միւզահիմ օլմայալէր , զիրա եօլսուղ մուհա
հապակէթ՝ քէմալ իւզու պիր ատավիթ տիր . պու իլա
ձի թագարիճէ իսթիմալ իթմէլի : Կէօյա ֆասիգ ատէն
մի չէօյէ սէվմէրիզ՝ քի՛ անըն ֆըսդընի սէվմէյէլիմ :

Վմտի՝ պէնի տաէմ՝ տինի խասիլ՝ քրիտաննեայ օլանն
էր՝ սէվմէնէրլէր պիրապիրիսինի՝ ովիզայրի քէնտիւլէրի
կիպի . զիրա պիրապիրիսինէ աղա ու էնտամ տիրլէր :
Վէ իլլա քի՛ քրիտաննեայ գալմի քի՛ պիր աթա էվլստի՝
վէ պիր աւազանատն տօղմա տրըլար . պիր ըուհ իլէ
տիրի՝ վէ տին գարբնատաշի , վէ պիր ձէննէթի այսյէթէ
թէվմէնէթիւհ իտէրլէր : Պու աշգի՝ պիզէ տէրս վէրիր
թապիաթըն գանունին : Հէր նէ քի՛ ումարուն զայրին
սինտէն , սէն տախի անի տիրիդ իթմէսէ անտէն . Մաս .
Է . 12 : Աանա քէմիլիք իսթէմէզզինն , քէմ իթմէսէ սէն տէ :

Վէ տախի՝ իսրէթ ալաձազրդ ձէմի հայվանլէրտէն՝
քի՛ հէր պիրիսի ույկունին վէ էմսալին սէվմէր . վէ մաւ
տէնլէր տախի էմսալինէ իսթիզամ իտէրլէր : Վաբին՝
սէվմէտէտէն՝ սէվմէսի տախի եէկ տիր . զիրա էկէր քի՛
սէվմէրսէր պիրիրիզ , սէվմէրսէր՝ էօյէ զանն իտէրիզ .
Վէ տախի՝ էկէր քի՛ սէվմէրսէր՝ էյլիք պիզիմ . սէվմէրսէր
սէր՝ էյլիք զայրիսինին տիր : Աէվմէրսէր՝ պորձումուզու
էտա իտէրիզ , սէվմէրսէր՝ տէյին թալապ իտէրիզ .
սէվմէրսէր՝ գազանըրըզ , սէվմէրսէր՝ զայրիլէրի գա-

զանբը : ԱՌԵԲԸՆ պի ԱՌԵՍԻՆին շակիրտուլերին պու արք
էսէրի : ԱՌԵՍԻՆին այս թէնապիհին պու արք պիղէ :
ՅՈՒՆԱՊԻՀԻՄ պէնիմ սիդէ պու արք քի՞ սէվլէսինիդ պի-
րիակիրինիդի : ՅԱՀ. 12: Պու տիւրապիւն իլէ՝ նազար
էտիձի օլուրուղ մէվլայէ : Լամալինի կէօրիւու սէվ-
մէզան՝ խուտայի կէօրմէյուու նիճնէ սէվլէճէքսին : Ա.
ՅԱՀ. Դ. 20: Ալլահի կէօրէն եօգ արք . կէր պիրիակի-
րիսիզի սէվլէրսէք, ալլահ պիգտէ սաքին օլուր :

Պէրն կէլ սէն եօգնու իթմէ աշգի եար .

Շէմնի նու ընն տիրին իթմէ սէն հէմջար :

Ճէմլուին զնուրին մէկօմէրս վիրմէտէ :

Կէշ սէն անի տօսմէռան զոյեթ սէվլէքտէ :

Խ. քի թէնան պիր ճան օլմագ նէ մանի :

Ալլութ ճան պիւ համիսաց եար ու ազբանի :

Ճէր քիմ պէտ խոյ արք ա՛ կէրչի զինուե աիր :

Զինուե անուն սէն անի քիմ միւրան տիր :

Ճէր քիմ սէ զլէր ճիւրօն ու այսին եիւ զիւնե :

Եարի ասուիդ պիւ սէն անի եօգենէ :

Յաղագս սիրոյ թշնամեաց :

Տէր յուհապիւնի դիւլուն :

ՍՏԻԱԼ ՕՆ ԻՏԶԻԿՆ ՃԻՒ

Հայս պիդ տօսմէռումն զու կէրկյի կիպի սէվլէմէ-
յիւու, կիւճ թէքլիֆ կէօրիւնիւր տիւշմէնի սէվլէք :

Լշմէլառ . Ղայ տօսմէռում հէման սէն իսթէր իսին՝
թութի կիպի հէր ալար սիւքքէր եկմէյէ . պազի էս-
նատէ՝ ֆօտուլա՝ փաքլավա ու պէօրէքտէն եկէ տիր .
Էյլիկէ էյլիք իթմէք՝ հէր ատէմ իշի տիր, քէմիկէ էյ-
լիք իթմէք՝ էր ատէմ իշի տիր : Խալդ քի պիզի սէվլէր
իսէ, վէ էյլիկի իլէ իրշատ իտէր իսէ, մէկէր.քի պիզ-
ֆազիլ ու էյլիչը մի իդ . սէն տախի անուն իսրէթ
ալ : Տիւշմէնէ (բուհանի թարաֆինսէն) պիր ֆէրտ՝
զարար ու զիյան իթմէսէք կէրէք . իլլա քի տուա
իլէ եարտում իտէճէյիզ, քի ալլահ ինսափ վէրէ,
թէօվլէ ու իսթիզֆարէ կէլէ, վէ ալլահըն էմրինէ
թապի օլս :

Ա է էկէր տիւնէվի մալ ճիշէթինսէն հըսի ազմի :

վէ ամմէյէ զարարի վար իսէ , թազիլ իլէ իրզալ վէրմէն լիսիկ . քի իսպէթի ալէմ օլա . Տիւշմէնէ էյլիք իթմէք կիսպի ինթիգամ ալմագ օլմազ . զիրա աթէշ իւղէրինէ ուռ տօլոտուրմագտան ֆէրդի եօդ : Եկէր տիւշմէնին աճ իսէ՝ էրմէք վէր . վէ էկէր սուսուղ իսէ՝ սու վէր . պունի էտինձէ՝ աթէշ եաղտըրըրսըն անըն պաշնէ . Հունվ . ԺԲ . 20 : Յապղիրի քի , անըն սօվումուշ գալ պինէ՝ նար աշգին տօլոտուրուրսուն . կէօյա մուհագ պիթէնտէն էկէր սօվումուշ իսէ , ըսրնարըրըրսըն աշգ իլէ : Մաքին՝ էկէր քի ամմէյէ զարար վար իսէ , զա պիթէ միւֆէվլազ տրբ . զիրա՝ զապիթլէր նափիլէ եէրտէ սիլսհ գուշանմազար , անձագ քի՝ ամմէնին բահաթի իշին ֆարդ ալթընտա տրըլար : Հարամազը իսպ ըթէթի ալէմ իթմէյէ , վէ ըրզէհլիյէ սիյանէթ ու հիմայէթ իթմէյէ մուսալլախ օլմիշլէր :

Յազագս իսոհեմութեան :

Պէշայի պասիկէնի վէլ ֆիրասէն :

ՍԻՒԱՆ ՕԿ ՏԵՕՐՏԻԿՆՑԻԿ

Նիյալ օլունուր քի՝ պայատէ զիբրի միւրուր իտէն իւշ ֆազիլէթ՝ նիշին ասդուսծային տէնիլտի , պէյան պույրուլս :

Եցէլսոյ . Ասպուսծային վէ իլահլիյէ ֆազիւլէթ տէնիրլէր , զիրա անլէրէ նիշանկեւահ մէվլատ տրբ : Տին ու խման՝ իթիգատս վէրիր ալլահըն վարլողինէ , ալէ մի խայդ իթմէսինէ , մահչէր կիւնինէ , վէ պուն լարա էմայ օլանիկէրէ : Ումուտ , վատի քէրէմինէ շահիտ տիր . վէ աշգի մուհապղէթ՝ անի էտինիպ՝ անըն իլէ հէյրան օլմասինէ տէնիր :

Մաքին պու տէօրթ ֆազիւլէթ՝ ինսանա մախսուս տէնիրլէր . քի անլէր իլէ պէնի աստէմ քէմալէթ պուլուր : Խոնէմութիւն , քի պասիրէթ ու ֆիշասէթ տէնիր՝ տէօրթ եանըն կէօղէտիճի պիր ալիմ վատիշահէ պէնզէր . քի ֆազիլ , մէրտ , ու ատալէթ սահապի օլա : Ամէմ տախի՝ քէնսոի վիճուտինի պու ֆազիւլէթլէր

իլէ՝ քեամիլ ու պալիղ խոե՛ճէք : Պասիրէ՛թ իլէ ֆիք-
րինէ նիզամ վէրէճէք , մէրտլիք իլէ՝ խըշմինէ . զահիտ-
լիք իլէ՝ հրա ու շէհվէթինէ . ատալէ՛թ իլէ՝ ճէմի
ամէլ ու վիճուտինէ : Ճէմ տախի՛ ֆիքրինէ , խըշմինէ ,
վէ շէհվէթինէ . քի հէր պիրխի՛ ատալէ՛թ խւզու նի-
զամ պուլպէք :

Ենըն իշին ատալէ՛թէ՝ ֆաղլի ամի ճէմի , վէ հէր
քէսին յայիգինէ կէօրէ վէրիճի ֆաղըւ աէնիր . զիրա
ատալէ՛թ հէր ֆաղիւլէ՛թի ճէմիսիր քէնատուոինէ , վէ
նիզամ վէրիր վէղն իլէ՝ վէ ճէզոգ խոե՛ր հէփիսինի :
Խմոր թուղ կիոլի՛ հէր թամամէ լէզէթ վէրիր .
վէ վէղնէնին տիլի կիոլի՛ արթըզի վէ երսիցի ֆէրդ
խոե՛ր . Օ իրա պասիրէ՛թին խւըլի աէրէճէսինէ՝ ֆէր-
զանէլիք , վէ սիւլիքի աէրէճէսինէ՝ ահմազլոգ , օրթո-
սինէ՝ ֆիքասէ՛թ ու խունութիւն աէնիր . պունըրի
այիրտ խոե՛ն՝ ատիլի նիզամ առը :

Պու աէօրթ ֆաղիւլէ՛թ իլէ՝ պէնի ատէմ , հէր ի-
շինէ ագլի էվիլ օլուր , վէ հէր ֆրագ իլէ՝ մէրտ կիոլի
ճէնիք խոե՛ր : Պասիրէ՛թ իլէ՝ քէնամինէ նիզամ վէրիր .
Էլ ալէմ իլէ՝ տալ ու տաս իլէ : Օ ինաէ գալիոգ կէ-
մը՝ զահիտլիք իլէ . վէ քէտէրինատէ մէրտլիք իլէ : Ա է
տախի՛ ֆիքասէ՛թ իլէ՝ խայրի վէ շէրրի պիրափիսին-
տէն այիրտ խոե՛ր . մէրտլիք իլէ՝ կիւճիլինատէ , զու-
հիտլիք իլէ՝ գուլանաձաղինատէ , վէ ատալէ՛թ իլէ՝ ի-
նամ ու սաշմասինատէ : Պու աէօրթ ֆաղիւլէ՛թ՝ կէօյա
տէրկեահ ըէզէնէսի տէնիրլէր . զիրա՝ նիճէ քի գա-
փու ըէզէնէ իւզէրինատէ տէօնէր , քէզալիք պէնի ա-
տէմին էօմրի՝ պու աէօրթ ֆաղլի ամէլին խւզէրինատէ :

Ա է տախի՛ ֆաղիւլէ՛թի շէհրիվարի տէնիրլէր . զի-
րա՝ շէհրիվարլոգ էօյրէտիրլէր ատէմէ : Վ այրէ՛թի տա-
խի տէնիրլէր , զիրա զայրէ՛թ իլէ էտինիրլէր : Տախի
սովորական վէ ատէթի տէնիրլէր . զիրա ատէթ ու թա-
պիսաթ էտինմէք իլէ տօղարլոգ : Ա է տախի՛ ինսանի
տէնիրլէր . զիրա՝ ատէմի թէմամ ինսան խտէրլէր : Ա է
ինսան՝ պունըր իլէ շէօհրէ՛թ պուլուր պէնի ատէմ
իշինատէ : Ա է օլուր քի՝ ալլահ վէրիխի իլէ , մէսէլա

սղիր ահմագ՝ ագիլ օլա . սղիր քեահիլ՝ մէրտ օլա . սղիր զինաքեար զահիտ օլա . վէ սղիր զալիմ ատիլ օլա . պու վէճ՛ իլէ հէր ֆաղիւլէթ՝ ալահ վէրկիտի տէնիլր :

Յատկապէս յազագ և խահեմութեան :

Ունիսուս պատիլուն ուս ֆիրասէն պէյանինուն ուն :

ՍԻՐԱ ՕՆ ՊԵՇԻՆ ՃՒ

Վառէթ օլանէ՝ թապիսաթ՝ հիւքիր տէնիր սղիլիրիսիլը . նէ էջիլտէն ատէթէ մախսուս օլան պասիրէթէ՝ ֆաղիւլէթ տէնիր , պէշան իթմէնիզուն՝ զայէթ մէմնուն օլուրը :

Լունէլուն . Պասիրէթ՝ լրի թարդ անլանը . սղիր քի՞ սափիւ ագըլ է վիլլիլը տէնիր՝ քի անըն իլէ հէր քէս մէմնուլ օլան խրզմէթինտէն և օլուննան հարէքէթ իտէր . վէ սղիրի քի՝ ֆիրբին գանունի միւճէպինճէ , բուհին զարար ու զիյանին սէչէր սղիրի սղիրիսինտէն , վէ զիքը բինէ տօզըունա բէ համոր օրուր . վէ տօզըուտէն զայրի՝ սղիր մէշիլ վէրմէզ վէ իթմէզ : Տիւնեատէն իլլրէնիր , վէ ափւնեատէ օլան զէզգ ու սէ ֆատէն իրրահ իտէր . անձագ մէ վրայի վիքը իտէր . վէ բու հին թանըմասինէ թայապ իտուպ՝ անա կէօրէ նիզամ վէրիր . պու հայ իւզը՝ պասիրէթ ֆիլի՞ ֆաղիւլէթ տէնիր :

Պու ֆազիւլէթէ մախսուս արը կէչէնի զիքը իթմէք . էլ հազըրի կէօզէթմէք . վէ ախիրինտէն իճմինապ չէրմէք : Պունուն իշն տէնիլմիշ , նէ . քի իշեր իտէն՝ է վիլլ ֆիքը իցի՞ քի անտէն նէ տօզար : Պու արը ինասնի արիֆ ու ագիլ սահիպի թէտարիր մուր կիսի ֆիքիրտար իտէն : Օ իքր (յիշողութիւն) իլէ ֆիքը իտէրիզ սէլք ֆատէն կէչէնլէրի : Ծէտապիր իլէ թէտապիր սահիպի օլուրուզ ախիր ու սօնունտա :

Պասիրէթ սղիր գանուն արը՝ հէր ինսանիցէ ֆազիւլէթէ . զիքա անըն իլէ ատէմնիզամ վէրիր քէնտիրինէ , էհիլ սյալինէ , վէ չէ հիրէ : Տախի նիզամ վէրիր լուանինէ , վէ զնի թէրազի իլէ մագամ սէ օյլէմէքտէ : Վէ ամելիւ տէնիր քի՞ անըն իլէ չէրտէն եան վիրուպ՝ իտէրէ մէշիլ վէրիրիզ :

Պասիրէթ իւչ նելի տէնիր . տիւնելի վի , նախիգի
հայվանի , վէ մէվանիցէ : Տիւնելի տիր՝ կէջնէճէյի
տէ վշիրմէք իջն : Հայվանի նախիգ տիր՝ կէօյա ֆա-
յիտէ իջն հարէքէթի : Ո՛վլանիցէ տիր՝ խրզմէթի ալ-
լահըն զայրէթինտէ՝ մէրտ օլմագ . Պասիրէթին մարի-
ֆէթի՝ ալտանմամագ , վէ ալտաթմամագ :

Յաղագ ողջախոնոթեան :

Պէրայի ինիտալ , շանդիպալ վէ կառւգ :

ՍՏԻԱԼ ՕՆ ԱԼԹԲՆ ՃԲ.

Չիւնիրէ հրս ու շէհվէթ՝ թապիաթա գարխա տիր՝
նիշն անրն զրտարնա ֆազիւլէթ (առաքինուի) տէնիր :
Լշէկան . Հէր շէյին խրտաֆին ֆրագ տէնիր : Խմոր՝
էկէր քի հրս ու շէհվէթ գանունտան թաշրա օլուա
ֆրագ տէնիրսէ , անրն զրտափի զահիտլիք ու ֆազիւլէթ
տէնիր : Անրն իջն զահիտլիք շէօյէ թապիր օլունուր
քի , պիր շէիրվարի ֆազիւլէթ տիր . փիւշման օլաձագ
շէյլէրէ մայիլ օլմամագ . Հէր խուսուստէ վէզնին շա-
շրմամագ . վէ իլլա քի նեֆսինի ֆիքրին թէրազիսի
իլէ պէնտ իթմէք . կէօյա պօյունտուրուգ պիրլէ զինա
հրսունինի ֆիքրինէ թապի իթմէք :

Հէհիրվարի ֆազիւլէթ տէնուի . զիրա հայվան ձին-
սինտէ՝ թէրը ու տոէպ օլմայուագ , պէր գայտէ՝ պիլա
հիճապ հրսուլէրինէ ույուալ՝ Հէր նե եէրտէ օլա չիֆթ-
լէշիրէ : Փիւշման օլաձագ շէյլէրէ մայիլ օլմամագ
տէնտի , կէօյա հէշալինտէն մաատա՝ զայրիսինէ մէշիլ
վէրմէմէք . անիտէ՝ զէմանինտէ , վէ եէրինէ կէօրէ .
Անրն իջն հէր խուսուստէ վէզնին շաշրմամագ տէնտի .
կէօյա գանունտէն թաշրա հարէքէթ իթմէմէք : Յաւ
պիաթին՝ վէ էմրի հագգին՝ պրսինէ եիւրիւմէմէք .
զիրա ինսանէ՝ հայվանի նախիգ տէնիր . (այսինքն կէն-
գանի բանական) հէր շէյին միզան ու վէզն իլէ գոււ-
լանան :

Զահիտլիք՝ միւթէպէր տիր պիր գաւ վէճ՛ իլէ .
զիրա միւզէյէն խոէր տօնատըր ինուանըն բու հինի

ո՞վախոհութեան : Օ իրա՝ նիմէք քի էլ էմէկի իլէ մէշչուր օլուր մարիփէթի ֆիքր , քէզալիք նէ ֆսինի զապթ իւտէնէ ագիլ աւերիդ . վէ տախի թէմէքքիւն իսուր ատէմի ձէննէթի այտատէ : Վնըն իշին՝ հաշան հազրէթի Առէմ վէ կշայ՝ մէվլանըն էմրինտէն ըրդարսար իսէ , ահվալէրինտէ կիմէշիք զուհուր իտուոլ , ձէննէթաէն իսրաճ օլոփլէր :

Տախի ուլու մէրթէպէրէ նայիլ իսուր ատէմի , նիւձէ քի հազրէթի կշուու ֆի՛ Արսու սուլթան իյլէտի : Նար իշինտէ նուր իսուր իսուր . (կէօյա թէն իշինտէ) նիմէք քի օ իւչ չօճուղլար՝ Շաբիլոն քիւլսանի իշինտէ՝ զայիէթ կէօրմէտիլէր : Ո է տախի մէլայիք փայէսինէ տախիլ իտէր ատէմի , զիրա՝ անլէր թապիաթաէն զահիտ ու փաք տիրլէր հրսոի զինատէն . ինսան՝ անլար տէն այտ օլուր՝ նէ ֆսինի զապթ իթալիքտէ : Ալուլ միւսալի օլուր զահիտ՝ թիրէնի հրսո իշինտէ : Պուրանմազ ապի քէվլէր օլուր զահիտ՝ ևսայիլ թու ֆանտէ :

Պուտ արք ատէմին տիզկինի քի հարուն աթի զապթ իտէր : Աէմինին տիւմէնի՝ քի անի գուլլանուր : Տէմիւրին էյլաի քի փասի աէֆ իտէր այտաթաէն : Օլ մէրթէպէ քի՝ ատէմին իթիխարին արթըրը . շահլէր պիլէկէօվլէրինտէն դրսդանըր իլքէն սուլթանլէրի , շիւպէհէսիդ հասախմէրէ ինսանուրլէր . եա նէ գատար մագոպուլ օլուր՝ շուլ քիմըրատէթ իլէ զահիտ ու փաք օլա : Այտէմին բուհինի հէյյաթի չիշէրլէր իլէ միւզէյէն իւտէր : Ուոպէս շուշան ՚ի մէջ փաց , այնապէս է սիրելին իմ ՚ի մէջ գտաերաց . Երգ . Բ . Զ : Նիմէք քի թէպէր թիրէնլէր իշինտէ , այնիհի պէնիմ մահապուպիմ՝ գրդէլսր պէյնինտէ :

Օ ահշխալիք՝ ատէմին բուհի չէշմինի միւննէվլէր իւտէր . անըն իշին Յօհաննէս աւետարանիչ՝ բէֆի քէլիւմաթ սահիպի օլուու , քի պիքիր ու փաք իտի : Աէմայէրէվանէ իտէր , զիրա պուտ խասլիյէթ իլէ՝ Պօզոս առաքէրալ՝ իւշիւնմիւ գաթ սէմայէ ըրդարի իլէ . Բ . Կրին . ԺԲ . Զ : Շէննէթի այտնըն գուշարի եանի ֆէրիշմէլէրի աւերէ ձէսինէ ըրդարուր ինսանի : Օ իրա մէ-

լայիրէր կիպի՛ է վիշնմէք վէ ճիմա պիլմէ զլէր՝ օ ճէննեւ
թէ նայիլ օլան աղիզէր . Մար . ԺԲ . 25 : Ա է տախի՛ ու
ջակոս-ինեւ փարլոզի՛ օրիթա պապէլթ սէլսմէլթ պիր
ըահ տիր . նիմէ քի ճէսիր, առւ՝ վէ հալա մաղէյնինտէ՝
օրիթա պապէլթ նէսնէ՝ հէր պար զէմսուզ եօլ տրը :

Օահիսոլիք՝ պէնզէտիր տուեմի Ոէսիհէ , ոլքի փայ
իւսմիւնէ տուբոտ՝ շայիրալէրին արասրնտէ օմուր-
տու իւյամէլթ օրիթասրնտէ , սայոց օլունտու՝ իրի օղ-
րունուն իշնտէ , սամանլոդ պէշիկէ գօնտու՝ իրի հայ-
վան արասրնտա : Յօհաննէս աւետարանիչէ կէօրիւն-
տիր՝ իրի զէրրին չէմիտան մառէյնինտէ : Տէ ֆն օլուն-
տու զէմինին ճէնանի իշնտէ . (՚ի սիրտ երկրի :) Ու-
մայէ րէվաննէ օլուու հավա իշնտէ : Հուզուրի մահ-
շէրէ կէլէճէք տիր՝ տէրունի զէմին իշնտէ . Դուտափ
շէրիփաէ՝ քի զէմինիր պէշնիր տէնիր :

Յաղագու արիութեան :

Պէրայի շէմտամի՝ վէ մէրփի ինալ :

ՍԻՒԱԼ ՕՆ ԵՒՏԻԿԱՏ :

Ը է ճաամթ վէ մէրտի իմալ (արիութիւն) պիր թիւ-
վանա վէ զօրմէնտի ամել օլուուզին պիլմիշիդ . յաքին
հայվանաթտէ տախիր պուլունմաղին՝ նէտէն փաղիւ-
թէթ տէնիր :

Ղընկառա . Հայվանաթտէ՝ արսլանա մէրտ ու թիւ-
վանա տէնիր . յաքին թապիխաթին իդթիզասրնտէն
ճիւզէի քիւլի իլէ օլմատըզինտէն՝ փազիւթէթ տէնմէզ :
Լ աքին պէնի ատէմին մէրտլիկի՝ անա գլաս օլմայուակ
փազիւթէթ տէնիր : Օ իրա մէրտի թիւվանա՝ իւչ պա-
պէթ տիւշմանէ զալիպ կէլիր . ճէսէտիննէ , տիւնեայէ վէ-
շէյթաննէ : Օ իրա հէր կիւճ խրզմէթէ՝ պիփիրվա մէրտ
արալսն կիպի սիւրաւ խտէր . եէկ զանն խտէր մէրտանէ
ֆէվթ օլմասինի , այխու իլէ ալէմտէ կէշինմէսինտէն :

Ա է տախի՛ մէրտ թիւվանալոդ՝ շէցու թապիր օ-
լունուր : Ոէրտիք շէհիրարի փաղիւթէթ տիր , քի
ինան ըուհինի իծթինապի քէտէրտէն՝ եիւքսէյէ

կալտրրրը . վէս պիր ֆէրուէ խէվիք չէքտիրմէզ պիր չէշտէն՝ անձագ քի մէքրուհաէն . վէս մէրտանէ կիսիք չէքտիրիթ պախմէ ու գաղայի : Աէտ տախի՛ մէրտալիք՝ խէվիք չէքտիրմէզ ճան թէնտէն այրըլմասինտէն , վէտ թաղիւ ամին սրդլէթինտէն փէրօւա ու միւղահիմ չէքտիրմէզ ։ Աէտ անլէր քիմ՝ քեամիլլիլէ էրիշմլշէրաէ , ճէֆայի սէֆա կիսիք չէքէրլէր . իմթինտպ չէքմէզէր . տարըլմապար . չիրը ֆէնայէ արզու իմթմէզէր :

Քասըլ ու թարիփին իթմտիք՝ կէօրէլիմ ճիւղեխտէ մէտհինտէն : Կամիւլա՝ մէրտին եօլու իշլէք տիր , վէքէահիլին՝ խար թէիրէն իլէ փիւր . Առաջ . 19 :

Բ . Կամ ու ֆազիւթթաէ տախի օ չէքիլ . պիրի տօլու ֆազլը իլէ , պիրի ահմագլըդ իլէ . Ա . Մաս . Ե : Վէրտլիք խտէր տիւշմէնի ֆէթհ . քեահիլ օլուր ալլդ ու նիբոլթթ :

Գ . Շուհանի մայլ ու երզաքին սագլար զայ իմթմէզ ։ Հաշան մէրտ փիւր սիլահ իլէ պէքլէր խաէ խանէսին , ուլամիթթ պուլուր մայլ ու էմմալի . Առաջ . ԺԱ . 21 :

Դ . Կէտայի՛ վարլու խտէր : Տէսթանիմէրտան՝ մայլ իլէ զանիմէ օլուր . Մաս . ԺԱ . 12 :

Ե . Շէննէթի զօր իլէ գախար մէրտ . (Շուունիք յաւ փըստակէն զնա . Մաս . ԺԱ . 12 :)

Զ . Կանտիլին եազինէ գանաաթ իթմէզ , եէտէք իշին եազ ալըր գաող իլէ : Առին ձէթթ ամանօք ընդ ըսպտերս իւրեանց . Մաս . ԽԵ . 4 :

Է . Վէրտ թիւվանա՝ թաշտան ու չըդարրը Վուլ մէս կիայի . Ելլշ . ԺԱ . 6 : Ապին քեահիլ թէմոլէլ ագար սույի պիլէ գուրուտըր :

Ը . Վէրտ օլան քիշն՝ քէնտի իթիսպարին ունուտուոյ հատտէն պիրուն իշէ միւպաշիրէթ խտէր : Կայրէթ էտինիդ . վէտ գուվիլէթլէնսին եիւրէյինիդ . Սալ . 1 . 25 :

Թ . Կըրահ իթտիրիր տիւննէէ վի զէֆգ ու սէֆայի : Վուսա ագըր պայլեղ օլունձէ , Փարաւօնուն գըզընա էվստիթթի գապուլ իթմէտի . Ելլշ . ԺԱ . 24 :

Ժ . Կագթի սրդլէթտէ սապըլը խտէր քիշլի : Վուս հապպէթին աշդի վէֆաթ գատար զօրլու տըր . Երժ . Ը . 6 :

ԺԱ. Պատու ու քէտէր վաղթինսէ՝ էօդիէ եօլ
տաշ արք։ Թաճ ալմաղ ձէնըճի՝ թա քի եօլունձա
ձէնը իլժմէզակ։ Բ. Տիմ. Բ. 5։

Ճ.Բ. Եաղլիշ սէվտայի՛ գէթհի սպառ իտէր։ Օ իրա
ձէնը մէշտանի տիր ողու ալէմ տէմիշ հաղբէթի լցիւպ.
Յօն. Ե. 1։

Պու մէրտլիք՝ քէնտուլիղինսէն ֆաղիւլէթ տիր։
յարին ձէնկէտլիք միսալի՝ պիր գաչ այսեմ ու սիլահէ¹
միւհթաճ արք։

Վալիլա՝ մէրտանէ քիշլիկ, յաղըմ արք իլիմ ու հա-
յին փէնտ ու նասիհէթի։ Նիմէ Յուդա Վակարէ՝
թէսէլլա քէլմաթի իլէ, զայրէթ գուշաղին գուշան-
տրտի ալթը պին էթոպասինսէ, քի չոդլուգտան ին-
թինսպ չէքմշէլէր։ Բ. Մակ. օ. 16։

Երինձիսի՝ մէրտանէ լիքին զայրէթինստէն խարէթ
ու մէշգ ալմաղ իլէ։ Նիմէ քի Եղիազար քահանայ
տէտի, թիւլանա միսալի քէվան օլայըմ սպու ալայտէն,
քի փիրլիկիմէ յայրդ կէօրիւնէմ։ Բ. Մակ. օ. 27։

Խւշիւնձիւ՝ թալիսի ձէնկի էլուն տիւր իթմէմէք-
իլէ։ զիրա հազրէթի գատիր մէվլա, Պահան էլինէ-
վէրտի պէնի Խարայէլլ։ յարին՝ թալիմ իշին պազի միւ-
լիթի գաթլի ամ իթմտիրմէտի, քի ձէնը վարիչին ու-
նութմայա Խարայէլ գամիլի, Դասպ. գ. 1. 2։

Տէօրտիւնձիւ՝ ումուտ, զահմէթին պէտէլի։ Դայ-
րէթ էտին՝ կէվշմէտին աէսթինիլու, զայ օլմաղ էլի-
նիզին զահմէթի վէ պէտէլի, Բ. Մակ. ժ. 7։

Պէշինձիսի՝ տիւշմէնին զայիփիլիկ։ զիրա՝ խասովի-
միզ չէթան՝ զայէթ զայիփ տիր՝ գէթհի իտէմէզ քիմ-
սէյի, անձագ քի մէշիլ վէրէնի։ Ա է տախի՝ սրտի
պիւթիւն տուա՝ մէրտլիկէ տէսթիկիր տիր, Նիմէ քի
Վալուէս՝ էլլէրին սէմայէ գալարըպ տուա իթմտի իտէ,
ձէնըճիլէրի զայիու օլտիլէր տիւշմէն իւզէրինէ։ Բ.
Մակ. ժ. 22։ Ա է տախի՝ ալլահա թէվէթիւլ օլմադ-
իլէ։ Նիմէ քի Ասմիսան՝ պիր մէրբէպ չէնկէսի իլէ,
պին շախսի մէրտի գաթլ էյլէտի, Դասպ. ժ. 16։

Յաղագ առ արքինութեան արքարութեան :

Տէ՛լ ֆաղել-լէ՛լի ապալէ՛լ :

Ս Ե Ւ Ա Ն Օ Ն Ս Ե Վ Ի Զ Ի Ն Ճ Կ

Չիւնիքի հազրէթի հագդ՝ սլաւ քեայինաթի ալէմի
վէզն ու նիղամ իլէ եօգտան վար էթտի, վէ հէր նէս-
նէյի տայ ու տաստ իլէ մէսրուր իղէտի, վէ ոլ գանուն
իւզրէ հէր պիրիսի հարէքէթ խտէրլէր . շէմս ու գա-
մէր . ձէմի նիւճիւմէլէր . սէմա , ու զէմին . պահը ու
հավա իշնատէ հայվանաթլէր . վէ պիլ ձիւմիլէ մախու-
գաթ , վէ իլսա քի պէնի տակէմ . չիւնիքի պու նիղամ
իւզրէ հէր պիրիսի հարէքէթ խտէրլէր՝ նիշիւն ատաւ
լըթէ ֆաղիւլէթ տէնիր :

Լ շնէլաղ . Ծասպիաթ իւզրէ վէրիլէն նիղամաէն՝
հիչ պիր նէսնէ ըրդ ամազ . հէր շէյ նասիպինէ կէօրէ
ալտուպ , ալարգլէրինէ գանաաթ խտէրլէր : Ա պին շէյ-
թանի յային վէզնինի շաշ ըրուապ , նասիպինէ գանաաթ
իթմէյիւոլ , իւլիշ ըրդայրմ տէր իբէն , փայէսինտէն
տիւշիւոլ մէշնւն օլտու . վէ պէնի տուէմէ տախի տու-
զադ գուրուալ՝ վէզնինտէն ըրդապտի նահագդ իյլէտի :

Իմոի ատալէթ իւզրէ հարէքէթէ ֆաղիւլէթ տէ-
նիլոտի . վէ շէօյլէ ֆաալ ու թարիֆ օլունուր քի , ա-
տալէթ տիր՝ հէր քէսին յայիգինէ կէօրէ՝ գանունի
իւզրէ վէրմէք . քիմիսինէ իբրամ ու թաղիմ , քիմի-
սինէ էզազ ու թազիր . Վէ տախի՝ զապիթտէն իշ-
թիրազ չէքմէք . էմրինէ իթաաթ իթմէք . ագրանի իլէ-
մունապակէթ , վէ ալսաղինէ բահմ ու քէրէմ : Վէ տա-
խի՝ ատալէթէ մախսուս տրը ֆազլլ ամէլին հէր պի-
րիսինի եէրլի եէրիննէ սագլամագ : Ոալիհ ու սատրգ
ալահրն գուլարի անըն վէրտիյի նիղամի իւզրէ ահա
ու էմանի էպէտ սատրարլէր , վէ անըն ֆիքրինէ իւզ-
րուապար օլուրլէր : Վտալէթի գատիմի օլ աըր քի .
հագդըն րէսմի վէ նիւճիւննէսի իւզրէ տիր , քի պիր
ֆէրտ ո քէսիմունէն ըրդմայա , հէր պար էմրինէ թէ-
մէնա գըլս :

Վտալէթին ալթը ատէթէ էսամի վար : Պիրիսինէ-

մելութեամբ առաջանակ ի վեց տիմանտարըսդ տէնիր . պուտ տըրը
մելունիյէ ֆաղիւլէթ . ալլահըն խըզմէթինտէ մեշ
զուշ օլլադ . վէտ անսա սէչսէճէ մախսուսէն գուլլուդ
իթմէք :

Եթինճիսինէ՝ բահմանի տէնիր , քի անըն իլէ՝ խըրըմ
վէտ ագրապայէ՝ խըզմէթ վէտ առաթըսդ էտէճէյիդ կէ-
րէ կի կիսպի :

Իւչիւնճիւոյինէ՝ ինամ վէտ չնորն տէնիր . անըն իլէ-
սագլարըդ տօսթըսդ էտէրին՝ խըզմէթինտէ էթէք տէր-
միւնան օլուալ . վէտ հէր նէ ինամ իլէօրմիւշ իսէք՝ էտա-
սին իթմէք իլէ :

Տէօրոտիւնճիւոյինէ՝ ինթիգամ ու քէն տէնիր , քի
անըն իլէ հէր զուլմ ու զիյանին՝ (վէտ զօր ու զարարին՝
ինթիգամ գոյտի իւզրէ տավաճի օլուալ) մէնինէ սայ
խաէրիզ . նիճէ քի Վալսէս հազրէթէրի՝ տինտաշինէ
ետարըմ խոխւալ՝ զուլումքեարտէն գուրթարտի . Ելլյ .

Բ . 42 :

Պէշինճիսինէ՝ պահպանութիւն մուհաֆիզէ տէնիր ,
քի անըն իլէ ատէմ պիր ուլու մէրթէպէյէ եէթիչիր ,
վէտ խըզմէթէ թայէին օլունուր . նիճէ քի Վալսէս վէտ
Տաւուա՝ ետավաշըսդ հասէպի իլէ՝ ազիմ փայէյէ լսցըդ
օլութիլէր :

Ալլընճըսինէ՝ ճշմարդութիւն հագիգէթ ու սահի-
հէթ տէնիր , քի անըն իլէ՝ վարէ , վար՝ եօդ օլունէ՝
օլմուշ օլմայանէ՝ օլմամըշ տէրիզ :

Ատալէթ՝ էպէտի միւտտէթ տէնիր . (արդարու-
թիւն մշտնջնաւոր է .) զիրա՝ ինսանըն բուհինի գա-
տիմ ու էպէտի խաէր : Վէտ տախի սէմայի էլինտէ-
գալըր գատիմի . զիրա օ ալէմտէ՝ խոհեմութիւն պասի-
րէթ հաճէթ տէյիլ՝ սագընաճաղ շէյ օլմամաղ իլէ :
Ոէրտոլիկէ իհթաճըսդ եօդ . զիրա՝ ֆէթհ խաէճէք
խասիմ եօդ : Օահիտիկէ էհթաճըսդ եօդ , զիրա ճէ-
սէտին հրսոի պէնտ օլուր :

Շէրամթ պէշ շէյտէն պօղուլըր . ըըշվաթտէն ,
գօրգուտէն , միւրայիլիքտէն , քէն ու զարէզտէն , վէ-
ահմագլըդ տան : | արին արտաթիւն տալ ու տատ իթ-

մէյէ և արէքէթ վէրէնլէր պունլար տըր : | Կվիլշա՝ ին
սանըն տօղրու գաստի . զիրա տօղրու վիւճիւտէ՝ էյրի
ֆիբը եագըմադ՝ Երինձիսի՝ թապիաթըն գատիմի մէյէ
լի , քի տօղրուի զաթինտէն սէ վէր : | Կւչիւնձիւ՝ հայ
վանլէր քի չօգ չէյրէտիրլէր պիզէ . ատալէթէ . գա-
րիա՝ արալան թալիմ վէրիր պիզէ մէրտ թիւվանա ու-
մասըն : | Էյլէկ՝ տալ ու ինսաֆի . զիրա փիր ու մանտէ՝
աթասընի ոպէսլէր : | Արալան ավինտէն՝ գուշար կէջի-
նիր : Վըրլանզըմ՝ խանէտարլըդ էօյրէտիր : | Արը զէն-
պուր , վէ մուրի գարընձա՝ իշկիւզարլըդ : Տէօրտիւն-
ձիւսի՝ մուազզէմ քիթապիլէր : էօլիւնձէյէտէք ձէնք-
լէշ ատալէթ իշին . Ալրաք . Դ . 33 :

| Է էկէր խապլյէթինտէն խապէր խէմէր խէն՝
կիւշ իյէ : | Ուլթլու ու միւրիւլվիլէթլի խտէր ոպէնի
ատէմի : | Ուլթլու օլա ու քիմ թէշնէ օլուր . Սապ . Ե . 6 :
| Է Պետրոս հէվարիօն տէմիշ , էկէր ատլ ու ասատ իշին
սիասէթ չէքէրսէնիդ . մուլթլու սիզէ . Ա . Պէտք . Դ . 13 :
Շաֆի խտէր աշգիետասինի : Պայսպէնիր ատիլ տատ . Ալրաք .
Դ . 30 : Պէնստ խտէր ինսանըն հըրսինի : Պէտէնին ոպէնստ
խտէ ատալէթ քէմէրի իլէ . Եսայ . ԺԱ . 5 : Խէշստ խտէր
ֆէվիթի էպէտիտէն : | Մտալէթ գուրթարըր վէֆաթ-
տէն . Ասալ . Ժ . 2 : Կէվէլէրի թաճ իլէ միւզէյէն խտէր
ինսանըն պաշինի : Պադա ու մունթազիր տիր պանա
ատալէթին թաճի . Բ . Տիմ . Դ . 8 : Պէտէլ ու էճրին՝
իհան խտէր : | Կտա խտէ պանա բապակիմ պէնիմ ատա-
լէթիմէ կէօրէ : Ալ . Ժ . 25 : | Մտալէթ թէմէքիւն
օլուր տին ու իմանտէ : | Թէիզատ իթափ Աբրահամ
մէվանըն վատի քէրէմինէ , վէ ատալէթ եէրինէ
մադպուլ օլունտու . Հառմ . Դ . 3 : Տուայէ եաբորբէնի
օլուր : | Մտիլէր օգուտու , վէ մէվլա իշիթտի . Ալ .
Դ . 18 :



ԲԱՆ ՀԵՄԳԵՐԱՐԴ

ՅԱՌԱԴ ՍԱՌ ԵՕԹՆ ՊԱՐԳԵՏԱԾՑ ՀՈՊ-ԴՈՑՆ ՍՐԲՈՑ

ՊԵՇԻՆՑԻ ՔԵԼԻՄԱՅԻ

Ի՞ն-էլի յու-գուարդիան էն-ի իմա, պա-կելլու վե նիմելլուն
ու-կանինին ու-կուն:

ՍԻԿԱԼ ՊԻՐԻՆՑԻ

 Եր ֆազլի մելլանլցէ՝ (ածային առաքինութիւնը) աղահատան իթա ու պէրկիւզար վէս ուախչիշ տիր պէնի ատէմե՛. յարին՝ մախուս եւտի իթա ու ուախչիշ՝ նէ՞ օլա, պէյան պուշրուլա:

| ՀՀՆՎԱՊ. Պու եւտի իթա ու ինայէթ պայտան զիրը օլան եւտի ֆազիւլէթին տէսթիկիրի տիր, քի որունդար իլէ՝ եւտի ֆազիւլէթին զահմեթլէրի գուայլանըր: Կիձէ՛ քի պիր իշկիւզար, իսթիմա էտէճէթ, քի կիւնտէլիքտէն մասատա՝ սպախչիշ տախի վար որը իշլին թէքմիլինտէ, սպախչիշ ու վտասի իլէ զայրէթի չօդ խուր իշլէմեքտէ. քէզալիք՝ վէճէննէթին վատի քէրէմինաէն մասատա, (քի ֆազիւլէթին կիւնտէլիկի տիր) իթա ու սպախչիշ տախի վար տէյի իսթիմա էտէճէթ, ճանի կէօնիւլաէն ֆազիւլէթէ միւլպաշիրէթ խուրլէր ֆազիլէր:

Պու եւտի իթա ու ինայէթ եւտի քէպիր ֆըսզըն զըտափի տիրլէր զիրա մէյուն շէյթան՝ աղահատ զըտա՝ եւտի ֆըսգի փէյտահ իթատի, քի սպէնի ատէմի՝ խոր խուկ հադգըն կէօղինէ: Հազըթէթի մէվլա բուհի գուտա՝ պու եւտի սպախչիշի ինամ իթատի սպէնի ատէմի՛, քի անլէր իլէ՝ ինսան օ եւտի ֆըսգի փայխմայ խուկ, վէտէրտինէ իլաճ լոլէ:

Պու եւտի իթա ու սպախչիշին՝ էվլէլքինին խոմի (խմաստութիւն) իլիմու հիքմէթ տէնիր: Երինձիսինէ՝ (հանձար) խորագ ու ֆէհմ տէնիր: Խւջիւնձիւսինէ՝

(խորհուրդ) թշուազիր փենսու ու նասիշեթ տէնիր =
Տէօրափունձիւսինե՝ (քըրութիւն) տիլավիթիր պէհաւ
որըլըգ տէնիր : Պէշնձիսինե՝ (գիտութիւն) պիլիշ ու
փաղ տէնիր : Ամելնձրսինե՝ (աստուածոցաշութիւն)
թագվա, խուտափիրէ սթիր, եախօտ՝ բահմանլըգ տէն
նիր : Եէտինձիսինե՝ (երկիւղ) իմթինապ ու իհթիրազ :

Խճթինապ իլէ՝ բէտո օլունուր մաղսուրըգ . թագւ-
վա ու բահմանլըգ իլէ՝ հասիւտիր, պիլիշ ու ֆաղը-
իլէ՝ խըմ ու տարկընլըգ . տիլավիթիր ու պէհատրըգ
իլէ՝ քեահիլ ու թէնպէլիր . թշուազիր ու փենս իլէ՝
թամահըեարըգ . խորագ ու ֆէհմ իլէ՝ նէֆսի պօ-
ղաղ . իլիմ ու հիբմեթ իլէ՝ զէհվէթիր :

Յաղագս պարգեի իմաստութեան :

Տէր ինոյի իլէ ու հիմեն :

ՍԻՒԱԼ, Ի ԳԻՆ ՃԻ

Չիւն թալիմ իլէ՝ օլունուր ալիմ, նէ վէճչ իլէ
իթա ու պախչիշ տէնիր իլմի հիբմեթէ :

Եշէլսու . (Օ էշիլուն իթա տէնիր, զիրա առաջիւ-
նութիւն ֆաղիւլէթի տախի՛ ալլահ վէրկիսի տիր : Ապին
մէ վլսնիյէ ֆաղիւլէթուն մաստա՝ տէօթ ֆաղիւլէթի
ինսանիյէ՝ զայրէթ իլէ՝ էտինիլիրլիր : Քէզալիր վէ իլիմ
ու հիբմեթ՝ չալըշմագ իլէ՝ հասըւ օլուր, էմմա վէրկի
ալլահըն օլմաղ իլէ՝ (պարգե) իթա տէնիր : Աղօմնն
տէմիշ, ալլահ իհան խուր իլմի, վէ անըն եխւզիւնուն
տիր ֆէհմ ու ֆաղը : Ո է օ իլիմ՝ քի մէվլա վէրկիսի
տէշիլ տիր, անս տիւնեէվի, նէֆսի ու շչյթանի տէն
նիր . Յակա գ. 15: Օ իրա օ տըր ալիմ՝ քի ֆաղլի ամել
իլէ, իլիմտարըզնի սապիթ խտէր :

Օ լմազիլ ոգետք ար ազլին վար իուէ,
ինէվիթեթ բթմե աննա՝ ազլոն եար իուէ :
Ճէր քիմ՝ էհլի հալիմ օլու ու վայր տիլ,
Փատիւնա՛ արք ոլնանի տիր անու իւ :

Ո է տախի՛ իլմի հիբմեթ իլէ թանըրըզ սէրագէստի՛-
ճէնապի հագդի՛ քի անը թանըրմագ տըր սիլու իփթիւ-

իսար. Ա. թագ. Բ. 9: Ա է տախի՛ թալիմի՛ իլմի իլէ
թանըլլըր օ ազիղ. մէսէլա՛ ալլահի կէօրէն եօդ, էմիմա՛
աղլիլէ պուլմուշար. Չէշմի բուհ իլէ՛ չէշնիկիր օլու-
րըզ անըն լէ զզէ թինէ. վէ անըն իլէ օլուր պէնի ատէմ'
աղլի էվլէլ:

Իլմի հիքմեթ էշնինստէ պէնսէ ոլ.
Տէրկեահինսէ ցանիգ տուր զինսէ ոլ:
Կէր ու մայք փէրթալ իթ մէք խոթէ բաէն:
Քաղը ու իլմի շիթէ գանաս նու՞ ուն:
Կէր ուռ նարի քանիման աէն խակ սին:
Օ ալէ մայէ միհման օլմուշ պիկէ սին:
Պու ալէ մին զինիթ ինստէն նէ՛ ֆայիզ,
կէ օմթէ բէն նուր օլմայիննէ՛ էշ աղլիզ:
Կուրի ահմօի ազլ ու ֆայի օլուագտէ:
Զուրւմաթ իշնատէն ամնա նէ ֆայտէ:
Կէ օզի աշոգ տէրունաէ նուր օլմայա:
Ֆիքրի գարբի նուր իլմի և օդ՝ նու՞ օրու:
Պիսամէլիլմ'նէ՛ տիր աէն պիլ էշ փիսակը,
Պիր չէմէր տիր քիմ զուլունմիշ պիսկմը:

Յաղագո պարգևի հանձարոյ:

Տէր իլա՞ ֆէհմ ու իդրամ:

Ս Ի Ւ Ա Լ Ի Հ Ա Տ Ի Ն Ճ Տ Ի

Ջիրասէթ ֆէհմ ու խորագ՝ քի պիր տիր, զան-
նըմանէ ֆիքրին մարիփէթի կէօրիւնիւր. վէ գատիմուէն
իթա օլունմուշ մէվլատէն, նէ՞ վէճհ իլէ փէշկէշ
տէնիր:

Եշէկառ. Տէտիր քի ֆրսդին ուպէպի իլէ՛ ազիմ
իթա ու ալլահ վէրկիսի՝ պինի ատէմտէն զայ օլուու.
վէ մէջուն շէյթան՝ բուխսէթ պուլուպ՝ պու թար-
լայէ կէօնէ կէօն զէ հիրլի տէլիմէ էքտի: Բէրէմքեանի
բուհի գուտս՝ շէյթանըն հէր պիր զէ հիրինէ պէտէ՛
պիրէր իթա իհսան լիլէտի:

Դմոի զիքրին մարիփէթի տէնիր ֆէհմ ու խորագ.
յարին՝ ալլահ վէրկիսի օլմաղ իլէ՛, իթա ու ինայիթ
տէնիր: Պունուն իլէ ֆէհմ խուրիզ մէվլայի՝ տիւնեա
ալէմ իլէ՛ թաթպիդ խուրէը, կէօյա՛ շէքէրի՝ շէքէրի-
տէն, ասրւնուրի՝ միւնէ վլէրտէն, վէ միւհթաճի՛ պի-

դուսուրտէն։ Ա է տախի՞ իտրադ ու ֆէհմ իլէ՝ ֆիք-
րիմիղ միւնէ վիլէր օլուսպ, քիմապտէն աշնա օլուրուզ
մէկայա։ Քի նիշն պազի քէրրէ նուր տէնիր, տամժ-
ըւ տէնիր, վէ պունլարա տայիր՝ հազըր իսմի իլէ
զիքը օլունուր։ Օ իրա՞ բուհիմիղէ նուր վէրէն, խայրի
չէրրի այիրտ իմափիրէն, քէնասուսինի ֆէհմ իլէ պիգէ-
պիլոփիրէն՝ ենին քէնասի տիր, վէ զիհնիմիղէ լէզզէթ
վէրիճի, քի բուհանի շէյլէրի՝ իշմահ իլէ թալիմ իմժ-
տիրէ։ անըն իշին տաթլը ու լէզէթլի տէնիր։ Պու-
իթա իլէ թէտպիր սահիպի վէ կէօզի ազոդ օլուրուզ,
քի շումիսիլիւ հարէքէթաւէն նէ տօղար։

Յաղագս պարգևի խորհրդաց։

Տէր իլար Անդավիր ու նասիւնուն։

Ա Ի Ա Լ Տ Տ Ե Ր Տ Ի Ն Ճ Ի Ւ

Ծնէտպիր փէնս ու նասիհէթ նէ կէօնէ պիլինէճէք,
պէշան պուշրուլս։

Կ ա շ է վ ա պ ։ Ծնէտպիր ու նասիհէթ պիր աղնայիշ-
տիր ։ յարն թէտպիր՝ միւշալիք տախի աղնանըր։
Վասիհէթ իւչ թարզ։

Կ ա վ ի լ ս ։ նասիհէթէ միւշալիք տէնիր ։ վէ միւշա-
լիք օլուր օ պիր կիւճ մասլահաթ իշին։ Ա է էնձամի-
քի ֆիքրէ թէմշյէթ վէրիր ։ պու խունինուն պասի-
րէթաւէն ու զագ տէշիլ հէման պիր տիր։

Կ ա բ ի ն ճ ի ։ փէնս ու նասիհէթ տէնիր օլ միսիլիւ-
թէնպիհէտ, քի պօրճլու իթմէզ ։ Ճայիղ տիր, էմմա
ֆարզ տէշիլ ։ նիճէ քի պուշրուրմուշ է ֆէնափիղ, պիր
եիւզիւն վուրանէ, չէվիր օ պիր եիւզիւնի տախի ։
իթմէթատէ սէ վապ, իթմէթատէ թազիր իճապ իթմէզ։

Կ ա շ ի ն ճ ի ։ հէյրանի վէ ամէլի հարէքէթաէ պասի-
րէթի խունինուն սէշմէք կիւճ մասլահաթլու նէնէլէ-
րի, էկէր ֆազի էմր օլա, էկէր քի էմրի ճայիզի օլա.
պունա տէրունի պասիրէթ խունինուն վէ իթա տէնիր։
Վ ա ք ի ն ։ օլ քի նասիհէթ ու փէնս տիր՝ էմրի տէնիր, վէ-
օլ քի պասիրէթ տիր՝ անճապ եյի ու փէնայի այիրտ խու-
նի տէնիր, զիրա պուշրուրմազ ։ անճապ քի կէօնթէրիր։

Յաղագո պարզեի զըրութեան :

ՏԵՐ ԻԼԱՅԻ ԿԻԼԱՎԵՐԼՎ ու պէհապըրլը :

ՍԻՒԱՆ ՊԵՇԵՆՑ Ճ :

*Այս տիր տիվավերլիղին թարիփի թաղիրի՝ պէշան
պուլուլուլու :

Աշխատան . Տիվավերլիք՝ գուլեթի վէ ձիւերլի թաւ
սիր օլունուր, քի անըն իլէ սասպր իտէր ֆազիլ հաւ
չան որդիլեթ չէրէր իսէ ֆազի ամելուէ : Ա է տախին
ովիր խայիրը իշէ միւսպաշիրէթ իթալիքուէ, տէրունի
գուլեթի իլէ մէրտանէ չիր միսալի իհթիրաղ չէր-
մէզ կիւճլիւքուէ : Դազի մէրտպիէ՝ եագըն կէօրիւ-
նիւր գուլեթի, չաքին զայրի տիր . զիրա մէրտպիք՝
ֆազի ինսանիսէ վէ ֆազի շէհիրովարի տէնիր : Ամման
գուլեթի իթա ու պահէն տէնիր :

Ա է տախին մէրտպիք զայրէթ իլէ հասրւ օլուր, նիւ-
ճէ քի աթէշ իւ ֆէմէք իլէ . չաքին՝ պու րիւզիւար
միսալի, եախօտ նար կիսպի ալըշտորը աթէշի : Անի
չարշմաղ իլէ էտինիր ինսան՝ եէվմիյէ կիւնատէլիք կիւ-
պի . պունի չարշմատան՝ հիւրմէթ միսալի՝ զիսատէ
պախշիշ ալըր : Անի հէր քիմ միւհիւմ էթուէ թալիմ
խուր, պունի թալիսի ֆազիլ ալս պիլիք . օ պիր աւ
հէնի սիլահ արը, պու կէցա քի սիլահէ սու վէրիմի
վէ պիլէյիմի պիլէյի տիր : Արտահիւն կէցա պիր փէհ-
միվանըրդ արը, պու տիվավերլիք՝ փէհլիվանէ պիր սիւ-
րիւնէճէք եաղ արը, քի խասմինտէն թութուլմաղ
էտէր . օ զահմէթի, պու եարտըմճի :

Յաղագո պարզեի գիտութեան :

Պէրայի իլայի իլ :

ՍԻՒԱՆ ԱՆԹ ԲՆՑ Ճ :

Պասիրէթ ու ֆիրառէթ աղնայիշիմուէ պիլմէք իլմի
իլէ պիր կէօրիւնիւր, նէտէն պու՝ իթա ու ինայէթ
տէնիր :

Աշխատան . Պասիրէթ ու ֆիրառէթ քի իսկեմունիւն

արք, շեհիրվարի ֆազիւլէթ տէնիր. զիրա իսկեմութե՞ն
փիրասէթ թապիաթըն պինասինտէ՞ն հասրդ օլուր .
իլմ ու ֆազի իթիգատըն տին ու խման թէմէլինտէ՞ն :
Խըմէ մախառւս արք՝ սահիպ օլանի թալիմ էթմէթ տէ-
րունտէ՞ն, քի ճիւմհիւրի խէզալէ մապէնինտէ եա-
զըլայա: Ալմէ իւչ շէյ յազըմ խէզալէ պէյնինտէ-
եյիւ կէշինմէյէ:

Վակէլա՝ հազըր ճէզապ օլմալը՝ հաշան տին խու-
ստամինտէ սէօհպէթ խտէր խէզալէ մապէնինտէ: :
Երինձիսի իճթինապ չէքէրէթ եան վէրէճէթ շէրը իշ-
տէ՞ն: Խւչիւնճիւսի՝ քի ախւնեէվի վարլողինի գիւհմ-
իլէ սարփ խտէ: Ա է տախին իլմին ախր բանախութե՞ն
դանունի միւճիպինճէ ամելինէ նիզամ վէրմէթ,
վէ-
դատրինէ կէօրէ՝ ամելին թատողիդ իթմէթ րիզայի-
մէվայի: պու իլիմ իլէ՝ կիզլի շէրը այիրտ օլունուր .
կէօյա շէքէր իչինտէ, գան՝ զէ հիր:

Յազը ու ալմէ օլան՝ պիզիր քէնարինի:

Մարտէն հիսուս աղըր՝ առզէթ օրուշ ամինի:

Կէտէն հասու օրուու՝ վէ նէ հայու ափը:

Լոլին՝ մի ախր աճէ ոյ եօգոս զինու ախր:

Վրէնուու հատանին պիլմէթ առեմ իշի ախր:

Օ ան կիլուն ամիմէ շէյթ ան իշի ախր:

Յազագ ու պարզեի աստուած օրաշատութեան:

Պիլայի նիմէլի լադիլու ու իդապակէթեան:

Ս Ի Ռ Ա Լ Ե Խ Տ Ւ Ա Տ

Վագուանժուալութեթե՞ն՝ քի թագվառ ու խիւտափէթ սթ-
միք թապիր օլունըր՝ նիշին իթառ ու պարհետ տէնիր:

Կամէշապ. Վնրն իչին՝ քի ալլահը թանըմագ, ալլա-
հըն ինայէթի իլէ օլուր. զիրա Ուկսիհուլլահըն տի-
նինէ պիր քիմուէ տախիլ օրամազ, թա՛ քի ալլահան
ինայէթ օրմատրգամզ. Յօհ. Զ. 44: Ա է չիւնիր Նոդի
սուրը՝ աթանըրն ըուհի տիր, անըրն ինայէթի իլէ պիզ-
մէվայի թանըրը խման իլէ. օ էճիլտէն խիւտափէ-
րէսթլիք սարուածալութեթե՞ն իթառ տէնիր: Ա է իւչ
շէյտէ գարար գրաբր:

Ո՞ւ վանքն խըզմեթինտեր, մեղմանքն խըզմեթի նէս
ամբ տէրսէն՝ անի ուլու պիլմէք, հեր շէյտեն միւ-
նէզգէհ, գուտրէթքեանի, իլմին պահրի, վէ էյիլե-
րին ձիւզեխանսի: Լքինձիսի իթիսկար էթմէք չի և
նոր կառարանլարա. իթիգատ էթմէք քի ալահըն կէօյա
նէֆէսինսէն նիսա օլունմիշլէք. վէ թէրքի էտէպ իլէ-
թէնպիհլէրին ստումագ. վէ սայիկէթ իւզրէ տէրս
վէրմէք: Լւշեւնձիւսի ուլուտան հիճառու չէքմէք.
ադրան իլէ՝ ադրանձա կէշինմէք. վէ ալագ ու կէտա-
լէրէ եարտումիթմէք:

Յաղագո պարզեի երկիւղին:

Տեր իւայի իշնիհապ՝ ու իշնիրապ:

Ս Ե Ա Լ Ս Ե Գ Ի Զ Ի Ն Ճ Ի

Չիւնքի իշթինսապ՝ պիր տէրունի գօրգու արր,
եագըն գաղատէն զուհը օլուապ, (զայրի իթալէք միւ-
ֆէրրիհ ափրլէք.) վէ սրգլէթ վէրիձինիշն իթատէնիր:

Լշնիկապ. Գօրգու իլէ շիւնքի չէրրտէն էմին օլուր
վէ գաղատէն խէջաս պուլուր ատէմ, խմախ շէրրտէն
էմին վէ գաղատէն խէջաս օլան՝ ֆէրրահ օլուր. անըն
իշն գօրգու՝ իթատէնիր: Օ իրա պու իշթինսապի՝
գայզինիթապ՝ ալահ հասրդ էտէր. քի քէնափ գուտրէ-
թինստէն պիզ գօրգարագ՝ ֆըսդտէն իրադ, վէ ֆըս-
դին սէպէպի իլէ կէլմիշ գաղատան խէջաս պուլուապ՝
էմին օլապը:

Լկէր Յօհաննէս աւետարանիչ տէմիշ, իշթինսապ
չէքէն՝ մուհապէթտէ քեամիլ տէյիլ տիր: Տէմէլի քի,
օ աղիզ՝ տիւնեէլի գօրգու իշն սէօլէմիշ. զիրա մալ-
ճիհէթինստէն վէ ձիսմին զարարինստէն իհթիրազ չէ-
քիապ՝ բուհին զիյանինստէն գօրգմազ խէպիր քիմնէ,
օ գաղէպէ կիրիթթար օլուր, վէ ալահըն աշգինստէն
մահրում գալըր: Օ իրա էկէր քի տէրունի աշգ իլէ
սէլի խոի բազպիցի, մայ ու ձիսմին զարարինստէն իշ-
թինսապ չէքմէղ իտի:

Խմոր պիլմէլի իլ քի գօրգու գանձ թարզ օլուր:

Պիր գօրդու վար՝ քի թաղիալժ անըն իլէ հէր զարարլը շէյտէն իհմիրազ չէքէր . պու իհմինապէ՝ իթատէնմէզ, զիրա հայվանի նաթիր՝ պունուն իլէ հայվան կիսի գօրդար :

Երինձիսինէ՝ իհմինապի ինսանիյէ տէնիր, քի պիր քիշի ճիսմին զարարինտէն խէվֆ չէքէր, ու ճանընը աթէշէ եադար . պու իհմիրազ՝ ալլահ վէրկիսի, վէիթա տէշիլ տիր :

Խւշինձիւսի՝ տիւնեւիլի տէնիր, քի պիր քիշի մալին զիյանինտէն գօրդար :

Տէօրտիւնձիւսի՝ իհմինապի պէնտէվի տէնիր . (Ճառայական երկիրուղ) նիմէ պիր պէնտէ գուշանն տէն գօրդար, քի թաղիր չէքմէյէ . քէ զալիք՝ պունուն իլէ գօրդուլուր՝ քի բապազի նարի ճիշէննէմէ աթմաւ սրն քէնսուսին . պու իհմինապ՝ իթանըն պիր նէվի տիր վէ ալլահ վէրկիսի տիր, քի գօրդարագ՝ ֆրոդի իշէմէյիր՝ քի իւճրէ թիմիլուտէն մահում օլմայալըմ :

Պէշինձիսինէ՝ իհմինապի էզէլի տէնիր . պունուն իլէ հէմբապազիտէն գօրդարըզ, հէմնարի սագէրտէն :

Ալմընձըսինէ՝ իհմիրազի էվլատիյէ տէնիր, նիմէ քի էվլատ տայիմ չալըցը քի աթմարնըն ըիզասինտէ պուլունա, վէ անըն ինձինմէսինի իսթէմէզ, գահըր լանմասուն տէյի իհմինապ չէքէր . քէ զալիք՝ վէ պիր քիշի պու մինփայ իւզըէ գօրդաձագ . քի բապազիսինի ինձինտիրմէյէ վէ անտէն տիւր օլմայա, վէ մահպուալ եար ալլահատան այրըլմայա :

Հն սօնբարինէ՝ իհմիրազի հիճապի տէնիր, պու էպէտի ու պագա տըր ճէննէթէ . նիմէ քի արդ աղաւարի՝ փատիշահըն գարշուսինտէ տիվան տուրուպ՝ հէմմիշէ գօրդուտա տիրուէր . վէ հիճապ էտէրլէր՝ անըն ուլու վէ աղիմ տէվէթի իգպայինտէն, վէ քէնտոււլէրին խօր ու հագիր օլտուզլէրինտէն . պու էմսայ միւձիպինձէ աղնահ հիճապի :

Հազ գ գօրդուսին կէր եար էթմամն է օղենէ .

Հէրում ու ֆըսդ հէ կէ օրիւնմէզ կէ օղենէ :

Չաթմագ չէքիձ ահնի տիր իհմիրազ .

Գանգակն չէքէր ֆըսդ մըսմարին սահմա աղ :

Աղիլ Փազլի ոլմագ իսթէքստն էկեր .
Ծերիգ օլուուն գ օրգաւ սանաւ սէր պէ սէր :
Գ օրգաւ ան առեմ մ խոնեն պինաւէ փիւր տիլշաս :
Գ օրգամայաներ է այէւա օլմացւար իրշաս :
Ա վախիզ պուլութ թ գ օրգաւ առեմ մ պինես սի :
Ե աշին սիէր գ օրգամայաներ անես սի :
Խ անթինաստ է կը գ աղասանուն է մին ու :
Խալիլ կիսկի է ին զի է էրառ զի մին ու :
Ա ւրանէթ բան իսթէքստ խուն ալէ մատէ :
Է նմիհար տիր սանաւ բահմագ պու պատրակ :

РУБЛИЗАЦИИ

፩፻፻፭-፪ በተዥኑት ከተሰነዱበና

ԱՆԹԵՐԵՇԵ ԳԻԼԻՄԱԹԵ

Առաջին հարցում մենք հասարակաբար վասն երանելը և ան-

በዚህ የዚህ ተቃዋሚ አገልግሎት ስምምነት ይረዳ.

ԱՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻԱՄՆԱԳԻ

Եշտիւառ . Ալլահն մէննէթի՝ մէնտ իլէ փիւր ու
միւզէյեւէն տիր . վէ մէնտին հաստ ու խմբեանի եօդ
տրը . բագամէ կէլմէ զ, ագլէ ֆիքրէ սրդմաղ . Օ իրա՞
ալլահ՝ սասարդ ու սալի՞հ գուլարբնա՞ ոլ մէրթէպէ
մէնտ ու սալթանաթ հազըր իթմիշ տիր քի՞ նէ՞
կէօզ կէօրմիւշ, նէ՞ գուլագ իշխթմիշ, վէ նէ՞ ասեմին
զիքրինէ կէլմիշ . Ա. Կրկ. Բ. 9: 1 արքն է փէնտիսիզ
Ուսիհ խանուլահ՝ տէրեա քէննարլէրինաէն՝ տէրեայի
պիզէ սէյր է թափրմէք իշին՝ գայզիմիզէ սրդաձագ գա-
տար, չէշնիկիր է թմիշ տիր պիզի . զիրա՝ աիլ իլէ թա-
պիրի միւմընն ակյիլ, հէման իշօրմէյէ միւհթաճ տրը :

Դաւիթ մարգարե՞ն ճիւղե քիւլի դուլագ միսաֆիրի
օլուուգտահ խասկեր վէրմիշ քի՞ն նիմե քի իշխմտիքսէ
է ջոյէճէ կէօրտիւք ալլահըն չէ հրիմստէ : Կամա նէ
կէօրտի նէ իշխմտի , թապիրինէ գատորը օլմայուալ
կէօրմէմիշ կիպի իղմազ խուր : Աէ պիզ տախին պու
սէրգիւրազլըզին վէ սէրվէրլիյին թապիրինտէն շիմ
տիրիք պօշ գօյուալ նազար էտէլմիս քի , պու մէրթէն
պէյէն նէ իլէ ըէվաննէ օլապիլիրիզ . վէ դա՞չ գըթա տիրա
լէր պիզէ տէսմթիլիր օլուալ պու տէրեճէյէ տախիւ
էտէնլէր :

Վալիլընէ՞ բուհանի կէտալուգ տէնիր , իքինճիւ
սինէ՞ մահմուլլըգ . իւշիւնճիւտիսինէ՞ եասլուրգ . աէօր
տիւնճիսինէ՞ ատալիթ աճըզիլ . պէշինճիսինէ՞ բահա
մանլըգ . ալլընճըսինէ՞ տէրունի ճան փարլըզի . եէս
տինճիսինէ՞ սուլի՞ ու սալիհէ . սէքիպինճիսինէ՞ ատլ
ու տատ , կէօյա ֆազի ատլ իչին իքիթիրայէ ու զրա
յուալ գօվուուլմագ :

Պու սէքիզ մութլուլըգ՝ զէնճիրնամէ՞ պիրիպիրինէ
տէն չէօյէ հասրլ օլուուլար : Յուհանի կէտալուգտան՝
(քի ճան ֆուգարէլիյի թապիր օլունուր , վէ թէրըի
սէվտոսի ալէմ տէնիր) հասրլ օլուր մահմուլ եալաշ
լըգ . զիրա՞ օ քի զայէթ թէկիվազի խոխւալ գահը էթէ
մէզ , իմտի հէմ օլուր մազլըմ : Օլ քի օլուու մազլըմ
ու եալաշ ու թէրըի տիւնեա , պու ճիհանտէ տէր
տիմշնու վէ գուրապէթտէ գալրու՞ սէմանըն հասրէթի
իլէ ահ ու ֆիզան էտէր . եաքի քէնտի ֆրսդի իչին .
(վէ էկէր ֆրսդի կիւնահի եօդ խու , էլ ալէմին կիւն
նահի իւսմթիւնէ զամկին օլուալ ազլէր . տէրտլի կիողի
գալրուր եաս ու փուռ .) եախօս ազլէր՝ քի եարը սա
տրգ բապպիտէն տիւր օլմուշ տրը : Կիմէ քի տէմիշ
Տաւուտ նէսպի : Ա այ պահա քի չօգճէ զէման օլուու
տարի գուրապէթլիքտէ եասլանտրլըմ : Սաղ . ձժթ . 5:

Աէ օ քի ազլայաձագ կիւնահաման խէյսս պուլ
մուշ , յարին ալէմին ֆրսդին ազլէր , քի նիշին օ սա
տրգ եար ալլահըն էմբինտէն թաշրա հարէթէթ էտէր
լէր՝ աճըզուալ սուսանըր մէվլանըն ատլ ու տատինէ :

Եշախօստ ֆասիգլէրի էյեամտէ , վէ ֆազիլէրի քիւռտիւրաթտէ կէօրիւուպ , աճրդուուպ սուսաննըր՝ քի հաջան ալլահըն ատալէթինտէն հէր պիրիսի միւստահագինէ կէօրէ փայինի ալաձագ արք :

Վէ պու միսիլլիւ ալլահըն ատալէթինէ աճրզան , օլուր բահմանի . եա քի կէտալէրէ բահմ ու քէրէմ էթմէր իլէ , եախօստ պիտագլէրէ՝ փէնտ ու նասիհէթ բահմինի տիւր էթմէյիւուպ՝ բահնիւմա օլուր բահի հագգէ տօղուու : Վէ օլ քի բահմանի օլուր , տէրունին՝ փաք ու խալիս էտէր հէր ֆըստէն : Աքին մէւ լուն չէյթան՝ անհագ քի բուհի փաք քիմսէլէրէ զարէդ իսիւուզ , իֆքիւ իֆթիրայա օղբատուու , հարգըն ովէյնինտէ իիմթիյալ պրաղըր , վէ խալդըն եիւրէյինի սովուտրո օ փաքիզաթ քիմսէտէն : Պէլի օ քիշի ատլի տասի (արգարութիւն) իչին՝ պիհուզուր օլուուպ գուլուլուր զուլումքէրտէն , էմմանէ մութլու քէնտիւ սինէ : Պունի տախի պիլմիշ օլ քի՝ զէնձիր պիր հաղգաիլէ օլմազ , թա քի չոգ օլուուպ պիրապիրինէ կէչմէտիքձէ : Քէզալիք վէ մութլուլուզուն պիրի էքսիք օլուրաս , եախօստ տաղնըրդ օլուուպ պազիսի՝ ատէմի մութլու (երանելի) էթմէզիլէր . իլլա ճիւմլէսի մէվճուտ օլմալը :

Յաղագո հոգւուլ աղքատութիւնն :

Ըս-հի իլ վագու օլմագլըդ պէյանինու պիլը :

Ս Տ Կ Ա Լ Ի Կ Ւ Ն Ճ Ւ

Վէտալըդ՝ ալէմին այնինտէ վէ մալուար օլանլէրին զաննինտէ՝ պիր սուլֆի ու ալլագ թարիգ աիր , նետէն մութլու օլս բուհանի կէտա :

Վէլէվաս . Եա խաթիման օլմամը՝ քի էֆէնտիմիզ սլույուրմը , օլ քի ալէմին կէօդիւնտէ խւլիք տիր , ալլահըն տիվանինտէ սիւլֆի տիր . քէզալիք՝ վէ կէտա ֆուգարէլէր : Աքին բուհանի կէտալէր՝ ֆըստ ու հէրամուն հալի տիրլէր . անըն իչին գութլու միւրիւլէթլիւ օլուրլար . տիւնեա մուհազպէթինտէն էլ չէրմէր , կէօյս թէնին զէֆդինտէն , վարլըդտէն

վէ ուլու փայէտէն . զիրա անլէրին այնինտէ՝ զէֆդ
ու սէֆա՝ իդրահի տիր պիր ճէֆա :

Ա է տախիբ՝ ձան իլէ ֆուգարէ տիրլէր՝ թէվաղի
քիմնէլէր , քի պատի քիւսպարլիգտէն հալի՝ ըուզ-
կեարի մաղրուրլոգտան թէհի տիրլէր . քի ալահտան
դայրի՝ հիշպիր քիմնէտէն իհթիրազ չէքմէլ զլէր . օլա քի՝
անտէն գօրգմացանլէրտէն իդրահ էտէրլէր : Ա է տա-
խիբ ըուհի իւտալէր տիր . քի հիշպիր չէյէ մալիք տէյիլ-
լէր , վէ հէր չէյէ մալիք տիրլէր . Բ . Կորն . Զ . 10 :

Կէր թէվաղի փայ օրովնաէ նէ՛ մանիք .
Նէնիզ թիշեաւ փայինէ պիլ ուն անիք :
Տազի ալիօ՛ ոլ՝ էֆլումուն առհրամին :]
Փայմալ իլէ չարուգ իլէ զինութին :
Միւրտէ տիլ տիր պայ օրանլար ալէմտէ :
Միւրտէ հանի՛ զինութէ առնմա օ թէնաէ :
Շուհի կէտա՞ ոլ ուն փայիգ օլմա պայ :
Գանաամթ զըլ չէ զիիւար ոլ կի ապա :
Ալթուն հէլլի քէմիք տօլու ոին նըմա :
Շէմէր առնարգ փիւր զէրտար ոլ տայիմա :

Յազագո հէզութևան :

Հալիլի վէ մահմասլլի պէյանինդէ պիլ :

ՍԻՒԱԼ Ի ՀԻԿԻՆՃԻՔ

Չիւն Արիստոտէլ տէմիշ քի՝ ոլէնի ատէմ՝ պիր
մահմուլ հայլան արք : Խմոի օ քի քէնտի էօղիւնտէն
մահմուլ արք , նիշին մութլու օլա :

Լալէվասպ . Ուկէր թաղիսաթտէն օլան ֆաղլիլէլթ
մութլու իթմէզ մի քիմնէյի . մէլայիգլար զամթը թա-
պիտամտէն ֆարզի տիր : Ա է հէր ֆըսդ ու զինա թա-
պիտամտէն խարիճ տիր . անըն իշիւն ֆաղիլէր մութ-
լու օլուպ , ֆասիգլէր լանէթէ սիփէր օլուրլար , քի
գանունտան թաշըա հարէքէթ էտէրլէր : Խմոի մահ-
մուլ օլան՝ փէմպէ սիլահ արք . չարին տէմիր այամթի
քէսէր . նէ՛ եարէլէր , նէ՛ եարէլէնիր : Այթէմ իշիթ-
սէ՝ գահը էթմէզ , մուհապէթ քէլիմաթի կիպի
գապուլ էտէր : Քէպութէր կէօկէրըն կիպի էօտի

եօդ տըր . անըն իշխն հիւս պիր քիմսէյէ զարար ու զիյան էթմէղ . ոլ քի տէրտտէն ալմաղ , տէրտէ կիւրիֆթար օլմաղ՝ տէմիշ Արխատոտէլ :

Վէլանըն պիր նէվի գուզուսի տիր եալաշ ատէմ . էկէր քէպիր՝ էկէր սաղըր՝ ձիւմիւսինէ խալիլ ու սէվ կիւլի տիր . անըն իշխն Յօհաննէս մլրտիչ Վէսիհուլահ էֆէնտիմիղի՝ գուզույա պէնզէթտի : Վ է էֆէնտիմիղ տէտի քի , պէնտէն հիյակէթ ու խպրէթ ալըն քի՝ մահա ճուպ ու թէվազի ալըադ կէօնիւլիւ էմ : Վաղըրմ աւտէմ՝ եաղէ պէնզէր , քի գապտան տէօրիւլիւրէն հիւս սէս ու սէտա չըգարմաղ սու կիպի :

Եալաշըր՝ վէ ալսահա մախտուս պիր ֆաղիւլէթ տիր . նիձէ քի հաղըրէթի Ախւլէյման խպնի Տավուտ տէմիշ . սէն քի սահիս խուրուճուն՝ մահճուպանէ հըփս էտէրտին ձիւմիւր . վէ աղիմ հըփս ու սասպր իլէ՝ պէսլէրսին ալէմի . զիրա դարիսլ տիր սանա գուտրէթ , հէր նէ վագըրէթ խմիւսէն գատըրսարն : Խմա . ԺԲ . 18 : Կէցա էլ ալէմտէն գալս ու գուվիւթ ալմաղա էհ թաճ տէյիլ սին , նիձէ քի ալէկշէ հաճէթ տէյիլ տիր հարինի էօտիւնճ ալմաղա . հէր նէ վագըրէթ էմր օլունս , իշխն կէօրիւր (ալլահըն էլի եափ տըր , էմմա իշի փաք տըր) տէմիշէր : Վահճուպէր տախի քէզալիք՝ խորըմանէ հարէքէթ էթմէզ զիւր . հէր նէ զէման ահ էթմէլէր՝ մէվայը հաղըր պուլուրլար ինթիկամ ալըճի : Վըմա մաղլըմըն ահինի չըգար ահէսմէ ահէսմէ :

Յաղագ ո երանութեան ոզաւորութեան :

Եաս ու հալիւմին մուլըւլուլ պէյանինպէ պէր :

Ս Ի Տ Ա Լ Տ Տ Ո Ր Տ Ւ Ն Ճ Տ Ի

Եաս ու մաթէմ՝ ձէննէթտէն խարիճ օլմալը . նիշին մութլու տէնիր :

Լշմէվառ . Պէլի էօյլէ տիր . յարին կիւնահըեարլարա տէսթիկիր օլուպ՝ ձէննէթէ տուխուլ խտէր : Ահձէ քի լինէ խփլիյի՝ տիբիլէն չէյէ կէշիրիր , էմմա քէնս տուսի անտէ գալմաղ . պիու տէմիշիլ քի՝ ձէննէթտէ

Եաս ու մաթէմ վար , անձագ քի՞ ֆրսդ ու կիւնահըն
իլաճը տըր : Օ իրա՝ աղլամագ ու ֆիրեատ իթմէք՝
Ճէննէթին պիր միթմահի տիր : Կիւնահըն իւսթիւնէ
եաս ու մաթէմ էթմէք՝ կէօյա վարեռուզ իլէ՝ հաճէք
ֆրսդի էզմէք տիր : Վ է տախի եաս ու մաթէմ էտէք
լէր՝ ալլահըն քեամիլ ու սալի՛ դուլարը . քի պու
տարի Ճիհանտէ՝ եարի սատըդ ալլահըն ճէմալինտէն
պայիտ ու իրագ , վէ տարի դուրպէթ իշխնակ միհման
օլմուշլար :

Յաղագո քաղցու և ծարաւոյ արդարութեան :

Արլ ու բարե աճըժմագ՝ լէնլէ օլմագ պէյանինդէ պէր :

ՍԻՒԱԼ ՊԵՇՏՆ ՃԻ

Աճըժմագ վէ սուսամագտան ատլ ու տատ իշխն ,
նէ՛ տուշաճաղզգ :

Լշէկւաղ . Ատլ ու տատէ աճըժմագ վէ սուսամագ՝
պիր սէրըէշի հավիլէս տիր՝ ֆազիլէթէ տայիր . քի
տէրունի աշգ իլէ միւշթագ օլուրուզ ֆազիլի ամէլէ :
Վ է տախի՝ ատալէթքեանի բապպինին ճէմալին կէօր-
մէյէ հասրէթ չէքէրիզ : Պու ատլ ու տատին նիշան-
կեահի ճէնասի ալլահ տըր . զիրա պունուն տէրու-
նինտէ տիր սաքին՝ տին ու իման , ումուտ՝ ու մէվա-
նըն աշգի մուհապէթի : Պու նարի էօտ իլէ՝ հար-
մէնիր վէ ըսրնը ինսամերն բուհի , քի հէր մախյուդտատ
անըն էմրի էտա օլունա :

Յաղագո երանութեան ողբանածութեան :

Ո էրնամէլլիին ճուլուլուզ պէյանինդէ պէր :

ՍԻՒԱԼ ԱԼԹԸՆ ՃԻ

Տէրտիմէնտ ու նաչար կէտալէրէ՝ բահմէթ ու մէր-
համէթ էթմէք՝ զայէթ սէվապի պիր ֆազիլէթ տիր .
աղ միսալի՝ ֆրսդին նարինի սէօնտիւրիւր . էմմա պէ-
տէլինէ բահմէթ պուլմագ նէ՛ տէմէքտիր՝ աղնամաղա
միւհթաճըմ :

Ղաջելվագ . Ռահմելթ տէմէք՝ աշգի մէվլա իշխն՝ ֆուրարէնին հալինէ մէրհամելթ էտիւալ՝ նօդսանին տոլառուրմագ տէնիր : Ա է տասին՝ բահմելթ աիրքի տիւն եալըգ իլէ էտինիրիզ ձէննէլթլիյի . իշտէ բահմելթէ պէտէլ բահմելթ պուլմագ : Ղամա ֆուրարէլիք՝ իրի ունհիմ տիր . պիրի տիւնեալըգ նաշարլըղի , պիրի բուհանին նաշարլըղի . իրիսինէտէ եէտիշէր թիւրլիւ բահմելթ վար :

Տիւնեալըգ բահմելթի , նաշարլէրին աճլըղնը տոյուրմագ . սուսուղուղուղնը գանտրըմագ . իւրէանլէրի կիցարիմմէք . զարիալլէրի միհման գասպուշ էթմէք . եասիրէրի գուրբէարմագ . խասթէնին վարը խաթըրընը սորմագ , վէս սահիսպիզ միւրտէյի տէֆն էթմէք :

Բուհանի բահմելթ տիր , սուցունուն ձիւրմինի պաղը շամամագ . ֆասիզի ազարլամագ . պիսագէ էպլէհի թալից էթմէք . փէնսու ու նասիհէթ էթմէք շիւոհհէն տարէ . թէսէլլա էթմէք տէրտնագ . տուա էթմէք կիւնահքեարին խէջասը իշխն . վէ թալիլի իլ բուհ սապրը օլմագ՝ քէնսիմիզէ գատըր էտէնլէրէ : Ղյլիէ էյլիր իթմէք՝ հէր ատէմ իշի տիր . քէմիլիէ էյլիք էթմէք՝ էր ատէմ իշի տիր տէմիշէր :

Յաղագո որբութեան որակ :

Պէրայի լաւելլալի գուլլ :

ՍԻՒԱԼ ԵԿՏԻՆՃԻ

Ղիյազ էտէրիմ քի սղու փագլըգ սէպէոի իլէ ինսանա նէ իհտա օլուր՝ պէյան պույուրասըգ :

Ղաջելվագ . Պու միւրիւվիլթ իլէ՝ նէճէֆ ու միրաթ միսալի՝ ինսանըն գայսի փաք ու նասագ օլուր օլ մէրթէպէ , թա քի մէվլայի կէօրմէյէ օ ալէմտէ յայըգ օլուր : Ա է սղու ալէմտէ՝ իման իլէ կէօրիւայ՝ զայէթ սէվմէյէ անի ճան աթար . աշխոի մէվլա՝ թա քի տիւշտէ բույասինտէ անի սայրլըլար . վէ միւմքինի մէրթէպէ աղէ անըն իլէ սէօհապէթ էտէր : Օ իրա՝ էկէր քի ինսանին փէհմի զիքրի եալըլմագտէն փագլէնիւալ՝ վէ բա-

տէլթի ֆէնայէ մէշիլ վէրմէտէն խէլսաս պուլսարսա ,
իման ու իմիգամէթ իլէ փիւր օլուր . վէ ճիհանի ալէմ
իմինամէ՝ մէվլայի ուշը էտէր . զիրա գայալի փաք օլմա-
յինձէ , քիմնէ կէօրէմէղ թանզրիսին :

Յաղագս երանութեան խաղաղութեան :

Առաջ ու ճաւակուհուն ճողիլուալուն պէյանինդէ դիր :

Ս Տ Խ Ա Լ Ս Ե Գ Ի Զ Ի Ն Ճ Ի

Չիւն ճէնապիւլ պարի՝ քէն ու զարէզ ողիլմէզ , նիւ-
ճէ քի զաղիթ եարամազը գամթլ էտէրսէ , զարէզ քիւ-
նի իչին տէյիլ , անձագ քի ատալէթ իչին՝ եարամազը
իսպրէթի ալէմ էտէր . նար տախի եագար՝ զարէզին
կիւտմէզ իչին տէյիլ , անձագ քի թապիամթին վէրիւ-
լէն խրզմէթինի էտա էտէր : Իմոնի հազրէթի հագգ-
տախի զարէզ սագլսամազ իսէ գուլունա , գուլուն-
գատրի նէ օլաձագ քի անըն իլէ սուլչ ու մուսալինէ-
օլա՝ պէյան պույրուլա :

Լշէնալ . Առաջ ու մուսալինէ՝ եախօստ պարըշուր-
մագ տէնիր , հաշան պիր ատէմ ֆազիլէթտէ գարար
գրլար , վէ ալլահոտէ պուլուր զէֆի ու սէ ֆատթինի .
Էմին օլմացլէ տիւնետէն , ձիսմինտէն , ու շէյթան-
տէն . քի անյէրին թիր ու քէմանիլէրի՝ անս թէկէսիր
էթմէզ : Իմոնի պու մինիալ իւզրէ՝ մէվլայէ գուլօլան ,
սուլչ ու սալին օլուր մէվլս իլէ : Ո է հէր թարաթտէն
էմինէթին պուլուր գտէ , միւտտայիլէր պէյնինտէ՝
պարըշտ վէ սուլչ էթմէյէ պաշ գօշար . մուսալին վէ-
սուլչնի օլուր , վէ ճէննէթին միւրիւվիլէթին պուլուր :

Յաղագս հալածեցման վասն արդարութեան :

Առաջ բագ իչին սէրիւլուն վէ գուշւնմագ պէյանինդէ դիր :

Ս Տ Խ Ա Լ Ս Ե Գ Ի Զ Ի Ն Ճ Ի

Եհթիմայ տըր՝ պէլըր սիւրիւն վէ իսքեան օլու-
նուր ատէմ սուլու եէրտէ , անըն չէքտիցի սէրէնձամ-
տախի միննէթէ կէչչը մի :

Եշտելառ . Արտամը քի՞ ասովի պիր քիշիկ օլմատըդա
ձեզ՝ միննեթէ կէցմէզ . իլլա քի պիսուչ եւրաէ՝ շոլ
միսիլլիւ ֆէլաքէթ կէլտի խաէ պաշընա , նէ մութլու .
զիրա՝ է օյլէ օլմատըզը հայտէ , հէր գաղէպէ կիրիֆ
թար օլանէ՝ նէ մութլու տէմէլի խտիք : Եֆէնտիմիդ՝
էնձամինտէ պէյան էթմիշ պունու առաքեալլարըն եխւ-
զիւնատէն քի , նէ մութլու սիզէ , հաչան սիզէ գովար-
լսր՝ խրեան ու թազիր էտէրլէր , վէ հէր քէմ սէօզի
վէ իփթիրայի էտէլէր , իրշատ օլուն՝ սէվինին . զիրա
էնձրինիզ՝ ձէննեթտէ էթզուն օլուր : Պու սօնրաքինի
տախի՝ ազիմ սուրբ վարդապետլէր՝ զայրի միւրիւ վիլթ
ևէրինէ սայուալ , տոգուզ տէմիշէր միւրիւ վիլթի .
յաքին պու սէքիզին միսինին թապիրի տիր՝ պաշդա
տէյիլ :

Պու տըր մէրտոլիյն՝ խասիվ ձէննեձիլէրինին . պու
տըր մէհէնկ թաշը՝ խալիս ու գալոց մատէնլէրին .
որու տըր միզանի թէմամ ու նօդսան զարպլէրին :
Խափի օլմայէ քի , ձէննեթ փայէսի վէ մախառուս խո-
մի , էն էզէլըրի միւրիւ վիլթէ , բու հանի կէտալիյէ ,
վէ ատլ ու տատ իշին խրեան օլանլէրէ վէրիլմիշ . հէմ
որու ատլ ու տատէ մուֆավվազ տըր հէր պիրինին թէճ-
րիւ պէսի : Եճապա՝ հէր եալաշ ու մահճուալ՝ ինա-
յէթտէն մի , եօդսա թապիրաթըն իդթիզասինտէն մի
մահճուալ օլմուչ պու միզան պէյան էտէր : Արդլէթ
ու սէրէնձամ , վէ իփթիրա վագթինտէ էկէր սասպր
օլուու խաէ , պէլլի քի մահճուալլըզը տէրունի տիր :
Պիր քիշի ահ ու ֆիզան էտէր իմիշ , աճապա կիւնաւ
հին իշին մի տիր , եօդսա մայ ու մահպուալ իշին . պու
մէհէնկուէ սընանըր : Բահմէթ էտէր սէքեւաթ վէրիր
իմիշ . պու քիւրէտէ զալ օլմայինձէ՝ վէր ու ահէն
օլոսուզին պէյան էտէմէզ . սայրիւ քէզալիք :

ԲԱՆ ԵՕԹՆԵՐՈՒԴԻ

ՅԱՂԱԳԻ ՏԱՄԱՅ ՊԱՏՈՒԹԱՅՆԱՑ ՍԱՏՈՒՆՈՅ ՀԱՅԱՐԱԿԱԲԱՐ

ԵԽՏԻՆՃԻ ՊԱՊ

Հաղորդիլի ճենապահ-լուսակին ալբակելիյէ օհ լունովելութէ¹
ուշանինու ոիր :

ՍՏԻԸՆ, ՊՐԻՒՆՃԻ

Պենի Խորայէլ Արարարն եասըրըզզնտէն խէջաս
պուլուտպ Պուտառու չէրիֆէ գարիստ կէլինճէն
իրշատ օլուրլար իքէն, անսարցտան պիր գաչ տէ փա ար-
մինէ կէրի տէ օնտիւլէր : Խաթրընըզ պիր եէրէ կիթ-
մշէր, ալսահ ալիմ՝ սէնտու պէնիմ աղիզ թալիսպի բահ-
նիւմամ, կէահ պիզի պէնիշը ձէննէթէ գարիստ կէօ-
թիւրիւսպ, անսարզտան կէրիլէյիստպ, պէօրի եապան
չէ օլիէրէ միհման էտէյօրսուն : Վըրդ սէնէ տախի սասպր
էտէլիմ մի՝ Պուտառու չէրիֆէ տախիլ օլունճայէտէք .
Խօշ սասպր սէլամէթ, էվմէք էլամէթ :

Լշէկչաղ. ԼՇ թալիմի աշգիսա. ճէ ֆասըղ սէ փա օլ-
մազ տէմիշչէր : Պէնի Խորայէլ Արարարտ փրբասա, սօ-
զան ու սարմուսադ խաթիմալ էթմէտիթճէզ՝ պէրըու-
եապանտէ՝ հազրէթի հազգտէն քէրէմ պուլուտպ
գուտրէթ հէլվասին վէ պրլտրճին քէպասպին խաթի-
մալ էտէմէտի : Ո է բուհանի գուտրէթ հէլվասը ա-
զիզ օն թէնպիհամթի, էկէր իշմահ իլէ թէքմիլ է-
տիւպ, կէօյա խաթիմալ էթսէ խոն ճէնապիւլ պարի
գահը խոխւպ՝ անլէրի տաղէրտէ կէզտիրմէզ խոն :
Ան տախիլ պէնիշը ձէննէթին միւրիւզիթինէ եա-
դըն կէլիւու, իմթինապ չէք քի աղիմ քիմնէլէր ճէն-
նէթէ գարիստ օլուշը իքէն՝ կէրի թէփատիլէր, վէ
սէլամէթ բահին զայիստ էթտիլէր :

Քէզալիք վէ հազրէթի Ատէմ ճէննէթտէն խոքեան
օլուտգտէ, էվլատլէրի հազգ եօլինի զայպ խոուպ՝

Հայովանի նամթիգ քիսալլեթին զայ , վէ հայովանի զայրի նամթիգ քիսալլեթինէ կիրտուպ՝ նասէ զա հարաբէթէ շուռ էթափիլը : Վնդն իցին քէրէմբեանի մէվա՝ Եռուհ զէմանինտէ պիր իքի թէնապիհ իլէ՝ պէնտ էթափի պէնի ատէմի . վէ Ոըսօրտէն խէջաս խոռուպ՝ բուհի էմբազ լէրինէ՝ օն թէնապիհ իլէ իլաճ էյլէտի՝ Ոովսէսին վասէթասի իլէ . վէ նուռ վէրստի՝ անլէրին ճան կէօվլէրինէ : Ապրին՝ անլէր օ շէմմի նուռ իլէ Եինէ տողոտրահի զայր էթափիլը , թա քի Ուսիհուլլահ թապի պին՝ իլաճ ու ննայէթինէ միւհիթաճ օլտուլար . օլ քի տէտի՝ պէն իմ բահ , պէն իմ հագիգէթ , պէն իմ հայեաթ . վէ պիր քիմմէ՝ ձէնապի աթառուլլահա տախիլ օլամազ պէնի բահնիւմա էթմէտիքձէզ . զիրա՝ անլըն իթիգատին տէրկեահի ձէննէթ , վէ պապի պէհիշը տիր :

Ապրին թէնապիհին թապիրինտէն սոռու պատառէ խառ պէր վէրէլիմ : Ուէնապիհ տիր՝ էմրի մէվա՝ պիր ֆէյլի էթմէյէ՝ էմրի տէնիր . նիձէ քի՝ սէվ սէնին բապովինի : Օ քի էթմէմէյէ տիր՝ նէհի տէնիր . նիձէ քի՝ զինա էթմէ . վէ սայիրլէրի աէ պունա տայիր : Վնլէր քի էմրի թէնապիհ տէնիրլէր՝ հէմմիլար պօրձլու էտէրլէր . էմմա՝ միւտատամ էթմէզլէր . նիձէ քի աթանա , վալի տէնէ , թազի էյլէ : Հա կէրչի անլէրէ պօրձլույուզ իբրամ էթմէյէ . լապրին էկէր քի պիզի ալլահըն եօլուն տան մէն էթմէզլէր իսէ . զիրա՝ օ էսնատէ՝ թանզլի միզի էֆզուն սէվիպ , անլէրտէն եան վէրէմէյիզ :

Ապրին նէհի թէնապիհիլը , էպէտի պօրձլու էտէրլէր . քի պիր վէճ՛ իլէ իմբեանին պուլամայիզ թէնպտիլու թազեիր էթմէյէ . նիձէ քի՝ զինա էթմէ , չալ մա , գալթէ էթմէ . պունլարտէն եան վէրմէք , վէ թագէ եիր էթմէք իմբեանի եօդ արր :

Պունու պիմմէլի՝ քի պու էմրի վէ նէհի թէնապիհիլ՝ տախիլ օլմուշ զաթի թապիրաթ իւզու թէնապիհաթլէր : Օյրա նէհի թէնապիհիլ տախիլ տիր՝ օլ քի տէնիր . նէ քի իսթէմէզին՝ քի սանա էտէլէր , սէն աէ էթմէ զայրիսինէ : Խոթէմէզսին գալթէ օլմասին , գալթէ էթմէ : Խոթէմէզսին մալինէ էլ տէսթ սունա , էլ մալինէ սունա

մատէսթին։ Խաթէմէզ զպին ըրզինեւ քիմսէ նօդսան կէ-
թիրէ, էլին ըրզընա կէմէմէ։ Ո՞այ ու էմլայինեւ, վէ-
զէվճէնեւ խօթէմէզսին քի թամա էտէլէր, թամա էթ-
մէ սէն աէ էլին մալինեւ ու այալինեւ։

Ա է էմրի թէնապիհէ (քի տէնիր, նէ քի խաթէրսին
տանա էտէլէր, էլլէ սէն աէ անի զայրիսինեւ) տախիլ
տիր պունլար, ձանի կէօնիւլտէն վէ աէրունի տիլտէն՝
սէվ բապսինի, թաղիմ ու լրամմ էլլէ աթա ու վալի-
տէնեւ, շէնափիհ սավատոս կիւնիւնի թաղիմ իլէ սագըւա-
վէ պու թէնապիհէրին պազիսի մէվայէ տայիր, վէ-
պազիսի եօլտաշէրիմիզէ տայիր տիր։ Անըն իշին՝ իքի-
հաճէրի լէհվիւզէրինտէ քէթող օլունմուշ խտի։

Վավիլութինտէ եազըմըշ խտի իւչ թէնապիհ։ Վավիլու-
թի, մէվանըն թէվիտա պիրլցին զիքր էտէր խտի.
աթառուլսահը պէյան էթմէք իլէ։ Երինձիսի սահիհէթ-
խոզրէ եէմին իշին, վէ սահիհէթ ախր Վէսիհ խանուլ-
լահ։ Իւշւնձիսի բուհանի խօզմէթէ մէշզույշ օլմագ-
խապաթ կիւնիւնտէ, բուհուլսահի պէյան էթմէք իլէ։

Երինձի լէվշտէ՝ եէտի թէնապիհ եազըմըշ խոր մու-
հիսպա եարան վէ եօլտաշ իշին։ Վավիլութի իլէ՝ էլլիսի-
միզէ իլհագ էթմէք աթա ու վայխտէմիզի. (թաղիմ
էլլէ վայխտէնէ)։ Պալան ալթըրա՛ մուհիսպի եարան
իշին, քի անլէրէ քէմլիք էթմէյէլիմ, ամել ու ֆէյլ իլէ,
տէրունի գայլպ իլէ, վէ լիսանիմիզ իլէ։

Վմէլ ու ֆէյլ իլէ՝ զիւան էտէրեզ իւչ թարզ, եա-
խօս պինէֆս քէնտու էօզէրինէ, գամժէ էթմէք իլէ.
անըն իշին պուշուրմուշ, էօլտիւրմէ. եախօս զէվճէ-
լըրինէ, միսալ՝ զինա էթմէլ, եախօս մայ ու էմլայէ-
րինէ, միսալ՝ չամմա։ Ա է տէրունի գայլպիմիզ իլէ՝ զու-
րար էաէրիզ եարանէ իքի թարզ, եահայվանի նաթի-
զինէ, կէօյա զէվճէսինէ, միսալ՝ աշխո օլմա եարանին
էհինէ, եախօս՝ հայվանաթինէ վէ էմլարինէ, միսալ՝
աշխո օլմա էլին վարլիզինէ։ Լախօս լիսանիմիզ իլէ,
միսալ՝ եալան շահիտլիք էթմէ եարանին հագգինէ։



Ես եմ աէք առառուած քո՝ մի ունիցիս զայլ առառուած առաջին իմ։ և մի արտացեա քեզ կուռս ըստ ամենայնի նմանութեան։

ՊԵՏՈՒԹՅԻ ԾԱԿՆ ՊԱՀ ԵՎ ՎԱՐԵԼ։

Պէտք ունին բազալի ապահովն է ամենմէշ օին զայրի ապահ հուզուրիմուէ ։ վէ Եթմէշ օին քէնային ժութլար՝ զինհար թէշպիհնեն։

ՍԻՒԱԼ Ի ՔԻՆ ՃԲ

Հէր նէսնէնին նիզամի գատիմէսի վէ աստալեթի չիւնիքի հազրիթի հագդ տրր, հէր շէյի միզանի ատղի իլէ խայդ Եթմիշ տիր։ գատիմի վէրտուկի նիզամ քի ֆայէթ Եթմէզ մի խոի ճիւմէյէ, քի թէնավիհաթ իլէ պէնս Եթմի պէնի ատէմի։

Լունալու։ Չիւնիքի ատէմի բահաթ վէ էմր սահիպի խայդ Եթմի մէվա, կէցա ախւշէր գալդար, քի հէր նէսնէտէն ունիլէ, օլտու քի մարազի մէթմէ կիրիփ թար օլտու պէնի ատէմ, եարատանին էմրինէ իթասաթ ու ինդիատ Եթմէմէք իլէ։ Ճայիզ ու միւգթէշա խոի թէնավիհաթ իլէ՝ ոլէզէլքի գարարէ կէթուրմէյէ պուտէրտիմէնտի, քի ձան կէօզինի աշուապ՝ իւրեան օլտու զին պիլուապ՝ տէրտինէ տէրման պուլա խոի։ Իմոի՝ Ճայիզ խոի թէնավիհաթ իլէ ոլէնտ իթմէյէ պու հարուն աթի, վէ տիզինն իլէ սէրքէշլյինի զապիթ էտէ խոի, քի մըգտարին պիլուապ՝ հաստինի թանըյուապ՝ վէ զարար ու զիյանինաէն սագընա խոի։

Իմոի էն էվիլքի թէնավիհի՝ իւչ թագսիմ ու սէն հիմ օլմագ իւզրէ պույուրտու ։ Լովիլա՝ պէնիմ եիւ զիմտէ եախօս պանա պէտէլ սանա մէվա օլմագ իւզրէ նասպ Եթմէյէսին։ Լուցա ֆէրիշթէ ու մէլյայիքէ թէն մէննա Եթմէյէսին։ զիրա ճիւմէյէնին սէրվիլքի ոլէն իմ կըինձիսի՝ պիր ֆէրտ տէօքմէ՝ սէնէ վէ նաձար փուստ իլէ եօնութմուշ փութ եանիմանասըն պէնիմ իսմիմէ։ զիրա իլահիցէ միւն էօզի ու զաթիմ անլէրտէ պուլունմազ։ խմի շէրիփիմանլէրէ ույմազ եագրշմազ։ Լունանձիւսի՝ հայլան օլա, շէմս ու գամէր, վէ ինսան օլա, պունլարըն շէրլինաէ հիչ պիր շէյ եանիմայարն։

Եւմէննա ու ինգիւեատ իսուլակ՝ զինհար սէճաէ գրէ
մաեասըն. զիրա հշմիմալ արք՝ սէլքի Արարտէ Ֆիւ
րավուն գալմինէ ույսուակ՝ անցէր կիպի զանէմ ու կեալ
պաշխ, վէ թմիմսահ պալըղին շէքին ույսուրուալ թափւ
մայասըն՝ քի թափարդար իսի :

Իմաի պունլարա վէ էմսալինէ սէճաէ գրմայասըն՝
վլուճուտին հարէքէթի իլէ. վէ պէնաէ օլմայասըն ճան
իշմահի իլէ : Ո է պունտան սցան օլուր, քի միզէթի
Խոավի (քրիստոնեալէր) թազիրէ սիթէմէ էհմահաձ տէ-
յիլէր. զիրա եազըլան շէքի ու քիավէթէ թազիմ
էթմէզլէր, կէօյա անըն բէնկինէ սուրէթինէ. անճադ
քի էթտիքլէրի թազիմ ու իրամ՝ օ թասիրլէր սա-
հիպլէրինէ տիր : Նիմէ քի շէհրիեարան տիվանը, վէ
պայրամ պուլուշմասընըն, եախօտ պայրամ նամա-
դինէ կիթմէնիւն թասիրի եազըլմբւ օլսա, անճադ
փատիշահի կէօրմէյնինէրէ պիր այսմէթ կիպի էսէր
տիր : Քիմքի օ թասիրէ զաթի էօգի իլէ փատիշահ
տրք տէսէ, գաթէլ վաճիսպ օլուր. զիրա փատիշահ
զիլուլահ վէ թամնղի եափուսի տիր. օ թասիր՝ անըն
կէօլկէսի վէ ինսան մարիֆէթի տիր :

Ո է տախի՞ օ աղիղ ալլահ՝ հէր էմսալտէն միւնէ զւ-
զէհ տիր. մէլսյիրլէր տախի քէզալիք : Լ աքին՝ էմսիիա-
լէրին բուեասինտէ կէօնեկէօն քիսավէթ իլէ կէօրիւն-
միւշ : Ո է մէլսյիրլէր իշին Առւսայա էմր էթմիշ քի,
սէրլի սանտուգին թակիանըն իւզէրինտէ՝ իրի քէրօ-
քիմ գարշու գարշույա նագլ էլլէյէ . պունուն մու-
փասսալին հայձասինտէ արա :

ՅԵՂ.ՅԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՈՒԽԵԱՆԻ

ՄԻ ԵՐԳՆԱԳՈՍ ԱԱՄ ՅԱՆՈՒՆ ԹԵԱՄՆ ԱԱՄՈՒՋ ՔՐՅ :

ՊԵՐԱՑ ԹԵՆ ՊԱՀ ՍԵՆ

Եալան եէրէ եէմին Եթմէտէսին սէնին բազպի ալլահընըն իսմինէ :

ՍԻՒԱԼ ԻՉՈՒԿԻՆՁԻ

Երինձի թէնսիհ իլէ՝ մէն էտէր բապուհ՝ քի պօչ
ավարա եէրտէ՝ (ատէթ էտինուակ վէ իլլա քի եալան
եէրտէ) եէմին էթմէյէլլմ: Լա էֆէնտիմիղ պույուր-

մուշ քի՞ ֆիմապատ զինհար եէմին ելլէմէյին . հէման
սիզին քէլլմաթինիդ, վար՝ վար օլա, վէ եօդ՝ եօդ օլա,
պու իրի էմրի նիճէ թատափիդ եթմէլլի :

Ելլէման . Ծաշի չէշմի իրէ նազար գըմայալըմ ալ-
լահըն էմրինէ : Յահմանի մէվլա՝ օ էսնատէ շահիստէ-
որէտէլ հադիգէթ իւզրէ օլանի էմր էթմիշ . վէ խառ-
թէլլից իլաճ կէօմթէրմիշ եէմինի է. ֆէնախիմիդ Յիտուս
Գրիտոս երկնաւոր թապիալ : Տէմէք իսթէր քի, ողէն
ֆոյիղլմանէն կէշափիմ . միւմքինի օլայ խտի քի ինսան
ճինսի նէ տէրտէ կիրիֆթար, վէ նէ իլաճէ միւհթաճ
օլայ խտի եէմինէ :

Ոէնադիմալ տիր . չօճուղուն պիրիսինէ վալիտէսի
տէր քի, օջուղէ էթմէք եէ քի ուսթայէ կիտէսին . օ
տախիս տէմիշ օլա, նէ եէրիմ, վէ նէ ուսթայէ կիտէ-
րիմ : Խմորի իրի թէնապիհին սէօզի պիր, էմմա բիմա-
յէթի միւմթէլիֆ : Եկէր էցլէ օլմայա խտի, Ոէսիհ-
ուլահ է. քէնախիմիդ չօդ եէրտէ Խնձիլի շէրիֆտաէ՝ եէ-
մինէ պէտէլ տէմէզ խտի, էլշադ էլշադ (ամէն ամէն)
տէրիմ սիզէ :

Ա է սուրբ առաքեալն Պօղոս՝ եէմին իրէ սապիթ
էթմէզ խտի քէլլամինի քի . Ա կայ է ինձ աստուած զոր
պաշտէմնու . Հ-Ա-Ն-Վ . Ա . 9 : Ծահիտ տիր պանա ալլահ ,
քի անըն պէնտէսի իմ : Օ իրա հադիգէթ իւզրէ օլան
եէմին՝ մէթանէթ վէրիր կէրէք չէյէ . անձագ շիւու-
հէլլ եէրտէ եէմին հիճապ էթմէզ . ալլահալիմ տէմէք
իլէ կէչմէլի : Շիւզրէի քիւլլի շէյ իչին, վէ եախօս քիզզ
իլէ՝ ալլահի շահիտ կէթիրմէք, անըն խմի շէրիֆին
նաֆիլէ ու պէր հավա էթմէք տիր :

Եվլէլա քի՞ ալլահըն հադիգէթին պիլամիւճիւո
լիսանէ ալմաղ իլէ՝ նաֆիլէ էտէր անըն խմինի . վէ
իրինձիսի իլէ՝ զիքր իթտուկի աղիզէ՝ իթալէի լիսան
էտէր, եալան եէրտէ անի շահիտ կէթիրմէք իրէ :
Պու թէնապիհէ գարշը՝ իւչ խաթա վար . տէտիյի սէօ-
զին՝ քիզզ օլտուղին պիլէք եէմին էթմէք . եախօս
նամէրզա թարիգի իլէ եէմին էթմէք . եախօս՝ իթ-
տուկի եէմինին մուղայեիրին էթմէք :

Վէտասին՝ Եկմինեւ Եզրաւատ իշլէր ատէմա ամելի
իլէ . Եախօսու տէրունի գայզի իլէ . Եախօսու լիսանի իլէ :
Տէրունի գայզ իլէ Թէքեասիւլ իտէրլէր պու թէն
պիհաւէն ֆասիդ . քրիստոնէլէր , քի աղէ թի կէ օրիւնիւլ շուէ
քրիստոնեայ տիրլէր . պունըար եիւ զուն վաֆթիդ օլան
լէրէ պէնզէրլէր . քի մլրտութիւն ալրրլէր , յաքին նա
մէթին շնորհըին ալմազլէր : | խան իլէ , հաշան սրտգի
պիւթիւն վէտէրունի տիլուէն համու ու ունա ու տուա
էթմէզլէր : | մէլ ու ֆէյլ իլէ , միւրայիլէր . քի բազզիւ
նին խամի չէրիթինին՝ միւրահազար լիսան իլէ օդուրլար .
վէտ փաք ու շէրիփ գայզ իլէ անմազլար :

ԾԱՌԵԿԱՆ ԵՐՐԱՐԴԻ ՊԱՏՈՒԻՐԱՆԻՆ

Արբեա՛ զօր շաբաթուն :

ՊԵՐԵՏՈՒ ԹԵԿԱԳԻՆ ՍԱԼԻՄ

ԽՐԱմէն թէվահիր էլլէ ունկնիւնի :

ՍԻԿԱԼ ՏԵՕՐՏԻԿԱՆ ՃԻՒ

Իւշիւնձիւ թէնսպիհա՛ ճիւմա էրթէսի որպաթ կիւն
նիւն՝ փաք սազլամատ իշին օլաճատ . եմմա պու թէն
պիհա՛ շահուտի թայիթէսինէ մախսուս օլմալը , պիղէ
կէօրէ նէշ իդթիզասր վար :

Լշմէկապ . | Վշ թալիսպի իլիմ խալիլիմ , շիւնիրի էսկի
նոմօն պիր նէվզուհուր կէօլիկ ու թասովիր խոին Ունու
հին զէմանի սաատէթէրբնէն , կէօլիկ չէքմէտիքձէկ' են
ասու ճիսմ պիզէ գարիսպ օլմազ . կէչտի կէօլիկ՝ կէլտի
էն ասու սուրբ կիւրակէ . | Օյրա օ որպաթ կիւնին
կէջայ մէվանըն բահամթ օլտուղու կիւն խոի . քի քեայիւ
նամթի թէքմիլ էթտիքտէ , բահամթ էթտի էթտինձիսի
կիւնտէ : | արին՝ հիշ մէվայէ եօրուլմատ տէնիր մի ,
մատամքի ճէսէտի ճիսմի եօդ տրը . եա նէշ տէմէլը
իսթէր խոի հազրէթի ճէնապիւլ պարի :

Պիր էմնատէ ախէր զէմանտէ՝ պէն քէլամուլսհը
մը տիւնեայա իրսալ էտէյիմ , քի կէլիպ պիր պիթիրէ
տութիմէր գըզտան՝ ինսան ճէսէտինէ իթթիհատ ու
մութթասըլ օլա : ()թուղ իւչ սէնէ զահմէթ չէքրէ .

սալպ օլունա . վաֆաթ էտէ , վէ մէզարտէ տէ ֆն օ-
լուալ՝ բահամթ օլուալ՝ վէ իւչիւնձրւ կիւն գըյամե-
օլա . վէ զէմին ու սէմա՝ օլ զաման թէքմիլ օլա . վէ
պու սրագամթ կիւնին՝ կիրակի փազար կիւնիւնէ թէպ-
տիլ էտէ : Վ է նիմէ քի էն էզէլքի կիւն՝ (եէրի կէցի
թէճէլլի գըլուրդտա) կիրակի խափ , վէ տէտի հազրէ-
թի ալլահ՝ նուր ու զիյա խայդ օլա , քէ զալիք վէ էֆէն-
տիմիզ մէզարտէն գըյամե՝ օլուալ նուր տօղտու :

Վ է նիմէ քի՝ եէտինմի կիւնտէ տէտի մէվլա՝ թէք-
միլ օլուու զիր ու սէմա . քէ զալիք վէ խամ մէսիհուլ-
լահ՝ չարմըզ եէտի զէրինտէ տէտի՝ իշտէ հէնիզ հէր շէ-
թէքմիլ օլուու : Տէ խմոր՝ պու աղիզ ու միւքէրրէմ
կիրակի կիւնի , բաֆի ու սէրվէր օլուու օլ սրագամթ կիւ-
նիւնտէն : Ճէմ պէնի Խորայէլ պու կիւնտէ խէլաս
պուլուու Աըսրըզն եասրըզնզնտէն . վէ պու կիւնտէ
գըյամե՝ օլուալ մէսիհուլլահ՝ ճէհէննէ մին սիյասէթին-
տէն խէլաս էթտի քէնտի գուլլարընը՝ օ նարի սա-
դէրտէն :

Վ է տախի էլլի կիւն թէքմիլնտէ՝ Ո ուսա թուրի
Աինատէ ալսոր օն թէնպիհի . մէսիհուլլահ՝ էֆէնտի-
միզ գըյամե՝ օլուալ , էլլինմի կիրակի կիւնտէ՝ իրաալ
էլլիտի խուհի գուտափ առաքեալլարա : Վ է մահչէր
կիւնի տախի՝ (պազի իւլամէմիզ գալլինմի) օլանագ-
տըր կիւրակի կիւնիւնտէ :

Պու կիւրակի կիւնի իշին՝ սապահտան՝ միաք ու ան-
պէր կէթիրէն նիսալանլէր՝ կէօրտիւլէր էֆէնտիմիզի
մէճտի սալթանամթի իլէ գըյամե՝ օլմուշ վէ ֆաթտէն :
Պիզլէր տախի զուլումամթ իլէ պու հափիսասանէ ճէ-
սէտտէն խէլաս պուլուալ ֆէվլթիմիզուշ՝ շին սապահ-
օլուր պիզէ . էկէր քի ֆազիլ պուլունուրաագ , անի
կէօրիւրիզնուրի միւնէ վիլէր միապի :

Դմոփի պէն սանս սօրայըմ , սրպամթ կիւնի մի ալսոյ
օլուու՝ եօդսա կիրակի . ագիլուար օլան տույար : Պու-
կիւնի՝ օն իրի առաքեալլար զէմանինտէ՝ գաթի աղիզ
սագլարլար խափ . քի անճազդ համու ու սէնսա , վէ պա-
տարադ . կէօրմէքտէ մէշզուշ օլուրլար խտի միլէթի

իսավելք : Իւ հին անձագ քի բահեթի տիր՝ ֆրոգ ու
կիւնահտան ֆարիզ կը լմէսի . եւ չքմէք տիւնեւիլլէ¹
ֆէյլ ու ամշլուէն, վէ զեքրի հագդ իլէ հէլքան օլմաց
կիրակի կիւնուէ :

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՐՄԱԴ ԿԱՏՈՒՐՅԱՆ

¶ *Parsons le vint à l'heure qu'il faut pour le questionner.*

የኢትዮ-ፋይናስተምሮ ፕሮግራም

Природы и т.д. что-то вспомнил про изображение на к.

ウトトウル、ウカツカガト

Տէօրութեամի թէնպիհտե՝ թալիլ էօմը զէ սըհհեթ սաղլրդ կէօրիւնիւր, էմիա պու թալիլ էօմը՝ եաշտէ մի օյա, եօգսա պէհիշը ձէննէթատէ:

Եղբական. Յէնպիհ իթափ հազրէթի հագու քի աղջ առ մանա վալխտէնէ լիքամ ու թազմ էյէ, քի թազիլ էօմը վէ սրհհեթ ու սազլու պուլասրն։ (Օ աղիզ մէ վա՝ ճէսէտիմիզի պիլէ գայրըր՝ ամենա հագու քի բու հիմիզի։ Իմափ թէնիմիզին սազլոզը իլէ՝ ճանը մըզը գայրըրմագ, իքիսինի տափի հիմայէթ ու սիս նէթ էթմէք իսթէր։

Նիմէ քի՞ խումար էշէճիլի թիմար էտէր եւմ վէրի
րիզ քի՞ պիզի վէ եխքիմիզի գալուուրէ . քէ ղալիք վէ
պիզիմ ձէսէտիմիզ պիզէ խումար տրը՝ պէսլէսէր կէ-
րէր . քի օրուճ ու փէրհիզ՝ տուա ու զլյարէ թիմիզէ
եարտահ օլու . բուհիմիզի վէ եխքիւմիզի կէօթիւրէ :
Օլուու քի՞ ամժա ու վալիսէմիզէ թազիմ է թմէր իլէ ,
թամիլ էօմր օլուրը տիւնեատէ վէ ամրէ թաէ : Օիրա
հէր քիմ քի՞ զայրիսինին էօմրիւնի սիանէթ էտէ ,
հազրէթի հագդ տախի անըն էօմրիւնի հիմացէթ ու
սիյանէթ էտէ :

Պու թաղինիք թէնպիհ իլէ՝ իսթիմա ետէրիդ քի ,
սատէ լաֆզի իլէ՝ մէթհ էթմէք իլէ կէչուրմէնէք կէ-
բէք աթա ու վայստէ մոզին թաղիմ ու իբրամինի . իլլա
քի՝ անլէրտէն պիզէ նէ քի իթա ու ինայէթ օրուու-
խու , մուգավիլին էթմէք իլէ : Օ իրա անլէր չիւնիքի
մէ վաստէն սօնրա՝ պիզէ իբինձի սէպէու տիրլէք , պէս
էմէյէ պօրճշույուզ : Ա է պիզի չիւնիքի զահմէթ ու մը

շադրամթ իլէ պէջիւթափւէր , հայաթ ու սաղլըգլէ բինի սիյանեթ էթմէլլիյիզ : Վ է չիւնքին պիզէ փէնտ ու նասինէթ վերտիկէր , բիզալէրինտէն թէքէսիւլ էթմէմէլլիյիզ : Վ է չիւնքին պիզէ սէրմայէ սահիպի էթայիլէր , կէ չինէճէրիւրին կէօրմէլլիյիզ :

Աթա տէնիրլէր պիզէ՝ վէ իլրու մարիֆեթ թա
լիմ էտէնլէր . զիրա անա՞ պատա՞ էկէր քի վարլըզըմը-
դա սէ պէա ախրլէր , անլէր՝ ֆազըր ու ֆազիլէթիմիզէ-
Աթա տէնիրլէր վէ փիր էխօթիարլէր , վէ միւլիքի շէհ-
ըիարլէր . պունլարտան հիճապ խոռուպ ու թահաճաղըզ:

Բուհանի աթեա արք՝ իլլա քի հոգեւոր առաջնորդը լսր, քի տայիմ բուհանի էվատորէրինին էլլիցինէ այ էտէրէր, հադգին եօպւնու կէ.օսթէրիիրէր. պապա կիսկի փէնսու նասիհէթ էտէրէր, վէ հէր գուսուրը շըրինի թէքմիլ էտէրէր: Մամի՛ թալիսքեարլէրէ տախի ֆարզ արք՝ անլէրին էքսիցինի կէօրմէք ու պէսլէմլէր:

Եսոք կիսայի կէտ ապահովանեն չէր ապի.

Ազգի խօսք իմ ով պարագաներ անձն թափական է:

Այս ամեն ու վարդապետականից ազանցիք առ ։

Աէն լոյր ու ըմայիկ իւլ չէր ի՛մ կիւլաց.

Այս ժամանակներում առաջին տեղում է գիտական

Երբամբ իմաստն յայլող տիրելու ակտ ակտ

Խիստամ հազար արդյ ուղանելի պիտի ու ամենուն :

2. *Wetenschappelijke en praktische toepassingen van de wetenschap*

Պատմական պատճենների համար առաջ գլուխ է այս պատճենը:

Եղանձութեան համար առաջ կատար է այսպիս է.

REFERENCES

86.0% 2016年1月1日 90.8% 2016年1月1日
105.0% 2016年1月1日 105.0% 2016年1月1日

0% *nonqualifying*

◎ 亂世經年

Chancery for the U.S.

0トトモ はしづき

Խըշմի ինսան՝ նէ՞ զալբմ ի հրագ տրք . քի թանզղի
սլինասին պիր վուրուշտէ եագար միւնհէտիմ վէրան
էտէր . պէլլի հէր պար կէօրիւրիւզ՝ էմմա իթիմառ
կէլմէզ՝ քի աճապա օլազան շէյ մի տիր պու . յարին
պունան տախի իձթինապ չէքմէք իշն՝ ձիւզեի քէլլ-
մաժ սէ օյէսէն ախցնէնիք :

Աշխատական . Ահեք է վիճելքի գանգը՝ կայեն , անսուն է վիճել ըռուհիմիզէ գասառ էտէն՝ օլոռու մեջուն շէյթան . Քի օլոռու պէնի ատէմէ պիրահմ պիր ձեղատ . պուիրիան տէրս ալլազ շայիրալէրի , պիր պիրիանին գլումադա պաշ գուտուլար :

Քէրէմքեանի բապպղցէ զայէթ կիւճ կելիսկ՝ պունու տախի թէնպիհէրին տախիլ էյլէափ : Ո է զա պիթէլքէ իղին վէրտի՞քի ու միախլիւ զալըմ ու զէտա տարլէրի գալթլ ու վիւճուտլէրին գալլրդալէր տիւն էտաէն , քի քէնափ գուլարը էմին օլալէր :

Իհրագ՝ էմմա նէ իհրագ : Իհրագ՝ մալի ինսանն գասառ էտէր պիկէմի խուտաա . էմմա պու զալըմ՝ ատէմին ըռուհին է : Իհրագ՝ պիր երլլըգ պինայի եագար . պու զալըմ՝ էլլի ալթմը երլլըգ , վէ սաղիրէ քէպիրէ դըուալ , զէրրէ զէմանտէ երգար վէրան էտէր թանդըրներն պինաարն : Պու թէնպիհ իլէ՝ պէր գայտէ մէն էտէր մէվլա՝ գալթլ էթմէսին :

Լ պին ալէսակ վիյէ մէն էտէր խրչմու թէհավիլիւրի . էկէր տէրունի՞քի խրչմտէնիր . էկէր տէհան ու աղզի՞քի շէթմ ու իթալէի լիսան տէնիր . էկէր ֆէյլ ու ամէլի՞քի էլլի իլէ վուրմասինէ , վէ սալը սագալը եօլ մասինէ տէնիր :

Ո է նաշէրի նահագդ եէրտէ գալթլ էթմէր , իւչթարդ օլուր : Կայիլքիսի՞նահագդ տէնիր՝ էօլէն թարափընտան , քի պիտուչ օլա : Երինձիսի՞ն էօլուրէն թարափընտան՝ քի զապիթմ օլմայա : Կւշիւնձիսի՞ն զապիթմ խուսուսինտէ , հացան գալթլ էտէն զապիթմ օլա , էմմա ստայէթ իշին գալթլ էթմէյէ , անհագ քի՞ էօճ ու ին թիգամ ալմագ իշին էօլուրէ , եախօտ՝ խրչմընը եռուտամայուալ՝ թէհավիլիւր իլէ խաթա էտէ :

• Քիմ քի խրչմն եռուու է թապէ ձիւ վան :

Դուստէտէն ու տէմ իշին օլոփ հէման :



ԵՎԱ.ԱԳ.Ա Վ.Ե ՑԵՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆԻ

ՄԵՇՀԱՐ :

ՊԵՐԱԾՏ ԹՆԵՐՊՏՀԱ ՍԱՏԻՍ

ՕԲԻԱ ԷԲԱՋ :

ՍԻՒԱԼ ԵԿՏԻՆԱՅԻ

Չիւնքի պիրինձի սիւայտէ աւենտի . քի էմբի վէ նէհի թէնպիհշլէր՝ թապիաթտէն վէրիլէն թէնպիհշլէրէ ույկուն արր . զինա տախի թապիաթ իւղըէ ֆէյլ օլմաղ իլէ , նիշին թէնպիհշլէն մէն օլմուշ :

Ղըմէշալ . Չիւնքի կիւնահ ու ֆըսդ՝ հէր շէմին էթրաֆինէ աւենիր , թապիաթաքի ֆայէթ էտէր գատար՝ պիուղարէզ բապպին իլաճ կէօսթէրմիշ . պիր էրքէյէ՝ պիր տիշէ : Ղամմա՝ թուղ էքմէք խայինի պութէն գանսառթ պիուղարէյիւպ , հըրսի սէվտասինէ ույուալ էթրաֆինէ վէրսի :

Ճ'էնսապիւլ պարի՝ հայվանաթտէն ինսանի սէչմէք իշին թէնպիհշ էթտի քի , գանունիմ իւղըէ վաղ էյլէն յին . վէ էթրաֆի սիղէ հարամ օլա : Պու զինսանըն չիրք ու յանէթ օլուուղինէ պինսաէն՝ իրինձի պապտէ՝ տօգուղունձու սիւայտէ՝ պիր մըդտար սէջլէնմիշտիր : սէն աէ անըն իլէ գանսամթ էյլէ :

ԵՎԱ.ԱԳ.Ա ԵՕԹՆԵՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆԻ

ՄԵՇՀԱՐ :

ՊԵՐԱԾՏ ԹՆԵՐՊՏՀԱ ՍԱՊԻ

Աիրիգա իթմէ :

ՍԻՒԱԼ ՍԵ ՔԻ ԶԻՆԱՅԻ

Ոիրիւա վէ հըրսորդլողի թապիր իլէ պէշան էթմէն նիլ՝ նիսաղ օլունուր :

Ղըմէշալ . Չալմադ արր՝ օլուունձէ՝ պիր քիմսէնին մայ ու էմվայինի սիրիգէ էթմէք . վէ պիւա էմբի սահ հիպին մայինի գուլանմադ : Խըրսորդլոց արր՝ էմբի հագգէ պիր խիսանէթլիք . չիւնքի աննըն թէրի իլէ էքլ էտէսին տէմիշ թապիմինի . օլուու իսէ՝ էլ ալէմին աննըն թէրինի խաթիմայ էտէր :

Խըրանէթլիք աիր վէ տախի թապիաթլին նիզամինէ ,

քի հեր պիրինին նաֆագասընը ոյիրտ էթմիշ . վէ զալիմ օղուու՝ էլ ալէմին նաֆագասինի ազզընստան գափար . գայրէթլի թապիսիմի՝ գրլոճ գապզէ իջրէ կիպի փառ ըսնարըրը , վէ օլուր քեանիլ ու թօրլադ :

Օլուր մէվայէ զըստ . քի անըն վէրտուկի էօմրի էքսիլտիր՝ գաթլէ վաճիպ օլմադ իլէ : Ումուտուն քէ սէր քէնտինէ մուգատուէր օլանտէն , վէ զայրիսինին մուգատուէրին չէքէր ազզինտէն : Օլուր վէ գանլը՝ էլ ալէմին կէշինէձէյին ազզինտէն քէլոզ կիպի չէքմէք իլէ : Տախին խիյաննէթէ իրթիքեապ էակէր օղուու . փատիւահ զարպինէ նօդսան վիրուուպ՝ կէօնակէօն գալ պազանլըդ իլէ . շէրաաթէ տախին խալէլ վէրիր՝ բըշ վէթ իլէ : Գի Կայի նէպի տէմիշ բապպինին ազզի իլէ . Հիւքէամէնիզ ասի՝ օղուու իլէ շէրիք տիրլէր , բըշվէթի սէվէրլէր . էօքսիւզին հագէքընի հագ իթմէզ լէր . վէ տուլլէրին շէրվասինէ կիւշ էթմէզլէր . էմման պիր գաչ միւշիւլ վար՝ հայլ էթմէլի . Եայի . Ա . 23 :

Աիւալ . Կավէլա՝ էկէր պիր քիմսէ շէյ չալուրըրոպ , քէնտինին օլմադ իւզրէ , պիր թագրիսպ իլէ չալուսա քէնտուսին օլմադ իւզրէ խրսուզ տէնիր մի :

Կավէլա . Պէլին , հագդ եէրինի պուլտու . յարին քէնտուսի կիզլի էթմէք հասէպի իլէ՝ օղուու տէնիր : Լարին՝ շէրան խոպաթ խտէր խեր քի քէնտուսինիրին արմը , անձագ թագիրէ միւհաճ օլմադ . յարին՝ էզէլ քի չալան՝ իրի գաթէ էտասինէ պօրձնու օլուր :

Իշնէմի սէւալ . Այլ սահիսպինին իլմի օլմատան՝ պիր ատամ անըն պաղինէ կիրսէ , մէշվէսինէ էլ առնսա , օղուու տէնիր մի :

Կավէլա . Կակէր գարնի տօյունձէ խթմիմայ խտուոպ , անս գանաաթէ էթմէշյուուպ , գապ իլէ պիրէ կէօթիւրէ խրսուզ տէնիր . քէ զալիք վէ թարլատան էքինի էլի իլէ տէվշիրսէ պիր քիմսէ վէ օրազ իլէ պիշմէսէն՝ օղուու տէնմէզ :

Կավէլա . Իշնէմի տէնմէզ , զիրսա պէճիս վէմանսէ :

Կավէլա . Խրսուզ տէնմէզ , զիրսա պէճիս վէմանսէ :

միւմքին օլմատրդի հայտե՞ զատ ու զախիլոէ ձիւմըէլէ մախառւս տէնիր :

Տէօբիւնձիւ սիւալ ապիմինն զապիթին խըզմէթ քեարի աղասինին էմրի իւլ պիր քիմնէնին շէյին սիւրիգա էտէրակ :

Լուճէլապ . Դամըէլ վաճիստ տիր . զիրա աղասինէ տաւ խիլ օլմամըշ ֆէնս իշէ պույրուդ գուլու օլմաղա . հէմ չիւնքի աղասընըն սէօզի իլէ քէնսուսինէ զարար էթմէզ, քէզալիք վէ ախւերէ էթմէմէլի : Անձագ պու հայլ վարքի , պէնի խրայէլ արահըն էմրի իլէ աղտաւ արպ Ալսրրըն վէ վճէլէրին վէ գումշուլէրին՝ տիւզէն իլէ սցառուլար : Ապին պու՝ անա էմսայ օլմազ, զիրա արահըն արք մայլ վէ էմիայ . սահիսպինին էմրի իլէ ալընմըշ օլուր . կէօյտ իրզմէթքեար՝ աղանըն սանտր զընտան քէնսունին գաֆտանիլուգ արս :

Պէշնէնձի սիւալ Օ արարատ, սիցանէթ իշին սիլիք քիմնէ՝ սէրհօշուն սիլահըն օղուունձէ սէլպ էթուէ . եախօս նա ֆիլէ եէրտէ գաղէպէ կէրմիշ պիրիսինին գրլըճին սիրի դա իթուէ , վագմի կէշնէն սահիսպինէ թէալիմ էթուէ :

Լուճէլապ . Խըրսրզլըգ էճրինէ պօրճլու օլմազ, զիրա խայիրիլ սէպէպ իլէ տէ ֆ էթմիշ օլուր գազայի . պիլա միւնձիւու վէ սէպէուլէրտէն մաստա , խրարզլըգ արք սիլա էմրի սահիսպին՝ հէր նէ իսէ սէլպ ու սիրիկա էթմէսին :

ՅԵՐԱԿԱՆ ՅԱՅԻՆԻՐՈՒՄ ՊԱՅԱՌԻՐԱՆԵՐ

ԱՐ ուստ վիշեր զնկեր քումնէ :

ՊԵՐԱՑԻ ԹԵԿԱԳԱՀԻ ՍԵՐՄԻՆ

Եալան շահառուէթիք էթմէ եղուաշըն հազ զընա :

ՍԻՒԱԼ ՏՕԳԱԿԶՈՒՆ ՃՈՒ

Պու նէհի իլէ նէ կէօնէ շէյ մէն օլունուր , պէյան պույրուրասըզ :

Լուճէլապ . Պու թէնսպիհ իլէ մէն օլունուր հէր քիզպ՝ ալըշվէրիշտէ . վէ հէր քիզպի շահիստէթ հու զուրի շէրիտէ . վէ հէր նէ եէրտէ օլուր իսէ . մաստարի զարար խասպէթ էտէ պիր քիմնէյէ . եա մալինէ , եա վիճուտինէ . յարին՝ եալան վարքի զարարլը , եալան վարքի ֆայիտէլի :

Փայիտէլիք քիզզ՝ նիմէ քի ագձեն օլսա՛ ֆայիշէլիք
կիսէն՝ իսթէտիքտէ, եախօս՝ պիտաղին օլսա՛ վէ եօվէ
քէլիք ատէմ իսթէսէ պիրիտինի վուրմադ իչին՝ եօգ
տրը տէյէսին. եալան՝ էմմա ֆայիտէլիք: Եալան վար՝
շագա միալլիւ. նիմէ քի մշտահլէրին ույտարմա
լաֆի: Եալան դարարլը, քի անտէն զարար չոգար ահ-
յէնէ, վէ քիմին իւղէրինէ աէնիրտէ:

Եալան շահիտին գաղցւողինի՛ հազրէլթի հագր քէսիալ
ամժմը: Պէտազիպ շահիտ՝ նէ քի միւհիւմ էտէրտէ պի-
տուշ քիմնէնին պաշինէ կէ թմիրմէյէ, քիզզի զահիր օլ-
տուգտաս, օ ֆէլաբէթի անըն պաշինէ չէ վիրէսինիդ.
Բ. Օրին. ԺԹ. 17: Պու թէնազիհէ տախիլ տիր մահէլ
էլրինտէ սէլու էթմէմէք կէրչէք քէլիմաթի. յարին՝
էկէր. քի կիւշ էտէն՝ էպլէհ ու տին խուսուսին մէզադ
էտէր օլմայա, զուրուպի էմսալ տրը:

Ճանիլէ աղնամմագ էկէրտէ զաստին.
Տօմուզ պու բառնան՝ զէր կէվէրի տատին:

ՅԱՆ. ՅԱՆ ԻՆՆԵՐՈՐԴԻ ԵԽ ՏԵՄԱՆԵՐՈՐԴԻ ՊԱՏԱԼԻՔԱՆԱՅ

Չանիլէ ցոնկանալոյ:

ՏՕԴԱՅ ՑԱԽԱԿԱՆ ՎԵ ՕՆԱԿԱՆ ԹԵՂՎԱՀԱՅ:

Ըէնիլէթ վէ արզու էթմէմէք:

ՍԻ ԱԼ ՕՆ ՈԽՆ ՃՈՒ

Պու նէ հի թէնազիհլէրի ագլոմիզ գանաճադ դատար՝
իզհար էթմէնիլ բիմա օլունուր:

Եշէմատ. Պու թէնազիհ իլէ մէն էտէր մէվլա՛ քի
արզու էթմէյէլիմ եարան ու եօլտաշին խանէսինէ,
զէվէսինէ, պէնտէսինէ, ճարլիցէսինէ, էօբիւզինէ,
էշէյինէ, վէ հէր նէ իսէ: Պու իրի թէնազիհ իլէ մէն
էտէր հազրէթի մէվլա՛ քի իսթէրիլի նիցէթի իլէ ահ-
րունի գայստէն արզու էթմէյէլիմ էլ ալէմին ավրէ-
թինէ. վէ կէօղիւմիւզան մէն էտէր՝ կէօղէ կէօրիւ-
նիւր հէր նէ իսէ եարան եօլտաշըն:

Լաքին՝ բու հին վէ ճիսմին կէօղէրի լինէտէն ինձէ-
թիր ու օղլէր օլուպ, մէրմէրէ տախի թէէսիր էտէր-
լէր. վէ արզու չէքմէմէք՝ հատափ խմբէան օլմայուպ,
յարին արզույա բիզա վէրմէսէք կէրէր. զիրա՛ տիզկինէ:

կելմէզ, վէ հիւքը ալժրնա պէնտ օլմաղ։ Ա է խմբեանի
եօդ արդու չէքմէմէք յարին իբրահի էմմէսի դա-
պիլ ափր ։ կէցա է մասլի խընզիր էթի ։ եախօս օրուճ
կիւնառէ նէ ֆախս թասամ կիպի ։

թե մսիլի միզամի շէհիլէթ վէ արզու . (կէցա բառ ըստականապէս) խաննէ տիր՝ ատէմին նամիդիք ճանիփ . նիսլան աղը՝ ձէսէտի . պէնտէ տիր՝ արզուլէրի . ճառըլյէ տիր՝ կէցա խաննէ իշինտէ համլէս ու հըրսի . էօքիւզ կէտալ վէ իշէք թավար աղը՝ պէնտէլէրի . մէրքէպէտ էշէք տիր՝ թէվէքէլլիյի :

Աւ Փափ արգու. Իլէ Նազարյան ի՞մմէն կէլ ։
Էլ մաս իշխն՝ ճան ու պաշտէ եկիմմէն կէլ ։
Նազարյան պաղցը թշիր ու օգ տըր չեւոյնէն սիդ. Իլ շատ ու շատ գուշին ամփեր միննէն սիդ ։
Ֆիքրի նամինից մարդ կէ օգ լիւ. կէլ օջան. Արգու իլէ էլ մայնին օգ ամբ մաս ։
Ըսդզ մու գատառեց իսե կէլ լուր՝ ամբ մաս ճան. Դանանանի՛ էթ նասիսիցն շադիրան ։
Օլ քի սանա պու կիւն բռնհի ճան վիրիր. Վիմ իմմէն հիշ և արքին սանա ճան վիրիր. Արդու իլէ աշխանիւթմէ տէ բռնհին. Անելիք եւ մի էթմէ գոյզին լիսասին. Կայուէմ մէ պին քիմ զէնինն կիւոյ վարու. Սէն աւ վնա բան կէ օգ էլ ալիմ զէնինն ։
Աւ Ե՞ս ամբ պու հրցու արգու սէննուն նև՛ ամբ պու պու. Աւ քի սէննուն սիբ սանսկ՝ նև՛ ամբ պու. Պայունի ամբ մի ամբ գումանը տօյմանց հիշ. Պի հիշ ատամ չիւն տօյմանը կէլ մուն կէշ ։

ՅԵՎՀԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊՐԵՖԵՐԱՆՏ ԱՄՐԱՅԻ ԸՆԴՈՒՅԹ ԿՐԵԱԿՐՈՒՅԹ

“ԵՐԵՎԱՆ ՄԵՐԴԻՆ ԹԱԿԱՐԴԻ ԲԸՆԻ ՀԸՆԻ, ԻՆ ԼԵՐԸՆԻ”

ս Ե Ր Ա Ր Ա Ր Ո Ւ Ր Ո Ւ Ր Ո Ւ Ր Ո Ւ Ր

Պուլ թէնազի՞հ իլէ նէ թիւրլիւ հարաբէ՛թ էթմէլլիցիզ
որէյան պույուրմանըզտան զայէ՛թ մէսրուր օլուրում:

արագ ու զուհուրամք աէրլէր : Ո՞չ վկատէ պունլար՝
առի ու զամի տիրլէր . նիճէ քի ասրւ կէվշէր էլմաս,
վէքեազբա իւզէրինստէ կէվշէր՝ էլմասին թագլիտի,
շէմս ու թառլիրի :

Երինձի . քի անըն մէնէնտի նազիրի եօդ արք =
Շապովի Նասյի նէպինին ազզի իլէ տէմիշ . Քիմէ էմ
սալ էթախնիդ մէվանրզը , վէքիմէ թագլիստ ույտուր-
տունուզ . էմսալիմ վար իսէ՝ իլէրի կէլսին , սէտա՛
վէրսին . Եսայ . ԽԴ . 7 : Հիշ միւլքինստէ անըն էմսալի
եօդ . վաստիշահ արք՝ հէմտէմ ու հէմրազի եօդ .
Այսան աշիքեարէ տիր՝ քի նաստիրամտակն պիր
օյսա , ձիւմիշ ինսան արզուլէր անի կէօրմէյշ ետ-
խոս էտինմէյշ : Նաստիրամըն պինսազիրի տիր մէվլա .
իմանի աշգի նաստիրամք իլէ սէվիլէճէք տիր : Շանի կէօ-
նիւլուէն վէտէրունի տիլուէն , ձիւմիշ թագամք ու
էպէտի զիքրի իլէ . Բ . ՕՌԻ . 2 . 5 :

Իւչիւնմիւ . հէր նէ քի ֆիքր էթսէն՝ էյի , նուրա-
նի , քեամիլ , մէթին , խօշ , պիմէ վիժ , ձէվշէրի վէտ-
յիր պունլարըն էմսալի , ո արք ձիւմիշնին սէրվէրի :
Չիք ոք բարի , բայց միայն աստուած . Ղակ . ԺԷ . 19 :
զամի էօփի իլէ եօդ արք էյի , անձադ պիր ալլահ :
Վաստուած լոյս է . Յակ . Ա . 5 . ալլահ նուր արք քէն-
տիլցինստէն : Քեամիլ . Լուզերնուք գուրք կատարեալք ,
որպէս և հայրն ձեր երկնաւոր կատարեալ է . Մաս .
Ե . 48 . սիզ քեամիլ օլուն , նիճէ քի սէմայի աթանըզ
քեամիլ տիր : Ո՞չ թին . Դու նոյն ինքն ես և ոչ փո-
փոխիս . Եբրայ . Ա . 11 . սէն բապովի տայիմա պէրգա-
րէրսին՝ հիշ թէպտիլ օլմազըն : Խօշ վէլէզիդ տիր .
Տաւուտ նէպի տէմիշ . Ձէշնիսին ալլըն վէկ կէօրիւնքի
զայէթ լէզիդ տիր մէվլա . Սալ . 19 . 9 : Պիմէ վիժ : Օլ
պիմէ վիժ էպէտի շէհրիեարէ՝ համտ ու ունա . Ա . Տիմ .
Ա . 17 : Շէվշէրլէրին տախիտ սէրվէրի : Օ իրա ձիւմիշ-
նին ձէվշէրի , վարլըզի , անստէն սէպէպի էզէլուէն
խալդ օլմիւլէր . վէտէրուն զիլլիւ կէօլիկսի տիրլէր ձիւմ-
լէսի . Յակ . Ա . 3 : Օլ մէրթէպէ քի՝ էմրի իլէ ձիւմիշ-
նին խալդ էթմիշ , վէտէրուն պիրլէ՝ ձիւմիշ-

Հըֆղէտէր . վէ զէրրէճէ զէման գուվիլէթին չէքսէ ,
Ճիւմիէսի նաշխո օրուո՞ եէր իլէ եէքսան օլուրլար :

Տէօրիւնմիւ . պու կէօրիւնմիւր կէօրիւնմի՞դ , ու-
մա ու զէմին , մէլայիդ ու ինսան , վէ պիլմիւմլէ ու-
մատէ , հէվատէ , զէմին ու պահրի տէրեատէ օլան-
լէրի պիր է մրի իլէ եօդտան վար էթափ : Ախճէ քի-
սանմթուրի վաւրտուգուէ , հէր թէլլէրի պիր միւսէննա
սէտա էտէրլէր տէմիւն լրիստուտէլ : Խմանի էկէր աթա-
ու վալխտէ միզի սէվմչէ պօրձլույուզ , քի պիզէ սէպէոլ
տիրլէր էմրի հագգ իլէ եա նէ գատար սէվիճէլիզ
Ճիւմիէ ձէվէրիմիզի վէրէնի : Աճն վար քի ալմանըց-
որն . վէ ալտըն իսէ , նէ իփթիխար էտէրսին ալմա-
մըց կիսպի . Ա . Կո՞ն . Դ . Շ :

Պէշինճի . տօսմթու ոլ մէրթէպէ սէվմչլի , քի ու-
մուտ օլմայա թարաֆէյն ֆայխտէյէ : Ճէմի ալէմին
իշինտէ՝ անճագ քի պիր մէվա արս քի գուլարընը սէ-
վէր մուֆթ մէճճանէն . զիրա անլէրէ միւհթաճ տէյիլ .
իլա քի Ճիւմիէսի անա միւնմթազիր ու միւհթաճ տիր-
լէր : Լլիմին պիրի տէմիւն , տիւշտիւմ իսէ՝ էլ սու-
նուպ պէնի գալտրբար . հաշան գալգտրի իսէ , պէնի
թութտու . վէ հաշան կիթախմ իսէ , բահնիւմա օլուպ
պէնի կէօթիւրտի :

Վալթնճը . բասրգիմիզի սէվմէլիզիդ , քի խոյիրլի ա-
մէլիմիզէ՝ ա արը թէմչիլէթ վէրէն . նիճէ քի աթէշ տէ-
միրի ըսընաըրըր . քի չէքիճէ տայանա , վէ ուսմթատին
էմրինէ մէյլէտէ : Քէզալիլը վէ ձէնապիւլ սպարի պիզի
ըսընաըրըր քէնտի աշգի իլէ . ֆէլլիմիզէ թէմչիլէթ
վէրիր . քի անըն աշգի իշին Ճիւմիէ սէրէնճամ՝ պիզէ
խօշ կէօրիւնիւր : Պէնսիզ պիր շէյ էտէմէզսինիզ . Յահ .
Ժ . Ե :

Եշտինճի . ալլահ՝ պիզէրէ տախի գարխու տիր պիզ-
տէն . վէ ողիզ՝ Ճիւմիէտէն է ֆզուն սէվէրիզ պիզի :
Խմափ անի տախի է ֆզուն սէվմէլիզիզ պիզտէն , քի զի-
յատէ սինճէզ պիզէ եագրն ու գարխու տիր : Վէ սէ-
պէպի խուսուսինտէ՝ ձէվէրիմիզին ձէվէրի տիր .
Վարլոզը վարլոզ : Աշնագիսալ ու թէմսիլ տիր՝

քի տէմիշ ալիմլէրին ողիրի . բասպպի՛ մումին գուլարին
դայպինտէ շէցլէ տիր , նիճէ քի ողիր տամատ քէնտու
մէնուռու թինտէ . (վեսայ յառադաստի) : Փատիշահ՝
քէնտու միւլքինտէ , գուլէ՝ հիսարակէ . թալիսի հօճաւ
մէքթէպինտէ . ողիր այնի ճարի՛ պազէտէտէ . նուր՝ ֆէ-
նէրակէ . խաղինէ ու կէնդ՝ թարլատէ . մէյ՝ չիրախա-
նէտէ . նիկին՝ համեմտէ . կէվէր՝ եխւզիւքտէ . մէօհը՝
քէազըս խւզէրինտէ . իլաճ՝ տիւքքէանտէ . թասվիր՝
այնատա . պալ՝ կէօմէճտէ . սէմէր ու միյլէ՝ շէճէր
ազաճտէ . եալ՝ գանտիլտէ : Եախօս՝ նիճէ քի բուհ՝
թէնտէ . նուր՝ կէօզտէ . լէզլէթ՝ թասամտէ . լարին
ճանսրզ ճէսէտ՝ միւրտէ . նուրսուդ չէշմ՝ նէմէքսիդ
մանճա՝ խրահ՝ ետինիլէճէք : Ոէվա արը հէր ահէնէ
մրգնամըս թաշի , քի ճիւմլէսին քէնտիսինէ պէնտ
ետէր ճիւմլէնին թութալի՝ վէ ճէզպ ետէն մրսմարի :
(Ճանըմքի տուրը թէնիմ իշնտէ , վակահ՝ քի սէնին
իշն տիր՝ եջ ազիզլէրին սէրվէրի բասպպիմ :)

Ոէքիզինձի . խալիգիմիզի սէվմէք , ֆայիզի պիզիմ
տիր . զիրա անըն պէրգարար ու քէամիլ զամի եօ-
զինտէ , պիր շէյ արթմազ վէ եքսիլմէզ . Ոէնագիսպ
տիր . քէմալ եհինէ՝ պիր ճահիլ եա իզլէթ եա խիթապ
եթսէ , նէ արթար իզզէթի անըն նէ եքսիլիր քէմա-
լինտէն : Ոէվահիրճի՝ պիր կէվէրի թանըսա , անճառ-
քէնտիսին մարիթէթին պէյսն ետէր , կէվէրէ պիր
թարագդա ետէմէզ : Պունա եմսալ ալլահըն գուլարը՝
անը թանըսագ իլէ , անճառ քէնտիլէրին իթթիխար-
լէրին թարագդա ետէրլէր . անըն պիր ֆէրա՝ իւնվան
ու շէօհրէթինէ թարագդա ետէմէզլէր :

Տօդուզունձու . մէվլայի սէվմէք անըն բիզտափնտէ
տուլունմագ տրը : Ուր սիրէ զիս՝ զպատուիրանս իմ
ողահէսոյէ . Յօհ . ձԱ . 23 . քիմքի սէվմէրսէ պէնի , թէն-
պիհիմի սագլար : Անըն թէնպիհին նէ տիր՝ մէվլայը այս
ու սէրվէր (ծայրագցն) պիլմէք : Եարան տինտաշ իլէ
պիր բուհ օլմագ . կէտայէ բահմ ու քէրէմ եթմէք .
ագիլ , ֆազիլ , թէվազի , մահճուպ , սալիհ ու սատրպ
օլմագ , սուհուլէթ իլէ կէշինմէք . ֆլուգ ու զլյանտէն

դաշնմագ . վէ պունլարա տայիր չհղերէ իհթիմամ
էթմէք . խմոի պունլարըն ֆայխտէսի պիզէ տիր :

(Օնունձուսու . պու ալէմոնէ թէնապիհին սազլա-
յանէ , օ պիր ալէմոնէ՝ պինէ ֆո քէնտի զաթին կէօռ-
թէրմէյէ վաս էթմիշ տիր : Օժագաւորն փառաց
տեսցեն աջօք իւրեանց . Եսայ . 19 . 17 : Ալթանաթ
սահիպի օ փասիշահի՝ կէօրէլէր կէօղէրի իլէ , օ
պահրէ կիրմէտիբձէզ . աէրբնլիյինի պիլմէզ քիմու :

Ե՞՞ԻՆ ՃԻ ԹԵՇՆ ՊԻ Հ

Եշրան ու պինդաշնի՝ նէ ֆուն լիովի սէ վլանի . Ղետ . ԺԹ . 18 :

Լովիլէլա՝ քիմոնէ քէնտի նէ ֆունինէ քէմ խթէմէզ .
Ոչ որ սատեայ զանձն իւր . Վէ աշգի մուհապկէթ՝
եօլուաշինէ քէմ խթէմէզ . Քին թութմա գարընտա-
շինէ գալիքինտէ . ֆասիդ օլունձէ , սիթէմ իլէ-
ազարլամ . ինթիգամ ալբագ գաստինէ տիւշմէ , վէ-
զարէզ սագլանմա միլլէթինէ :

Լքինձի . աշգին եարանին թալիմ էտէր պիզէ թա-
պիաթըն թէնապիհի . նէ քի արզուլէրսին զայրիսինտէն ,
էտան էթ ուն տէ անա . վէ նէ քի խթէմէզին սանա
օլու , էթմէ ուն տէ զայրիսինէ . Սար . 12 . 12 :

Լուշիւնձիւսի . հէր մէնէնաի էմսայ սէ վլէր քէնտի
էմսալինի . գուշար քէնտի ադրանի իլէ կէզինիր . գու-
յուն ու զանէմ , խասթէյէ սայէ կէօղէ էտէրլէր ,
տէրտի տէրտինտէն աղնար կիսի :

Տէօրտիւնձիւսի . եարանին գուսուրինէ գալմամագ .
իլա քի աձըմագ . նիճէ քի հալինտէն ձան տարըմազ
ձիսմին խաթասինէ . իլա քի տէրտնագ օլուր անըն
խասթէլիյինտէ : Լա միլլէթի խասիլ քի պիրտիրիսինէ
ազալէր տիր , խմոի պիրտիրիսինէ էքսիրլիյինի թահա-
միւլ էտէձէրլէր . Օմիմեանց քէռն բարձէք . Գառլ . 2 .
2 : Պիր պիրինիզին եիւքին եիւքլէնին :

Պէշինձիսի . տինտաշինի սէ վլէք . անըն էյլյինէ սայ
ու իհթիմամ էթմէք . քէտէրինտէ՝ քէտէրլէնմէք .
պտիսթինէ հասէտ էթմէմէք . ֆիղանինտէ պիլէսինձէ

աղլէմէք. իրշատինտէ՝ իրշատ օլմագ. | ալընդ լացողս,
խնդալընդ խնդացողս. հունվ. ձբ. 15:

Ալթընձըսի. չիւնկի թմապիտմ իւզրէ՝ պիր պապա
էվլատի իւլ, վե բուհանի պիր աթմառւլահէ ահրէթ
օղուլարի իւլ, խմափ պիլատէք միտալի՛ պիր պիրիմիզի
ու վեճէյիդ. կէօղ՝ կէօվինէ զարար խոթէմէղ:

Նիւնայէն. Օչմանի էվայիլուէ՝ իրի հապիտ եարան
վար իսի. պիրիսի գալազէ օղոյոյուպ թութուլուու.
զապիթ հուզուրինէ գայտի պէնտ իւէ կէօթիւրինձէ,
եարանի իշխաննձէ՝ վարափ զապիթին հուզուրինէ՝ տէ-
տիքի, օ խաթայի պէն իշլէտիմ. սիզ պիտուչի եանլըշ
թութմուշունուզ: (Օ պիրի տէտի, հաշա՛ սութմա-
նըմ՝ պունուն խապէք ու ակետահի եօդ արք պու իւ-
տէն. պէն իմ սուզու, ուանա՛ հագարէթ էյլէյին. պի-
սուչ տախի քէզալիք: Ը բահաթիթի քէթմ էտէմէյուպ,
փատիշահ տուշտու քի մուհապաթմտէն տիր ահվալ-
լէրի, իբիսին տախի խէյս խտուպ, նիյազ էթտի քի,
պէնի տախի աշգինիզէ իւհագ վէ եարանլըզինիզէ իւ-
շիւնձիւ էյլէյին. վէ հէտիյէ իւէ եօլլատի: Տօսթլոդ-
պէջը լազրմ՝ տօսթում:

Եշաննձիսի. պիր պիրինէ կիւնձլիքտէ տէսթիկիր օլ-
մագ: | Կիէք պիր քիմնէ զալիս կէլիրսէ, իրիսի գար-
շուլէք անի տէմիշ Առզամօն իմաստուն. էմմա վայ պիրէ՝
քիմ եօլտա եալընըզ օլա: Պրիգոր աստուածաբան
տէմիշ. սատրդ տօսթմ՝ սայա ճամմէ տիր, վէ պիր մա-
մուր փատիշահլոդ արք. կիզիք պիր խազինէ, վէ մէօ-
հիւրլիւ պիր այնի ճարի չէշմէ տիր. զէմանինէ կէօթէ
աշըլըպ՝ նուշ օլունուր. սատրդ տօսթուն պահասի
օլմազ:

Աէլ աղիզիմ՝ եարի սատրդ պիլ հազի.
Տէրունտէն սէվ պիր քէրս զօմա հիշ ուազի:
Պիր տամա աշգինէ պէջ ինձ օրուհրի.
Վէօզ եաշինէ պէտէլ սէն պիլ ո նէշի:
Ղէմ չէքմէ կէլ անե ոք քիսի եար խոեմ.
Սէվ պիր եարի եղիք քետին հէ տակմ:
Խայիշինէ եխոք օրմա սէն եւ քիէրի.
Գասիզի օլ ող ողիր է մմա նաշարի:
Եմմա՝ նիշին պէջը օլա կէ զիման:
Սէվուն անի տէյմէղ մի օ հագ Անուոհան:

Կառշերի տիր որու շերտամիջ ողիլունցի .
Գլէնամէյէ ողէյ իմը մէք ողինազիր չունի :
Անոնէ ոսմբառ ամհուացնոց ողիր ճանա ոլ .
Լորի գ անոստ իլէ ու մայէ ըեվան օլ :
Լոկէր նէ ֆու թաղի օլովն է թափն եար .
Եննէ եարանէն անբառ ոռուլու բառն մէտար :
Աթէշ ու ախւմէն քի ոռուլէ ֆըրանէթի :
Կէօրէսին ողիր անմատ ողօզար սէօնողիլի :
Անզի եարան ասպիրէ վուն աիր է ման :
Աէսնարիւրիւ նուրի ասգերի ասցիւմ :
Պու ալէնմաէ եարարդ օլան միւ բառ աիր :
Եարի ասամիգ ոռուլուն հէր անմէ զինամէ աիր :

ՅԵՐԱԿԱՆ ՍԱՏԱՐԱՆԱԿԱՆ ԽՐԱՏՈՒՅ ԶՈՐԱ ՅԵՎԱՆԻ ՔՐԻՍՏՈՆ Ի ՎԵՐԱԾ ՏԵՍԱՅԱ
ՊԱՏՈՒՄԱՆՑՆ ՄՊԱԿԱՆ :

ՊԵՐԱՐ ՀԵԿԱԿԱՆԱՄԷ ԽՆԱՌԻ ՀԱՐԻ ԴԱՅ ԼԱՄԱԴԳԻ
ՕԼՄԱՆՄԱՆ ՈՒՐԱԿԱՆ ԾԱ ԱԿԱԿԻ ՀԵԿԱԿԻ :

Ս Ի Ա Լ Պ Ի Ր Ի Շ Ա Ի

ԱՃապա սապրդա օն թէնպիհ քիփայէթ էթմէզ մի
խոի պէնի ատէմէ . չիւնըի պազիսի էմրի , վէ պազիսի
նէհի օլմաղ իլէ , էտէճէյիմիզի վէ էթմէյէճէյիմիզի
կէրէյի կիսի նագլ էտէրլէր խոի :

ԵՇԵ ՀԱՅ . Թասպիսողլէր պազի եարալէրի տաղլայուալ,
սօնրա թաթլը մէշէմ տախի գործար եարա խզէրինէ :
Խակի նօմօն ու թէնպիհ հլէր՝ տաղլամագ կիսի սէրըէշ
հօլուճա խոի . թէնպիհ ինձիլ (եախօտ գինատնամէ
նասիհաթլէր) թաթլը մէշէմ կիսի եարէյի սաղալ
արճը :

Անլէր ֆարզի , պունլար վաճիսի . անլէր պինայէ
թէմէլ , պունլար՝ հիւսն վէրիճի մէվճուտամթ . անլէր
սապիլէրէ շիր , պունլար ադիլ պալիզլէ նէ ֆայխ թա-
ամ . անլէր ամէլի , պունլար թէօհֆէ հիւայէ :

Անլէր իլէ սէմայէ րէվան օլունուր , պունլար իլէ
ճէննէթին տէրկեահի ալուլըր . անլէր պիրէմայ ճէօմա-
աթէ թէնպիհ , պունլար էվաստի ախորէթէ վէնտ ու
նասիհէթ ակրէլը :

Անլէրտէն ողիր ֆէրտ թէրեասիւլ խոէն՝ թաղիրէ
էհթաճ օլուր , պունլար թաղիրէ միւհժթաճ էթմէզ

Եր . յարին իշլեմքտէ՝ սէվասպին էֆղուն էտէրլէր .
անլէր ձիւմլէյէ ֆարզ , պունլար թէրլի ափւնեայէ
ֆարզ , վէ էհի ափւնեայէ ճայիղի տիրլէր . զիրա
պունլար բառէ թէ պազլը : Յժնալիհլէր իլէ՝ խէթա
տէն էմին օլուրուղ , փէնու ու նասիհէթ իլէ՝ խէթա
նըն սէպէ պինտէն :

Կիրելիմ պատ ու պազէյէ սանի զէնազուր .
Ճէմ էտէլիմ թէօնիկ չիչէր միօք ու անոգէր :
Հասիթ թիլ պատ էտէլիմ չէ հրիմ արէ .
Հիւնի վէնու իլէ տօնթ օլութօմ հագ պից էտրէ :
Արփարայի թէրմիլ էտէր սամի քիշի .
Խլմի հիքմիթի տէր էթմեր քթամիլ իշի .
Պէնու խէր՝ ճան տօնթօմ թէնոգիհլէրէ .
Զատէ խէր՝ կիւշ էտէլիմ պու փէնալէրէ :

Յազագո խրառու . կրօնաւորական ազքառու թեան :

Պէրայի վէնիկ գէրմիլը դաշտունի ֆագիր :

ՍԻՒԱԼ ԽԳԻՆ ՃԻ

Ամմէյէ մախառուս վատ օլունմուշ խոի պու քիթազ,
ոլու էտնասու տէրմիլիլիք ամմէյէ մախառուս օլմայրոզ ,
նէտէն իդթիզա էթտի պու քէլիմաթի անլէրէ տայիր
ու օյլէմէք :

Լունէլուա . Արծնառունին խալի տէրմիլիլիք՝ ամմէտէն
խարիճ օլմայրոզ , պա խուսուս՝ քի թասպիպլէր ափւք-
քեանինտէ հէր իլաճ թէրմիլ պուլունաձագ . անըն
իշն պիհասէպիլ իդթիզա՝ անլէրին տէրտինէ իէօրէ՝
իլաճ իէօթմէրիլուի : Լաքին՝ սասպր էտէրտէն , սէն տէ
նասիպին ալլրսըն՝ սանա մախառուս փէնալէրտէն էկէր
քի քեամիլ օլմագ խսթէրտէն : Չիւնիքի էֆէնսիմիզ՝
սահիպի սալթանաթ խոի իլահիկ թարաֆընտան , վէ
կէտալոզ . խալդի ալէմ զաննինտէ փէր ալլագ իէօրիւ-
նիւր խոի , անա տախի նուրի էնիլէր ճամէ կլյտիրմէք
իշն , ֆուդարէ ճիսմինտէ կէլտի տիւնեայէ , քի շա-
յիրտէրինէ այան էտէ ճէննէթին սալթանաթի խւն
վանտէ օլմասինի :

Օ էջիլսէն պույուրտու քի , հէր քիմթէրբի տիւն-
եա ու մալ ու էմլալինի պէյ խտուալ արտըմձէ կէլ-

մեզ իսկ՝, պահա շայիլոտ օլամազ, Ղառի. ձԴ. 33: Օ իրա
մայ սէվտասը վէ մէվլանքն մուհասպէթի պիր եւ էրտէ
դարար գըլամազ: Աահիհ տէրվիշի իսավլի, էկէր պիր
փուլ սահիպի օլտա՝ տէջմէզ անի տէմիշլը:

Լըբինձի փէնտ, քէնտի էն ասրդ բատէթին թէրը
էթմէք, վէ ուլուսինին էմրինէ տախիլ օլմագ. քիմքի
արտրմէէ կէլիալ՝ բատէթին թէրը վէ նէ ֆոխինի ֆիտա
էթմէզ իսկ, պահա բէֆիդ օլամազ. Մաս. ձԹ. 29:
Պու նասիհէթ աախօի՝ կրօնաւորլարա մախսուս տրը.
քի ուլութըին թէնսպիհինէ մութի ու բազի օլամազ-
լար. էկէր քի էմիրլէրի՝ ալլահըն էմրինէ մութապըդ
իսկ, տօղու սէօլլէրինտէն թէճապուզ էթմէսէլը կէրէք:

Իւշիւնձիւ փէնտ, եխնէ կրօնաւորլարա մախսուս,
էպէտի զահիտլիք (ողախոհութիւն) հըրա ու նէ ֆոխին
քէօլլէթմէք: Տէմիշ նասիհէթինտէ է փէնտիմիզ.
հատիմէր վար, քի բատէթի իլէ հատիմ օլմուշար՝
ձէննէթին աշգի իլէ. Մաս. ձԹ. 12: Լախօտ՝ քիմքի
ալլութէ նազար գըլանի իսկ չէ հիլլէթի արզու իլէ,
(գայսի անլին իլէ) զինա էթտի. (Մաս. Ե. 28): Լ արին
զաֆիլ կէօրիւպ բիլասրզ արզութմէք, սազը կիւնահ
տրը. բատէթ իլէ բիզա վէրմէք տէրունտէն՝ զինայի
թէրմիլ էթմէք իշին, եախօտ հավէսին կէլիրմէք զէրըի
իլէ քէպիր կիւնահ տրը: Օ իրա՝ թաամ քէնտիլիին-
տէն լէզզէթ վէրինձէ, զայէթ իշմահ իլէ իսթիմայ-
էթմէսի նէ ֆոխի հայլանիտէն կէլիալ՝ օլուր պիխտէպ.
քէզալիք՝ քէմ նիցէթ իլէ զէնէ նազար էթմէսի. սու-
իւչ փէնտ ու նասիհէթ տէրվիշի իսավլինին ձէվէէրի
տիրլէր:

Տէօրտիւնձիւ փէնտի նասիհէթ, տիւշմէն իլէ տօռ-
թանէ կէշինմէք տիր: Աէվինիզ տիւշմէնինիզի, էվէլ-
լիք սայ էտին ատուլէրինիզէ. Մաս. Ե. 44: Պու պի-
զարէզ փէնտէ՝ զըթտ տրը օ կիւֆիթար: Կէրը՝ հալի
միւշիսւլ տիր քիշի տիւնեատէն քէմ ալմագ, էմին՝
ձէթի տիւնեա տէյէր ստուտէն ինթիգամ ալմագ: Պու
նասիհէթ ամիշէ մախսուս տրը. զիրա հէր քէս

պինէ քս քէնտու տիւշմէնին սէվէճէք՝ մասամը քի ին սան տրը . յարին՝ ֆըսկընի սէվմէյէճէք, մասամը քի մէվլայէ զըթա տրը . էօյլէ սէվլ ֆասիգի, քի սէվմէ յէսին անըն ֆըսգինի : () միսիլլիւ տիւշմէնէ էյլիք էթմէք՝ կէօյա անը չիրքատէն խէլաս էթմէք տիր . պուհալ իւղու ճիւմէլէ պէնի ատէմ պօրճլու տրը քէնտի խասմինէ էյլիք էթմէքէ : Ա է չիւնիքի զարեղ սագլամագ քէպիր կիւնահ տրը, տիւշմէնէ ավի էթմէմէք՝ զարէտէն կէլիք, խմուի օլուու էհլի զարեղ . յարին՝ էկէր զարար պիզուէն խասպէթ էթմիւ, վէ արզուլէրիդ պուրըմասին, զարարըն տէփ էթմէք նիյէթի իլէ, պուհմի թէնպիհ տիր : Կմմա էկէր զարար անտէն խասպէթ էթմիւ, վէ ինատինէ տայանմը սուլի խթմէմէզ, զարարը չէքէն վարըսպ նիյազ էտէրակ պարզմաղէ, պուրիամիլլիքատէն կէլիք . յարին՝ հէր քէս պունա պօրճլու տէյիլ, կմմա սէվասի էֆզուն օլուր :

Պէշնձիսինէ՝ հալիմ ու մազլլմըդ տէնիր : Պիր էիւզիւնէ վուրանա, չէվիր օ պիր էիւզիւնի . Սապ. Ե. 39: Պու միւսիւպէթէ էկէր հազմ էթաին սասպր իլէ, օլուուն հալիմ ու եավաշ, վէ տայանմայուուպ չէթմու զալիգէ էթմէտէն եան վէրտին իսէ, հագդըն անտէ գալար . կմմա սէն սէվասինի զայ էթաին, վէ քէմա լինէ նօգսան կէթիրտին : Պունա տայիր տիր . Կաթթանին ըրդարանէ, անթմէրինի տախի վէր, վէ նաֆիլէ և էրտէ՝ պիրիսի գամժ էօն խառապ սիւրիւքլէրսէ պիր միլ, սէն անըն իլէ կիթ իրի միլ . Սապ. Ե. 41: Օիրա՝ էկէր միւլայիմ չէվասուրէտա էտէր խըսի, Ասաւ . ծէ. 4. նէ գատար դուլի թէատաիէ սասպր էթմէսի, պու տրը պիր աճի չէրպէթ, քի էնձամի տիր սէլամէթ : Ճինլի պիր քիմուէ՝ իսէվի տէրիվիչին պիրին էիւզիւնէ շամար վուրինճէ, օ ֆագիր հալիմ չէվիրտի օ պիր էիւզիւնի . մէյուն ճին թագէտ կէթիւրէմէյուուպ, վայ տիցէրէք տէտի քի, զայէթ զօր տրը դուվմէթլի խաս խանի Ոէրիէմին . վէ ֆիրար էթտի : Սուրը Ոարկոս ճգնաւորա կէօրիւնիւուպ չէյթան տէտի . նէ իլէ սիդ պիզի ֆէթհ էտէրսէնիզ . էկէր օրուճ

իլէ պիզ ասլաւ պիր շէյ էրլ էթմէյիդ . էկէր նէ ֆոփ փաքըզ իլէ , պիզ ասլաւ զինա պիլմէյիդ . էկէր իւր եանըզ իլէ , պիզ ասլաւ ճամե կիյմէյիդ . լաբին՝ սիզու պիր թէվազի (խոնարհութիւն) վար , անըն իլէ սիզ պիզի զապուտն էտէրսէնիզ :

Ալթընձըսի . մէրհամէթ վէնտի . քիմ քի խաթէր սէնտէն զէքեաթ՝ վէր . Մար . Ե . 42 : Աախօս՝ էկէր քեամիլ օլմագ արզուլէրսէն , հէր նէն վար իսէ , վար պէյ էթ վէր կէտալէրէ . Մար . ԺԹ . 21 : Ա աբին՝ սօն նէ ֆէտտէ վէ զայէթ նաչարըզ վագթինտէ իզոմիեա տին իհասն էթմէք՝ էմրի տիր . էթմէմէսի քէպիր կիւնահ տրը : Ամմա՝ քէնտի նաֆագասընը վէրմէք՝ քէտ միլէր իշի տիր . զիրա ազա գանասաթ էթմէք եէկ տիր՝ չօղունա մալիք օլմագտէն իսէ . նէ քի արզուլէրսէն էլուտէն , մուգապիլէսին տիրիդ էթմէ : Ա աբին՝ եօլունձէ շէյի արզուլէմէք իշին տիր պու փէնտ . զէնինէ , էլ շատինէ արզուլէմէք եօլունձա վէ միւմ քինլի շէյի նցազ էտէ , քի օ տախի սէնտէն նցազ էտէրսէ , վէրմէսի եօլունձա վէ միւմքին օլա . ու ատէս պի ըրզինէ նօգսան օլմայա : Ա աբին՝ վէրմէյէ գուտրէթ օլմայինձէ , խօշ տիլ իլէ մէսրուր էթմէք ճայիզ տիր . պիր ֆագիրէ զէվէ իլէ խազէր վէրմէք , ճամե կիյափիր մէքնէ տիր՝ եա սիմ ու վէր :

Աէտինձիսի . հագիգէթ իւզրէ օլա սէօզ վէ կիւֆ թար . նէ քի վար գալպի տէրունինտէ , օ շէրիլ օլա վէ լիսանինտէ : Ոլիզին քէլմաթթինիդ , վար՝ վար օլա , վէ եօգ՝ եօգ օլա . Մար . Ե . 37 : Վ է պու օլ մէրթէպէ , քի հագիգէթթինիդ ճիւմլէյէ մալիւմ օլա . պիլա անտ ու եէմին սէօզինիզ իթիմատ էտէլէր : Ամմա վագթի նաչարըզ տէ՝ շահիսոլէր մէվժուտ օլմայինձէ , ասհիհ եէրսէ եէմին ալլահըն էմրի տիր . անճագ քի ատէթի միւսթէմիրէսի օլմայա եէմին էտէնին . նիմէ քի ալըշ վէրիշտէ էտէրլէր ալտամմագ իշին : Ո՛վանըն խմին տէն զայրի , վէ նհձիլի շէրիֆին , վէ օլ շէյլէր քի մէվ ըսյէ սունուլմըշ տիր , զայրիսին ատինէ եէմին եթմէք՝ գութիէրէսթլիք սայըլլըր :

Ալեքիզինայի . զինաւու թը թըսդին սէպէպինատէն գառչամագ : Զէշմին ասնաւ իխմիջայ վէրիրաւէ՝ ըզդար . և էք չէշմէնէթէ կիմմէք է ֆղալ տըր , տիւչէշմի իրէ ճիւհէննէմէ կիմմէտէն իսէ . Մատ . և . 29 : | աբին՝ պուղարպի մէսէշտիք . զիրա բատէթ սահիպի ճան տըր . էկէրըի կէօղտէն կէշմէթ տիր իխմիջայ վէրմմէսի իշին , իմափ ճանտէն տախի կէշմէթ էմր էթմմէսի իշին . տարին՝ հաշմ , քի էֆէնափիմիզ պու նիյէթ իլէ պույուրամուշ օլա : Կնձագ քի , կէօղին կիպի պիր մահպուղ տօսթուն օլա , վէ ալլահըն եօլունսան էրքեանինտէն սէնի մէն իմմու , քէս անտէն անձիլէյին տօսթլուզի . պիր տօսթուն էքսիք օլա , թէք քի սէն իխմիջայ վէրէն տօսթուն հասէպի իլէ ճիւհէննէմէ պէնտ օլմայասըն . իմափ՝ հէր խաթանըն վէ կիւնահըն սէպէպինատէն՝ ուղագ տուրմագ տէմմէք իսթէր : | է տախին՝ սօլ կէօղի իլէ պագմագ տըր՝ քէմ նիյէթ իլէ պագմասը . սադ կէօղի իլէ էխ նիյէթ իլէ . էմմա՝ իքի պագրշտէն տախի էկէր իխմիջափ զահիր օլա . կէօզ չէ վիրմմէթ օնձիլէյին պագրշտան : Տէսթ իլէ սունմագ տախին՝ քէզալիք . զիրա . էկէր զարպի մէսէլ կիպի օլմայա խափ , կէօզ էլ վէ սցագ իշին օլայ խափ , սօլ կէօզ էլ ու այագ տախի իխմիջալ տէն խալի օլմայրայ՝ անլէրի աէ րէտա էթմմէթ իսթէր :

Աթինանըն իւլամմէլէրի նօմօս թահրիր էթտիլէր քի , պիր ատէմ քէնտինէ գըար իսէ՝ էլին քէնտմէթ : | է պէնի Խարայէլ գավմին՝ գանտուն էթտիլէր քի , էկէր պիր քիմնէ քէնտինի գաթէլ էտէրսէ , իւչ կիւննէտէր տէֆն օլունմացէ : | Ռիլաթուն տէմիշ . պիզ պիր գագ իշինտէ պէնտ իզ , վէ քիմսէնին հատոփ եօգ տըր օ գապտէն քէնտուսին իխրած էթմմէյէ վէ խալիգէ գաստ էթմմէյէ , անձագ ճէզպ էտէնէ գալմագ ճայիլ՝ քի պաղլատուկին քէնտուսի չէօղէ : | է տախին՝ չէշմտիր էր էյալ վէ էշպագ ու տօսթլար . էլ ու տէսթ տիր էր՝ ֆէյլ ու ամելիք . այագ ու փայ տիրպէր՝ պէնտէր . էկէր քի բահի հագգէ քէտէր վէրիրլէր իսէ , օմիսիլիւ տօսթլուզի անլէրտէն քէսմմէթ :

Տօգուղունձու . ֆազլի ամելի տօղորու նիյէթ իլէ

Եշէմէք : « Ա աֆիլ օլուպ՝ ֆաղլի ամելինիդի խալդըն նաւզարինաւէ է թմէյէսիզ . քի խաղգի ալէմին մշտհինէ դաւ փրկմայարզ . Մաս . Զ . 1 . 3 : » Ա արքն՝ վազ ու փենտու նասիհէթ է թմէք օլրունձէ օլմազլար . էմմա՞ էկէք պունլար սրտգի տէրունի մշվլա իշին օլալէր , օ սէպէպ իլէ սէլպ էտէրլէր աշիքեար օլտուզին : Օ իրա ֆաղիլին գայզի մէշվայէ սցան արք , քի խմբիգ պար իշին տէշիլ , օ էճիլուէն աշիքեարէ պիլլէ օլսա , կիզլի տէնիր . վէ էօյլէ քի օլմայա խոր , պիր քիմսէ՞ հեյպէթ վէ խպրէթ օլմաղ իշին՝ աշիքեարէ է թմէսէ կէրէք խոր վազ ու փենտի :

Վ է տախի՞ կէօղէ գարշը է թմէք տէնիր՝ խւճրէթ պէհանէսի իլէ օլան ֆէյլ ու իլիմ . յաքին էն սարլ լիլահ իշին օլան ֆաղիւլէթ ու ֆաղրլ՝ ատէմ իշին օլմամըզ օլուր . զիրա ալլահ գայզի տէրունէ պագար , վէ ինսան գապմի՞ ատէմին եփւզինէ : Վ է տախի՞ նէս տէն պէլլի օլուր քի , պիր ֆաղիլ լիլահ իշին վազ փենտ ու նասիհէթ էտէք . հաչան քի քէյամինէ՞ ամել լինի թատպիգ էտէրսէ : Օ իրա վէ ու սժատ սէնապթ էհլի՞ սատէ թէնպիհ իլէ շայիրափինի թալիմ էտէմէզ՝ թա իշէմէքտէ քէնտուսի էօն սցագ օլմայինձէդ . զ .

Ղերն իշին տէմիշ է ֆէնտիմիլ քի , նուրանի իլմի նիզ՝ խալդի ալէմ էօնիւնտէ , էօյլէ միւնէ վիլէր օլս քի կէօրէլէր (միյվէնիզուէն աղամին պիլէլէր) ամելինիդ տէն խմբիմա խոռուպ , վէ սէմայի աթանըզա՞ համօն ու սէնա էտէլէր . Մաս . Ե . 16 : Օ իրա՝ ֆաղլի ամէլ , վազ ու նասիհէթին խոպամի տիր . նիձէ քի մէյլի՞ աղամին :

Պէօյլէ օլունձէ , կէօյիւս կէրէրէք վազ ու փենտի պիփէրլա էտէք պիր քիշէ . յաքին էկէք ֆասիգ օլուպ , քէնտինէ նիզամը վէրէմէյուպ , զայրիափին եփւքէ գօշար խտէ , իխմթիյալէ պայիս օլուր . իլլա քի ֆրագի պէյան օլս : Օ իրա՝ խալդի ալէմ տէյէսիփիլու քի , էկէք տէտիր լէրի սահիհ , վէ քէնտուսի իմթիգատ իլէ վազ էթու խոր , էվիլլա ամէլի իլէ վազ ու փենտինի խոպամէ էտէք խոր :

Պունլար իշին տէմիշ Ծիսուս Քրիստոս Եանի Ձա-

րիսէլէր իշն քի . տէրլէր , էմմա հարերէթ էթմէզ զիէր .
աղօր եխոք գորլար , էմմա պարմագլէրի իլէ եարարմ
էթմէզ զիէր . Մառ . 19 . 4 : Ա է էկէր քի պիր վայիզ կիզ
լընէ ֆասիդ օլա , վէ սաստագաթ իւզբէ վազ էտէ ,
ֆայյիսէսին կիւշ էտէնլէրէ տիր . յաքին քէնտիսի կիւ-
նահտէն հալի օլմազ . զիրա կէօմթէրիր քի , իրրահին
տէն նաշարի վազ էտէր . պու տէտիրլէրիմիդ՝ օնուն-
ճու նասիհաթէ տախի քիփայէթ էտէր :

(Օնունճու . զայէթ պիրլէ զէմ չէրմէր թասմու
իշքի իշնն : Ֆիքք ու էնտիշէ չէրմէյին քի , նէ էրլ
էտէլիմ , վէ նէ իշէլիմ . Մառ . 2 . 25 : Կէցա մուգատ
տէր օլան՝ այտղինիզէ կէլիր . անըն իշն զէմ չէրմէյին :
Եմմա պու փէնսա իլէ զայրէթի մէն էթմէզ էֆէնտի-
միզ . անճագ քի էթրաֆին արզուլէմէսին մէն էտէր :
Վ է տախին վայիզլէր իշն տիր պու նասիհէթ . յարին
զանն էթմէզ քի անլէրէ փէնսա էտէր՝ մուգիթ ու մէճ-
ճանէն էկմէք իշմէք . զիրա անլէր տախի ֆիքք ու լիսան
իլէ շլունքի զահմէթ չէրէրլէր , յայրդ մուստահագ-
տիրլէր վազյէտլէրինն պէտէլ էկմէյէ իշմէյէ . նիձէ-
քի չիփիթ սիւրէն կեալ զահմէթինն պէտէլ էքինտէն
էկմէյէ յայրդ տիր :

(Օնպիրինճի . գարընտաշըն աղարյամագ՝ տինտաշըն
եաղըլմասինտէ վէ խիլաֆինտէ : Վ էկէր գարընտաշըն
սէնտէն եանսա պիր խաթա էտէրսէ , թէնէզզիւլ էյլէ
վար անի աղարլամ . Մառ . 8. 15 : Վ նամագ աղարյամագ-
ձիւզեի քիւլի կիւնահ իշն խւէ , փէնսու ու նասիհէթ
տէնիր . վէ քէպիր կիւնահ իշն խւէ , ֆարզի վէ էմրի
տէնիր : Օ իրա էմր էթմիշ տիր հազրէթի մէվլա քի
Ալթէմ իլէ աղարլամ եօլստաշընի՝ քի անըն կիւնահըն
զարարի՝ սահա տէյմէյէ . զիրա՝ ոլ էսնտանէ ֆասիդի
աղարլամագ , անսա բահմէթ վէ չիրքէ ֆտէն անի խէյաս
էթմէք կիսպի տիր . Զ ւու . 17 : Վ է էկէր սիթէմ
ու աղար իլէ օլտու խւէ , կէցնիւնիւ ուլ թէսէլլի էյ-
լէ : Ն իձէ տէմիշ Պօղոս տուաքեալ . աղարլամ , սիթէմ
էյլէ , վէ եբնէ թէսէլլս էյլէ . Բ . Տի . Դ . 2 : Վ արին
աղարլամագ՝ էկրինէ վէ զէմանինէ կէօրէ օլմալը : Ե ւ-

ըինէ կէօրէ , քի գալապալըդ իշննտէ ոլմայա . զիզա՞ն
միւթեմէ հիմօլաճագ եէրտէ եիւղէ չողար : Օ էմանիննէ-
կէօրէ , զիրա սէրհօչի քէջի արասրնտա ազարլամագ ,
աթէշ իւտսթիւնէ եաղ տօլառուրմագ կիպի աիր :

Իւչ պապէթ կէօվթէրիր է.ֆէնտիմիդ պու ազարի :
Եփլլա՞ մուհապպէթ թարիդի իլէ . քի պու օլուր
կիղլիմէ : Իքինճիսի . գօրդու վլլրմէք իլէ . կէօյա իրի
իւչ ատէմ մապէյնինտէ : Իւչիւնճիւսի՛ ութանարրմաղ
իլէ . կէօյա գալապալըդ իշննտէ ձէօմաաթին հուզու-
րինտէ :

Վ է պու իւչ սպապէթ սիթէմտէն սօնրա՞ ինսատիննէ-
միւսուր օլուր խէ , ձէօմաաթատէն այտասինի քէսիս
աթմագ՝ յանէթի մէքթուալ իլէ : Պու վինս՝ ձէօմա-
աթէ մախսուս տէյիլ , անճագ քի քէպիր գաստահաթ
իշնն տիր : Վ է տախսի ազարլայան՝ գաստի ինթիգամ
ալմագ իշնն էթմէսէ կէրէք ազարի , անճագ քի խալա՞
էթմէք իշնն :

Կիւշ էթ տէրզիշ հագ դ Անսինն պէնտէսի .
Աէնտէ նինէ խասիմ խոփ քէնոսու սի :
Տէրունի մէճատ իլէ փիւր ափ օ մէվա՞-
Սալթանաթի և օգ սպիրտափ տայիմու :
Օլթէ վազի ֆազիլ կէտա սէրֆիւրազ .
Պունըր մէվէք սանոս զայրիսի արազ .
Աէլ բասենինն վայման էրէ ուլունէ .
Տօգոս էմբն թան էրէ սեն պաշննէ .
Փարի զաթ օլ նէ փան էրէ վայիմայ .
Օլ որը տան ձէննէ թաէ խազնէ ու մաէ .
Տիւշնինն սէվ էլ տիվաննէ ալէմի .
Մարուն թիրեագ ալ տէրտիննէ տէրմանի :
Եալնաշ օլ սազր իլէ սիւմթին համերի .
Սանոս վարան տույսուն ազրի սէն կէրի :
Գագ իրին տէրտիննէ էթան խոէ մէտէր .
Բանի ձէննէթ չէշմին եագորդն պիզիտէր :
Սահին օլս տայիմ սէնին քէլթանի .
Քիզոց ու եալան շէյման իշնն կէրի ալթ :
Գատանին խոէ մէլուն ֆրոզի սէազէզն :
Խոէլաս օրու լսուն ահէնկէրին թօնիուն :
Գագ լի ալիմ խաղ աման սին տիւշուն :
Հագ դ է օնիւնու է օյլէ կէլին հիւզան սէն :
Գէլլի ֆրոզին պայիմնան իրադ օլ :
Ահէնկէրին տիւր քի անինտէն ֆիրան օլ :

Հ էմ տառ վարդ և աղ մազ կ մնան գորաքառութ .
Ղայրի թ պիրեւ հեծ ման անտեսն կ երի ոռոք բ .
Խմութ թմէն առ զառութ խաւ կիւյ ի թմէ .
Սանտառք կել կ օմիւր զարդ մի տեմէ :
Կ եցա իշխան թ երամիւ ե թմէ առէն նիստա .
Ա լ էմ առաւ ե թմէ լիւն ու հեմ ձիստա :
Պատաւ վերաբն ֆաւզ ու իջմին կիւյ ի թէ .
Սաման իլրափ հեմ սաման բառն առէւ ի թէ :
Ս ամիսինն է գանառութ զը թատանու +
Հ անման կը սկ սկն հեր պիր լոգ ման է եմ տե :
Լ է զը թինն սկն արանն ման թէ զ կեշեր .
Ֆ այտէ զարար թագաբինթ արք քի սեշեր .
Ը էրիգ օլբանք խոթէ մեծ զան ֆրագ է սկն .
Ի շեշենն թագիր ն' օրու քի եթանն :
Տ էրժ եռեւ րեր օն իրի փենոփ զ արիսզ .
Պ աւ որի իթաւ սկ լուրանն ի թմէ զային :

የኢትዮጵያዊያን

ՑԱՆԿԱԳՈՐԾ ԵՕԹՆ ԽՈՐՀՈՐԴՈՑՆ ԵԿԵՂԵՑՏՈՒՅՑ .

ԱՆԳՐԻԴԱՆՑ ՔԵԼԻՄԱՅԻ

ԱՐԵՎԱԿԱՆ ՊՐԵՄԻԱՄԱԳԻ

¶ իլմէլէնէ սիւայ՝ իլմին անախտարի տիր : Եճապ
օլբայա սիւայ՝ էտէրսէմքի, կէկեղեցի՝ նէ՛թա-
պիր օլունուր : Խմտի նիշադ էտէրիմ հիճապմէնտ պէ՛ն-
տէնիզ, քի ձէնապիէրի քէրէմ պույտուրասըզ՝ միւշկիւ-
լիւմի հայլ էժմէլէ :

Այս հայութեան մասին պահ է ֆենտիմիզ պուլ
յուրման քի, խոթեաէն ալլըր, ափելէն պուլուր, աէր-
կեահի թագ էտէնէ աշըլըր : Վալում պապի հիքմե-
թին մէպեւանին թապիրինի, քի ասուտէ հայ ու թէ-
սէլայի խաթըր օլասըդ :

Աշեղցի վեց քիլոմետր դիմացի թռությունը հալդըն զանաբնատէ՝ ձեռամասթ մէքեւանի խպատէթ խանէսի աղնանը քեցա պիր մէպեւան՝ քի անտէ տոււա սէնսա օդունութ։ Համաստիչ թապիրինի եկեղեցին տէմէք՝ տին

ԷՇլի ճէմլյէթի տէմէք տիր . քի անտէն՝ խամի՝ մէքեանի
իւսմիւնէ նագլ օլունմուշ՝ Աիճէ քի խանէ սահիպին
խամի՝ խանէ իւսմիւնէ , վէ ճէվլիզին ատի՝ գապուղին
իւղէրինէ նագլ օլունա :

Վէ չիւնգի պաշատէ զիբր օլան եկտի սըրը ու հիբր
մէթ աինի խասմի տինտարիլէրէ մախսուս տըր , հանկի
մէպրեանտէ իճրա օլունուրիլէրսէ , (խորհուրդ եկեւ
զեցւոյ) քիլիսա սըրրի վէ հիբրմէթի թապիր օլուրիլէր :
Պու եկեղեցի լաֆզի էվլիլա մէլայիլէր կիւրիւհինէ
տէնտի՝ Ադամ վէ Եւա խայր օլունմազտէն : Խւրիլ
Դութաի շըրիփ (ումայի) էզատ՝ քի վալիտէսի տիր
Ճիւմէնին . Գառլ . Դ . 26 : Յուուրվանտէ քիլիսա տախի
տէնիր . Եբր . ԺԲ . 23 : (մատուցեալ էք յեկեղեցիս
անդրանկաց) գարիսա օլմուշունուզ օ սէմայի թուր-
վանտէ քիլիսայէ : Պու հիտապտէ տիրլէր վաֆաթ էտէն
սատիր վէ սալին Աէսիհին պէնստէլէրի :

Լիբինձիսի . քիլիսա տէնիր վէ ֆասիգ ճէմլյէթէ :
(Ատեցի զժողովս չարաց .) Սաղ . ԻԵ . 5 . իբրահ . էթախմ
պէն ֆասիգի ճէմլյէթտէն . պու վէճ իլէ քիլիսա
տէնիր վէ նէճիմի ճէմլյէթինէ :

Խւչիւնձիւ . հագիգէթ իւղը եկեղեցի վէ քիլիսա
տէնիր խիւտափէրէսթ Աէսիհուլահին էթպայի ճէ-
մլյէթինէ . քի եկտի հիբրմէթ իլէ սէշիլիոդ , վէ Պետրոս
առաքեալըն իթիգատի իւղը պինալէնմիշ տիր , վէ
գուրուլուր բուհուլահին ինայէթի , վէ եպիսկոպոս
լարըն բէյի թէտապիրի իլէ : Պու քիլիսանըն՝ տէօրթ
ատէթ նիշանէսի վար :

Եվլիլա պիր տէնիր , զիբրա հազրէթի Ատէմտէն
Արբահամե տէյին , վէ անտէն Անվեսէտէտէք , վէ ան-
տէն Աէսիհուլահէտէք , վէ անտէն հուղուրի մահ-
շըրէտէք , պիր իթիգատ իւղը պինալէնմիշ տիր՝ կէօ-
նէկէօն բէնկլէր իլէ : Ֆէրգի անձագ քի Աէսիհուէն
էվլիլ կէլէնլէրին իթիգատի Աէսիհ Յիսուս Քրիս-
տոս կէլէճէք տիր տէյի իման կէթիրիրլէր խիր , վէ
Աէսիհուէն սօնրա՝ կէլոտի տէյի իթիգատ էտէրիդ ,
քի կէլոտի :

Եթինձիսի . իւմիւմշն վէ ճէմի՝ տէնիր . (այսինքն կառուզիկե) նիճէ . քի պիր շէճէր՝ տալլէրի պուտագլէրի իլէ , պիր շէճէր վէ աղամ տէնսէ . պէլի միլլէթի խասիլ չոդ , և մմա իմիգատալլէրին Խաս խպնուլլահ կէլտի տէջի լման կէթիրիրլէր .²

Իւչիւնձիւսի . շէրիփ վէ գուտաս տէնիր , (այսինքն սուրբ .) սէպէպի քին եւտի հիքմէթ իլէ վէ խիւտանըն էսրարի իլէ միւլէմմա օլմուշ տրը : Ա է տախի մուգատաէս ու փայք տէնիր , քի անըն տախիլինտէ պուլունանլէր անձագ . քի մուգատաէս օլուրլար եւտի պապ էսրար՝ կէջյա սրբլար իլէ :

Տէօրախւնձիւսի . ֆէրիշթէկէան վէ (առաքելական) տէնիր . կէջյա Յիսուս Քրիստոս ֆէրիշթէ իւսմիւնէթէմէլէնմիշ . վէ անըն օն իրի հէվարիունլէրին իթիգատի իւզրէ պինալէնմիշ . վէ տախի , Վնպիւալէր՝ վէ Աէսիհին ըէսուլլէրի գալլին գարարի տին ու իմանլէրի մուձէպինձէ մէթանսէթ պուլմուշ . Ե՞իւ . Բ . 2 :

Յառագունուրդաց մկրտութեան :

Պէրայի սըր ու հիւնելի վաֆուլու լու լու մու :

Ս Տ Խ Ա Լ Ի Ֆ Խ Ա Ն Ճ Ի

Արրո ու հիքմէթ կիզլի շէյէ տէնիր . նէ վէճհ իլէ պու այսանի նէմնէլէրէ՝ սըրր ու հիքմէթ տէնմիշ :

Լշէվապ . Արրո անա տէնիր՝ քի հէրքիմսէյէ մալիւմ օլմայա , անձագ . քի սրբտաշ օլանլէրէ . Քիմ պիլտի մէլլանըն սըրընը , վէ . քիմ սրբտաշ օլոու անի իլէ տէմիշ Պօզոս առաքեալ . Հառմ . ձև . 34 . Ա է հազրէթի ճէնապիւլ պարի տէմիշ , տէրունի սըրր՝ պէն իմ , վէ ոլէնիսիթիլէրինէ այան տրը :

Դմտին նիճէ քի սըրր պատպինտէ՝ մէթուալ համեմ իլէ մէօհիւրլէնիր , վէ հէրքէսէ պէյան օլմազ , քէրզալիք վէ եւտի սըրը ու հիքմէթ քրիստոնեայ տինի խասիլ օլանլէրէ պէյան տրը . վէ անըն քիլիսասրնտէն խարիճ օլանլէրտէն կիզլի տիր , վէ մէօհիւրլէնմիշ մէլլանըն խամի իլէ : Կէջյա սէտէֆ պաթնինտէ՝ տիւրըի

Եւըթա, վէ գտազուղի տէրունինտէ՝ ճէլիլդ, վէ գօվանի իշխնտէ՝ պալ: Վէ անըն թապիրի թարիֆի տախու պէյան էտէր: Ալբրի հիքմէթ ափր՝ կէօրիւնմէզ նիւմէթէ՝ այանի պիր սուրէթ:

Պու սուրէթ ալիթինտէ՝ նիմէթ թէմեխոի սույու տէրունինտէ՝ մէվլանըն գուլիթի վիւճուտէ կէթիրիր պիզիմ խէլասիմիզի: Նիմէթ քի սու իլէ վաֆթիզիտուող օղուրուող թէմեխու էտէրիդ, օ վաֆթիզ՝ վահիտ ալլահ ու սէլաս իւդնիւմ: Փէտէր, ու խոն, ու խուհի գուտասին խամինէ օլմայինձէ, հիքմէթ թէքմիլ օլմազ: Նիմէթ քի թուրասորդ ֆէրմանըն իմթխազրի եօգ տրը, քէզայիք վէ մէօհիւրսիւզ իմզասորդ մէքթուուպին: Խմտի մէվլանըն խամի ապէ եանաշըզ, սատէ սույին սըրը ու հիքմէթ էյլէտի:

Վաֆթիզին ֆասլինի կէօրէլիմ: Վաֆթիզափր՝ տէրունի ապատէ եայգանմագ՝ (սուրը երրորդ ու թիւն) եէք սէլաս մէվլա թէոլիսին խամինէ: Պու արը հէր հիքմէթին տէրկեահի: Քիլիսա ճէմաէթինէ տախուլէտէն: Վէ սէմայէ բէհնիւմա օլան: Պու վաֆթիզին ճէվէհրինէ տայիր՝ տէշ մախսուս նիշան վար:

Լավլէլա՝ Ոէսիհ էֆէնտիմիզ իճատի ու նէլ էմրի մուճէպինձէ՝ նիտա իլէ օգումագ վաֆթիզ օլանըն իւոմթիւնէ սուրը երրորդ ու թիւն խամինի, վէ տէմէք տու ֆիլան գուլլարի վաֆթիզ օլունուր խամինէ Աթա, ու խոն, վէ խուհի գուտասին: Պիգուսուր վէ պիքէսիր օգումագ իլէ: Վէ տէմէմէլի եայգամազէ պէտէլ տէն գարկ էտէր եա ըսլասալրըրմ:

Լքինձիսի՝ սու իլէ օլա: կէրէք ապի պահը օլա, կէրէք գույի, վէ չէշմէ: Լամա՝ իմպիքտէն չէքիզմիշ ապ իլէ օլմայա, կիւլ սույի վէ սայրի կիսի: Վէ սու տախու օլ մըգտար օլա, քի մէվճուտ վաֆթիզ օլանըն վիճուտին ըսլասա:

Լւչիւնձիսի՝ օլ քի վաֆթիզի էտէր, օ միւսպարէք կիւֆթարի եէք սէլասին խամինի քէնտասի տէյէ: Իւչքէրքէ պաթըրմագտէ՝ հէր պիր խամի անա: Յանուն չօր տէմէքտէ, պիրքէրքէ պաթըրա: յանուն Որդւց

տեմերսուէ՝ պիր . վէ յանուռն Հոգւոյն սրբոյ տեմերսուէ՝
պիր քերրէ . քի օ խամի սերսոսին թէքմիլինտէ , իւչ
քերրէ պաթըրմասմի թէքմիլ օլաւ :

Տէօրտիւնձի՝ վաֆթիդ էտէնին վէ վաֆթիդ օլաւ-
նըն նվէթլէրի պիր օլաւ . վէ իլլա քի իւշէրի՝ վաֆթիդ
էտէնին : Օ իրա վաֆթիդ օլան՝ էկէր սասպի իսէ , նիւ-
յէթի անէսի վէ պատպասի նվէթինէ պաղլը տրը . վէ
պիղիմ տէ ալիյնիլող ագրը պալիդ իչին խոի :

Պէշինձիսի՝ օ քի վաֆթիդ օլուրսա , իթիգաստ յա-
զրմ տրը . եա պինէ ֆսիհի , եա փէտէրի վէ մատէրի
իմանի իլէ , եա սազորձին քէ ֆալէթի իլէ :

Այսալ էտէրսէն քի , նիշին վաֆթիդ ապ իլէ օլուր,
տէյէ իմ սանսա : Վլիմիլէրին գավլինէ կէօրէ՝ պէնի ատէմ՝
թագսիրաթինէ պէտէլ օլոտու պիագըլ , օլոտու նէ-
փաք , վէ տիւշտիւ ֆէնա արզույէ : Վաի ապ՝ շէ ֆաֆլը՝
պէրրահ , վէ սօուգ արը . վաֆթիդ օլան՝ ագըլ օլուր՝
սույուն շէ ֆաֆի կիպի . նէ փաք չիրբտէն փաք օլուր՝
պէրրահըզի իլէ . վէ հարարէթինտէն սօուր՝ ապին
պէրուտէթի սօուգլուզի իլէ . Վէ տախի ապ իլէ օ-
լուր , քի հէր եէրսուէ պուլունուր , ագձէ էօզիւր էթ-
մէզ պէհասի խուսուսինտէ :

Իւչ թիւրլիւ վաֆթիդ վար . ապ իլէ , նար իլէ ,
գան իլէ : Վպ իլէ թէմեխտ՝ խէլաս էտէր հէր կիւնահ-
տէն վէ խաթասինտէն . փիւր էտէր լութի իլէ , վէ
այրըրմազ մէօհը նագըլ էտէր ինսանըն բու հինտէ :

Դարի վէ աթէշի մլրտութիւն քի բուհուլլահ տէ-
նիր , սիւ փիւրիւրիւր չօգ քէրրէ ինսանըն գայպին-
տէ ֆլագին չիրբէ ֆինի , օ կիւնահքեարըն իսթիդֆա-
րինտէ վէ սահիհի հարարէթինտէ : Վէ տախի՝ աթէշի
մլրտութիւն տէնիր , հաշան պիր քիմսէ նար կիպի
թիւթէրէք արզուլէյէ թէմեխտի , վէ վաֆթիդ խուն
պուլունմայա : (Օ) արզու իլէ վէ ֆաթ էտէրսէ , անա
մլրտութիւն եէրինէ սայրըլը՝ սէշտմէթ պուլուր . զիւ-
րա իթիգատին վաֆթիդին եէրինէ տօլտուրըր :

Խուն վէ գան իլէ օլան մլրտութիւն՝ շէ հիալէրէ
մախսուս քի , հէնիդ ապ իլէ թէմեխտ օլմատէն , գան

իլէ եայգանըր վարդէնիր . վէ ոլ սաամթ եօտիւլիւն աղըր՝ ձէննէթէ տախիլ օլուր : Պու վաֆիթիզէ իպրէթ իսի թու ֆանքի , ո ֆասիգլէրի ալէմաէն սիլուի . սու անձագ ֆըսդի սիլէր . ալէմի զէյն էտէր :

Տախի պէնի Խորայէլ տէրեատէ , վէ կէօլիկվար պուլուտ իլէ թէմեխտ օլուոլ , սօնրա տուխուլ էթտի Գուտտոի շէրիփէ . քէ զալիք մկրտութիւնն սէմայի Գուտտոի շէրիփէ պիզի տուխուլ էտէր : Խորէթ օլուու թէմեխտէ վէ (խորան) չէրիկնին տախիլնահքի հավուզ . զիրա պէնի Խորայէլին խւլամասի անաէ եայգամասորդ ձէզ՝ խրզմեթի մէվայի էտա էտէմէզլէր իսի . վէ քիմ քի տինի Վէսիհէ տախիլ օլուրսա , թէմեխտիլ մուհայ :

Ա է տախի Ախւրեանի Նէման ույյուղուգտանն խէյստ պուլուու՝ նէհրի Հօրուանտէ էէտի քէրրէ երդանմաղ իլէ . վէ Վէսիհուցահ էֆէնտիմիզ՝ սէմանիրն տէրիէահնե աշմաղ իշինն թէմեխտ օլուու . աթմանիրն նիւ տասընն հիքմեթ իլէ իշիմտիրտի ալէմէ . վէ Շուհի դուտտոի քէպութէր շէրլինտէ այան էլլէտի : Պու թէմ էխտին բէտինի կէօսթէրտի : Հրթացք մկրտեցեք յանուն շօր՝ և Որդւոյ՝ և շոգւոյն սրբոյ տէմէք իլէ :

Վնձամինի կէօսթէրտի , քի անարզ պէհիքմէտ տաւ խիլ օլունմազ . նիձէ տէտի Նիկողիմոս , ապ՝ ու ըուհի դուտտուտէն տօղմատրդնա , ձէննէթէ կիրէմէզ պիր քիմսէ ամէլի իլէ . Յօհ . Գ . 5 : Վկրտութիւն իլէ խէյստ պուլուրուզ աթմանըրն կիւնահինտէն . խէյստ օլուրըզ ձիւրմի խաթասինտէն . խորէթի պէյաղ կէօմէլէք տիր :

Լ արին՝ պու էսնատէ՝ մաղրուրլուզի պազի նէֆս սինէ եարար քիմսէլէք՝ մուգարրէր էթմէք իշին , հէր միլէթին վաֆիթիզինէ պիրէր պէհանէ իլէ իլէթ դշմուշար . ո Ջարիխէսուէ էմանալ ձիւմէէ ալէմի զէմի էթակիքտէն սօնրա , Վրմէնիան թայիփէսինէ տախի (կէօյա օ դավալլու կիւմրիւկձիյէ թէշպիհ) տիլ ու զատըզ , ֆիքր ու զիքրէ կէլմէշնիմ մէվատի խնամթի իլէ , տօղրու տումէնին սու իշինտէ էյրի ու շիքէսթ կէօրմէք իլէ միմլէմիշէր քինդարիալ շիքէսթ ու էյրի տիր .

իդթիզա էթարի քի՞ն տետիրելքինին քիզղինի զահիր ու
նիւմայան էտէլիմ պու պասպահ:

Կավելա խալթ էթմիշ քի, Կըմենիլէր պաղի քէրրէ
միւքէրրէր խոռող վաֆթիզին քէլիմաթինի, սէլսս պիւ
էզէլ գէտէր, սէլսս խան, ու սէլսս բարակլիտիս
(միսիթարիչ) Շուհի գուտսին խամինէ էտէրլէր վաֆ-
թիզի:

Կըմենին Հաշա՞քի Կըմենինան սուրբ եկեղեցի՝
պու խալթիշ էթի բույանտէ պիլէ իւօրմիւշ օլա .
Հանտէ՞ գալսի քի էօլէ իմթիգատ էյլէյէ . իլլա՝ նիմէ
քի Խնձիլ շէրիփին, վէ Վիկիա սիւնհոգոսուն գալլի
վէ շարթի խոէ, (քի պու թիւքքէ՞ քիթապին էն էվ
վլինտէ թահրիր ու թապիր օլունտու) օ մինվայ-
իւզրէ էտէրիլ վաֆթիզի: Խնձագ քի պիր մէվլա իմթի-
գատ, վէ իւչ որֆամթ օլմագ իւզրէ թէոլիս . օ եէք
սէլսարն խամինէ գարար գրասրդ:

Ո է ապօստոլապրին եիւզ օն տէօրտիւնձիւ գանու-
նինտէ՝ Պլէմէսին էլի իլէ իմթա օլունմուշէ վուգու Փ
իւզ քի տէմիշ էկէր եոզիսկոպս, էկէր փափազ, մէվ-
լանըն կիւֆթարի միւճէպինձէ վաֆթիզի էթմէյուպ,
խամի Աթանըն՝ վէ խամի Խաղնիւն՝ վէ խամի մուգատտէս
Շուհուն . եա իւչ Աթա, եա իւչ Խան, եա իւչ Շուհի
գուտսս խամինէ էտէրսէ վաֆթիզի, փափազլուգտտէն
մզջ օլա :

Ո է պիզտէրիզ, քիմքի պէօլէ իմթիգատ էթմէզզէ,
լանէթ օլուն օնսա . վէ քիմքի զարէզէ պինաէն՝
շէմսի չամուր իլէ սէլզ խառող իֆթիրայէ միւթէ-
զամմին իլլէթ էտէրսէ, թէլիփ ու քիթապինէ վէ
քէնտուսինէ օն պին յանէթ:

Ո է տախին՝ եիւզ օն պէշ գանունինտէ՝ ապօստոլար՝
Պլէմէսին ազզի իլէ տէմիշէր քի, եոզիսկոպս, վէ
փափազ՝ իւչ վաֆթիզ էթմէյէլէր . անձագ քի պիր
վաֆթիզ էտէլէր . օլ քի Աէսիհ էֆէնտիմիզին վէ փա-
թինէ պէտէլ տիր : Կէօյա իւչ քէրրէ պաթքմագ
սու իշինտէ՝ Յիսուս Քրիստոսուն մէվլթինի պէյան
էտէր . վէ իւչ քէրրէ սուտան գալտըրմասը, իւչ

էլիւնլիւք գըյամե՛ օլմասինի . պու գանունլէրէ . | շրմէ՛
նիան քիլիսասի վուգու ֆ օլուալ՝ գանունտէ՛ն շաշմաղ :

| աքին՝ շաշի չէշմ օլան՝ տիւնեա ալէմի օլ միսիւ
լու զանն էտէր . կէցա ձիւմլէսի՝ շաշի չէշմիլի տիր-
լէր . վէ ինատինէ միւռըրը օլուալ՝ քիզպի քիթապինտէ՛ն
բուճու էթմէզ , քի աքսինէ աղնատորը նիւմայան օլ
մայա : | աքին պիզ նուրի զիյա իլէ՝ բուհի չէշմիմիզէ
զիյնէթ վիրուալ՝ տօղըրու բահտէն տէօնէմէշիզ . քիմքի
աքսինէ գօլար իսէ , անա պին յանէթ :

| Է տախին՝ փէք զըթարնա վէ աքսինէ կէլիրլէր իսէ ,
ձէվասպ վէրմէլի քի . | քիտատտէ՛լ Վէթաքիզիգաննըն
ովէշինձի քիթապինտէ վէ ալթընձը պրակսինտէ տէ միշ
քի , անլէրն քի իսթիմասի՝ օլ նէսնէնին քի նէ օլուու-
զին պէշյան էտէր , միւմքինի եօգ արը , ասլա պյրը-
մաղ . նէ զաման իլէ , նէ մէքեան իլէ . վէ նէ կիւֆ-
թար իլէ : | Է պիրլիք իւզէրնէ տէմիշ քի , պիզ՝ էցլէ
ոէշիլմէզ վէ չողարմաղ իսիմ տիր , քի հէր նէ գատար
պիր տէսէն , եինէ օ պիզ տիր՝ պիրլիք արթմաղ . վէ
չոդլու տախին՝ պիրինին ձէմի վէ զամմի տիր :

| Իմոի պու վէճ՛ իւզրէ , նէ գատար պինա դրիաննըն
ատի իսմի քի միւքէրրէր օլսա , եինէ օ պիրլիք տիր .
տէսիլ իսէ՝ քէնտիլէրի տախին՝ իւչ քէրրէ տէմէք իլէ ,
սցիօս օժէօս , սցիօս իսրիգոս , սցիօս աթմանատօս , տօ-
գուղ իւգնիւմ ու սրֆաթ իթիպար էտէրլէր պինա
դրիայի : | աքին՝ անլէր տօգուղ քէրրէ տէմէք իլէ ,
պիզ ինաննմայրզ քի տօգուղ իւգնիւմ տէրլէր պիր մէ վ-
լայի . եա հանտամ գալոր , պիզ պիր քէրրէ տէրիզ օ
իւչ իսմի չէրիփի : | Իմոի քէնտի գավիլլէրինէ կէօրէ՝
քէնտիլէրի օ հազրէթի վահիտ ու թէսլիսի արթըրըրը-
լէր . վէ պիզ պիր քէրրէ տէմէք իլէ՝ եէր ու սէշաս
տէրիզ :

| Է տախին տէրլէրուէ , քի Վաշտոց քիթապինտէ ա-
տէթի էցլէ եազըլմըզ : Ճէվասպ քի Օրոգինէսին քի-
թապիլէրինի տէօրիթ եիւղ երլ մըգտարի զէման գա-
պուշ իսուալ , վէ պէշ նամիտար ազիզէր տախին մէտ-
հինի էթմիշէր իքէն , պէշինձի սիւնհոգոստէ՝ յանէթ

իլէ իմրաճ է թափիլէր քիթապղէրինի . յարին՝ էքըսիա
անըն իշխն հերետիկոս օյմատի . նիմէքի տէմիշ լիգու-
տրատիս հէքիմ չէլէպի : Ք. զալիք , վէ էյրի ճէտմիլէր-
տէն տօղուտ չիղի օյմասի միւհալ :

Անըն իշխն օ պասմա քիթապտէ՝ եազըլմագ հա-
սէպի իլէ՝ գալէմ սէ հիլ օլուալ՝ պու իւչ խմի սէյսուի
տէյէ ճէք եէրտէ , իւչ քէրրէ տէմիշ : լ աբին ճէմի
փափաղարմրզն տտէթի պու խուսուստէ անա գը-
յաս տէյիլ . իլլա քի թապիաթ փէնափ օլմուշ կիպի՝
վաֆթիդ է թափտէ՝ օ էօրնէյէ հիշ ասլա նազար պիլէ
է թմմէ զիլէր : Վ է ափօրօզ իլէ թէնպիհ օլունմուշ պէօ-
յիւքլէրիմիզտէն , միւմին տէյիլ քի օ պասմա քիթա-
պոն անճագ օ եէրճյէզինէ իմիպար եաէլէր . զիրա
եազըլմա փազար տըր :

Վ է սայըսըզ եազմա քիթապղէրիմիզ վար , քի այ-
նիհի իումար կիպի տիր փէնտի վէ նասիհէթի օ խու-
սուստէ : Վ է նիմէ քի Օրոգինէսին քիթապղէրինէ՝
ամէլ է թափիլէր փազիւթիթի եպիսկոպոսալար տէօրթ
եիւզ երւ , վէ սոնրա քիզպի զահիր օլուուգտա , իմրաճ
օլուալ քիթապղէրին վէ եկեղեցի եազըլմազ տէնիր :
Ք. զալիք վէ պիր պասմա քիթապտէ խատամփա տէյի-
լմէ օ չէքիլ օլմուշ . քիլիսամիզ անա պէնտ տէյիլ , վէ
եօլէ է թմէզ . իլլա քի՝ իփդ ու իմիթիրա էտէնէ յա-
նէթ օգուր :

Էրինաճի խոլթիւնէթի . վէ պազի քէրրէ վաֆթիզին
քէլիմաթին թէսպոմիլ էտէրիք տէրիմիշիդ քի Ք. րիստոս
Խօրտանէյէ կէտիպ վաֆթիզ ալուի սիկոս Խօտնիստէն .
վէ պէն սէնի վաֆթիզ էտէրիմ՝ սէնի մէվլայէ պէնտէ
է թմմէք իլէ :

Լ շնչնառ . Պու տախի պաշատէ զիքը օլան միոկլիւ .
խմի վար՝ ճիսմի եօդ . անճագ քի՝ օ միւպարէք քէլի-
մաթիմիզին մէ ֆհումի շու չէքիլ . պու քիլան նամին
տէ ալլահըն գոււլու՝ թէրապիյէտէն ոօնրա վաֆթիզէ
կէլիւալ , վաֆթիզ օլունըր . լ թա , ու խպն , ու խուհի
մուգատուէսին խմինէ : Այտմըն ալբնըր Ք. րիստոսուն
դանի իլէ . գապուլ է թմէք իլէ ահրէթ է վասպղին

սէմայի լուժայէ, վէ վարիս օլուտպ Յիսուս Քրիստոս, վէ պէյթուլահ օլուտպ իւնհի գուտոսէ: Պու աշաղքի իւչ խսիմուէն սօնրա տէյիլէնլէր՝ զիյնէթ ու թափսիլ միսալի տիրլէր. Փարզի ու պէճիս տէնմէզլէր: Վէս մայ էհլինէ պիր ձահիլ՝ եա իզզէթ եա իթառ էթսէ, նէ իզզէթի արթար անըն, նէ էքսիլիր քէմալինտէն: Իւչիւնձիւոի տէմիշ քի, պազի էմնատէ պիր քէրրէ պաթըրմաղ իլէ վաֆթիլ էտէրլէր:

Լշմէկապ. Եա պու էվլէլքի խալթիյէթինէ ույամափ եա, քի իւչ քէրրէ պաթըրմաղտէ՝ պիրէր քէրրէ միւքէրրէր էտէրլէր քէլիմաթի տէտի, աղզոն էօլչիւոի թէրագիսի եօղ ա, համ տէսին համ տէսին: Լ արին՝ պու էնձամինտէ տէտիլլէրինին տախի ապի օլմայլալ, իոթիմա էթոսինլէր ֆագիր Շումիւան միլէթի, քի նիձէ քէնտուլէրինի իխիա էտէրլէր՝ քէնտուլէրին կէօյա քի օդումնուշէրի, վէ ճէմի խրիսթիանլոզի թէմէլինտէն երգարար. վէ մուհատպէթէ պէտէլ (քի էֆէնտիմի զին թէվապիսինէ նշան ու էլամեթ ու խրիթ տիր) քէնտիլէրի Քրիստոսուն պանտէրասի ալթընտա, շէթմանըն զայրէթինի կիւտէրլէր. Էտավլէթ պըրագմաղ իլէ՝ Քրիստոսուն մահանուալ գուղուլարի պէյնինտէ: Լ արին՝ չիւնքի էմալի խրնզիր՝ պաշէյէ տուխուլ իւ տուալ, հիւսիւնտար չիւէրլէրին բահցէսինտէն իրէն նիւտ, նէձասէթ տէվշէրմէյէ թալիա օլուրլար. ըութամիսանըն կէօրիւրլէր եաղնիշն՝ նիշն էլ եազիլէրին կէօրէմէզլէր տօղուսին, քի տէնմիշ. պու իւչ խմի վէրտիտէ, իւչ քէրրէ չօճուղու պաթըրուրէ սույա սու իչինտէ:

Տէօրտիւնձի տէմիշ քի, Քրիստոս Շօրտանէ կէլսի Յօհաննէս Վ աֆթիզու գուրայինէ. վէ պէն սէնի տախի վաֆթիլ էտէրիմ, մէվայէ պէնտէ էթմէք իլէ՝ տէր խմիշիլ:

Լշմէկապ. Վ է պու տախի եալան արր. յարին իշթէմամթէքմիլ օլուուգտան սօնրա, Մատթէոս Լվան կէլիսթիզին Խնձիլի շէրիֆի օդունըր, էֆէնտիմիզին Շօրտանէ կէլմէսին նազլ էտէրէք. նէ իչին, կէօյա

տէմէք տիր՝ քի խօսննիս Վկրտիչ իսթիղֆար վէճհի իլէ թէմնիտ էտէր խոր ձէօմաաթի . քի անձագ պիր թէտպիր թէտարիք խոր՝ կիւնահըն մաղֆիրէթինէ . յարին՝ (զշողին ոռւրբ) յուհի մուգատաէսի վէրեւ մէդ խոր:

Պին շիւրիւրլէր՝ քի էֆէնտիմիզ թէնէզզիւլ էյլէտի անըն վաֆիմիզինէ . վէ նատիրսիզ կիւնահտէն մատում օլտուղի վէճհի իլէ , պիզէ պէտէլ յուհի գուտսի ալտր վէ պիզէ պաղըշատը : Վէ տախի՞ օ վաֆիմիզ իշին տէյլի քի Վատթէտատէն օգունուր՝ անձագ քի իլք ու էզէլի տիր մեռնուն սրբրի հիքմէթինէ , քի հիքմէթի խամէժմտէտիք պիզէր : Վէ պունա խպամէտ տախի՞ քի էն նիհայիթինտէ վաֆիմիզին՝ պիր գաչ պէջիթ Կփաաւ մօգուտէն սօնրա տէրիզ , համու ու սէնա՝ Վթա , ու Իպն , ու յուհի գուտսէ էպէտիլ էպէտ . ամին: Վշթէ պուրաճրտա թէրմիլ օլուր վաֆիմիզ , վէ պաշանըր իբինմի հիքմէթ խամէժմի նիշան:

ՎՇ հէզուր հայիք ու տիրիզ յումքիլխատինէ , վէ մահձուազ ձէօմաաթինէ . քի նէ շէրիլ թիւրիլէրէ եւէմ եւէրի օլուշ տրը : Խահուտիլէրէ սիւայ էտէլիմ . Նիկոդիմոս ձէվասդ վէրիր , շէրաէթիմիզտէ եօդ տրը . քի պիր ատէմին ալչինէ՝ իլամ սիճիլ ու հիւճճէթ քէթպ օլունա , վուգուֆ թահսիլ էթմէտիքճէզ . Յօհ . է . 51: Սիւայ էտէլիմ վէ Փեստոս գութփէրէսթ հաքիմէ . ատէթմ մի տիր պիսուչ ատէմի , պիր նէսնէ իւսիմիւնէ սապիթ օլմատան , խասմինէ թէսլիմ էթմէք . եօդ տէմիւ Փրաքսիս տօն ապօստոլն քիթապընըն եիրմի պէշինճի ֆասլինտէ , վէ օն ալթընճը սահիցֆէսինտէ :

Դմտի օքիթապի եափան մէլուն՝ քի ասլինէ վուգուֆ օլմատէն , իփդ ու իփթիրա էտէր պիճիւրմ վէ պիսուչ իւզէրէրինէ՝ ըքիթթաէն վէ գութփէրէսթ տէն տախի ալչագ տրը : Վէ գավլիմիզոտէն տախի պիրիսի . քի կէօյա ձէվասդ օլմագ իւզու , պիր իքի քէաղըտ կիւթթար եազմը՝ զայրէթ կիւթմէք նիշէթի իլէ . հակէրչի ձէվասդ էմմա եարէյէ կէօրէ մէլչէմ տէյիլ տիր:

Դմտի օլա քի պուքէլիմաթիմիզտէն հիսսէ ալլագ ,

Ճանի աղիղիմիզ օլան Շումիեան մահճուով ճէ օմատիթի
պու շիւահէտէն էմին օլուով, վէ ահրէթ գարընտաշ
լէրի իլէ իթթիփադ պիղլէ՝ մուհապովթէ մէջուլ
օլալէր . ամին :

Յաղագու ուսման հաւաասոյ , և հրաժարեցման ի սաստանոյէ :

Պէրայի լակէի իման , վէ բուճուի մին էլ լուլան :

ՍԻՒԱԼ ՏԿՉՏԿՆՃԻՒ

Չիւն սապիլէրտէն է ֆղուն տրը վաֆթիզ օլանլէր ,
և անլէրին թալիմի վագթի տէյիլ , նիմէ օլուոր պու :
Լունէ չապ . Քեամիլէ տիր սէօզ , սապիլէր՝ թալիմքեար
սաղտըճ քէ ֆալէթի իլէ թալիմ օլուրլէր , վէ բուճու
էտէրլէր րէճիմտէն . պունլար՝ պիր թէտպիրի թէտա
րիր տիր վաֆթիզ իշին . քի ալան՝ պիլսին ալուուզի
կէ վշէրին գըմեթինի . վէ վշէրէն տախի՝ խընզիր պուր
նինէ ասմասըն կէվշէրի : Վշէր պալիզ օլանլէրէ ֆարզ
տրը թալիմ՝ իւչ այ մըգտարի գէման . էն ազ գըրդ
կիւն . էվիլէրի պապտէ քէթմ էթալիյիմիզ օն իրի
պէյիթի :

Վէ տախի թալիմէ իհթիեաճ տիրլէր՝ տին խուսու
սինստէ ճէ վապ վէրմէք իշին . վէ տախի էզպէրտէն տա
յիմ զիքր էտէլէր՝ նէ իթիգատ իւզիւ օլուուգըրինի :
Վէ շէյթանստէն բուճու խուսութ՝ յանէթ օգումագ
անա , զիքա օ մէյուն՝ պիր մըգտար հիւքիւմաթ կէօս
թէրտի պէնի ատէմ իւզիքրինէ , հաշան Խայիլ Ո՛սիհէ
տէտի տաղ պաշինստէ ալէմին էմտիքի իշին , քի պանա
վէրիլմիշ տիր . հէր քիմ սէճտէ գըլարսա , անա հիյալէ
էտէրիմ ճիւմլէսինի : Վնըն իշին՝ քիմքի տինի Ո՛սիհէ
տախիլ օլուոր խէ , յանէթ օգույսուպ բուճու էտէր
անըն հիւքիւմաթինստէն : Վէ շարթ էտէր անտէն
սօնրա՝ պիր մէվլայէ պէնտէլիք էթմէյէ :

Յաղագու խորհրդաց սուրբ գրութին :

Պէրայի Հիւմէլի խալէմ . վէ նիշանի շըրիփ :

ՍԻՒԱԼ ՏԿՉՏԿՆՃԻՒ

Պու իքինճի սրբի հիւմէթէ նէ էճիլսէն խաթէմ
ու նիշանի շէրիփ տէնիր՝ պէյան պույրուլա :

Ղաղթելաղ, Խամթէմ, մէօհր ու էյամեթ տէմէք տիր։
Պէնի Խորսոյելնիշան թարիդի, սիւննէթ թաշընըր խոփ
հայասինտէ, խպրէթի թագվա նկչեթի իլէ . վէ խպնի
Խոզրահիմ օլոռու զինէ խպրէթէ պինակէն . չաքին՝ Ո՛ւսիհ
ուլուհ Խասավի գալմի, անըն խամթէմ ու նիշանին ա-
նընլէրինտէ թաշըրլէր իթթիխար հասէպի իլէ :

Պու Էյամեթի խամթէմի Խասյին Յիտառս Քրիստոս
ձէնկճիլէրինին նըշանէսի տիր . քի պունու իլէ շէյ
թանըն ձէնկճիլէրինտէն սէշիլիրլէր . նիճէ քի նիշանիը
զանէմ (գօյին) նիշաննարդ զանէմուն . վէ նիճէ քի հէր
միլլէթ քինտի լիտանի իլէ . Պու տուք ամթթար եազին
քի Ո՛ւսիհին կիւլէշճի վիհլիվանլէրի եազլանըր, մէյուն
շէյթանըն ձէնկինտէ թութուլմամագ իշին :

Պու հիքմէթի սրբրին ձէվէշէրի ու մէվասի (նիւթն),
փաք զէյթ եազի իլէ (մեռն) պէլէսան եազը տրը . զէյթ
եազը հէր եազուն է ֆզուն մէվասի նուր տէնիր : Վէ
մովսիսական քիլիտատէ՝ անտէն զայրի եազ գուլան-
մազլար խաի հէր մէվանիյէ խուսուսինտէ : Վնձագ-
պիզուէ՝ նուր իլէ միւնէ վիլը վաֆթիզ օլանի կէսոմթէ-
րիր : Վէ ուկէլէսանի ամթթարին խօշ պույի, խօշնամիլը-
զին վաֆթիզ օլանըն կէսոմթէրիր . աննընտա օլուր պու-
նիշանի խամթէմ :

Վէ ու քի պու մէօհրի խամթէմի շէրիֆի ալաձագ
խոէ, էվմիլս վաֆթիզ օլմուշ օլաս կէրէր . պու խրդ-
մէթ եպիսկոպոսա մուֆավվաղ տըր, չաքին քահանա-
րարա միւսատատէ օլունմուշ տըր հասէպիլ իդթիզա :
Վնընտէ օլուր, քի հիճապին թահթի տիր . քի պիլս
հիճապէ տինիմիզին զաթը չազրմ օլոռու զու էսնատէ,
պիմիկրիլս իդրար էտէ . պունուն իլէ օլուր քիմնէ՝
Ո՛ւսիհին նիշանիը գուլու :

Յաղագ գերազանց խորհրդ որբոյ պատարազին :

Պէրայի Հիմենի մէրմէր . շէրիֆ գուրզան ու նէսկիլ :

ՍԻՒԱԼ Պէ՛ՇՏՆ Ճ :

Ղաղյիլտէ գուրապանլէր՝ հայվանամթտէն օլուրլար
խոի . պու էսնատէ՝ նէ վէճն իլէ թէպտիլ օլոռու Ո՛ւ-
սիհին նէսկիլթի գուրապանինէ :

Ղընդէլապ . Ղայիլտէ գուրապանլէրին գանը՝ նուշ օլունմաղիսի անձագքի տէօրիւլիւր խոփ . վէ քիմքի ինսանըն գանին տէօքէ խոփ , գանինէ պէտէլ գան խոփ . վէ հայտ էօյէ տիր :

Ղմմա հազրէթի ալլահ՝ օ գուրապանլէրտէն հազզ էթմէջիւպ , զայրի պիր չէրիֆ գուրապանէ միւնթազիր օլուռ . հազրէթի Ուսիհ չարմըդ իւղէրինտէ սունուշն գուրապանէ . Տաւուտուն աղզի իլէ տէյիւպ՝ օլ զէման մագպուշ օլուր սանա գուրապան , հաւան օ միւս պարէք պէսլի կեավ սանա գուրապան վէ հէտիյէ սունուր խոէ՝ սօֆրա խաչ իւղէրինտէ . Սալ . ծ . 21 : Աէ պունուն խպրէթինի կէօլիէ ալթընտէ կէօնթէրմիշ խոփ , քի միւպարէք քալէտան սանտրզի էօնիւնուէ՝ օն իբի փաք խամսւրսուզ նիշասթէ էրմէք , վէ պիր տէոթի շարասդ գորլար խոփ . Դւա . ԿԴ . 5 : Ղմմա օ հայվանի գուրապանլէրտէն իւսթիւն :

Աէ հազրէթի Ուլըխեցդէկ պաշ քահանայապետ , հազրէթի Խպրահիմի սէլամմամաղէ (թէշէքքիւր պիրըէ) թէնէզզիւլ պաւյուրասուքտէ , էրմէք իլէ մէյ փէշիւշ սունուռ . վէ հազրէթի Խպրահիմէ՝ հէր նէփայիս թաամլէրտէն մագպուշ կէօրիւնտի : Օ իրա նէպի խոփ՝ օ պուլունուտ սահասպ ալթընտէ՝ դայրի սէրվէրի պիր գուրապանէ է մասլ պիլտի օ էրմէք իլէ պատէի :

Կէրչէ էնպիեալէրին չէշմի րուհի , թուլանի ու զուն պիր տիւրապիւն խաի . քի օլ տէյնի պայիտ օլանի՝ գարիպ կէօրիւրլէր խոփ տին իթիգատի իլէ : Խպրահիմ պէնիմ վագամի կիւնիւն իրագտէն կէօրիւպ՝ իրշատ օլուռ . Յօհ . Ը . 56 . աէմիշ Յիսուս Քրիստոս Ուսիհուլահ էֆէնտիմիզ՝ Պէլի հազրէթի հագդ՝ հէր պար քէնտի աշգի մուհապէթին՝ ինսան գավմինէ այսն էթմիշ խոփ խայդ էթմէտէ՝ պէտէմքտէ , վէ հըֆզ էթմէտէ . չաքին ատէմ ճինսի անըն իթիպարին հագիգէթի իլէ պիլմէտիլէր . թաքի քէնտի նուրուլ լահըն տիւնեայէ իրասլ խուռապ՝ վէ բազի օլուռ անըն մէվթինէ . հէման պէնի ատէմ չէյթանըն եասըրըզ զինտէն խէլաս պուլա : Օլմէրթէ պէտէ սէվտի ալլահ ճի-

Հանրն ատէմինի , քի պիր թանէ է վատին տախի գուր
պանա վերտի . Յօհ . Գ . 16 :

Իմոի պու աշդի մուհապէթին էսէր՝ մատամ քի
գալածաղ իսի , անըն իշին Ո՛սիհուլլահ էֆէնտիմիզ ,
նէ հայվան էթինէ , նէ ինսան էթինէ , իլլա քի պու
շերիփ գուրապանը՝ էքմէյէ վէ շարապա նագըլ էլլէտի :
Վէ պու սէպէսպաէն պու սրբրին խմինէ՝ իւլամէմիզ՝
հիլմէթի մուհապէթ վէ աշդի մէվլա , ու աշդի պէ-
նի ատէմ տէտիէր . զիրա պունտան սէրվէր մուհապ-
պէթ էսէրի օլմաղ :

Իմոի պու շերիփ նէսիթէթ տէօրթ շէյ իլլէ թէր-
միլ օլունուր : Եպկէլա՝ քի պու հիլմէթի նագըլ էտէն՝
քահանայ օլա : Խթինձիսի՝ մէվատ ու ձէ վշէրի՝ էքմէր
իլլէ շարապ օլա : Խւցիւնձիւսի՝ էտէնին ֆիքրինտէ նիւ-
յէթ օլա : Տէօրտիւնձի՝ բէսմի քէլամ , (առէր կերէր՝
այս է մարմին իմ . արբէր ՚ի սմանէ՝ այս է արիւն իմ :)
Ալընրզ էրլ էտէնիզ՝ պու արք պէնիմ ձէսէտիմ . վէ
նուշ էլլէյին պու մշյուն , պու արք պէնիմ խունիմ :

Ո՛վասի խուսուսինտէ՝ իբի մէվատտէն թէրմիլ
օրուր՝ պու սրբրի հիլմէթ . նան , ու մշյուն . Էմինա
հիլմէթի թարաֆինտէն՝ պիր պատարագ վէ պիր նէ-
սիթէթ տէնիր : Շնէմի վիճուտի Ո՛սիհին՝ պու հիլ-
մէթտէ մէվճուտ , վէ հէր պիր զէրրէսինտէ թէրմիլ
տիր : Նիմէ քի միրաթ այնէնին պէնինտէ՝ շէմս պէր
գարէր կէօրիւնէ . վէ էկէր տօղանաա՝ հէր պիր փար-
չասինտէ շէմս թէրմիլ կէօրիւնէ : Վէ տախի՝ նիմէ
քի նիտա ու սէտա՝ պիր տէհանտէն ըրգըպ , հազըր
պուլունան սայըրզ ատէմտէն իշխախիլ :

Պու միւպարէք շերիփ հիլմէթին թէշպիհ ու խո-
րէթի՝ էֆզուն արք ՚Նէֆէսուլլահ քիթապինտէ : ՚Նէ-
շանին կէօմէրտի՝ ասպիլին , ՚Նուհուն վէ խպրահի-
մին գուրապանիլէրինտէ : Ո՛լրիսեդէկ քահանայապէ-
տին՝ նան ու մշյինտէ : Խամուրասուզ պայըրամին գու-
զուսինտէ . օ գուրզունուն տէմի գան իլլէ , պէնի խո-
րայէլ Ո՛ըսրտէն ըրգըպ , Յիրավունտէն խէլաս օլուու-
լար . վէ պիզ շէյթանըն եասըրըղինտէն խէլաս պուլ-

տուագ՝ պու ճետիտ շարագ ու պատե՛ իլէ : Վէ տախի՞ գուարէթ հելվասի՞ ալմուն թէսմի իշխնտէ , պունա էմսալ իտի : Վէ տախի՞ կէօնէկէօն գուազանլէրին՝ ասլի զամի վէ էօզի իտի շէրիֆ գոււրպան : Վէ տախի՞ պունուն էսէրի կէօրիւնտի Արտաշէսին զիյաֆէթի մշճիսինտէ . վէ օնա մէնէնտ սօֆրայէ՝ քի տէմիշ հազրէթի Տաւուտ : Աշ հազըք էթաին եաւ բազպիմ՝ պէնիմ էօնիւմտէ պիր սօֆրա , տիւշմէնին կէօզի էօնիւնտէ : Պատրաստ արարէր առաջի իմ զսեղան , և այլն . Սաշ . Ին . 5 :

Յազագս գերազանց զորմանալեաց պատարագնն :

Պէրայի սերվէրի ամայիդանի գուրուտնի շէրիֆ :

ՍԻՒԱԼ Ա.Թ.ԸՆ Ձ.Բ.

Չիւնքի պու հիբմէթ՝ (խորհուրդ) հեր վէճէ ամայիստ աիր , նիշին ատէթ գօնտի ամայիսլէրի տէմիշը իլէ :

Կըճէվաս . Օիրա՝ պիր թիւրլիւ տէշիլ , վէ օ շէրիլ պիր խորհուրդ ու լուղէթ էօդ ալր ճիւմլէսին պէշյան էտէն , անըն իշին ազիմ տէնիր :

Կըմիշլա՝ պունուն հիբմէթ ու ամայիսլի՝ քի քիւ չիւճէք էքմէք , վէ ճիւզելի մէյ պէնինտէ , թէմամ վիւ ճուափի իլէ պուլունուր Կըճէնտիմիզ . օ վէզն իլէ՝ քի խաչ իւղէրինտէ իտի : Նիճէ՝ քի պիր ճէպէլ տէշյնի նար՝ թօփ իշինտէ մէքս օլա . Եախօտ՝ պիր ավուճ պարութիւննտէ :

Երինճի՞ ամայիստ քի , էքմէյին վէ շարապին արազի մուայիշտէ գալըր . նիճէ քի վէրտի խանէտէն իխորաճ խոռոպ թաշրայէ չքդարասըն , վէրտին բահիյէսի գուուսի , խանէտէն խարիճ օլմայա :

Իւշիւնճիւսի՝ էքմէք վէ շարապ՝ թէսպտիլ օլուրլար ՈՇօիհին ճէսէտ ու խունինէ . անճագ մէվատ ու նէս սէք օլմազար անըն ճէսէտ ու տինինէ . զիրա՝ պիրիրէ գըզ օղան ՈՇօրիէմին վիրտուկի մէվատէ թէսպտիլ օլուրլար . նիճէ քի էքմէք թէսպտիլ օլուր ինսան թէնինէ , էմիմա մէվատ օլմազ ինսան ճէսէտինէ :

Տէօրատիւննիւ՞ էկէր վաֆիր էքմէք նագըլ ոլունսա
ո հէքմէթէ, Վէսիհին ճէսէտի չօղարմաղ. իլլա քի հէր
պիր էքմէքտէ՝ պիր տիր Վէսիհ էֆէնսիմիոդ. նիճէ
պիր շէմս, ճիւմիշէ ախմթէք երտորզար իշխնտէ. եախօս՝
պիր միրաթ այնա՝ պին սէհիմ օլսա, հէր պիր սէհիւ
մինտէ՝ շէմս թէքմիլ կէօրիւնէ:

Պէշինձի՞ օ ճիսմ, սայիրզ էքմէք պէշիննտէ պիր
աիր. նիճէ քի պիր ավաղ՝ սայիրզ ատէմ կիւշինտէ:

Ալթընձը՞ օ էքմէք կէօղէ կէօրիւնիւր, պույ վէ
լէ զգէթին վիրուր, տէսթ իլէ սունուլուր, էմմա՝ տէ-
րունինտէ օլան ճիսմի կէօրիւնմէդ վէ սունուլմաղ, նի-
ճէ քի ճէսէտին հարէքէթինտէն՝ բուհի տույասրն,
էմմա՝ քէնտի բուհի կէօրմէշինն. եախօս՝ սայիրէ-
շիմշէյի կէօրմէյիւպ, տէտասրն իշխտէսին. եախօս եռու-
մուրթայի կէօրիւպ, իշխնտէքի փիլիճի կէօրմէյիսին.
էմմա՝ փիլիճի կէօրմէմէք իլէ, եռումուրթա պէշիննտէ
օլսուղինի ինքեար էտէմէդը զսին:

Ղէտինձիսի՞ օ էքմէք տօղրանսա, տէրունիննտէ օլան
Վէսիհ տօղրանմաղ. նիճէ քի այնէյի տօղրասան, իշին-
տէքի կէօրիւնէն սուրէթ տօղրանմաղ:

Ալքիզինձի՞ էքմէյին վէ շարասպրն արազէրի զայ օ-
լունձէ, անտէ ճիսմ ու տէմ գալմաղ:

Տօգուզունձու՞ էքմէյին վէ մէյին՝ զաթի էօղի գալ-
մայրզ, եինէ քէլէվիլլի խըզմէթլէրին էտա էտէրլէր
տօցուրմաղ իլէ. նիճէ հիւմա գուշի էլմանըն պուշի
գոգուսի իլէ տօյա՛ էլմայի խօժիւմաղ էլթմէմէք իլէ:

Յաղագ ներգործութեան հաղորդութեան:

Պէրայի խաւլյենի շէրիֆ գուրզան:

Ս Ի Ւ Ա Ն Ե Տ Ի Ն Ճ Տ

Վէլայիք տէրէճէսինէ միրաճ էլթսէ պիլէ պիր տ-
տէմ, տախի յայիկ ու մուստահագդ տէյիլ տիր քի
պու մէճիսէ տէսթ սունա. յարին՝ խասլիյէթինտէն
խապէրտար օլմասի ճայիզ տիր:

Լշէվառ. Լվիլլա՝ սուրբ Յօհան Ոսկեքէրան տէ-
միշ քի, պու սօֆրանըն չէնիսին ալան, մէրտ պիր

արարանեւ թէպտիլ օլուր . օլ տէյնի , քի կէ օյա աղզըն-
տան աթէշ փիւսկիւրիւր չէյթան իւղէրինեւ :

Երինձի՝ պու արք օ աճայիալ թապիալին եափարզի
մաճուն , քի խթիմայ էտէրէք , օլ մէրթէպէ մէջանէթ
վէրտի թապիաթինէ , քի շէտիտ զէհիրլէր՝ անա թէւ-
սիր էթմէտի : | արին՝ չայիղինէ կէօրէ սունմայան , կէ օ-
նէկէօն տէրտէ կիրիֆթար օլուր . վէ վագրթորդ վէ-
ֆաթ էտէր . Ա . Կրն . Ժ. 30 :

Խւցիւնձիւսի՝ պունա թէմսիլ խոի գուտրէթ հէւ-
վսափ . քի հէր խթիմայ էտէնին՝ կէօյնիւնէ կէօրէ
չէշնի ու լէզզէթ վէրիր խոի :

Տէօրախւնձի՝ պու արք օ նուրանի նար , քի էտէր
ատէմի միւնէվվէք . էմմա եագմազ պէօկիւրթլէն թէր-
քէնինի . պու նար , ահէնի թալիսցրալ , էմսալի նար
էտէր , քի քէնտուսի ահէննէ (տէմթրէ) տէօնմէզ : Պէ-
ղաղիք՝ պէնզէք նուրի զիայէ , քի նէճէ ֆէ կէվշէրէ
թէհսիր էտէր՝ կէօնէկէօն քէնկլէրին կէօմթէրիր , էմմա
քէնտիտի զաթիմնտէն թէպտիլ օլմազ : | է պու հիբմէթ
տախի պիզի նուրի միւնէվվէք էտէր . վէ տէրունիւ-
միզտէ օլան չէֆաֆլէրի ֆազլի ամէլլէրի՝ պէյաննէ չը-
դարրու . նիձէ քի չագմագ թաշը չէլիկէ տօգանորդտէ՝
աթէշ փիւսկիւրէ . տախի տէմիր կիսպի սումիշ գայպի
ինսանի ըսընտրըրը մէվամնըն աշգի իրէ :

Պէշինձի՝ պէնզէք վէ օ նարէ քի սերովիէ գըսաճ
իրէ կէօմթիւրիւպ տօգանորդտի լասայի նէպինին աղը-
զնա . վէ պի էմրի խիւտա չիրքի կիւնահինէ մաղֆիւ-
րէթ պուլսու . Եայ . Զ . 6 :

Ալթընձը՝ պու չէրիֆ հիբմէթ հայվանաթ պէյ-
նինտէ պիզիք քէնտի միւնձիւզաթին պազի քէրրէ կէօ-
մթէրտի : Օ իրա պիր էմնատէ գօճա գարրնըն պիրիսի
խթիմա էթտի , քի պու հիբմէթին գըմթասին արը
գօվանինէ գօյսալըր , արը չօվալըր . էյլէտի պու ֆա-
գիր ֆիբրինէ կէօրէ : Հիբմէթինտէն սիւայ օլունմազ .
արըլար ճէմ օլուալ՝ գօվան իշինտէ պիր աճայիալ քիւմ-
պէթլիւ քիլիսէ իհտաս էյլէտիլէր պալ մումիտէն . վէ
պիր միհրապ (սեզան) կիսպի իհտատ էթտիլէր . վէ օ

միւսգարեք գըթասին՝ իւղէրինէ գօյուտ, պիր տայրէ կիսի տէօրթ չէ վրէսինէ տիվան տուրուտ, նէյդէն միւսալի կիւֆթար իլէ ավաղ, վէ պիւլպիւլ ու գանարից էմային՝ միւսէննա կիւֆթ ու կիւյ էթափլէր. թա՛քի ողու էհլայ թէվաթուր օլուտ՝ բուհպանլէր վարզպ՝ ազիմ իբրամու թազիմպիրլէ քիլսայէ նագլէթափլէր:

Եէտինձիսին յութֆ ու նիմէթ իհսան էտէք, նիմէթ քի գուտարէթ հէլվասի կէօկտէն էնտիքտէ, բահմէթ տախի էմայլ չնէք իտի մաէն պէրապէր:

(Աէրիզինձին՝ պունուն իլէ ատէմ կիւնահինէ մաղլ ֆիրէթ պուլուր: (Որ վասն ձեր և բազմաց՝ բաշխի իթաղութիւն մեղաց:) Պունլարա տայիր էմայլ չօդ քիւթապլէրիզիզտէ, արայան պուլուր:

Յազագո ճաշակողացն, և կերպի ճաշակելցն:

• Քէմէն իսինալ էփէնձէյ, վէ նէն լիւրէն ելեմէր ողայանինափէ ոփէ:

Ս Տ Ա Լ Ս Ի Գ Ւ Զ Ի Ն Ճ Տ

Պէն զանն էտէրիմքի, մէլայիր թարիգինուէ օլման լէր, նաշարի պու հիքմէթի էթէմէյէ յայիր տիրլէր: Խարին նատիրաթտէն տիր օլ միսիլլի ատէմ պուլունն մասի, ևա նիմէն օլաձագ:

Ելալէնայ. Եփէր մէվլանըն լութֆի իհսանի օլմաց իտի, մէլայիրլէր տախի սունամազլար իտի պու հիքմէթէ: Օ իրա էյսմէթինէն սէրաֆիմին պիրի գըսաճ իլէ տօդանտի, վէ տախի անլէրէ մախսուս տէյիլ տիր պու հիքմէթէ, մատամը քիւ ձիսմ ու ձէսէտտէն հալի ափրլէր: Վէ յարին՝ ինայեթի իհսանի հագգի իլէ, վէ միւմքինի մէրթէպէ զայրէթ, վէ պիր որտգի ու մուտ իլէ, պու հիքմէթէ ձանխազ ու գարիստ օլուր ինսան:

Վէ տախի՝ չիւնքի որու հիքմէթ նար միսալի պուլ տուրու թալաշի եագար (զներելի մեղս), թէօպէ իութիզֆար իլէ՝ քէպիր կիւնահիլէր իստիփլէնիրլէր, վէ միւնհէտիմ օլուրլար, միւմքին օլուր իսթիմալի: Վնըն իշն (սարկաւագ) նիտա էտէրքի, իմթիլապ իլէ, իթի գան իլէ իլէրի կէլին, վէ փաքլըլ պիրլէ իսթիմալ:

Էյլէյին : Ա է էկէր քի պունուն խպրէթի իլէ , Եսայի կիւնահինտէն խէլառ պուլտու , ևս նէ՞ գատար առընը խմթիմայ էտէնլէր :

Լ աքին՝ պաղլէլէրի պու հիքմէթին լութի նիմեւ թինէ իլհագ օլուրլար , հաշան սըտգի թէմամ ձանի կէօնիւլուն կիւշ էտէրլէր . պունլար սուրբ պատարա դըն էօղինէ շէրիգ օլուրլար (այսինքն՝ չնորհացն) : Ա է պաղլէրի նէ էօղինէ վէ նէ քէնտի հիքմէթինէ իլհագ օլուրլար էրլ էթմէմէր իլէ . նիճէ քի քէպիր ֆասիդ լէր . (որք մահացու մեղօք աղտեղէալք են) : Պաղլէրի ալըրլար հիքմէթի , անձագ ալմազլար նիմէթինի . (ըդ հաղորդն առնուն , այլ ոչ զշնորհն) . նիճէ քի պաղի պիստ զա ֆասիդլէր : Պաղլէրի հէմ հիքմէթին ալըրլար , վէ հէմ նիմէթին . նիճէ քի սալիհուու վաք նէ ֆս օլանլէր :

Խ ւ ժարզի ատէմ էրլ էտէնլէր գապահամթլը օլուրլար : Խ վլէլա օ քի զէմանինէ կէօրէ ալմազ . էն ազ սէնէտէ պիր քէրրէ . լաքին՝ Յօհան Ասկերերան՝ պունուն վագթինի՝ կէրէկի թէտարիքէ որփարը էտէր : Էքինձի՝ վագթինէ կէօրէ . էմմա յայիղինէ կէօրէ թէտարիք էթմէմէր իլէ : Խ ւ ժենձի՝ քի խմթիմայ էթտիքտէն սօնրա՝ ֆըսդի կիւնահտէն ստգընմազ :

Պու միսիլլիւ ատէմ , կէցա միհմանի իբրամ պիրլէ ալըր խանէսինէ , վէ շէթմ ու թագիր իլէ գօվար : Ա է տախի՝ օ միսիլլիւ ատէմ Յուղայա պէնզէր , քի խմթիմայ էթտիքտէն սօնրա՝ վարտը զամզէյլէտի էֆէնա տիսինի : Ա է պէնզէր Ներոլէս թագաւորա , քի թէմէննա հասէպի իլէ , խմթէր խափ Ուսիհչ չօձուզու գաթլ էթմէյէ : Ա է տախի պէնզէր Նքիսողումա , քի գարընտաշնի զլյափէթ պէհաննէսի իլէ՝ գաթլ էյլէտի :

Ե ախօտ պէնզէր Եահուտի գավմինէ , քի (ծաղկաղարդ) չիւէր տօնանմասինտէ մէտհ էտէրէր՝ Ուսիհի տուխուլ էթտիքտէր վէ պէշ կիւնտէն սօնրա սալու էթտիքտէր : Պէնզէրլէր տախի Կայէնէ , քի Նապիլի՝ պաղչէսինին սէլրինէ տալլէթ խտուպ՝ էօլտիւրտի : Եախօտ միւրայի քիմուէյէ , քի լիսանի իլէ մէտհ էտէր , վէ գալսպի իլէ գանընը իչէր : Եախօտ՝ էվ

սոյունի օղբույշե՞ , քի սոյկուն վերեն իլէ պէրապէր աղլէր : Խմորի կէլէլլոմ քի , նէ շէրիլ թէտարիթ իլէ սունմալը պու մէջիսէ :

Եփէլը՝ Եֆէնտիմիզ պույուրմուշ քի , քէմէրինիզ պէլինիզու գիշը պաղլը օլա , վէ գանտիլինիզ թիւթմիշ օլա , վէ սիզըլը թէտարիթուէ տուրուն , կէօդ գուլադ օլուալ պէրլէլին , քի Եֆէնտիմիզ նէ՛ զաման տիւկիւն տէն տէօնէճէք տիր : Քէմէր պէլստէ՝ մէրտ թիւվանէլիք . վէ գանտիլ նուր իլէ միւնեվլէր՝ ինսանըն իլթիւ գասիր իլէ տօլու՝ տին ու խման տրը . տիւկիւն էվինս տէն տէօնմէսի , սուրբ պատարագըն թէրմիլի տիր . քի Ճէօմասաթէ կէօսվթէրիր վէ տէնիր քի , քիմքի լայրդ տրը՝ իլէրիցէ կէլիւալ՝ խօժիմայէտէ . զիրա՞ պու հիբմէթէ՝ ֆաղլի ամել ու տէրունի խման օլմայինձէ , քիմսէ էրլ Եթմէյէ լայրդ օլամադ :

Էքինձինի պէնի Խարայէլ՝ փասկալիյէտէ՝ գուզուի նիճէ խօժիմայէտէրիլէր խտի : Դուշագ պէլէրինտէ . չօմագ էլլէրինտէ . Ճիզմէ փայլէրինտէ . հարպիճէ . քէմիրլէրին գըրմայրագ . էրթէսի կիւնիւնէ գօմայարագ . պաշի իլէ գույրուղինէտէք . վէ քէպապ իւտուալ , խաշլամա էրլ Եթմէզլէր խտի :

Թատպիրինէ կէլէլլոմ : Դուշագ պէլտէ՝ արզու ու չիրք հավեսին րէտտ էտէրէք (զցանկութիւն երիկամանց) : Զօմագ էլլէրինտէ , լազմմ տայանաձագ տին ու խման : Ճիզմէ սյագտաս , միւրտէ ամէլլէրի փայլիմայէտէրէք : Հարպիճէ եւմէլլի , թէֆտիշին արտըրըրա էլլթէնմէմէք իլէ : Քէմիրլէրին էզմէյէրէք . պու հիբմթին սրբրընը , աղլէ եաթըրմամազ իլէ : Լորթէսի կիւնիւնէ սպրագմամազ իլէ . էրթէսի կիւն՝ մահչչըր կիւնի տիր . պու մէճիսին ախիրի տիր՝ պիլու տահի իհրա օլունմազ : Պաշ վէ գույրուղին պիլէ եւմէք . պաշտրը՝ Եֆէնտիմիզին իլահիյէթին ախիր . տիւմ վէ գույրուգ տրը , ինսանէթլիյին իթմիգատի . պու իթմիգատ օլմայինձէ , պիր քիմսէ օ մէճիսէ տախիլ օլամազ : Քէպապ էտէրէք , կէցա տէրունի աշգի մուհապիթ իլէ խօժիմայէտէրմէք . անլէր խաշլամա սու իլէ եւր

Եր, քի տիւնեւիլլ աշգի՝ մէլվանին աշգընա տէյիշ
էաւրիլը :

Ա է տախի՝ խամուրսուղ էքմիզ, վէ եապան մա-
րօլի իլէ էքլ էտէրիլը իտի օ դուզուի : Ա է պիզմէր՝
խամուրսուղ եէմէլիսիզ . կէօյա թաղէ էքմիզ իլէ .
էքշիմիչ ամել իլէ էքլ էթմէյէճէյիզ : Այսնեւթափու-
րիմէ՝ օ դուզուտան եէմէզ իտի . վէ քիմ քի ֆրսդ-
տէն ըուձու իտուալ քէսիլմէզ իտէ, պու միւպարէք
հիքմէթ գուզուսին էքլ էտէմէզ :

Յազագո խորհրդաց ապաշխարութեան :

Պէրայի սըրի լէտօպէնի իւլիչֆար :

ՍԻՒԱԼ ՏՕԳՈՒԶՈՒՆՑՈՒ

Ուշօպէի խօթիղֆար՝ միլէթ պէյնինտէ՝ պիր ֆազլի
ամել վէ պիր ասալէթ տիր . քի ճիւմիլսի տախի . քիլի-
սայէ էվսատ տէյիլ իրէն, պու ֆազլի ամելի դասրուլ
վէ թէօպէ խօթիղֆար էտէրիլը : Խմորի ֆազլիթ տէն-
սէ, տախի եախչի մի տիր՝ սըրրի թէօպէ տէմէտէն :

Լունէլսու . Հէր պիր նէ սնէյէլ՝ խասլիյէթինէ կէօրէ
նամ գօնութ . վէ թէօպէնին պիր խասլիյէթի ֆրսդէ
պէտէլ թէօպէ վէ էճրին էտա էթմէսի տիր : Պու
վէճն իլէ ֆազլութթ տէնիր : Լաբին՝ մատամը քի քի-
լսա էլինտէ միֆէթահ միապի տիր, էֆէնախմիզուէն
թէսիմ օլունմուշ ըուհապան թայիֆէսինէ, քի թէօպէ
էտէնէ աշարար, վէ թէօպէսի օլմայանլէրէ դափիար-
ւար . անըն իլին (քի քիլսայէ մախսուս օլմաղ իլէ,)
սըրր ու հիքմէթ տէնիր :

Յազագո թէ զի՞նչ և ապաշխարութիւնն և ներգործութիւնն :

Նէ օլս լէտօպէ ու իւլիչֆար ու իսուլյէլի :

ՍԻՒԱԼ ՕՆՈՒԿՆՑՈՒ

Հէր շէյ շիւնիրի թապիրի իլէ պէյան օլունութ, պու-
նուն ֆազլի թապիրին տախի էթմիզ ճայիզ կէօրիւթ-
միւսիւզ :

Լունէլսու . Այսաշխարութիւն օլ տըր քի, պիր ֆասիդ-
իշէտիսի ֆրսդտէն ըուձու էտէ ֆիրեատ իլէ, վէ

աղլէլէճէք ֆրսդի՝ թէքքար իշլէմէյէ : Օ իրա ֆրսդի ամէլ՝ պիր նէքպէթ քիր վէ լէքէ տիր . վէ անըն հէմ մամի վէ լէքէ սատունի՝ կէօղ եաշը տրը :

Պու կէօղ եաշի իլէ՝ Տաւուտ մաղֆիրէթ պուլտու . ըուլաթտում գէր հէր կէճէ եաթազմիր չէ շմիմ եաշի իլէ : Պունուն իլէ Նզեկիա թագվալէրին սէրվէրի՝ օն պէշ սէնէ տախի էօմբինէ սըհհէթ պուլտու : Պունու իլէ Նինուէնին շէհիրլիսիր խէ կիւն իսմիղֆար իւ տուպ , պիլճիւմլէ եէրէ զարդ օլմագտէն խէյսս պուլտուլար : Պու խտի Վարիամ Վագդաղենացլիի՝ պիլիրէ դրզտան տախի սէրֆիւրագ էտէն : Պետրոս առաքեալը պու խտի եվլէլքի փայէսինէ տախիլ էտէն : Պունու իլէ աջակողմեան աւաղակի ձէննէթին միֆթահին պուլտուպ , ֆասիգլէր խաթիղֆարինէ բահնիւմա օլտու : Դաչ տէ ֆա եասըր օլուպ փէրուշան օլուրսա խտի պէնի Խորոշէլ , Ո՞նասէ թագաւոր , պու տէսթիկիրդէ խէյսս օլուրլար խտի եասրըլուգտան :

Ծըդ օլուպ պու մահպուպ եարէ , վէ թապիպի տիւքքեանէ ազիզ աթալէր , էնսպիալէր , եարէլէրի եօղ իքէն , էլա ալէմին կիւնահլէրին՝ քէնտիւլէրին կիւպի՝ կէօղ եաշի իլէ աղլէրէր խտի : Նիճէ Նիոլք նահապետ , Նըրեմիաս , Ղայիի , Դաւիթ վէ Պօղոս առաքեալ . Հառմէմ . Թ . 2 : Բ . Կորն . ԺԳ . 2 : Քի տայիմթաս սալանրը խտի ֆասիգլէր իշին . քի ֆրսդի իշլէիւպ թէօպէյէ կէրմէզէր խտի :

Դմիա՝ պունու տէ խօթիմա էյլէ քի , մէյուն շէյթան՝ հէր շէյին իշինէ պիրէր զէհիրնադ իլէթ դարրշտրմը տրը : Չիւնքի պու մէթին դալէյի ֆէթհ էտէմէզ , դալէ դուլսարի իլէ ձէնլլէշիր :

Պաղիլէրի թէօպէ իշինատէ իքէն , թէքքար օ ֆիղան իթտուկին իշլէտիր՝ մէզագ ու վէգգլէնմէք հասէպի իլէ : Պաղիսինէ ֆիթ վէրիր , քի տախի սէնին թէօպէն զէմանի տէյիլ , կէնճլիյինէ հայիֆ էտէրոին : Պաղիսինէ տախի ֆիթ վէրիր քի կիւնահըն օլ մէրթէպէ աղիմ տէյիլ ալլահ եանինտէ , նէ գատար քի խալդի ալէմ զանն էտէր . էմիա՝ կիւնահ սիւլիւմէն տիր , կէրէքսէ

աղ օլուուն . հա պիրտէն էօլոփիւրմէզ , էմմա՝ ևսփձէ ևսփձէ էօլոփիւրիւր : Պազլսին ալոտատըր՝ քի ալլահ քէրիմ ափր , հէր նէ վագըթ ահ էթսէն , ավֆ էտէր : Նիմապ փիրտէսինի պրբազըր ատէմին սիմասինէ , վէ զերբին փիրտէսինի երբժար՝ Փասիկի պիտատէալ էթմէք իլէ : Պազլսինէ խողըթ կէթիրիր՝ ազիզ քիմսէլերին տիւշիւպ գալդ մասընը . հազրէթի Տաւուտու , Անասէի , Պետրոսու վէ սայրիլէրի :

Լ աքին զայէթ էսլէհ ափր օ քիչի քի կէօրէ ափւ չէնլէրի , վէ քէնստիւսի իճմինապ չէքմէյէ ափւ շմէքտէն : Պախուսուս , քի անլէր պիզէ խողէթ աէյիլ ափւ շմէյէ . անձագ՝ էկէր քի ափւ շտիւք իսէ , անլէրին մաղֆիրէթ պուլմասըն հիցպէթ ալըպ՝ գալդ ալըմ :

Վ է տախի՞ թէօպէ վար նազարի : Հաջան պիր քիշի որդլէթէ օղբար , անըն սէպէպի իլէ իհթիրազ չէքիսիթէօպէ էտէր , պու ֆիւզիւլիւ զօր զօրինէ վէ նազարի տէնիր . նիմէ տէմիշ Տաւուտ . Անզպուն ու սէֆիլ օլուում , պանա թիքէնլէր տէյտի . Սալ . 1.1. 4 : Թէօպէ վար կէճտէն կէճ , հաչան պի զարուրի ֆրագտէն ֆարիդ օլուր պիր քիչի փիրլիք հասէպի իլէ . պու կիւնահտէն ֆարիդ կէլմէտի , անձագ՝ քի կիւնահ քէնստուսինի թէրը էթտի : Թէօպէ վար նաշէրի , նիմէ զամ մազ Յուդանըն . քի նէհրի ճարի Յիսուսի գօյուպ , գուրու չէշմէտէն վարտը սու ալիէնմէյէ . էֆէնտիմիզի գօյուպ , խախամ պաշիյէ վարտը թէօպէ տէտի :

Թէօպէ՝ մաղֆիրէթլի , չէրիփ , մուգատաէս վէ ֆայիտէլի տիր . նիմէ տէմիշ ալիմին պիրիսի , էյ պախ թանի թէօպէքե արըն թէվազի . էյ իսթիզֆար էտէնին մէթին ումուտու . նիմէ գուտարէթլի սին՝ օլ գուտը թէթքեանի մէվանըն հուզուրինտէ . նիմէ գօյայնա ֆէթհ էտէրսին պիֆէթհի . նիմէ օմէրտանէ զապիթի բահմանի աթայա թէսպաիլ էտէրսին : Կէօյա Փասիկ քիմսէ՝ թէօպէնին զարսի իլէ՝ պաշը ու ձունտարի (հազրը տուրան ձէլլատըն էլինաէն) գըլըճը չէքէ ալաւ :

Պու տէյնի իսթիզֆար նիմէ օլաճագ տէրսէն . էվ վէլա օլմալը աճը աղբը իլէ . կէօյա իլը էվլատը մէվլժ

օլմուշ օլայ խոփ, նէ՛ շէքիլ ֆիղան էտէր խոփ, քէ զալիք՝
միւրտէ ձանի իւ զէքինստէ օլմինվալ իւ զու : Բատէթ
պիրլէ վէ ձանի կէ օնիւլտէն սէ վինէրէր էթմէլի անի,
քի նամիւրտէ ու պագա գալաճագ արը, նիձէ զայրէթ
էտէր մէ վիժանի խասթէ՝ էօլմէսին կէ ձիբահրմէր իւնն:
միւրտի ու թէքմիլ օլմալը . զիրա՝ սահին թէ օպէյէ՝
կէ ձ տէյիլմէդ :

Թէ զվարի : Իւ շէնմէ մէ վլայէ եանա քէ վան օլմա-
սընա . զիրա զարգ օլաճագ քէ շթինին՝ թէսէնին էնի
գունի չէ օզմէքտէն իոնէ, հէման քէ սմէլի . Սիրակ . Ե . 8 :
Այստամ օլմալը վէ մէ թին : Շամէմի սցունտում՝
նիշն կիցէյիմ . եխդատըմ այագէքիմ՝ նիշն քիրլ-
տէյիմ . Երկ . Ե . 3 :

Վ է տախի՞ թէ զվարի օլմալը . թէ օպէի կիւնտէն
կիւնէ պրոագմամալը . զիրա վէ րագլիւ ինճիր աղաճը
մէրվէսիդ օլոռու զու իշն , քէսիլմէյէ էմը օլոռու . Դաւէ .
ԺԳ . 7 : Վ է տախի՞ բապակի՞ հավալը վէ սապըրլը արը,
էմմա՞ վուրմասի փէք աղըր արը : Պէլի՝ կիւնահըեարըն
թէ օպէսինէ թէշնէ տիր, էմմա ասի մէ լայիրէրի նիձէ-
վագըթ կէ չմէտէն նարի ձիհէննէ մէ դարգ էթափ :

Վ է տախի՞ ու լու մէրթէպէյէ տավէթ օլունմուշ
ըզ . թէ օպէի կէ ձէլսիրակը՝ անտէն մահրում օլուր-
ուզ : Վ է տիւշմէնիմիդ մէ լուն շէյթան՝ բահիմիդէ քէ-
տէր վէքիր . նիձէ քի Թրբավուն՝ պէնի խորայէլէ՝ Ալ-
որբն եասորըրզինտէն խէջաս պուլմասընլար տէյիւ :
Վ է տախի՞ թէ օպէ խոթիզարէ զայրէթ էթափիրի վէ-
տիւնեա ալէմին քէտէր ու սէրէնամի . կէ օյա տէմէք
խոթէր քի, պէնտէ սէ վիլէձէք պիր շէյ էօդ արը, նիձէ
քի սիզ զանն էտէրսինիդ :

Յաղագս դշման, թէ վէնչ իցէ :

Պէրայի նարիմ ու դիշմանը չէ նէ՞ օլու :

Ս Ի Տ Ա Լ Օ Ն Պ Ի Ր Ա Ն Ճ Տ

Պու մահայուէ նատիմ ու փիւշմանըզին էսամին վէ-
թարիֆին այս էլ թէ վլիլ պէյան էթմէնիդ՝ րիձա օ-
լունուր :

Աշեալապ . Չիւնքի խմբիղֆար՝ (ապաշարութիւնն երեք մասն է) իւչ գըթա տըր . պիրի՝ փիւշմանլըդ , պիրի՝ մուգիրը ու կիւնահինէ իթիրաֆ օլմագ , (այս ինքն խստառվանիլ զմեզս ,) վէ պիրի՝ կիւնահինէ պետէլ էջրինի էտէմէք : Օիրա հէր ֆըսդ՝ ետ գալսի ֆիրիրտէն հասրւ օլուր , քի անա պէտէլ տիր՝ տէրունի փիւշմանլըդ . եախօտ լիանտէն , քի անա պէտէլ տիր՝ միւթէրիֆ ու մուգիրը օլմագ . եախօտ ֆէյլի ամէլ տէն , քի անա պէտէլի էջրինի չէքմէք տէնիր . տուա , օրուճ , զէք.քեալթ վէ սայիր խայիրլի թէքեալթիֆ իլէ :

Պու իւչիւ՝ խմբիղֆարին գըթասի , մէջիսի չէրկիւ պէնզէր . ֆիրի՝ չիքեայէթձի , լիսան՝ մուգիրը , վէ հարիմին թաղիրի՝ պէտէլի ձիւրմ : Վ է տիւնեէլի շերաաթտէ՝ քիմ քի գապահամընի իգրար էտէր ու մուգիրը օլուր , թաղիրէ միւհիմաճ օլուր : Վ պին՝ արահըն հուզուրինտէ՝ քիմ քի մուգիրը ու միւթէրիֆ օլուրսա , խէյսա պուլուր : (Վոա դու նախ զան օրէնութիւնս քո զի արգարասցիս :) Վէն սէցլէ կիւնահին՝ քի սալիհ ու ատիլ օլասըն :

Իմասի տէյէլիմ քի նէ տիր նատիմ ու փիւշմանլըդ : Փիւշմանլըդ տըր՝ րիզա իլէ կիւնահ իչին պիր տէրունի տէրս , մուգիրը օլմագ ֆիրի իլէ , վէ մահէլ եէրինտէ՝ էջրինի էտա էթմէք գալիլի իլէ : Տէրս վէ արըր տէնիր՝ հէր արազի վէ պի էմրի րիզա սըդլէթէ . էմմա՝ փիւշմանլըդ րիզա իլէ՝ տէրտէ տէնիր , քի իթատուկի ֆըսդտէն՝ ատէմ իքրահ կէթիրուպ՝ տէրունի գալսի վէ րիզա իլէ ֆիրի իդթիրապ օլա : Օիրա՝ պի րիզա կէլին տէրտ ու աղըր՝ ֆայիտէսիզ տիր . էմմա պու նատիմլիք ֆայիտէլի տիր՝ պու վէճհ իւզրէ :

Փիւշմանլըդ՝ ֆազլի ատալէթ տիր , էմմա նիկէթէ գօմագ իթիրաֆ օլմասըն . (զխտառվանիլն) թէօպէ՝ խմբիղֆարին՝ (մասն) ու գըթասը տըր : Օլուր . քի պազըսը մէվանըն յութի իհսանինէ զալիպ կէլիր . կէցա թաշ կիսկի եազմուրի գապուլ էթմէզ , անա (խստասիրս) ու փէք եիւրէքլի տէնիր . նիճէ . քի ահէն ըսընմայինձէ աթէշտէ՝ զարսի գապուլ էթմէզ : Վ ձապա

սղու սէրթլիյէ՝ ալլահ՝ սէպէպ տէնիր քի, Հաշա՛, զի
բա ալլահ՝ յութին իհաան էտէր ֆասիդին գալպինէ,
քի օ սէրթլիյի եիւմուշատը. իմար՝ օ սէրթլիյէ քէն
տուսի սէպէպ տէյիլ:

Ա է էկէր Ջիրավուն իջն տէնիրսէ քի, ալլահ՝ անըն
գայլպինի սէրթլիյէնտիրուի. Ելլու. ծ. 4. ամէննա՝ ինայէն
թին բէտտ էթմէք իլէ. նիմէ քի ահէնի նարուտէն չէր-
սէն, ահէն սէրթլիյէնիր. էմմա՝ նար անըն սէրթլիյինէ
սէպէպ տէյիլ տիր, անձագ քի տէմիր՝ քէնտիւ ասընա
թապի օլուր: Ակէր տէրսէ Լասոյի մարդարէ, Սախոժ
ու փէք էթմտին սէն պիովիմ գալպիմիզի, քի սէնտէն
իջթինապ չէրմէյէլիմ. Եսայ. Կ. 17:

Տէմէլլ քի ինայէթինի տիւր էթմէք իլէ. նիմէ քի
Ջիրավունըն գայլպի՝ միւճէլլէտ օլուռ. զիրա՝ գարիպ
օլան նիմէթէ կիւշ էթմէսէ պիր քիմաէ, (խստասիրու)
ու միւճէլլէտ օ էսնատէ տէնիր. քի զարպ ու սիքէյէ
շալիպ կէլիր, գապուշ էթմէզ. յարին՝ զարպին տէյիլ
տիր գապիեթ, անձագ քի սէրթ տէրունին: Վէ զարիք
օ գայլէ միւճէլլէտ ու փէք տէնիր, գայու ու տէ-
րունտէն ալլահըն յութֆ ու իհաանի տիւր օլունձէ:

Տէյիլ քի անի ալլահ փէրլէալիր, անձագ քի եիւ-
մուշատան ինայէթինի չէրէր լսյրդ օլմայանտէն, վէ
սախոժ տիլ օլան՝ սախոժ գալըր. (այսինքն՝ խստասիրու:)
Լամմա՝ շէրէսմթ ու գըրկըն տէնիր տէրուն, հաշան րիզա
ֆազարի մէյլ էտէր ալլահըն ինայէթինէ, վէ կիւնահի
իշլէմէրտէն կէրի չէրէր բատեթինի: Ա է էվլմիշ տէնիր
տաէմին տէրունի, հաշան քի իշթահի վէ արզուսի իլէ
լորէնիր ֆրոգին լէզզէթինտէն:

Դմտի պիմիլլիյիզ քի, իրի թարդ տէնիր տէրունի
աղըր: Պիրին բատէթ իլէ, պիրի ձիսմի հայվանի իլէ.
օլ քիմ բիզա ու բատէթ իլէ օլուր, պիր իգըրահ արը
ձանտէ: Պունա տայիմ պօրճլույուզ, քի մազֆիրէթ
պուլտուգտան սօնրա, տայիմ ֆիբրիմիդէ տիւշտիւքձէզ՝
իդրահ խոռուպ լորէնէլիմ կիւնահըն չիրբինտէն: Պիրի
տախի ձիսմի հայվանի տիր. նիմէ քի ֆիղան էթմէք,
ալլահագ, սըզլամագ: Պունուն միւտտէթինէ՝ իլմի

Հիմանք իւշամասի՞ բիզու վերմէզ զ դիրա պու միտիլըւ նատիմ փիւշմանլրդ՝ միւտտամ օլմասա կերէք ։ | արին օլուրսա , ֆարզի տէյիլ . անձագ քի քեամիլ լիքտէն կէլլր : Նիճէ տէտի Դաւիթ նէպի . (| ուացի զամենացն զիշէր զմահիճա խմ , և արտասուօք իմովք զանկողինս իմ թացի .) ըսլամարմ հէր կէճէ եաթազրմը չէմիմ եաշի իլէ : Քէզալիք՝ վէ Վարիամ Վագդաղենացի , վէ Պէտրոս առաքեալ , քի փիզանի միւտտամ էթալիկէր :

Փիւշմանլրդ վէ նատիմ օլմագ՝ պազի է անտառէ օլ տէյնի բուխտէթ պուրլուր , քի կիւնահի վէ էճրինի պիւլէ ավի էթալիքիը իքի սէպէտ իլէ : Պիրի մէվանըն աշգի իլէ . քի օլ մէրթէպէ խրէնտիրիր ֆասիգի ֆրուգին լզզէթինտէն , քի աշըգ օլանըն գայլինտէ սէօնա մէզ պիր նար օլուր . նիճէ քի Վարիամ Վագդաղենացինին թաշկըն մուհազպէթի՝ հէմ կիւնահինտէն վէ հէմ էճրինտէն անի խէջաս էլլէտի :

Խրինճիան ճէսէտի զէպահան աղզրը . քի բատէթի օչ յանտըրը օլ մէրթէպէ , քի աղլէշիւտ սրզայանըն ֆրսգի վէ էճրի մազֆիրէթ սրուլուր : Պունու տա պիլմէսի ֆարզ տէյիլ , էմմա՝ ձայիդ տիր . քի նէ զէման աճըսա կերէք պիր ֆասիգ՝ իթառուկի ֆրսգի իշին : Տէմիշա աղիզին պիրիսի . քի , հաշան քի բատրի ավի ետէր պիր գուրլուն ձիւրմինի , անի պէնտ էտէր միւտտամ իգրահլրդ իշինտէ : Վաղիթիթէթ պուրլան՝ տայիմ աղլէսին , վէ աղլէմէքտէն շաղ օլուն , վէ աղլէմէմէսի իշին՝ տայիմ աղլէսին :

Յազագո խորհրդ ց խոստավանութեան :

Պէրայի հէմմէլլի իշրաբ ու իլիրաֆ :

Ա Տ Ի Ա Լ Օ Ն Ի Ք Ի Ն Ճ Ւ

Հաղրէթի Տաւուտ , մուգիրը օլուր անձագ բատր պիլյէ տէմէք իլէ . քի , մուգիրը ու միւթէրիֆ օլայրմ թէմամ տէրունիմուէն սանա բազպիմ . Սաղ . ձկչ . 1 : Իմոփի հէրքէս տէրունի գայլին , անձագ քի պիր բատր պիւլ այէմինէ պիշան էտէճէք , վէ զայրիսինտէն ողըրլընի սագլայաձագ :

Աշխատական. Եթի Թարգմուղ գիրը օլմագ վար: Պիրիսին՝
տերունի, քի գայլցինի անըն իլէ անձագ մէ վայէ նիւ-
մցան էտէ ճէք տէրուղի: Պիրիսի տախի, ալահ թարա-
ֆընտան պու խրզմէթէ միւտաշըր օլանլարա՝ բուհոպան
ու ալմամ փափաղլարա: Պունա սրբը ու հիքմէթ տէնիր.
զիրա՝ քիրիսա խիւտատամէրինին թէ ֆթիշնէ միւհթաճ
պիր մանեա արք. վէ մէ վանըն հիւքիւմաթի գուտրէ-
թինէ պաղլը պիր հիւքիւմաթ արք. քի անըն իլէ բուհ-
պան ու փափաղ գավմի, ալահա վէրեալէթէն՝ միւ-
թէրիփ օլանլէրի՝ չէօզէրլէր Փրադին զէնձիրինատէն:
Պու հիւքիւմաթի՝ Ուովսէ սին բապպիլէրինէ վէրմէտի
հազրէթի մէ վառ. անձագ քի անլէր՝ տէրուլէրինի կէօս-
թէրէնլէրէ՝ իլաձին պէյան էտէրլէր խտի. քի շու ակչնի
խասթէլիղէ՝ շու միսիլիւ քէսիլ: Ույուղ՝ միոքին՝ խէ-
յսա պուլունձա, շու ֆարգ օլա քի էտա էտէ. նէ շէ-
քիլ քէթպ օլունմուշ արք ‘Կ տացւոց քիթապինատէ.՝
Աւա. ձգ:

Ոիւայ էտէրուն քին՝ նիշն պու հիւքիւմաթ ան-
լէրէ վէրիլմէտի, անձագ Ուէսիհին գուլլարինէ: Շէ-
վառ էտէշիմ. չիւնքի պու եկտի սրբը ու հիքմէթ Ու-
սիհուլլահըն սայտ ու սիյասէթ չէրմէնին հիտայէսի
սիր, ու էսնալէրտէ՝ տախի սայտ օլմամըշ խտի Ուէսիհ
Յիսուս Քրիստոս, վէ պապի սէմա ազրմամըշ խտի.
անըն իշին պու հիւքիւմաթի՝ գլամէ օլոտ գտան սօն-
քա ինամ էդէտի շայիբալէրինէ. քի պէնիմ տինիմէ-
տախիլ օլանը, պանս վէրեալէթէն՝ սէպիլին թահիլ-
էդէյին կիւնահէրի պէնտինատէն: Ո է քիմի քի իթ-
յագ ու սինսիլէսին թախիլիյէ էտէրսիղ պու ալէմուէ,
իթլագ օլալար վէ սէմատէ. վէ քիմի քի պէնտ էտէր-
սէնիդ, պէնտ ու տէր զէնձիր օլա օ ալէմուէ:

Օ իրա ֆըսդի ամէլ, պիր զէնձիր տիր քին՝ ֆասիդի
պէնտ էտէր. պու զէնձիրուէն պէնտ օլսն՝ քէնտիւ-
քէնտիսինի չէօզէմէդ: (Տոռունք մէզաց պատեցան
զինե) ֆըսդին թօգալէրի պէնի պէնտ էթափէր բանդ-
պիմ, տէմիշնէպի ջաւուտ: Խմտի՝ Խալման մարդարէ
օլուու միւհթաճ չէօզմէջէ: Ո է տախի գանուն գայտէ-

տիր հէքիմէք պէշնինտէ , քի խասթէ թապիտ՝ քէ՛ն առւսինէ իլաճ էտէմէզ . վէ գույիերէ տիւշէն , քէ՛նտիւ լլիինտէն չըդամազ . վէ քէ՛նտուսինի պէ՛նտէ կիսկի պէյ էտէն՝ խէջաս էտէմէզ . վէ քէ՛նտինի գամժէ էտէն՝ տիւ բիլտէմէզ :

Վիւնահ խասթէլլիյի՝ մարազի մէվլժ տիր . Պաշտան այազատագ՝ եօդ տըր սազ եէրի . Եսայ . Ա . 6 : Սուսուզ պիր գույու տըր . Օ պէքարիս նէպի տէմիշ . Աէն ահտի խունին իլէ , խէջաս էթարին գուլլարընը սուսուզ գույուտան . Զաք . Թ . 11 : Կամժէկ պէտէլ վաղի քիւրէկ տիր : Վիւնահ.քէար՝ կիւնահըն պէ՛նտէ սի տիր . Յով . Բ . 34 : Շուհանի պիր էօլմէք տիր : Կալգըն միւրտէլիքտէն . արի՞ որ ննջեսդ ՚ի մեռելըց . Եփե . Ե . 14 : Խմոր պու խէթալէրտէն՝ պիր քիմսէ քէ՛նտիսինի խէջաս էտէմէզ , միւհթաճ տըր զայրիսինէ . Ա է պու տըր քիլիայէ վէրիլէն հիւքիւմամժ . Քրիստոս էֆէն տիմիգտէն . քիմի քի պազլէրտէնիդ պու ալէմտէ , պազլանէ ասիւմանտէ . վէ քիմի քի չէօզէրտէնիդ , չէօզիլէսէմատէ :

Կէլէլիմ իուստվանութիւնու իթիրաֆըն թապիրի ֆառ լինէ : Կթիրաֆ տըր , քի անըն իլէ սագլը տէրտ պէշան օլունուր՝ սազլրդ ումուտու իլէ : Պու թապիր իլէ այան օլունուր խոստովանութիւն գըթասը՝ ոլ.քի կիւնահ տըր : Խոստովանութիւն հարաբէթի վէ մաղիի բէթի՝ պէշան էթմէսի տիր . վէ սէպէպի՝ մաղփիրէթ տիր : Օ իրա տէմիշ հազրէթի մէվլա քի , սէն սէցլէ կիւնահընը , քի մաղփիրէթ պուլուապ՝ վար բույ սայիշ օլուսըն : Պու հիւքիւմամժի նիշն մէլայիրէ վէրմէտի բապպի տէրտէն , անըն իշն քի պիտէրտ խուլէր . վէ տէրտլի պիլիր տէրտլինին հալինտէն տէմիշէր :

(Օն պէշ հետմունք ու մէվճուտէսի վար , քի ֆրագըն շխատէթինէ սէպէպ օլուրլար : (Փայէ . եէրի . չօդ էյլէնմէսի ֆրսգտէ . սէպէպ . իլիմ . զէման . ձիւզեի խաթա ահտ . թարզի կիւնահ . ուլու մէրթէպէ . սայի . եաշ . իսմիյալ . ապի . վարրչ .) Փայէտար . քիմսէնին կիւնահը թարագդալը տըր . նիմէ եպիսկոպոս , քահա-

նայ . վէ փլյատէ ձեւօմաաթին կիւնահը պիր սոյ օլսա ,
փայէտարընքի շէտիտ օլուր : Եւր ու մէքեան . քիլե
սատէ վէ թաշրատէ օլան ֆրսգ՝ պէքապէր օրմադ :
Եցինմէք կիւնահ իշինտէ , պիր սէնէ . արթըգ՝ էքսիր :
Եւտէպի . ձիւզէի սէպէպտէն՝ աղիմ կիւնահա կիրիփ-
թար օլմագ : Ելմի . զիրա ալիմ ֆազիլին կիւնահը շէ-
տիտ օլուր պիխագըլ օլանտան : Օէմանի . աճապա աղիզ
սպայրամլարտա՞ մի , եօգսա պայցաղը կիւնտէ : Շիւզէի
խաթա . նիմէ գայզի պուլունմաղ իլէ , քէպիր ֆրսգէ
մշիլ վէրմէք՝ գարցը տուրմամագ : Կհոր . քի ահա
էթմիշ օլս պիր խայրըլը չէյէ . օրումէ , զլյարէթէ ,
թէրքի տիւնեալրզէ , վէ նէ ֆոխնէ ույուպ ահտինի
պօզա : Ծարզը . աճապա լութի՞ մի իմիշ , եօգսա զէն-
փարէ . վուրմուշէմմա , էխոթիեարէ՞ մի , եօգսա շախսի
թիւվանէյէ : Ուլու մէրթէպէ . մարասա՞ մի խմիշ , պէյ
ու իրիճալ , եօգսա փլյատէ : Այլըսը . քի գաչ տէ փա
հէր ֆրսգաէն իշլէտի : Եաշը . սապի՞ մի իտի , եօգսա
ագրյապալիզ . իխոթիյալ . (գայթակզութիւն) նէ՞ գատար
ատէմէ իխոթիյալ վէրտի ֆրսգի իլէ : Կոր . քի ասրւ
զատէ՞ մի իտի , եօգսա փլյատէ : Վարըը . քի նէ վարըը
իլէ իշլէտի զինայը , զուլի վէ սայրիսին : Պունու տա
պիմէլի , քի ֆասիգին ֆրսգինէ վուգուֆ պիլէ օլսա
խոստովանահայրը , եինէ պօրճլու տրը մուզիրը օլ-
մասինէ . զիրա պիլիր իտի ատէմ կիսպի , պիլմէզ իտի
հարբիմ կիսպի :

Խաստովանութիւն իթիրաֆի , կիւնտէն կիւնտէ ոլը-
բագմագ . ճայիզ մի աճապա : Եքի շիւպհէ վար : Պազիսի
տէմիշ քի , զէման միւրուր էթմէտէն թէզվարի օլ-
մալը . էկէր զէման միւսատէ էտէր իտէ : Պազիսի տէ-
միշ քի , պու թէնապիհ շիւնքի էմրի տիր , մէնի տէշիլ
տիր՝ հէր վէճհ իլէ պօրճլու էթմէզ . անճագ քի եւ-
րինէ վէ զէմանինէ կէօրէ : Վէ եկէզէցի էմրի տիր ,
քի էն ազ՝ սէնէտէ պիր տէ փա՝ հէր ագիլպալիզ միւ-
թէրիփ օլս վէ սրբութիւն ալս :

Վարին՝ զէմանինտէն թաշրա՝ մուգիրը օլս պիլիր .
էկէր սրբութիւն ալաճագ պիր քիչի , եախօտ պատա-

բագ էտէճէք պիր քահանայ . վէ տախի՛ էկէր պիր ու-
զագ եկէրէ կիթմէլի օլսա՝ քի քահանայ ողուլունմազ .
վէ էկէր զայշէթ իմինապ չէքէճէք զէման օլս . նիճէ-
թալուն էսնասի , վէ ճէնկ մահալի : Եախօս՝ տէրունի
գայլինտէն որդլէթ չէքէրսէ , ինսարփի խըղճմտանքտանն
խէրսս պուլմագ իշին՝ մուգիրը օրաձագ : Եախօս՝ պիր
ալիմ ֆաղիլ հոգեռոր հէքիմէ բաստ կէլիրսէ , տէրտինէ-
իլաճ էտէպիլը՝ սըսրինի աշաճագ :

Յալուգո ներգործութեան խստավանութեան :

Պէտքայի խասլվէթի իդրար ու ինիրաֆ :

Ս Տ Ի Ա Լ Օ Ն Ի Կ Զ Ի Խ Ն Ճ Տ Ի

Պու հիքմէթին լէզգէթինի՝ խասլիյէթինանէն խոթիւ-
մա էտէճէկիղ . չիւնքի պաղէճէր կիրակիք , պիր տէմէթ
չիւնք տախի՛ պունտան տէվչիրսէք , մանի ու միւզա-
հիմլար մի օլս :

Եշէվառ . Եա էջ ազիղ՝ պաղէճպանըն ինսանէթլիք
նիշանէսի օլ տրը քի , աղասընըն միհմանլիքին՝ թէհի-
տէսթ եօլամացա : Պու միւպարէք հիքմէթին խասլի-
յէթի աղիմ տիր :

Ա . Կէլէճէք գաղայի տէֆ էտէր . նիճէ քի՝ Դ ամէք
կայէնի գաթէ խառուպ , նաւարի նիսամնլիքինէ միւթէ-
րիք օլուպ , կայէնին եէտի գըսըմ գաղէպինտէն խէ-
լաս պուլտու :

Բ . Ո՛ուգիրը օրմազ իլէ , սէլալ օլուր ֆըսդ . վէ-
կթմէմէք իլէ՝ պէշանէ չըդար . նիճէ տէտի հազրէթի
հագդ նէսի Տաւուտա . սէն էթտին պու ֆէյլի օլ-
րունճէ , պէն էտէյիմ ալէմէ գարշը . զիրա՝ պիդ այան
էտէրսէք թապիտէ տէրտիմիղի , օ մուալիճէ իլէ սէլզ
էտէր գափատը :

Գ . Ո՛վանըն թահավիլսւր խըշմընը բէտտ էտէր .
նիճէ տէտի հազրէթի ալլահ Տաւուտուն տէհանի
իլէ . սուս օլտում . աղըզ աշամատըմ , քի ոէն էթտին ,
կէցա միւթէրիք իլէ :

Դ . Տաղէր միսալի ֆըսդին տալկալըրի , ֆասիզի
զարդ էտէր՝ էկէր քի պու հիքմէթ տէսթ սունուպ

Էտէլաս էթմեղ խու . նիճէ քի Պետրոս առաքեալա՝
Աէսիհուլահ էֆէնտիմիզ . վէ նէպի Տաւուտ թէօպէ
էթալիի կիոդի , Ատմէան տէտի ալլահ կէշիրոտի սէնտէն
ֆրոգին խէթասինի :

Ե . Շէմի ալէմ ֆասիդէ տավաճի իբէն, միւթէրիք
օրուուգտա , այտմի սիլահլէրին աշաղի գօրլար . զիբա
ամանա գըլըզ օլմազ տէմիշլէր :

Զ . Խիւտայի պէշան էտէր գուլունա . զիրա տէմիշ
աղլովին պիրի քի էկէր մուգիրը օլմազ խէմ բասպիմա՞
պէնի սէնտէն կիոլչէմէմ , անձագ սէնի պէնտէն :

Է . Պէնտ էտէր վէ խոստովանուհայրըն աղզընը , օլ
մէրթէպէ քի քէլփէթին իլէ պիլէ աջըլմազ . նիճէ քի
պիր քահանայ սրոր վէրմէտիի իշին գամթէ օլունուալ
պիր վէճհ իլէ աղզընը աշամատիլէր . վէ աղլովին պիրի
տէմիշ , անը քի խոստովանութիւն վէ իթիրափ կիոդի
պիլիրիմ , հէր պիլտիմուէն դայեթ աղ պիլըրիմ :

Ը . Տէրտիի խասթէի սաղալորը . նիճէ տէտի Տա
ւուտ , կէտա ու տէրտիի իմ պէն բասպիմ , սէնին մու-
խալլիս տէսթին պէնի գապույէ էլլիչէ : Աուրըն հար-
սեղ տէմիշ , տէրտինին եարէսինի էօրթմէկը , տէրտ-
իի էօլտիւրմէք տիր : Խմորի տէրտիի տէրտինի սէլլ
էթմէք իլէ քէնտիսինի հէյլաք էտէր . նիճէ քի Յուդա՝
տէրտինի էֆէնտիսինէ այան էթմէտիյի իշին՝ վարտը
քէնտի քէնտիսինի աստը :

Թ . Պու աղիզ իթիրափ (խոստովանութիւն) , զիֆիթ
իլէ գամթրան տըր , քի ապի տէրետէն խէլաս էտէր
սէֆինէի :

Ժ . Շէննէթին տէրկեահին աշար . նիճէ քի աջա-
կողմէան աւաղակա :

Ե՛՛ կիւնահանքեար չէքմէ ողիդէրու ինթինաոդ .

Կէ օղիւն եաւըն տէրտինէ էթ սէն կիւրոց :

Սէն չէթանըն տու զագ ֆէնտին ողէսին էթ .

Լէթիրազ չէքմէ ողրդինի սյան էթ :

Ա լոգայի քէսաին սնուտէն պէցըէճէ .

Պահու էթամին խասիմ եարտէն ֆէ վրիճէ .

Եարենի ա՛ իլահ զօռուն թապիոզ եար .

Թէշէնիշան ինիմիրան չէք հատիոզ եար :

Չիրքին իշխն մասհագուսպ օլմագ իսլմէբռէն :
Պու ափերմելի ոլէնլէն իկոպի թաւը ուն :
Կէլ մու զիբր ոլ՝ ուու մէնիտուն ևոգ թաւըիր :
Անձնագ քի վար իլուն տէբռնէ ոլինաղիր :
Ու թանմայլոց ֆըրոգ իլէ օլուուն միւրտէ :
Կէ վար հիմասպ թէօպէ իլէ օլմագ զինանէ :
Ըիրի մատէ գիէլնի իլէ զինա էտէ :
Վարըր եայդար քէնուոնն նարի նէնիրտէ :
Կէ ոզ եաչնն իլէ ույ ուն ֆըրոգին բահնէն ոին :
Անձնաըն հագդ տիրուն ֆըրոգին գօրգուսին :
Ալիմ թապիս ունին եարէն քի տաղլեր :
Ազը վէրիր՝ էմմա սէնսէն չօգ աղյէր :
Տուա էտէր սէնսէն եանս ո թապիոց :
Գի սաղսպոց հագդէ օլուուն գարիոց :
Թուօպէն իլէ ուն մէ վճռուտ շատ օլուր :
Պէհի խանէն մատուր ու ապաս օլուր :

Յաղոգ հասուոցման կամ փոխարինի մէ զայ :
Պէրայի երայի եախօս պէհակէլ լիւնանէ :

ՍԻՒԱԼ ՕՆ ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻՒ

Չիւնիքի ֆըրոգի ամէլ րիզայի մէվանըն զըտախնէ պիր հարաբէթ տիր, վէ ախնենէ վի փատիշահլէրին էմ թինէ (քի զիլուլլահ թապիր օլունուրլար) ամէլ էթմէյէնլէր, գաթլէ վաճիպ տէնիրլէր . իմոնի վէ բապ պինին էմրինէ իմթիլափ հարաբէթ էտէնլէր, գաթլէ վաճիպ օլուրլամք :

Ղընէհաղ . Ոէվա՝ բահման ու բահիմ տիր . էկէր ատապէթ սիլահըն իշլէտէ խափ, պու ալէմ պիր նէ ֆէս պիլէ մէթանէթ պուլամազ խտի : Վնըն իւին տէմիշ Տաւուտ նէպի, սէն պույուրմուշուն բապպիմ, քի ախնեա ալէմ՝ բահմին իլէ շէնլէնիր : Իմտի բահմի քէր մինտէն ճիւզեփ քիւլլի ֆիրեատիմիղէ տայանամոյուպ, ալաթի հարպին գասպղէյէ պէնտ էտէր . վէ օլուրինէ կէօրէ՝ հէր նէ խսէ՝ էօզիւրիմիզի գապույլ էտէր, վէ իսթիղֆարիմիզի մագպույլ էտինիր : Վէ օր քի մէլայիրլէր սուչունու ավֆ էթմէտի, զիրա՝ անլէրատէ թէօպէ ու խսթիղֆար պուլմատի : Այժանաթմտէն գաստի ինթիղֆար ալմագ եօգ, զիրա՝ թապիամթին իութիզասինէ կէօրէ՝ հարէքէթ էտէրլէր, անլէրէ կիւ-

նահ սայրլմաղ. ինսան գալվի մաւզիրէթ պուլլուր՝
այպինի գապիկէթինի թանըմագ իշխն, վէ թէօպէ իս-
թիգֆարէ կիւ վէնմէսի իշխն :

Իմոնի ճիւրսի էտանըն թապիրինտէն խաթիմա էտէ-
լիմքի նէ տէմէք տիր : Կտա տէմէք, կէօյա տէյինինէ
մուգիրը օլմագ վէ էօտէմէք : Կիւնահ պիր պօրճ տրը
մէվայէ . մուգիրը օլմագ տրը՝ գապիկէթինի թանը-
մագ իթիրափ օլմաղ (խոստովանութիւն) իլէ : Վէ էօ-
տէմէք տիր, կիւնահինէ կէօրէ աղապեն չէրմէք մրդ-
թարինձէ : Այէ տէյինի խանվան վէրտի խէ քէնտուսինէ,
ու գատար եաս իլէ էօտէյին . Յայպ . Ժ. 9 :

Վէ Ումիւսին Խօմասինտէ տէմիշը բապպի : Օ ալիսին՝
զուլմինէ կէօրէ թազիր օլունա . Օլին . Խ. 2 : Լ արին՝
մրդթարինձէ տէմէք տիր, զիրա՝ հայվանա կէօրէ
եիւրին եիւրէրլէր . նիձէ տէյէլիմքի մէջլիսի շե-
րիտէ վէ հուզուրի իւրֆանտէ, պիր պէլսէի ի՞րագէ
վէրէնի պուլսուգտա՝ գամժէ էտէրլէր . եա պու թա-
զիրէ շէտիս՝ անըն ճիւրմինէ պէտէլ օլուն մու գամժէ
օլունմաղ իլէ . վէ օ շէ հիրին զարարի էօտէնափ մի .
հաշա, յարին խազրէթի ալէմ իշխն վէ անտէն ուլու-
թազիր օլմամաղ իլէ, անըն իլէ գանաաթ էտէրլէր :

Քէղազիք վէ բապպինին էմբինէ գարց՝ ֆասիդ
իշլէր եարամազլլզը . պունուն իլաճի, եինէ անըն
լութիք քէրէմի, վէ թազիրկիրին գուտարէթինէ կէօրէ
թազիր օլունմապ, եա տուա իլէ, եա օրուճ փէրհիզ
իլէ, եա զէքքեաթ վէրմէք իլէ : Եշախօս՝ ֆրսդըն
զըթաբինէ կէօրէ հէր նէ խէ իլաճի . Խմոր օլուու քի
պու պէտէլ ճիւրմինէ կէօրէ պիր ճիւրիւմ տիր :

Տէյէլիմ ճէնկլէր օլուր տայ ու տատ իշխն . իշ-
ելէրինի պուլսուգտան սօնրա, մուսալիհէ օլուրլար
իքի խասիմէք . յաբին նէ քի զարար խապէթ էթտի
խէ պիսուչէ, մէ պէպ օլան էտասինէ պօրճլու տրը :
Քէղազիք վէ նատիմ ու փիւշմանլըգտան, վէ մուգի-
րը ու միւթէրիփ օլուպ մաղֆիրէթ պուլսուգտան
սօնրա, գալըր տախօսի զարարին էօտէմէսի :

Պու օլուր էվիվէլա՝ քի խոստովանահայը թէնապիհ

իլէ պէնտ էտէր ֆասիդի, քի պիր տախի օ ֆըսդէ մէջիլ վէրմէյէ, բունու էյլէյէ օ թարիդաէն. վէ զուլի իլէ տալատըի հարամ մալի կէրի վէրէ. պունլար թէ մէլ տէնիր էտայի տէյինէ : Ա է տախի թէնպիհի թէրիս իլէ ֆարզ էտէր՝ էտանըն ֆայիզի իշին՝ կէրի տուրմագ եարամազին շիրքէթինտէն :

Ա է տախի էմր էտէր ֆըսդին ապինէ մուղայիր, թէնպէլէ՝ մէրտիլը, նէրէսէ՝ զէրքեալժ. պինամազա՝ տուա, հասուտէ՝ պիղարէզլիք. զէֆդալիկ՝ օրուճ փէր հիզ. քի պունլար էտանըն ձէվէրի տիրլէր: Ա է տախի սէրվէրի (գերազանցագոյն) ֆազիւլէթլէր թէնպիհ էտէր, նիմէսինէ. ուղագ էտէրէ՝ զիշարէթէ կիթմէր. եախօս՝ օն իրի փէնտ ու նասիհէթաէն՝ պիրիսին իրեսին հալինէ. կէօրէ էտասընա մուգիրը օլմագ :

Իմտի՝ պէտէլիյէ (փոխարէն), եա միւտտամի օլուր, նիմէ, 'Կաւիթ մարզարէնին հէր կէմէ ազլէմէսի կիսպի: Հախօս մուգապէլէսինէ կէօրէ՝ մէրտանէ տէփիէնմէր իլէ. զիրա՝ ձանի կէօնիւլուէն էթմէլի օ ֆէյլի, քի էօլ մէզ օղուլգալաճագ տրր: Հախօս էօլչւսիւնէ կէօրէ. կէօյա նէ գատար էյլէնտի իսէ կիւնահ իշինտէ, օլ գատար էյլէնէ թէօպէ իշինտէ. յարին՝ պունլար ֆարզինէ, վէ ձայիզինէ կէօրէ օլաճագ :

Յաղագ թէ քանի՛ են մասունք ֆոխարինին :

Տէյլին էպասը գա՞լ գըլու պըր :

Ս Ի Ա Լ Օ Կ Պ Ե Ն Ա Ժ Ի

Պու մահայտէ կէր սէզա կէօրիւլուր իսէ՝ տէյնին էտասը եգսամէրինտէն խապէր վէրմէնիդրիճա օլունուր :

Հ Յ Ձ Ե Հ Ա Պ ։ Հ է ր Փըսդին պէտէլի քէնտինին զըտաի օլաճագ. յարին՝ ֆըսդի ամէլ, եա քի մէվլայա գարշը օլուր, եա քի ախնաաշ եարէնինէ, եա քի պինէ ֆսքէնտի էօղինէ գարշը: Մնրն իշին տուա, ունա, ալլահա գարշը օլան կիւնահա պէտէլ տիր: Բահմ ու քէրէմ, լութի ու զէքքեալժ, գարընտաշինէ իթառուկի զուլմէ պէտէլ տիր. վէ օրուճ փէրհիլ պինէ ֆս

սէ. Փայտ. թինէ պէտէ. լ տիր . աղունլարա գ. արխալ տիր՝ ու յաներդ տուրիմագ , զիեարէ. թէ վարմագ , քէնտի. քէնտ տինէ թէտիոլ էթմէլք :

Վ է տախին օրուճ իլէ՝ թէնին արզուսին պէնտ է . աէր էօրսէլէրիզ : Օ էք. քէտիթ իլէ՝ չշմին խօր պա գըշին . տուա իլէ՝ տիւնենէ վի միւթէքէպիրիղին . օրուճ իլէ՝ նիզամ վէրիր ֆասիդ քէնտի նէ ֆասինէ . տուա իլէ՝ էտա էտէր տէնինի մէվլայա . զէք. քէտիթ իլէ՝ նիզամ վէրիր կէտացէ :

Վ է տախին խւչ պապէթ էյլիր վէրմիշ պիովէ բանդ պի . բուհ , թէն վէ տիւնեալըգ : Շուհիմիզանէն վէրէ ձէյիզ տուա . թէնիմիզանէն օրուճ ու փէրհիզ , տիւն էալըգտան՝ զէք. քէտիթ :

Վ է տախին խաթա , ու գաղա , եա քի կէլիր մէթ լաներն խօր պադըշինտէն , (հաշան ինայէ. թին քէտտ էտէր գուլունտան) , եա քի կէլիր եարան ու եօրտաշ տէն , եա քի պինէ. ֆո քէնտիւ էօգիւնտէն : Տուա իլէ՝ տէֆ օլունտոր բապպիտէն կէլէն գաղա . զէք. քէտիթ իլէ՝ եարան եօրտաշան կէլէն խաթա . վէ օրուճ փէրհիզ իլէ՝ քէնտի պինէ. ֆո էօգինտէն կէլէն գատա :

Վ է տախին , կիւնահ՝ միթթահ միսալի գափատը տէրկենահի սէմայի : Գափատըն սէմայի էպր ու պուլուտ իլէ , քի պէնիմ տուա սէնամ՝ սանա եէրիշմէյէ , Ուլ . Գ . 44 : Պու գափանմը պապի սէմայի աշար տուա . զիրա տուա՝ պիր միթթահ աըր , քի անըն իլէ աշարը սէմայի , վէ ալըրըզ պիովէ պէճիտ օլան նիմէթի : Գափատըր կիւնահ վէ տուէմին տէրունի սալովին : Պիր ատէմ՝ տինտաշ կէտայի կէօրիւոլ , վէ բահմին տէր կիւնահինի պէնտ էտէրսէ , նէ շէքիլ ալըրհըն աշգի մուհապպէթի անտէ օլոււշ օլուր . Ա . Յուլ . Գ . 17 : Պու գափանմը տէրունի գափուուի աշար զէք. քէտիթ : Օ իրա բահմանըրդ՝ միւրայիմէնտիրիր ատէմին եիւրէյինի . անըն իջին եաղա պէնդէր բահմանըրդ :

Վ է տախին կիւնահ գափատըր ինսանըն զիհնինի , քի պունու աշար օրուճ իլէ փէրհիզ : Կիմէ . քի . Դանիէլ մարդարէ եիրմի պիր կիւն օրուճ տուրմաղ իլէ ,

Ճ՛կ սպասիլի կէօրտիւ , վէ նէչէ ալլահըն սըրրլարինէ
վուգուֆ օլտու . Դահ . Ժ . 12 :

Յազագո խորհրդաց վերինն օծման :

Պիւլայի Հիւմէնի սըրը , Ենճամի ինիւհայի Եաղլէմէն :

ՍԻՒԱԼ ՕՆ ԱԼԹԵՆԱՑԲ :

Պազի մէ զազուրլէր՝ պունու սըրը ու հիքմէթ Եւ
ըինէ մագպուլ կէօրմէմիշլէր . յարին՝ քիլիսայէ մախու
սուս օլտուզու նիւմայան տրը . խմտի՝ ձէնապինիզին
զաննի նիմէն խէ՝ պէյան պույրուլս :

Եշելառ . Չիւնրի պիզլէր հաշարէթ մագուրլէսինն
տէն տէյիլիզ , պունու տախիս սըրը ու հիքմէթ գա
պուլ էտէրիզ . զիրա՝ բարպիմիզ , հէր մարազա կէօրէ
իլաճ կէօմթէրմիշ տիր : Կակի գավիլսէ՝ միսրին վէ
ույուզլէր իչին՝ կէօնէ կէօն գուրապանլար , վէ գուր-
պանըն գանը տէմէ իլէ՝ միսրինլէր իւզլէրինէ սէրփմէնէ
էմր էթմիշ խոի :

Եէնի գավիլսէ՝ գուրապան խունի՝ էֆէնտիմիզինն
գանին նուշ էթմէնէ իզին օլունտու : || աքին՝ սըրը
պապինտէ՝ քի անըն իլէ բուհիմիզ պէտլէնիր , ձէտիս
հիքմէթ օլմագ իւզրէ . քէպիր կիւնահլար իչին՝ թէօպէ
խմթիզֆարի իլաճ կէօմթէրտի . վէ ճիւզէի քիւլլի
թագսիրաթ իչին , վէ շիֆա պուրմագ իւզրէ պազի
մարազտէն , պու եաղլէմէսինի իճատ էթտի տուա
իլէ գարըշըգ : Պիրի կէօլէ կէօրիւնիւր , պիրի բուհին
չէշմինէ :

Տուա՝ իթիգատէ պազլը . վէ եազը՝ տէրունի ազա-
լէրէ ֆէրրահ վէրմէր իչին . չէշմ , կիւշ , աղող , պու-
րուն , վէ տէսթ իլէ օլան ճիւզէի քիւլլի կիւնահլէրին
տէֆի գատասինէ իլաճ տէյիւ թայեին . վէ խմթիզֆա-
րին գուսուրինի թէքմիլ էթմէսի իչին՝ պու նէվզու-
հուր հիքմէթի էմր էթտի : || աքին՝ պիր հայ վարքի ,
վաֆթիզ ու թէօպէ իսթիզֆար միսիլլիւ՝ պու հիք-
մէթ օլ գատար պէճիս տէյիւ զիրա՝ պունսուզ տախի
պապի ձէննէթ աշըլլը :

Կմմա՝ իզտիյաս պիր քէրէմ օլմաղ իլէ , հազըրձէ

պուլունսուն տեղու՝ չայոց սուրբ Եկեղեցի՝ խամթէմի շէրիֆ (գրում) իլէ մաէն պունու պաղըշար ճէ օմաաւթինէ . քի քիլիսանըն իխթիեար խշամասի տուասի իլէ , վէ պու եազը էնձամ , քի Եզէլտէն վէրիլիր , անըն տախի եարտրմի պիրլէ , կիւնտէն կիւնէ զուհուր էտէն թագսիրաթէ մէճակ օլս : Օ իրա՝ ատէմ անաւընտան տօղտուզու պիրլէ , վէ փաթէ եիւղ թութար . վէ ատըմ ատըմ մէ զարիսթանէ գարիոդ օլուր : Պու հիքմէթէ՝ սապիլէր պօրձլու տէյիլ . զիրա մէ ձնուն թարիգինտէ տիրլէր . ճահիլանէ հարեքէթլէրի միւս սաատէ օլունուր :

Վ է տախին՝ շիֆա պուլաճագ խասթէյէտ տախին ճառ յիզ տէյիլ վէրմէսի տէրլէր | աթինլէր : | աքին եան լը . զիրա՝ Յակորոս առաքեալ պունու ճէսէտ վէճան տէրտինէ շիֆա վէրմէսի իխին աշխթեար էթմիշ տիր : Պու հիքմէթ՝ փափազ գավմինէ մուֆավլազ տրր . յազրմ տախի մուգ ատտուէս եազը զէյթունի . խայրըլը նիցէթ . տուա միսիլիւ րէսմի քէլիմաթ : Խասթէնին եազ սիւրէճէր եկրլէրի կէօզ , գուլագ , պուլուն , աղըզ , սրբմը վէ էլլէրի . վէ սէպէպի ինթիհա՝ նիճէ քի պայատէ զիքը օլունտու :

Յակորոս առաքեալըն քէյամի պու հիքմէթ իւզըէ շու շէրիլ տիր : Խասթէլէնսէ պիր քիմաէ , տավէթ էթմսինլէր քիլիսանըն իխթիեարլէրին , վէ տուա էթմսինլէր խասթէնին իւզէրինէ . եազէսինլէր բապիլինին իսմի իլէ . վէ օ տուա՝ իթիգատ պիրլէ՝ խէյաս վէրէլէր օ տէրտլյէ . վէ եաթազինտէն այագլանտիրէ անը մէվա . վէ էկէր՝ ճիւզեի քիւլլի գուսուր քէսիր կիւնահը վար իսէ , մազգիրէթ պուլա : Իմոի տուա իթիգատ պիրլէ՝ շիֆա վէրիր խասթէյէ . վէ օ եալ՝ շիֆա վէրիր ալլահըն իսմի իլէ : | աքին՝ տէտիյիմոզ կիսպի՝ ճայիզի հիքմէթ տիր՝ պէճիտ ու ֆարզի տէյիլ :

Վ է իւչ եիւղ եիրմի սէնէ մըգտարի՝ Յակորոսուն մէթուպի շիւզէլլի իսի քիլիսէնին իւշամասի պէյնինտէ . վէ Նիկոյ սինհոդօսինտէ գարար գըլընտը անըն օլուզուզու . վէ օ պիր հիքմէթլէր կիսպի՝ անճէ-

զէման շէօհրէթ սլումամըւ խտի . կէօր քի ֆարղի
ակյիլ խմիշ, անձագ ճայիզի : Պախուսուս քի, մարի
ֆէթինտէն տախոի պէյան տըր, քի ճիւղեր քիւլի
ֆըսդ, վէ ողագի գալան խմթիղֆար էտասինէ թայեբն
օլունմուշ :

Յաղագ խորհրդաց կորդին յէկեցեցւո՞ւ :

Պէրայի հիմունի ժայի ակը պահիլ :

ՍԻՒԱԼ ՕՆ ԵԿՏԻՆ ՃԻ

Պախտե զիբր օլան հիգմեթի էորար, քիլիսա էվլատ
լրինէ ալուսէ վիլյէ մախսուս օլմագ կէրեր, փափաղ
լոդ փայէսի նիշն ճիւմըշէ մախսուս ակյիլ տիր :

Հայէն իշին, քի թապիպիկը հէր քիմունէտէ
մախսուս տէյիլ, ըսրին խասթէլիք՝ ամմէշէ : Շնում
հիւրտէ զապիթիկը ողազիսինէ թէվճիշ օլունմուշ : վէ
եքուրի թապիթէր տիր : Վէ պու բուհպան վէ փա
փաղլըդ րիւթայէսի մէյայիկէր խորեթի տէնիր, զիրա
անլէր իւչ րիւթայէ տիր, վէ տօգուզ քէօմէ : Եււ
վիտէ օրանիլը քեամիլ՝ վէ քեամիլիկը վէրմէշէ մուսալ
լաթ տիրլէր : Օրթատարին նուր վէրիմի : Եւշիւնձիւ
պէօլիւք՝ փաք էտիճի տէնիր :

Պագու փառլար՝ բաֆի վէ ուլու փայէ տէնիր, զիրա
քեամիլլիյէ, փափաղ նասու էթմէտէ, անլէր քիլիսատէ
ուլու տըրլար : Փափաղլար՝ վաֆթիդ իլէ՝ նուրի դիյա
իլէ միւնէ վիլէր էտիճի տէնիրլէր, վէ սարկաւագ՝ պաշ
խորդմէթքեար տէնիր վազ իլէ . վէ տինէ տայիր իլմի
թալիմ էթմէլլէրի իշին, փարէյիճիմի տէնիրլէր :

Պունլարա մախսուս տըր՝ ճինի մէճրու հլէրէ եէ
մին վէրտիրմէք, վաֆթիդէ կէլւնի՝ շէյթանտէն բու-
ճու էթտիրմէք . Խնձիլի շէրիֆի քիլիսատէ աշիքեարէ
օգումագ . վէ պիտու փօսլարա գարխալ տուրուսէ պա-
տարագ տա խրզմէթ էթմէք :

Լարին՝ իտի լսֆզի ալթինտէ, եէտի տէրէնէ վէ
սոուրճ վար : Պու եէտի փայէտէն էվիլէ զիւլֆին սա-
շին քէսմէսի իլէրլէր : Կէօյա քի, օքիչն մէվայա տա-
խիլի խրզմէթ օլուր . զիւլֆին գըրփմասի կիսի, ալէ-
մին գայիրսին թէրը էտէճէք, վէ անձագ քի փայէսինէ

մախառուս խըզմելթէ մեշղուլ օլաճագ : Ա է սազնն գրով
մասինտէ , միւտէ վիլէր թաճ կիսի սաչ գօնուր . կէցա
բապպինն խըզմելթինէ պէտէլ թաճ կլէ սէրի միւզէյ-
ելն օլուր գըրալլար կիսի :

Տամէնի հէր քիմն սպաշէր խըզմելթէ .
Երիշուր եւսէթաէ սիսէր խզէթէ :
Խըզմելթ իշին հէր քիմ սպաշէնիւր քէ մէր .
Սազդիրէթ սպազնանէն ս պուլուր ոէ մէր :

Պու փայէ տիր քիլիսա տախսիլնատէ՝ պիր բուհանի
նիշան . քի անըն իլէ հէր խըզմելթէ թայեին օլանէ՝
վէրիլիր պիր բուհանի հիւրիւմաթ քի իւլէրիզ : Օ իրա
հազրէթի հագդ՝ նիմէ . քի սէմատէ երըսորզէրի թայեին
էթտի հըֆզ էթմէյէ պու ալէմին նէսնէլէրին , քէզա-
լլըր վէ բուհանի միւլքիւթինտէ սուրբ եկեղեցիտէ՝
սպազլէրին իւրին վէ պազլէրին սուլիփի թայեին էթ-
տի . քի պիր պիրիսի իւսմիւնէ հիւրիմ էտէրէր , նի-
զամ եւէրինի պուլա : Օ իրա ախւնեէվի հիւրիւմաթ՝
զապիթլէրէ օրփառը տըր . վէ բուհանիլէր՝ քիլիսա
խիւտատամէրինէ : Պունուն ալթը տաւէթ շարթի վար :

Լավիւր . քի վէրէն եալիսկոպոս օլա : Խընճիսի՝ մե-
վատի (նիւթն) պէլէսան եազը իլէ՝ անդնատէ վէ ելին-
տէ նիշան օլա . ոլ քի փափազ փայէսինէ նագըլ օլու-
նուր . վէ ավատանլըզի՝ էլի իլէ գապըլ էտէ եալիսկո-
սուն տէսմինտէն : Խընճիսի հէր պիր փայէի վէր-
մէրտէ , անա մախսուռ քէշամի՝ եալիսկոպոս էմրի իլէ
նիտա էտէ : Տէօրոտինճիսի՝ քի պու փայէի ալանլար
էրքէկ օլալէր : Պէշինճիսի տօզրու վէ սահիհ նիշէթ
օլա վէրէնտէ վէ ալանտա . յարին ալանտա՝ ալմագ
զէրիի նիշէթի պիլէ օլմասա , օ խաթէմ՝ բուհինտէ
պօզուլմազ պիր նիշան օլուր . տէշէլիմ քի նիմէթին ա-
լամազ . էմմա եալիսկոպոս էկէր մէզագ թարիգի իլէ
վէրսէ փայէի , ալանտա պիր նիշան խասպէթ իթմէզ :

Ալթընճիսի՝ քի փայէ ալան՝ վաֆթիզ օլմուշ օլա :
Պու հիքմէթտէ՝ վար քի սատէ սրոր ու հիքմէթ տիր .
նիմէ կէօրիւնէն նիշան ու ավատանլըզ , քի անլէր իլէ
վէրիլիր բուհանի հիւրիւմաթ . վար քի . սատէ ձէ վ-

Հերի մէվաստ տըր , նիճէ՛ նիմէ՛թ . քի ալըրլար լոյլու օւ
լանլար . վէ վարքի՝ հէմ մէվաստ տըր , հէմ հիգմէ՛թ .
նիճէ՛ քի խաթէմ մէօհրի՝ բու հինտէ :

Յաղագու թէ քանիք ևն աստիճանք յեկեզցւո՞ւ :

‘Ե՞՞ Գագար օլա չիլսայի հայտառ վայելէր :

ՍԻՒԱԼ ՕԿ ՍԵ ՔՏԶԻՆ ՃԻ

Իշպու մահայտէ քիլսայէ մախսուս օլան մէրաւ
թէպէրի պէյան էթմէնիզ ըիձա օլունուր :

Աշելապ : Աէտի փայէ տիր ճիւմլէսի : Ավիլի՝
(գոնապանութիւն .) քի գափունձի վէ տէրպան թաւ
պիր օլուր : Երինձիսի՝ գրաաթ էտիճի , օգույիճի : Իւ
շիւնձիսի՝ անս ու եւմին վէրիճի : Տէօրտիւնձիսի՝
շէմմիտանկիր ու շէմմաս : Պէշինձիսի՝ նիմոխակոս
(կիսասարկաւագ .) : Ալթընձիսի՝ սէրտիտակօս (աւագ
սարկաւագ .) : Աէտինձիսի՝ փափազ , քի մուազզէմ տիր
ճիւմլէսինտէն , վէ ճիւմլէսինին ախիրի նիշայէթի տիր .
զիրա ալթը փայէտարլէր՝ սուրբ պատարագէ քահաւ
նայէ խատիմ ու խրզմէթքեար տիրլէր . օ ալթը պա
սամագ իլէ՝ կէօյտ Ախւլէյման խանի Տաւուտուն թախա
թինէ բաֆի օլունուր :

Դունապան վէ տէրկեահ պէքճիլէրին իւմուրի օ
տըրքի , ափօրօս յանէթի իլէ՝ թէտիս ու կիւշմալ օ
լանլէրտէն հըքդէտէրլէր մուգատտէս հուղուրի . (ըզ
խորանըն և զաեղանն) :

Պրաաթ էտէնլէրին իւմուրի , նէպիլէրին քիթապէ
լէրին օգումագ :

Կնս ու եւմին վէրիճիլէրին խրզմէթի քիմքի կէլիր
վաֆթիզ օլմաղա , մէլուն ճինուրի անս իլէ մէքս էտէր
լէր օլ սապիտէն . հիւճիւմ էթմէմէք իւնն չօճուղուն
ճէսէտինէ . վէ անս էթատիրլէր վաֆթիզ օլանը՝ շէյ
թանըն միւլհագաթինտէն :

Շէմմաս ու շէմմիտանկիրլէրին խրզմէթի , ինձիլ
գրաաթ օլուուզի էսնատէ , մում եագմագ ինձիլի շէյ
րիփ էօնինտէ . քի եանան շէմի՝ կէօսթէրիր ինձիլի շէյ
րիփին նուրի զիյասին :

Նիմոնիակօսուն խըզմէթի՝ հետխէի նան վէ մէլի
սէրտիակօսա թէսլիմ էթմէք . վէ առաքեալարըն քի
թաղղէրինի գրաաթ էթմէք :

Ուրտիակօսուն խըզմէթի տիր , հաղըր էթմէք սուրբ
վէ շէրիֆ գուրպանըն մէ վատլէրինի . վէ իրինձի խըզ
մէթլէրի տիր , ինձիլի շէրիֆի գրաաթ էթմէք . վէ
վաղ էթմէք գուրպէթինէ կորէ :

Եւաինձիուի քահանայութիւն՝ ձիւմէնին սէրսլէրի
վէ մուազզէմի : Պունկարըն էվլէլի խըզմէթի՝ շէրիֆ
վէ մուգատուէս գուրպանի թէքմիլ էթմէք , վէ բառ
պիցէ հիսայէ սունմագ . իրինձի խւմուրլէրի , պէնտ
էթմէք թէսօպէսիզ ֆասիգի . վէ սինսիլէսինի թախլիցէ
էթմէք խոթիզֆարինտէ :

Պու եւտի բութակէ փայէյի՝ Աւսիհուլահ էֆէն
տիմիզ Յիսուս Քրիստոս՝ պիտէր պիտէր պէյան էթտի
ֆէլին իճրա էթմէք իլէ :

Տէրպանըզի պէյան էթտի , հաջան խիտէն դամչի
եամբագ , մաարասպազլէրի գովուու սէ հրաժմուլահտէն ,
Յով . Բ . 15 :

Դրաաթլըզի , նէ զէման քի Կաղարէթտէ՝ նէպի
Կայինին քիթապին վէրտիլէր էլինէ . քի սյազա դալչ
դըպ օգուտու . Գով . Դ . 17 :

Ենու ու եւմին վէրմէսին , հաջան ձինլի ատէմլէրա
տէն ձինլէրի խըրեան էտէր խոի . Մար . Թ . 24 :

Ը էմմասլըզի , հաջան տէտի՝ պէն իմ ալէմին նուրի
Յօհ . Ը . 12 :

Նիմոնիակօսլըզի , հաջան վէշթէմալ դուշանըպ՝ հէր
վարիօնլէրին փայլէրին եայգատը . Յով . ԺԹ . 4 :

Ուրտիակօս շէմմասլըզի , հաջան հիքմէթլէր հիքմէթ
թի թէն իլէ խունին շայիրտլէրինէ իհան էյլէտի ,
վէ ույզուտան ջանարբուը խոէ . Գով . ԻԲ . 46 :

Փափազլըզը , հաջան խաչ խզէրինտէ շէրիֆ գուր
պան օլուու , վէ իւլիլ եվանտէ նան իլէ մէտի հիքմէթ
էյլէտի . Յով . ԺԹ . 18 :

Յաղագո խորհրդոյ պատկեն :

Պէտքի Հիմենի Անդամնեած :

ՍԻՒԱԼ. ՕՆ ՏՕԳՈՒԶՈՒՆՑՈՒ

ՕԼ.քի թաղիալթ իւզրէ հարաբէթ տիր, նիշին սըր
ու հիբմեթ տէնիր :

Եշեւառ. Վատամ.քի գավիճի տակմին չօղալմասիւ
նէ բազալի իլաճ կէօսթէրտի, թէզէվիլիւճ օէճիլտէն
թաղիալթ իւզրէ տէնիր, հայվաննէրէ տախի մախուռ
որը պէրէրէթ հասէպի իլէ. զիրա անլէրտէ մախուռ
էր ու զէն՝ սցրի սէշի տէյիլ. Եմմա մատամ.քի՝ տակ-
մին վէ հայվանըն թէզէվիլիւճի՝ ինայէթլի վէ կիզլի
սըրը կէօսթէրիր իտի, իպնուլլահըն կէլիա ճիտմի ինսա-
նէ եւերձինէթ օլմասին, անըն իչին թէզէվիլիւճ սըրը
ու հիբմեթ տէնիր : Օիրա՝ պու ահտի նիբեւահտէ՝
իւչյութֆ ու իհսան կէօրինիւր, էվլատ, ինսամ, վէ-
հիբմեթ : Եմլատ, բազալիյէ խրզմեթ իչին : Ինսամ, քի
գօճա՝ գարի միւրտ օլանէ տէյին, պիր պիրիսիննէ հա-
գիգէթ կէօսթէրիսկ, եաթագլէրին՝ էլ ալէմուն հրֆդ
խուռա փաք թութալար, պիրի պիրիննէ հազիգէթ
կէօսթէրմէք իւզրէ : Խորհուրդ վէ հիբմեթ, քի պէ-
շարէթ ու թէմիլ տիր Անխուռ Վրիսառա է փենախմի-
զին ինսան օլմասիննէ :

Եմտի կէօրէլիմ թաղիրինի : Յէզէվիլիւճ (պսակ)
տէնիր, կէօյա հէյալ վէ ատիլանէ երբէյին վէ տիշի-
նին չիֆթլէշմէսի, եպէտի պիր եէրտէ կէշինմէք գալ-
լի իլէ : Հէյալ տէնատի, զիրա՝ եագըն խրալմ ագրապա
իլէ իմթիզաճ էթմէք՝ շէրի տէյիլ տիր քրիստոնեայ
գալմինտէ : Վէ տախի՝ տոիլ տէնիր, քի իրիսինին
իմթիզաճինտէն էվլատ զուհուր էտէր :

Եմտի՝ լութիլիք հէյալ տէյիլ. զիրա էվլատ զուհուր
էթմէզ անձիլային նիբաթէթի հարաբէթտէն. վէ լու-
թիլիք իմթիզաճինտէն՝ թաղիալթ պիլէ իցրէնիւռ, ի-
նայէթինի տիւր էթմիշ տիր էվլատ խուսուսինտէ. նի-
ճէ գաթըր՝ քի գարըշըդ հայվանսան զուհուր էտէր :
Վպէտի պիր եէրտէ կէշինմէք գալի իլէ տէնտի . զի-

ըստ նիմէ քի ձեւուառ ու ճանի եւ քայլված հագող, վէ իզնի եօդ տըր քի պիր քիմսէ քէնտիսինէ գըյա դաթի էտէ մէ վլթինէ տէք : Վէ զալիք՝ վէ երբէյի տիշլիի շումիսլլիւ պէնս էթմիչ պիրի պիրինէ մէվլա, քի անձագ էօլիւմ չէօղէր օ պաղը : Կիմէ քի էֆէնտիսիդ որույուրմուշ, (Օյր աստուած զուգեաց մարդ մի մեկնեսցէ) : Վին քի ալլահ չլիքիթ էթափ, ատէմ' չէօղ մէջէ :

| արին՝ պիր արայա կէլմէ զուէն էվլէլ՝ գան գանա դարըմատան, թէրքի տիւնեա օլմագ հասէ պի իլէ, եախօտ իբիսի մաէն, եախօտ պիրիսի, կուսութիւն ահա էթմաէլէր, իզին վէրիլիք մէ պիլլէրին թախլլի էթմէյէ . անձագ զայրի վէճ՛ իլէ միւմքին տէյիլ : Օիրա իքի թարդ պաղլայիշ վար պիրի ըուհ իլէ թէն, վէ պիրի էրբէկ իլէ զէն . իբիսի տախի վէֆաթ իլէ չէօղլւլիւր :

Վէ թէրքի տիւնեալըդ տախի, պիր էօլմէր կիսին՝ նէ ֆոսինէ միւրուէ էթմէք տիք . անըն իչին՝ պիրի եա իբիսի թէրքի տիւնեա օլսալսար, օ պաղլայիշ չէօղիւր . վէ անտէն սօնրա էվլէնէ մէվլէր զայրիսի իլէ . զիրա ըուհանի մէվլէր իլէ՝ տիւնեատէն միւրա օլսուա լար . վէ միւրա օլան՝ թէնզէվիլւճ էտէմէզ :

Պու վէճ՛ իլէ տէմիշ Ծիատս Վրիսատս, քիմ քի պէնմիմ աշգըմ իչին՝ թէրքի տիւնեա օլուրսա, եիւզէր գաթ էճրին ալա, վէ եպէտի հայրաթին տէմինի սիւրէ : Պու հիքմէթ ողաշանրը՝ նիշան վէրմէր իլէ . մէ թանէթ պուրուր՝ պիր պիրինէ ըիզա վէրմէր իլէ . թէրմիլ օլուր՝ իմմիզան իլէ . կէօյա ճիմա իլէ :

Պու հիքմէթին տէ օրթ սէ պէտի վար : Պիրի ամէլի (արարողական) . էրբէյին վէ զէնին տէրունի պիր պիրիսինէ պէյէնմէսի շարթի պէյանի իլէ : Կիմնաժի՝ մէ վատի (նիւթական) . իքի շախս էրբէանի՝ էրբէկ վէ տիշի : Կւշիւնձի՝ թէսմանի (տէսական) . կէլին՝ փարմաղինէ հաթէմ գօմասի, վէ օդունան տուա : Տէօրտիւնձի՝ նիշայէթի ախիր (վախճանական) . քի իքի թարդ ալըդ, պիրի՝ էվլատ զուհուրա կէթիրմէր, վէ զինաւ

տէն խէջաս պուլմագ իշին . վէ պիրիսի՝ վախճան ու նիհայէթի իքինձի տէնիր , քի չօդ թարդ օլուր : Օ իրա թէզէվմիւն հասէպի իլէ , խուսումէթ ըէֆ օլուր , տոսթլուգ զուհուր էտէր . անրն իլէ հասրդ օլուր վարիս . սէրվէրի վէ աճայիս նէսնէլքրէ պէշարէթ տիր : Եթէնտիմիզին պէնի ատէմ օլմասինէ : Հագուի սապիթ էտէր էվլատի էվլատիչ . իզզէթի արթըրըր , վէ տոսթլուզու կէնիշլէտիր . իրի եապանձիչ՝ աղբասպա էտէր . գըտգանձըզի տիւր էտէր :

Տէօթթ թարզի ատէթ՝ թէզէվմիւն տէնիր : Պիրի՝ գոճա գարի պէնինատէ : Իքինձի՝ ֆազիլէթի ամէլի իլէ նիճէ քի մէ վանիրն , վէ ֆազիլին պէնինատէ : Խւչիւն ձիսի՝ քիլիսա , վէ Ծիսաւս ՚ըրիսասոս պէնինատէ . քի մուհապէթ վէ միւտտէթի էպէտի իլէ՝ պիրի պիրինատէն այրըրմասը մուհայ տրք . պու վէճն իլէ Ունի հուլսհ է ֆէնտիմիլ . քիլիսայէ տամատ տէնիր : Տէօթ տիւնձիափ ձէննէթտէ մէ ձափ սալթանաթ պիրլէ , մէ վլանիրն վէ ձէննէթմէքեանլէր պէնինատէ . քի էպէտիլ է պէտ օ բուհանի սէֆահէթին նիհայէթի օլմազ :

Ուեյտառութիւն . քի ձիմա տէնիր , տէօթթ վէճն իլէ օլուր : Եթէստ իշին : Պօրձարըրն էտա էթմէթ իշին . թարաֆէյին զինատէն էմին օլմագ իշին : Պու իւչուկ կիւնահ եօդ . սօնրա քի անճագ . քի սէֆահէթ իշին՝ պունտա՝ ազ չօդ կիւնահ որդար : Օ իրա հայվանի հըր սէ գարիս տիր . վէ հայվանի նաթիգ՝ անլէրտէն հէր պապտէ սէչլիլի . քի մէ չայիրէ թէշպիհ օլան ֆիքրի , կէցա եալ իշինտէ ֆիթիլ կիպի պօղմիչ : Հէմ իւա ֆիթէնիր պու հըրս՝ իւչ սէպէտին պիրինի զիքրէ կէթիրմէթ իլէ :

Եր վէ զէնին պէնինատէ ֆըսգ սայըլըր՝ պիսլագըթ ու նասզէա եէրտէ . ֆէնա գայզ իլէ . եազլըշ եօթտամ իլէ , ույցու արասընտա . այ պաշընտա՝ զէն վարը լանմայինձէ . համիլէ օլուուգտա՝ տօղուրմասինէ եագըն օլունճա , տօղուրտուգտան սօնրա՝ ատէթէ մուխալիֆ պիր գաչ կիւն սապր էթմէթ իլէ : Ո է էկէր քի՝ եթիսինատէն պիրի՝ շէրիքին էմրի իլէ պիր գաչ կիւն

անու ու ահա էթմիշ իսէ . եախօս՝ թէօպէ ու իւ
թիղֆար էսնասինտէ պիհուզուր էթմէք իլէ . անձագ
քի շիրքէթինէ սէպէոյ օլմամադ շարթի իլէ , նաչարի
պօրճունու էտա էթմէք գավլի իլէ օլսա , մուսասատէ
օլունուր :

ԲԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

ՅԱՎԱԳԻ ԶՈՒՏՑ ՎԵՐՃԱՌՑՆ ՄԱՐԴՈՅՆ . ՄԱՀՈՍՑՆ . ՅԱՐՈՒԹԵՑՆ
ԱՐՔԱՅՈՒԹԵՑՆ , ԵՒ ԴԺՈԽՈՅՑ

ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՔԵԼԻՄԱԹ

ՊԵՐԵՑՑ ՏԵՇԻՐ ԵՎԱՄԱՒՐ ՈՒ ՆԵԿԱՅԵՐԻ ՊԵՏԵՄ . ԼԵՖԵՎՐԻ ՎԵՐՃԱՌՑԵՐԻ
ԱՐՔԱՅՈՒԹԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՎԵ ԼԵՄԱՆԵՐԻ ԱՐՔԵՐՆԵՐ

Վառան առաջնոյց վերջնոյց մարդոյն + որ է մահն :

Պէտայի էդիլէլ ակիրի ակիր ափէլ , ու վերջանի պը :

« Իմ ակեահ տէյիլ պու կէօրիննէն գարիյէյէ՝
քի գըագուզուզ վարըլըր . քիմ պիլմէկ՝ քէ
շիւրիւք թահաա մըխը թութմազ . քիմ պիլմէկ՝ քէ
գումիւզէրինտէ պինա մէթին օլմազ : Խնսանըն էօլ
ըի՝ պիր պէնտոսիզ գայա տրը , հէր թարաֆտան տիւշ
մանա ազըգ . (նէ՞ տիր ինսան) . վէֆաթ պէնտէսի , կէր
շիճի եօլըի , միհման՝ էլ խանէսինտէ :

Պիր շէմի տիր՝ բուզէկեարէ գարշը . պիր ձամմէ՝ կիւ
վէ եէմի . պիր տիւմէնսիզ կէմի՝ թիւնաի պատ իլէ
չալդանմատա . պիր պահրի սաղըը՝ բիւզէկեարտէն գա
րարին պուլմազ . էօրիւմձէ աղի , քի զէրրէձէ բուզէ^շ
կեար ելրթար . նէճասէթ քէսէսի : Ըկէսմթ զիդ ու
մէյկիր՝ տուրմայըզ մէյի ագըտըր . բէմէլ վէ գումիւտար ,
ալթի տայիմ ագմատա . պիր շէճիր տիր մէյվէտար ,
ասլինէ պալթա հապ հազըր :

Վառքառուր օլմա մալէ միւլըէ՝ տէմէ եօգ ալը պէն կիսիք .
Մաւխալիք բուզէկեար և սէր՝ սավուրուր հարման կիսիք :

Պիր ալթունտան միւսէննա սանտրդ որբ ինսան .
լորին՝ աղքեալ իլէ իչի փիւր : Պիր նէձէ ֆ սիւրահի էւ
կէր ալթուն գատար տայաննա , ալթուն սիւրահիսէն
տախի գրյմէթլի օլուր . լորին՝ մատամ շիքէ սթի տիր ,
իւնվանինտէն ախւշէր . անտէն տախի մուխալիֆ տիր
ինսանըն էօմրի : Պիր սիլլուրի էկէր գլուգանարադ
գուլանսան , արէշ էիւզ երլ տայանըր . ձիսմի ինսանի
նէ գատարքի զիյատէ պէսուէսէն՝ ոլ գատար զայիփիլէնիր :

Դմոնի չիւնգի էօլիւմիւն իմբեանի եօգ արբ , սորճ
որբ . սիիր քէրրէ էտա օլմալը . ֆաղլի ամելիլէ էօլմւ-
նին չարէսինի պագմալը հէր սաամ , վէ հէր նէ ֆէս
ալրագ վէրմէտէ՝ սէնի էօլէձէք պիւ : Վ է օլ թէտարիփի
կէօր , անի քի կէօրէձէյիսին ֆէվիթինտէ՝ էկէր քի ա-
ռըւ զայ օլմիյէիսին : Օլ քի օ էմատէ թէտպիր է-
տէր քի վագթի եօգ արբ , անա թէնչպիհ տիր՝ քի տիւշ-
մէն հիսարի մուհասէրէ էթմիշ վէ քէնտիսի սուլհէ-
մուրաճաամթ էտէր պիր սազ իլէ : Վ արին տիւշմէն
տէրկեահէ գարիստ օլունձէ , չէօհարանիւն սաղինէ-
կիւշ էթմէշ . վասր սանըր գայտաինի տար օլտուզուն
պիլմէշ . զընտանի միհնէթ իշրէ՝ ըէնձի ինսատէ տիր :

Վէօղ իւմուտպ աշընձէ՝ տէվրան կէչէր . չէ օլէձէ կէ-
շինմէլի՛ հէր տէմ էօլմէք զիքրի իլէ . վէ օլ միախիլիւ-
էօլմէլի՛ գատաբի էտէտ տուրմազ իլէ : Վագտի էօմրիւն
հէվայէ վիբրուպ , վէրէսիցէ տէ վէ իրմէյէ թայապ էտէր-
սին . հայիփ սանստ վէ պանս :

Չիր էլինտէն չէք ճամենի : վէ նիսմիտէն բուհնի :

Օ ալէմոն նասիրաթ որբ ազ ու էլքէ սապոնի :

Վէչէնէ մազի տէմէ . միւրտէլէր սէտասըզ էտէր-
լէր սանա նիստայի : Վիճէ արտանըր ինսան պու չարիսի
սիիվէֆայէ : Վէնտինտէն էօն կէլէնլէր՝ թահթիթ թու-
րապտէ տիր տէմիշլէր : Վէնփեավարի տիր պու ալէմ ,
ձէնկ էսնասինտէ հէմմամ ու մէնիս՝ պիհուտէ տիր
ձէնկձիյէ : Պայիստ բահէ բահապէր օլան՝ թէտպիրին ա-
նա կէօրէ էտէճէր :

Ճէմի էօմրիւն սիիր կիւն տիր . եաթագ գապրին
նէ մալիւմ . անա կէօրէ սիիր կիւնիւնտէ՝ տէ վէ իր սիին

երլըդ զախիրէի : Զարսու փաղար անտէ եօդ . ալան
սաթման նեպէտիս . հեր քէս պունտա գաղանորդին
եւշէճէք : Ոուր գարբնձա՝ եազին տուրմա տէվէիրիր .
դըւ եանասի զէ ֆզին սիւրէր պիղարուր : Ծ. է. նպէլլիյի
քեահիլ տութ էտինմիշ . սանըր տայիմ քի չալմագ իւ
լէ կէշինիր : Լքէն պիծէր , գաղանան եէր . նէ վէրիր
աէն ելին իլէ , օ կիստէր ձանըն իլէ :

Մի բանի խանէ տիր որու ալէմ էջ ճիւ վան .
Կ' ելի մէլի չաղիլ թանգառ ու նէրզան :
Ահ ու թէօցէ ուռազին էլլէ նէրզան :
Աէմա ու զիր՝ մէտանէ զառոն խէրզան :
Սահին որհնէթի իօմէ սէն կել մէվլատէն :
Կէշիլ կիսպի ողիլ որու էօմիի կէշմէտէն :
Շիւզի էօմիին իշին նէ՞ տիր որու մէ քա :
Եզազին չէք անտէն քի կէշիր վէ քա :
Չէ քգ ֆուրտէթին ֆէվթ էլլէ էջ սէն մէնան .
Խաղէտ էօմիին տիշտառէն մէջ ու նաև :
Պաւ ալէմի խէրազ տիւշ զիլ սէն հէմէն :
Օյան որու տիւշ անքիզ ունէ տէնէր վէ ֆալթտէն :
Խէ տրիզա սէրացէտէր ույխուտ տար իւզ .
Օյանդր ու քիմ ճինանանէն իւմառ կէ օզ :
Եշու ճինանէ բազազին ու քէ զինակ .
Զինան զմազ ճինանանէ քիմ տիր ունանէ :
Գասու էսէպին սէմ մէմ սանա զինուուէ :
Անձագ վըսպին քէս ուղաչին էլլէ միւրան :

Յաղագու երկորդի վլրջնոյ մարդոյն : այսինքն յարութեան :

Պիշտին իշտնձի նիւայշիլի գըյամեյի պիննի ադեմ :

Օ ատալէթքեանի վլէ ճէմի գուտրէթ սահիպի հաղւ
րէթի մէվլա , զիր ու պայա , վլէ քեայինաթի ալէմի ,
պէնի ատէմ իշին թէճէլլա էյլէտի . անձագ գալմի ,
ինսանը քէնտիսի իշին . քի անը թանցյա՝ սէվլէ , վլէ¹
անըն աշգի իլէ՝ էմնալի ահէն մըգնատիս թաշի իլէ՝ անա
տօղրու մէյլ ու բէվանէ օլա : Լ աքին՝ պունտան իւլ
քեանի օլմազ իտի , էկէր տէրտինմէնտ պէնի ատէմ
էտպէտի միւտտէթ իլէ՝ թէնի թիւրազ պէյնինտէ
գատիմ գալա իտի :

Վ է տախին՝ պու ալէմտէ՝ էկէր զայիմ էկէր մաղւ
լըմ , քիմի պախիթ իլէ քիմի նապախիթլըմ իլէ սալիաշ
էտէրլէր . քիմի վարըդ՝ քիմի նաչարըդ իշինտէ մէքս

օլուտ-շար . միւսթահագլէրինէ կէօրէ նասիողլէրին ալ
մայրոց : Հաշա՞ . քի տատալէթքեանի բասպախւլ ալէ մին՝
հայվանաթին հագդըն հագ խոռուպ , քէնտի գուլլարին
հագդընը իսպժայլ էլլէյէ :

Վէնափի էմրինե մուֆամվազ էլլէտի . նէ զաման
միւրասի ալիւէրի օլուրսա , ձէ մի ինսանը տիրիլառուա՝
հուզուրինէ տավիթ էթմէյէ . քի հէրքէս յայիզինէ
կէօրէ՝ եա իզզէթ եա էզապին արա . քի մէշվանըն տայ
ու տատի ալէմէ այան օլա . զալիմ զուլմինէ , ֆատիդ
ֆրոգինէ , կէօպտէն տիւշիւն հալինէ , վէ զէնկին՝
պիրահմանլըզինէ կէօրէ :

Ա է տախին շիւնքի պու տարի տիւնեատէ՝ ճան իլէ
թէն պիր եւրատէ գազանտիլէր , եախօս սէրմայէյի զայ
էթտիլէր , յայրգ սէ զա տէշիլտիր զահմէթինի պիր եւր
տէ չէրէն՝ բահմէթինտէն մահրում օլա : Նիճէ սրբութ
համմալըէրի պիր եւրէք գալտուրալէր՝ պազիսինէ . քէրէմ՝
պազիսինէ սիթէմ էլլէմէր . քէզալիք ճանի սէ վինտիր
մէր , վէ ձէ սէտի եիւզուէն սրբագմագ նասէ զա :

Խմորի ճէնազի հագդ՝ հէրնէնէնէյինիզամի իլէ խայդ
խոռուպ , պու խուսուստէ ալէմի նիզամնըզ պաթալէ
սրբագմագ , րէվա կէօրմէյուոլ , պիր կիւն թայեին
էթմիշ տիր , քի ճէմի պէնի տաէմէ գլուամէ խառուոլ ,
հուզուրինէ տավիթ էտէ՝ պօրու միսալի հիւքմի իլէ :
Ա է ինսանըն հէր պիր զէրրէ հիւլէսին , հէր պիր սաւ
հիսպին վիճուտինէ ճէմ էտէ . վէ էմրի իւզրէ՝ հէր
ըուն . քէնափի ճէսէտինի թանըյա , վէ թէնինէ մուգա
պիլ օլա . վէ թէնին զէրրէլէրի ըուհինէ . նիճէ . քի
սին գօյուն զանէմ իշինտէ հէր պիր գուզու քէնափ
անէսինէ վարրագ տախիլ օլա :

Վիւալ էտէրսէն քի , միւմբին մի միւրտէ ճէսէտին
տիրիլմէսի : Ճէվապ վիրէմ քի՝ աճապա միւմբին մի
ույումուշ տաէմի սէտա իլէ օյանտըրմասը , պէլքի
պունտա կիւնըլիւք վար՝ սէս վէրէնէ . յաբին՝ ալահըն
էմրինտէ կիւնըլիւք հաշա՞ քի օլա . նիճէ . քի էմրի իլէ
եօդտան վար օլուուլար : Ա է գամեր նուրունի դայիս
խոռուպ՝ եինէ թազէլէնիր :

Ա է նիմէ գըշ էսնասինտէ շէճէր էօլիւ մէրթէպէր
սինէ կիրուալ, էյեամի պահարտէ՝ կէօյա գըյամէ օլուր-
լար : Քէզալիք վէ ինսան գալմի զուլումալթ էյեամին-
տէ ֆէթթ օլուալ, պահար էյեամի մահշէր կիւնիւնտէ
նէվահար օլուր գըյամէ իլէ :

Ա է տախի՞ զէման խուսուսինտէ՝ ձէմի ինսան՝ պիր
աէմտէ տիրիլիք . յաբին կէօնէ կէօն քիալիթ իլէ . ֆա-
սիդլէր՝ չիրքին, սիցասէթէ մէվատ օլարագ . ֆազիլլէր
թապիաթի՝ հէր վէճն իլէ թէքիլ: Վնձագ ձիւմիէսի
ողիգուսուր . հէր պիրիսի՞ Ուսիհուլահըն եաշնատէ
թէմամ . Եկի՞ . Դ . 13 : Օ իրա՝ հազրէթի ինսանըն
գըյամէ օլմասը՝ ձիւմիէնին գըյամէսինէ՝ պատի ու սէ-
պէալ տիր . իմնի յայրգ տրը քի, օ նէ եաշատ գըյամէ-
օլուր իսէ , օ չչնիյէ կէօրէ օլա՝ տիրիլէ ձիւմիէսի :

Ա է տախի՞ իրի սուրէթ տիր վէֆաթ . բուհ էօգի
իլէ էօլմէզ, էմմա կիւնահ իլէ էօլմէք տէնիր . վէթէն
էօլիւր իսկէնձէ իլէ : Շան տիրիլիք ինսայէթ իլէ , վէ-
թէն մէճտ իլէ : Ա է տախի՞ նիմէ քի կիւնահատան
ֆէթթի գազա թէօրէտի պէնի տակէմ իւզէրինէ , քէ-
զալիք վէ բուհին ինսայէթի իլէ՝ հայաթի վէսիլէ օլա
թէնին մէճտինէ : Տէօրթ սէպէալ ձէմ օլա օ գըյամէ-
տէ . մէվա՝ զուհուր էտէ . թիւրաալ՝ (թօփրագ) մէ-
վատ օլա . բուհին վէ ձէսէտին եկըճիհէթի . բէամ
նիհայէթի , քի հէր տակէմ էթալիյինէ կէօրէ էճ-
րին ալա :

Եւ թէտապիրին վար իսէ կէօր ա կէօգիւմ :

Գուրզան օլա տան որու էտան էօգիւմ :

Մահէլը կիւնին աէն լամթիթէ տանման կէլ :

Թաւթ իսկըաթին զիրքինէ էթմէ էնկէլ :

Մահէլը կիւնին քիմ էթմէ զոէ իմիգատատ :

Ետրատանի նիրա էտէր գաբէ պէ գաբէ :

Թիւհէճտոր օլան պէջ ու շիրա էթմէլ :

Գիմին սաթըը՝ քիմին արքու կիթմէլ :

Օրոս վալար տըս գուրուրան ո մէճին :

Հազ գ իւզէ մէթային օլունուր թէլիս :

Լութթ ու ինսան Հազտէն ալպրն ուրանչէ :

Չիրքէ վէրան ֆըսդէ էթարին սէն մայէ :

Պէջէ մի ալուն սէն Հազտէն նասիհէթ :

Սար սիւան հօգ մի տիր սանտըն ապըսդէ :

Եթ պայմաննեն ֆելին եւ վուն սօրաբարին .
 թ.աղքամ թաղքիր լայիդինի արաբարին :
 Հետան առիլ ո չէ հրիեւոր օրու գոմիշ .
 Եւ յի ֆենու ֆելին կը մէ զի թէ ֆատիշ .
 Մահի կիսի եւ մի եւ տուու ոգ գաշտարին .
 Հիւ ովթայէ իլիշմէ մէք ու մարտին :
 Տերեւու անենի ովիր կիւնու ֆիքրին ավլանուր .
 Մահի կիսի առաքեն շրջար կէ օրմէ զ նուր .
 Օ տին անելիլ ամելիւ մէնի ովիր հասզ արք .
 Ավթան վերագ իլէ որվանմիշ ովիր գագ արք :
 Զէ հիր ու մար իլէ փեր տիւր տէրունի .
 Քիր հըլ էւ տի՛ մէ միմին օլուու զէ ուունի .
 Հազ զ ա՛ առաքեն առելմ ֆէ համի տէլիլ ուու .
 Անձագ ֆատիգ լըր իշի և ապու .
 Մէրացի սէվասոյէ օլան միւ ազթիլա .
 Սաշմու սէ օլիք ովիմել սէ օլին նէ ովիլա .
 Պատե քէ թի անելի հաշու ուու զաթիլթ .
 Միւրուն ճանեւ խորելթ տիր օւու տէլալթ .
 Կէ վար օրունու զարար է աւէր խասպելթ .
 Մէրու շիր օրմագ ամինէ է մէ մէք ըրազպելթ .
 Շէրի բնասն խու ի մէ բրան նասն զու .
 Զիր ու զէ մին իշրէ տու բանոգ նէ իզթիզա .
 Ըէ միր տիննէ գարփազ կէլսին նէ օլուր .
 Զիւրիւր շէ մէր նուրինէ նըմա զուրուր .
 Եւրուզու ու սէ օննէ կ ֆիքրին իլէ է օլէրուին .
 Կուրի արէ մէ մու թաղըզ է ունիրուին :
 Մահշէր կիւնին ինքեւոր է մէ մէք իլէ ստոպելթ .
 Էտէր ու քի իշիմն միւն տիր զազպելթ .
 Սցիւ բազդի ուան զուլմթի ու միմին :

Յազագ երրորդի վերշուու մարտցոյն , այսինքն արբայցութեան :

Պէտայի ի-լւ-նձի- նէ հայութիւն պէնի ապին , եւնի լւ-ննիւն ալու :

Ա,իմէր քի հազարէթի մէվլու սէմատէ մութլու էլու
 լուտի մէլայիրէրի , վէ եպէտի ձէմալի իլէ հէյրան է-
 տէր անդէրի՝ միւսպարէք ձէմալին կէօսթէրմէք իլէ ,
 քէզալիք վէ ձէննէթ պաղէնսին ինսայէթ գրսոր ատէմէ
 վէ հավայէ . քի օ պաղէն իշինտէ , հէր թիւրլիւ մէլ-
 վէտար շէ ձէրլէր փիւր իսիր :

Ա է հազրէթի Կումմ , վէ ամիս տէրունի ֆիքր
 իլէ մէվլանըն ձէմալի իլէ հէյրան օլուու , վէ ձէսէտ-
 լուրի թարաֆինտէն նաստիրաթ մէյլէլլուրի խթիմայ

իսուսպ, աղերգարար հայաթաե գալըրլար իսի ։ վէ
էկէր քի մէն օլան մէրվէտէն էրլ էթմէսէլէր իսի,
մէշոյիթէ էմաալ սէմայէ տուխույ էտէրլէր իսի :

Դափանաը օ ձէննէթին տէրկեահի ։ թա քի խա
Վէսիհուլահ էֆէնտիմիդ սայլզ օլունուսպ, վէ խաընը
միփթահ իսուսպ ձէննէթին տէրկեահին աչսը :

Պու միւրվէթէ թէշպիհ իսի օ միւուննա Յոէմին
պաղէսի : Պունա թէշի օլուսպ հազրէթի Ուուսա ար
զուլէաի ալլահըն ձէմալին կէօրմէյէ : Տէտի հազրէթի
մէ վլա ։ սէն արզուլէրսին ձէմալիմի կէօրմէյէ, պէն
սանա կէօթէրկէյիմ ձիւմլէ էյլիլի :

Խմանի ալլահըն ձէմալի տիր ձիւմլէ էյլիլը, վէ գոււ
լարըն ձէննէթի : Նազար գըլ սէմայէ, քի միւֆէրրիհ
շիչէրլէր վէ սէօնմէզ շէմիլէր իլէ տօնանրմը : Հէվա՝
կէօնէկէօն թույուր գոււշար իլէ զէյն օլունմուշ : Օ է-
մանըն եիւզի սէմայէ հասուտ միսալի, պունձա սէոզի,
շէճէր, շիչէրլէր, վէ տէրունինտէ մատէնլէրի հրֆզ.
վէ անաձ տէվէթլիւ միսալի, տիլէնձի կէտամ պէնի
տաէմէ իհասն պիրլէ զուրուր օլմուշ :

Վ է տախին վալիսէ միսալի մէմէլէրի իլէ, ալէմի
կէօյա թըֆլիւ թէշպիհ պէսլէմ, ու : Պահրի տէրեայի՝
հալուզ միսալի նէ ֆոյիտ մահիլէր իլէ փիւր ։ սէտէ փ
պէնինտէ՝ աճայիտ ինձուլէր փիշատ . վէ ձէմի ալէմ
զէյն իլէ միւզէյէն օլմուշ բահմանի բահինտէն :

Լ աքին՝ պունլար ձիւմլէ վէ սայիլլէրին հէնիզ տիւշ
վէ խէյալ թամալիր ու կէօլիէ պիլէ տէրիլէր . օ ձէն-
նէթի այանըն ասըլ զամինէ : Նէ մէքսիդ պիր թամամ.
պիլա ապշատիրվան ու շէշմէ, եախօտ՝ կիւնէշոիզ պիր
ալէմ . մահիտիզ պիր պահը . վէ պի հայվանաթ պէրը
ու եազան տըրլար՝ օ ձէննէթին պիր գըթա զէյնի
գուրապինտէ :

Ծ էշպիհ օլմագ իւզրէ զիքը Եակէյիտիք՝ պիր փատի-
շահըն սարայընը, միւզէյէն օլմուշ հէր նատիրաթ զիշ-
նէթ իլէ . Ծ էձէր սէրվիլէրին զիւմրիւթի եէշիւ կէվ-
հէր օլա իսի : Կիւլիաթանի՝ գըրմըզը եագութ, սիւն-
պիւլ ու պէնէֆշէսի՝ կէօկ եագութ : Ծ ատրովանիլէր-

տե՛ն կիւլազ ու սիւքքէր շէքպէթի, մէյ ու ապիքէվ սէր ագսա խոի: Վեասէլէրի էլման՝ եւը գըթատէն. հէր պիր շէմի, պիրէր շէմս ու գամեր օլա խոի:

Վէճիսի փիւր տօնանբբմբ. սինիլէրի սաֆի զէրը. էօրթիւլէրի՝ փէշ տիպասի. տիդ փէշկիրլէրի՝ խաթօփա նաթուրայ. նէ ֆայխ թամամլէրի՝ թէրբիսպի միսը ու անպէր. նիմէթի՝ քէվսէր գուտարէթ հէլվասի. մէյ ու պատէսի՝ հաղըէթի Ախւլէյման խպնի Տաւուտաւն իլիմ ու ագիլ ձամէսի տէյնի զլքրինէ իւնվան վէրիձի:

Պէնտէլէրի՝ մէյսյիք շէքլինտէ նէ վճիւվանլէր. խրդ մէթքեարլէրի շէճէրի սէրվի միալի սաֆ սաֆ տիվան տուրալէր. նէյզանլէրի՝ ինսան մարփիթէթինտէ պիւր պիւլ ու գանարիելէր, վէ պունլարա էմսայ հէր մէվ ձուտէսի նատիրաթտէն օլայ խոի. տախի կէօլիկ վէթամլիր պիլէ օլամազ խոլէր ձէննէթի այնենք սիր զէրրէ զիյնէթ ու սէ ֆասինէ. զիրա՝ պունլարը կէօզ կէօրմիւշ. գուլագ իշիթմիշ, ֆիրը խապէր վէրիր:

Ճէննէթին մէճտ ու սալթանաթինի՝ կէօրմէտիք ձէզ թապիրի խմբեան տէյիլ: Կէօզ կէօրմէմիշ, գուլագ իշիթմէմիշ, վէ ատէմին գայզինէ տիւշմէմիշ անլէր, քի հաղըէթի հագգ ձէննապիւլ պարի՝ հաղըր էթմիշ սատրգ գուլարընա. Ա. Կորն. Բ. 9:

Ճիւմէլ զիքը օլանլէր՝ մէվճուտ պիլը նէ անէտէ տա խիլ օլալար խոի. նիճէ գուտարէթ հէլվասի՝ թամամի մէյսյիք թապիր օլանտէ, հէր թամամին լէզզէթի՝ քէզալիք մէվանըն ձէմալինտէ՝ հէր էնվայի մէճտ ու սէ ֆա հաղըր մէվճուտ արը. Խառ. Ժ. 20: Անըն իշին հաղըէթի Տաւուտ՝ հէր նէ անէնին սէ ֆասինի սիւրիսոյ մըգտարինձէ, խպնի Ախւլէյման՝ զայէթ մուտպալիզէթարիդի իլէ, ոլիրինէ օսան կէլիոչ տէտի, տօյարըմ անձագ ձէմալի մէճտին կէօրտիւքտէ բապիզիմ. վէ օլլուտ տէմիշ, հալայի պօշ ձիւմիշսի. էլզէթատէ թաս վիրինտէն իքրահ խուռագ, առլընը արարլար խմիշ:

Տէմէսի վար Ախւլէյմանըն: Պիհիսաալ շէլէր իւ ձատ էթատիմ. պինա էթատիմ պանա սէրայլէր: Տիքտիմ պազլէր, եափարմ պազձէլէր. հէր նէ ֆայխ մէյվէտար

շնէրլէր իլէ զէյն էյլէտիմ. հավուղիք միւսէննա՝ քի
ապի իլէ սուլայրմ պէրը ու եապան օրմանիսթանիը :
Լատինափմ պանա պէնաէլքր, վէ հիւրդիւ էմսալի ճա-
րիւլէր: Հայվանաթ սիւրիւլէրի: Շնէմէթտիմ զէր ու
սիմ պիհաստ ու հիսապ՝ ձիւմիէ փատիշահլէրտէն իւս-
թիւն. նէրդէնլէր էտինտիմ էրբէկտէն վէ զէնտէն:
Վէ սէֆահէթէ ասյիր՝ ձիւմիէ ահէնկի: Խճառ էթ-
տիմ չաղըրըջրէր էրբէկտէն վէ նիսլանտէն. վէ ու-
լուլնափմ պէնտէն էվիլ կէլէնլէրտէն. վէ իլմ ու
ագրլ պանա թարագա օլունտու: Ոխւմէրըէտ՝ նէ քի
չէմիմ նազար էթտի իսէ, մահրում գալմատըմ ձիւմ-
լէսինտէն. վէ մէն էթմէտիմ կէ օյնիւմիւ հիշ պիր
շաղըդտան: Ապին էնճամինտէ նազար գըլտըմ վա-
րիշլէրիմ, կէօրտիւմ քի ձիւմիէսի նաֆիլէ սէվտա
իմիշ. անճագ պիր շէյ պուլտում, քի ագիլ օլան, րէ քի
իմիշ պիագիլտէն. Ճ. Բ. 4:

Խմին՝ հազրէթի Ախւլէյմանտէն տէյէլիմ քի՝ սէն օն
պին գալթ իւսէթիւն իմիշսին. նիհայէթի սօնու վար
մի եօդ մի: Խմմա ձէննէթ պէհիշթին զէրըէ սէֆասի՝
ձիւմիէսինտէն այս վէ էֆզուն: Օ իրա՝ էվիլ վէ
ախիրի՝ պիր մէվլա տրը. վէ անլն ձէմալին կէօրմէսին-
տէ՝ օսան ու իդրահ եօդ տրը մի՞ն պաստ + միւտութ
տայիմ պէր գարար տրը: Վէ շաղըդընը սալիհէրին՝
ձիւմիէսինի պիր արայա կէթիրտէն, անճագ քի տէր-
ետաէն պիր տամլա ուու օլուր օմազ: Տէյիլ քի բասպի
դըստանը ձիւմիէսին տան էթմէքտէ, անճագ քի՝
տէրունի ինսան թէհամմիւլ էտէմէզ:

Օլ տէյի էֆզուն տրը ձէննէթին շաղլսլը, քի
հէր քէս քէնտի իւնվանինտէն մաստա, վէ ագրանլէ-
րին շաղլսլնասան իրշատ օլուրըար: Օլ մէրթէպէ պի
հիսապ տրը օ սէվինձ, քի ալէմտէ նէ գատար հիսապի
վար իսէ, բագտմէ արամազլար: Վէ միւհէնտիսլէր
(երկրաշափ) էօլչէմէզէր: Վէ պիլըթէմիէ սարֆի,
մանթըգի, վէ լիսանի ասիր էլֆազի տիւզէր՝ նագլինի,
վէ իլմի հիքմէթ իւլամասի տախի՝ քէլիմաթ իլէ թա-
պիրին էտէմէզ զէր:

Ըստ օլուրլոր ձեննել թմշքեանլէր՝ քէնտիւլէրուէն ըէֆի, մէլլանըն ձէմալին կէօրմէք իլէ ։ քէնտիւլէրուէն աշաղի՝ սէմանըն կիւղէլլիխնտէն ։ տէրունի քէնտիւլէր տէն, ձանըն վէ թէնին իւնվանինտէն ։ քէնտիւլէրուէն խարիճ, մէջայիք ու ինսանէ բէֆիդ օլմասինտէն :

(Օ ոգէհիւլթ ձեննեթաէ հազրէթի մէլլա՝ ձիւմէտ տէրունի գալպի ինսանըն՝ տիփի իլէ թապիր օլմաղ սէմինչ իլէ՝ փիւր էտէր : Ձէշմի ինսանէ՝ օլա միրաթ ու այնա : Կիւշինէ՝ նէջ ու բէմանէ : Տիմազլինէ՝ պատ ու ասէլ : Պուրինինէ՝ պալսան բահչիսի : Տէսթինէ՝ սունաձագ կիւլնարի վէրտ : (Օ մէքեանըն նուրի զիյասին՝ գալպ էտէմէզ զիր ու զէմին : Շէննեթ պիւլպիւլի մէջայիւլրին ավազին՝ աղնամաղա միւհթաճ : Ա որ բայիհէ բէվէրի գօգու, բի բուզիկեար տաղբատամաղ : Օլ տըր պիր չէշնի լէզզէթ, բի խաթիմալ էթմէք իլէ՝ օսան կէլմէզ, վէ էքսիլմէզ :

Անտէ կէօրիւնէ մէլլա՝ պի նիհայէթ, սէվիլիէ՝ պի իգրահ, մէտհ օլունա՝ եօրուլմամագ իլէ :

Անտէ Ախւլյաման խպնի Տաւուտուն իլմի նատանէ լըդ միսալի կէօրիւնէ : Չիրընի կէօրիւնէ Աքիսողամուն շիրին ու մահպուլպիի : Նամէրտլիք Այսիտոնտուն մէրտի թիւվանէլիի : Աւտալըգ՝ Օգոստոս կայսերին վարութ :

Կնտէ պիր նէսնէ եօգ զարար էտիճի, պիր չէյ էքսիմէզ արթմազ, վէ տէօրիւլիւպ սազըլմաղ : Արզուլէյէճէք պիր չէյ եօգ տըր խարիճտէ ։ տէրունտէ պիր չէյ եօգ խրէնէճէք : Կնտէ՝ ալլահ օլա բուհի չէշմինէ նուրի զիյա ։ բատէթինէ՝ պի նիհայէթ սուլչ, զիրընինէ միւտտէթի էպէտիլիք :

Կէ նուրի տիտէմ, գուճագլա օհայաթի բի խայիրէթ տիր պի ախիր . Փիրիքսիզ թիւվանլըդ տըր . գարանլըդ սըդ նուր տըր . թասասըդ շազըդ . պէնլիքսիզ վէ սէնլիքսիզ սիւհթէթ : Պիր բատէթ պիյա թէպտիլ պիր չէճրիւարլըդ՝ էպէտի միւտտէթ : Աէ բի վատ էթմիշըապափ գուլպարինէ, նէ իթիգտատէ սըզար, նէ եւմիտ իլէ վասիլ օլունուր, նէ աշգ իլէ գալպ օլու-

Նուր : Եսուե սէլիլէճէք մէվճռուտ . արզուլչէճէք՝ պիլը գարկը : () միւրլիլթ՝ իրի շէյտէ գարար գրար . հէր էլլիլին մէվճռուտինտէ , վէ հէր գաղար ու քիւտիւրաւթին բէֆինտէ :

Հայիմ հէղար որու ձիհանի սէլինէ :

Օ ձիհանունն պիլը խազէր կէղնէ :

Մահի կիսին պահը ալէմոնէ կէղնէ :

Տէնիր մի ո զէր ու ահենի սփազէն :

Ախհայեթի օլոն իշին ձէքա չօդ :

Պի նիհայեթ օլոն միւրլիթ իշին եօդ :

Ալթան եաղն էքը ապուրլիքը արտրլէր :

Էսմին արթըըրը զայեթ անի ու մարլէր :

Ախհայեթի էնին էոլիքը մուգատուր :

Շան ամը մազը անաքի աիր ողիցէտակը :

Չշնէթի խազ անին ունիլին վարան :

Զիւսուան արք տէյիւ զէքը ետէր աեան :

Օ կէօլիեի առլինն թատարիգ էղիւ :

Են որ ու զալ՝ հիմասպինտէն հէլլունոնէ :

Դէմ ու քէտէր խարիմ տիր ո ալէմոնէ :

Մայ ու էմզալ զայեթ շիրքին նիւսիթուն :

Լազեթ մեւ բիթիմն արզուլչրանն թամին :

Քազի ամէլ իշին օւր գազաննին :

Տիւ գանաբի եկ անմայե վէրթավ էջիւ :

Տին ու ֆազի կէր աննա թարտիգ էղիւ :

Պաւ ալէմին չիրը օրուո զուն տույասին :

Դէ վագըթ անտոնն որու ձիհանէ պագասին :

Յաղագո չորրորդի վէրծոց մարդոցն զգժոխոց :

Տէրպինան նիհայեթի ինսան՝ պէնի սագէրի ճիւնինի :

Սագէր ու նարի ձիհէննեմ , իսմի ալթնիշ գէնօն համ գուտասու շէրիֆին պիլը տէրէսինտէն : Օ իրա անտէ պազի էնսատէ՝ պէնի Խարայէլ վութ վէրթաթ միւլիւրլի՝ փութլարընա չօլուդ չօձուդ մասումիլը գուրսպան քէսիւսկ , անէրին ահ ու ֆիզանի սէմայէ էրիշիր իսի : Վէ վայի նիսլանլէր՝ տաշ ու թաշի աղլէտիր իսի : | արքն՝ պու էն ախիր նիհայեթի սագէր ձիհէննեմին գուրսպինտէ , տիւյիւն , պայրամ , վէ նէյ զէն շէնլիյի տիր :

Վէ հազրիթի լուէմին ֆէրեատինէ պէնզէր՝ քիւրէլիւզէրինէ . վէ նէ լագուսպին ֆիզանինէ պէնզէր՝ քիւրէլիւզէրինէ : Վէ ճէպլայիլին պօրու

ու առասի էմսայլ օլուր անլէրին տաստ ու ֆէրեատինէ . նէ թու ֆանըն շխատէթի՝ անլէրին կէօդ եաշնէ . նէ Պաղտատ քիւլխանըն աթէշ ու ալէֆի՝ թաթպիդ կէ լիր նարի ճիհէննէմին սայիդէսինէ , (այսինքն կայծականց) . վէ նէ քիւքիւրոտ իլէ միւլէմմա նարի պարան լութ գալիմինի եազանէ : Օ իրա՝ անլէրին տաստ ու ֆիղանի , վէզն ու գանթարէ սրզար իտի . ճիհէննէմին աղասին պինիհայէ . (Արթիցեն մեղաւորըն ՚ի տանջանս յաւիտենականս) . էպէտի միւտտէթ կիտէլէր ֆասիդէր էպէտի էպատէ :

Պու էպէտ լաֆզի , պէրը ու եապան տաղէրի՝ փիւր էյլէտի թէրբի տիւնեա մէսիհի տերվիշէր իլէ , շահզատէլէրէ՝ խրզգալար կիցարիտի . նիմէ . քի Վլէգասիանոսա , վէ (անսանուն) պի իտմ վասարշահ օղունա : Ճիւրիւ շէրլինտէ նուր վարչատի հաթաւնլէրի՝ քիւլէ խանձի քիւրլէթինէ թէպտի էյլէտի , նիմէ . քի Վարի ամ մագգաղենացիլի վէ սայրիլէրի :

Ղմմա՝ պէն իլէ սէն , էյ ինսաֆսըրդ ֆասիդ՝ ալէմէ ճարիս . պիլմէյիդ քի նէ իշին ճիհաննէ կէլուիք , նէ ֆայիզ էթալիք , նէ խրզէտ իլէ սիլայէ կիթմէյի եիւղ թութարըզ . գիհմմ էթմէյիդ քի , նէ գանիլ գոյուր լսր գազըըմիզ սիլզիմ իշին , նէ պալ եւմէզ թօփլար՝ կիւլէ ու գումզարա իլէ տօլմուշ հազըր օլմուշ . (Արթայք յինէն անիծեալք) . իտրամ օլուն պէնիմ եիւ զիւմուն լանէթի սիփիէր քիմսէլէր : ՚Նէ մութլու նէ մութլու տօղուրմայան անալարա . անա ու վալիտէ տիր հէր ֆասիդ քէնտի ֆըսգինէ :

Ղկէր սիւալ էտէրսէն , քի նէ վէճ՛ իլէ ճիւզի զէմանտէ իշլէնէն ֆրագ իշին , էպէտի էպատ օլաձագ : Տիյէմ սանա . իշթէ պու զանն իլէ՝ ալէմմ տինին թէրը իտուզ , քիմի բաֆազի օլուր , վէ քիմի միւլշիտի :

Ղվվէլս . անլէր մէվլայի անճագ բահման ու բահիմ իթիգատ էտէրլէր , վէ ատլի տաստ պիկմէք իսթէմէզլէր : Ղարին՝ էօլէ պիկէ օլսա , անըն սիյանէթինտէն վէ բահմ ու քէրէմինաէն՝ պիզ հիճապ իտուզ , օ գուզու միսալի ույումուշ մէրս արտանի օ-

Յանաբրմաստագ կէրէք խոի, քի սասվանըսպ մարիֆէ-
թին իւզերիմիզէ կէօսթէրմէյէ խոի:

Ուսորբուէ՝ պէնի խորայէլ սօդան սարմնուսաք իլէ
պէսպէնիթ խոի. հաշտն գուտրէթ հէրլասին վէ պրէ-
տրքձին քէպապին խոթիմայ էթալիկը, հագիգէթսիղ
ոլուուգլարի իշին՝ լաշէլքրի չէօլէրտէ՝ քիրիցի պասորը-
մասինէ տէ օնսոի: Կաղաք զրւ ու խորէթ ալ օ զու-
հուրամաէն, քի քէրէմ ու ինայէթ խոի. էկէր քի
մէվլանըն բահմի եցլէ շէտիտ խու՝ առյ ու տատի նէ
շէքիլ տիր, զիքր հյիէ:

Էքինձիսի. էկէր ձիւզի զէման իշին՝ էպէտի էզապ
լայրդ սէ զա տէյիլիսէ, քէզալիք վէ ձիւզի զէմանտէ՝
ֆազլի ամէլ իշին, էպէտի թազիմ ու ձէննէթ սէֆասի
նասէ զա տրը:

Իւշինձի. էկէր պիր ֆասիգ՝ պի ախիր ու նիշա-
յէթ օլոյ խոի, նէ տէրսին՝ սադայէլ միսալի՝ բնատի-
նէ միւսորը օլմանլ մի խոի: Կա անըն ֆրսդի՝ զուրմ
ու թաստափին՝ լայրդ մի խոի իզա հալի գալմադ. վէ
նարի սագէրէ էման՝ ալէ մի իհրագէ սալմադ. հաշու-
Տէյէլիմքի ֆասիգ թէզ ֆէվլթ օլտու. չիւնիքի ֆրսդ՝
բատէթտէն հասոր օլուր, բատէթին միւտտէթ ու է-
պէտի օլմասի իշին՝ աղապին տախի էպէտի օլմասին
իդթիզա էտէր:

Տէօրտիւնձի. ձիշէննէմին մէվլատի՝ (այսինքն նիւ-
թըն) կիւնահ արք. քի նիշայէթի եօդ տուր. իմոի
վէ էզապին նիշայէթի օլմամալը:

Պէշինձիսի. ալլահըն հաստի իմքեանի աղիլուէն
է ֆզուն. նէ զէման իլէ վէզնէ սըզար. վէ նէ էօցի ի-
լէ պէնտ օլունուր. էմմա՝ ֆասիգ նէրսէթ ու նիւսի-
հէթ անըն շէհատէթլիյին քիթապլէրտէ գտաղուլ էթ-
մէյուպ, քէնտի զէմանի էյամինտէ՝ փէնչէ թութուպ
կիւլէշլր խոի եարատանի իլէ, վէ անըն սասպինի իզ-
մազ միսալի զանն էտէր խոի. վագթի կէլինձէ, վէ
հազըէթի աղահ իշարէթ պիիրլէ՝ գուտրէթին կէօս-
թէրիր. զալիմ ձէլլատ շէյթան ելլինէ թէսլիմ էտէր,
քի պիլսին պու ալէմուէ քիմէ եար օլոռուղունու:

Ալթըննձի . էկեր հաղբէթի մէվլա՝ ֆրսդէ պէտէլ ազապին է պէտի էթմէյէ խտի , հաշմ էմմա , օ ֆասիդէ շէրիք օլմալը խտի . վէ շէյթան տախի տիլ ու զստրը տէսէ կէրէք խտի քի , սէնին շէրտաթին միւրայի միսիլ լիւ տիր . պէնի՝ էպէտի եիւզտէն պրըադարն , վէ խիշանէթ գուլստրինէ բահմ ու քէրէմ էտէրսին :

Աշտիննձի . կիւնահ անա գարըը արը , քի ձէմի թաղիմ , համու ու սէնա , թէմէննա ու սէճտէ գըլըննաս սի տէյէր . զբտորնա հարտքէթ էտէնէ , իմոփ թաղիրի շէտիս իդթիզա էտէր : Նիճէք քի պիր միւլիւքէ պիր աշդիա շէթմ ու իմտպէի լիսան էթսէ , օ միւլիւքին էօղինէ պիր շէյ թէկսիր էթմէզ , անճառդ մատամ քի զիլուլահ արը , ասլինէ սայրըը . իմոփ զիլ օլան , էսպէտի գաթէյ էտէր շէթմ էտէնիք քի շէրի տիր . ես ալլահ քի էթսէ նաշէրի մի , հաշմ . զիրա՝ շէթմ օլանըն իւնվանինէ կէօրէ օլուր էզապ :

Աշիզիննձի . պիր եուտում սուշուն վագթինսէ էստինիլէն եարէ , էպէտի ֆէվթ էտէր . գույիէ տիւշ մէք զէրրէ զէմանստէ , տիսինտէ գալմասի էպէտի , էսկէր ֆէվթինէ չոգարան օլմազ խտ . իմոփ էօղիւր ֆայիսէ էթմէզ , հէման թէտարիիրին կէօր : Շիհէննէն մին էզապի կէօնէ կէօն տիր՝ կիւնահըն թարզինէ կէօրէ :

Ա . Պու նարի ձիհէննէ մին էզապի՝ էվիլա պիր սէօնմէզ վէ պինուր աթէշ ափր . սանկի խրթմա հարի կիսպի , վէ զէհիրլի թատամէ էմսալ : Տէրունին եագար՝ վէ ալէֆի կէօրինմէզ : (Արթայք յինէն անիծէտալը ի հուրն յաւստենական) : Ա արըն պէնիմ խւզիւմտէն էսպէտ միւտտէթի նարի սագէրէ : Նար օլուննձէ՝ նուրի տախի օլմալը . յարին՝ Տառւտ տէմիշ : (Զայն տեառն՝ հատանէ զըոց ՚ի հրոյ) : Աէվանըն սէտասին (կէօյա էմրի) իսրահ էտէր նարտէն անըն նուրինի : Պինուր աթէշ՝ նարի ձիհէննէմ մէքեանլէրէ , վէ եագմազ նուր ձիննէթմէքեանլէրէ մախտուս գալաճադ տէմիշ սուրըն նարսէզ :

Բ . ՚Իէպիր էզապ ֆասիդէրին տիր . քի բաղպինին նուրի ձէմալինտէն տիւր օլուրլար . զիրա՝ քէնախւլէ-

րի պու ալէմտէ իբէն, անըն է մրինտէն, եխւղ չէ վիրտիւլէր։ Օյրա՞ կիւնահ արք՝ բուհու էթմէք պիմէք պատիլ էյլիքեանի բասպափտէն, վէ մշլ էթմէք տիւնեանըն զէֆդ ու ոէֆասինէ։

Վայտալօմ իսպնի Տաւուտ՝ իսքեանինտէն աղլ օլուուլ, Գուտասի շէրիփէ սաքին օլուու և մմա՞ հազրէթի Տաւուտ էմիր էթափ քի՞ պէնիմ եխւղիւմիւ կէօրմէսին, զայէթ անա խզոյրագ օլուու, քի՞ նէ՞ ֆայխուէ Գուտաւուշէրիփտէ իգամմէթ էթտիյիմ, մատամքի աթամմէն ձէմալինտէն հասրէթ գալմըշէմ։

Առուրն Իարսեղ տէմիշ քի, բատպինին ձէմալինտէն խարիճ օլմագ, նարի ձիհէննէմին զարպինտէն զայէթ պէտթէր տիր։ Վէ ազրըսրզ կէօղիւն էմմալիյին նէ պէնողէր աղըր եօդ, էմմա տիւնեա անա հարամ տրք։ Քէզալիք վէ ձէննէթէ տախիլ օլա պիր քիմանէ, վէ ալլահըն նուրի ձէմալինի կէօրմէսէ, անտէն քէպիր ազագ օրմագ ֆասիդէ։

Գ. Նարի ձիհէննէմին զուլումով ու գարանլրզը հիշ տիլ իլէ թափիր օլունմազ։ (Վ. բացեն զնա ՚ի խաւարն արտաքին)։ Խարիճի գարանլրզէ իսքեան էտէր լէր ֆասիդի։ Խարիճի տէնիր, զիրա զէրըէ մըգտարի ձէմի ձիհէննէմտէ պիր երսորզ պէօձէյի տէնիր պիլէ ըջոդ եօդ տուր և վէ անըն իշին՝ (աղջամուղը) տէնիր։ (Օլ միսիլիւ վէ տախի զիյատէ Վըսրըրն սընանըր գարանլրզինտէն, քի կէօղէ թէէսիր էտէր խոի, վէ էկէր ձիւղի ըջոդ տախի օլուրաս անտէ, տէրունտէն զիբրտէ օլմալը քի խմժիմա էտէլէր նէտէն մահրում գալուրզը լորինի։

Դ. Ասոնանիք ։ պուղսանէ կիսի մուպալիզէ սօւուգլրդ և վէ անտէն պիր թիթրէմէք զուհուր էտէն ձէք քի, ֆասիդլէրին տիւնէրի կըհիրտայէ խոթմալը ատէմ կիսի, պիր թարափտէն նարի սագէրին հարի վէ խոի աղլէտէ ֆիղան իլէ վէ անի աղլէր իբէն՝ սարնիմին սօվուզու իւսթէ կէլէր, քի հիշ պիր թարափտէն մէտար պուլմայլէր։

Ե. Կօմէզսօզուլճան գուրթէլէրի կիսի բուհը հլէրինտէ

ողիք սըզըլթըլը ինսամի փէյտա օլա , քի սօզուլճան վէ գուրլժ կիպի իւրէրէրին էղէ . օ տուր (չար խիղճ մը ասց), քի է օլմշ զ գուրլժ տէնիք . զիրա՝ մահշէր կիւնիւնտէն սօնրա՝ պէնի ատէմտէն զայրի հայվանաթ դալմադ :

Զ . Կայտ ու պէնտ օլունտ էլ վէ այագ : (Կապեցէք զգորա զձեռս և զոսո) : Պաղէյին տէսթ ու փային շու եարամազին : Նիմէ քի՝ փայզանլէր սէ ֆինէյի սուլթաննիւտէ՝ սինթինէտէ պիլէ պէնտ օլուրլարսա՝ փայութէնտ ու դէնձիր այագլարինտէ չէօզիւլմէզ , Քէ զալիք՝ վէ նարի ճիհէննէմտէ էպէտի քիւրէյէ վաղ ու լուրսա փասիգլէր , տէսթ ու փայլէրի դալմանադ պարլա : | արին՝ էլ այագ պէնտի օ տուր քի , պիր իշ ու ամէլիցէլմզգէր՝ զարարլը եա փայխուկի :

Ե . Վնաւէ օլաճագ տէրունի աղլէմէք , զայ աղըլլըլլըգ , էնտամէլէր զիսան չէ հրէլի . զայ էաերլէր թէօպէլ վագլթինի , վէ զայիս էտէրլէր խոթիզփարին թարիգինի : Վնաւլէրինէ օլալէր գավի . օլ մէրթէպէ քի՝ էկէր միւճիւզաթ իլէ սինսակիլէրի թափալիւն պիլէ օլաս , թէմէրրիւտ օլուալ՝ թէօպէյէ կէլմշյէլէր , քի թէօպէ իլէ՝ բազպի իրշատ օլմայա : Նիմէ քի պիրիսի անլէրտէն , եախօտ նէճիմ օլա , տէմէսի վար քի՝ անլն իշին թէօպէ տէմէմէմ , քի ալլահ իրշատ օլմայա :

Ը . Նիմէր նարի ճիհէննէմին ազապի՝ էզապ օլմայուալ՝ զէ ֆոգլի պիր սարայ օլայխոտի պիր գրրալ թահն թինէ էմսայ . հէր նէ փայիս թամամ ու իշիի իլէ տօլու , հէր թարափտէն պի զարուրէթ , նէյզան ու չէն կիլէր տախօի ույկուն , մաստամ քի էպէտ միւտտէթ օւլունմէ , իգրահ վէ օսան կէթիրի խոփ . հանտա գալտ տը քի , թապիրի իմքեան օլմայան էզապինտէն . (պիդ միւմբինի մէրթէպէ փասլինի էղէտիր) , նիմէ թագէթ կէթիրէպիլիր տակէմ օ էզապէրէ : Աափաէ թձինին պի բխօի իսթիմա էթտիքտէ , քի նարի ճիհէննէմին տէօշէյի նարտէն , վէ էպէտի եաթագ տըր , տէտի՝ վալ լահի . քի օն կիւն պիլէ գուշ թիւյիւ փուզլա տէօշէկտէ տավրանմայուալ եաթամամմ , վէ թէրքի տիւնեա օւլուալ՝ կրօնաւոր քիսլէթինէ կիրտի :

Աշուղեա թաւման իսպին իսպիթման ողիլ հեր տէմ .
 Սամբակիթման զիքրէ կերիր սէն միւտէմ .
 Ճէննեն թակըն անկըն զիքրին ֆիքր հյու .
 Կէտէն մահուա մահազմին զիքր հյու .
 Թաւմուն իցրան գլութք միւմէ քիւտիւ ընթ .
 Տէլակիթ ալիր ո եզոսպէ պիր միննէթ .
 Խոյիկ իլէ եաշտառանկն ախլմէյէն .
 Քէ միւկ իլէ պիւմիկ ճայիկ ալիր հիմ մէն .
 Աւվասի մէրբագէ սպասմիշ ողիրի .
 Պաշըմ եօգ արդ պէնիմ վէրմիշ իսպակիրի .
 Թաւափալլիր պաւան պիր իւան եթմէլէր .
 Ռէ արդին իլէ իւմիւն շնչըլ ոգուլմէշէր .
 Խոյիկ անի պու զ ու ըու շունանեն պիր թափկէ .
 Կիւտիրմէլ պաշնին քիւ պէրս վէրէ .
 Խոյիննէն պու իլունի ո ֆագիրէ .
 Պաշիմ վար արդ պաշնիր ֆագիր տէմէյէ .
 Խոյ եօգ փէրէ ալմ անէ եօգ տէմէն հագ .
 Հարտէն գափան քէր պօզուլմիշ մահագգագ .
 Թաւման իւրէ կիւննէն սէն թագկէյի .
 Մուզիրը պատուն մէլ վլու վլոր օլուուլին .
 Օ վայ նէ ֆասի պիր շէյէ գընաս տէյիլ .
 Եվասա ու եմզայ անխափ վէշ տէյիլ .
 Եարտանմնն ան մութնուն ախւշմէ պիր .
 Շէ մի աղէմի տայլամի եթմէն պիր .
 Աշըն խօր նազարի և էր իլէ եէրամն .
 Շիւմէն աղէմի կէթիրմիշ ախր թաւ ֆան .
 Թիւնամի պասի գահոր իլէ ու պիր նազլը .
 Գավմի ասի կլէնտի զիր ու վէտէր .
 Տօլույէ նար գապպ էթափ ո միւրմիլլի .
 Թնաշանն աօլու հէմ եազուրուն գաւարէլլի .
 Տաւուան ան միշ ոփահանի պիւ կիւնմիշ .
 Ո իր ու քէմնան տէսմիննէ զիր ո տանանմիշ .
 Օ գուն թէ մըննին նար իրէ ըրըթմիշ .
 Պալ եւ մէ թափիրէ կիւլլէ տարսուրմիշ .
 Խշարէմէ պազ արտար պու ալսմիշ .
 Կիւ մայուրանի որագըն ո ան ետէլլի .
 Հայլիննէ կէր մէր հանեթ զը թէ վրինէ .
 Պաշիննէ ֆէլուրէթէր կէլմէյիննէ .
 Աէնին նարի շէշմին եայի տէրեատէն .
 Եփզուն եայգար ֆրոգին քիրին տէրունաննէ .
 Շէ որին ետէր ճիշնննէ մին նարինի .
 Աշղի հագ երթարի թաւման գարինի .
 Խոմիզիքիարէ կիւ հէնիք հաշու քիւ ուս .
 Աէկէր թէ օսպէ եմասի թիւրի օրս .
 Պու տէմնէ պիր տամիս եալ կիւ օզուն ոգան .
 Պահըն ակյիր ո տէմնէ կիւ օզուն ջրց ոն .

РУССКАЯ ФОРМА

ԵՄ ԿՐԵԴԻՏ ԳՐԱԳՈՅՆ ԵՎ ՎԵՐԱԲԵՐ ՏԵՇՈՒՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՄԵՐՆԵՐ

ՕՐՈՒԵՆԴՈՒԹ ՔԵՆՏՄԱԹ

Այս պահի ժամանակ Հայաստանը՝ Եվրոպայի հարավային մասում գտնվող պետությունը՝ առաջ է առած առաջատար դերը:

Այս ամենը լլար է Ֆենոմենիզմն շայիբարելիք խմբին խռու ոչ քի հազար թվի Եպահեա (Յովաննիկ և Սկլաոնիկ) շայիբարելիքնե տուա առերա պերմիտ ։ Խիստ եթափլիք է Ֆենոմենիզման քի, պիգու տախի սույն է ֆենոմենիզմիդ է ցըրելի տուա թարգիբին ։ Թէ վայրին ապրիլ պիգու ունենելու թիւյացնին դասու լ ։ Առաջ ու ապա ապա էթափն համա ու ուշան թարգիբին էթափն մէ ցըրումի իւղ ։

የተደረገውን በምንጭ የሚከተሉት ስልክ

աղքատ մէր որ յերկինս ես, սուրբ Եղիշի անսունէ
քո = Աթամբը քի սէմատէսին, մուգաստալու
օյս սէնին խմին :

Եպիլլա պիլմէլլի քի՝ աթա յաֆոր կեօնէ կեօն ալլ
նանըր : Պիրի պուրի՝ հազրէթի աթառուլահ՝ զաթի
էօփի իլէ՝ ասլա պիր խաջէ աթա տէնմէղ, անձագ քի
և ֆէնտիմիզ Ծիսուս Պրիստոս խոնուլլահէ . կեօյա
շէմն նուրինէ աթա տէնիլէ . վէ ատէմին ֆիքրի քէնտի
քէլամինէ , վէ պիր կիւլքէնտի բէնկինէ . ոլու րու հանի
պիր տօղմագ տըր անէսիդ, վէ ճէսէտի պապարդ :

լընճի . ամժա տէնիր բազպի ձեմի քեայինամժէ
ո վէճն իլէ , քի գարիսպ միւտակէթաէն՝ ձեմի մախ-
յուղին բէսմինի՝ էպէտի միւտակէթ իլէ ֆիքրինէ
սալատ էթմիշ խոփ . վէ հաչան քի վագթի կէլուի-
խոէ թէճէլլի էթմիշէ , (կէօյա թիւքէնմէղ խաղ-
նէսինտէն , եախօս առաջըն տէրեա միսկիլլեւ ,) հէր-
պիրիսմինի՝ ֆիքրինտէ օլան բէսմի միւճէպինճէ , տօղ-
մագ միսաղի՝ խայլք էյլուտի . վէ օ միւտէ վէտէ թարզի-
նէ կէօրէ , կէօյա քի քէօհի եազի իլէ ապատի խովըրի-
նէ քէթմպ էյլուտի . (հիգմէթինտէն սիւալ օլունմագ :

Իւչիւնձի . բապզի՝ ամժա տէնիր մուգատուեր հաս
սէպի իլէ . (Եկեւ . Ա . 5 .) քի սիզէ նասիսվոմիզ իւզրէ
մուգատուեր է թմիշ խոն ու զատէլիք փայէսինի :

Տէօրոտիւննի . պիզէ աթա տէնիր՝ գուըթարմաղիւ
լէ . տէն քի պիզէ աթասըն , վէ մուխալլիս սին . Եսայ .

19. 22 :

Պէշիննի . թէմեխտու վաֆթիդ (մլուսու թիւն) վէճէ
լէ . Ա . Պիտ . Ա . 3 :

Վլթըննի . պիզի թալիմ էթմէք իթայէսի իլէ .
նիճէ . քի մէքթէու հօճալէքի , մէքթէու ուշաճիքլէքինէ
աթա տէնիրլէք . քի օխիմուն հիճապ չէքիալ , խիսա
նէթաւն էմին օլալար : ՚Իմը քի անի գասպուլ էյլէտի
խու , հիւքիւմաթ վէրսոն՝ իսպնուլահ նամի իլէ շէօհա
բէթ պուլմազա . Յօհ . Ա . 12 :

Ղէտիննի . նիմէթի իհասն իլէ օղուլլրդ միսալի :
Օղուլլրդ մախլէզին՝ բուհուլահին սէպէպի իլէ ալ-
արդ . Գառապ . Դ . 5 :

Ուքիզիննի . սէմա ձէննէթին մէճտի սալթահաթի
հասէպի իլէ : Չիւնքի Յիսուս ՚Իրիսասա ինսանէթ-
լիի վէճհի իլէ գարընտաշ տէնիրիդ , գարընտաշ օլ-
տուգտա՝ միրասիօր տախի օլահազզ : Ղէթէ որդին
ապա և ժառանգ : Չիւնքի զատէ , իմուի վէ միրասիօր .
Գառ . Դ . 7 : Վէ չիւնքի աթա օլան՝ հէք զարար ու-
զիյանտէն սիյանէթ էտէք էվլատինի , քէ զալիք վէ հաղ-
բէթի ալլահ՝ պիզի սիյանէթ էտէք բուհուլիզն քէտէ-
րինտէն , վէ էյլիսիմիզէ սայ էտէք , օ վէճհ իլէ պա-
պա տէնիր . պու վէճհ իլէ համու ու սէնամզտէ , ա-
թա իսմի իլէ տէքս վէրտի էֆէնտիմիդ տուամըզա :

Վէ տախի աթալէքը տակէթ տիր՝ բահման ու բա-
հիմ օլմագ էվլատիքի իւզէրինէ . պիզէլը տախի իհ-
թիւան օլմաղ իլէ անըն յութիքի քէրէմինէ , աթա տէ-
րիլ . քի հէք պիր գուսուրիմիդէ գալբայուալ , յութիքի
քէրէմի իլէ (կէօյա էթէյի իլէ) այսիմիզի սէյլ էտէ :
Անըն իչին աշաղասինտէ տէրիդ . քի , թագսիրաթիմի-
զի սուչիմիզի ավիք էյլէ . պիզի քէտէրլէքը սալմա . զի-
նս ու խաթալէրտէն՝ սիյանէթ ու հիւմոյէթ էյլէ :

Որյերկինս ես : Ոէն քի ասիւմանտէ սին :

Պիզիշ օլ . քի , նէ պիզէր՝ պէնի ՚օրայէլ գամինէ ,
վէ նէճիմէր՝ սէհիրապազէքի , վէ փութլար՝ փութմիւ-

բեսթըրէ, վէ ուսթալար՝ շայիրտլէրինէ, վէ տիւն էնիլի աթալար՝ էվլատլէրինէ աթա տէնիրլէր խոր. էմմա հիշ պիրիսի՝ ալլահըն ըիւթալէսինէ տախիլ տէն յիլլէր խոր: Անըն իչին՝ պէյան էթմէք հասէպի իլէ, քի համա ու սէնա էթալիյիմիզ հանկի աթա տըր, օքի սէմատէ վէ հէր ենրատէ գարիստ ափր, անա էտերիզ համա ու սէնայի. զիրա բասպովցէ մէքեան օլմազ, հէր ենրատէ տիր: Խմոր հէր զիր ու զէմին վէ սէմա անա ասիւման տէյիլիր, նիձէ քի փատիշահ նէրատէ իւսէ, թահէթի անտէ տէնիր: Ետ նիշին պէյան ու այան տէմէմիշ տէրատէն:

Լշտէկապ. Քի հէնիդ շայիրտլէրի սասպի թարիտինոտէ խորիլլէր, վէ սէմա՝ հէր խալիդին սէրֆիւրաղի իւրլիւ օլմազըն՝ սէմա տէմէքիլէ, վէ սասիսիլինոտէ մէմքնուռ օլոնն լէրի տախիլ զիրըրէ կէթիրմէք իչին, անձազ քի սէմայի զիրը էթոտի: Նիձէ քի էֆէնտիմիզ խաչ իւզէրինոտէ իւքէն, սաղ թարաֆինոտէ սայսպ օլան օլրույի տէտի. քի, պու կիւն պէնիմ իլէ ձէննէթէ տախիլ սին: Կամա՝ ճիսմի իլէ օ կիւն էֆէնտիմիզ չարմըդ իւզէրինատէ խոր. չարին՝ մէ վլս նիյէթի իլէ, հէր ենրատէ խոր, վէ ալւ լահըն լութ քի իհասանին հանկի ենրատէ կէօրիւնիւր իւսէ, ձէննէթ տիր: Քէզալիք վէ բասպով (Հայր առ տուած ընդ Որդւոյ և Հոգւոյն սրբոյ) հէր ենրատէն միւննէզզէհ տիր, նէրէտէ ֆիքք էթունն՝ անտէ ափր, անա ձէննէթ ու սէմա տէնիր, իլլա քի քէրէմ ու իւնայէթին կէօթէրէ:

Մուբբ եղիցի անուն քո: Մուգատտէս օլա սէնին խամին:

Պէլի ասրւ զաթի իլէ անըն խամի՝ շէրիֆ ու փաք վէ մուգատտէս տիր: Խաջդ էթմէտէ, հըֆդ ու ամանին տէ, ատալէթտէ, միւճիզալմտէ. ֆազլի ամէլ իհաս նինոտէ, էյլիկ քէտանի, վէ էյլիյի սէվմէքտէ, վէ խուսուսա քի՝ պիզի ֆրոգի զինստուն թէօպէ իլէ փաք էթալիյինոտէ: Խլա քի պիզէ օլ տէյնի ֆազլիէթ վիրուպ, ֆազլի ամէլլէր իլէ պիզի սէրափա միւզէյէն էտէսին, քի նէ միլլէթ իւննտէ կէչինիրակք, փաք ու մու-

գառատէս վարիշխմիզտէն խմթիմա էտէլքը , քի պիզիմ՝
թափառղբմըզ մէվլա՝ փաք ու պէրահ տըր . վէ վար-
լող ոէ վլէր , վէ մագպուշէտինիր : Ա, իձէ քի՝ պիր ոտէվ-
լըլթինին չուգատարլէրի ղիյնէլթինտէն , օ տէվլէլթի-
նին էֆզուն զիյնէթինի զիքը էտէսին . եախօս շայիր-
տին մարիֆէթինտէն , ուսթանըն իլմի մարիֆէթինի :

Վէ տախին՝ նիյազ էտէրիզ օ բապպիցէ , քի նիձէ-
պիզիմ պէշնիմիզտէ չէօհրէթ պուլմուշ խմի չէրիֆիլի-
յի , արզուլէրիզ քի ճէմի ալէմ իշմնտէ՝ խմի չէրի-
ֆին շանի չէօհրէթի թէվաթուր պուլս : Վէ տախին
սուրբ՝ մաւգատատէս տէմէք , մէթին՝ փաք՝ ու թօփ-
բագսը տէմէք տիր :

Դմանի անտէն նիյազ էտէրիզ , քի սէն մէթին սին
բապպի , պիզի տախին մէթին էյլէ տինին վէ խմանըն իւղէ-
րինտէ : Ոէն քի փաք ու պէրահ սրն , պիզի փաք ասգլա-
զինտէն , վէ հէր մէրրուհ չէյլէրտէն : Ոէն քի թօփ-
բագտան հալի սին՝ պիզի տախին հալի էյլէ տիւնէլին
մայթամահինտէն . քի անձագ սանա միւշթագ օլա-
լըմ , վէ սէնի արզուլէյլիմ :

Ի Ք Ի Ն Ճ Ւ Մ Է Փ Հ Ո Ւ Մ

Եշկեսցէ արքայութիւն քս : Կէլէ սէնին ճէննէթ
միսալի փատիշահլըզին :

Նիյազ էտէրիզ սէննտէն արզուլէրիզ ձանի կէ օնիւ-
տէն , վէ տէրունի սրթգ իլէ , քի սէնին ալէմէ փա-
տիշահլէր փատիշահի օլուուզին , հէր ըգլըմոէ զէմին-
տէ՝ թէվան օլս չէօհրէթ պուլս : Վէ արզուլէրիզ
տախին , պէլի պիզիմ հատախմիզ տէյիլ մահշէր կիւնիւն
պիլմէք , վէ ճէննէթէ դաշ նէ ֆէր տախիլ օլաճագլէ-
րին , չարին՝ նիյազ էտէրիզ սէննտէն՝ քի ճիւմլէսի սա-
նա վէ տինինէ տախիլ օլալէք : Վէ ֆազլի ամէլի իլէ՝
նէ գատար գասպիլի իմքեանի վար իսէ , օ ճէննէթմէ-
քեանլէրին սայիսի թէքմիլ ու թէմամ օլս . քի պիզիլ-
բատին պու տիւեարի գուրապէթտէն խէլաս պուլուս
ճէննէթի այսնէ տախիլ օլալըմ :

Վէ տախին՝ Խսանի գավմին ճէննէթի՝ Խսա մէսիւ-

Հուլահ հազրելթլերի տիր . աթառուլահուն նիսադ է .
տերիլ քի՞ անի գալվի տերունիմիզէ տիւմենձի իր-
սայ էյլէյէ , քի պիզի պու պահրի ամանտէն խէլսա ի-
տուապ պիլա քէտէր սէմանըն խաբէլէսինէ տախիլ էյլէ-
յէ : Վ է տախին՝ հուզուրի մահշէրէ՝ սէնին սալթա-
նաթի մեճունին իլէ կէլէ թէշըիֆ պույուրէ , քի հէր
ոլիրինին հագգին հադ էյլէյէ : Վ է տախին՝ ալլահըն
ճէննէթի գայպինիզտէ տիր տէմիշ մէսիհուլահ . էմ
մա՝ արայան պուլուր . նիսաղ էտերիլ քի , ճէմի ալէմ
անա միւշթագ օլա , վէ տերունի գայպինստէ՝ շէմի
տինի իլէ արայըրպ պուլա : Օ իրա՝ տէմիշ ալիմին ոլիրիսի :

“Եւ ճան որը ճան իշման , ճան օլան ճէնանի ոլիրմէզէր .
Նէ որըր որըր իշման , որըր օլան առելմանի ոլիրմէզէր .
Կէզէր տէրեատէ մահիլէր՝ իննէ տէրուայի ֆէ հմ էթմէզէր .
Անս ոլէնզէր ճիշան խուզի՞ քի օլ է զուանի ոլիրմէզէր .”

Խ Զ Խ Կ Շ Խ Ս Ֆ Հ Ա Խ Մ

Եղիցին կամք քո որպէս յերկինս , և յերկրի : Աէնին
էմրին թէքմիլ օլա , նիձէ քի սէմատէ , քէզալիք վէ-
զէմինստէ :

Աէմա ու կէօք խամի իլէ , կէօքտէ օլան մէյսյիբլէրի
ոլիրմէլիյիդ . զիրա՞ անիլէր կիւնահատէն մասում ու սապի-
լէր , վէ ալլահըն էմրինէ պույուգ գուլու տիրլէր . վէ
չէշմի բուհի իլէ տայիմա մէվլանըն իշարէթինէ նազար
էտերլէր , քի էմրինստէն ասլա թաշրա հարէքէթ էթ-
մէյէլէր . վէ ազիզ ու ոլէրահ թապիցաթէ լայրդ օլ-
մուշար : Վ է օ րիւթպէյէ գարիպ օլմուշար իրէն ,
եինէ թէննէզիլ էտերլէր պէնի ատէմին պէքճիլիյինէ .
վէ ալլահըն ինայէթին էնաիրուալ , պէնի ատէմին տուա-
ու խայրինի ալլահա սունարլար : Վ է էնվայի խըզմէթ-
լէրէ թայեին օլմաղին , պիզուսուր ճանի կէօնիւլուէն
իճրա էտերլէր , քի հէմէն մէվլանըն էմրի թէքմիլ օլա :

Վ է զալիք վէ սիզլէր համա ու սէնա էթալիյինիզտէ ,
նիսաղ էյլէյին քի՞ նիձէ սէմատէ մէյսյիբլէր ոլէնինստէ ,
օ շէրիլ սիզին պէյնինիզտէտէ ալլահըն էմրի էտա օլա :
Վ է անըն էմրի նէ՞ տիր՝ սահիհ տին , վէ փաղլի ամէլ :

Եամսոտ Պօղոս առաքեալըն տէտիցի կիապի, նէ՞ ափր աբ-
բահըն էմրի, անձագ քի սիդին մուգատաէս օրմաներդ:

Ա. Խմանի նէ՞ չեթիլ մէլսյիթլէր կիւնահտան մասում
վէ սապի տիրլէր, քէզալիք նիյաղ էթմէլիյիդ քի, էկէր
գուշտուրիմիզ տախի վար իսէ, իսթիդֆար իլէ՝ անատան
տողման կիապի մասում էտէ պիզի: Նազն էյլէ պէնի զուքա
իլէ վէ փաք օլսյըմ. դուու էյլէ, քի գարսան պէշաղ
օլսյըմ տէմիշ հազրէթի Տաւուտ. Սաղ. ծ. 9:

Բ. Ոէլսյիթլէր՝ մէվասյա ողույրուգ գուլու տիրլէր,
վէ անըն իշարէթինէ պագարլար. քէզալիք՝ վէ պիզի
իհսանն էյլէ սէնին էմրինէ ողույրուգ գուլու օլմագ,
վէ իշարէթինէ նազար էթմէր, քի շաշմայալըմ:

Գ. Նիմէ քի անլէր պէրահ թապիաթէ նայիլ օլ-
մուշար սէնին ինսայէթին իլէ, պիզի տախի գալլ էյլէ,
քի ինսայէթին իլէ պիզ տախի փաք բուհ օլալըմ հու-
զուրինաեւ:

Դ. Ոէ նիմէ անլէր թէնէզզիւլ էտէրլէր ալչագ
փայէ ինսանի հրֆզ ու հիգասէթ էթմէյլէ, պիզի տա-
խի ալչագ կէօնիւլլիւք իհսանն էյլէ, քի պիզտէն ալչագ
օլմիլէրէ սէնին իզնն խրզմէթ էթմէյլէ:

Ե. Ոէ սէնանէն իհսան օլան էյլիլէ պիզի լայիդ
կէօր սէնին աչզըն իզնն կէտալէրէ ողուզոս կիապի սաչ-
մազա. վէ անլէրտէն զէքեաթէ պէտէլ օլան համա-
ու սէնայի ալըող սանա սունմազա:

Զ. Ոէ նիմէ անլէր էնփայի խրզմէթլէրէ թայեին
օլուագ, պիզուսուր էտա էտէրլէր, պիզի տախի լայիդ
էյլէ հէր խրզմէթինի թէքմիլ էթմէյլէ պիզուսուր:

Է. Ոէ նիմէ քի անլէրտէ քիսպարըգ եօդ որը,
պիզլէրի տախի թէվազի պիրլէ քիսպարըգ տան բուհու
էթմէյլէ լայիդ կէօր վէ նայիլ էյլէ:

ՏԵՕՐՏԻԿԱՏԻ ՄԵ ՖՀ ՈՒՄ

Օհաց մեր հանապազորդ տուր մէզ այսօր: Պիզիմ
եէվմիլէ էքմէյլիմիզի իհսան էյլէ պու կիւն:

Պէլի մուգատատէր օլան տիրիզ օլմազ, յաքին կիւ-
նահըն քէտէրի իլէ պազի քէրրէ մէն օլունուր ինաւ-

յեթ . անըն իցին էվլլւա՝ կիւնահըն քէտէրինտէն
պիզի խէյստ էյլէ տէյխւ՝ բապտիստէն իլթիմաս էտէրիզ,
քի կէշինէձէյխիզէլ քէտէր վէրմէյէ : Նիմէթ ու էր-
մէք յափզի իլէ՝ առյաճազազող հէր թիւրլիւ կէշինէձէյի :
Առւրբն Վթանաս՝ միւտտէթի վէ հէր եէվմէ էրմէք
իլէ՝ Ռուհուլլահի իսթիմա էթմիշ : Պէլի եօլունտա,
զիրա չոգին սուրբ բուհիզին նիմէթի տիր . յարին՝
պայտտէ զիքը օլան իւչ գրթա նիյաղ, մէվայէ նիշան-
կեահ տիրլէր, համտ ու սէնայէ էմայշ, վէ պու-
տէօրոտի պիզէ տայիր :

Ո է տախին՝ հէր կիւնլիւք էրմէք տէնիր՝ սրբի
էրմէք հազորդութիւն : Ո է տախին՝ հէր կիւնլիւք
նիմէթ տիր՝ ալլահըն էմրին էտախի : Օ իրա էֆէնտի-
միզ տախին՝ թատմէ թէրլիֆ օլոտուգտէ, տէտի քի՝
ովէնիմ իսթիմայ էտէձէք թատմըմ վար՝ քի սիզ պիլ-
մէզինիզ, ովէնիմ թատմըմ օ տրը քի, աթմամըն էմ-
րինի իձրա էտէյխմ : Պիզէր տախին՝ ալլահըն էմրին
իձրասինի պիզէ թատմ էէրինէ պիլէձէյիզ, վէ անըն
իշսանինի անտէն տիլէյէձէյիզ, քի անըն իլէ էպէտի
միւտտէթ հայաթմէ գալալըմ :

Ո է տախին՝ հէր կիւնլիւք էրմէք տիր, եէվմիյէ-
նափագամըզ . քի իսթէմէմէք իլէ տախի իհսան օլուր-
մուգատտէր օլան . յարին՝ մատամ . քի ինայէթ տիր՝
համտ ու սէնա իլէ արզուլէուք կէրէք . նիմէ քի՝ էվ-
լատ մուգատտէր օլմուշ խէ, ալլահ վէրիր . էմման՝
պիզի տուատէն մէն էթմէզ մուգատտէր օլմաղ իլէ :
Իսահակ իսպինի իպրահիմ՝ զէվձէսինին գըսըր օլոտուզին
պիլիր իտի, էմման՝ եինէ նիյազի պօշ գօմաղ իտի . քի
բահմ էտէ միւձիւզաթ իլէ՝ անա էվլատ իհսան էյ-
լէյէ . ծնն. Խ. 21 :

Պէլի օ պիլիր պիզէ յազրմ օլմանը օլմայանը, վէրմէ-
սին վէրմէմէսին, էմման՝ պիզիմ սատագաթըըը թէր-
միւզէ էթմէք իչին, պազիսին տուայէ վէ նիյազէ-
հավալէ էթմիշ, քի իթառուկի իհսանըն գատրի գըսմէ-
թին պիլէլիմ . նափագա խուսուսինտէ տախի քէ գալիք :
Վնըն իչին զայրի եէրտէ տէմիշ քի, եէյէձէք կիցինէ-

Ճէք իշխն զէմ չէքմշյինիդ աթանըդ սղիլիք սիզէ յազըմ
օլանը . Սար . Զ . 25 : | արքին տուա իլէ արզուլէմէսինի
մէն էթմէմիշ . զիրա տուա իլէ՝ մուգատակէր օլան
թէդ եւրիշիր :

Ա է տախի՛ հայվանի նաթիդ պէնի ատէմ , հայվա-
նաթաէն սէջլուէ կէրէք . անլէրին լիսանի եօդ տըր
համա էթմէշ . պիյա համա ու սէնա՝ նաֆագալէրի
իհան օլունուր . էմմա՝ պիզէ լիսանի նաթիդ վէրմիշ
բապպի , քի հէր խացիրին նէսնէյի՝ տուա ու նիյազ իլէ
տիլէյէլիմ : Այրաք տէմիշ , Խւճրէթ վէրտի պանա
բապպիմ լիսանիմի , քի անըն իլէ շիւքը էտէյիմ բապ-
պիմտէն . Սէրաժ . ծԱ . 30 :

Ա է տախի՛ եէտիքտէն սօնրա շիւքը էթմէսի՝ ֆարդ
տըր . յաքին՝ նաֆագայի տուա իլէ խաթէմէսի՝ ճայիդ
ամիր :

Պ Ե Ը Ւ Ն Ճ Ի Մ Ե Ֆ Հ Ո Ւ Մ

Խւ թողմեղ զպարտիս մեր՝ որպէս և մէք թողտմը
մերոց պարտապանաց : Ա է պօրձ ու զիմմէթիմիզի
պիզէ ինամ՝ էյլէ , նիճէ պիզ տախի պօրձլումուզուն
պօրձունու ինամ ու ավֆ էտէրիդ : Կէցյա՝ սուշիմիզ
տէն կէլ , նիճէ քի պիզ սուշումուզուն սուշունտան
կէշրիդ :

Հէրանտէ՛ գալաճագ պիր մանա՝ տըր պու : Լարան
եօլսաշըն սուչու վէ պօրձու պիզէ՝ անճագ քի պիր
մանզըր , ալլահա տէնիմիզին՝ հատափ հիսասղի եօդ :
Աէն պիր մանզըրի պազըշու տէր , քի բազպի սէնին
հիսասպըր պօրձունու պազըշասըրն . վէ էթմէտիլինիզ
հալտէ , թէօհմէթ ու թազիրինիզ շէտիս օլուր : Կիճէ
քի նիւմիւնէսի պէյան տըր Խնձիլի շէրիֆտէ :

Պիր փատիշահըն գուլու՝ օն պինքանքար (հէր պիրի
եիրմի տէօրտէք պին զուրուշ օլմագ իւզրէ) պօրձլու
խոփ փատիշահինէ , վէ էտէմէսինէ գուտրէթի օլմա-
տըրինաէն , փատիշահի ինամ էթափ պազըշատը : ()
պէնտէնին եիւղ զուրուշ ալաճազը փոր խոփ օ փատի-
շահըն պիր պէնտէսի իւզէրինաէ , թութուալ պօզար
խոփ , քի պէնիմ եիւղ զուրուշումու վէր :

Փատիշահ՝ Յիսուս Քրիստոս էֆենտմիդ տիր՝
անըն տօրձլուսու փատիգ կիւնահքեար տրր. քի օն
ոյնն քանքար կիւնահք վար իբէն ալլահա, խթիզֆար
իլէ էօտէնմէսինին խմբեանի օլմայուալ, քէրէմբեանի
մէվլա՝ րինա ու ֆիղտնինէ տայանտմայուալ, մէրհաւ
մէմէ կէլլւալ պազրչար: (Ծ) պէնտէսինին ալաճազը
օլմադ իլէ՝ տիկէր պէնտէնին իւզէրինտէ անճագ եիւզ
զուրուշ, եախօս եիւզ ալթուն, քի անա տօրձլու օլ
մուշ. եա քի համբրինէ տէյմէք իլէ, եա քի մալինէ
զիյան վէրմէք իլէ, թութուալ պօղմասը՝ էտափինէ
ձէսը էթմէք տիր:

Ապար էյլէ վէ հէյրանտէ գալ, քի բապահմիդ՝
նէ գատար քէրէմսահիպի տիր քի, օլ տէյնի հիսասու
որդ տօրձումուզու բնամէտէտէր. անճագ քի պիզտախի
ձիւզեի քիւլին ալաճազմիզուէն վազ կէչէլիմ, քի իւ
նամէտէլիմ գարընտաշմիզէ: Վարդնտաշմիզիլն գու-
սուրի պիզէ՝ եիւզ զուրուշ, պիզիմ տէյնիսիզ բապ-
պիզէ՝ եիրմի տէօրթ քէրրէ եիւզ պին զուրուշ. գա-
րընտաշընըզն եիւզ սուչինտէն կէչմէք խթէմէմէիզ,
քի պիզիմ եիրմի տէօրթ քէրրէ եիւզ պին զուրուշ
սուչինտէն վազ կէլէ բապահմիզ:

Իմտի սրազըշամ, քի սրազրչէմին սանա. կէջ սու-
շինտէն եարան ու եօլտաշին, քի կէչմին հիսասուրզ
սուչինտէն մէվլա սէնին: Վէ քի մէրձու վէ ումուտ
էտէրսին ալլահան, զայրիսինին ումուտուն սէն տէ-
իհոսան էյլէ: Խնճամի պու ազիմ ու միւքէրրէմ տուա-
նըն, էլ ալէմին սուչինտէն կէչմէք. էկէր խթէմէրսէք
քի մէվլա տախի պիզիմ սուչիմիզուէն կէչէ, ավի էյլէյէ:

Վտէթի փատիշահի տիր պիզարէզ օլմագ: Պիր Զէ-
սար նամինտէ փատիշահըն ատէթի խտի, խիյանէթին
սուչինտէն կէչմէք. ալիմէրին պիրի (միւտահանէ տէյիլ)
մէտհինէ տէմիշ. քի, փատիշահիմիզ ալլա՝ պիր շէյի
ունութմազ, անճագ քի սուչինտէն սուչինտէն զայրի:
Տիւչմէնէ էյլիք սաց էթմէք, մէվլանիցէ ատէթ տիր:

Ուծն թէոդոս փատիշահլէրին ձիւզիտէսի վէ տէր-
մէրի՝ գաթմէ վաճիպլէրի թախիս խտուալ, ադսինէ

Հարաբեթ է աւենիլերէ տեր խոփքի, նէ՞ մութլու խոփի, քի պէն միւրաէլերէ բուհ վէ էօմը իհսան էտէ խոփմ, քի Յիսուս Քրիստոս է ֆէնտիմիզին բութագէսինէ բահալար օլայ խոփմ. զիրա անա մախսուս տրը տիրիլթմէք:

Արիստականլէր՝ պիր շախսի մէրափի թահրիք էթափը լըր, քի Վրիդոր աստուածաբանի հէջագ էյլէսին: Ու վանըն գուտրեթի իլէ պէնտ օլուալ պաղանար, վէ կէլիպ աղիզին փայինէ սարըլլոց թէօպէ տէտի: Շէ վաս էթափ օ աղիզքի, անվի էյլէյէ սէնին սուչունու է ֆէնախմ Յիսուս Քրիստոս, օլքի պէնի տախսի խիյանէթինտէն խէջաս էյլէտի: Ենձագքի պունու նիյաղ էտէրիմ սէնտէն, այնինտէն բուճու խուռալ, սահին տինէթ թէվէճճիւհ էտէսին: Ըէհիրլիսին՝ մէզպուրտէն գաստի ինթիդամ ալմագ խվթէտիքտէ, տէտի պուազիզ ինթիդամէ պէտէլ պունու բիճա էտէրիմ մէվէխտէն, քիմքի պանա զուլի զիյան էյլէտի խէջ, խէջսս պուլովէր:

Սուրբ հայրն Ազօղոն համբիստէ իրէն, Ջրլէմօն նամինտէ պիր շախս՝ պունու մէզպագ էտէր խափ: Տէտի օ աղիզգ իլահի, տիլէրիմ բապովիանէն, քի սանա լութքի իհսան էտէ, վէ կիւնահ եկրինէ անյմիյէ սէնին իթտուկինի պանա. թէօպէյէ կէլիւալ Ջրլէմօն՝ էնձամինտէ շէտիս օլուս տին ուղուրինէ: Տիւշմէնի գաթէլ էթմէտէն խէջ, գըլըճ ալթինտէն կէջիրմէսի տախսի մէրալիք տիր:

Արձիսմունտուս նամինտէ պիր կրայոր՝ տիւշմէնի ֆէթհ էթատիքտէ, եւսիր օրանիլերի հիւմայէթ պիրլէ խանէսինէ խոխալ էտէր, վէ տօսթ թարիդինէ գապույլ էտէր խափ: Աէրասկէրի այխպատի իլլէթ իլէ: Տէտի սանա ֆայիտէլի կէօրիւնիւր տիւշմէնի գաթէյ էթմէք, զիրա միւրտէլէր ձէնք էտէմէզէր. յարին պէն տիւշմէնի գաթէյ էտէրիմ, հաշան ավֆ էտէրիմ. վէ տօսթ էտէրիմ, հաշան ուլու փայէ իհսան էտէրիմ: Խզզէթլի՝ ֆէթհ էթմէք սանըր խոփ էյլիկ իլէ տիւշմէնի ֆէթհ էթմէսին, ձէնք իլէ ֆէթհ էթմէսինտէն զիյատէ:

Վի տար զմեզ ՚ի փորձութիւն։ Պիզի իզվա ու իմ
թիհանե սալմա։

Իմթիհան յափղի իլէ, ֆրագին գաղասին տուշա-
ճաղբզ, զիրա տիւնեւի գաղալէր տախի՝ պէլի ալա-
հրն որոշ գոմասինտէն կէլիր, յարին՝ ադր թէրազիսի
իլէ՝ իմքեանի պուլունուր թէրիմ իլէ։ յարին՝ կիւ-
նահըն գաղասինտէն՝ անձագ քի ալահ հըֆդ էտէպի-
լիր։

Վէ տախի՝ գաղա ու խաթա տէնիր, հաչան պիր
քիմուէ քէնտի գուվվիլէթինէ մաղրուր օլուոլ, հատակէն
է ֆզուն պիր իշէ միւպաշիրէթ էտէր՝ օ ու մուտ իլէ,
քի ալահ ովէնի գոււրթարըր . յարին՝ մելայի որնա-
մագ ու իզվա կիսի տիր պու ահշայ, նիմէ քի շէյթան
տէտի խէ Յիսուս Քրիստոս էֆէնտիմիլէ, սէնի
պուրձաէն աշազը պլրագ. մելայիլէրէ թէնպիհ օ-
լունմուշ տուր սէնին իշին տէսմթիկիր օլմագ, քի փո-
յին համէրէ տօգունմիլէ։ Տէտի էֆէնտիմիլ, եազրէ
մըշ տըր քի բապպինի որնամայարըն։ Պու վէճն իլէ
գաղա տէնիր քիւպպարըրգ. Խմոի պու մաղրուրլուց-
տէն վէ անտէն կէլէն գաղատէն էմին օլմագ իշին էի-
նէ բապպինի նիյազ էտէշէյիզ, քի պիզի գուվվիլէթիմիլ-
զէ թէսլիմ էթմէշիւոլ, քէնտի հիւսնի նազարի իլէ
սադլայա։

Վէ տախի՝ իւչ թարզի իմթիհան էտիմի տէնիր։
Շապպիմիզ իմթիհան էտէր գոււլունու, ալէմէ պիլէ
տիրմէք իշին։ նիմէ քի հազըթի խպրահիմի իմթիհան
էյէտի անըն որթքընը՝ ձէմի ալէմէ պէշան էթմէք ի-
շին։ Վտէմ իմթիհան էտէր՝ պիլմէք իշին։ Տիկինն Առ-
բայ էկն փորձել զլաղումօն։ Գ. Թագթա. Ժ. Ա. Շ էյթան
իմթիհան էտէր՝ տիւշիւրմէք վէ ալմէ էթմէք իշին։

Պու իւշիւնձիսի իշին նիյազ էթմէշիլիսիզ, քի բահ-
մանի մէվա՝ պիզի շէյթանըն առուղինէ սալը վէր-
մէյէ վէ անըն շէրրինտէն պիզի խէյաս էյէյէ. քի պի-
զիմ իլէ փէնչէլշիւոլ՝ կիւնահա տիւշիւրմէյէ ֆիլդ

վէրմէք իլէ : Այճէ քի խմբիհան հյլէտի հաղութիւն | յ.
եռուպի, վէ մէսիհուլլահ է ֆէնախմիզի . Յօն . Բ. 11 :
Մատ . Դ. . 3 :

ԵԿ ՏՒՆՃԻ ՄԵ ՓՀՈՒՄ

Այլ փրկեա զմեղ ՚ի չարէ : Խելաս էլլէ պիզի շէրը-
տէն : Ըէրը լաֆզի իլէ՝ պիլէցէյիզ զինայի . զիրա զա-
յէթ գէնա վէ շէրը տիր զինա : Պաշտուէ զիքը օլան՝ տա-
խի վիճուտէ հէլմէյէն խմբիհան իշն խար . պու՝ թէք-
միլ օլան զինա իշն : Պու լաֆզի շէրը՝ զինայէ իլլա քի-
թաթպիդ տիր :

Պիր քի՛ ձինսի ատէմ պէյնինտէ , ալէսսէ վիյէ պիր
մարազի մէվիթ տիր : Խքինձի՝ գամթրան ու զիֆթ կիպի
փէք եափրշկան տրը : Խւշինձի՝ քի կիրիթիթար օլան՝
տէյմէ հայ իլէ խելաս պուլամազ : Տէօրախւնձի՝ քի
նամ ու շէօհրէթի՝ եէր իլէ եէքսան էտէր . հիսպէթ-
տէն տիւշիւրիւր . մոյ ու բրդգի՝ իհրագ կիպի եա-
գար . քիւլ էտէր : Վէշինձի՝ փաքրըզէ զայէթ խասիմ
տիր , վէ մէլայիրէք ատէթինէ մուխալիք : Ալմընձի-
սի ալէմէ իխթիյալ վէրիր . զիրա՝ գըլլա , վէ ձէնկ վէ-
ճիտա , զէնտէն ու զինատէն հասրը օլմուշար :

Եէտինձիսի՝ բապպիյէ զայէթ ատու վէ զըտ տրը ,
զիրա բապպի՝ քէ ֆափի նէ ֆս իշն սուրը պսակի ինատ
էթմիւտիր , քի հէրքէս հէլալի իլէ գանաաթ էլլէյէ ,
վէ հարամէնէն չէրիլէ : Լամմա նէ ֆսինէ թապի օլան ,
ալլահըն գանունին փոյշիմայ էտէր : Աէր աշխարհիս
թշնամութիւն է առ աստուած : Յակ . Ե . 4 : Տիւնեա
հալլէսի՝ մէվայէ տիւշմէնլիք տիր : Ալքիպինձի՝ հէլ-
ֆրսգ՝ վիճիւտտէն խարիճ աիր . յարին՝ ֆրսգի զինա
խանէ իշննտէն պիր իդրահ տրը : Օ ամենայն մէզս զորս
գործէ մարդ , արտաքը մարմնոյ իւրոյ է . իսկ որ չնայ
յիւր մարմնն մէզանէ . Ա . Կան . Զ . 18 : Տօդուղինձի՝
նէ պիլէք խունինէ սուսանմըզ պիր էժտէր աիր զինա ,
զիրա՝ չողու պու մէքրուհին հասէպի իլէ , փէնտ ու
նասիհէթ էթմէք իլէ , գաթլի ամ օլտուլար . նիճէ քի
Յովհաննէս Ալլոտիչ (հաղութիւն լահեա նէպի) ։

ըսլլիւմ աշգիեատէն։ Օնունձի՝ զինա՝ նեֆոննե թաւ
պի օլանիլ, ճանառան չըդարըր։ Մասկ ձԴ։ Յ։

Այս լշյան խանի Տաւուտ տէմիշ, մայ սէլու էտէն
եէտի գալթ ճիւրիւմի իլէ խէջաս օլուր ։ էմիա օլքի
զինա էտէրուե, բուհինի զայիսպ էտէր, տէրու ու սիւ
թէմ չէքէր, վէ նամքէ օրլուզին՝ էտէտի սիլինմէղ։
Պէլլ հէր քըսդ չէրրի պէլսա տըր, էմիա չէրր չափզի,
զայրիսի խւզէրինէ օլ գասար ինթիգայ օլմազ, նե գա-
տար քի զինա խւզէրինէ։

Իմտի պուշչըդ պիր զէ հիր օլմազ իլէ խէջատին ալ-
լահտան տիլէսէք կէրէք։ Վնըն իչին՝ պու տուանին
նիհայէթինտէ տէմիշքի, Օ իրա՝ բազպի սէնին տիր
փատիշահլոդ վէ գուտրէթ ։ վէ սանա համա ու սէ-
նա էպէտիլ էպէտ ։ ամին։ Կէ օյա՝ սէնին հիւրիւմա-
թիննե վէ գուտրէթինէ միւհթաճըզ՝ պու զինատէն
ոլիզի խէջաս էթմէքտէ ։ վէ սէնին շանի չէօհրէթինէ-
լայիդ սէզա տըր՝ պիզի պու մէքըուհտան հըֆդ էթ-
մէսի։

Պու թիւրընէ քիթապին էնհամինտէ միւրաս էթափմ, վէ պիր զաշ
պատմութիւնն իսպէթ ալմազ իչին մուխթապի թէրնիւմէ էթմէսի ։ Զիրա
քէլիմազ ու կիւրիթալ էմասի՛ կէօրիւնեց զիր նէս անէ տիր ուրա ։ վէ
էլամեթի խարէթ կէ ոյս ճէսէտ անէ ամսալի կէօրիւնիւր։

Վէ տախի՛ սէնի առէմ հէմ բուհտէն հէմ ճէսէտէն հասոլ օլուր ։
մէդմում կիւրիթալ բուհտէր բուհտէն նասիզ ու նափազ օլուր ։ վէ իժատելէր թէ-
նէ ։ Վէ տախի՛ քէլիմազ բուհտէն ինամեր հարաբէթէ կէթիրիւրէր ։ լարին
բազըթը իժատելէր ինամեր սիւհիւկ ու քէլիմազին եզէրէր։

Գ Ի Ռ Ե Խ Ա Յ

ՅԱԴԱԳԻ ԱԳԱՀՈՒԹԵԱՆ

Պ Ի Ր Ի Ն Ճ Տ Ֆ Ա Ս Ը Լ Ա

ՊԵՐԱՑ Թ Ե Մ Ե Վ Ք Ե Վ Ր Ե Կ

Պ Ի Ր Ի Ն Ճ Տ Է Լ Ա Մ Ե Թ

|| Ճ ֆէնստիմլզ Յիսուս Քրիստոս ահմիշ սուրբ առ
և եկտարանտաք քի՞ ներետէ խոէ խաղինէնիզ,
անտէ օլա վէ գայզինիզ : Պու ազիզ կիւ ֆիժարի՞ ըստ
հանի միսիլիւ խմթիմա ետէճէք եւրտէ , քի՞ ներետէ
խոէ փաղլի ամելինիզ , անտէ օլա վէ զիբրինիզ , տիւն
եւ վի թամահքեարլար ադրինէ աղնամիշէք :

Օ էմանի ավայիլտէ նագլ օլունուր քի , պիտ շախոսի
թամացի , սիմու զէրրէ զայէթ մուհազպէթ խուու ,
վաֆիր շէյ ձէմէթմիշ խոի . յարին փուգարէ կէօզէթ
մէզ խոի . խայիրլի պիտ մասլահամէ սարփ էթմէզ իւ
տի . անսրզտան գաֆիլ միւրտ օլուու : Խրազմ ու ազ-
րասկա վէ տօսթլարի միւշէվէրէ էթափէք քի՞ գարնը-
նը աչալլում կէօրէլիմ նէ սէպէպտէն զաֆիլ էօլուիւ .
պագտարլար քի եխւրէյի գարնինտէ եօղ խմիշ :

Վ արտիլէք խաղինէ օտասանինէ , տիվարին աջակիլէք
խաղինէնին , պագտարլար քի մէ զարուրուն եխւրէյի շէյ-
թան ելինտէ , քի էժանէք միսայի օժուրմուշ խաղինէն
սի իւզէրինէ . վէ մէ զպուրուն եխւրէյինի տօղասյրազ
փարչա փարչա էտէր խոի : Վ է տէտի սէյիր էտէնլէ-
րէ . պու զէրր ու սիմէք , պու միւրտէնին եխւրէյինին
փահասի տիր , քի պունքարա պէտէլ եխւրէյինի սաթ-
տի պանա : Խմտի շէրան եխւրէյի պէնիմ տիր . նէ շէ-
քիլ խմթէրսէմ , էջլէճէ գուլանըրըմ , գըլմա տօղուա-
րըմ :

Ի Ք Ի Ն Ճ Տ Է Լ Ա Մ Ե Թ

Փիրի մանտէնին պիրի՞ պիտ շէհիրէ վարուը քի՞ պէյ
ու շերա էտէ : Պիր տէվէթլի տէրկեահինէ գարիսդ ո-

ըուպ , քի հենիդ թմէրըի տիւնեա օլուպ , նե ֆսի տիւնե եատէն էօլէմէք : Կէօրտիւ քի սիեահ սղարկիրլէր վէ սիեահ սուլվարլէր պէտտավի քիսմէ թինտէ՝ մէզպուրին խանէսինէ տիւխույլ . վէ էլլէրինտէ աթէշի չօմագլէր , կէլիալ խանէ էօնիւնտէ հնափլէր , վէ խանէսինէ կիրտիլէր :

Տէրտիմէնտ խասթէ՝ կէօրիւնձէ մէզպուրլէրի , շաւ մաթայէ պաշլատը քի , էֆէնաիմ Յիսուս Քրիստոս սպանա եարտըմ եէթիւ : Տէտիլէր օ սուլվարլէր՝ հենիդ պաշլատըն ալլահը զիբրինէ կէթիրմէշէ , քի կիւնէշ կիրմէշէ եագլաշմը . նիշին անի աղմատըն , քի տասիւ չէ ֆաֆինտէ պէր գարար խոի . իշտէ պու տուր սէնին նասիսին՝ խայրինի կէօր վէ թէսէլլայէ ումուտ էթմէ :

Ե Խ Զ Ւ Խ Ն Ճ Ի Ե Լ Ա Մ Խ Թ

Պիր պայ տէ վլէթլի՝ հալի հայաթինտէ՝ ասլա ֆուշ քարէնին նիշազին վէ ավազին արմագ խոթէմէզ խոի : Աշւրտ օլոտու՝ քիսասյէ կէօթիւրտիլէր՝ քի ձէնազէտու ասլընը օգույալէր . հաշան փափազլար տէտիլէր քի՝ բապալի՝ պու գուլունիզէ իհսան պույուր՝ միւտամի ձէնէթին բահմէթինի խաճելութիւն թասվիրի իքի տէսթինի չէրիալ էնքսէրտէն՝ իքի գուլաղին զայէթ գափատը . վէ տէտի քի , նիշազ էթմէշին շու մէյուն իշին , իշիթմէմ տուանիզէ , նիձէ քի օ զալիս ու պիւ բահմէ իշիթմէտի պէնիմ կէտալէրիմին ահ ու ֆիզանինէ :



Գ Ի Ռ Ի Խ Ա Բ .

Յ Ա Ր Ա Գ Ա Ս Ա Ր Ո Թ Ւ Տ

Ի Ք Ի Ն Ճ Ի Ֆ Ա Ս Ը Ը Լ

Պ Ե Ր Ե Ց Տ Տ Ա Խ Ա Բ Ա Կ Ա Բ Ա Տ Ա Ա Կ Ա Խ Ա

Պ Ի Ռ Ի Խ Ա Բ Ի Պ Ի Խ Ա

Տուայէ՝ աըստ կեօնիւլլիւք, վէ իմթինապ տէռ
թիկիր օլունճա, օդ կիսփ տուա սէմայէ եւն
ըիշեր. վէ խրէնէձէք օլունճա, շէյթանա հազմի քէօ
չէ, վէ բապպիցէ իբրահ էտէձէք պիր մատուէ օլուր:
Նիճէ քի պիր էսնատէ՝ իքի ճղնաւորլար՝ եալթագ իւ
շինտէ վագթի տուալէրին էտինճէ, մէյուն շէյթան
կէլիալ՝ պիր նիբավէթ նէճասէթ գօդուսի իլէ օտանին
իւնինի տօլտուրտու վէ տէտի, պէօյէ տուայէ՝ պէօյէ
պուհուր եագըշըր:

Պունուն զըստին՝ մաքսաւոր ըահվան՝ սէհրաթուլ
լսահտէ կէօքսիւն ուրարագ տուա խոռուպ, վէ եւրէ
պագարագ տէր խոի, բապպին՝ ավիք էյլէ պէնիմ կիւ
նահիմի. թէվազի պիրը տուա իլէ խելաս պուլտու,
սէլամէթ ըսդարը:

Ի Ք Ի Ն Ճ Ի Պ Ի Խ Ա

Տուատէ՝ հէր գայիր էշղալին քէտտ էթմէլի զիւ
քիրտէն, վէ տուայէ մէշղուլ օլմալը: Պիր զէմնատէ
պիր քարոզիչ՝ զայէթ աշգի հագդէ հէլրան՝ վէ մէլվ
յայէ հագիգէթի պիր գուլ օլմաղ իլէ, պիր էշէճիկ
իլէ՝ օրայէ պուրայէ կէզիւայ՝ մէճճանէն վաղ էտէր
խոի: Պիր կիւն քիլիսայէ կիրտի տուա էթմէյէ, էշէյէ
նի գափուտէ պաղլատը. վէ այրմերի պիր քէրէ տէր
յինճէյտէք, տէ ֆաթ իլէ էշէյին գայիուսի քէտէր օ-
լուպ, թէմամէ էտէմէտի տուասին, քի օլմայա էշէյիւ
մի օղուու չալա, վէ այրի ֆիքիրլէր տախի՝ տուասինէ
քէտէր կէօթիւրիւրլէր խոի: Խէզվարի քիլիսատէն
ըսդըպ, ուճուղ փահիա իլէ էշէյի սալթտի, քի տուա-

նընքէտէրի մէն օլա . կիրիւալ քիլիսայէ էվլիլինուէն ախիրինէտէք տուասինի գայկրսրզ թէքմիլ էյէտի :

Պունա էմանալ Դիոդինէս այիս ֆիլոսօֆօղուն անձագ քի պիր սու չէմէկի վար իտի քէշկիլ կիպի , քի անի իլէ սու իշէր իտի . վարբազ չէմէտէ սու իշէրքէն , պատար քի պիր չօճուղ կէլտի պարտազի եօդ . իրի ավուճին աջրպ , ավուճի իլէ սու իտի : Տէտի մէզպուր ալիմ հայիփ պանա քի պունձէ զէման պէն պու քէշկիլին աղըրըղինի չէքէր իմիշիմ . չիւնքի պունսուղ տախի իմիքեանի վար իմիշ տէշիպաէ քէշկիլի եէրէ չարփը փարչա փարչա էյլէտի , քի գայկրսրզ իլմէ թալիմ օլամ տէշիւ : Դմանի տուատէ գայկուցի բէտու էթմէլի , էկէր արզումիզ հասրլ օլմագ իսթէրսէք :

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ՑԱՌԱԳՍ ԱՆՔԱՏՈՒԹԵԱՆ

Ի Տ Հ Ի Ւ Ն Ճ Տ Փ Ա Ս Բ Լ

ԳԵՐԵՍ ԿԵՏԵՍ ՓՈՒԳԱՐԵԼԻ Ք

Գ Ի Տ Ի Ւ Ն Ճ Տ Ի Պ Ր Ե Թ

Պիր փիցատէ էշլի տիւնեա զայէթ ֆագիր , վէ գըլպար սահիպի օլուպ , րուզի չէպ անլէրին գայկուսին չէքէր իտի : Եպիսկոպոսուն նասիհէթի իշէ , տայիմ կիստէր իտի ԱՇքեկմ անէ քիլիսասինէ . վէ անտէն մէտար նիցազ էտէր իտի : Պիր կիւն էրքէնձէ կէլիւպ քիլիսայէ , տէրկեահինտէ կէօրախւ իրի էմմա ֆուգարէլէր , քի պիր պիրիսի իլէ սէօհալէթ էտէրլէր իտի վարլըդ ձիհէթինտէն : Պու տէրախմէնս անլէր տէն պիխապէր գուլագ միսաֆիրի օլուու . մէզպուրին պիրի տէտի քի պէն իրի եխւ զ ալթուն թագիշմու ձէմ խոռուպ տիգմիշիմ . օ պիրիսի տէտի , պէն իւչ եխւ զ փէյտահ էթմիշիմ : Տէրախմէնս նաչար՝ պունու իշիսուպ , թէզլարի վարբազ եպիսկոպոսա նագլ էթու :

Վաղիսկոտոս չաղքրտը անլէրի , աղարլայուալ կիւշմալ
էթտի , սիզ քեազիս վէ խըրաբզարնըզ , քի ֆուգարտ
քիսմէթինտէ , խաջդի ալէմի արտատըրարնըզ . վէ նա
չարլարն նաֆագասարնը խպթալ էտէրսինիզ , միւմքին
տէշիլ տիր , սիզ պիհուազուր օլուրսուզ օ ագձէթէրին
սէպէպի իլէ : Ո է անլէր ճէմ էթտիրլէրին , էնիւնէ
գոտուլսր , քի մնուստահագինէ թէվճիչ էթօին , վէ
եպիսկոպոս պիրինէ իկիրմի ալթուն , վէ պիրինէ օ
թուզ վիրուալ՝ գոտուրինի վէրտի օ տէրտիմէնտէ , քի
վարսըն գըղարին գայտինի կէօրսիւն . հագդ չէրաամժ :

Տ Ք Ւ Ն Ճ Ւ Տ Պ Ւ Յ

Վհիլ տիւնեանըն պիրիսի , վարտը հայր Անտօնիու
տուն եանինէ , քի շայիրտ օլամ տէշիւ . էմիսա պիր մըգ-
տար ագձէ իլէ : Տույտու աղիզ , տէտի քի էկէր պա-
հա կէլմիշսին շայիրտ օլմազա , վար շէհիրէ , պիր վա-
գիէ (օգկա) էթ ալ , վէ սինիրինէ պազիէ , վէ կէլ .
վարտը մէզպուր , էթտի էմրինէ կէօրէ : Ը էհիրին քէլպ-
էրի պունուն իւզէրինէ պիր հիւճիւմ էթտիլէր էթ
իշին էթի մէզքէզինէ գոտուքտէն սօնրա , հէրիֆին
տախի սինիրլէրին եարէ փարէ էթտիլէր . աղէյէրէր
կէլտի աղիզին գուրպինէ :

Ոյւալ էթտի աղիզ , էյ օղուլ , էթտին մի թէնալիւ
հիմէ կէօրէ : Տէտի զէվալլու՝ պէլլ էֆէնտիմ էթտիմ .
յաքին՝ քէօփէձիրլէր պէնի պու հայէ պրոագարսար +
կէօսթէրտի սինիրլէրին : Տէտի օ աղիզ , եա օղուլ հա-
գիգէթի էցլէ տիր . քիմ քի թէրքի տիւնեա օլուոլ ,
վէ տիւնեէվի մալի թաշընըր խէ , նարի ճիհէննէմուէ
շէյթանելար պէցլէճէ էտէրլէր ատէմին սինիրլէրինի
վէ ճանինի :



Գ Լ Ո Ւ Խ Դ .

ՅԱՆԱԳԱ ԱՆՁՆ ՁՈՒԹ Ե ԱՆ

ՏԵՕՐՏԻԿՆԱՑԻ ՊԱՍԸՆ

ՊԵՐԵԲԵՐ ԲԵՐՈՎԵՍՏՈՒԹԻՒՆ Պ Ա Ե Տ Ա Բ Ի Զ Ա Վ Ր Ե Ռ Ե Ր

Պ Ա Ր Ի Ն Ա Ց Ի Տ Պ Ի Բ Ի Թ .

Ու է օպէ ու խաթիղֆար տըր , ճիւրմին լըսնը մանտ
վէ աղլէմէք վէ աղլէշէճէք ֆըսդինի՞ պիր տախիս
իշէմէմէք : Օ է ման իլէ պիր քիմէսնէ , քէնտի ճիւրմինէ
պէտէլ , պիր տէրտէ կիրիֆթար օլտու , վէ խասթէն
լիյի կիւն պէ կիւն թարագդի էտինձէ , հապիս տօսմը-
լարի կէլիւալ խայրէթ վէրիրէր խափ խաթիղֆարէ կէլ-
մէյէ , վէ մուգիրը օլմազա , (խոստովանիլ) : Ո է մէր-
րիւտ նէ փսինէ թապի խասթէ , քէլալ միսալի թահա-
վիւրէ կէլիւալ աղլիրնեանտը վէ տէտի՞ պէն պիլիրիմ-
քի զայէթ ֆասիգէմ , նէ ֆայխտէսի վար շիմուէն կէրի
պանա խաթիղֆար ու թէօպէտէն . իշտէ գալթլիմ տէր
դարար տըր :

Պատէ զայլիք , բահմանի՝ բահիմ Յիսուս Քրիս-
տոս է ֆէնտոմիդո , թէնէ զիւլ խառալ կէօրիւնախւ վէ
տէտի՞ պէն իմ Յիսուս Քրիստոս , քի սէնին իշին վէ-
ֆամթ էթափմ . պէնիմ բահմ ու քէրէմիմ , սէնին կիւ-
նահինտէն տախի իւսմիւն տիր . անձագ քի սէն մու-
գիրը օլ , վէ պէն սանա բահմ էտէրիմ . միւմքին օլ
մատը թէօպէ տէմէյէ : Կնտէն սօնրա Յիսուս Քրիս-
տոս կիցախւիք քէմիայի եօդարը գալտըրըզ , կէօկիսիւն
եարէսինի կէօսմիւրիւալ տէտի , պունու պէն սէ-
նին իշին գապուշէյլէտիմ , վէ սէն թէօպէսի՞զ էօլմէք
խաթէրսին . խօշ տէյլ տիր պանա սէնին զայ օլման .
պու տօսմանէ փէնտլէք՝ թէէսիր էթմէտի ինատօնիլիէ :
Օլ զէման է ֆէնտիմիլու էլ սունուալ կէօկիսիւն եարէ-
սինէ , վէ սաղ էլի իլէ ամուճ իլէ գանին ալըպ , սա-
զըլիւտի օթէմէրըիւտին եիւզիւնէ՝ տէմէք իլէ , պու

էլլամէթի հուզուրի մահէքը կիւնիւնտէ՝ ձէմալինտէ թաշքեասոն. չիւնդի պէնիմ բահմ ու քէրէմիմ սէն ըէտտ էջէտին. վայ վայ եանտրմ տէյէրէք՝ մէքրուհ ձանինի թէսլիմ էջէտի չչիթան էլլնէ :

Ի Ք Խ Ն Ճ Ւ Ի Պ Ի Շ Թ

Պասիգ շախանին պիրիսին՝ բապպիլէ ըիճա ու նիյադ էտէր խաի քի բապպիմ պէն էօլմէտէն՝ իւչ կիւն էվ զէլ պանա խապէր վէր քի թէտարիկտէ պուլունայիմ. կէլտի պունա ալլահ թարաֆինտէն ձիպրայիլ տէտի քի՝ նիյադին մագպուլէ կէչտի, պէն սանա խապէր վէր թէճէյիմ. Ալթմայէ օղբատը պու սէ ֆիլ. կէլտիլէր խր որմ ագրապալէրի, քի պիրաղ թէտարիկ կէօր : Տէտի պի՝ պանա խապէր կէլէճէք սիզ պիլմէ զսինիզ : Խաս թէլիք թարագդի էտինձէ, տութլար կէլտիլէր . եինէ ձէ վապ օ շէքիլ:

Խասթէլիք տահիճէ իւսթէլէյինձէ, քիլիսատէն րուհապան ու ալիմէր կէլտիլէր . քի թէօպէ զէմանին կէլիրմէ թէտարիքին կէօր . սանա նէ զարարը վար թէտպիրինտէն, գըշ իշին կէօր թէտարիքին, եաղ օլ տու խաէ՝ տէվիլէթ սէնին . միւմքին օլմատը՝ թէօպէ տէյէմէտի : Պագտը քի՝ իշ իշտէն կէչտի, պաշշատը սըզլամաղա, էյ աղիզ ձիպրայիլ, եա սէնին վատի քէր թէմին պէօյլէ մի խտի . սէն իւչ կիւն էվլէլ պանա խաս պէր վէրէճէք խտին, իշտէ էօլիւյօրում:

Ճիպրայիլ կէօրիւնիւպ տէտի քի՝ էվլէլիքի կիւն խրարմ ագրապան նասիհէթի խաի . իքինձի կիւն՝ տութլարըն րիճա ու նիյադի խաի . իւչիւնձի կիւն՝ րուհապան ու ալիմէրին փէնտ ու նասիհէթի խաի : Պէն սանա իշտէ իւչ կիւն էվլէլ խապէր վէրտիմ անլէր իլէ, վէ սէն էվլէմէտին : Պէն խրզմէթիմին վատի ահտիմի իճը րա էթումիմ. էմմա սէն ահտինտէ գալմատըն . պէն նէ եափայրմ տէյէրէք կէօրիւնմէզ օլուու : Վ է օ զէվալու յուսահատեալ ձանինի թէսլիմ էթուի չիրը իշինտէ :

Խմորի՝ հէր գաղա ու խաթա կէլինձէ, պիզէ ալլահ թարաֆինտէն մէլայիք կիսի խապէրտար տիրլէր . նիւ

տա էտէրլէրքի, վագթինեւ հազրը ոլ, մաղթիրէթ զէ-
մանին կէջիրմէ . պիզինաս էտէրսէք, թէօպէսիզ էօ-
լիւրիւզ:

Ի Տ Չ Ի Ն Ճ Ի Ւ Ի Պ Ի Շ Թ

Պիր քիմսէ ճէմի էօմրինի ֆըսդ ու զինա իշխառէ
կէջիրմիշ խոի . վէ թէօպէ իսթիղքարէ կէլմէզ խոի :
Եսարան ու եօլտաշ նասիհէթ էթալիքտէ՝ իֆթիխար
իլէ տէր խմիշ . պէն սօն նէ ֆէսիմտէ՝ իւչ սէօզ իլէ
խէյսախմի պուլուրէմ: Ոէզպուր հէնիզ օրթա եաշլը՝
պարկիրինէ պինուող պիր էսկի ճէսիր (քէօփրիստէն)՝
կէշէրըէն, քէօփրի զէտէլէնիւո՞ պարկիրի գաղացէ
ողբայինձէ՝, պագտը քի միւլքինի եօգ արք՝ քէնտիսիտ
տախի զարդ օլաձագ, տէտի, չվշան՝ ճիւմլէսի՝ սանու:
Պու իւչ յուզէթ խմիշ մէկէր կիւլինտիյի . պարկիրի
իլէ սույա զարդ օրուո՞ եօգ օրուու կիթատի:

Ա ագթինի կէջիրէն, նէ քի խոթէսէ՝ անի ախէմլզ,
անձագ քի զէման նէ քի սէօյլէտիրսէ . տէմիր թա-
վինառէ եափիրըըր տէմիշէք:

Գ Լ Ռ Խ Խ Ե .

Յ Ա Յ Գ Ս Ա Կ Հ Ա Յ Գ Ո Ւ Թ Ե Ա Կ

Պ Ե Շ Ի Ն Ճ Ի Ֆ Ա Ս Ա Լ Լ

Ե Մ Ր Ե Մ Ի Տ Ի Ւ Ի Օ Լ Մ Բ Մ Ե Գ Պ Ե Գ Ե Տ Ե Ա Կ Ր

Պ Ի Ր Ի Ն Ճ Ի Ի Պ Ի Շ Թ

Դ գնաւորլարըն պիրին թէնպիհէնիոլ ուլուսին-
տէն՝ մանասթըրտէն ասլա թաշըա չըդմամա-
շա . անձագ քի էմրի իլէ պիր պէճիս խրզմէթ վագ-
թինառէ: Ա պին՝ պու մէզպուր հէր կիւն պիրէր պէ-
հանէ իլէ՝ ուլուսինին էմրի իլէ շէնիրէ վէ զայրի և էր-
ւէրէ վարըր խոի: Պիր կիւն կիտէրըէն՝ պիր ճինլիյէ
բասթ կէլիւող, պունու կէօրէնլէր՝ ֆագիրին տէրտինի

արդ խտուալ՝ նիցաղ է թափիլէր .քի , մեջուն ճինտեն շուշ
տերտիմենտի խելամս էլլի :

Դպրամիլէրինեւ գարշը կէլլէմէյուալ՝ գարիսլ կէլլոյն
ճինլիյէ , վէ Յամիշաննու Վահարանն իլքինի սպաշ
լատը գըրատաթ է թմէյէ . վէ սայրի տուալէրի թէքմիլ
խտուալ , տէտի ճինեւ , սահնա անտ ու եէմին վէրիրիմ՝
ազիզ հնազանդութիւն իսմի գուվիլլիթինէ , իխրան օլշու
առե մոնէն : Տէտի մէջուն շէյթան , սէն մի պահնա անտ
վէրիրիսին միւթէնէ պիհ իսմին իւ զէրինէ , քի ասլա
միւթի տէյիլ խախն եօլունձա անտ վէրտիլին սուրբ
հնազանդութիւննա :

Պունտան պէշան օլուր քի , անլէր քի կէրէյի կիպի
էլլէր միւթի օլուրլարսա ուլոււլէրինէ , վէ շէյթան
միւթի օլուր քէնտիւլէրինէ :

Ի Ք Ի Ն Ճ Ւ Ի Պ Ր Ե Թ

Պունտան ագսինեւ սուրբն Յարսեղ կեսարացի պիր
մանասթրու կիսուուպ , պիր կէնձ ուսուլլու ուշաղի՝
մէտհ էթափիլէր , քի զայէթ միւթի տիր : Կամը էթափ
ազիզ քի , սու կէթիր էլլիմ եայգայրմայ ուշադ : Կէ-
թիրիննձէ , իսպիղի էլլինտեն ալլա տէտի , կէթիր էլլէ-
րինի պէրի սու տօլուուրայրմայ : միւթի օլուու ուշացրդ :
Տէտի Ա ասիլիս . սահիհ իսիշ տէտիլինիլ սու ուշա-
զն հագգընտէ , վէ ազիմ տուա էթափի ուշաղա :

Ի Ե Զ Ի Ն Ճ Ւ Ի Պ Ր Ե Թ

Պիր մանասթրունէ թէրբի տիւնեա ճգնաւորուն
պիրիսիննին պիր էօքսիւզ գըզըզազը վար իսիշ Կրինէ
իսմինտէ . էմմա պու գըզըզազը օլ մէրթէպէ միւթի
իսիշ աթափինէ , քի ասլա սէօղիւնտէն չքտմաղ իսիշ :
Օլուր քի պապասինէ պիր շէյ ամանէթ վէրիրլէր .
պապասի տախի Կրինէյէ ամանէթ վէրիր : Կրինէ վէ-
ֆաթ էտէր . ճիւմիննին լիսանինտէ շայ օլմուշ հնազանդ
իսմի . տէրլէր քի հնազանդ էօլուիւ . ուլուլէր տէր քի
իսիշաֆ էտէրսէնիդ հնազանդ էօլմէզ :

Ամանելթ սահմաղի կելիր ամանեթին իսթեր . արար
զավալը պապասը պուլսմաղ . պիլմեղ քի Երինէ նէ-
րէյէ գօմուշ . պիր գաչ ատէմիլէ կիտէր մէղարի իւ-
զէրինէ տէր քի , պէնիմ գըզըմ Երինէ՝ շու ամանեթի
նէրէյէ գօտուն եակլում . մէղարտէն նիտա էտէր
տէր քի , պապա իշտէ ֆիլան եէրտէ տիր : Տէօնէր
տէր արբահայր՝ եա պէն սիզէ տէմէղ մի իտիմ , քի
հնազանդ էօմէղ :

ՏԵՕՐՏԻԿՆԱԴԻՆ ԻՊՐԵԹ

Ոիւթէնէպպիհ օլմայանըն էօմրի գըսալըր . իպ-
րէթի զուհուր էթմիշ տիր : Խափանիա մէմէրէթինտէ՝
օն եէտի եաշխնտէ պիր ուշադ՝ տիւնեատէ բէզիլիք ,
զինա , ու խըսրզըդ գալմամըշ իտի էթմէտուկի . Էն-
ձամինտէ թութուլուտ ասըստը : Վիանորզտէն կէօր-
տիւլէր քի սագալ պիթտի . կիտէրէք կիտէրէք սագալ
ուզանտը . վէ օլ մէրթէպէտէ ագպաք օլտու , քի կէօ-
րէնլէր տօգսան եաշխնտէ թահմին էտէրլէր իտի :

Պու աճայիսպի իշխանուպ չէհիրին եպիսկոպոսու ,
կէլուի էթպայիլէրի իլէ՝ եիւքսէք եէրէ ըրդըպ տէտի
քի՝ պէ անտէմէր՝ նէ հայրանտէ գալմըշընըզ պու-
խուսուստէ . բապպի սիզէ հէյպէթ օլմազ իշին պու-
հիքմէթի կէօսթէրտի . քի անլէր վալիտէլէրինէ միւթի
օլմազլար իտէ , կէօրսիւնլէր քի նէ գատար էօմիւրլէ-
րինէ նօգսան կէթիրիրլէր : Օիրա պու ուշադ՝ պու
սինէ եէթիշիպ սօնրա վէֆաթ էտէճէք իտի , էկէր
թէմէրրիւտլիյի պունուն էօմրիւնէ նօրսան ու իւշայ-
կէթիրմէյէ իտի . լաքին սէօղ տիյնէ մէտիյի իշին՝ պու
հայէ կիրտի :



Գ Լ Ո Ւ Խ Զ .

Ե Ա Դ Ա Գ Ս Ա Ն Մ Ե Պ Ա Խ Թ Ե Ա Ն Տ Ր Ա Յ Ո Յ

Ա Լ Թ Բ Շ Ն Ճ Բ Ք Ա Ս Ա Բ Լ Ի .

Ա Վ Ա Դ Ա Գ Ս Ա Ն Մ Ե Պ Ա Խ Թ Ե Ա Ն Տ Ր Ա Յ Ո Յ

Պ Ի Ր Ի Ն Ճ Ի Տ Պ Ր Ե Թ .

Պիր չօճուծագ անէսինտեն էքմէք ալբող, թաշրա
լըդըպ, էքլ էտէրէք օ եանա պու եանա կէզէր
իքէն, օլոռու քի պիր աստուածածին թասվիրի էօ-
նիւնէ կէլսի . պագար քի պիր չօճուգ գուծաղինտէ-
Յիսուս Վրիստոս թէմէքիւն օլմուշ . գուզու միսաղի՝
մահճուպանէ նազար գրլուր օ չօճուղա . վէ պիւլ-
պիւլի ավազի իղէ տէտի՝ էյ պէնիմ մահպուպ եարիմ,
նիցազ էտէրիմ՝ աղ գասպուլ էյլէ պէնիմ հէտիլէմի,
շու էքմէյի եէ : Ծասալիր պէլի զայէթ շիրին, էմմա
սէտասի եօգ . նէ էքմէյի ալբ իտի, նէ բիձասինէ-
կիւշ էտէր ձէվազ վէրիր իտի : Ա պին մասում չօ-
ճուգ՝ եինէ եալվարը իտի քի սօֆրաստաշ օլալոյ : Պիր
վաղըթ կէշլող վէ պիր էտէր օլմոյինձէ, տիպէլիր չօ-
ճուղուն աթէշի ալէֆլէնտի պաշրատը աղլէյուպ ֆի-
զան էթմէյէ :

Լ նձամինտէ՝ վէ մասումէքին բիձասի քէնտի Յիւ-
սուս Վրիստոս էֆէնտիմիզէ զայէթ խօշ կէօրիւնիւսլ,
թասվիրին չօճուղի Յիսուս Վրիստոս՝ էլ սունուպ ալ-
տը էքմէյի օ մազումին էլինտէն վէ տէտի, իշտէ նիւ-
յազինէ կէօրէ գասպուլ էտէրիմ էքմէյինի, յարին իւչ
կիւնտէն սօնրա՝ սանա էտա էտէրիմ տէյնիմի :

Չօճուգ անի իշխտիձէք, սէվինէրէք տէօնտի անէսի
էվինէ . վէ խասթէլէնիւսլ, իւչ կիւն տէյինձէ վէ ֆաթ
էլլէտի . վէ էմսալի կէօվէրչին փալազի գանաթ աշըպ,
սէմայէ բէվան օլոռու, քի վարա միւտամի քէվսէր էք-
մէյէ նայիլ օլա :

Օգոստինոս բուհապահը լրին սէրովէրին՝ սուրբ Եղիշը բորդութիւն խւզերինէ պիր ճէտիւք քիմապ մէզմում էտէր խտի . վէտ ատէթի խտի քի , զահմէթտէն սօնրա՝ տէրեա քէնարինտէ վարրապ կէզինիր խտի . վէտ էժպայիւ լէրի ուղարկան կիտէրլէր խտի , քի անըն բուհանի ֆիքրինէ խէջալ կէթիրմէկէլը :

Վիր կիւն էցլէճէ կէզինիրքէն , կէօրտիւ քի պիր չօճուգ տէրեա քէնարինտէ գումը իշինտէ պիր քիւչիւ ճէք չուգուր եափոմը էմալի հավուղ , վէտ էլինտէ պիր քիւչիւ ճէք գաշրդ՝ տուրմայրապ պահրին սույունու առպ , գաշրդի իլէ չուգուրա տօլատուրուր խտի : Այւալ էթաի էյ մահպուպ ու շիրին մասում , նէտ եափոյօր սուն : Տէտի չօճուգ , խմէրիմ քին պու ճէմի տէրեայի պու չուգուրա տօլատուրայրմ :

Վիւլոի երանելի վարդապետ , վէտ տէտի . էյ թրփլ մախսում՝ հիշ գայլիլ մի եա . պու տէրեա զայէթ էնիլ վէտ տէրին , գաշրդին քիւչիւճէլը , վէտ չուգուր տախի քէզալիք՝ ալլուճ տէյնի : Շէվապ էթաի չօճուգ . պանա փէք գուայ արք պու պահրի պու չուգուրա պէնս էթմէք , էմմա՝ սէն ֆիքրինէ գոսու զինի գայէմ ալթինէ սրդտրմասի մուհալ :

Տէտի Օգոստինոս , նէյէ թէշպիհ տիր տէտիյին , թապիրի նէտ օլա : Տէտի չօճուգ , սէն քի սուրբ Եղիշը բորդութիւնը խտէրանին ֆիքրինէ սրդտրմազա , քի խմէրանի եօգ արք . սէն անի էտինճէյէտէք , պէն տախի ֆէվրիճէ պու պահրի պու չուգուրա տօլատուրուրէմ . պունու տէյէրէք կէօրիւնէ մէզայիրի ազիզ խմէ , համա ու սէնա էյլէտի բապպից :

Վնլէր քի ագրատէն թաշրա պիր շէյին արտընճէ կէզէրլէր , օ մէլայիք կիսփի չօճուգ բութպէտինէ կիրէճէրլէր . հէման տին խուսուսինտէ օլան քէլամէրէք՝ էմալի չօճուգ իթիգատ էտէճէրլէր , վէտ թէֆարիչինէ մամուր օլմայաձագլար :

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Յ Ա Ր Ա Դ Ս Ա Ն Տ Շ Ա Զ Ա Ր Ա Ւ Թ Ե Ա Ն

Ե Կ Տ Ի Ն Ճ Ի Ֆ Ա Ս Բ Լ .

Պ Ե Ր Ա Ց Տ Պ Ի Վ Ա Ր Ե Զ Ա Լ Ք

Պ Ե Ր Ի Ւ Ն Ճ Ի Տ Պ Ի Վ Ա Յ

Պիր փիցատե՛քիմնէ՝ էօլուխրտիւ պիր ասըլզաւատէյի, գաշմասը տախի միւմքին օլմատը միւրտէնին գարընտաշի էլինտէն. վարուը թէքմիլ թէտարիք կէօրիտիւ խատովանութիւն մուգիրը օլմաղ իլէ, վէ թէվէքքիւլ օլտու ալլահըն բահմնէ : Վւադ ուրբաթ կիւնիւնտէ՝ էօլէնին գարընտաշի էօնիւնէ չըդրագ, խի ու քէսէն պցյնունտէ, ձիւրմնն մաղֆիրէ թինն տիլէտի էօլէնին գարընտաշինտէն, փայինէ սարբատը նիշաղ էթահ՝ քի պու միւուարէք ալլահըն վէ Յիսուս Քրիստոս էֆէնտիմրին աշգի իշխւն սուչումու ամի՞ էյլէ. վէ զիքը էյլէ պու կիւնտէ անըն չէքտիյի սէրէնձամի :

Էօլէնին գնորընտաշի կէօրիւալ շօլ մէրթէպէ եխւդ եէրէ օլտուզինի, բահմէ կէլիսկ՝ ասըլզատէ օլտուզինն սապիթ էթափ ձէօմէրտանէ. ալլիք էյլէտի մէզպուրին ձիւրմննիք. վէ գաթէլիտէն մուրախիսաս էյլէտի սիշարէյին աշգի Խսա իշին : Վէ գուճադլալցիւալ էօփուի եխւզինի տէմէք իլէ, փար սէլամէթ իլէ. մէվսա սահա սէնմատէ, վէ պէն սահա եէրտէ ալլիք էթափիմ :

Պահ պու քէրէմի. օ կէմէ բույասինտէ պիզարէն զին՝ կէօրիւնտի Յիսուս Քրիստոս վէ տէտի. չիւնիք սէնն տիւն խասմինին սուչունու պազրշատըն պէնիմ հաթրըմ իշին, պիլոմիշ օլքի անա պէտէլ պէն տախի էօլէն գարընտաշինին բուհինի արքայութիւն ձէննէ թիմէ տախիլ էյլէտիմ. վէ պապան ձանինի տախին նուրի էնմիջը սէմայէ յայիպ էյլէտիմ : Վէ սէքիզինձի կիւնտէ՝ սէնի տախի տալլիթ էտէշիմ օ ձէննէթէ՝ քի

ֆանի տիւնեանըն զահմեթինտէն խէլաս պուլասըն ,
վէ էպէտի միւտտէթիմտէ խզգէթի օլասըն : Խօլտիւ
ո աղիդ ասըլզատէ . հիքմեթինտէն սիւալ օլունմազ :

Ի Ք Ի Կ Ճ Տ Ի Պ Ի Ւ Թ

Ասըլզատէնին պիրի Յովշաննէս նամինտէ՝ բասթ
կէլմէք իլէ պիր տիւշմէնինէ քի սոյինտէն պիրիախնի
էօլտիւրմիշ խտի , վէ չոգ զէմանտէն պէրի քիւշատին
արար խտի , անարզտէն պիր չափարրզ եէրտէ պիրպիւ
րինէ բասթ կէլիւպ , քի խմբեանի եօղ խտի կէրի տէօն
մէյէ : Առւցու կէօրտիւ քի էօլիւմտէն զայրի գուրա
թուլուշ եօգ տրը . Յովշաննէսին ասըլզատէլիյինէ
մամուր օլուպ , ամքընտան էնտի վէ տիւշտիւ եէրէ .
խաչանման գօլարըն ու զատըպ՝ ապլպ օլունան Յիսուս
Քրիստոս աշգինէ սուլէ ու մուհազպէթ արզուլէտի :
Յովշաննէս էմր էթտի քի , գալդ այաղա՝ ձիւրմինի
սանա պաղըշլատըրմ :

Վէ անտէն սօնրա քիլիսայէ կիրուպ՝ տիզ չէօրտի
խաչնլութիւն էօնիւնտէ . կէօրտիւ քի Յիսուս Քրիս
տոս էֆէնտիմիզ խաչ իւզէրինտէն միւպարէք պաշի
իլէ թէնէզզիւլ խոռուպ պօյնուն էկիւպ՝ թէշէք քիւր
էյլէտի Յովշաննէսատէն : Վէօյա պէնիմ մուհազպէթիմ
իշին , սէն տիւշմէնին սուցինտէն կէչտին ավի էթտին ,
պէն տէ սէնին էօզիւրինի գապուլէ էյլէտիմ . մաղֆիւ
քէթ պուլասըն ախրէթտէ :

Ի Հ Զ Ի Կ Ճ Տ Ի Պ Ի Ւ Թ

Վէօյիւք կոստանդին աղիդ փատիշահէ ինհա էթտ
տիլէք քի , սէնին թասիլիրինի թաւշէտիլէք Անթէքիւէ
չէհիրինտէ . վէ ինթիգամ ալմաղ իշին՝ զայրէթէ գօշ
մաղ խատէրլէք խտի : Նազար էյլէյին փատիշահըմ , քի
սէնին միւպարէք ճէմալինի եարէ փէրէ էթտիլէք :
Էյլէքին եիւզինէ սալըպ տէտի , եա պէն սալա եարէ
փէրէ պուլմայօրում եիւզիւմտէ . վէ աղըր հիք տույր
մայօրում . պաշըմ պէտէնիմ սափա սաղ տրը : Պունու
իշիտիպ՝ նատիմ օլուուլար ինթիգամ սէվլասինէ տիւ
չէնլէք :

ՏԵՇՈՐՏԻԿՆ ՃԱՒ Ի ՊՐԵԹ

Առուրը Յամշաննես ողորմածըն՝ պիր գըզ դարրին
տաշի օղու գիլուտդալ էթմէք իլէ պիր մէխաննէճի իւ
լէ, կէլլուպ շէքվա էթտի տայխի օլան ազիզէ : () տա-
խի քիրթտէն նավզիննէ իւօրէ շէքպէթ վիրուպ, թէ-
ուլլա էյլէտի տէմէք իլէ, պէլլ օղու էցոյէ տիր: Հոշ
իմոի պէն պու կիւն անտէն պիր ինմթիգամ ալայրըն
քի, Խաբէնտէրցի շէհիրի մաթ օլա: | աքին՝ էկէր քի
սէն պանա գալմիսէն, իլլա քի ֆազլի ամէլ իլէ տա-
խի ուշաձագաղսըն, տէշիլ քի սատէ ճինս իլէ :

Պատէզալիք՝ չաղըրտը շարապ էմինին, վէ պիր
թէսքէրէ ալտը, քի ֆիլան մէջխաննէճի ճէմի թէրլիք-
տէն մէն օլունուպ, մաֆ ու միւսէլլի օլա: | է չաղը-
րըզ մէջխաննէճիցի տէտի, սէն պէնիմ գըզգարընտա-
շըն օղունա՝ զայէթ ինսաննէթլիք էթմիշանն, էյլիցինիզէ
մուգապիլէմիզ եօգ տըր, շու հէտիցէմիզի՝ (աղ էմինա)
չօգ եւրիննէ գապուլէտէսիզ, վէ վէրտափ թէսքէրէյի:

Վէզպուր կէօրտիքտէ, հիմապինտէն զէմին եա-
րուսէ իսի եւրէ կէչէր խափ: Թէվաթուր օլուու հայ-
էհվալ, քի պէօյէ տախի ինմթիգամ ալմագ օլուր մի
խիրշ տիւնեատէ: Վէյխաննէճի հայի հայաթինտէ, ո
ազիզին մահմուսի վէ պէնտէսի օլուու հիմապինտէն:

Գ Լ Ա Խ Խ Բ .

ՅԱՆԱԳՍ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ

ՍԵՎԻԶԻՆՃԱ ՖԱՍԼ

ՊԵՐԱԾ ԹԵՐՊԵՑ Ի ՍՊԻՇԱ ԱՐ

ԳԻՄԻՆՃԱ Ի ՊՐԵԹ

Վըրուզըն պիրի խասիմէրինէ բասթ կէլլու, պագ-
ուր քի խելասիննէ չարէ եօգ տըր, տիւշտի եւրէ
եիւ զի գօյի, գօլլարին ու զաթտի վէ տէտի, ալլահըն
ատալէթի միւճէպինճէ՝ գաթէլ վաճիպ էմ, զիրա-
բապափմի կէօնէ կէօն ֆրագ ու զուլմ իլէ խըշմէ կէ-
թիրտիմ: Պաշատը ալլէշէրէք մուգիրը (խոստովա-

նել) օլմաղա . վէ խասիմը բինէ բիճառ ու նիշադ կյլէտիք քի , պէնիմ բապպիմին ահա ու ինթիդամին՝ պէնտէն կէրէյի կիսովի ալսարնըզ . վէ պէնի՝ տիլիմ տիլիմ տօղ բայասընըզ . իշ եւրինէ եաթաբ՝ բիճասինէ կէօրէ գըմա եթափիէր հազիրի :

Պու ահվայ ինհա օլունտու ձգնաւորուն պիրիսի գուլաղինէ . քի ձէմի զէմանինտէ էօմբինի իսթիդֆար իլէ կէշիրմիշ խտի . վէ ալլահ թարաֆինտէն տախոի հազիգէթ իւզրէ խապէր ալտր քի , ո խըրսը՝ մաղ ֆիրէթ պուլտու . վէ մէջայիրէր՝ մէզգառուրին բու հին՝ ահէնի իլէ սէմայէ տախոի եթափիէր : Վազիր ձգնաւոր թէշէքիւր եթմէյիւտ , իլլաքի խըշմէ կէլիւպ տէտի ֆիրիննէ , պէն տախի մէզգառուրէ մէնէնտ՝ հայի հայամիր վէրիրիմ զէվդ ու սէֆայէ , վէ սօն նէ ֆէւսիմու է օյլէ ձէ թէօպէ էտէր՝ մաղֆիրէթ պուլուրէմ . վէ էնձամինտէ՝ անձիլէյին օլուր պանա՝ նիճէ քի անա :

Պու ֆիքր իլէ զէվալլու թարիինտէն բուձու իւտուպ , տիւնեայէ տէօնիւնձէ , կէլոփի սիր չայ նէ հրէ . ձէոր քէօփիրիւսինտէն կէշէքքէն , տիւշիւպ զարդ օլուպ պոզուլտու . վէ շէյթան ձանրնը ալրա , ձէսէտի կիսովի զարդ եթափ նարի ձիհէննէմէ . վէ օլ տէյնի շէքախի զահմէթ նաֆիլէ եւրտէ զայ ու խոր օլուու կիթափի :

Խ Ք Է Ն Ճ Տ Խ Պ Ի Շ Յ

Այուրբ Հայրն Անտոնիոս՝ պէրը ու եապանտէ կէօր տիւ պիր պէտատափի հապէշ , քի օտուն տէվշիրիր խտի . վէ հաշան թախամին էտէր խտի աղըրըզին , քի գալուրը մաղէ եօդ խտի խմբէւանի , տախի զիյատէ թարագդա էտէր խտի եխւքի իւզէրինէ . օլ մէրթէպէ քի՝ հիշ եւրինտէն թէփինմէզ օլուու եխւք : Հէյրանտէ գալար Անտոնիոս :

Ոէլայիքի ազիւ կէլոփի միւշքիլին հայլ կյլէտիք քի , ո հապէշի օտուն տէվշիրէն՝ ֆասիգ կիւնահքէրըլէր տիր , քի եխւքլէնմիշէր ֆըսդ իլէ . վէ եխւքլէրինց գալ տրամազէ թագէթ կէթիրմէյիւտ , զիյատէսինճէզ թարագդա էտէրլէր կիւնահլէրի իւզէրինէ .

Պիր ատեմ չոգ քերպէ նիցեթլէնիր խոի խոստովանութիւն էթմէյէ . լաբին՝ նէ դատար կէլսէ խոի խոստովանահայրըն էօնիւնէ՝ աղղընի աշամազ խոի : Խառթէլէնինձէ՝ չաղըրտը քահանայը՝ ճիւմէնսին մուգիրը օլուալ, պիրինէ կէլինձէ, հիճապինտէն ճէսարէթ էւտէմէտի մուգիրը օլմաղա : Քահանայ կիթակիքալն սօնրա՝ կէլակիլէր տէօրթ չէյթան՝ պաշատըլար գավզանիդա էթմէյէ :

Պիրիսի տէտի քի, չէրան պու պէնիմնասխպիմ աիր, զիրա՝ իւթ խպթիսա պունա ֆրսդի պէն իշլէթափիմ: Էրինձիսի տէտի, պէնիմհազդդըմտըր, զիրա՝ պէն ֆրսդի նինստէ էյլէնսիդտիմ: Խշինձիւսի տէտի քի, չէրան պէնիմ տիր, զիրա՝ պէն պիթմէտարիք վէ պիյայիդ իվզա էտէր խտիմհազդդութիւն ալմաղա: Տէօրսիւնձիւսի պագտը քի քէնսախինէ փայ գալմատը, տէտի քի՝ սիդ շաշկընսարնըզ՝ հայտ նէ գիւսի վար հէմսաղ տըր, իհմէր մայտըր, պէլքի խոստովաննել օլա, թէօպէ ու խթիդ ֆար էտէ . սիզին իշագանըդ տիպտէն քէսիլիր :

Պունու իշխտինձէ տէրսիմէնտ խասթէ՝ զայրէթէ կէլիս տէտի, եա՝ բազպիմին բահմու քերէմի օլ մէրթէպէ օլուագտան սօնրա՝ պէն նէյէ պէրլէրիմ: չաղըրըդ քահանայը պիլթէմամ մուգիրը օլուու . վէ պէօյւէճէ խէյսու պունուու չէյթանտան, վէ բուհինի փաքձէթէպիմ էյլէտի խայիդինէ :

Գ Լ Ո Ւ Խ Թ.

ՅԱ.ԱԳ.Ս ԱՏԵԼՈՒԹԵԱԿ
ՏՕԳՈՒՌՈՒԽՆՃՈՒ ՖԱՍԲԸ

ՊԵՐԵՏ ԱՏՈՒ ՎԵ ԽՈՒՍՈՒՄԵՐ

ԳԻՐԻՆՃՈՒ ՏՊՐԵԹ

Լքի ատեմ պէյնինտէ՝ չոգ զէմանտէն ատապիթ ու քէն վար խոի, պունու տույուութ էհիթ թաղւանին պիրիսի՝ նիցազմէնտ օլուը խոի զարար կէօրէնէ,

Էնձամիննաեւ այսաղենեւ տախիի սարըլար պիր գաջ տօսմժ-
լար իլէ՝ պիր խմբեանըն պուլամատը։ Տեօնիւալ ճէ ու-
մաաթէւ տէտի՝ աշխբեարէ տէրիմ սիզէ, պիզի գապուլ-
էթմէշէն, պիզի իրաալ էտէնի գապուլ էթմէմիշ օլուր։

Դմոնի տուա էյլէլին բապպիցէ, քի պիր թէօհֆէ է-
յամէթ կէօստէրէ պու ինատճի իւզէրինեւ, քի խպրէ-
թի ալէմ օլա, զիրա մէզպուր՝ քէն սադլամաղ իլէ տին
գարընտաշինէ, քէնոնի նէ փսինէ էտէր զարարը։ Պու-
նասիհէթի թէքմիլ էտինմէ՛ կէօրէսին մէզպուր էհըլ
զարէզ, կէօվլէրին օ եանա պու եանա չէվլրուալ,
չարփոնի քէնտիւսին եէրէ, պաշլարը քէօփիւրմէրէ, վէ-
թիթրէմշէ եիւզ թութառ ճէօմակէթ։

Պունու կէօրիւալ մէզպուր ազիզ թագվա՞ տուայէ
տուրուալ, վէ էլ սունուալ գալարըրար փէրս օլան մէզ-
պուրի, ագլու իւզէրինէ կէլիւալ, վէ տիւշմէնին էօ-
նիւնտէ ահ ու ֆիզան էտէրէք, սուչլիյէ էմսայ՝ զի-
յանիբեարինտէն մաղֆիրէթ տիլէտի կէօզ եաշի իլէ։
վէ գուճագլայրալ խասմինին տօսմժի գատիմ կիսի, ճէ-
մի նազար գըլանլէրէ՛ պիզարէզլիյէ խպրէթ օլուու։

Տ Գ Ե Ն Ճ Ա Ւ Ի Պ Մ Հ Թ

Սուրբն Կիոնէսիոս Արիապագացին Կիմոֆիլէս սար-
կաւագըն մէքթուապինտէ նազ է էտէր քի, պիր տէմ-
տէ օղբաւորմ Անրիստէ միհման օլուում ֆաղիլէթլու-
կարպս եպիսկոպոսա, օլ քի մէվլանըն խրզմէթինէ՝
պիիւ խապէր գարիս օլմաղ խոնի, թա քի ըույա կէօր-
մէտիրէզէզ, Կնորդ մէզպուր խաթրինէ տէյմիշ խոի
փութմիկէրէսթին պիրիսի, զիրա էհըլ խմանըն պիրիսի-
նի շաշըրմիշ խոի հագգ տինմնտէն։ Լըիսի իւզէրինէ-
տախի տուա էտէնէք եէրատէ՛ էթմէշյուալ, պիլմէմնէ-
տէն եիւրէյի շիրէսթ օլուալ, զայրէթ պիրլէ՛ վէ աշգի-
հագդըն սէվտասի իլէ ալէֆլէնիւալ՝ մէզպուր փութ-
միէրէսթէ յանէթ օգույուալ, թասալանտը եաթար։

Կարը կէճէտէ չիւն խպատէթին վագթը կէլուին
եաթաղինտէն պիհուլզուր գալգըրալ, համու ու սէնայէ-
տախի խայիր էթմէշյուալ, թասա իլէ կէօյա զարդ ու-

լուր իտի, վէտէր իտի, շէրի ու յայրդ աէյիլ տիր
մէզպուր փութքէրէսթէրին սաղ գալմասը. չիւնրի
տօղըու բահտէն շաշըըըրը էնիր տինարի. վէ նիւ
յազմէնս օլուր իտի բապպիցէ, քի իբիսինին տախի
վիւճուտին տիւնեատէն քէսէ:

Պունու խէյալլէնիր իբէն՝ հագիր կարպոս տէտի,
զաննըմա կէլոտի քի, խանէմ օրթասինտէն եարըըրը
եօդարտան աշաղատաք. վէ պիր նուրանիլլը աթէշ
զուհուր խոռուպ, իսա մէսիհուլլահ սէմատէն եկրէ-
տէք էնիւպ, սայրսրդ ֆէրիշթէլլը էօնիւնուէ մէվճուտ,
մաժ օլոտում. վէ աշազա նազար գըլըզ՝ կէօրոիւմ զէ-
մին եարըըրը, վէ պիր նիհայէթսիզ չուգուր գարան-
պէ զուհուր: Ո է մէզպուրլէր չուգուր ազդինտէ՝ թիթ-
րէմէքատէն ագուզ զայ. վէ չուգուրտան եօդարը տօղըու-
քդարըր իտի մարաֆալար՝ սյագլէրինէ սարըմիշէր,
վէ էժտէր միսալի ֆըր էտէրէր՝ աշազը չէրէրլէր իտի.
վէ գույրուգլէրի իլէ մէզպուրլէրի չարփալլար իտի:

Օ աննըմա կէլիր իտի, վէ մէզպուրլէր զարդ օլմաղէ-
նաչարի բայ վիրուպ, սէմատէն կէօրինէնիւնուտուպ
զիրուէ օլան զուհուրաթըն թաաձիւպինտէ գալորմ:
կէճտէն կէճ եօդարիցէ պագըզ կէօրաիւմ քի՝ չիսուս
Քրիստոս քէնտի թախտինտէն թէնէզզիւլ իտուպ,
թէշըիփ պույուրմուշ օ մէզպուրլէրէ գարիպ. վէ մէ-
յայիթլէրէ էմը էթտի քի, պիրիսալիրիսինէ տէսթիկիր
օրուպ, հագիրլէրի չուգուրտան քդարմազա զայրէթ
էտէլլը:

Ո է Ուսիհ Յիսուս Քրիստոս բահմանի բահիմ,
տէսթի շէրիփի իլէ պանա իշարէթ խոռուպ տէտի,
ֆարիզ կէլ պանա ագունէն հարաքէթինտէն. զիրա
հազիր էմ պիր տէֆա տախի սիցասէթ չէրմէշէ պէնի
տաէմ իշին: Պէլի հազմի քէօշէ տիր պանա, քի պէնի
տաէմ կիւնահ հիշ իշտմէշէ. յարին նէզ զանն էտէրին,
թագէթ կէթիրիմիսին օ աֆի երաննէրէ: Ո է օ
կիրտապ չուգուրլէրէ տէյիշ էթմէշէ բապպինի, վէ
մէյայիթլէրին մէքեանինի:

Կէօրաիւն մի ազիզ, քէն սագլամագ՝ նէշ միւշիւլ-

շէյ իմիշ .քի բապսի տախի հազդ էթմէղ քէնտի ոլիւշ
մէնլէրինտէն զարէզէ պինակէն ինթիգամ ալմասինի .
անձագ տուա իլէ տէսթիկիր օլմագ նաշարլէրէ թէն
պիհ էտէր : Աէն իսէ՞ սընարինէ զարէզ սադլայրտ ,
բապսիաէն քէրէմ ումարսըն :

Դ Լ Ո Ւ Խ Ժ .

Ե Ա Ա Գ Ս Բ Ա Մ Բ Ա Ս Ա Տ Տ Ե Զ Ա Խ Ի

Ծ Ն Ո Ւ Ն Ճ Ո Ւ Ք Ֆ Ա Ս Ը Լ Ա

Կ Ե Ր Ա Բ Տ Հ Ե Մ Մ Տ Վ Ե Ք Ա Ս Տ Ա Ւ Լ Ա Տ Ե Վ Ա

Պ Ի Ռ Ե Կ Ա Տ Տ Ի Պ Ի Շ Թ

Կ էֆայէթ էտէր իտի հազդէթի Առւսանելն
գըդգարընտաշը Աէյրէմին ույյուզ օլմարը
դէմմամլէրէ իսպէթ , յարին անա գանաաթ էթմէյէն
իշիմսին վէ պու իսպէթի :

Օ էմմամլէրին պիրի հիշ պիր քիմսէնին հագգընտա
խայրը սէ օյլէմէղ իտի . իլլա քի՝ տայիմ իսիւտամ կար-
դաւորլարը ֆասլ էտէր իտի : Ղօլտիւքտէն սօնրա
աշամիլէր մէ զարընը , կէ օրտիւլէր քի զայէթ չիւրիւմիշ
մէ մի ձէսէտի՝ տիլինտէն զայրի . վէ տիլինի գապղ էթ-
միշլէր իտի ագրէպլէր , տէ ֆա երլանլէր , վէ վէ հիրլի
գուրպաղլիլէր . կէ օյա քի պահը իշինտէ իւզէրլէր իտի :

Աէրչէրտէն իսպէթ իտի , քի յայրդ տէյիլ իտի օ վէ
սան թօփրաղէ տէօնմէյէ . չիւնիք չօդ ատէմէ զարար
ու զիյան էթմիշ իտի զէմմէթմէր իլէ :

Ի Վ Ի Ն Ճ Ո Ւ Տ Ի Պ Ի Շ Թ


Պիր մանասթըստէ՞ իրի ճգնաւոր այագտաշ իտի
լէր . պիրիսի զայէթ զէմմէթմէպէ՝ քի
այրա պիրիսինին էյլիյինի սէ օյլէմէղ իտի : Աօն նէ ֆէսէ
գարիսպ օլուպ , այագտաշը բիճա նիյազ էյլէտի քի ,
Ղօլտիւքտէն սօնրա՝ քէրէմ պուրա քէնտիւսինէ կէօ-

թիւնէ : Ահա ու շարթ էյլէտի քի՞ օլուն , օթուղ կիւն
թէ մամինտէ սանա կէօրիւնէյիմ էմրի հագդ իլէ : Հա-
գիգէթի իւզրէ՝ պիր գաչ կիւնտէն սօնկա կէօրիւն
տիւ այագտաշնէ . յարին օճագ գուրումնւ կիսի սիմ
սիեահ , նարի ձիհէննէմ վէ աթէշ տէրեասի իշնտէ .
իշէրտէն վէ թաշրատէն զէյն օլունմուշ : Հագիր ա-
յագտաշը թիթրէմէյէ պաշտառ :

Տէտի մէզպուր ձիհէննէմ քիւթիւյի , վայ պանա վէ
պէնիմ հայիմէ . իթիմատ էյլէ գարբնտաշ , նաֆիլէ
եէրտէ պէնիմ իշնն տուա էտէրսին . զիրա՝ պէն էպէ-
տի միւտտէթ նարի ձիհէննէմտէ պէնտ օլուում . ճան
չէրիշիրքէն վէ ֆաթ էթայիսմ վագթինէտէք , հուզու-
րի շէրէ տավլէթ օլունուագ , ատալէթքեանի հարիմին
մէջիահնտէ թիթրէմէյէ պաշտառպ , կէօրտիւմ չօգ
նուրանի ճանլար շէմստէն դայէթ միւնէվլէր , քի էլ-
լէրին եօգարը գալուրըպ պանա գարշը , օ ատիլ հա-
քիմէ ֆէրեատ իտուագ , վէ իւճէ ավագ իլէ տէրլէր ի-
տի , էյ ատալէթքեանի բապպիմիդ , գաստի ինթիգա-
միմիզի ալ պու զէ մմամաէն , քի պիզի քիզզ ու իփթի-
րա իլէ՝ ճարիս ու պէտնամ էտէր իտի ալէմ իշնտէ :
Պատէզալիք՝ հագդըմա էմր օլունտու նարի ձիհէննէմ
էզապի :

Ի Տ Զ Ի Խ Ն Ճ Ի Լ Պ Ի Թ

Փափազըն պիրի պու տէրտէ կիրիթթար օլուագ ,
ձէմի ալէմի լիսանինէ ալրպ , չարխիթէլէք միսալի ֆրբ-
ւատըր իտի : Ոչ վլթինտէ՝ տիշէրի իլէ տիլինի լոգմա-
րոգմա իտուագ , տիշարիցէ թիւքիւրիւր իտի : Եմրի
հագդ իլէ՝ իսպրէթ օլմագ իշնն , քի գուրույահագ լի-
սանի իլէ՝ նէ տէյնի զարար ու զիսան էթմիշ իտի՝ պի-
սուչ քիմսէլէրի ֆասըլ էթմէք իլէ :



Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը .
Յ Ա Զ Ա Գ Ս Բ Ա Ր Տ Վ Ա Ր Ր Ա Տ
Օ Ն Պ Ի Ր Ի Ւ Ճ Տ Ֆ Ա Ս Բ Լ

Պ Ե Ր Ա Ծ Ե Ւ Թ Ա Շ Ա Լ Ի Վ Ա Մ Ի Ւ Լ

Ա արդապեատին սլիքիսինէ առելթ խոր քի երկ
առան եղաւ շայիրատլէրինէ սլիքէր թանէ զէմ
պատ հէտիլիէ վէրիր խմիչ : Ա էպէպինի սիւալ էթափր-
տէ , տէտի քի՞ տէօթթ էլամէթ կէօթիւրիւմ զէմպագ-
տէ : Ա ար արք անտէ խւչ թիւրլիւ ըէնի , քի խաղէթ
տիր խւչ ֆազլի ամելէ . գայսպինէ , թէնինէ , վէ էյի
նիցէթինէ : Ա ար արք անտէ վէ լէթիք բայիհէ . քի
էլ սունմատան՝ խոչ պուշին իհսան էտէր գօդլայանէ ,
յաքին էկէր քի զէտէլէնիւպ շիքէսթ օլուրսա՞ ֆէնա
գօդար :

Պ Մ Ք Ի Ր Ա լ ի է տէլաղէթ տիր , քի նէ գատար սաղ խաէ ,
զէմպագ կիալի գօդար . վէ էկէր զէտէլէնիրսէ , ալէմի
ֆէնա գօդու իլէ իլրէնափրիր : Ա է տախի՞ վար արք
զէմպագտէ եէտի եափրագ , վէ եէտի թօխում . ար-
զուլէրիմ քի պէնիմ շայիրատլէրիմ , եէտի ֆազլիլէթ իլէ՝
եէտի քէպիր կիւնահտան խէլաս սլուլաղէր . անըն ի-
շին զէմպագ շիչէին հէտիլիէ եօլարըմ :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը .

Յ Ա Զ Ա Գ Ս Գ Ա Ր Ա Տ Ե Ա Կ

Օ Ն Ի Ք Ի Ւ Ճ Տ Ֆ Ա Ս Բ Լ

Պ Ե Ր Ա Ծ Ե Ւ Թ Ա Շ Ա Լ Ի Վ Ա Մ Ի Ւ Լ

Պ Ի Ր Ի Ւ Ճ Տ Ի Պ Ր Ի Թ

Ա րըարդ շէրան սալպ օլունուր . զիրա՞ ինսանին
էօմրին մէվատին քէսէր , խմոր էօմրի քէ-
սիլմէսի յայրդ ու սէզա արք . անձագ քի գարնը տո-
յաձագ գատար չալսա , էսկի գավիլ միւճիսպինձէ՞ գամժ-
է վաճիպ օլմազ :

թիւնամարըն պիրիսի հագիգէթտէ շբօհրէթ պուլը
մուշխաի . ոլ աէյնի քի , հէր քիմնէ անա սադլը էման
նէթ վէրիրէր խտի . էմա քիւշատ պուլիննէ , քէնախւա-
սի տախի չալար խտի : Եշապանձի պիր ատէմ պունա
ազիւմ խաղիննէ էմանէթ վէրտի . վէ իւչ սէնէտէն սօն-
քա կէլաի թայտպ էյլէտի : Աշզպուր պազիրկեան՝ չիւնէ
քի սէպէսի թահրիրի վէ շահխտի եօղ խաի զարիպին ,
փաք ինքեար էթտի . տէրտիմէնա դասավլէթ իլէ տէօ-
նիւպ կիթտի :

Գօճա գարընըն պիրի կէօրտիւ պունու դասավլ-
վէթտէն պօղուլմուշ , սիւայ էթտի սէպէսինի . տէ-
տի ֆագիր զարիալ , նէ տիցէմ սանա , չիւնըի պանա
մէտար էտէմէ զսին : Տէտի գօճա գարը՝ պէ հէյ օղնւլ
հէլէ սէօյլէ , մէտար էտէմէ զսիէմ պիլէ , պէլքի պիր
նասիհէթ վէրէպիլիրիմ : Եագլէթտի պիչարէ ահվալինի :

Տէտի գօճա գարը՝ հիչ տօսթլարըն եօդ մի տիր .
վար անլէրէ սէօյլէ քի , պիր գաչ սէփէթի ֆրշտի իլէ
տօլսուրսունլար , վէ կէօմիւրիւադ մէզպուրէ էմանէթ
վէրսինլէր , քի ճիւմէսի ինձու , վէ խազինէ իլէ փիւր
տիրլէր : Եշիթտիր սէնին էհլէ հագ ատէմ օլոուզինի ,
կէթիրտիր էմանէթ սանա վէրմէյէ պու սանտըլլարը .
պիզ տիցարի գուրպէթէ վարաձազըզ :

Ա է անլէր պու սէօհպէթի էտէլքէն , սէն տախի
էնգարիալ իւսթէ վարըպ՝ էմանէթին խատէրսին . մէզ-
պուր շանինէ նօգսան կէթիրմէմէք իչին , վէ մուպա-
լիզէ էհվալի կէօրտիւթտէ , ինքեար էտէմէզ . էմանէ-
թին սանա թէպիմ էտէր : Եթտի ֆագիրի պիչարէ՝
գօճա գարընըն նասիհէթի միւճէսիննէ :

Տէտի խօճա պազիրկեան՝ պէլի սէնի թանըըըմ , սէն
ֆիլան ատէմ տէյիլլիսին , վէ ֆիլան վագըթտէ կէթիր-
մէտին մի էմանէթին . իշտէ պիգուսուր էմանէթին
տէյիւպ՝ թէսլիմ էյլէտի տէրտիմէնտէ . քի սէվինէրէք
ֆագիր տէօնտիւ էլլինէ . վէ քէնատուսի նատիմ օլուպ՝
դալտը էլակսթ :

Ճահիլին պիրի՝ խրսրզըլրզա տատանըր, հեր ագամ էլլ աուու էլլ վարըր. անէսի շատ օլուր, էմմա հիշ սօրմազ՝ քի սունլարը նէրէտէն կէթիրիրսին, այս, էյի, փաք, հիւրրէմ օլուր եէր իչէր. (Օլուու քի՝ ճահիլ եագա վէրտի թութուլուու, ասրվմասինէ հիւրը օլունտու. նիյազ էթտի քի, վալիստէմի պիր քէրրէ չաղըրըն հէլալլրդ ալսյըմ, չիւն գուրթուլուշ եօդ արը. չաղըրտըար :

Ուշագ եանաշտը անէսինինէ, մէմէլլըրին աչ տէտի պուս էտէյիմ. զիրա՝ օ մէմէլլըր չէշմէ կիսի պանա վէրտիլլըր էօմրի հայամի : Կավատ աձիսինէնէ եափոլն վալլստէ՝ աչտի կէօկսինին : Ո՞չզպուր ուշագ՝ մէմէսինին էօփէրըէն. բարբար պիր փարզա գօփարտը մէմէսինտէն : Ա այ նէ ֆէսի էտինձէ անէսի, հաքիմ զապիմթ տախսի տէտիլլըր՝ մահէյլ մնւստահագդ իմիշ գաթիլլ պու եարամմազ ուշագ :

Լ աքին ուշագ՝ էօզիւր տիլէտի քի, սէպէսին սիւալ պույուրուն. իզին վէրտիլլըր : Տէտի քի, պէն հէր ագշամ չալտրզըմը էվէ կէօմիւրիւրիւր իտիմ, պու վալիտէմ պանա սօրմազ իտի քի, նէրէտէն տիր. պէն զանն էտէրիմ քի, հէր քէս պէօյլէ գազանձ էտէրլլըր իմիշ : Կհվայէ վուգուր օլուուգտա, հաքիմ էմր էթտի, ուշագ իսէյաս, վէ եէրինինէ անէսի սայսպ օլա. քի օլուու էօյլէձէ :

Իշթէ պէօյլէձէ՝ չօդ անէ վէ պապա՝ էվլատլլըրինէ փէնսո ու նասիհէթ էթմէմէք իլլ, անլլըրին վէպայ ու էզապին քէնտիւլլըր չէքէձէրլլըր :

Ը էթան փէնտինէ ույյան, էնձամինտէ տուզաղէ օղըար : Ճահիլին պիրինէ չէթան ֆիթ վիրուա՝ ուաթատ օղըու. էյլէտի. քի հէման սէն էմրիմէ բազի օլ, պէն սէնի եխւքսէք փայէյէ եէթիշտիրիրիմ :

Ճատանտը պու ճահիլ նէվզուհուր խրսրզըլրզա. էնձամինտէ թութուլուալ, սիմիլ հիւճճէթ օլունտու.

գաթլինէ . Այսասեթ եւրինէ տախիլ օլունձէ , աղոս
անա շէյթան զիլլի թէֆ իլլ գարշըլասը չըրադրնը *

Տէօնտիւ տէտի ճահիլ եա գարընտաշ հանտէ սին .
կէօր հայիմի . համնլց վատ ու քէրէմին , քի սէնի
բաֆի իզզէթէ նայիլ էտէրիմ տէտին իտի : Տէտի շէյ
թան , տահի նէ եափայրմ սանա . պանա մշյլ էտէնէ ,
պէն պէօյլէծէ թազիմ էտէրիմ . շնմոի ասրըրսըն եիւք
ուր փայէյէ էրիշիրսին տէյէրէք դայիպ օլուու , վէ ճա
հիլ ասըլուը :

Դ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

ԵԱՆԱԳՍ ԱՆՔՆՆԵԼԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՍՏՈՒՏԱԾ

ՕՆ ԻՒԶԻՒՆՃԻՒ ԹԱՍԼԻ

ԵԱՆԱԳՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՒԱՆ ՕԼՈՒՆՄԸՆ՝ ԸԵՐԱԾԻ ՊԵՑԱՆԻՏԱԾ ՏԻՐ

Պիր եալիսկոպոս՝ մայ ճէմ էթմէյէ մուգայեւտ՝
սէֆայէ մայիլ . էմմա՞ հայվանի նամիկ զանէմ
գյուռնլէրին կիւտմէսինէ , իսպէթ օլմազէ հաճէթի
միւհիւմի տէյիլ իտի : Խասթէլէնտի մէզպուր ափանա
որդուէն . վէ պիր մէնզիլ կէօրիւնիւպ պունա՝ մըզրագ
էլինտէ՝ տէտի . իւլամէնին ուլուսի չազըրրը սէնի , քի
կէլէ ճէվապ ու հիսապ վէրէսին՝ սանա թէսլիմ օլան
գյուռնլար իշին , քի անլէրի էտինտի միւպարէք գանը
իլէ : Կատէն սօնրա զաննինէ կէլուի եալիսկոպուտն , քի
հուզուրէ գարփապ օլուու Վէսիհ էօնիւնտէ . վէ շէյ
թանլէր նէչէ գաղահաթ իլէ իլզամ էտէրլէր իտի
քէնտիւսինի :

Լ ավէլա՝ քի փագիրլէրի իւրեան իտուպ , կիյափիրիր
իտի պայ ու փայշէլէրի : Էրինձիտի . քի սօֆրասընըն
այսաթլէրի կիւմիւշտէն իտի : Իւշիւնձիւսի՝ տիւննէէ վին
գէվդինէ մայիլ , ճան խէյաս էթմէյէ մուգայիտ տէյիլ
իտի : Տէօրտիւնձիւսի՝ զիյնէթ իւզէրինէ չօգ զէման
կէչիրիւպ , իլմէ հիչ մուգայեւտ տէյիլ իտի : Պէշին
ճիսի՝ էլ ալէմին խէյասինէ տախի՝ քէտէր վէրիր իտի :

Օլ վագըթ՝ ԱՇօփհ Յիսուս Քրիստոս տէափ , Եղալիմ ու զէտաար , խունիմ իլէ սաթըն ալընմըզ զանէմէրի զայ իտուապ տարմատաղըն էթմիշչսին : Պէն տէսթիմին էնքսէրլէրի իլէ էտինտիմ , սէն օյունտա զայ էյլէտին . պէն գաղանարմ թիրէնի թաճ իլէ , սէն զայ էթտին իւմուշագ եաստրդլէր իլէ . պէն գաղանարմ թազիր ու թէտիպ իլէ , սէն թէլէֆ էթտին սիմ ու զէր ավատանլրդլար իւզէրինէ : Նէ քի պէն գաղանարմ իւրեանլրդ իլէ , սէն տաղըթարն լիագալէր իլէ . պէն էտինտիմ աճի իչքի իլէ , սէն զայ էթտին նէ ֆայիս թասանլէր իլէ . պէն ֆիղան իլէ գոյունլէրիմի աղըլէ տէվշիրտիմ , սէն էմալի գուրթ՝ տաղըթարն :

Վէզպուր օյանոր ուցուսմինտէն , էթպայիլէրինէ նագլ էտինձէ , զէվկլէնափիլէր . եամ էֆէնտիմ , սանա յայրդ րէվամ մի տիր տիւշէ իթիմատ էթմէք , տիւշիւն նիհայէթին եինէ տիւշ տիր . միւրայիլէր մէզպուրին տիւմէնին չէվիրտիլէր :

Վաղլէն եափակուզա՝ կիւն պէ կիւն սէ ֆահէթինէ զիյատէսինձէ մէզզուլ օլտու . վէֆաթին վագթի կէլսի չաթար . ալ սանա պիր քէօմէ չէյթան՝ աճոցիպ քիս վէթլէր իլէ , վէ տէտիլէր . կէլ իմափ էջ անիծեալ վէիշիթ հագդինէ օլան իյամի՝ քի թէպտիլին իսբեանի եօդ տրը :

Պաշլատի ֆէրեատ էթմշի՝ պէնսոէլէրինէ , տիշարը գովուն , տիւր էյլէյին շունլարը . ավազին իշխտիրլէր իտի , պիր շէյ կէօրէմէզլէր իտի : Այազա գաղդար մէզպուր՝ ճինլէրի գօվմագ իչին . վէ օլ տէյնի չափրդ տալրանտը , վէ քէնտիւսին պիր թաշ տիրէյինէ չարփըզ , պաշնի եարլագ , միւրտ օլտու :



Գ Լ Ա Խ Ի Ռ Դ Վ .

ՈՐՊԻՍԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿՈՐԸՑ

ՕՆ ՏԵՕՐՏԻԿՆՅԻՆ ՖԱՍԸԸՆ

Ա Հ Ա Վ Ա Լ Ի Հ Ա Վ Ա Լ Մ

Պ Ի Բ Ի Ն Յ Ի Տ Ի Պ Ի Բ Ի Թ

Քրիստոնեաց հաքիմին պիլիք՝ աղշամը էսմասին՝
տէ օժուռուուպ՝ տօմուզ սիւրիւսիւն սէյր է-
տէր խոի : Խընդիր չօպաներ՝ էվլթլէր խոի ախորա տիւ-
խուլ էթմէյէ . Խընդիրլէր խնատ խուռապ կիրմէզլէր իւ-
տի : Այսպասաշը տէտի, նխոտ էյլէ խընդիրլէրէ վէ-
տէ քի՝ էյ խընդիրլէր էյ խընդիրլէր, չէցլէ ախորա կի-
րին, նիճէ քի՝ հաքիմլէր կիսակըլէր նարի ճիշէննեմէ :
Տէափի կիսի, քէօմէ իլէ կիրտիլէր ախորա :

Պունու կէօրիւուպ մէզզուուր հաքիմ, թէկըրի տիւնեա
օլուուպ՝ մանասթըր խատիմի օլուու . վէ ճիւզեի զէմանուէ
եթմիւսի ուլու մէրթէպէյէ, վէ օլ տէյնի նէֆսինի
դապիթ էյլէտի քի՝ եալըն այագ եխուրիւր խոի հէր եէրէ :

Պ Ի Բ Ի Ն Յ Ի Տ Ի Պ Ի Բ Ի Թ

Հարդիմին պիլիք գըլթլոդ զէմանինտէ ֆիրար էթ-
տի, քի՝ ֆագիրլէր սէտասին ալմոյըրմ տէյու . անտէն
տախի եան վէրափ պիր քիլիսէ գուրսպինտէ : Ֆագիր-
լէր ֆիղան էտէրլէր խոի :

Տէափ հաքիմ, թագաւօթ կէթիրէմէմ պու քէրպիլ-
ըին ավազինէ . էմր էթտի քի՝ սօֆրամի պիր թէնհա-
եէրտէ գօյուն : Այսանսըզտան պիլիք գափույու , չալոր
վէ խըզմէթքեարինէ տէտի քի աչ գափույու , աղանը-
զա պիր սէօզիւմ վար : Տէափ մէզզուր՝ աղամ էվու-
տէյիլ :

Տէափ մէյայիդի աղիզ՝ խայլթ էտէրսին՝ եէրինի,
թէպտիւ էթտի քի իշիթմէյէ ֆագիրլէր սէտասինի .
իշտէ տավիթ էտէրիմ, քի իւլէ ճէվազ վէրէ հագ շէ-

բառաթարելու նկատ է տէրլէր իտի՞ մուշիրը օլա խոստովանութիւն էտէ . իշխթմէտի : Իմայի ֆէվլթ օլուապ կիթափ ճիշէննէմէ՝ մէջուն շէյթան իլէ աօքրաստաշ օլմադա :

Պ Ա Ռ Ե Խ Ժ Ե .

ՅԱՆԱԳՍ ԴԱՐՁՄԱՆ ԻՄԵԴԱՑ

ՕՆ ՊԵՇԻՆՑԻ ՓԱՍԾԼ

ԿԵՐԵՑ ՌՈՒՋՈՒՆ ՄՏՆ ԵՎ ԱԶԱԳ

ՊԻՐԻՆՑԻ ԻՊՐԵԹ

Պեր մէրտ լիխտ առըզատէ , վէ հիւսիւնտար ու նազիք ճիւվան , պիր մանասթըրէ վարդագ տիւն խուլ էթափ : Վգրապասընըն պիրի նասիհէթ վէրտիք քի՞ չըգուրն մանասթըրտէն փիւշման օլմատան , վէ կիւնահէ կիրմէտէն , վէ շանինէ քէտէր կէթիրմէտէն . զիրա՝ սէն նազիք ճիւվան սըն , թագալթ կէթիրմէդը սին մանասթըրը վատէսինէ :

Ճէվապ վէրտիք քի , իլլա քի վէրտիխին եցիւալէր՝ զայէթ պանա մէթանէթ վէրիրլէր մանասթըրտէն չըգումանաղէ . զիրա՝ պէն զիրը էթամիմ քի , էկէր պուտիւնեանըն զէֆդինէ քի թագալթ կէթիրէմէյօրտւմ , եա նիձէսինէ տայանաձազրմ նարի ճիշէննէմին պի հաստ ու իմբէւանսըզ չէքիրմէդ խօքէնձէսինէ : Իմայի պուտ սէրէնձամի զիքը էթամիմ , վէ չէքմէդէ րայ վէրտիմ պուտ ճիշէանտէ . վէ միւտտէթիմտէ՝ պուտ ֆագիրլէր իլէ ֆագիր օլամ , քի ճէննէթատէ տէ վէթլիւ օլայըմ :

Ի Ք Ի Ն Ց Ի Տ Ի Պ Ե Թ

Եքի շախս սյագտաշ մուգալիթլիքտէ շէօհրէթ պուլմուշար խտի . հէր եէրի կէզիւպ՝ մուգալիթ մարիթէթի իլէ՝ ալէմէ զէֆդ պաղըշարլար խտի . Պիրիս սի նատիմ օլուապ փիւշման օլոսու . կիզլիձէ սյագտա-

շմնտէն եան վէրտի , վէ օրման իշխնտէ պիր մաղարա-
ճըդ պուլուգ կիցինտի : (Օրաձըդտա թէօլոլէ իլէ
խմթիղֆար էթտի :

Այսդտաշը՝ աճապա նէ՞ օլտու , նէրէտէ տիր տէ-
յիւ , եէր գալմատըքի արամատը : Վնձամինտէ խա-
պէր ալտըքի , պիր նամալիւմ շախա օրման իշխնտէ սա-
քին տիր . թէզվարի վարտը պուլտու վէ շաղ օլտու :
Փէնտ նասիհէթ վէրտի քի ըրդա մաղարատան , վէ էմ-
սալի էվիլէլ տէմինի սիւրէ պիլէսինձէ . խապէր վէր-
մէք իլէ քի պու եանանըն խայդի զայէթ զէ փդձի տիր-
էր սէնաէթիմիղին իլլաքի կէչկին վագթի տիր , վէ
շայրի զէ փդէրի էօնիւնէ դօր իտի :

Ապին շախսի մէզպուր՝ բապալինին գօրգուսի իլէ
պէնտ օլմիշ իտի , ասլա մէյիլ վէրմէտի սէօղինէ . մէզ-
պուր այսդտաշը իտէ , եալվարմատան օսան կէլմէտի :
Նիհայէթինտէ՝ պունա պիր տիւզէն էթտի թէրբի
տիւնեա մուգալլիթ հիւնէրի իլէ . եա քի ալլահուան
ինհա օլմազ իլէ : Յիկը էթտի տիւզէն իլէ անըն ֆէն-
տինի ֆէթհ էթմշյէ . տէտի մէզպուրէ , շու գայա
թաշը փէնձիրէտէն գայտրա պիլիթրմիսին , վէ պէնի
սպունտան ըրդարմաղա , վարըրըմ սէնին իլէ . ձանինա
միննէթ իրշատ օլտու այսդտաշը քի ֆէթհ էյլէտիմ
վէ արզումէ վասէ օլտում . ըրդար եօգարըա , գայտր-
ուր գայա թաշը , վէ ըրդարար կէտայի :

Իմտի եօլա բէվան օլտուգտա օրման իշխնտէ , տէ-
տի տէրվիլշ , հայիփ ունութտում՝ պիր քէսէ ագձէմ
վար իտի՝ մաղարատա գալտը , տէօնէլիմ ալտըմ . վէ
տէօնտիւլէր : Տէտի տէրվիլշ պէն զայէթ եօրկունում
սէն կիր մաղարայէ , վէ պաշըմ ալթընտա պիր քէսէ
վար , ալ վէ ըրդ : Վէզպուր կիրիւոյ ըրդարմաղէ , արտ
տէրվիլշ , գայա թաշը գայտրըտը մաղարանըն տամ փէն-
ձիրէսի իւզէրինէ , պէնտ էթտի ալէմին շատիկեանի-
նի . վէ կէլիւալ քիւզիւձիւք պիր տէլքտէն տէտի մէզ-
պուրէ , ինչալլահ տօսթում ունուտ էտէրիմ բապպի-
նին քէրէմինտէն , քի նիձէ պէն ֆանի ամէլէ պէտէլ
ֆալլի ամէլէ նայիլ օլտում իտէ , ինչալլահ վէ սէն նա-

չարի էտերէք, բատէթ վէ բիզա իլէ ֆաղիլ օլասըն :
Օթուր օրաձըգտա՝ աղաս կիւնահընը, խըզմէթի ալ
լահա մէշըուլ ուլ, նիմէք քի չոգ գէման խըզմէթ էթանին
շէյթանա :

Օէվալլու մէզպուր՝ պունու յաթիթէ զանն էտէր
խափ, նիսազ էտէր խոփ գց վէրմէյէ : Տէրմիշ խակ՝
դայէթ պէզայէթ մաղարայի կէրէյի կիափի պէնս էթա-
տի վէ տէտի, իշտէ շիմուէն սօնրա պիլմիշ ոլքի, սէ-
նի մաղարա իջնատէ գօմասամը կէրէք : Վնտէն սօնրա
տայիրմ փէնսու ու նասիհէթ էտէր խոփ անա քիթապ
հիւրմիւնձէ, վէ ճանի կէօնիւլտէն խըզմէթինի էտա
էտէր խոփ : Կամմա մէզպուր՝ էզէլի թահվիլէնիր խոփ,
վէ դայէթ սրգըլըր խափ էմմա՝ կիատէրէք կիատէրէք տէր-
վիշն տուտափ իլէ նաշարի օլան, անա բատէթի օլոտու :
Իշտէ ֆէնս իլէ՝ գազանտը տէրմիշ վէ անըն ճա-
նընը. վէ իքխոփ տախի պու վատէ իլէ, ալլահա ազիզ
գուլ օլուպ՝ փաք բուհ ախւնեատէն կէջնատիլէք :

Խ Զ Խ Կ Ն Ճ Խ Խ Գ Բ Յ Թ

Դէլալինին պիր նամտարի՝ պիրահմու գան իջնձի,
հէրքիմէ բասթ կէլսէ խոփ, հէմման գաթլ էտէր խ-
տի : Պու ահվալի խսթիմա խոտուպ աղիզ տէրմիշըլէրին
պիրի, ալտը իքի գաթ էսպատ՝ պինտի պիր էյի աթա,
վարտը մէզպուրին խաննինէ . սօրտու օ զալիմէ քի նէ
խատէրաին : Տէտի, սէնին աթըըն իլէ՝ էսպասպէրինի :

Տէտի աղիզ՝ ճայիզ տիր. զիրա պունլար ալլահըն
արք, վէ ամմէյէ մախսուս տախի՝ տէմինի սիւրէսին .
էմմա պիլմէք խատէրիմ քի, նէ ետիաձագորն : Տէտի
մէզպուր՝ սաթըլպատէ զատ ու զախիրէ ալլահաղըզ :

Տէտի աղիզ, ե՛ս օղուլ նիջն օ գատար զահմէթ իլէ
արարաըն կէջնէջին . կէլ պիլմէմձէ՝ պէն վէրէյիմ
ճիւմըլ կէջնէջինի : Տէտի մէզպուր՝ էմմա պէն մէր-
ճիմէկ փագլա եէմէմ :

Տէտի աղիզ՝ վէրէյիմը սանա էթ, պալգ, շարապ,
վէ փուփլա եաթապ : Այ վիրուպ կէլոփ մանասթըրէ :

Վ է ազիզ՝ վատինէ կէօրէ հէր լւաղիսին հէր կիւն
կէթիրիք իտի :

Տօյուննէ եէր իբէն՝ խուտտամին պիրիսի՝ քի խըռ
մէթինէ թայեին իտի, էօնիւնտէ օժուրուպ տիգ չէ ա
քիւպ զէմին իւղէրինտէ եէր իտի սատէ կըմէք իլէ
սու : Ոլուայ էթափ զալիմ, նէս ափր ապր քի պուննէ
սրդլէթ չէքէրսին, մէկէր ատէմ մի էօլովուրտիւն, եա
խոտ զինամ մի իշտէտին :

Կրօնաւոր տէտի . հաշմ, ալլահ էթմմսին . պէն
սապիլիյիմուէն պէրիւ մանասթըրտէ իդամնթ էթմիշ
իմ, էօյլէ շէյ պիլմէմ, յարին՝ պու սրդլէթի անըն իշնն
չէքէրիմ, քի մէվատէն քէրէմ ինայէթ սուրացըմ :
Ոէզպուր թէօվլէէ կէլլուպ՝ վայ տէտի պէնիմ պա
շըմա, եա պէն քի պուննա եարամազլըդ ու դան էթ
միշիմ, նի՞ճէ ալլահտան քէրէմ պուլանազըմ. քի մին
պատ օրուճ փէհրիզ սագլատըզըմ եօդ տրը : Ուլու
ազիզին սայաղինէ սարըլըդ՝ ոլ մէրթէպէ թէօվլէպէ ու
խմիթզֆար էթտի, քի ձիւմէ խուտտամիթըրին սէրվէրի
օլուու : Ալլահ պիր քիմնէյէ քէրէմ միւրատ էտէրսէ,
իշտէ էվլէլա սէպէպինի խայդ էտէր :

Գ Լ Ա Խ Խ Ժ Օ :

ՅԱՆԱԳՍ ԽԱԲԵՌԻԹԵԱՆ

ՕՆ ԱԼԹ ԲՆ Ճ Բ Ֆ Ա Ս Ը Լ

ԿԵՐՈՍ ՖԻՐԴԱՎԻՍ ԵԱՆԻ ԱԼՏԱՐՄԵՅ

Պ Ի Մ Ի Ն Ճ Ւ Ւ Պ Ի Մ Ի Ր

Աքի տիլէնճի ալտաթմագ իշնն՝ խահակ սուրը
ձգնաւորա՝ երըթըդ էսվապ իլէ եանաշտիլէր
ազիզէ վէ էօրթիւնէճէք ճամէ իսթէտիլէր :

Այիզ էնի գունու պունլարա կիւշ էտէր իտի . չա
պըրու շայիրատլէրին պիրինի, տէտի . վար շու օրմանն
պղիշնտէ, ֆիլան եէրտէ Զաթալ աղաճ գուրպինտէ

էսվապլէր պուլուքսուն, անլէրի ալ կէթիր : Վ արտը
շայիրտի՝ պուլուու կէթիրտի կիզլիձէ :

Ացիզ արտը՝ վէրափ անլէրէ . տէտի՝ պիլիրիմ . քի
խրեան սընըզ, ազըն կիյին . միւնաֆըդլար կէօրիւնձէ
քէնտի էսվապլէրինի, նատիմ օլուալ, խէվֆէ կիրտիւ-
լըր : Վ է պէջլէձէ զայրիսինին էսվապինի ֆէնտպազ-
լըլիլէ խմթէրքէն, քէնտիւլէրինիր հիճապիլէ ալտիլէր :

Խ Գ Տ Կ Ն Ճ Տ Խ Պ Գ Բ Ե Թ

Երի վարլը ատէմ՝ պիր պիրիսի իլէ զայէթ խասիմ
խմիլէր, գաթիլէրինէ քիւշատ արարլար խոի : Պիրինին՝
պիր զալըմ ու զատտարը խոզմէթքեարի վար խոի, աղա-
սինէ խիյանէթի օլուալ, խասմինէ պէնտէ օլմուշ խոի .
կէրտի էվիլէրի աղասինէ վատ էթտի քի պէն խասմինի
սանա էլէ տիւշիւրիւրիւմ : Խրշատ օլուու մէզպուր :
Խիյանէթ պէնտէ՝ վագթի քիւշատին տիւշիւրիւրի
զամազլատը աղասինը, հէջագ օլուու զէվալու . պու-
նու պաշա չըդարտըդտան սօնրա, վարար էօլիւնիւն
ադրապասինէ՝ էօլտիւրէնի տախի զամազլատը . թարդի
էվիլէ :

Պու ահվայ՝ պէյան օլուուգտա, տավաճիլէրինտէն
թութուլուալ, զապիթ մարիֆէթի իլէ ասըտը . վէ
խորմըշարընըն բիճասի իլէ տէֆն օլունտու : Վ արին՝
աճայիսկ պիր շէյ զուհուր էթտի . ոլ կէձէ տէֆն
օլունտու խէ, նամալիւմքէլլուր՝ ձէսէտին կէօրտէն
չըդարըպ՝ տիլիմ տիլիմ էթտիլէր : Որ զուրը առնու,
սրով անկանի : Եաֆիլէ եէրտէ գըլըճ գալտըրան, գը-
լըճէ օլըար :

Խ Խ Զ Տ Կ Ն Ճ Տ Խ Պ Գ Բ Ե Թ

Խիւտտամին պիրի՝ ուլուլուզա թալիսի խոի . յարին
պիլիր խոի . քի ուլուսունուն սաղլըզընտա օլմասը միւմ-
քին տէյիլ խոի . միւմքինին պուլուու :

(Օ ուլունուն պիր շայիրտի վար խոի, քի թէրսպիյէ
իչին թէտիու էտէր խոի . պունա պիր քէազըտ իչինէ
աղը թօզի վէրտի վէ տէտի, էկէր պու թօզտան աթա-

Նըն մանեճասի իւղէրինէ էքէրսեն, զայէթ սէնի պաշը լոր սէվմէյէ վէ տէօյմէզ: Ալոը ձահիլ էմմա ֆիքը էթափ քի պէլքի պիր տահի պանա թահվիրէ կէլիրսէ, եարբարնըտէ օ զէման կէօրէյիմ: Եթափ ֆէնտի. է օլտիւ շէյխըէրի: Համբէսինէ զաֆէր պուլուու խիյանէթ, օլոռու անըն եէրինէ շէյխ վէ ուլու հայր, վէ օ չօճուզու ալոր եանիրնա:

Տէտի ֆիքրինձէ օ չօճուզ՝ էյի էթափիմքի օ իլուճըն եարբարնը սագլատըմ. էտէյիմ տախի պունտ՝ նիմէ՛քի էվիլէլքինէ՝ քի պէնի զայէթ սէվմին: Ջիհան օլոռու զինի տախի պիլմէզ խտի: Եթափ էվիլէլքինէ էթափի կիափի, էօլտիւ խիյանէթ. վէ ալլահըն շէրասաթի պէշան օլոռու. քի նէ զուլը էտէրսէ պիր քիմնէ, անձիւ լոյին էզապին շէքէճէք տիր:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Լ Յ.

ՅԱՅԱԳՍ ԵՐԴՄԱՆ

ՕՆ ԵԿՏԻՆՃԻ ՖԱՍԸՆ

ՊԵՐԵՑՏ ԲՆՏ ՈՒ ԵԿՄԻՆ

ՊԵՐԵՑՏ ՆՃԻ ԻՊԻԵԹ

Լքի շէհիրլին վարուպ մուգիրը (խոստովանութիւն) էթափիլէր փափազըն պիրինէ. մուգիրը օլողիլէր վէ իրի թարզ կիւնահի. եանին եալան սէցլէմէսին, վէ եէմինի. քի հալդըն զաննընտաքիւչիւք, էմման պինէ փսիհի քէպիր տիրլէր. վէ տէտիլէր քի պունլարսըզ պէջու շիրա էտէմէյիզ:

Տէտի խոստովանահայր. պու կիւնահլէր հալդըն զաննընտաքիւչիւք տիրլէր, էմմա էֆէնտիմիզուէն մէն օլմիշլէր տիր. քի տէմիշ տիր. սէօղիւնիւզ՝ վար՝ վար օլա եօգ՝ եօգ օլա: Տէտիլէր՝ պու թէնապիհի պէյ ու շիրամիզուէ սագլայամազրգ:

Տէտի քահանայ. սէօղիւմիւ տիյնէյինիզ՝ վէ ինչալ

լահ չօգ ֆայիսէ կէօրիւրսիւնիւղ : Եւալան սէօլէմէն յին, եւմին էթմէյին . յաքին մաթահինիզի մէտհ էշ լիյին : Ը արթի գապուլ էթափիւէր պիր սէնէյէտէք : Ը էյթան ֆէնտի իլէ՝ օ սէնէ ալիշ վէրիշ էտէմէտիլէր : Տէնտիւէր քահանայա տէտիլէր՝ պու սէնէ սանա միւթի օլտիպիմիզտէն, պիր ֆայիզ կէօրէմէտիք, իլլա քի զարար ջոգ . զիրա՝ խալդի ալէմ պիզտէն եխւդ չէ վիրափիլէր . անս ու եալանսըզ իթիպարտէն տիւշտիւք :

Տէտի քահանայ՝ գօրգմայընըզ . պու շէյթան շէրրի տիր . իլլա քի ֆիրը կոլէյին . քի պիր զէրրէ մըդտարի սիզէ կէտալլուդ կէլմէզ, վէ նօգսան օլմազ ահատինիզտ տէն . զիրա ալլահ եարարմձի տըր : Մհա ու շարթ էթափիլէր քի, էօլեւնձէյէտէք թէնպիհինի թութարուդ՝ տիլէնմէք թարիփինէ կիրսէք տախի :

Մհայիսպ պիր շէյ . եամէլէրի աշըրտը . խալդ ալէմ պունլարա պաշտառը բաղպէթ էթմէյէ . միւշթէրիլէր պունլարըն պաշընա երզըրտըրար . վէ ձիւզի զէմանստէ օլտիլէր զայէթ վարլը, քի ալէմ հէյրանտէ գալտը :

Տէնիւոյ կէլոփիլէր քահանայա թէշէքքիւր պիրլէ, քի անիըն նասիհէթի միւճէպինճէ, օլ միսիլլիւ կիւնահատան խէյստ պուլտուլար, հէմ մայլ սահիպի օլ սուլլոր :

Ի Ք Խ Ն Ճ Տ Ի Պ Ւ Թ

Առ-ըր Ամկողացոսուն թէվարիխինտէ եաղըլմըզ քի, պիր քրիստոնէայ պիր եահուտիտէն քէ ֆալէթ իլէ էօտիւնձ ալտըր . վէ անս էթափ քի՝ թէզվարի ետա էտէրիմ, վատէյէ խիյափ էթափ վէրմէտի : Զօգ զէման կէշինճէ, եահուտի թախապ էթափի :

Ուզգուր քրիստոնէայ տէտի պէն օ ագճէյի սանա էտա էթմիշիմ : Եահուտի շէրէ կէօթիւրիւպ՝ էտէմին թէրլիք էթափ : Ուզգուր քրիստոնէայ՝ իչի պօշ պիր սասնըն իշինտէ տօլտուրուպ եահուտինին վէրտիյինի, պիլէսինճէզ կէօթիւրտի . կէօյա տայանմադիշնի : Հաշան եւմինէ կէլոփի իշ, սասնըն ու ձունութութտու եահուտիյէ, վէ եւմին էթափի քի, զիյա-

աւեսինձեղ էտու էթմիշիմթայտպ էթալիյինտէն զիյատէ։
 կէրի տէօնտիւքտէ՝ եօլուս պիր ույգու կէլախ մէզ
 պուր քրիստոնէնին իւզէրինէ՝ եաթմոր։ Պիր արապա
 աձէլէ կէլիսպ կէչէրբէն, օզրաար պունուն իւզէրինէ
 խուրս էյլէտի. վէ ասասընը տախի գըրտը. ալթուն
 փիւր օլտու եէր իւզէրինէ։ Խչիթտի եահուտի պու
 ահվալի, վէ կէլտի կէօրմէյէ օ ֆէնտին նիհայէթինի։
 Զօգ ատէմէր տէտիլէր քի ալթուն սէնին տիր տէվ
 շիր. թամահ էթմէտի. անձագ քի տէտի, սուրբ Նի
 կողայոսուն ինայէթի իլէ՝ պու էօլիւ տիրիլմէյինձեղ՝
 վաղիէթ էթմէմ ալթունէ. վէ էկէր տիրիլը իսէ,
 քրիստոնէեայ օլուրում։ Տիրիլտի մէզպուր. վէ եա
 հուտի՝ օլտու քրիստոնէեայ։

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

ՅԱՆԱԳՍ ԶՎԵՄԱՆ

ՕՆ ՍԵՔԻԶԻՆՃԻ ՖԱՍՈՒ

ԳԵՐԱՏԻ Բ-Կ Օ Կ Պ Ե

ԳԻՐԻՆՃԻ ԴՊՐԻՑ

Իյիսին պիրի շէյթան շէրրի իլէ, սէօլէնմէզ
 կիւնահէ տիւ շիւպ՝ հիճապինտէն պիր քիմսէյէ
 սրրինի աչամատը։ Ապին՝ նարի ձիհէննէմ գօրդու-
 սինտէն, վէ ձէննէմին աշգի իլէ՝ հիճապի կէրի գո-
 յուպ. վէ գայզի տէրունի տախի քէնտիւսինէ բա-
 հաթ վէրմէտիցինտէն, իւչըտէն տէրունի, վէ տիշար-
 տան վիճուտի էրիր իտի։ Խնտէն սօնրա իձթինապի՝
 ֆէթհ իտուպ հիճապինի, վարտը քիլիսայէ, տիւշտիւ-
 խոստովանահայրըն այաղինէ մուգիրը օլմազա։ Հաչան
 քի աշոր ազզընը, բահմանի բահիմ բազպի՝ օլ տէյնի
 հէրարէթ կէթիրտի պունուն գալիինէ, քի ահ ու
 աղլամագտան աղըզ աչամագ իտի։

Քահանայ տէտի՝ վար օզուլ եաղ պիր քեաղըստ իւր
գէրինէ տէ կէթիր : Եազոր կէթիրտի, էմմա քէլէվիլէ-
լի եինէ աղջի իւրիցէ կիթմէտի մուգիրըր օլմաղա-
քադ . տէտի մէզպուրէ՝ էյ օզուլ պէն քէնստիլիյիմտէն
սանա եօլ պուլամամ, իզին օլուրսա եպիսկոպոսա տա-
նիշ էտէյիմ . իզին վէրտի :

Քահանայ կէլոտի եպիսկոպոսա կէօսթէրտի ահվալի
օտախի վուգուֆ օլմատան աշտի մէքթուպի, կէօր-
տիւ քի հիչ պիր եազի խարէթի պիլէ գալմարչ : Քա-
հանայ տէտի՝ նէ եափալուց պու ահվալի : Տէտի եպիս-
կոպոս . նէսինի՞ օգույալըմ՝ հիչ պիր եազի պիլէ եօդ-
պու քեաղըստէ : Տէտի քահանայ՝ էֆէնսիմէ մալիւմ
օլա քի, օ խիտ՝ կիւնահին եազմըր խտի պու քեաղըտ-
տէ , քի պէն օգուտիմ խտի, վէ անըն իզնի իլէ կէ-
թիրտիմ սիգէ . յաքին՝ բահմանի բահիմ ալլահ, անըն
թէօվպէսինէ նազար գըլըպ, կիւնահինի էէր իլէ եէր-
սան էթմիւ տիր . քէրէմի իլէ կիւնահինտէն կէչմիշ,
վէ ձիւրմինի պազըլամըր :

Չաղըրտը խիտի, կէօսթէրտի սիլինմիշ քեաղըտը :
Թանըոր նիշանէսի իլէ քեաղըտընըր, տիւնեալէր գա-
տար իրշատ օլոտու . նէ տէյնի քի էվէլտէն զէմինիւը
խտի : Եպիսկոպոս վէ քահանայ՝ անա պէտէլի էզապ
թէրլիփ էթմէյուպ, անձագ . քի էօմրիւ օլոտուգճէ,
շնւքրիւ համտ ու սէնա էլլէյէ բապպիյէ տէյիւ եօլ
ըստիլէր :

Է Գ Ի Կ Շ Ա Տ Դ Պ Ր Ե Թ

Ուլիսանէնին պիրի՝ հէր թիւրլիւ խէզալէյի խա-
նէսինէ ալըր խտի . քի հէման օյնասինլէր, թէփինսին-
լէր . շէթմու քիւֆիւր էթմինլէր, վէ նէ տէյնի ֆրսգ
վար խէ իշմէսինլէր : Պիր փազար կիւնիւնտէ տէսթի
իլէ շարապ ըրդարըրքէն՝ պիր շէտիտ քայ գափոր պու-
նու՝ հավայէ ըրդարտը կէօղ էօնիւնտէ : Պիլտի . քի շէյ-
թան էլամէթի տիր ահվալ . ֆէրեատ ու ֆիզան էթ-
տի . քի, էյ պէնիմ բապպիմ՝ թէնիմէ փայ պու՝ ձանի-
մէ նէ տէյնի նիւսիւպէթ կէլէճէք :

Օլ սաալթ ձինկեր պունու եափճաճըգ գօյլէրտիւ
էր պիր օվայա . վէ տէտիկէր՝ չիւնքի տիւնեալըզընը ,
էհւ ու այալինի ունուտուղ՝ ձան գայկըսընա տիւշ
տիւն , վէ ձանի կէօնիւլտէն նիյազմէնս օլտուն ըապ
պինէ , շիմտէն սօնրա պիզէ եիւք օլտուն , արթըգ սէն
իի կէօթիւրէմէյիզ : Օլրա սէրֆիւրազ պիր ալլահ ,
պիզիմ միւրատիմիզի սէնաէն բէ ք էթաի՝ չիւնքի անա
կիւլէնտին . վէ էկէր պէցլէ էթմէսէյիտին , ձան ու
ձէսէտին իլէ՝ նարի ձիհէննէմէ սէնի էնտիրէձէյիտիք :

Օլ տէմ մէյիսանէճի պուլունտու օվա իչինտէ . վէ
կէրէյի կիսպի թէօվզէ էյլէտի . քի ասլա օլ միսիլլիւ
ատէմ՝ խանէսինէ ալմազ իտի . վէ սաղալըպ՝ ֆազլէ
ամէլ էտինտի . վէ մէվլայէ մագպուլ պէնտէ օլտու :

Տ Տ Տ Տ Տ Տ Պ Բ Յ

Պիր ձինկի տէրտիմէնտի՝ պիր ազիզ էվլիեայէ կէօթիւրախւլէր : Վզիզ էմր էթաիքի , միւճէրրէտ ըոդ-
մալըըն շու տէրտիմէնտտէն . վէ իսմինի պէյան էթ-
մէլիսին :

Ճէվապ էթաի ձինքի՝ պիզիւն էթի պու ատէմ
տէ թէմէքիւն . պէնիմ ատըմա՝ գայզի գափայան տէ-
նիւր . զիրա՝ գափար պէնտ էտէրիմ ատէմին գայզինի ,
քի թէօվզէ էթմէյէ : Վ է էկէր տէրունտէն փիւշ
մանլըդ կէլիրսէ , իբինձի այագտաշըմըն ատը՝ տու-
տագլէր գափայըըն տէնիւր . օ զայրէթ էտէր քի կիւ-
նահքեար մուգիրը ու խսստովանութիւն էթմէյէ :

Վ է էկէր քի մուգիրը օլտու իսէ , իւչիւնճիւ ա-
յագտաշիմին ատը՝ քիսէ գափայան տէնիւր . զիրա՝
գափար պէնտ էտէր ատէմին գայզի տէրունին . էօ-
զիւր փէյտահ էթմէ իլէ , քի իհան վէճչինտէ՝ զա-
րուրէթ զուհուր էտէր . վէ տախի զայրէթ գուշան-
արրը , քի զուլմիլէ պիր քիմսէտէն շէյ ալմըշ իսէ , ա-
հիպինէ կէրի ըէտտ էթմէյէ վէ էօտէմէյէ :

Վ է օ իւչիւնճիւմիւղ , պիզտէն չօդ ֆայիտէ էտէր .
զիրա ինսան՝ չօդ քէրրէ թէօվզէ էտէր , վէ մուգիրը
օլուր , լարին՝ նատիր հագգը սահիպինէ էտա էտէր .

վէ ու գալի իլէ՝ ճանլէրին նարի ճիհէննէմը սալարլէր .
զիրտ կիւնահ մաղֆիրէթ պուլամաղ, թա՞ քի հադի
սահիպիննէ կէրի վէրմէտիրձէ :

Լյ պաղիրկեան՝ իմափ տիւշմէտէն ալ խապէրի, վէ
էօգիւր էթմէ բուհպանլէր փէնտ ու նասիհէթինի :

Գ Լ Ա Խ Խ Ժ Թ .

Հ Ա Ա Բ Ի Կ Ք Զ Հ Ա Ա Բ Խ Ա Փ Ա Ն Ե Լ

Օ Ն Տ Օ Գ Ո Ւ Զ Ո Ւ Ն Ճ Ո Ւ Փ Ա Ս Բ Լ

Յ Ե Ն Տ Ի Ե Ֆ Ե Ն Տ Գ Ե Վ Ե Ր Մ Ե Ր Դ

Սուրբ Ավորեմ խուրի զէմանինտէ , պիր Ապօղի-
նար մէսէպի նէքպէթ վար խափ . քէնտի քիզպի
միւճէպինձէ՝ պիր քիթապ տիւզիւսի՝ հէր քիմի իլէ-
միւճատէլէ էթմէ , օքիթապտան՝ զայրը պիր ճէվապ
վէրմէյէ գատըր օլամաղ խափ : Ղմմա՝ մէզպուր պիր
ֆայիշէյէ աշխդ օլմաղ իլէ , քիթապինի անըն էվինտէ
սագլար խափ :

Սուրբ Ավորեմ աղիզի՝ պիր գալապալոդ իշմնտէ տա-
վէթ էթտի միւճատէլէ իշին : Սուրբ հայրն Ավորեմ՝
կիւն էվիւլ Ապօղինար խւզիւնտէն ֆայիշէյէ խապէր
էթտի քի սէնին աշխգին՝ քիթապի խոթէր , պու կիւն
վարըպ պիրիսի իլէ իմմիհանն օլաճագ տըր տէյիւ :
Վէրտի ֆայիշէ քիթապի , կէթիրտի Ավորեմ խուրիցէ .
օ աղիզտէ ալըպ՝ պիրէր պիրէր քեաղըտլէրի զամդ իլէ
պիր պիրիսիննէ եափրշտըրտը , վէ կէրի եօլատը ֆայի-
շէյէ :

Ղրիմէսի կիւն գուրուլոփ այս պիր գալապա մէճ-
լիս . սէօհպէթէ կիրմէտէն Ապօղինար՝ ատէմ իրսայ-
էթտի ֆայիշէտէն՝ կէթիրթտի քիթապի : Հաշան աչ-
մաղէ պաշլատը իսէ , պագտը քի իշիշտէն կէմիշ , հէ-
ճապինտէն ֆիրար էթմէյէ ճան աթտը : Սուրբ հայրն
Ավորեմ տէափ . քինէթէ քէտէրլէնիրսին՝ պէն տէ քիթապ-
որդ , սէն տէ . պու կիւն քիթապարդ սէօհպէթ էտէ-

լիմ։ Այս ամբին տէյիլ տիր տէյիր՝ էմսալի քէլպ գույշը ըստ զին պաճառը լարի իշխնե ալըպ, պիր ֆիրար էթտի քի, էկէր սաղ օլայիսի, շիմոնիչտէք իհթիմալ տըր՝ պէլրի տահի գաջմասան նէ ֆէս ալամադ իսոի։

Տիւշմէն այալմի իլէ՝ պաղի քէրը տիւշմէնի ֆէթէ էթմէլի. նիշէ քի ‘Դաւիթ’ Դողիսաթը՝ անըն գըլըձի իլէ։ Օգձիւէրին փիրի՝ օգու իճատ խոռուպ՝ սընամագ իշին պիրիսինին պաճաղինէ վուրուր. վուրուլան չէրէր եարէսինտէն՝ մէզպուրի վուրուր զարարը եէրինտէն։ Տէօնէր տէր մէզպուր օգձի մահուտ, վայ պանա՝ եաւ բէլէնտիմ պէնիմ եախորդը օգտէն։

Դ Լ Ո Ւ Խ Ի .

ՅԱՆԱԳՍ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

ԵՒՐՄԻՆՃԻ ՓԱՍՏԻ

ՊԵՐԵՍԸ Ի Ե Ռ Ա Վ Ե Ք Ա Կ Ի Ր Ա Վ Ե Ք .

Պիր մէմլէրէթին փատիշահը վէֆաթ էտէր։ Ճիւմլէնին իթթիփագի իլէ՝ պիր ագիլ ֆաղիլ քիմէյի փատիշահ նասապ էտէրլէր։ Պիր եէրտէն կէս չէրքէն, պիր աղաճ իւղէրինտէ կէօրիւր Գօրոտէս նամ ալիմի. եանացը մէզպուրէ սիւալ էտէր՝ քիմին սէն, վէ նէսոիր մարիփէթին։ տէր՝ պաղիրկէանէմ իլմ սաթարըմ։

Տէտի փատիշահ իւչ պաթման կիւմիւշէ՝ նէ մըղա տար իլմ ու ագիլ վէրիրսին պանա։ Տէտի ալիմ, օդատար ագձէյէ կէօրէ, սանա պիր կիւֆատար փէնտ ու նասիհէթ վէրիրիմ, էկէր քի սագլար իսէն, չօդ ֆայիտէ կէօրիւրսիւն։ “Պիրը էթմէտէն՝ պիր սէօղ սէօշ լէմէ. պիր շէյ էթմէթէսսիւս վէ ֆէհմէթմէտէն։ նէ քի էտէճէրսին՝ էվլէլ ֆիքր էյլէ՝ քի էնձամինտէ անտէն նէ տօղաճագ ո։ Ըէրիեւարին էթպայիլէրի՝ մէզպ էթտիլէր մէզպուրին քէլիմաթինի։”

Փատիշահ տէրունինստէն ֆիքր խախւակ՝ էմը էթտի
քի՛ վէրիլսին վաստ էթտիլիմ ագձէ : Ա է վարըզ սաւ-
բայիննէ հէր եէրտէ ալժուն հէլլ իլէ եազորդտը պէշ-
թի . գարու էշիքէրինտէ , սօֆրասինստէ , պատէնին
ճամէսինտէ , վէ եագասընըն քէնարինստէ : () փէնտ
ու նասիհէթ միւճէպինձէ , կիտէրէք շէօհրէթ պուլ-
տու իլմ ու ագիլսէ . վէ ձիւմիշ մէմալիքինի ատալէթ
իլէ հըֆզ ու զապթ էթտի . զուլմ ու թաստտիցի տիպ-
տէն գալի ու րէֆ էյլէտի մէմալիքինստէն :

Ա է րիճալի զապիթան ու հարխմէրինէ տախի՞ օ
միսիլլիւ թէնպիհի թէրիստ էյլէտի , քի հաթտա գուրտս
իլէ գուղու պիր եէրտէ կէշինմէյէ պաշատըլար : | մմա
էօրֆի օլանիէրէ չէթին կէօրիւնտի պու ահվայ . յարին
փատիշահի հէյաք էթմէյէ ձէսարէթ էտէմէ զիէր խոի
ճիւմհուրին գօրգուսինստէն : Պունուն իշին՝ պէրապէ-
րինէ վաֆիր շէյ վաստ էթտիլէր , քի թըրաշ էթտիցին-
տէ խըրթիլէզինի ուսթուրա իլէ քէսէ :

Ախնի կէլտի վարտը գրալի թըրաշ էթմէյէ . գաւ-
փու էշիյինստէ պագտը մէ զպուր փէնտ եազորըշ՝ խէվի-
լէնտի . վարտը նաչարի թըրաշ էթմէյէ . պագտը օքէ-
մմաթի եագրլմըշ փատիշահին եագասինստէ . տիպէլլիք
այնի պային օլուու , ագլը պաշինստէն ու չոտու . էլլէրի
տախի թիթրէմէյէ պաշատը . զանն էթտի քի՞ զահիր
փատիշահ սույմուշ ահվալի , վէ պէնսիմ իշին եազորը-
մըշ պու փէնտի . “ Նէ քի էտէրսէն՝ էվլէլ ֆիքր էյլէ-
քի՞ նէ՞ տօղաճագ տըր անստէն ” :

Փատիշահին այազինէ սարըլըպ՝ մազֆիքէթ տիլէ-
տի : Փատիշահ սիւայ խոտուակ՝ վէ ահվալէ վուգուր ֆ
օլուակ , ազիմ փէշկէշէր իլէ պէրապէրի մէսրուր էյլէ-
տի . վէ պատէհու՝ պիրէր պիրէր մնաֆիզլէրի գաթէ-
էյլէտի :

Աահիհ տիր խմաի հազրէթի Ախւլէյման խզիի Տա-
ւուտուն . քէշամի . քի , իլմ ու ագիլ ատէմի էօլիւմտէն
խէյաս էտէր :

Գ Ա Ր Ե Խ Ի Ւ Տ Ա .

Յ Ա Ր Ա Գ Ա Լ Ա Ր Ա Ց

Ե Խ Ի Մ Ի Պ Ի Ր Ա Շ Ա Տ Ֆ Ա Ս Ը Ը Լ Ա .

Պ Ե Ր Ա Ց Ա Տ Ա Վ Ա Լ Ե Մ Ե Ք

Պ Ի Ր Ի Ն Ա Տ Ի Վ Ա Բ Ե Թ

Պիր նելքնիւ վան ճգնաւոր՝ սալի՛չ ու սատիգ՝ առ
առ Յովհաննէս՝ թէվկը բէլի, աղջադ կէօնիւլ
լիւ, կիւլէր եիւզ, եէմէտէ իշմէտէ հէր վէճ՛չ իլէ պի
դուսուր, ձէմի խիւտամլէրէ սէվկիւլիւ վէ յաթիֆ :
Ճիւմլէսինէ խըզմէթ էտէր խտի, իլա քի խասթէլէրէ
րէ, այագլէրինի եայգար, էսպապլէրինի թէմիզէր,
վէ էլինտէն կէլտիյի գատար, ճիւմլէսինէ մուհագ
պէթ կէօնթէրիր խտի : Լտէթի տախի վար խտի, քի
կիւնտէ պիր տէփա՝ մանասթըրին պազէսինէ վարըպ՝
կէօզ եաշի վէ ահ ու ֆիզան իլէ աղլէր խտի :

Ոիւալ էթալիլէր սէպէպինի, տէտի՝ կէօրիւրիմ չէ
չէրլէրի, գուշլէրի, վէ զիր ու զէմինի, վէ ճիւմլէ
մէվճուտամթլէրի, քի խայիգինէ միւթի վէ պույրուդ
գուլի տիրլէր. վէ պէնի ատէմէ ճէննէթի վատ խառուդ
հազըր էթմիւ իրէն, եարատանինէ միւթի տէյիլէր,
անըն իչին աղլէրիմ:

Վէ եօմէզուն պիր գաչ կիւն էվլէլ պունուն փէնէ
ճիրէսինէ պիր աճայիսպ պիւլպիւլ կէլիպ՝ խօշ ավաղ իւ
լչ շազլըգ էտէր խտի. հէլրանտէ գալտրլար իշիւնէն
լէր : Ոիւալ էթալիլէր աղլոց քի նէ օլա պու տէյիւ.
պուրնու ալթինտէն կիւլութ, վէ յաթիգէ միալիլու
տէտի, պէնիս արուսէ կէլինիմ տիր՝ քի պէնի պազէն
սինէ ասպլէթ էտիյօր :

Պիր կիւն սուրը պատարագա խըզմէթ էտէրը նէն,
կէօրտիւ սուրը սեղան մէհրապի իւղէրինտէ սէմանըն
նուրի միւնէվլէրին . օլ սաաթ խասթէլէնիւոլ, սալի՛չ

ու սատիդ անէսինտէն հէնիզ տօղմուշ մահսում կիսպի միւպարէք ճանինի թէսլիմ էթտի եարատանին էլինէ . վէ չոգ միւճիւղաթէք էթտի ալլահ անըն խմբնէ :

Խ Գ Ե Կ Տ Խ Պ Խ Թ

Ճ'էնկճինին պիրիսի՝ էհւ ու էյայ ու էվատլէր սահիպի խտի . զայէթ սէվէր խտի ճիւմլէսինի : | չօլիւմ մէրթէալէսինէ կիրուալ՝ չէվուսինէ պագտար քի , ճիւմ լէսի աղջէր խտի . հէր քէս քէնտի թալէհի վէ նաֆադասր իշին : | Կուվլէթլէնիւպ տէտի զէվձէսինէ , պէն սիզէ ինթիգալ էտէր պըրաղուրէմ խըսըմ ագրասպալէրիմի , եարան ու եօլտաշէրիմի , մայ ու էմիլալիմի , պունլարտան զիյատէ՝ էվատլէրիմի : || իզլէր պու տէյնի պագայա իլէ՝ տախտի գանսամթ էթմէյուպ , եինէ սիզի աղէրսինիզ , եա պէնի քիմ աղլէսին , քի թօփրաղա տէ ֆն օլաճաղըմ :

|| է պիլմէմ քի պիր տօսթ պուլաճանդ մի էմ . նէ մայ , նէ փայէ , անձագ քի՝ իփ իւրեան թէհիտէսթ կիտէճէյիմ ալէմտէն : || է տախտի պիլմէմ քի՝ նէ՞ սիւայ էտէճէքլէր պէնտէն . վէ պիլմէմ քի՝ նէ՞ ճէ վասդ վէրէճէյիմ . վէ սրբտաշ քիմի՞ էտինէճէյիմ . վէ մէքեանիմ նէրէտէ օրաճագ տըր : Չիւնիքի սիզ՝ սիզի աղէրսինիզ , պէն տտիսի պէնի աղլէյիմ :

Զաղըրտի չէնիրին ուլուսինի՝ վասիյէթնամէսինի երրթար անլէրին կէօզի էօնիւնաէ . վէ մալին եարըսընը ֆուգարէյէ հիյաէ էյլէտի : || է ֆաթիմտէն սօնրա տէտի անլէր օլսունլար պանա եարան ու եօլտաշ . մէզպուր սօլթատէ օլսն ու իթիգատ , հաշմ քի զէմանէնին տէվլէթիսինտէ օլա . ահրէթինի էլի իլէ եափտը , վէ մէրհում օլտու :



Գ Լ Ո Ւ Խ Ե Բ Ա .

ՅԱՐԱԳԱՆ ԼՐՈՒԹԵԱՆ

Ե Ւ Տ Մ Ի Ւ Ճ Ա Տ Ի Ֆ Ա Ս Ը Լ .

Պ Ե Ր Ա Ծ Տ Ս Մ Ի Գ Ո Ւ Թ Ա Բ .

Պ Ե Ր Ի Ւ Ճ Ա Տ Ի Ֆ Ա Ծ Տ Բ .

Սուրբ հայրն Պատմի՞ օգումագ եազմագ պիլթզ
իսի ։ պիր աղիմտէն վարտը տէրս ալմաղա ։ Աաղը
մոսուն օ պէյթինէ բասթ կէլսի քի՞ տէմիշ Դաւիթ
մարդարէ , տէտիմքի եօլլարըմը սագլայըմ , քի տիլիմ
իլէ կիւնահ իշխմէիմ ։ Խքինձի պէյթի՞ տէրս ալմագ
իսթէմէտի . հէլ տէտի պու պէյթի վարայըմ ամել իւ
էլ թէրմիլ էտէյիմ , զիրա պու քիֆայէթ էտէր :

Հօճասը թազիր էթափտէ՞ քի ալթը այ օղբամա-
տրն եանըմա . ձէվապ էթտի քի՞ տախի էտա էտէմէ-
տիմ օ պէյթի ֆէլլ իլէ : Դնձամինտէ շահպէյթի պու-
օլտու քի , գըրգ երլտա կիւն իլէ թէրմիլ էթտիմ օ
պէյթի :

Ի Ք Ի Ն Ճ Ա Տ Ի Ֆ Ա Ծ Տ Բ .

Պաշտառէ զիրը օլան ազիզ՝ օլ մէրթէպէ փուս ու
եասը սէվէր իսի , թաքի՞ թէօֆիլուս Խպէնտէրիցէ
փաթրիցի կէլսի կէօրիւշմէյէ . քի պիր բուհանի նասի-
հէթ իշխտէ աղզինտէն : Հիշ պիր սէօզ սէօյլէմէտի :
Խիւտատամէրի ինհա էթափէր քի , իզզէթլի փաթրիգ
զէմէնիւու կիթտի : Շէվապ վէրտի քի , էկէր օ պէնիմ
սապրիմտէն հիսու գափմատը իսէ , նասիհէթիմտէն
տախի հիշ պիր հիսու գափմատը իսի :

Ի Տ Հ Ի Ն Ճ Ա Տ Ի Ֆ Ա Ծ Տ Բ .

Պիր վանահայր՝ պիլէսինձէ կէօթիւրտի ըրաղըն
պիրիսինի . վէ պիր օվա իշինտէ եաթըսպ՝ շայիրտինէ
տէտի քի , պարկիլէրէ մուգայէթ օլա :

Կէճէ վագթի ճիւմլէսի ույդույա տալլով՝ մէզպուր շայիրտ օյանըդ տուրտու՝ տուասինէ մէշզուլ օլուռ ։ Կէճէ խրբորզի կէլիալ՝ պարկիրինն պիրիսինի դաթէ էօյիւն էթտի : Պու ֆագիր կէօրտիւ, էմմա՝ սասպրին դանոնինտէն ըզգմայրմ տէյիւ՝ սուս օլուռ ։ Էմմա չօպանլէրինն պիրինէ տույ էթտի իշ կէշտիքտէն սօնրա :

Երթէսի կիւն չոգ ուղագ տէյիլ օղուռ պարկիր իւլէ տուրտյօրբէն, թութուալ պաղէտիկէր, վէ վանահայրըն դուրտիննէ կէթիրտիլէր : Էմր էթտի քի, պէշղուրուշ վէրիսին տէրտիմէնտէ : պիրա յայրդ տէյիլ տիր տէտի ճէմի կէճէտէ ույդուսուն ֆէտա էյլէյէնի պիյա միւրատ վէ կիւնտէլիքսիզ եօլլամագ :

Գ Լ Ո Ւ Խ Ւ Դ Գ .

ՅԱՂԱԳՍ ԼԱԵԼՈՑ ԶԲԱՆՆ ԱՍՏՈՒՃՈՑ

ԵՒՐՄԻ ԻՆՉԻԿՆՃԻ ՓԱՍԸՆ

ԵՐԱՎԵՐՆ ՔԵՐԵՐԻՆՆ ՏՈՒՏՄԸ Գ.Ե ԻՇՏԱՄԵՐ ՊԵՍԵՆՏՆԵՑ ՏԻՐ

Ալլահըն քէլամինի իշխտէնլէր, սուրբ աստուածածինն վէ առաքեալլարըն րութպէսիննէ ըզգարլար : Օիրա տէտի էֆէնտիմիզ, քէլամինի կիւշ ետէնլէր իշին քի՝ պունլար տըրլար պանա անէ վէ պիրատէր, քի ալլահըն քէլամինի իշխտուալ՝ իճրա էտէրլէր : Վէ քէլամինի իշխտէնլէր իշին տէտի ։ գյունլարըմ պէսիմ սէսիմի իշխտիրլէր, վէ արտըմճէր կէլիրլէր : Վէ Աարիամ Աագդաղենացի հէյրան օլուալ վազինասիհէթիննէ, էֆէնտիմիզ անի մէթհ էթտի քի, Աէրիէմ հագդա քի պիր գըթա էտինտի, քի առլա անտէն տիւր օլմայաճաք :

Ծուհպանըն պիրիսի տախի՝ քիլաստէ վագ էտէրլէն, տիշէհիննի պիրիսի տէրունի աշգ իլէ ալինէր իտի : Եկթան հազմ էթմէյուալ պիր չափար քիսվէւ-

Թինէ կիրուալ՝ կելսի գարա հապէր վէրտիքի, օղուն
նու էօլոփիւրտիւլէր՝ նէյէ պէքլէրսին : Դարողիչ վախու
տէտի նիսլաննէ, քի էլէմ չէքմէ եալան առը, շէյթան
տըր մէնզիլ քիսվէթինտէ կէօրիւնէն . էնճամինտէ
վարոր էլինէ՝ սաղ պուլտու օղունու :

Դ Լ Ո Ւ Խ Ի Դ .

ՅԱՂԱԳԻ ԽԱՂԱԼՈՅ

ԵՒՐՄԻ ՏԵՕՐՏԻԿՆԱԴԻԿ ԹԱՍԼԵ

ՊԵՐԱՅԻ ԳՈՒՄԱՐ ՊԱՅ

ՊԻՐԻՆՃԻ Ի ՊՐԻԾ

Պիր գումարպաղ՝ թակլու ցնար խսի ագձէ իլէ .
հաշան եռաւառւլու խև, էքքեարինտէն պիր
օդ աթոր սէմայէ տօղրու, կէօյա մէվլայէ գաստ էթ-
մէր ֆիբրի իլէ : ()գ կէրի տէօնիւալ՝ թէմրէնի սրաք
գան իլէ ըալանմը տիւշտիւ էօնիւնէ : Վնի կէօրիւալ
մազպուն սէֆիլ պաշտառ սրպամաղա : Խոստովանու-
թիւն խոռուպ՝ անու ու շարթ էթափ թէօվալէ իլէ, էօ-
լիւնձէյէտէք գումարպաղըդ էթմէյուպ, ֆաղի ա-
մէլիլէ կէչիրտի էօմրիւնի :

Ի Ք Ի Ն Ճ Ի Ի Պ Ր Ի Ծ

Ուշոդս ատիլլէրին սէրթաճի փատիշահի վագթին-
տէ գրթլոգ օլուալ, անըն պաշ միւսահիպի օլան՝ տէօրի-
պին մըգտարի ֆուգարէ ճէմ խսուալ պէսլէտի : Վրթ-
լոգ կէշինձէ, իզին վէրտի հէր քէս քէնտի վէթանինէ
վարմաղա : Աէմատէն պիր սէտա կէլտի պունա քի,
չիւնիք սէն պէնիմ աղուլէրիմ օլան ֆուգարէլէրէ քէ-
րէմ էթափին, էպէտի տիւնեա տուրտուգճա սէնին էլլ-
լատլէրինէ՝ եէմէյէ էքմէք էքսիլմէյէ :

Գ Լ Ո Ւ Խ Ե .

ՅԱՆԳԻՍ ՆՇԱՆՏ ՄՐԲՈՑ ԽԱԶԻ

Ե Տ Ր Մ Ի Պ Ե Շ Ի Ն Ձ Ի Ֆ Ա Ս Բ Լ Ի

ՊԵՐԱԾԻ Հ Ա Վ Մ Ե Ւ Թ Ի Ն Շ Ա Ն Տ Խ Ա Զ Ի Ց Ք

Մըսրբուէ Յիլրապլուն միլլեթին հենիդ փութմիւրէսթիւրէսթ իլքն, խաջըն նիշանինին Ակրապիս նամ փութուն կեօկսիւնտեն ասարլար խոի : Ալէմին խաջըն նրշանէսինէ կեօրէ՝ բապպին տէօրիթ թարաֆլը և արաթմար : Տէօրիթ մէվարմի իլէ, վէտէօրիթ մէվատ իլէ ալէմի թէքմիւէլլէտի : Առահ կեմիսին տէօրիթ քէօչէլի : Առուսանին չէրիփ քալէտան (Տապանակ) սանտուքի՝ տէօրիթ քէօչէ : Դուշար գանսատ ազրալ կեցյէ ուշար լար՝ խաջըն այամեթինի կեօսթէրմէք իլէ : Խնասան գօլ լարընը ուղատընճա՝ խաչ կիսպի օլուր : Խաջըն խպրէթի գամթի չոգ տըր :

Պէցիւք կոստանդին՝ տիւշմէնին Ամբունցիուս նամ զօրպային գէթհ էթաի խաջըն նրշանի իլէ : Եինէտիւնեատէ պիր էսնատէ մուպալիդէ թավուն օլուպ, իխթիւեարին պիրիսինին րուեասինտէ պու այամեթի կեօրիւնիւր : Վէթէնպիհ օլունուր քի էկէր պու էսյամեթի նագլ իսուլպ, սօդագ պաշէրինտէ վէ խանէն նիզին եխւքսէք եկրինէ տիքիւպ իքրամ ու իզզէթ էտէրսինիդ, թավուն տէֆ օլուր : Կթտիւքը վէ քէրամէթինի հագ իւզրէ կեօրտիւլէր :



Գ. Լ. ՈՒ Խ. Ի. Օ.

ՅԱԴԱԳԻԱ ԽՈՇԱՐԴՈՒԹԵԱՆ ՆԸՆԿԵ

ԵՒՐՄԻ ԱԼԹԵՆՑԲ ՖԱՍՏԼ

ՊԵՐԱԿԵ ԱՆԵՄՆԵՐ ԹԵՎԱՋՈՒ

Պ. Ե. Ե. Ե. Ե. Ե. Ե.

Սուրբ Հայոն Անաստիս՝ կեօրսի կեզք ալթընտա
շէյթաներն ֆէնտ ու տուղագլէրին . աղ, սաչ
մա, վէտ տալեանելէրինի : Աղետի ֆիզան իլէքի, բապ
պիմ՝ քիմ՝ գատրո օլա պու տուղագլէրտէն գուրթուլ
մաղա : Անտա կելոտի սեմատէն քի, անձագ թէվազի
ալսագ կեռիւլլիւլք :

Ի. Ք. Ե. Ե. Ե. Ե. Ե.

Ալպսօնիա փատիշահին պիրի նամուար ճէնկճի՝ զա-
ֆէր պուլուր խափ հէր պար : Պիր կիւն թահթընը
տէրեա քէնարինուէ գօյուող պագտըքի, պահրին տալ-
կալէրի՝ կեցյա հիւճիւմ գատանի իլէ իւզէրինէ կելիցօր :
Տէտի սանա էմբ էտէրիմ՝ մէմէլքթիմէ կիրմէ, վէ-
սադիմի ըոլաթմա : Ամմա՝ տէրեա տուրմայըք քէնարի
իշինէ մէշդուլ կեցյա հիւմընմաղ խոր . իլլա քի կիթ-
ալիքնէ տալիկալէր շէտխուլնիր խոր : Գալգըպ եէրինն
տէն տէտի՝ պիլսինլէր խայդի ալէմ, քի զայիփ ու մազ-
պուն տրը փատիշահլէրին գուվիլէթի . հէմ յայրդ տէ-
յիւ քի՝ փատիշահ պիլէ տէնէլքը : Անտէն սօնիրա՝ ալ-
թուն վէտ ճէվաշնիրի թաճինի, եօլիւնճէյէտէր պա-
շինտէ թաշըմատը . իլլա քի խավելութիւն թասմիրինի
պաշինէ գօյտու՝ քի անա եագըզը թաճ ու խթթիքան :

Ի. Հ. Ե. Ե. Ե. Ե. Ե. Ե.

Պիր ֆուգարէ ելլսատ՝ օլտու եսլիսկոպոս Փարիզին
պիր շէհիրինէ : Տէվէլթընին պիրի, անէսինէ թաղլիմ ու
լիքրամ խոտուղ կիցտիրանի լիզամլէր վէ կեօթիւրտի օղ-

լունուն ե անընա : Խսապէր վէրտիլէր քի վալիտէն կէլտի : Քիսմիթինի կէօրիւնձէ՝ տէտի՝ եազլրշ տրք . հաշմ պու պէնիմ անէմ տէչիլ տիր . պէնիմ անէմ ֆագիր քիսմիթինտէ խտի , պու խէ փատիշահ տուխմերինէ պէնզէր : Տիշարը չոգարըպ՝ էվմիթիրի էսկի պիւսկի էու պապինի կիցտիրտիլէր . իչէրի կիրինձէ , այազա գաղցար , թաղիմ ու իբրամ պիրի սաղ եանինէ օթուրիթու վէ տէտի , իշտէ խաս վէ խալիս վալիտէմ պու տուր : Պէօյլէ օլունձա՝ ոլ մէրթէպէնամու շէօհրէթ գաղանտը եատիիեար եսպիսկոպոս , քի էկէր ասրդզատէ օլմուշ օլայիտի , օլ տէյնի շէօհրէթ պուլամազիտի :

Գ Լ Ո Ւ Խ Ի Հ .

ՅԱՆԱԳ. Ս 02 Ճ. Ֆ. Ճ. Ա. Ե. Ա. Ց

Ե Ւ Մ Մ Ի Ե Կ Տ Ւ Ն Ճ Տ Ֆ Ա Ս Ը Ը

Գ Ե Ր Բ Յ Տ Կ Ի Տ Ա Լ Մ Ե Մ Ե Ք Ի Շ Ե Կ

Խսապի փատիշահըն պիրիսի ‘Դիոնէսիոս խմինտէ հիշ կիւլմէզ խտի : Իրիձալի տէվիթի՝ փատիշահ հըն գաղընտաշինէ րիձա նիյազ էթատիլէր.քի՝ սիւայ էտէ սէպէպինի : Խօրսու վագթի իլէ . տէտի փատիշահ՝ պիր դայրի կիւն ձէվապինի վէրիրիմ :

Փատիշահ էմր էթափ կիզլինէ պէնտէլէրինէ քի , պիր չուգուր գաղըլընտէ , եարրաընտատաք աթմէշ իլէ տօլտուրուն . վէ աթմէշ իւզէրինէ՝ պիր քէօհնէ խոկէմի գօյտունլար . վէ խոկէմի իւզէրինէ՝ իրի աղըզը լը պիր գըլըճ ասսընլար ինձէ թէլ իլէ . վէ անա եագըն՝ պիր սօֆրա տօնաթմանընլար նէ ֆայիս մանձալէր իւլէ վէ էյի շարապլէր սիւրահիլէր իլէ : Չաղըրաը գարընտաշինի՝ օթուրիթու խոքէմրի իւզէրինէ . վէ աէօրթ եանինտէ պիրէր սօլթատ՝ տալ գըլըճ . վէ նէյզէնլէրէ էմր էթափ ահէնկ էթմէլլէր . վէ աէտի գարընտաշինէ . զէֆդ էյլէ , խոթիմալ էյլէ թամալէրտէն . վէ իւ պուտէտէն միւրատինձէ , քի կէօյնիւն ֆէրահ էթսին :

Ճէվասպ վէրտի գարընտաշի , նի՞ճէ շատ օլայըմկիւն
Եշիսմ՝ քի հէր թարութիմուէն սրգլէթ իշխնտէ իմ : Վ. է
թրմտա աթէշ . սօֆրայէ եանաշսամ՝ քէօհնէ իսկէմ
ընկնին գըրըմասինտէն գօրդարըմ : Եօդարիյէ պատ-
սամ՝ ըսպլագ գըլըճի կէօրիւրիւմ պաշըմ իւզէրինտէ
ասրլմը ինձէ թէկ իլէ : Եօնիւմէ արտըմա՝ սաղըմա
սոլումա պագսամ , գըլըճ արէսմինտէ գալմըշըմ . պուն-
ճա սըդլէթ իշխնտէ նի՞ճէ եկյիսլ իշխոլ վէ իրշատ օլա-
պիլըրիմ :

Ալրա կէլոի շէհրիեարէ . ճէվասպ էթաի քի՞ իլմիւ-
մատ էյլէ գարընտաշըմ . սէն նի՞ճէ իսէն պու տէմուէ ,
պէնտէ էօլէյիմ հէր էսնատէ :

Ումայէ պագսամ , կէօրիւրիւմ փատիշահիմի . քի
սպանա էզապ էտէճէք . վէ ճէվասպ վէրէճէյիմ հուզու-
րինտէ հէր տէյնի գուտսուրում իշին :

Աշաղա պագսամ , կէօրիւրիւմ կիւնահլէրիմի . քի
լէ ֆլէնմիշ պէնիմ իշին էզապլէք իլէ էկէր թէօլպէ-
սիդ ըրդարսամ պու ճիհանտէն :

Արտըմա պագսամ , կէօրիւրիւմ կիւնահլէրիմի . քի
բապպինին րիզասինէ զբա իշլէմիշմ , վէ տախի զէմա-
նիմի . քի պօչ եէրէ կէշիրմիշմ :

Եօնիւմէ պագսամ , էօլիւմիւմ ֆիրը էտէրիմ , քի
կիւնատէն կիւնէ եագլաշըրըմ . վէ պիլմէմ վէ ֆաթիմ
եէվմինի վէ զէմանինի :

Եկէր սոլումա պագսամ , կէօրիւրիւմ շէյթանիլէրի ,
քի տայիմ միւնթազիր տիրլէք վիճուտաիմէ . վէ խէյս-
սիմէ . քէտէր վէրիրլէք :

Սաղըմա պագսամ , կէօրիւրիւմ մէլսյըրդըրը , քի
տայիմա պանա՝ պապաեանի փէնտ ու նասիհէթ վի-
րուալ , փէնա եօլտան պէնի մէքո էտէրլէք վէ չէվիրիր-
լէք իտի . պէն իսէ անլէրին զահմէթինի նաֆիլէյէ ըր-
դարաըմ , վէ էօյիւտլէրինէ կէօրէ հարէքէթ էթմէ-
տիմի :

Իմոի՝ պունճա սիյասէթլէքի ֆիքը իտուալ , նի՞ճէ-
սինէ շազ ու իրշատ օլամաղ իտիմ , պունլարը տէտի-
յինտէ . նատիմ օլտու գարընտաշը :

Գ. Ե. Ա. Խ. Խ. Բ. Բ.

ՅԱՆ.ԱԴ.Ս ԿԱՄԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ

ԵՒՐՄԻ ՍԵՎԻՉԵՒՆՑԻ ՖԱՍԸՆ

ՊԵՐԱԾԵ Ի Ն Ե Ց Ա Ը Ն Ե Կ

Պ Ե Ր Ե Ւ Ն Ց Ի Տ Պ Ա Ր Ե Թ

Պեր գոճա՝ գարըսը իրէ եօլա կիտելքէն, թար-
լալէր կէօրսիլէր: Դօճասը՝ գարըսա տէտի քի,
պանդ, նէ էյիձէ պիշխմիշ տիրլէր: Դարըսը տէտի եօդ
պիշխմէ միշ, իլա քի, գըրփըլմըշ: Դօճասը տէտի ի-
նաստ եթմէ պիշխմիշ տիրլէր: Դարը եինէ տէտի եօդ
գըրփըլմըշ տիրլէր: Պիր չայ քէնարինէ կէլսիլէր՝ գադա-
լասը գարիսի պըրագար չայէ: սու իշինաէ կէօվակէսի
կէօրիւնմէզ՝ պարմագլէրին մըդրաս կիպի խոռուպ՝ եօդա-
րը գալորըսպ գըրփըլմըշ տըր տէմէք իսթէր խոի:

Տ Ք Ե Ւ Ն Ց Ի Տ Պ Ա Ր Ե Թ

Տիշ է հինին պիրխսի տախի՝ ղացէթ ինստանի խոի.
տայիմ գօճասընըն սէօզինէ աբսինէ եիւրիւր խոի: Պիր
չայա տիւշէր պօզուլուր գարը: գօճասը՝ պունու ա-
րար աբսինէ սույա եօդարը: կէօրէնլէր տէրլէր քի,
պէ ատէմ՝ սույուն աբսինէմի արարօնն զէվէնի:
Տէտի, ո հալի հայաթինատէ՝ տայիմ աբսինէ եիւրիւր
խոի: Իմտի՝ նիձէ քի սաղլազինատէ, է օյլէ ումարըմ քի
վէ կօլտիւքտէն սօնրա եինէ աբսինէ հարէքէթ խոռուպ
սույուն զըտտընա կիթտի, անըն իշին աբսինէ արարըմ:



Գ Լ Ո Ւ Խ Ի Թ .

ՅԱՆԱԳՐԻ ԿԱՆԱՑ

ԵՒՐՈՒ ՏՕԳՈՒԶՈՒՆՑՈՒ ՖԱՍՈՒ,

Ն Ի Ա Կ , Ա Ն Լ Ե Ր Ի Հ Ա Կ Ն

Ալլահուան գօրդար պիրքահանայ՝ զէ վճեսին գըզ գարընտաշ կիսփի սէ վէր խոի : | արքին՝ ամիւշմէն տէն զիյատէ գաընըր խոի . ասլա եանինէ եագլաշտըր մազ վէ խրզմէթ էթտիրմէզ խոի : Խասթէլէնտի առ զիզ՝ սօն նէ ֆէսէն եւ էթիշտի : Դարըսը զանն էթտիքի էօլմիւշ տիր . աճապա սօվումիչ մի տէյիւ՝ էլ սունտի փայցնէ՛ շխողհէսին տէֆ էթմէթ իջնն : Ծղիդ քահանայ տէտի . կէրի տուր գարը կէրի տուր՝ տահի քէօլ սէօնմէմիւշ տիր . օթլուզի կէրի կէօթիւր քի ալէֆլէն մէսին :

Վլութի կէրի կիսինձէ՝ ճիւզի տավանմազէ պաշ լսար . վէ սէ վինէրէք տէտի քի՝ խօշ կէլուինիդ էֆէն տիլէրիմ խօշ կէլուինիդ . պու նէ քէրէմ տիր քի՝ գու լունուզա մէյիլ վիրուպ , թէշրիփ պույուրտունուզ . կէլուրիմ կէլուրիմ մէ մնունէմ սիզտէն . պունու պիր գաչ տէ քա սէ օյլէտի : Չէվլուսինտէ օթուրանլէր տէտիլէր , քիմի իլէ սէ օյլէշիրսին ազիզ պապա : Տէտի աճայիսպ , կէօրմէյօրմուսունուզ իջզէթլի Պէտրոս վէ Պօղոս առաքեալլարը . աճապ քի կէօրմէյօրմուսունուզ թէքքար տէտի՝ շիմոի կէլուրիմ շիմոի կէլուրիմ տէյէրէք՝ թէսլիմ էթտի միւպարէք ձանինի :

Վ է կէրէք՝ անլէրին վարիշնէ կէօրէ հարէքէթ էտէր խոի հալի հայաթինտէ , անլէրի կէօրտի ֆէլլթին տէ . Օիրա՝ սատիդ ու սալիհ ըսպազինին գուլլարին տէն՝ քիմի քի պիր ատէմ աշխնա էթսէտ , վէ արզու իլէ միւնթազիր օլսա , անի խէյալէնիր սազլզինտէ , վէ կէօրիւր մէվթինտէ :

Q-Lab Lab L_s

90209-0 40T00608

ՕՐԱԿԱՆՈՒՅՆ ԳԱՅԵ

የኢትዮጵያ ዓዲስ አበባ ተቋማዊ ስነ ተቋማዊ

ՊԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ

Արդենի խոմինտէ պիր գըզ օղան՝ մէվլոյէ
զայէթ պիր մագպուշ հիւրի մէլէք տիւիւ
թէր՝ թէրքի տիւնեա. անձագ ճան գայկըսընա մէշ
զուշ օլուպ, պէզ տօգուր՝ էլ էմչի իլէ կէցնիր խոի:
Խխտին պիրիսին պունուն կէօղէրինէ աշըդ օլուպ, քիւ
լիսայէ վարրպ կէլմէտէ՝ պիհուզուր էտէր խոի:

Պիր կիւն պիգիր գըղ՝ պունա սիւայ էթամի քի, գաւ
ըընտաշ նիչնե պէնի թատիզ էտէրսին, պէնիմ նէմէ
մայլսին : Տէաի, կէօվէրին օդ կիպի պէնիմ սինէ մի
եարէլէրէր : Այ խմաի տէտի գիր ազամբագ տուր . վէ
իւէրլցէ կիրիւակ՝ մէքիկի իլէ իքի կէօվինի ջոգարըպ,
վէրաի լիստէ . ան տէտի արզուլէտիյին մէթահի : Աս-
տիմ ու փիւշման օլոռու լիստ՝ էմմա նէտէն սօնիրա :
Ա արին՝ պու աճայիսին սէպէսի իլէ, սօվուտի աիւն-
եատէն . վէ թէօվպէ լիէ էօմըինի կէչիրտի :

ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՏՐԱԿԱՐԱՔ

Եշրուսինէ պղիքիր գըզա՝ ձենկձի սոլթատըն պիրի
աշըդ օլուր : Պու տա պագալը քի գուրթուլուշ եօդ ,
տեօնիւր պունա տէր , պէն պիր իւահ պիլիւրիմ՝ պիր
ետղ եափարըմ քի , էկէր պիր ատէմ պօյնունա սիւր-
սէ՝ ապա գրիք թէկսիր էթմէզ անա :

Քիրմատեն պիր գըլ եազար սարար պօյնունա, վէտէր օ շախար մէրտէ քի, իշտէ կէլ սրնա կէ օր. գուղ վէթին եէթալիքձէ՝ վմար պօյնումա: Օէվալլը սօլթատ ինանրը. չարացի պիրէ՝ քէսէր պաշընը:

Եփրոսինելյէ՝ սուլթանի մէջլա տէմէսի եագըզըր .

Քի պիքիրվեք իւզէրինէ զլյոնէթ վէրիր քէնտիւսինէ վէ
շէհիսոլիք փայէսինէ . կէցա քի պիք պէյազ վէրտէ ,
յամի իլէ գըրմըզի բէնկ վէրէսին :

Է Խ Զ Տ Խ Ն Ճ Տ Ւ Ի Պ Ր Ե Թ

Ա է թ լ է հ է մ ս է մ թ ի ն տ է կ ո ւ ս ա ն ա յ մ ա ն ա ս թ ը ր ր օ լ
մ ա ղ ի լ է , Ս ա լ ա հ ի ն Ո լ ո ր ո ս ո ւ լ թ ա ն ի ս ո ւ ր ր Լ ը ր ո ւ ս ա ւ
զ է մ ի ֆ է թ հ է տ ի ն ձ է , ի շ ի ս ի ր ք ի հ ի ս ր ի ւ մ է լ է ք գ ը զ ա ր
վ ա ր ի մ ի շ Ա է թ լ է հ է մ տ է : Կ ա մ ր է տ է ր է ս վ ա պ է օ լ լ ա ր ՝
ք ի կ ի ս ի ն ի ւ պ կ է լ ս ի ն լ է ր : Օ ր հ ն ե ա լ մ ա յ ր ա պ ե տ ՝ գ ը դ
լ ա ր ա տ է ր ք ի , գ ը զ գ ը զ ա պ վ է ր ի մ ՝ պ է տ ն ա մ ո ւ ձ ա ր ի ս
օ լ մ ա տ ա ն ի ս է տ ի ն ե ա տ է վ է ա հ ր է թ ա տ է , պ է ն ք ի ն է
է տ է ր ս է մ ՝ ո ւ յ ա ր ո մ ի ս ի պ ա ն ա ա . ա ն տ է թ ա տ ի լ է ր ք ի
պ է լ ի ր ի զ ա ր ի զ ։ Կ ա ն ա յ ա գ օ լ ո ւ պ մ ա յ ր ա պ ե տ լ է ր ի
ի լ ը է վ է լ ք է ն ա ի պ ո ւ ր ն ո ւ ն ո ւ ք է ս ա ի ։ Շ ի ս մ ի շ ս ի
պ ո ւ ն ա ո ւ յ ո ւ պ , պ ո ւ ր ո ւ ն լ է ր ի ն ք է ս ա տ ի լ է ր . վ է ր է զ ի լ է
լ ի ր ա է ն ի ս է լ ա ս օ լ ո ւ պ ի լ է ր : Ս ա լ ա հ ա ս տ ի ն ս ո ւ լ թ ա ն ի շ ի
տ ի ւ պ , հ է մ շ ա շ տ ը պ ո ւ ն լ ա ր ը ն մ է ր ո ւ լ ի լ է ր ի ն է , հ է մ
մ է տ հ է թ ա ի ա գ ի լ լ է ր ի ն է :

Տ է Օ Ր Տ Խ Ն Ճ Տ Ւ Ի Պ Ր Ե Թ

Պ ի ր ք ա հ ա ն ա յ պ ա տ ա ր ա գ է թ ա լ ի բ ա տ է , ի ւ չ գ ը զ օ ղ
լ ա ն վ ա ր ի ս ի ք ի լ ի ս ա ս տ է : Վ ա հ ա ն ա յ պ ի ր ա մ ա յ ի պ ի շ է օ ւ
ր ի ւ պ հ է յ ր ա ն ա ն տ է գ ա լ ո ր ։ պ ա գ ա ր ք ի պ ի ր մ է յ ա յ ի ք
կ է օ ր տ է ն է ն ի ւ պ , պ ի ր գ ր ը մ զ ի կ ի լ ի ւ ն է օ ր ի ւ լ ի ւ շ
ի ս մ ի ֆ ա ն է գ ա ո ւ ու պ ի ր ի ս ի ն ի ն պ ա շ ը ն ա ս . պ է յ ա զ կ ի ւ լ ի ւ ն
ք է զ ա լ ի ք ի բ ի ն է գ ր զ ը ն ս պ ա շ ը ն ա ս գ ա ո ւ ու : Ը է յ թ ա ն
տ ա մ ի պ ի ր է ս ի ք ի մ ա պ ո ւ ձ կ է թ ի ր ի ի ւ չ ի ւ ն է գ ր զ ն
պ ա շ ը ն ա ս կ ի յ տ ի ր ա տ ի :

Վ ա հ ա ն ա յ ի ւ չ ի ւ ն է ա է ս ի ւ ա յ է թ ա ի , ս ի զ պ ա տ ա ւ
ր ա գ վ ա գ ի ն ս տ է ն է ֆ ի ր ի է տ է ր ի ս ի ն ի զ : Կ ա զ է լ ը ի
տ է տ ի . պ է ն օ լ է ս ն ա ս տ է ֆ ի ր ի է տ է ր ի ս ի մ Յ ի ս ո ւ ո ւ
Վ ր ի ս տ ո ս ո ւ ն ս պ ա շ ը ն է գ յ ո տ ո ւ գ լ է ր ի թ ի ր է ն ս տ է ն թ ա ճ ի :
Տ է տ ի ք ա հ ա ն ա յ , ի շ ո ւ է ա ն ա պ է տ է լ գ ր ը մ զ ի կ ի ւ լ ո ւ է ն
թ ա ճ գ օ ն ո ւ լ ո ւ ո ւ ս է ն ի ն ս պ ա շ ը ն է : Կ ի ն ա ճ ի ս ի ն է տ է ս օ ր
տ ո ւ . օ տ ա տ է տ ի ք ի պ է ն ֆ ի ր ի է տ է ր ի ս ի մ Յ ի ս ո ւ ո ւ

Վրիսասոս Եֆենտիմիզբին մասումըղինի քի՝ նիմէսինէ
մէվէր խտի ինսան գալիքնի . վէ նի՞ճէ սէվիդուլիւ խտի
չօճուգըուղինտէն քեամիլլյինէտէք : Տէտի քահանայ ,
սանա տախի պէյազ կիւլտէն թաճ իշանն օլունտու :
Խւչիւնձիւսինէ սօրտու . օ տէտի քի՝ ձանկըց զայէթ
սրգըլըը խտի՝ քի նէ զաման պատարագ թէքմիւ օլուր ,
քի վարայիտիմ այազիմէ փապուռձ ալայիտիմ վէ օյնա
շըպ կիւլէյիտիմ : Աէնին տէտի պաշինէ՝ շէյթան պիր
եսկի փապուռձ կիստիրտի՝ ձիհէննէմէ եօլըու օլսան
կէրէք :

9-10-B-1-C.

ՕԹԱԿԱ ՊՐԵՄԻԱՆԴՏ ՖԱՆՏ

• 100% k1, k2, k3, k4, k5, k6, k7, k8, k9, k10

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

¶ իր պիտիր գըզ օղան դայէթ կիւղէլ նուր փառ
չւսինէ պէնզէր խախ . Ա արքին՝ տէրունի սըստի
գալզին կիւղէլ մըշիննի , Հաստի իմբեանի օլմամագ
իւզը՝ խիւտափէրէսթ դահիտ , վէ տուայէ աշրդ ,
ֆուգարեջի կէօցէ ախճի , մէ նատարիւնէ տէսթի ինին խախ :

Պու կիւլ ֆիտանի՝ միգբինընտի. կէօյա՝ կիւլ միւ
սալի՝ պէօճէքաէն եէնիւր կիպի. վէ նուրանի ճէմալի
տախի՝ վիրան օլոռու պօղուլոռու. Ճէրթէս աղլէրթէն՝
ըէնտիւսի համա ու սէնա իլէ տէրունինտէն շատ օ-
լուա՞ մէ վինիր խոի:

Է է հիրին եպիսկոպոսու պաւնուն խաթրքնը սօր մաղա կելոփի . ո հալուէ կէօրիւնձէ , պաշտառը աղջա մաղա : Ա է աղջահըն հիբամէթինէ նազար խոռուպ՝ ա ձէպուէ գալոր : Աղիղ կըս՝ եպիսկոպոսա սիւայ էթոփ քի՝ էյ բուհանի աթամ՝ նիշին աղլէրսին . տէտի՝ սէնի պու հայուէ կէօրախւմ՝ տէրտիմ թէփրէշաի : Ացիս

կոպոս տէտի՝ ա՛ գըզըմ՝ սէն նիշն կիւլէրսին։ Տէտի,
էֆէնտիմ՝ պիր քիմսէ վազի զընտան օլսա, վէ տէսէւ
լէր քի չըգմից պու հափիստէն, թա՛ քի տիվարլէրի
միւնհէտիմ օլուալ երդըլմայինձէ։ զընտանըն երդըլ
մասին կէօրիւնձէ՝ սէ վինմէզ մի խտի պիշարէ՝ պէլի՝
Շանըմ՝ թէնիմ իշինաէ, հափիստէ՝ զընտան իշինաէ
տիր։ տիվարլէրիմ միւնհէտիմ օլմազա եիւզ թութ
մուշ, հափիստէն խէլասըմ եէթիշմիշ, նիշէ սէ վինա
մէշիմ քի էֆէնտիմին եիւզիւնի վարըպ կէօրէճէյիմ։

Ե Ք Ի Ն Ճ Ւ Տ Պ Ր Է Թ

Տախի՞ պիր մէրտ ճէնկՃի՞ օրմանըրդ իշինաէն իշիթաի
պիր չիրին ու խօշ ավազ, աճէպտէ գալսը քի քիմտէն
օլս։ Օրմանա կիրուալ՝ պուլսու պիր միարին ույուզ,
ու մէրթէպէ քի՞ ճէսէտի չիւրիւյիւալ տիլիմ տիլիմ
տիւշէր խտի վիւճուտինտէն։ Եանաշտը հագիրէ՝ սէ
լամ վէրտի վէ սօրտու, քի՞մ խտի աճապա օ կիւզէլ սէն
տալը։ Տէտի միարին՝ պէն խտիմ։ շաշտը մէրտ թիւն
վանա, տէտի քի՞ պու տէրտ իշինաէ սէն նիշէ շաղ
օլս պիլիրսին։ Տէտի ազիզ, պէնիմ վէ բասպիմին պէյն
նինաէ պիր չէյ եօդ տըր, անճադ քի թօփրագտան
պիր պէտէն թէնիմ։ միւնհէտիմ օլունձա՝ անա տօղը
ռու բէվանէ օլուր կիտէրիմ։ Վէ կիւն պէ կիւն կէօն
բիւրիւմ քի՞ պիրէր թաշ պէտէնիմատէն տիւշէյօր։
անըն իշին իրշատ օլուր սէ վինիրիմ քի՞ օրթա տիվար
երդըլըր, վէ պէն քէտէրսիզ ապ ու քէվաէր չէշմանէ
վարըպ տախիլ օլուրում։

9-10 Feb 1984

የሸጋዬ ተስተካክለሁበት

ՕԹԱԿԱ ԵԳԻՏՎԱԴՐ ՊԱՍՏՐ

የተተለያቂት የሚከተሉት ቀን እና ማረጋገጫዎች በመተዳደሪያ ተስተካክል

ուովլը չէ հրինաւէ՝ պիր աւ վիւթիլի զայեթ ալլահ։
տան գօրդար . ձիւմիւն խիւտտամ ու միւսաւ
ֆիրի կեօրիսապ կեօզէտիր խափ : Փիրլիքտէ՝ ֆագիրէն
տի . զէմ չէքիս թասալանըր խտի՝ քի ատէթինէ կեօ-
րէ՝ ֆուգարէյէ ինսանէթլիք էտէմէղ խտի . վէ քէնտի
նաֆագատընը պիլէ թէտարիք էտէմէղ խտի . իւրէձի-
յէ է զիլիւապ սրգ ուրու խափ :

Պիր կիւն օյանիգտեէ՝ պիր սէտա կէլտի պունա քի՛
նազար էթտիմ սէնին մուհապակէթինէ . վէ միւսափիր
սէ վայիցնատէ՞ն մէ մնուն օլտում, քի օլ սէպէ պտէն ֆաւ
գիրլէնատին . Էճըին տէշիլ քի օ ալէմտէ, իլլա քի՛ պու
ալէմտէ պիրլէ էտէշիմ սանա : Ա ար ֆիլան տէվիլթիլիշէ
տէ քի, պաղիմի սէնին պաղին իլլէ տէշիշ էտէրիմ, քի
սէնինդինտէ՞ն տախի այս տըր . վէ օ տէվիլթի՛ ձանի
կէնինւլտէ՞ն բաց վէրիր . ալ պաղինի գաղըվէր օրթա-
սինտէ՞ն . վէ պուլուրսուն խաղինէ հիսապսըզ, քի չը-
ռոմա չէնիրի հիշ կէ օրտիւյի եօգ օլ տէնի մայ :

Ուսէմմա էտինձէ, թէքրար նիտա օլունտու իւչ
տէֆա : Անձամինտէ վարտը տէվլէթլիյէ եանաշտը .
ահվալինի արզ էտինձէ, ճանի կէօնիւլուէն վլըրափ պա-
ղինի . իւսմէ տախի շէյ վլըրէյիմ տէտի, խմժէմէտի .
հէման պաշտապաշ : Ա արտը մահէլ եէրինէն՝ պիր օլու-
լէ իրի գրզի իլէ . հագտէն օրան իթայի նագյ էժմտի :

Պազրամիլեր վաֆիր՝ պիր շէյ պուլամամիլեր. էվլ լսալըրի մէզաք էտէրլըր խախ, լաբին՝ իւսթիեար ու մուտառն քէսմէտի: Զօդնա գաղիննա՛, պուլսուլար պիր քիւփ ոու իլէ տօլու. իւսթիւն պիր շիշէ տօլու պալսան իլէ. վէ շիշէտէն իւսթիւն՝ թօփրագտան պիր

տէսթի , վէ տէսթի իշխնու՞ իւչ թանէ կէվշերի թաշ .
պիրի զիւմրիւթ , պիրի գըռմըզի եագութ , պիրի կէօկ
եագութ :

Առյոււն գըմթթին պիլմէյիւղ՝ եէրէ տէօքտիլէր ,
էմմա՝ գաղմա տօդունուպ ապէ՝ խալիս ալթուն օլտու :
Լաքին ալահ իսթէմէտի քի օ փագիրէ գատրո օլա՝
քիմեաձրըգ նամի իլէ . անըն իշխն տէօքտիւրափ : Պաշ
լասան իլէ զայիփ կէօղլերին եռյուղ՝ կէօղլերի այ
նայա մէնէնտ օլտու . պու հիքմէթ զայրի պալասան
տա եօգ տուր . սանրա անի տախի զիցատէ մայ իլէ
սաթար : Քէզալիք վէ իւչ թաչի՝ հիսապորզ պահա իւ
լէ պէյ էթափ . օլտու օլ տէջնի վարլը , քի էօլտիւքտէն
սանրա՝ թօրունիլերինէ վարիննձէ , օ մայ ճիշէթինտէն
օլտիլէր տէվէթլի :

Գ Լ Ո Ւ Խ Ե Դ Գ .

Յ Ա Ն Ա Գ Ս Հ Ա Գ Ի Ա Յ

Օ Թ Ա Ւ Զ Տ Տ Զ Ի Ն Ճ Տ Ի Ֆ Ա Ս Ա Լ Ա

Պ Ե Ր Ա Ծ Ե Ր Ա Ծ Ե Ր Ա Ծ Ե Ր Ա

Իւչքիշի մէյխանէտէ օթուրուպ շարապ իշերբէն՝
միւզաքէրէ աչըլտը ձան խուսուսինտէն քի , պի
էնձամ տրը ձան էօլմէզ . Պիրխի տէտի օ փափազա
րըն թէվաթուրի տիր . ալան օլայիտի , պէն ձաներմը
սաթար տէ , շարապ ալըպ տօյիննձէ իշեր խալիք : Պու
նու տէջիննձէ , պիր պէտտավի քիմսէ սօլթատ քիսիլէն
թինտէ՝ կէտի սյագտաշ օլտու պունլարա . տէտի
պիր շարապ վէրին պանա . վէրտիլէր իշտի : Անրա
սիւայ էթափ քի նէ միւզաքէրէ էտէր խոխնիզ . նագէ
էթափիլէր ահվալի : Պէն տէտի սաթըն ալըրլը . պա
հասինի քէսիշտիլէր . պէտտավի շէյթան սայտը ագւ
ճէյի պիր թէմամ . ագշամ օլտու՝ հէրբէս եէրինէ
կիթսին տէյիւ՝ էմր օլունտու :

Տեօնտի տէտի պէտտավիթ . կիթմէտէն սիդ շէրա-
աթ էյլէյին՝ սաթըրան աթըրն իւլարի ասախի արանքն
մի . պէլի տէտիլէր , ձանինի սաթան մէլուն , թիթրէ-
մէյէ պաշտառը : Շան պազիրկեանի մէլուն՝ կէօղէրի-
նէ գարշը՝ մէզպուրի ըրգարսը հէվայէ . վէ ձանի թէ-
նի իլէ պէրապէր կէօթիւրտի նարի սագէրէ . կէօր-
տիւն մի՝ մէզպտան նէ հասրդ օլուր :

Գ Լ Ո Ւ Խ Լ Դ .

ՅԱՆԳՍ ՀՐԵՇՏԱԿԱԾ

ՕԹՈՒԶ ՏԷՕՐՏԻՒՆՃԻՒ ՖԱՍԻԼ .

ՄԵԼԱՑԻՎԱՐ ՊԵՑԱՆԴՆԱՏԵՐ ՏԻՐ

Պիր մէլայիք՝ ատէմքիավէթինտէ՝ պիր ճգնաւոր
իլէ եօլա կիտէրքէն , կէօրտիլէր պիր յաշէյի
զայէթ մէքրուհ գօգմուշ : Շանաւոր պուրնունու-
գափատը . տէտի մէլայիք , նիշին գափարսըն պուր-
նունու : Տէտի կէօթիւրէմէմէքրուհ գօգուսինի :

Պիր աղիւերի կիտինճէ , կէօրտիլէր պիր նէվճիւվան
զայէթ մահպուալ վէ զիյնեթլի . աթըր տախիքէզալիք :
Մէլայիք պուրնունու գափատը . հէյրանտէ գալոր
ճգնաւոր , քի նիշին պուրնունու գափատըն : Տէտի մէ-
լայիքի աղիզ , օնէվճիւվան զայէթ զինայէ մէշզուլ վէ
մազուռը օլմազ իլէ , հագգ հուզուրինտէ՝ օ լշտէն
տախի փիս ու մէքրուհ գօգար :

Գ Լ Ա Տ Խ Ա Ե .

ՅԱՆԱԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒՏԱՆԱԴԻՆ

ՕԹ Ա Ւ Զ Պ Ե Շ Խ Ա Շ Ֆ Ա Մ Ա

ՊԵՐԵՎԱ ՀԵՐԵՎԱ ՄԵՐԵՐՄ Կ.Ա.Տ.ՏԵՎԵԼ ՄԵՍԻՎԱՅԻՆ.Ը.Ը.

Պ Ե Շ Խ Ա Շ Ֆ Ա Հ Ա Տ Ի Պ Ե Ր Ե Թ .

Պիր թասվիրնի՝ սէնաաթինէ մահիր վէ ուսթառ
լիքակ շէօհրէթ որուլմուշ ֆաղլի ամէլ . վէ
Աշյուկ մ անէյէ տախիս սէվիկւլիւ՝ փաքի զաթ օլտուղու
իչին : Պու մէ զպուր՝ տիւշափեքն՝ շէյթանըն թասվի
րինի զայէթ շիրքին ու լորէնէ ձէք միսիլիւ եազար իտի :
Տիւշ ու խէյալինտէ՝ շէյթան պունա կէ օրիւնիւպ՝
խէվի վիրուտ տէտի , նիշին պէնիմ թասվիրիմի է օյլէ
աճէլ աճայիտ միսիլիւ շիրքին եազարաըն : Տէտի թաս
վիրնի . փէք էյի էտէրիմ՝ զիրա սէն սին ալէմի վէ
պէնի պաշտան չոգարան . պէնիմ մէթին ֆիբրիմի սարս
մադ խօթէրսին շիրքէֆի զիրը իլ . շէյթան թահվիրաթ
իլէ կիթտի . վէ թասվիրնի՝ տիւլէլիք պաշտառը անըն
թասվիրինի շիրքին եազմաղս :

(Օ)սու քի պիր քիլիսէնին տիւլարինտէ՝ պիր Աշյուկմ
անէ թասվիրինի շէքափ զայէթ հիւսիւնլի՝ ագլէ զարար՝
կէօնէկէօն բէնկլէթ իլէ . օլտէնին միւզէյէն էյլէտի քին
կէօգ կէրէք պագաճագ . էմմա այտղի ալթինտէ , շէյ-
թան թասվիրին՝ մագ է փա վէ էժտէր շէրլինտէ եազար .
օլ մէրթէպէ շիրքին ու նէտամէթ միսիլիւ , դարամէ
թրբագ զիֆիրի , նէքպէթ ու զիյան շէհրէլի . օլ տէնի
քին կէօրէնլէթ լորէնիւպ , մէհէլ տիր տէմէյէ պաշտա-
ռընար :

Պունու կէօրիւնձէ շէյթան , զայէթ խրշմէ կէլիւպ .
բազպիտէն իզին խօթէտի թասվիրնի իլէ փէնչէլէշմէյէ .
միւսաատէ օլունտու : | պին՝ քէնտինի խօրլաթմադ ,
վէ Վ այլտէ Այուլթանըն՝ խւնվան ու շանի շէօհրէթինէ
տէլաղէթ օլուու էնձամի . զիրա հէնիւղ էօպէնիրքէն
թասվիրնի , վէ աստառի կէրիսլ սիթունլէթ իւզէրինէ

Եազարքէն, տիկանուրզտամն պիր գայ ու ֆըրմթրնա չըդ գարար քի, սիթունն ու տիրէ կլէրի թահտալէրի՝ փէր քէմ փէրէմ խոռող տաղլթոր. վէ քէնտիւսին տախի հէվայէ ըրդարմագ գաստ խոռող:

Ըաշտը՝ ադլը կիթտի թասմիլրձնին. յարին աճայիսպ՝ տախի իմաստինէ եէթիշմէտէն ԱՇյրէմ անէ, թառ վիրի ել սունուղ թութոռ. քէտէրտէն խէյսա՞ ու գազտաէն էմին էյլէտի: Կիօրէնլէր պու ահվալի, համու ու սէնա էթտիլէր էֆէնտիմիզէ, վէ ԱՇօրհուլահ Վալիտէ Առութանա. վէ յանէթ պիրլէ՝ շէթմէթտիլէր մելուն խիցանէթ շէյթանա:

Ի Գ Ւ Ն Ճ Տ Ի Պ Ր Ե Յ.

Ի ահիսպին պիրիսի՝ ալիմ ու ֆազիլ՝ քիթմապլէրէ պիր խազինէ օլմուշ խտի. վէ իլմի մանթրգ, ու հէնտէսէյէ տախի վուգուֆ: Ա պրին՝ շիւպհէլէնտի պիր զէման ԱՇյրէմ անէնին պիրիր գըզըզի խւզէրինէ. քի հիշ միւմբին մի տիր՝ վալիտէ օլան՝ գըզ օղան գալս: Տինինտէ մեթին խտի, էմմա՞ պու խուսուստա շիւպհէլէնտի. պիր չարէսին արար խտի. քի, պու շիւպհէտէն խէյսա պուլս. իշիթտի քի պիր էվլիսառլահ աղիղ ճգնաւոր վար տրը՝ գայպի տէրունի պիրիմի. կիթտի օնա:

Պու ճգնաւոր՝ ինայէթի հագգ իլէ տույտու կէլ մէնին սէպէ պինի. էօնիւնէ ըրդոր, վէ էլինտէրի ասասը իլէ զէմինի վուրուղ տէտի. վարդապետ գարընտաշ՝ Ա արիամ գըզ օղան խտի տօղուրմատան էվլ վէլ. վուրուղու եէրտէն՝ ալս սանա պիր կիւզէլ զանպագ շիչէտի պիթտի: Ճիւզեի իլէրիյէ կիտիւպ՝ էինէ ասասը իլէ եէրէ վուրուղ տէտի, վարդապետ գարընտաշ՝ Ա արիամ պիրիր գըզ օղան գալոր տօղուրտուղինտէ. էինէ պիթտի պիր միւսէննա կիւզէլ զան պագ: Ի ահիսպէ՝ Եագլաշոր՝ թէրրար վուրտու վէ տէտի, վարդապետ գարընտաշ՝ Ա արիամ պիրիր գըզ օղան գալոր տօղուրտուգտան սօնրա. պիթտի թէրրար պիր զանպագ: Ա է շիւպհէսի հայլ օլուղ, թէ-

շէք.քիւր պիրլէ համառ ու սէնա էթտի բառպիլյէ . վէ
մշտհինի էթտի Ույրէմ անէնին՝ նէ գատար եաշտառը
իսէ :

Խ Հ Տ Ե Ա Տ Ւ Տ Վ Պ Ր Ե Թ

• Պահանանին պիրին՝ թէշնի ու միւշթագ օլուող
Ույրէմ անէնին կիւզէլլիցնէ՝ ամէլ իլէ տախի փարի-
զաթ վէ տուայէ մէշզուլ օլմազնն , քիճա ու նյազ-
ետէր խտի սուրբ Կոտուածածինտէն՝ քի պիր քէրրէ-
միւպարէք ձէմալին քէնտիւսինէ կէօսթէրէ : Պիր մէ-
լայիք կէօնտէրտի քահանանին պէնտէսինէ Վ ալիտէ-
Աուլթան , քի ֆիւան զէմանտէ կէօրիւնիւրիւմ՝ քէն-
տիւսինէ . յաքին՝ պիլմիշ օլա քի՝ պէնի կէօրտիւրտէն
սօնրա , օ կէօդ իլէ իզին եօդ տըս պիր տիւնեալըդ շէյշ-
պագմազա :

Պահանայ տէտի քի՝ հաճէթ տէյիլ դէմ շէքմէմ՝
կրի կէօգիւմտէն պիլէ էմմա օլսամ՝ հէմման կէօրէյիմ :
Լմմա սօնրա ֆիքր էթտի քի , իրի կէօգիւմտէն տէ-
դալըսամ՝ ֆարզ օլուր տիլէնմէյէ . եա՝ պիր կէօգիւմի
գափար , պիրի իլէ նազար գըլարրմ : Վ ադթի կէլուի .
վատի քէրէմինէ կէօրէ՝ կէօրիւնտի սուրբ Կոտուածա-
ծին աշխինէ . յաքին՝ արլ իլէ թապիր օլունմազ պիր
իւնվան ու մէճտի սալթանաթ իլէ վէ պինազիր կիւ-
զէլլիյի իլէ :

Պունու կէօրիւնձէ՝ գափատուղի կէօգիւնիւ պիլէ
սըսր , քի երի կէօգտէն տախի էմմա օլսյլմ , թէք կէ-
րէյի կիպի կէօրէյիմ . էմմա օ պիր կէօգինի աչորզի
պիրլէ , աճայիս ըուշա կէօրիւնմէզ օլուու : Հաշան
կէօրէն կէօգիւնտէն մահըում գալոր խտէ , աղլէյիւպ
սըզար խոր քի՝ նէ մութլու խտի պահա քի ձիւմիլէ
վիւճուտիմ՝ կէօդ օլսյիտի , քի կէրէյի կիպի նազար
գըլայիտիմ , վէ պիգուսուր թէքմիլ կէօրէյիտիմ օ
Վ ալիտէ Աուլթանը :

Պատէզալիք եինէ պաշտառը քիճա ու նյազ էթ-
մէյէ քի՝ պիր քէրրէ տախի էրզանի գըլա Ույրէմ անէ
քէնտիսինի կէօսթէրմէյէ . վէ օ պիր կէօգիւնիւն տա-
խի բազի օլուու էմմա օլմասինէ : Յ էքրարէն կէօրիւնտի

սուրբն Ամբողջածածին՝ թաղիր օլունմազ շաղլրդ իլէ .
վէ թէսէլլա էյլէտի պէնտէսինի , վէ տէյիլ քի պիր
չէ շմինտէն մահրում էյլէտի , իլլա քի էմմա կէօղինի
տախի աշոր նուր վէրտի . Կէօյա գուրումուշ չէ շմէյէ՝
թէրար առ ու հայաթ սու իհան էյլէտի՝ ագրթոր
նէհրի ձարիլէր :

Գ Լ Ո Ւ Խ Լ Օ ։

Յ Ա Ր Ա Գ Ս Յ Ա Զ Ե Ր Ա Ռ Թ Ե Ա Ն

Օ Թ Ո Ւ Զ Ա Լ Թ Բ Ն Ճ Բ Ֆ Ա Ս Բ Լ

Պ Ե Ր Ա Ց Ի Վ Ե Տ Ե Ր Ա Մ

Պ Ի Ր Է Կ Ա Տ Ի Պ Ր Է Թ

Սուրբն Ամբողջածածին՝ պատուացա կիսուրբէն՝ պիր
քէօյէ օղբատը : Պիր տէ վէլթլի՝ էվինէ միսաֆիր
ալտը աղիզի : Աօրտու աղիզ մէ զպուրէ , քի պախմէին
վարիչն նի՞ճէ տիր : Ճէվապ էթտի քի՝ պախմէանի վէ
ճիւմիլէսինտէն աղիզ ու էքպէր էմ . հիսապարզ մալիմ
վար . քէօլէլէր պէնտէլէր , էվատ ու թօրունլէր : Վէ
էյեամիմ՝ ճիւմիլէ միւրատիմէ կէօրէ ասան արը . հիշ
պիր քէտէր ու զէմ կէօրմէմիշիմ:

Թաամիւլտէ գալտը սուրբն Ամբողջածածին . հազըր
մէվճուա օլանլէրէ տէտի քի , գաշալըմ՝ գաշալըմ՝
ալբահ եօգ տրը պու էվտէ . օլմայա պունուն գաղիւ-
պինէ հիսաէտար օլալըմ : Խանէտէն շրդարդը կիսի՝
եէր եարըլըպ՝ եռութտի մէ զպուր տէ վէլթլիյի՝ մաէն
պիլէսինճէ հէր նէսի վար իսէ . օլ մէրթէպէ քի , խա-
նէնին նրշանի իլէ պէլլիսիդ օլուու :

Տէտի սուրբն Ամբողջածածին . կէօրտիւնիզ մի օղուլ-
լար՝ հաշան ալբահ նազար կէօղի իլէ պագարսա գու-
լունա , քէտէր վէրիր . էմմա խրշմէ կէլիրսէ , հէր պար
ինսանին էյեամի պախմէինի աշրդ էտէր : Օ իրա՝ պապա
էվատին սէ վէրտէ , թաղիր էտէր . քիմի քի սէ վմէզ
իսէ , թաղիմ էտէր :

Պէնի Խորայէլ չէօլտէ պէրը ու եապանտէ՝ գուռ
թէթ հէլմասինէ գանաամթ էթմէյսւալ՝ սրզաափէր քի,
էթ մանձասինի արզուլէրիլ: Պըսորաձին եօլաար բահ
ման ու քէրիմ ալլահ: Պըսորաձին քէպապի աղըզէրին
տէ իբէն, ալտ սանա պիլու գըրկըն . քիմին գայսինտէն
կէմիշ խոի խէ էթ մանձասի, ճիւմիւսի եէր իլէ եէր
սան օլտիլէր: Օիրա՝ ալլահըն վէրտիյի գուտքէթ հէլ
վասինէ գանաամթ էթմէտիլէր, քի հէր մանձանին լէ-
զէթինի վէրիր խոի: կէցա քի ըրմագտէն գուրթու-
լուպ՝ արդ իշինտէ պօղուլոիլէր:

Ի Տ Զ Ի Կ Ա Տ Ի Պ Ի Յ Թ

⁴ առպէշի վաստիշահրն պիրիսի՝ զայէթ պախմի ա-
ըդ՝ հէր ձէնկատէ զօֆէր պուլուպ, հիչ պիլո քէտէր
կէօրմէզ խոի: Տօսթուն պիրիսի պունա խապէր եօլ
լատը քի, իշխայօրում ունին պախմի ու էյամինի, վէ-
քէտէրլէնցօրում, գօրդարըմ քի սէնի ալլահ ֆիրրին-
տէն խարիծ էթմիշ տիր: Ոէզպուր վաստիշահ սընա-
մաղ իջին, վարմաղինտէն զիյգըմէթ իւղիւկիւնի աթ-
որ աէրեայէ:

Իւչ կիւնտէն սօնրա՝ պալրդնիլէր պիլո պալրդ ալ-
լայուպ՝ վաստիշահ յայրդ կէօրտիւլէր. գարնընը ա-
շինձէ, պուլախիլէր իւզիւկի մահինին գարնինտէ: Խա-
պէր իրաալ էթափ վաստիշահ մէզպուր տօսթինէ քի,
ահվայ շու շէրիլ: Տօսթու տէտի, հաշմ քի շու ա-
տէմէճէլի իլէ եօլէ: () կէճէ էթպացէսինտէն խիսա-
նէթ զուհուր խտուպ՝ հէլտը օլոսու կիթտի: Վէմին
պախմի՝ քէտէրսիզ, քէսկին շարապա պէնզէր: քէ-
տէրի՝ սու իլէ նուշ օլմայինձէ՝ իշէնի ագիլ զայ էտէր:

Գ Լ Ո Ւ Խ Ո Ւ Լ Հ :

ՏԱՐԱԳԻ Ն Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ :

Օ Թ Ո Ւ Զ Ե Կ Տ Ւ Ճ Տ Փ Ա Ս Ը Լ :

Պ Ե Ր Ա Ծ Ե Ւ Հ Ա Ս Ա Խ :

Պ Ե Ր Մ Տ Ւ Ճ Տ Ի Պ Ե Յ :

Պեր ճինլին զայէթ սրդլէթ չէքէր խոի ճինտէն .
վէ ճինլինին աղղինատէն կէօնէ կէօն ճէ վասպ վէ-
րիր խոի : Աօրտու պիրիսի քի՞ էյ մէջուն չէյթան՝ ա-
ճապա արզուլէրիմիսին էզէլքի փայէնի . վէ էկէր մրւմ-
քինի օլսա խոի՝ նէ էզապլէր չէքմէյէ րիզա վէրիր ի-
տին : Տէտի ճին , իլլա քի ճիհէննէմէ էնմէսին , ու մա-
յէ ըրդմասինտէն՝ էֆզուն ու խայրլի թութար ի-
տիմ : Այւայէթատիլէր քի , նիշին : Տէտի , ոլ հաթուէն
տիր պէնիմ մէջաննէթիմ , վէ ոլ տէյնի թէօվպէսիւզէմ ,
քի ասլա էյլիք սայ էտէմէմ պիր քիմսէյէ . իլլա քի՞
հասէտլէնիրիմ ինաանլին խէյասինէ :

Պիր ճինէ տախի սիւայէթատիլէր քի , թէօվպէյէ-
կէլսէն նէ օլուր . տէտի՝ անըն իշին թէօվպէյէ կէլ-
մէմ քի , ալլահ ու վիշնումէսին :

Տ Ք Ւ Ն Ճ Տ Ի Պ Ե Յ :

Լ հ լ ի զարէդ քիմսէ , վէ իլլա քէնտիւսինէ պիլէ էյ-
լիք իսթէմէզ : Պիր փատիշահ՝ իքի զարէզլի հասիւտէ
վաս էթաի , քի պիրիսի զայէթ թամահի խոի . վէ պի-
րիսի զայէթ էհլի զարէզ : Նէ քի ալիլէրունիզ տէտի
վէրիրիմ . չաքին՝ պիրինիզ նէ քի ալիլէրու , օ պիրիսինէ
իքի գաթ վէրիրիմ : Այլքրէ վարինձէ , փատիշահ տէտի
հասիւտէ , էվիլէ ուն ալիլէ : Տէտի հասիւտ , փատի-
շահրմ՝ էվիլէ պէնիմ պիր կէօզիւմիւ ըրդար . ու պէ-
պի քի՞ թամահքէարըն իքի կէօզին ըրդարա . թամահ-
քէար իլէրլէմէտի , քի օլմայա հասիւտէ իքի գաթըն
վէրէ : Պէցյլէ բէզալէթ իլէ ըրդարըար փատիշահըն
հուզուրինտէն :

Գ Լ Ո Ւ Խ Լ Տ :

ՅԱՂԱԳ-Ս ԱՐԿՐԱՄՈՒՆԻԹԵԱՆ

ՕԹՈՒԶ-ՍԵՎԻԶԻՆՃԻ ՖԱՍՈՒ

ՆԵ Գ Ա Տ Պ Օ Ղ Ա Ջ Հ Ե Ւ Կ

Պ Ե Ր Ի Ն Ճ Ի Տ Պ Ր Ա Թ

Պիր մանասթըստէ՝ իւչ նէքոյէթ նիւհիւսէթ պօղաղ եասիիրի՝ փիցատէ խամի իլէ՝ ճգնաւոր վարիսի. եւմշյէ, իշմշյէ վէ զինայէ մէշզուլ քիմուլէր. նէ ալլահուան գօրդարլար, վէ նէ ինսանուան հիմապէտէրլէր իսի ։ Նէման եւմշը իշմշը՝ ֆայիշէլէր իլէ եաթըսդ գալդմադ իսի իշէրի ։

Պիր կէճէ եւէյիս իշմնճէ՝ պիրխաի տէտի՞ չօդ եւտիր իշտիք՝ պիր տուա էւաէլիմ. Այսադտաշի տէտի՞ պէն շիւքը եթտիմ շէյթանտան, սիզէտէ նասիհէթ էտէրիմ, սիզ տափոի համո ու սէնա էյլէյին. զիրա՝ անըն խալդի եղ. պէջլէ զէ ֆոլէնէրէր եաթտիլէր տէօշէրլէրինէ ։

Վ ժանարդտան կէօրէսին քի, պիր սիցահ իւղի՞ զիւ յան չէհրէլ՞ պէտտալի պօլու՝ ինսան քիալիթինտէ, վէ իրի տակէթ աշճիլէր տափու պիլէսինճէ կիրտիլէր օտայէ ։ Իւճէ ու գապա սէտա իլէ տէտի, հանուէ տիրօ՞քի պէնտէն թէշէքքիւր էյլէր իսի ։ Եաթտաղինտէն չէքիւպ, էոլիւմ մէրթէ պէսինէ կիրտի ձինփէրէսիթ մէն յուն խընպիր ։

Վ էթիճէյի քէյամ՝ թէսլիմ եթտի աշճիլէրինէ վէ տէտի, քի շիշէ սափայլը՝ քէպապ էթսինլէր. քէօղիւ տուպ վէ շիշէ սօգուպ, այտ պիր քէպապ ու սիրեան էթտիլէր քի, անձագ թափտուզի շէյթանա լսյրդ ։ Վ անասթիրի պիր մէքրուհ գօգու տըր պիւրիւտի ։

Վ է օ պիրլէրինէ տէտի մէզպուր, սիզ տափու լսյրդ իսինիզ անըն էզապիննէ, յաբին՝ ալլահըն գու վիլէթի գօմայօր պէնի քէնտի հալիմէ. վէ անըն էմրինստէն թաշը պիր շէյ ետէմշմ: Վ աբին՝ էօյիւթ վէրիրիմ սիզէ

մուղայէթ օլտորներդքի անտէն պէտթէրին չէքմէյէն սինիզ ակատի վէ զայխպ օլտու :

Խրի այսպտաշչը պիհուշ ագիլ զայ գալոփիլէք սու սուհաստաք . վէ սահապիսի վարը կէօրտիլէք քի՞ սիմ սկյահ . քիւթիւյէ տէօնիւպ պիրեան օլմուշ :

Ի Գ Ի Ն Շ Ի Ի Պ Ի Ռ Ա Թ

Վանասմիր խիւտտամին պիրի՞ պիր աղբասպասինին էլլինէ վարը պ , մանձա խթէտի . տէտիլէք՝ մանձա զէ մանի տէյիլ : Խոշմէ կէլիւպ ակատի , պէն պիւթիւն կիմէ եօլա կիթմիշիմ ուլումնուն էմրի իջն՝ ակ սիզ պանա վագթի տէյիլ տիր տէրսինիզ . նաչարի պալըդ վէրսիլէք : Տարըլսպ օ եանա պու եանա պագտի՞ կէօրտի թալուդլար սիւրիւսիւնի , օտուն իլէ պիրիսինի հէ լադ էթտի վէ տէտի , իշուէ պու որբ պէնիմ պալըդը :

Հիմապտե գալախիլէք խրորմէքրի վէ տէտիլէք , յայիդ մի տիր խիւտտամէ թմալուդ եէմէք : Ճէվապ էթտի քի . գանատը հայվան իլէ՝ պալըդ պիր տիր : Թամուդի քէպասպ խոռուպ էօնիւնէ դցինմէ , քէսիպ պիր փարչայի աղզինէ գոտուդի պիրլէ՝ նէ եռուտապիլտի տի , նէ կէրի չէվիրէ պիլսի . պողազինին տէրտի իլէ կօլտիւ մազպուն՝ ու սէ ֆիլ օլտու :

Ի Կ Զ Ի Ն Շ Ի Ի Ի Պ Ի Ռ Ա Թ

Պիր տէվլէթի ատէմ՝ նէ փսինէ պէնտէ գուլ օլմուշ տուրմա գարնինի պէտէք խտի . էմնա՝ ձանընի հիչ գայրըմազ խտի . յարին՝ զայէթ ալիմ վէ որըր պապինտէ պիր քիմսէ խտի : Օ էմանին փատիշահի՞ իւմիւրիւ իւղէրինէ թայեթին էյլէտի : Տիպէլք վէրտի քէնտիւսինի եէմէյէ իջմէյէ . օլ մէրթէպէ քի՞ եազի՞ իշքէնպէսինատէ սրդմազ օլտու :

Պիր կիւն աշճըսի տէտի պունա , աղամ , աճասպա նիճէ ալէվլէք քիւթէսէ կէրէք իշքէնպէնիզին եազին տէն՝ իթմիհատ օլաձագ նարի ճիհէննէմին աթէշի իլէ : Տէտի կէրչէք տիր , յարին՝ ինշալլահ քի էօլէ օլմայա :

Իմատի քէնտիւսինի սրդըյա ճէնտէրէյէ դցուո՞ օլ տէյնի խթմիզփարէ պաշատը քի , պիր տիւնէլի խիւտ-

տամէ՛ աէննիւպ՝ թէնինի էրիթտի՝ քիրկցի պաստը-
մասինէ՛ աէննտէրտի՝ քի անըն իշխն տայիմ րէ զիլ խոի
խայդի ալէմ պէջնինաւէ՛ :

ՏԵՇՈՐՏԻԿՆԱԴԻՒ ԻԳՐԵՑ.

Պիր քիմսէ մանասթըրէ կիրիւպէ, հիչ ալլահա մագ-
պուշ օլմազա միւ հիւմ էթմէզ իսի՞ նէ գասար քի նէ փ-
սինէ՛. շէյթան աէրսի իլէ՛ եւ մէյէ իշմէյէ թալիով խոի՝
Աշխաննինին գափուտսինաւէն էրսիլմէզ իսի՞ խասթէլլիյի-
պէհաննէ խոռուպ, իշքիլէնիր խոի քի՝ աճապա պէջիւ-
կիւմիզէ նէ փիշիրմիշլէր. նէ այրի եւ ը իշէր։ Խասթէ-
էրէ կէզէր խոի, քի նէ անլէր իշխն փիշիրմիշլէր՝ սո-
րար խոի։

Լ արին մանասթըրըն գայիմի գանսովիցխի՞ ղայէթ
պիր վէլիուլլահ խոի. կէօրիւր խոի շէյթանիը հէր վա-
գրթ մէ զպուր իլէ կէզմէտէ. քի շէպէք միսալի էկէր
ձգնաւոր ագսարսա խոի, քէնսիւսի տախի ագսար
խոի. էկէր մութպախի պագարսա, պագար խոի վէ-
քէնսիւսի. վէ նէ շէրիլ տագրանսա խոի ձգնաւոր, վէ-
շէյթան տախի կէօլիէ կիպի պիլէսինձէ պէրապէր։
Անտէն սօնրա՝ շէյթանըն ֆիթի իլէ՛ քի անա պէնստէ-
օլմուշ խոի, ֆիրար էթտի մանասթըրտէն. վէ Ոըսը-
րըն գազալէրի գուրսպինաւէ, գարնինէ պէնտէ օլուպէ-
եօզ օլուու կիթտի։

Գ Լ Ո Ւ Խ Լ Թ.

ՅԱՂԱԳ-Ա ՈՂԱՐՄԱՏ-Ա Թ. Ե Ա Հ

ՕԹՈՒԶ ՏՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՖԱՍԸՆ.

ՊԵՐԵՑ ՊԵԿՄԱՆ ԵՐԵՎԱՆ

ՊԻՐԻՆԱԴԻ ԻԳՐԵՑ.

Պ ահման աէրունի գայսպին միւլացիմիլիզինէ աէնիր,
բահմանըգ՝ էլլ իլէ քէրէմ էթմէյէ : Բահման օլ-
մէրթէպէ պիր միւրթէ գի ու շէրիփ ֆազիլէթ տիր քի,

տին ու խմանա այագտաշ կիպի՝ կէօյա չիֆտէ քիւփէ տիրլէր ինսանըն կիւշինտէ : Ասղ է՛լ միսալի տին . սոլ է՛լ ոզորմութիւն : Անըն իւին Ասղոմօն իսկնի Տաւուտ տէմիշ, “Ոզորմութիւն և հաւատոք՝ ՚ի.քէն մի պակա սեսցին ո : Շահմանլըդ վէ տին՝ սէնտէն տիւր օլմայա : Ո է տախին” Ոզորմութեամբ և հաւատով սրբն մեղք” : Շահմու տին իլէ սիլինիր վէ փարլէնիր ֆրոդ ու կիւնահ : Տախի զէքեամթ իլէ եափրլըր ախրէթ խանեսի :

Դպրէթի՝ օլտու պիր սախմթիւնան տիրիմի Կատուածատուր նամինտէ . քի աղիզ ճգնաւորուն պիրինէ ինաւ յէթ օլտու , քի քէնտիւսինէ պիր խանէ եափար կէօկտէ , յաքին եափուճիլէրի անձագ . քի շարաթ կիւնիւնտէ իշլըլէր . զիրա նէ քի գալանլըրսա իմիշ՝ նափագասին տէն մաստա , գուսուրինի շարաթ կիւնիւնտէ ֆուգարայա տաղոստըր իմիշ :

Դմանի՝ աձայիսկ տէյիլ իսին . քի շարաթ կիւնիւնտէ եափուսի մեթանէթ պուլուր վէ թէքմիլէ պալիդ օլուր իտի :

Ի Ք Ի Ն Ճ Ւ Ի Պ Ր Ե Թ

Պիր եափիսկոպս զայէթ սուսայիւալ՝ շիրաճիսինէ տէտի շարապ կէթիրսին . կէթիրտի : Պիր ֆուգարէ կէլիս տէտի , աման՝ պիր աղմէյ զայէթ սուսամիշ էմ , օլմազ իսէ՝ շիմտի էօլիւրիւմ : Եափիսկոպոսուն շադըր ճիսի տէտի , զայրի շարապ գալմատը :

Եափիսկոպս գալտը իրի գըլըճ արտախնաէ . նէ քի հարարէթին գայիրա , նէ քի ֆուգարէնին էօմիրիւնէ գըլա : Ենձամինտէ՝ քէնտիւսինտէն եիւզ չէ վիրուայ՝ նէ ֆսինէ՝ զայիսկ կէլոտի . Էմր էթտի քի շարապի վէրին ֆագիրէ . անտէն սօնրա ումուտ քէսիլոտի իչմետէն :

Եափիսկոպոսուն տիալէլիք հարարէթի ալէ ֆլէնտի . Էմր էթտի պէնտէսինէ քի՝ պաշ աշազի էլլէ գանաթայի , պէլքի պիր իրի տամլա պուլունա : Պիր աղինատ խոռոպ՝ էնձամինտէ ումուտուզ (անձագ քի էմրինէ միւթի օլմագ իշին) պարտազի աշազի տէվիրինձէ , տօլու պուլուու : Վէրչէք տիր.քի , “Ոչինչ պակառի երկիւ զածացն աստուծոյ :

Խանետան պիրիսինին՝ անձագ պիր ալթունի վար խափ, կելսի պիր ֆուգարէ զէքեաթ խոթէտի: Վիքը էթմէյէ պաշտառը, էկէր վէրսէմ, աճ գալաճաղըմ. վէրմէսէմ, բահմէթ գափուսին գափայրպ՝ կիւնահ իշ լյէճճէյիմ: Նիհայեթինստէ ճան՝ ֆէթհ էթտի նէ փսիւնի, պէն տէտի՝ ճիւմլյէ էօտիւնճ վէրէն է ֆէնտիմէ վէրիրիմ հիսասպի իլէ: վէրտի ֆուգարէյէ ալթունի:

Խանեսինէ վարինճէ, էօնիւնէ գօալիլէր սատէ էքմէք սու իլէ: սօֆրասի եալսն, գալսպի ճէօմէրտ ժնամամէ օժուրուրըէն, ափանարզտան նամալիւմ պիր քիմնէ խանեսինէ կիրտի աճէլէ իլէ քէսէսին չրդարըպ՝ եիրմի ալթուն սունտի էլինէ վէ տէտի, մաղուր պույուր՝ սունու էֆէնտին սանա եօլլատը: Խանետան էհալէ վուգուֆ օլյոյըմ տէրքէն, կէօրիւնմէղ օլոտւ մէկէր մէլայիք իմիւ:

Պիր արշդատէնին՝ պիր չիթմլլյի վէ եիրմի էվլատի վար խափ: Վիքը էտէր խափ քի, էկէր եիրմի էվլատիմէ փայ էթուէմ, ճիւմլյէսինէ քիթայէթ էթմէղ. վէ նիճէ մուհապպէթ էտէճէրլէր պիրպիրիսի իլէ: իլլա քի գավզա վէ նիզա էտէճէրլէր: Վնձամինտէ տէտի, էջ բապպիմ՝ անձագ քի սէնի պանա վարիս ու միրասիօր էտէրիմ մալիմէ: էվլատլէրիմ սանա էմանէթ՝ սէն պիր միրսին:

Պունու տէյուպ, էլտիպանեցնի օդուն ուճինէ սատի լսյուպ, սէմայէ տօդրու աթտոր. ֆէվոիճէ օդ կէրի տէօնափ էլտիպանսըզ. նիշան ու այտմէթ խափ, քի ալլահ գապուլ էյլէտի: կէօրիւնճէ քի ալլահ գապուլ էթտի, ճիւմլէ մալինի կէտայէ, վէ քիլիսա ֆուգարէն սինէ հիսպէ էթտի՝ էլի եազիսի իլէ:

Վ էֆաթինտէն սօնրա քէրէմքէանի մէվս, հէր պիր օլլունա՝ անըն վարլիղինէ կէօրէ՝ մայու էմվայինամ էյլէտի: Վ է օլ քի՝ էլտիպանի սէմատէ գապուլ էթ-

տի իսէ , բահմէթինի եերտէ եվլատլէրի իւղէրինէ ճէ օմէրտանէ եազտրտոր՝ էմսալի եազմուր :

ՊԵՇԻՆ Ճ Ի ՊՐԵԹ

Փատիշահըն պիրի՝ եպիսկոպոսուն նասիհէթի իլէ , գարիպլէրի ֆագիրլէրի կէօրիւպ կէօգէտիր խտի ճանի կէօնիւլտէն . կիւլէր եիւզ , վէ անլէրէ քէնտիւսինի աշգիս կէօմթէրիւր խտի : Ալլահըն յութֆի իհսանի իլէ մէմալիքինի զայէթ կէյիշէտի . վէ վաֆիր միլէթ հիւրմինէ տախիլ էյլէտի :

Սուրբ Յարութիւն կիւնիւնտէ եպիսկոպոս իլէ մէջիստէ օմուրուրպէն , ֆուդարէնին խրզմէթինէ թայեին օլան պէնտէսի , ինհա էթտի փատիշահէթ քի , վաֆիր ֆագիրլէր անտէն պունտան կէլիւպ մէյտանտա օմուրուպ քէրէմ ումարլար :

Փատիշահ իօմթիմա էաբնճէ կիւմիւշլնկէր իլէ մանայի եօլլատը ֆագիրլէրէ վէ տէտի , մանճայի եէօինլէր , (աճայիս քի օլ տէյնի ֆագիրլէր պիր գալուան տօյսուլար) վէ լէնկէրի տօղրայուպ , հէփսինէ փայէթօինլէր :

Եպիսկոպոս կէօրիւնճէ պու ահվալի , շատ օլոտ սէլինտի . թութառ փատիշահըն էլինի վէ տէտի , հէման տիլէրիմ հագտէն , քի պու էլ ֆիմապատ չիւրիւմէյէ :

Ճէնկաէ մէրհում օլոտ փատիշահ . միւպարէք էլիհ հաթէմի իլէ սաղգալոր : Ա է հայտ կիւմիւշլէր գասպը շոօմատա Սուրբ Պէտրոսատա սագլը արք՝ իղղէթ ու իրամ իլէ :

ԱԼԹ ԸՆ Ճ Բ Ի ՊՐԵԹ

Վարդպատէ նիսվաննըն պիրի՝ ֆագիրլէրի խանէօինէ գալուլ խտուպ՝ պինէ փս քէնտիւսի խրզմէթլէրին կէօրիւպ՝ այագլէրինի եայգար խտի : Վոճասը պէլի մէն էտէր խտի , էմմա օ տիյնէմէզ խտի :

Պիր կիւն գօճասը էվտէ տէյիլքէն , գափուտէ պիր ֆագիր կէօրտի զայէթ մէճրուհ եարէլի . էվէ կէօ-

Եմիւրիւալ վէ համամը ըսրոտուալ եւ սյդատը կէրէյի կիողի :
Տէտի ֆաղիր՝ պիր կէնիշճէ եաթաղ իսթէրիմ : Խա-
թուն տախին՝ կէօմիւրտի.քէնափ եաթաղինէ եաթըրոր :

Տէրադասպ զաֆիլ իւսթէ կէլտի գօձասը . կիրտի
օտացէ , զայրի է՛հվայ զանն էթափ . ֆուդարէյի էօ-
տիւրմէյէ գաստ էտինճէ , խաչ իւղէրինատէ նէ չէրիլ
խաէ խափ էֆէնտիմիզ , էօյէճէ կէօրիւնափ մէզպուրէ
վէ տէափ , նէ գօլալարուն պէնի քի սէնին իշին պուն-
չէ էզապ չէբափ :

Եէրէ տիւշիւալ էվ սահիպի՝ թիթրէմէյէ պաշա-
տը . սօնիրա պաշըն գալարուրով՝ քիմսէյի կէօրմէյիւալ՝
թէօվույթէ կէլտի աղլէյէրէք :

Ե Է Տ Ի Ն Ճ Ւ Լ Պ Ա Յ Թ Յ Ա Յ Թ

Տէվէթլինին պիրի՝ պիր սարսայ պինաա էթափ՝ զա-
յէթ գլոմէթլի վէ կիւզէլ . պէճիտ օմաղ իշին տէյիլ,
անճագ . քի իւնիան իշին . Վ է տիվանիսանէ գափուափ
խաղէրինէ՝ եաթթա որէյիթ եազարուրու քի , պու տիւ-
փանիսանէտէ . քիմսէ էջիսպ իշիալ եաթմայա . անճագ . քի
Ա.քիլէս , Պղասոն , վէ Ա.բակէմիս : Կ.օյա քի՝ Ա.քիլէս
կիպի օլա մէրտ . Պղասոն կիպի ալիմ . վէ Ա.բակէմիս
կիպի մահպուալ կիւզէլ :

Պիր կիւն բույսինտէ կէօթիւրտիլէր պունու հագդ
տիվանինէ . Տէտի տատալէթքեանի Ծիսուս Վրիսոսո ,
էյ պազիրկեան՝ պէնի տիվանիսանէնիզտէն տիշարի՝ մէ
գովարուն . իմտի պէն տախի սէնին՝ պէնիմ սէմայի սա-
րայիմտէն տիշարի գօվայրու :

Հագդինէ իւամ եազրմազա էմը օլունտու . թիթ-
րէմէյէ պաշատը մէզպուր տէ վէթլի օ եանա պու եա-
նա պագտը՝ պիր քիմսէտէն մէտար պուլմայուալ , կէօ-
զիւնիւ չէվիրտի Աէյրէմ անէյէ տօղրու . ինայէթ ու-
քէրէմնիցազ էյէտի . քի սալա պիր տէմ խըզմէթինտէ
պուլունմամը խափ :

(Օ ազիզ խէ՝ գանուն ու գայտէսի միւճէպինճէ՝
տակէթին սաքին էթմէյուալ , բահմէ կէլիւալ րիճա էյ-
լէտի օղորւնտան : Տէտի էֆէնտիմիզ , իմտի պօզուն

Եզէլքի ալէյթի գափու իւղէրինտէն . վէ եազարն քի
պու սարացիմէ՝ պիփէրլա տիւխուլ էտէ իփիւրեան
Ուարտինսս , ֆագիր կէտա Դազարոս , վէ պիմէքեան
Յակոբոս :

Պունու իլէ կէօսթէրտի քի Փազիլ ու թագվա
քիմսէլէրի խանէյէ տալիշէ էթմէլի : Խասթէ տէրտի-
մէնտի Դազարոս կիպի : Պիմէպիքան գարիսպէրի Յա-
կոբոս վէ Ուարտինսս կիպի :

Խմտի օ տէվիլէթլիյէ՝ բահնիւմա օլուու տէրեա ախ-
թէրի ելուտը ուռոր Ըստուածածին . վէ օ տէվիլէթլի՝
քի պու ալէմին պահրի ամանինտէ եօլունու շաշրմու-
խոի , ոէմանըն խակէլէսինէ պիլիտէր վարրու տախուլ
օլուու :

Ս Է Ք Ի Զ Ւ Ն Ճ Ւ Տ Պ Ր Ե Թ

Ալահըն բահմ ու քէրէմի՝ դայէթ էֆզուն արր տ-
էմին իշէտիկի կիւնահինտէն : Վ է օլ մէրթէպէ տիր
անըն բահմ ու քէրէմի քի , էկէր պիփր քիմսէ՝ տէրեա
տէյնի կիւնտէ իշինտէ զարդ օլուալ ումուտին քէսէր-
ուէ , վէ անըն բահմ տէրկեահին չագ էթմէսէ , վա-
ֆիր անըն խրշմինէ մասար օլուր . վէ անըն խրշմին՝
քէնտիւսինէ խազինէ էտինիր հուզուրի մահչէրտէ :

Նիձէ քի էֆէնտիմիզ շէքվա էտէր խափ պիփր ազիզ
գուլունա քի՝ ֆասիգէր քի սօն նէ ֆէտաէ՛ ումուտին
քէսէրէր պէնիմ բահմ ու քէրէմիմտէն , զիյատէսին-
ճէզ պէնիմ տարըլսըրլար . վէ մագ պուլիմօրմազար պու-
կիւնտէ իշին զայրի հիսասպուզ կիւնահէրինտէն զիյա-
տէ : Օ իրա՞ էկէր քի ումուտին քէսիս պիփր քիմսէ , վէ
պէնիմ մուհապէթիմի րէտտ խոսուալ . քէնոսի կիւնա-
հինի պէնիմ քէրէմիմտէն տահի էֆզուն ու զիյատէ
զանն էտէրտէ . ահ ու զար էթմէյիւալ քէրէմիմ տիլէ-
մէրտէ վէ բահմիմի տիւր խոսուալ թէգմէ վուրսա , զա-
յէթ էլ զայէ պէնի էֆքւարէ կիօթիւրիւր . զիրա՝
պինիհայէթ վէ հաստէն պիւրիւն տիր պէնիմ բահմ
ու քէրէմիմ ալէմին կիւնահինտէն :

Գ | Ա | Ռ | Խ | Խ | .

ԵՎԱՀԱՍ ՈՐՉԱԿԱՆ ԳԱՅՐԻԴԵԼԱՆ ՀՐԵՏԱԿԱՊԵՏԱՆ

ԳՐԻԳՐԵԶԲ ԹԱՎՐԻ.

ՊԵՐԱԾԻ ՍԵԼԱՄՄ ՀԱՊՐԱԾԻ, ՍԵՐԸՍՔԵՐԻ ՄԵԼԱԾԻ ՔԵՐԱՆ

Պ Ե Ր Ի Խ Ա Տ Ի Պ Ե Ր

Ոլմատըն պիրի՝ պիր եօլուն չաթինտէ, հէր կէնինի սցար խոփ: Ապին՝ պիր առեթի վար իտիքի, հէր կիւն Ողջան ընդ քեզ Արիամ՝ սէցիքը խոփ հանի կէօնիւլտէն:

Պու էսնատէ՝ ալլահանան գօրդար պիր քահանայ եօլուն կէչէբէն, օղրու պաշի սօլթատ՝ էմր էթափ սունու սոյմաղա: Ա էլլուլլահ քահանայ րիճա էթափ քի, պէնի աղանըզն գուրպինէ կէօլմիւրիւն. անա պիր սըրըմ վարարը տէյէձէք. կէօլմիւրալէք: Ալյադ էթափ ձէյալցէ քի, նէ գատար էթպային վար խէհ հուզուրինէ չազըր, քի ալլահըն քէյամինի սիզէ արդ էտէյիմ. չազըրարիլէք:

Տէտի քահանայ՝ հիչ պիր քիմնէ գալմատի մի, տէտիլէք քի, տէրապան գափունիտէն զայրի ճիւմլէսի սունտա արր: Տէտի քահանայ, պէլի՝ գափունի էք սիր տիր, չազըրըն. վէ անի տախի չազըրտիլէք: Հաշն կէօրափ խոէ գափունի օ ազիզ քահանայը, կէօդ լէրին պէլըրափուալ պաշընը սալլամաղա պաշատը. վէ իւլրիցէ կէլէմէզ խոփ:

Օլ սաաթ քահանայ տէտի քի՝ էջ մէլուն՝ անտ ու եէմին վէրիբիմ սանա՝ խոփ մէսիհուլլահէ. քի տէյէն սին քիմնին սէն, վէ նէ իւն կէլմիշսին սուրայա. վայ պաշըմա տէտի. չիւնրի անտ վէրաբին պանա, տօղրուսին սէցիքիմ. պէն՝ ատէմ տէյիլիմ. իլլա քի շէյթան՝ ինսան քիսլիթինտէ. վէ սունտա սաքինէմ սու օն տէտօրտ սէնէ տիր: Պէնիմ ուլում պէնի եօլատը. պու խըզմէթէ թային էթափ քի, հանկի կիւն պու թիւ-

բիւտիլէրին սէրչէշմէսի՝ ատէթի իւղրէ՝ Վարիամ առտուածածինի սէլամիամազ իսէ՝ պօղայըմ, զիրա՝ զսցրի խուսուսլէրուէ, ճիւմիէ վիւճուտի իլէ պիդիմ խոի. յարին՝ Ողջոյն ընդքեզ Վարիամ, հէր կիւն միւթատի իւղրէ՝ պիր թէմամ սէցլէտիյինտէն, հիւճիւմ էտէմէդ իսիմ իսիմ իւղրինէ :

Պունու իշխոփանէք ճէյալի, զայէթ գօրդմազա պաշըսոր. վէ ազիղ քահանանըն այազինէ սարբոր՝ մաղֆիրէթ տիլէտի, վէ ովատէհու ամելինի թէպտիլ իւտուպ, ալլահա եւարար պիր պէնտէ օլոտւ :

Քահանայ շէյթանա էմր էթափ քի, նապէախտ օլ շունտան. վէ անձիլէրին պիր մէպէան պուլ սանա քի, պիր տախի քիմսէյէ զարարին տօգուննայէ : Ա է անլէր քի սուրբ աստուածածինին կէօլիկէսի ալլթընսա տիր լէր՝ զիյան էթմէյէսին տէյինձէ, նապէախտ օլոտւ մէյուն :

Տ Գ Ի Ն Ճ Ւ Տ Պ Ր Ե Թ.

Պիր տիշէ՛լի՝ զայէթ կիւնահքեար ֆայիշէ՝ տայիւմա սուրբ աստուածածինին մէթհինի էտէր խոի : Պիր կիւն զայէթ աճըգտոր. կէօրիւնտի պունա սուրբ աստուածածին վալիտէ՝ սուլթանլար սուլթանի պիր գաչնէքր գըզ օղաննար իլէ, կէթիրմէք իլէ պունա նէ ֆայիս թաամ. յարին՝ նէ փաք ու փիս գապ իլէ. վէ տէտի խթիմայ էյլէյէ : Տէտի մէպուր. մանձա լէթիփ, յարին էէյէմէմ գապին նէ փաքլողինտէն :

Տէտի սուրբ աստուածածին, վէ սէնին մէթհին՝ համո ու սէնան՝ պանա զայէթ խոշ վէ լէզիղ տիր, էմմա գալողին նէ փաք արբ. անըն իշին՝ էրլ էտէմէմ էէյէմէմ, վէ գապուլ էթմէմ : Պու խթիթտէն՝ ֆայիշէ հիսու ալլոպ թէօլուկ իլէ փաքլէնտի :



Գ Ե Ր Ա Խ Ա Խ Ա Յ Ա Յ

Յ Ա Վ Ա Գ Ս Ո Ւ Խ Տ Ա Տ Ե Ր Ե Ա Յ

Գ Ե Ր Ա Պ Ի Մ Ի Խ Ա Խ Ա Յ Ա Յ

Զ Ի Շ Ա Բ Ի Ք Կ Ե Վ Ա Լ Ա Բ Ի Ֆ Ի Շ Ի Ն

Տէվլէթլի սոյունատան պիր տիշէհլի տէօշէյէ տիւն
շիւպ՝ վաֆիր խասմէլլիքակէն սօնրա՝ վէֆաթ
էթափ։ Հաշան բուհինի կէօթիւրտիլէր ալլահըն ուն
մայի թափնթի էօնիւնէ, վաֆիր հապէջի գարափող
քիմսէլէր գարշուլէտիլէր՝ աղլմ ձենկ ու ճիտա էթա
տիլէր, ֆադիր թիթրէմէյէ պաշլատը։

Օլ սաամթաէ՝ պիր կիւզէլ վէ նուրի ձէմայ պիթիրէ
դրդ օղլան՝ պունուն խմտատինէ եթիմիշիւոյ՝ հապէշէն
րէ տէտի, նէ խմժերսինիզ սիզ սուր բուհտէն, քի պէնիմ
օղլումուն էթապայիլէրինահէն տիր, խէջոս պուլուայ՝
հուզուրի շէրիցէ տախոիլ օրունձէ, հաքիմ տէտի, քիմ
ձէվապ վիրուտալ վէ քիմքէֆիլ օրաձագ արր սուրուհէ։

Առորի առաքեալն չակորոս՝ իլէրի կէլիւոյ տէտի,
իշտէ պէն էֆէնտիմ, զիրա՝ երիքէրի պէնիմ մէզաւ
րիմէ զիյարէթէ կէլափ, նիյազ էտէրիմ՝ յութինի
սունա իհասան էջլէ, զիրա՝ միւրատ էթափ, էմմա էւ
տէմէտի։ Տէտի աստալէթքեանի հաքիմ, նէ միւրատ
էթափ վէ էտէմէտի։ Տէտի սուրբն չակորոս առաւ
քեալ, ձնինի կէօնիւլուն սանա խոզմէթ էթմէյէ ձան աւ
թար խոի, յաքին էտէմէտի, զիրա տայիմ խասմէթ խոի։
Տէտի ասիլ հաքիմ օ տիշէհլիյէ, վար խմոփ սէյամէթ։
իթիդատըն՝ վէ տօսմթարըն՝ սէնի խէջաս էթափլէր։

Օլ սաամթ մէզպաւրէնին բուհի կիւլէր եիւզիւ
սէվինէրէր, կէօյա պիր միւնէվիլէր երլորդ կիափի՝ ուչ
տու սէմայէ։ Չէվէսինատէ տիւլան տուրանլար՝ համու
ու սէնա խոուպ տէտիլէր, մէտէ ու սէնա սանա բանգ
պիմիզ, աղիզ խաին, վէ տայիմ աղիզ ու միւքէրըէմ
սին։ քի բահմ ու քէրէմինի՝ տիւր էթմէզին անլէր
տէն քի սանա կիւլէնիրլէր։

Գ Լ Ո Ւ Խ Բ Հ

Վ Ա Ս Ա Մ Տ Ա Տ Ա Վ Ա Ր Վ Ա Ր Ա Ն Ա Ց Ա Ք Ր Ա Ս Ո Ս Ո Ւ Տ

Գ Ե Ր Գ Ի Ւ Խ Ա Ց Ա Վ Ա Ր Ա Ն Ա Ց Ա Ք Ր Ա Ս Ո Ս Ո Ւ Տ

Ե Վ Ե Ն Ե Տ Ե Մ Ե Ր Մ Ե Ս Ո Ւ Ա Կ Ա Վ Ա Ռ Ա Ն Ա Ց Ա Ք Ր Ա Ս Ո Ս Ո Ւ Տ

Պրիստոնեայ օլան՝ տայիմ զեքը էտէճէք Յիւ
սուս Քրիստոս էֆենտիմիզին պիսուչ չէք-
տիցի սիցասէթէքրի, քի հագիգէթսիզ կէօրիւնմէյէ
ինսանա տայիր օլան մուհազրէթինէ : Պէջլէ խախ
սուրբն Ատեփաննոս արբայ :

Պունա կէլոփիլէք իւչ իմիթիցարլէք՝ վիշնու ու նասի-
հէթ իշիթմէք իշին . յարին օ ազիզ՝ հիչ ազրդ ազմատը :
Տէտիլէք՝ էյ ազիզ աթմա՝ հիչ սէօյլէմէյօրսուն . պիզ
նասիհէթին իշին կէլոփի :

Տէտի՝ ամփ էլլէյին՝ պէն հիչ պիլմէտիմ քի նէ
սէօյլէք խափնիզ . յարին՝ նէմ վար սիզէ տէյէճէք . նէմ
քի վար խէտ, տէյէյիմ սիզէ . պէն կէճէ կիւնտիւզ հիչ
պիզ շէյ կէօրէմէմ, անձագ քի Յիսուս Քրիստոս էֆեն-
տիմի խաչ իւզէրինսաէ սայսպ օլունմուշ :

Պունու իշխոտիճէք, հիսուէ ալբա՝ տիւնեալէք գա-
տար իրշաս օլուուլար . վէ տուա էտէրէք կիլթտիլէք
քէնտի մազարալէրինէ :

Ի Ք Ի Ն Ձ Ի Տ Պ Ա Ր Է Թ

Դասիգ թէրքի տիւնեանըն պիրի՝ թէօվպէսի իւլ-
քինտէ զայէթ զէմ չէքիւալ էօլիւմէ եագլաշար . նէ
օգումազա, նէ եազիցէ, վէ նէ պիր զայրի իշէ խայիր
էտէր խտի . Պու մէզպուր՝ օտասինտէ օմուրուբլէն,
զիյատէսինձէ ձանը սրգլասը, թասա ու զէմինտէն՝
վիճուտինտէ տէրալէք պիրէ փէյտահ օլուու :

Ենսըգտան կէօրտէն պիր սէտա կէլոփի պունա քի,
նիշն պօշ ավարա օմուրմուշաւն, վէ վիճուտինէ
զահմէթ վիրուպ զայիֆլէտիրան . տավուն, վէ պէ-
նիմ սիցասէթիմի ձանի կէօնիւլտէն զեքը էլլէ . վէ կէօ-

զիւն է օնիւնտէն տիւր էթմէ . աէնիմ չէքախիմ անէ
աղրիլէր , սէնին սրգէթինի ֆէթհ էտէրլէր :

Տակամառ ֆագիր . վէ նէ քի քէնտիւսինէ էմբ ու
լունտու իսէ , ձէսարէթ իսուապ պաշա ըրգարտը . վէ
էցյէ իւաճէր իլէ սաղլըդ պուլուպ , վէ տայիմա անի
թէքրարլէյիւապ՝ անտէն սօնրա ասլա տէրունի ինճին
մէտի . իլլա քի մէսրուր ու թէսէլլի օլարադ՝ էօմրիւնի
ֆազլի ամէլ իլէ կէջիրտի :

Գ Լ Ո Ւ Խ Խ Գ .

ԵԱՂԱԳՍ ՄԻԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ

ԳԵՐԳԻ ԻՒԶԻՒՆՃԻՒ ՖԱՍԸԼ

ԸՆՐԻ Գ ՆԵՍԻ ՔԵԹ ՊԵՏԱԿԱՆՏԵՏ ՏԻՐ

ԳԻՐԻՆՃԻՒ Ի ՊՐԵԹ

Սուրբ պատարագ՝ քի չէրփի ու սէրլիլը գուր
պան տէնիր , աղիզ կիւնլէրտէ չօդ ֆայիտէսի
վար կէօրմէյէ , վէ խաթատան տախի խէջաս էտէր :

Իւչ մէրտ քիշն՝ կիրակի կիւնիւնտէ՝ ավ էթմէյէ
կիտէրլէր . կիտէրըէն՝ պիր մատուռ իշխնտէ պիր քա-
հանայ պատարագ էտէր խոի : Պիրիսի եանաշըդ քա-
հանայա տէտի , հիչ օրմազսա՝ շահ պէշիթինտէ վարը
եէթիշիրիմ : Վ արինձէ՝ քահանայ սօնրաքի աւետարանը
օդուռը խոի . վէ օ եէրինէ բամթ կէլտի քի՝ տէտի ,
“ Ի անն մարմին եղեւ և բնակեցաւ ի մէզ ” :

Չըգար տիշարը . վէ օ պիր այագտաշըրի իլէ՝ կիթ-
տիլէր պիր օրմաննըդ իշխնէ : Վ փանսըզտան պիր սէտա
տրը կէլտի քի , (պարգաննըդ թիթըրէմէյէ պաշատը)
“ Ա լիքայէլ Ա լիքայէլ ” հար զգա : Վ նսըզտան պիրիսի հէ-
ւաք օլտու : Թէքրար եինէ սէտա կէլտի քի , “ Հար և
զգա : Չարփըլըզ կիթտի պիրիսի տախի : Իւչիւնճիւ
քէրըէ եինէ սէտա կէլլինձէ քի , “ Հար և զգա : ”
Վ ուր վէ անի : Տէտի Ա լիքայէլ հրեշտակալետ՝ վու-

բամամ։ զիրա պու՝ իշխթտի սասպահը իշխն Աւետարան սէտասըն սուրբ պատարագտա՝ քի տէտի քահանայ։ և աննն մարմին եղեւ և բնակեցաւ ի մեզ։

Տ Կ Ւ Ն Ճ Տ Տ Պ Բ Ե Թ.

Պիր ֆաղլի ամէլ եպիսկոպոս՝ սուրբ պատարագտա զայեթ կեօդ եաշի տէօքէր իսի սէլլէր կիպի ։ վէ հէր նէսի վար իսէ ։ ֆուգարէլէրէ տաղըտրը իսի։

Պիր քահանանիըն խէյալինտէ կէօրիւնտի Յիսուս Քրիստոս վէ տէտի ։ վար եպիսկոպոսա ինհա էլլէ քի նէ էաւէճէքսէն էլլէ ։ վէ նէ իշին վար իսէ թէքմիլ կէօր ։ զիրա՝ ազիզ ու քէպիր առաքեալլարըմին զիյնէթի վէ տօնի կիւնիւնտէ՝ պահա տօղրու եօճի օլաձագորն զահմէթինին պէտէլին ալմագ իշին ։ Տիւշ վէ խէյալ տրբ տէյիւն ամէլ օլմատը քահանայա ։ թա քի իւչ քէրրէթէնապիհ իշխթմէյինձէ ։ Վնձամինտէ վարտը աղջայարագ ինհա էթտի ։ խապէր վէրտի ։ վէ ինանարբուը իւս թէիւնտէքի եարէլէր իլէ ։ քի միւթի օլմատը սէպէտ իշին թաղիրտէն գաղանմըշ իսի։

Եպիսկոպոս խաթիմա էտէճէք ։ զայեթ պէ զայեթ խմթիղֆար տամէնին էլաէն գօմայուա՝ նէհրի ճարի միսալի կէօդիւնտէն սէլլէր ագրարը իսին էկափ կիւն նէտէք ։ Ա է առաքեալլարըն տօնի կիւնիւնտէ պատարագ իսուսոյ թէքմիլինտէ խասթէլէնտի ։ վէ ճէօմաաթէ փէնտ ու նասիհէթ էտէքրէն ։ իշտէ վագթիմ կէլտի տէյիւտ՝ միւպարէք ճանընը թէսլիմ էլլէտի։

Տ Խ Չ Ւ Ն Ճ Տ Տ Տ Պ Բ Ե Թ.

Պիր աշխատհական տուայէ մէշզուլ այագտաշլէրի իլէ վարտը սուրբ Երուսաղէմէ ։ Ի ասկալիցէ կիւնի այագտաշէրի էլլէթլէյիւտ՝ եօլ թէտարիքին կէօրիւթէր իսի ։ Պու տէտի գարընտաշլէր՝ յայրգ տէյիլ պումիւպարէք կիւնտէ պատարագ կէօրմէտէն եօլա ըրմագ ։ սէօդ քեար էթմէտի ։ կիմթտիլէր իսիլէյէ ։

Պու աղիզ՝ էնիդունի էրթէսի կիւնի ըրտը եօլա պագտը քի պիր աճայիսպ զիյնէթլի ինսան չէրլինտէ

աթլը՝ չախար պաւնա . սիւալ էթափ քի՞ կը ատէմ՝
քիմ սին , վէ նէթետէն կէլմիշնին : Տէտի Վուափ շէրփ
զկարեթձիսի էմ՝ վէ նագէ էթափ ահալի : Տէտի
աթլը . աթլմըն սաղրիսինէ պի՞ն կէօթիւրէյիմ սէնի
այտատաշլերինէ եէթիշտիրէյիմ . պինինձէ՝ օ կիւն
պուլունտու խանէ սինաէ :

Տէտի մէջայիք սուվար՝ թանլիսմիսն վիլայէթինի .
տէտի պէլի , չարին պանա նէ օլուու պիլմէմ : Աթլը
տէտի , չիւնքի սէն թաղիմ պիլլիէ իրամ էթափն սուրբ
պատարագա , անըն իշն իրսալ օլունտում մէվլատան ,
քի սանա բահնիւմա օլայրմ . իշաւ խանէն , վար՝ պա-
շնա կէլէն միւճիզաթի նագէ էյլէ :

Վ. շնալէրի սիւալ էթափիէր քի՞ այտաշլերին հան
նցէ . տէտի պիլմէմ . պէն տիւն կըռուսաղէմուէ խախմա
պու կիւն պուրատա պուլունտում : Օէֆպլէնսիլէր
քի մաթու ֆլանմիշնին սէտրէ պէրի սէցլէրսին : Դիա-
գիր ըլոմիեար՝ աղար ու սիմմէմէրինէ թագամթ կէ-
թիրէմէշիւոդ ֆիրար էթափ . սրագարքի տահիձէ խարձ-
տղի վար խափ , սօլուզին սուրբ . Յակօբուն մէգարին
տէ տլուր . վէ այտատաշլերի տախի կէլմէտէն , կէլոնի
եինէ էվինէ տախիլ օլուու :

Տ է Օ Ր Տ Ւ Ն Ց Ւ Ւ Ւ Կ Ր Ե Թ

Պիր գաչ նէ ֆէր՝ տաղտա սիմ մատէնին գաղարըէն ,
պիր գայտ թաշ գօփափ խւզէրլէրինէ՝ էօթի վէրափ
ձիւմէսինի . անձագ պիլրիսի՞ պիր քէօշէ եէրտէ բասթ
կէլիսպ՝ սիփէրլէնսի գալուր : Պունուն զէվճէսի՞ էրիմ
էօլուիւ տէյին՝ հէր կիւն պատարագ էթափիւոդ՝ պիր
սօմուն իւէ պիր պարտագ շարապ վէ մում՝ քիլիսաւ-
յէ հէտըէ կէօթիւրիւր խափ . Ապին հասէ ալէնսի
մէշուն շէյթան . իւչ կիւն եօլուա բասթ կէլիւոդ պու-
սիփէմի մէն էտէր խափ հյիլքաէն քի , պատարագ թէ-
մամ օլմուշ տրբ :

Պիր ատէմ՝ օ էզէլքի եէրտէ՝ սիմ իշն եէրի գա-
ղարըէն , պիր սէտա իշիլմտիքի՞ ուսուլ իւէ , գայտ
թաշն խզէրիմէ տիւշիլմէյէսին : Կան թարափինսէն

գալիքնեւէ՝ պուլսովիլէր մէզզուրի . սօրոտիլէր ահճմալի . վէ օ նազլէ էյլէտի . Տէտիլէր , եւա նիճնէ աճ սուսուզ սաղ գալարն պունձէ զէման : Տէտի քի՞ հէր կիւն պանա պիր սօմնւն , գատի իլէ շարապ , վէ մում կէթիրիր-էր խոի . պու կիւն իւչ կիւն օլսուրքի՞ կէթիրմէտիլէր :

Վարդուը իշխոտիչէր , տիւնեալէր գատար իրշատ օլսու սէվինտի , քի սուրբ պատարագտան օլսու պու հիբմէթ . վէ առայտու քի շէյթան խմիշ քէնտախինի աբ սաստան , վէ պատարագ էթափիրմէսինի մէն էյլէյէն . վէ վէրտաւյի հիսացէ իլէ՝ գօճասին սաղ սագլամիշ բահման մէվլա :

Պ Ե Շ Խ Ն Ճ Բ Ւ Պ

Պիր ֆասիդ աշխարհական քահանայ՝ պատարագ էթափիրմէ՝ պիր զայրի ֆաղլի ամէլ վաք ասէմ կէռ քիւր խոի , քի խօթիմալ իթափտէ , նշանար վէ պատեշ շէրլի աէջիլ խոի էրլ էթափիր . իլա պիր կիւզէլ չօճուգ քի խօթիմալ էթափտէ՝ այադլէրի իլէ թէփիշիր խոի քահանայ իլէ . եխզիւնի չէվլիրիր՝ գարշը տուրուր խոի :

Պունու չօգ քէրրէ օ աղիզ կէօրտոի . վէ անարժան քահանայ տախի նազլէ էթափ քի , ազիմ զահմէթ շէ-քէրիմ խօթիմալ էտինձէյէտէր : Տէտի ֆաղիլ քիշի . էօյիւթ վէրիրիմ սանա , ամէլինի թէպտիլ էլլէ . թէպտիլ էյէտի ֆասիդ քահանայ : Անտէն սօնրա՝ չօճուգ շէրլինտէ արզու պիրլէ , սէվինէրէք կիրիր խոի աղզինէ :

Ա Լ Թ Ը Ն Ճ Բ Ւ Պ

Պիր քահանայ սէ ֆայէթէ մայիլ . պատարագ զէ-մանինտէ պիլէ՝ տիւնեէ վի տաղտաղսյի զիքը էտէր խոի : Պիր տօսթինի տամլէթ խոտուպ , խօզմէթքեարինէ որմարլասը քի , իրիճէ պաղսդլար ալսըն :

Պատարագ էթափտէ տախի , պու միսիլին շէյլէ-րի ֆիքը էտէրէք , գուրած գալզ իլէ վէ աճէլէ իլէ էր ամէր խոի սուրբ պատարագը : Առէք կէրէք էսնասին-

տէ՞ ֆիքիրէ ապալոր քի , աճաւագա պայլբդ լար թուղլմ .
մի , եօգոս թուղուղ մի : Ը էյթան՝ փիտ ու քիրի էս-
պատ իլէ՝ թափայի աթէշտէն ալրող պալբդ լար իլէ՝ կէ-
թիրափ սուրբ սեղան խւղէրինէ գօյտու . վէ մէզադ
էտէրէք ակտի , էյ ահմատ աշճի իշտէ պալբդ լարըն՝
նիմէ խթթէր իսէն թուղլա . քի պատարագըն թէքմի-
լինէտէք՝ գայկլարդ խրզմէթին կէօրէսին . վէ պալբդ-
լորը եինէ եէրինէ կէօմիւրտի :

Ե Լ Տ Ի Ն Ճ Ւ Դ Պ Ր Ե Թ

Առուրբ Բարսեղ կեսարացինին զէմանինտէ , պիր
թամահի քահանայ վար խտի : Պատարագ էթոփիրտէ-
ողիլէ՝ ֆիքիրլէնիր խտի քի , աճաւագա պու կիւն փարա
չօդնա ախւշէր մի պանա : Առուրբն Բարսեղ՝ չազրըզ
մէզպուրի տէտի , վար թէվէքէլլի օլ պատարագըն
էյլէ . թէքմիլինտէ սանա պիր չինիկ ագնա պալբդ լարըն :

Առէք կերէք վագիթնտէ սու թամահի չիք քա-
հանայ ֆիքիրէ տալոր քի , պէլի պանա պիր էօլէկ
վաս էթոփ սուրբ հայրապետ , էմմա նօդսանն մի վէ-
րէնէք՝ եօգսա տօլու : Տույտու երանելի՝ քի եինէ մի
ֆիքրի փասիտ օլուն էյ թամահքեար ու մէհմէլաթ
տէյէրէք՝ թաղիր ու ազար էյլէտի մէզպուրէ :



Գ Լ Ո Ւ Խ Խ Ո Ւ

Ա Ա Ս Ա Պ Ա Տ Ա Խ Ա Յ Ա

Գ Բ Բ Գ Տ Ե Օ Ր Տ Ի Ւ Ն Ճ Ւ Խ Ֆ Ա Ս Բ Լ

ԳԵՐԵՑԻ ԱԿ Գ.Վ.Լ. Հ Տ Ի Ք Ի Տ Մ Ե Թ Ա Գ Ե Մ Ե Ր Բ Ե Գ Ե

Պիր մէմէքէթին փաստիշահի մէրհում օլուալ , իւ-
րիձալի տէվէթի պէկնինտէ ֆէսատ զուհուր
խոսուալ , գարար գըլամատիլէր թահէթինէ պիրիսինի
ճիւլիւս էթմէյէ : Խնձամինտէ պիր քէօյլի փադիրինէ
էվաստինի նասալ էթափիլէր : Պատասի կէլու միւսպարէ-

քից՝ տէտի էյ օղուամ՝ թանըսմըսըն պէնի : Տէտի
նիճէ թանըսյիմ սէնի, քի հայտ թանըսյօրում պէն
պէնի

Գ Լ Ո Ւ Խ Խ Ե .

Վ Ա Ս Ա Ս Ի Ր Ա Ծ Ա Ն Ք Ք Ի Ս Ա Ս Ա Մ

Գ Ե Ր Գ Գ Պ Ե Շ Ի Ն Ճ Ի Ֆ Ա Ս Ա Բ Ա Հ

Գ Ե Ր Բ Յ Ի Ա Ը Կ Ա Ւ Մ Ե Ր Ա Հ Ա Ր Ա Յ Ա Հ

Պեր գըզ օղան՝ աղասհա մագպուշ պիթ ճարկից
օլուպ՝ նար կիպի սինէսի՝ Յիսուս Քրիստոս
էֆենտիմիոլին աշգի իլէ թիւթէր խտի . աշգիյա խտի
վէ սուրբ Աստուածածինին մուհապիթինէ : Եւտի
սէնէ թէմամ՝ նիյազ էտէր խտի սուրբ Աստուածա-
ծինտէն քի օղունու պանա կէօսթէր տէյիւ :

Ոէվուափի խտա կէճէսի՝ թէնհաճէ քիլիսատէ տուա
էտէրքէն, կէօրիւնափի սուրբ Աստուածածին, վէ գու-
ճաղինտէ Յիսուս Քրիստոս : Տէտի օպիքիր գըզա սուրբ
Աստուածածին, ալ խմոփի արգուլէտիյինի՝ վէ թէսէլլիի
ու մէսրուր օլ : Ոէվինէրէր ալար գուճաղինէ . վէ
թապիթ օլունմազ աշգ իլէ պաշտառը էօփիմէյէ :

Տէտի Յիսուս մանուկ, պէնի նէ գատար սէվէր-
սին : Տէտի կոյս՝ ձէսէ ախմանէն զիյատէ : Ձէքրար սոր-
տու, նիճէ սէվէրսին, տէտի կոյս՝ ճանըսմոան էփ-
զուն : Տէտի Յիսուս՝ տահի տահի, տէտի կոյս՝ իւրէ-
յիմոնէն զիյատէ : Ննձամինտէ՝ տահի նէ տէյնի, տէտի
կոյս, արթըզ պիկըմ՝ մը իւրէյիմ էթոին թապիթինի :
Պունու տէյինճէ, մուհապիթին զարպինտէն իւրէյի
ևարըտը վէ քաթէ էթտի : Ասւրբ Աստուածածին բու-
հինի գատդ խուռապ՝ ըբգտը սէմայէ :

Պու ահվայ այան օլուպ՝ խըսմ ու գավումլէրի կէէ
տիլէր պագտիլէր քի մէրհում օլմուշ աղիզ, միորի
անոլէր գոգար խտի խութիւնտէն : Աէ չէվէսինտէ

օլտնկլէր աշոտիլէր կեօկսիւնի . իւրէյինէ պատմիլէր քի՞
եարը օրթասինտէն եարըմբը վէ ալթուն հելլ իլէ
եազըմբը . Աէ վէրիմ պէն սէնի պէնտէն զիցատէ , ձա-
նըմնան էֆզուն . քի պէնի խայդ էթամին գուրթար-
արն , վէ յութմֆուն իլէ զէյն էթամին տօնաթարն :

Գ Լ Ո Ւ Խ Խ Ո Յ .

ՑԱՆԱԳԱՍ ՑՈՒՑԱԿԱՏԱՐԱՄԵԱՆ

Գ.ԸՐԳ ԱԼԹ.ԲՆՃԸ ՖԱՍԸ

ԴԱՄԻԱ ԱԼՄԱՆՏ Կ ԵԱՆԻ ՇԱՄԱՆՏՔԱՄԵԱՆՏԻ ՎԵՐԱՆԱՏ ՏԻՐ

Պ Ի Մ Ի Ն Ճ Ւ Խ Պ Ր Ա Յ Թ

Պիր տոտէմ զայէթ զինայէ մէշզույ օլուա՝ խառ-
թէլէնտի էօլիւմ մէրթէտէսինէտէր : Պիրիսի-
նի մանասթըր խուտտամինտէն տամէթ էթամիլէր խառ-
տավանութիւն էթմէյէ : Վէրի կիրինճէ , տէտի մէզ
պուր խասթէ . կէրի տուր պէնտէն պէնիմ կիւնահըր
չօդ տուր ալլահըն բահմինտէն :

Տէտի ազիզ քիշէ , տէմէ էյ օզուլ օլ միսիլի սէօ-
ղի . խաստավանութիւն , գայզի գուվիթ էֆզուն
արք . անձագ քի թէօվակէնէ պատար բապսզի . վէ մաղ-
ֆիրէթ պուլուրսուն : Տէտի խասթէ , ազլէ սրդմաղ-
տէտիրլէրին :

Տէտի ճգնաւոր , նէ քի տէրսէմ էյլէ , վէ պէն իփ
խորեան օլուա՝ նէմ վար խուսանա ինթիզայ էտէրիմ .
անձագ քի ումուտուն քէսմէ ալլահըն բահմի քէրէ-
մինտէն : Խասթէ գասպույ էթամի ճգնաւորուն թէն-
պիհինի . վէ տէյիշ էթամիլէր սկիր սկիրիսի իլէ տմէլլէրինի :

Տէտի ճգնաւոր՝ խմախ սէօյլէ նէ քի էթմիշ խուն
քի պէնտէ պիլէյիմ պօրմումու . վէ նէ իչին էճրի պէ-
տէլին չէքէճիմ : Ձէմամ մուգիրը օլտուգան սօն-
բա՝ բահանայ ճգնաւոր տէտի , փիւշման մի սին պու-

կիւնահերին ճիւմլէսինտէն, վէ իսթէրմիսին քի՛ խոռա
տովսնութիւնուն սրբրի՝ հիբմէթ էմայի օլա՝ քիլսւէն
նին գանունի խւզի՛ տէտի՝ պէլի իսթէրիմ:

Տէտի ճգնաւոր, իմոփ պէն տախի չէօղէրիմ սէնի
ճիւմլէ կիւնահինտէն Յանուն հօր և որդւոյ և հոգւ
ոցն սրբոյ: Պիր այտան սօնրա վէֆաթ իտուալ մէզ
պուր՝ կէօրիւնոփ ճգնաւորա վէ տէտի, ալէմ չէքմէ
սէլամէթտէ իմ: Սօրտու ճգնաւոր և ա պէն քի՛ սօ
յունաւոմ իւրեան օլտում իսէ, սպանա տախի քիրա
վմբ մի: Տէտի մէզպուր, սէնինքի էֆզուն արբ . զիրա
պէնի իմանսըզըդտան խէջաս էյլէտին:

Ե Ք Ե Ն Ճ Ւ Ե Պ

Օ ապիթին պիրիսի՛ զայէթ աղիլսար ու ալիմ իտի.
յարին եանլըլըպտ տէր իտի՝ էկէր մուգատատէր իտէ, նէ
քի իշէսէմ՝ իտէլաս պուլսւրում, քիմնէ պէնիմ էլիմ
տէն ճէննէթի գափամազ, վէ էկէր քի իլսմ օլուն
մուշ հագգըմա, նէ տէյնի ֆազիլ օլսամ՝ ֆայիտէսիզ
տիր: Պու զանն իւէ վէրտի քէնախւոինի ճէմի ֆըսկէ
ու զինայա:

Ծէտիս խասթէլիյէ օղրայըպ, չաղըրար հէքիմինի.
քի զայէթ ճան սահիտի՝ թագվառ ու ալիմ ֆազիլ՝ վէ
հէր վէճն իւէ սատագաթլը՝ ալլահըն պիր պէնտէսի՛
վէ քիթապ էհլի իտի: Տէտի հէքիմէ՝ չարէսին կէօր
քի սաղալայըմ: Յապիտ վուգուֆ օլուալ անըն գայզի
զաննինէ՝ տէտի, էկէր քի էճէլին կէլիշշ իտէ, պէն
նիմ չաղըշմամ սանա ֆայիտէ էթմէզ. վէ էկէր քի՝ էօ
լէճէք իտէն օ խասթէլիքտէն, պէնիմ զահմէթիմ նա
ֆիլէ օլաձագ տրբ:

Տէտի մէզպուր խասթէ, պու նէ չէքիլ ճէվաոգ
արբ . սաղալմամ իւնն հիչ զայրէթ ու իլսճ յաղըմ
տէյիլ մի, նիճէ պէն քէնախիլիմտէն՝ եախօտ թապիւ
պի եարսիւզ շիֆա պուլաճազըմ, իմոփ էճէլսիւզ էօ
լէճէյիմ տէսէնէ: Պու սէօղ իւզէրինէ իրշատ օլուու
հէքիմ. տէտի խասթէյէ՝ էկէր քի ինանքը իտէն՝ քի եւ
լսճ գուվէթի իւէ սաղալըրաըն, նիչն իթիմատ էթ-

մէջսին խոթիզֆարին հիւնէրինէ վէ զարպի գուլիւ-
թինէ՝ քի ըսւհանի իշաճ տղբ վէ անսրզ՝ միւրաէ ու-
լուր ձան:

Խասմէ տույտու և օյտնառա օլոն թապիսին քէլիւ-
մաթինի վէ տէտի, շիմուէն սօնրա՝ ձանիմէ տախոի թա-
պիս օլ զիրու մէնին թապիսի ախինն իլէ, ալլահ խէ-
լոս էժտի պէնի վաֆիր եւանդրմագոտն շիմուէն սօն-
րա թէօվպէ խէժմասինէ . ո գայլիլուէն ըունու էժ-
տիմ: Դաղանուր հէմ ձանըն ու հէմ թէնին սազլրզնը:

Գ Լ Ո Ւ Խ Խ Ե :

ՎԱՐ ԱՐԳԻՒՄՆ ՊԱՏՃԱՌԱՑ ՀՊԱՐՏՈՒԹԵԱՆ

Գ Լ Ր Գ Ե Կ Տ Ւ Ն Ճ Վ Ա Ս Լ Ե

ՄԵՅ, ԹԱՒՐ, ԵԿԵ ՍԵՎԱԿԻ ՄԵՆ ԵՐՄԵՔ ԳԵՎԵՆԻՆԵՆ ՏԵՇ

Արիսասաւէլ տէմիւ քի՞ պիր հարըն ու եավուղ
տմթըն՝ պօյնուն սաչընը քէսէրլէրաէ, եավաշա-
նըր: Պու իշաճ՝ թէէսիր էտէր վէ ինսաննա: Պու վէճէ
իլէ՝ Վաճար գրբալըն շիմապէթ հանըմը՝ պիր տուխո-
թէրին սրբմա թէթի վէ ու զաւն սաչընը քէսմէր իլէ,
(քի անըն իլէ մազըուրլէնիր իսիի հարըն գըսրագ կիպի)՝
էժտի անի պիր եավաշ հայմանի նամթըգ . և էրաէ եիւզ
ու թէվազի խոնաքն: (Օլ մէրթէոլէ քի՞ վարըսդ գըսրագ
մանասմիրինտէ՝ խասմէլէրէ թիմար էտէր իսի: Վէ-
լսհ ասի գուլունու՝ զիւկիւրթիւք իլէ զապիթ էտէր
տէմիշը: Եագու սէ օնսախու + ալէ քի պիլէ:

Գ Լ Ո Ւ Խ Խ Ո Ւ Յ Հ

Պ Ա Ս Ն Վ Ա Ս Ս Ո Ւ Տ Ա Գ Ա Հ Ո Ւ Թ Ե Ա Ն

Գ Բ Ր Դ Ի Ս Ե Ք Ի Ջ Տ Ւ Ն Ճ Տ Փ Ա Ս Ը Ը Ն

Գ Ե Ր Ե Շ Տ Զ Ե Ր Ե Ր Տ Թ Ե Մ Ե Ա Կ

Գ Ի Ր Խ Խ Ն Ճ Տ Ի Պ Պ Ի Ե Թ

Պիր ֆուգարենին անձագ պիր ալթունի վար իւտի , հատիկ էթափ արթուրմազա . պուլսու չարեսինի : () ալթուն իլէ պիր գատղ մէշ ալտր . սօնա նէ հրինտէն եարըսը գատար սու գաթըշտրբար՝ սաթւ ահմագլէրէ շարապ եւերինէ . ալթունի իքի էթափ : Էքի ալթուն իլէ եինէ ալտր շարապ . քէզալիք սու իլէ գաթըշտրբար՝ էթափ զէրրի տէօրիք :

Պագաց քի ասան օլույօր պու պազիրկեանլուգ , մանե ձանալէր իլէ պաշատը պէշ ու շէրս էթմէշէ . օլուու ալտ սօնա պիր նամիտար պազիրկեան . սէ վինիր խոի ֆագիր : Ա պին՝ ալյահ հաղմէթմէտի՝ քի դարաբանն մէզպուր ֆայիտէ կէօրիւու ձաներնը իթիրէ :

Պիր կիւն սօնա չայըն քէնարինտէ՝ պիր չէյ ալմագ գայկուսինէ մէշզուլ՝ օլուալ՝ գրրմըզը քիսէյի ալթուն իլէ տօլու չրդարտը գօյնինտէն . վէ ու զուր տէնէ մէք իշին , օսապիգա պիր ալթունի քիսէտէն չրդարտը : Չայլագ գրրմըզը քիսէյի կէօրիւնձէ , ճիշէր զանն իւտուալ սիւրապէթափ . քիսէյի էլլինտէն գափմատը վէ ու չմասը պիր օլուու :

Ուշզպուր պազիրկեան , շամաթա վէ եայկարա իւտուալ՝ էլլէրինի պիր պիրիանէ չարիար խոի . էմմա չէ ֆայիտէ : Չայա տօլու փէրթավի խուուալ չայլագ՝ պագար քի ճիշէր տէյիլ խիշ . քիսէ , պրրագար նէ հրին իշինէ վէ ու չտու . պաշատը մէզպուր վայ նէ ֆույի աղէր ֆիզան էտէր խոի . կէճտէն կէճ զիքրինէ կէլոփ քի , չիւնքի սօնա չայըն օլույու իլէ էտէր խոի գալպազան լոզը , չայ կէօթիւրտի զէրրի մահպուալէրինի . վէ քիսէ տիպի հէջալ պիր ալթունի գալտը էլլինտէ :

Յամանհքեարին պիրի՝ վաֆիր ալթուն ճէմիսուող
հասէտ իլէ սագւար խոի . վէ հիշ խարճ էթմէղ խոի .
էմմա՝ թամանհքեարա ատէթ ափը խէվֆիլի ու շնուպ
հելի օլմագ : Ահի էյալինատէն կիզլին կէօմիւրոի չիֆթ-
լիյինատէ պիր չուգուր գազուր կէօմափ քիլիթլէաի . վէ
պիր գայա գօսու գափու իւղէրինէ ինամ պէքճի :

Վարլինին պիրի զէրուրէթէ ախշիւող , ումուտու-
հէր վէճհ իլէ քէսիլոի . հէր կիւն էօլմէքտէն խէն պիր
քէրրէ էօլիւրիւմ գասափ իլէ , ալտը պիր իւլար՝ վար-
որ թէվէրէլի մէզգուրին չիֆթլիյինէ գայաթաշ գուր-
պինէ . պիր աղամ կէօրիւոյ՝ իւլարի սալոր աղամին
պիր պուտապինէ , քէնսիւսինի ասամագ . պագտը . քի
պիր գայաթաշ կէօրիւնափ . պագայըմ հէլէնէ ափը շու-
տէյէրէր , թաշը կէրի արննձա , պուլուու քիմեայի , ալ-
տը կիթտի սէվինէրէր . իւլարը պըրագտը օ հէրէ , վէ
համու ու սէնա էտէրէր ֆիրար էթտի :

Ոէզգուր թամանհքեար վարար խաղինէնին խաթ-
րինի սօրմաղա . թաշըն եէրինէ պուլուու իւլարը . պագ-
տը . քի իշ իշտէն կէմիշ . վայ նէֆոլյի կէօրէսին , ահ
ու զարի կիւշ էտէսին . էմմա չի ֆայիտէ . ֆադիր տիւ-
տիւկի չալար կիթտի : Վագիրտէն քէսիլէն ումուտ՝
չէօբտի մէզգուրին պաշինէ . ալտը իւլարը քէմէնտ իւ-
տուող՝ սատը քէնտիւսինօ աղամտան . օլտու էօմրիւ-
նէ այս պիր ճէլլատ : Ոէվտասի պիլէ ֆէսատ տրը հա-
յաթա , իթիմատ էթմէզուն՝ պագ պու միւրաթէ :



Դ Ա Ռ Ե Խ Ա Խ Թ Ա Բ Ա

ՅԱԴՐԱԳ Բ Ա Հ Ա Խ Ա Խ Թ Ա Բ Ա

Գ Ե Ր Դ Տ Տ Օ Գ Ո Ջ Ո Ւ Ն Ճ Ո Ւ Ֆ Ա Ս Ը Լ

Պ Ե Ր Ա Վ Ե Տ Ը Ն Կ Ե Ր Ա Վ Ե Տ

Պ Ե Ր Ի Ե Խ Ա Խ Թ Ա Բ Ա Վ Ե Տ

Պ Ե Ր Ի Ե Խ Ա Խ Թ Ա Բ Ա Վ Ե Տ

(Ծօն նամինտէ՝ պիր իմբերաթորուն սուլթանի վար իսահ՝ Մարիա իսմինտէ. Էմմա զայկեթ ֆայիշէ, վէ տօյմազ հրազդ պիր ֆօրդ : Պիր մերա շախս սու պաշի փայէսինտէ՝ քէնտի հալինտէ փարիզաթ պիր տում, էմմա շիրին պիր նելվճիւվան, Ծօնէ միւսս փիր օլուապ՝ սուլթան ֆայիշէ պու խիսէ կեօզ ամժոր. Նիճէ քի Պէտափրանիրն զէվճէսի՝ հիւմնի կուսսու փէ : Լաբին՝ սու պաշը խիս՝ հիչ եագլաշորբանառ . զիրա՝ փարլզընտան մաստա, իմբերաթորուն տախի ըրզընը սիյանէթ էտէր իսի :

Սուլթան ֆայիշէ՝ արզուսինէ վասլ օլմայինձէզ, տոսմթլուզու տիւ շմաննլըզա չէվիլատի . թէշէք.թի էթտի Ծօն կայսերէ քի, պանա կեօզ ամժմիշ սու պաշի՝ կայար տախի՝ թէֆտիշ թէֆտիխուսուս էթմէտէն՝ պիւ սուչ ֆագիրի գամժէ էղէտի : Պէվալլընըն զէվճէսի՝ գօճարնիրն պաշինի ալրապ սատլասոր . պիր կիւն գալա պա տիվանա կիրուապ, գօճարնիրն պաշինի պրազտոր տիվան իշինէ, վէ չէրամթ թայապ էթտի հուզուր տէն . տաստ ֆիրեատ խուապ, քի պիսուչ եէրատէ գամժէ օլունտու գօճամ, սուլթան ֆայիշէնին նելպէթ հավէսի իշին . վէ շահիտիմ օլա տէտի զըզիրն տէմիր . կէթիրսինլէր տէտի ամթէշի :

Պիր գըզիրն տէմիր կէթիրսիլէր . ալոր էլլնէթութտու եօգշատոր, կէօյա պիր տէմթ գըրմըզը կիւլ կիսի . պիր չէյ օլմայինձէ, ախշի արսլան՝ մերտանէ միսիլլիւ աղար էթտի կայսերէ : Տիվանի հուզուր էրի քէթմ էթտիլէր քի՝ սուլթան գամժէ վաճիպ տիր .

էմր օլունառու սաղ պէ սաղ աթէշ իլէ եաքմազա , եանհա տի ֆայիշէ յայիկինէ կէօրէ :

Պիր զամանատան սօնրա՝ Օթօն կայսըր՝ պիր շըռու ամար հաթունա կէ օդ տիբիւտ , արզու ալաձագ գայտինէ տիւշտի : Վատրնճը տախի անըն մու հասպէ՛թինէ պէտէ պիր էլամէթ նիշանի կէօսթէրափ . պիր էլուխպան զէ հիրիշիւտ՝ հէտիյէ եօլատը . էլինէ կէշիրինճէ , զէ հիր տաղըըլը վիճուտինէ՝ հէյաք օլուու կիթտի : Օլ միսիլլի սէ վտանըն նիշայէթի , պէցըէճէ խպրէթ օլուր ալէմէ :

Ի Ք Ե Ն Ճ Ւ Տ Գ Բ Ի Թ

Վավալիիշ աթլըն պիրիսի՝ պիր տուխթէր գրզա աշխիդ օլուալ է վինատէ սաղլար խտի զինա իշին . այրրմաս սի միւմիքին օլմատը . է օլիւմ մէրթէ պէսինատէ խասթէ՛թ էնտի մէ զարուր սիւար : Պիր խոստովանահայր վարար՝ թէտարիքին կէօր տէտի . պէլլի՝ սաղըրդինէ ումուտ չօգ . է օլմէնիզտէն օլ գատար եօգ . յարին՝ նէ զարար վար թէտարիքտէն : Տէտի մէ զարուր , էշքեարէ սէ օյ լ՝ հազըրըմնէ քի էմր էտէրտէն :

Խոստովանահայր պունու իշխտիճէք , թէսէլլի էթ մէյէ վէ զայրէթէ կէօթիւրմէյէ ճան աթմտը՝ օ գրզը րէտու էթմէք իշին . էմմա՝ է վիլլը գօլայնա թարիդ իլէ կիրտի եօլա . Աէնի տէտի գուվիլլթիճէ պուլսում պու կիւնատէ՝ խըզմէթիւն ֆարզ . վէ սէնին ֆայիտէ՛նէ ճայիր տիր , տօղրուսունու տէյէյիս սանա , սաղըրդ ումուտու գարդմը սէնտէն՝ գանախիլինտէ եաղ գալը մամըշ . ճիւզի զէ մանինտէ՝ ճանին գայտինի կէօր : Ոէ զարուր տէտի՝ պէլլի էցըէ ափր . հէման պանա եարւ տրմէլլի :

Աօրտու քահանայ , հիշ պիր քիմուշէյէ վէրէճէյին վա՞ր մի . պիր քիմունին նամինէ քէտէր վէրմիշմիսին . պիր քիմուշէ իլէ խուսումէթին վա՞ր մի : Տէտի մէ զարուր . էօտէտիմ ճիւմիշոինի . ավիք էթտիմ սուշուլէրմին ճիւրմինի :

Աօրտու քահանայ . խմթէրմիտին սրբութիւն ալմադ

տէտի՝ պէլի խաթէրիմ։ Վնձամինտէ տէտի ։ պու չու
քէսիդ տիր, խճեանի եօդ տուր՝ թմա՞քի պու գըզը
սէն պօշտմայինձէ ։ Տէտի մէղպուր, պունու էտէմէմ,
պունու էտէմէմ։

Տէտի խաստովահահայր, հէմ էտէպիլիբուին, հէմ
պօրձլուսուն էթմէջէ, նէ՞ օլուր տէտի, քի պու խրդ
մէթի՞ բազպինին աշդինէ էտէսին. քի սէնին իշին սի-
յասէթ չեքտի։ Դմո՞ի սրբութիւն ալմատան՝ զայլուլ
էթմէք խատէրսին ճանիրնը նարի ճիհէննէմէ, վէ մահ-
րում օլմագ խատէրսին ալբահըն ճէ մայթնուէն։

Ոէզպուր խասթա՝ ճիւմէէ գուվիլիթինի պիր ա-
րայա ճէմ խտուպ, չեքտի գըզը եանլնա, թութառու-
էլինտէն, վէ իւճէ ավազի իլէ տէտի, գօվիլէրէմէմ,
հէմ էտէմէմ, պու խտի պէնիմ մէ ճատիմ էօմրիւմուէ,
պու օլսուն մէ վլթիսուէ էօմրիւմ, վէ էնձամինտէ սալ-
թանաթըմց։ Դունազինտէ իրէն ֆայիշէ գըզ՝ մէքրուն
ճանիրնը թէսլիմ էթտի գավազիլիլ։

Մահին տիր քի տէմիշչէր, փէք չէթին տիր ֆէնա
ատէթի թէպտիլ էթմէք, վէ խճեանի եօդ որը էօլ-
մէքտէ փէթհ էթմէք թէնի, ոլ քի փէթհ էթտի
պիզի հալի հայէթիսիլուէ։

Խ Հ Շ Խ Ա Տ Խ Ե Պ Ի Շ Թ

Եյխոնին պիրի՝ աշխիդ օլուպ պիր ատէպիլի գըզ օղլու-
նա, հէր վէճհ իլէ ճահա էթտի անի թունինէ ալլա-
մազա, յարին՝ ատէպիլի գըզճըզադ մէյիլ վէրմէտի, վէ
իւղիւնէ պագմատը։ Ոէզպուր լյիտ՝ եալխարմազա
պաշտառքի, տէրտիսմէ իլաճ էլլէ։

Փաքիզամ գըզճըզադ՝ ֆիքր էթտի անին տէրունի
տէրտինէ պիր իլաճ իճատ էթմէջէ։ Տէտի իյխուէ,
ոլէն ահա էթմիշիմ՝ գըրդ կիւնէտէք սաստէ էքմէք վէ-
սու իլէ կէշինմէջէ, վէ արդունէ՝ ոլէլի տէյէմէմ պօր-
ճումի էտա էթմէտիլըձէ։ Ֆիլվագի էկէր տէրունտէն
ոէվէրսէն պէնի, պահա եարտըմձի օլ, ահախմին նրո-
ֆինը իւղէրինէ ալ, իկիրուի կիւն գատար փէրհիզ
սագլամազիլէ՝ սատէ էքմէք վէ սու իլէ կէշին՝ քի

Եթէ զՃէ է օտելէ լիմ պօրճառ մուզու : Պապու է Եթափ
մէ զպուր իյխա ձանի կէ օնիւլսէն . պիրազ կիւն կէ չին
ճէ զ` ոլ գատար զայի ֆլէնսի քի , վիք դօլայ խափ է ու
լիւմի իրթիքեաղ է Եթմէք` աշգինեւ մէջ է Եթմէտէն . վէ
է ցլէճէ՝ է պէտ միւտառէթ նարի ճէ հէննէմին աճլոդ
վէ սուսուզլիզինաէն խէլսս պուլսու :

Գ Լ Ո Ւ Խ Օ .

ՅԱՆԴԱ ԲԱՐԿՈՒԹԵԱՆ

ԿԱԿԻՆՃԻ ՓԱՍԸՆ

ՊԵՐԱԾՏ ԽԵԾՄ ՈՒ ԹԵՎԵԳԻՐ

Ախւրսս Աճէմ շահի Պազտասս իւզէրինէ վարուը
հիստապսրդ ապէր իլէ . էմմա՞ Չինթաս նամ
նէ հրի աղիմմէտէն կէ չէմէտի . վէ գօչու արատպալէրին
քէօհանն աթմէլրի զարդ օլսուլսոր : Խըշմէ կէլիսկ անս
էթտի փութմէլրին խամինէ . գաստի՞ ինիթըդամ ալմագ
խափ . ապէրինի ճէմ էթտի ըրմազըն իւզէրինէ վէ
տէտի , չիւնիրի կէ չմէքտէն մէն կըլէտին սէն պէնի ,
է ցլէ էտէյիմքի՞ գարըլար պիլէ կէ չսինլէր սէնին իւս
վէրինտէն :

Աէհրի աղիմմէյի՞ ապէրինի գոււվլէթի իլէ իւչեիւզ
պէօլիւք էյլէտի : Պունտան զիյատէ գուստուրմագ օւ
լուր մի . հէմ զէմանինի նափիլէ կէշիրտի , հէմ ապէր-
ինի եօդ եերտէ եօրուլթտու , քի չայտան ինթիգամ
ալսյըլմ ակէյիւ : Պունաս մէնսագիոդ պիբ թէշպիհ տախի
վար : Ակնեքա նագլ էտէր քի , կայուս չէսար՝ զայէթ
սէրբէշ խափ վէ հըրուլ : Յուուլում ահէնկինէ մայիլ իւ-
տի . պիբ կիւն տիւզէրքէն ահալալի , ամբանարզան՝ սէ-
մայի գապլատի թօղ տուման . կիւրիւլովու , սայիդէ
ու շմէշէրէր . գափանաը ահէնկի : Յահալիրէ կէլիւպ
պաշտար չէթմ էթմէյէ . Օդիսս նամ փութինէ , քի
ալսհ տէյիւ թափար խափ . մէյտան ճէնկինէ տամիւթ

Եղելով՝ սղիլէսինձէ զիւնը թութամաղա : Պունտան
պէլլի օլուր քի , խըշմա սղիր մէջնունի ադիւղացիկ
տիր . անի իլէ խոյթէափ ձէնկ է թմէյէ , քի ալլահ տէ-
յիւ իթիմատ էտէր թափար խոի :

Ա.Ե. Ը. Զ.

Յան Նահանջ Բակիշ Երեսութիւն և Արբորութիւն Խորի գործոց Տաճառը,

Աւելակից քաղցրեթին թաղիրի	250
Ավանդութ հիբաւթինուն սփառ ոլունուն չէրառով	405
Ալուսան արիէնավլերին հիմապատ գալորդիցի	409
Ալլահն բահմ ու քերէմի զայթի եփզուն արր	450
Ալլահն քելամին արիներին չէրանիս ֆենաբանէն է մին ոլոր	422
Ալլահն ոն թէնապինամը	275
Ալլեմէր խորեթի	449
Ալզիր Անսին խորեթի	460
Ալզիր հազգըն թաղիրի	258
Ալզիր մահապատին ալամեթի	242
Ալզըն իիզիթաֆը	259
Ալզըն հիւների վէ խառըշինի	240
Ալուսան անձինի մէտն բանեն գալորդ փառ ունարը	452
Ալուսէթին թաղիրի	255
Ալու առանե անըդ մագ	269
Ալու առ առա իշն գ օվուրնոց	274
Ալու վէ խուսում մէթին խորեթի	595
Գառ մարտաքըն նէրէ անէ օրու զու	425
Գառ բանի շերիթ ու նէրիթիթ	545
Գառ բանի շերիթին անայիսութը սէրվէրի	548
Գառ բանի շերիթին խառիթիթի	549
Գառ բանի շերիթին խամիսուն նէ թիւրին	524
Եշալն է բանէ է է մին եան գաղեցն օդուր	442
Ետան մէ օյլէմէրէն վէ է է մին է է մէրէն դանիմէ օրուլոր	444
Ետղըն մէր էնձամի թնդինա	540
Ետա ու մամթէմին մասէթլուր զու	268
Եւանի է օրարը հիբաւթին թաղիրի	505
Եւանի իթա ու սպափոշին պէշանի	256
Եւանի քեօսոյիր ու ապիսէ կիւնանէր	206
Եւանի քաղցրեթին թաղիրի	220
Զահիսամիթ վէ փառդլոգ	248
Զէմիթ վէ քասոյի լիսան	598
Զիսորեթէն մէշտուլ օւսնոն էնձամի	455
Զինա քրոդին թաղիրի	226
Հշնի սփանես մալ ու վասանի իլէ գաղայա օղոսար	585
Հշնին մէ վէն սփանեն կիսի ու գօրդմալը	429
Հշուամի սպանմըն խորեթի	440
Հշուիր իլէ քեմիլի ֆէթն իթմէր	595
Շտամիթ իժն վէ րուճուի մին էլ շնոթան	544
Շտամիթ զարդ թաղիրի	270
Շտամիթ թաղիրի	219
Շտամին քեար իշն օրու առայէ Սիսուս գալորդ ստամար	580
Շտամին քեար ոն նէ թէ առէ եարասէ որու լմանը	579
Շտամին զարարի ու զիշանի	464

Թառմանը քեարլը է իոզեթի	579
Թէ զէ վլլւ մէն հիշմէթին որբրի	546
Թէ վազի առլագ կէ անիւլինը	425
Թէ մզկէլլին թապիրի	221
Թէ նողին ամէլ Անձնին չէրիմ փէնանամն	294
Թէ նողին սէրվէր աշազի շադա զէ եարանի	288
Թէ նողին է վլլւ	276
» սանի	277
» սալիս	279
» բասի	284
» խոմիս	282
» սաստիս	284
» սազի	284
» սամին	286
» տօգու գունձու զէ օնունձու	287
Թէ ազիր ու նասին մէին թապիրի	259
Թէ օվզէ իոմիզիքար ու խառիչէթ նէ օլու	524
Թէ օվզէ իոմիզիքարըն որբրի	524
Թէ օվզէ ու իոմիզիքար՝ կիւնանի սիլը	415
Թէ օվզէ էտէն աըլահամ մագառէ պէնան օլուր	414
Թէ օվզէ իլէ խըրող մազիքրէթ պուլուս	595
Թէ օվզէ վազիթինի կէշիքին արասա պուլուս	585
Թէ օվզէ սիլ իւշ լուզէթէ կիւլվինին զարդ օւսու	586
Թէ օվզէ սիլ՝ վայ նէ ֆէսի իլէ և սիւր	584
Խզրար ու իթիրափ խառիչէթի	554
Խզրար ու իթիրափ հիշմէթի	550
Խլ՛ ու հիշմէթին թապիրի	237
Խլ՛ ամէլ իլէ սասպիթ իթմէր	421
Խլմէն թապիրի	260
Խմէնսազ ու ինժիրազն թապիրի	262
Խսամձըզ իսպրէթի	428
Խչի իշէ մէտէն թէ ատիրին է վլլւ ֆիրը էթմէր	417
Խսե անի ֆըրզըն հասամի թապիրի	207
Խորոց ու ֆէ հմին թապիրի	238
Խքինմէնի կիւնիւն ամէլի խազզի	495
Խւշիւնմէնի կիւնիւն ամէլի խազզի	496
Խսչըն իսպրէթէրի	424
Խսամէթիրան շիւրը է տէնին խորէթի	455
Խսամէթիրան շիւրը է թմէր	452
Խըրուզ չէրան սոյնու օւսնուր	400
Խըշմ ու թահամիլը իսպրէթի	469
Խխւատիք սիթիկին թապիրի	264
Ախւլմէմէր ճինէննէմ զ օրդու օմնուն	426
Ախւնանըն ասը զէ զամը	208
Ախւնանըն մազիւ մաթի զարար ու զիստի	209
Ախւնանըն ար այլիր և իւր ե իսքընմէտէ աիր	594
Ատիթիլը զէ մանձու պուր գ թապիրի	267

Հայոց մէր առւանդն թագիրի	566
Հասկա ու զարեց	216
Հասիւարէրին խորելի	442
Հաւասարութ ի մի աստուած	465—465
Հաւասարութ ի մի աստուածն թագիրի վէ մէ քշումի	467
Հայրիմն ահավանի	405
Հիւրիւմն մէրէպէպէ	459
Հիւրիւմն իւստի մէրէպէպէ	514
Հիւրիւմն ամէ մին խալք օլուսի	408
Հիւրիւմն ամէ մին խալք օլուսի	492
Ալիրի աէրախմէնունի խորելի	515
Մազրաւրլու գ աւազէ այնի մէն կթմէք	465
Մազրաւրլու գ վէ իսիմիգ պարզագ	215
Մէջայից կիւնանհանան իյրէնիր	456
Մէջում անէ աչզ բնել ան սմէիկիր օլուսի	457
Մէջում անէնին ովիզիր գըզըզի իւ պէրինէ	458
Մէջում անէնին կէ օրիւնունէ անի	459
Մէջունամէթին մէտունի	445
Մէջունամէթին փասիւանկն էլի թօփրագ օլուսոր	448
Մէջունամէթին Յնուսու քրիստոնա միշմանատր օլուսոր	448
Մէջունամէթին պիրին էլիրին էլիրի ալուս	447
Մէջունամէթինին բահմին գալու օլունուսոր	447
Մէջունամէթինին մութլուսուզու	269
Մէջունամէթին ան սմէիկիր օլուսու ուուր Ասուսածանին	449
Մէջունամէթին պարտագ շարտագ աօլուսու	446
Միթի օլուն գըզըն խորելի	587
Միթի օլուն ուշազն խորելի	587
Միթի օլունյանա չկիման տախի միւթի օլուսոր	586
Միթի օլունյան էօմիրի գըսապըր	288
Միւսափիր աև վմէքըր պէշանինաէ	454
Մուգալիւս իլէ այսպատշնի թէօվուրէւ կէթիւրի	406
Մուգատամին	464
Մութլուսու իլիւն աղէ սու վիշէ նիշն սէքիր անէիր	264
Մուհազութի պարզանաչէ	245
Մուհազութի ամիւ շմանաւ	244
Յիսուս քրիստոնա սմէտնի տայիր ֆիրիւր կէթիւրուր	454
Յիսուս քրիստոնա սմէտնի ֆիրիւր ևտն սապըր պուլուր	454
Կատամ ու փիւ շմանար նէ օլու	527
Նէ հէ մէթին թազիրի	224
Ըէ հմէթի արզանուն խորելի	467
Ըէ հմէթի վէ մէրուի իմուլ	50
Ըէ հմէթի վէնանին ուշան տուզովէ օզբար	402
Ուշան քէլ Մարիամ սուսանդն հիւնէրի	454
Ումուսու քէ սմէթին մազֆիրէթ պուլուր	464
Ումուսու թազիրի	257
Ումուսունաւ քէ սմէն նոսախ օլուր	462
Պատիրէթ ու փիրասէթին թազիրի	245

Պատուիքը	ու	Ֆիբրատէթին պէշանի մասնութեամբ	247
Պատուագը	լին խողեթթի պէշաննենան տիր	455	
Պէնի առաջին մին է վկչի տախիրի		549	
Պէնի առաջին խրինան նիհայեթի		554	
Պէնի առաջին խրինան նիհայեթի		554	
Պէնի առաջին խրինան նիհայեթի		559	
Պէնի հնատնըն տէ օրսանանիր նիհայեթի		205	
Պէնի հնատն կիւնիւն առելի խողզի		556	
Պէտէլ ու էնդի կիւնան		558	
Պէտէլ ու էնդի կիւնանըն զըթարը		594	
Պէնզարէ զ խառնին գուառի պազցալարը		592	
Պէնզարէ զ Յիւսուս Քրիստոսանան թէնքը քիւրը պաւլու		592	
Պէնզարէ զ խողեթթի ու շինք Կատանդին		494	
Պէնզանին կիւնիւն առելի խողզի		454	
Վլիիր գըլարը ու ուստանդարդը քէսովիւրը		450	
Վլիիր գըլար կիւնանի կը օրդերինի շըդարար		450	
Վլիիր գըլար ֆենու իրէ զինատան խելաս պաւու		454	
Վլիիր իւշ գըլարուրն էնձամի		445	
Պօտազ և ասորուրդն զարար ու զիշանի		444	
Պօտազ և ասորի զինանոր քէմիք իրէ սովորաւու		445	
Պօտազ և ասորին շէնքանդն փէնանի իրէ և ոզ օլաս		444	
Պօտազ և ասորի ուրի սիմմ թէնինի է ըիմմաի		589	
Սարգիւրին տուար կէնինն օլուր		590	
Սասիր կիալի կը օրինանիւ մէնայիր Օգոստինաս		421	
Միւրին ու ոչ ոչ մէքանին տախին է ֆզուն		274	
Սաւը ու մասունան մանթըւուր զի		402	
Վայիսու զորաւու շէրտան մէն եթ մէնէ աղասինն շէքէր		505	
Վայիսու ու թէմիւր թաղիրի		295	
Տէրիշչանի ֆազիրիք թաղիրի		549	
Տէրիշչ է վախիդի ու նիհայեթի ուրնի տան ը		497	
Տէրիսինանին կիւնիւն առելի խողզի		260	
Տիւալլըրիք ու ուրնի հասորըլուգ		255	
Տին ու իւթիգաս ֆազիք մէն պանիյն		254	
Տին ու խոնըն քէմարէթի		255	
Տինի Մէսինին խասուսի		582	
Տուայէ աղասիք կէ սիխուլիւք իրէ տուամազ		584	
Տուատէ հէր գայզը և շդարն քէտան եթ մէրի		455	
Տուահ ուրնինամ տարս է օլու զ		266	
Տուհանի կէտաղզդ թաղիրին		544	
Քիիհայէ մախասու ֆայէթի		542	
Քիիհայէ տախիլնանէ հիպմիթի ֆայէ		596	
Քին ուրգ լուսանց Յիւսուս Քրիստոս է թէնախիմզու զըթ ուրը		420	
Քիշ քէնանին գայրըւուը զայրըւուն ֆայիհաէ և օդ		466	
Օլմօն իմիւրաթ օրսան ֆասըր		582	
Ֆազիր և շիր տիխնանդն խողեթթի		522	
Ֆազիք ամելին թաղիրի		400	
Ֆազիք ամելին իսորեթի գէ մէքար շէնքի		406	
Ֆէնանի առել գէնան փազիք ամելի շայիլ ուրնագ		416	
Գուապարէ ուրի սիխուն կէպասիք քէրէմ ուրնարը		425	

ԲԱՌ ԱՐԱՆ

ՏԵՂԱԿԵՐԵՆ ԽՄԹԻՆ ԲԱԾՈՒՅ ՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՅ Ի ՄԱՍՏԵՒՅ

Ա.

Աշիլ. Խելսոցի :
Ագումար իամ Եդսամ, յի .
Բամենիք, մասունիք :
Ազ. Ագահութի, ցանկութի :
Աղազիլ իամ Եղազիլ. Սա-
դայիլ :
Ազիմ. Միծ :
Ազմ. Ոսկը :
Ազու . Ազօրիք, մէծ ատա-
մունիք :
Ամժա . Հայր :
Այսթ , յի . Գործիք :
Այսթէթ . Նշան :
Այէթ , եւ . Գործի :
Այէթի միւլսհազու . Առ-
երեսս . Եփ-պին :
Ախթէր . Ասազ . Դարյէտ-
բազդ :
Ախշապ . Չոր փայտ :
Ախրէթօզուու . Հազեղաւակ :
Ահեն . Երկոմթ :
Ահենի . Երկամթեղին :
Ահենկէր . Երկամթագործ :
Ազմազ . Հակել . Վար ծը-
ռել իամ վար հրել :
Ամա . Կոյր :
Ամէլ . Գործ :
Ամէլի. Ծինծու, ձեռագործ :
Ամէլի խայլ, Սունզծագոր-
ծութիւն :
Ամէնթիւ իամ Ամէննա . Հա-
ւասացի :
Այան եթմէք, Յայտնել :
Այեր . Խարերաց :
Այն . Ակին ջրոց, իամ գետ :

Աշիդ . Սիրահար :
Ազ . Ջուր :
Ապատ, Եւ Շեն տեղի :
Ապատան, յի . Շեն տեղիք :
Ապատի . Ուղորկ, փայրուն :
Ազիքէվսէր. Ջուր կենաց :
Ապա . Ճառաց :
Ասան . Դիւրին :
Ասէլ . Մկեզը :
Ասմի . Մկեզը, յանցանիք :
Ասիր . Ճամանակ :
Ասիւմանի . Երկինիք :
Ասիւմանի . Երկինային, Երկ-
ինագոյն :
Ասիւմեհայ . Հանդիսան ճա-
մանակ :
Ասիի . Անկուաւ :
Ասիլ . Արդարութիւննող :
Ասու . Թշնամի :
Արադ . Պատահումն :
Արազի . Պատահական :
Արամ . Հանդիսա . Հան-
գրսութիւն :
Արուս . Հարսն , իամ Հար-
սնիք :
Պ.

Գամժա . Ամենելին :
Գամթրէ . Կաթիլ :
Գալի . Եթմէք . Արմատէն
հանել :
Գահր . Բարկութիւն :
Գամէր . Լուսին :
Գայիմ . Վերակացու :
Գապալ . Եթմէք . Առնուլ :
Գապր . Վերեղման :
Գալի . Դաշն, պայման :

Գալիմ. Աղդ, ցեղ:	Զարսի մեսէլ, Առակի:
Գատինի. Բնական:	Զաֆէր. Յազդութիւն:
Գատոս. Հասակ. Պյա:	Զէհիբնատ. Յունաւոր:
Գարցէ. Գիւղ:	Զէմին. Երկիր:
Գարիս. Մերձ, մօտ:	Զէմմար. Բամբասանիք:
Գըյամէ. Յարութիւն:	Զէմմար. Բամբասուղ:
Գըյամէ օմագ. Յարութիւն առնել:	Զէյն. Զարդ:
Գըմմ. Բաժին:	Զէն. Կին:
Գութպ. Բևեռ, իամ Բերենական Աստղ:	Զէնպուր. Մեղու:
Գուտս. Սուրբ:	Զէպան. Լեզու:
Գուտրիթիթեանի. Ամենա կարգ:	Զէվայ. Պակասութիւն:
Գուրպինէ. Մոռը:	Զէվճ, արական. Այր կնոջ:
Գրամթէթմէլք. Կարդալ:	Զէվճէ, իդական. Կին առն:
	Զէր. Ոսկի:
Եեղտան. ԱՃ, Ստեղծող:	Զէրի. Սերմել. Էշին:
Եեղ, Բարի:	Զէրար. Ոսկի սրահող:
Եեսար. Զախ:	Զէրը, Զէրրէ. Ըստանդաղը,
Եելմ. Օր:	մանրամազ փոշի. Նէլլէ:
Եելք. Մէկ:	Զէրրին. Ոսկեղէն:
Եելքթա. Միմիայն, ընտիր:	Զէքեամթ. Ողորմութիւն:
Եելքան. Հաւասար:	Զըլլ. Հովանի:
Եօդփէրէօթ. Զքապաշտ:	Զըլլուլլոհ. Ստուեր ոյ,
Եօդտան. Յորդանան գետ:	(որ ասի վն թագաւորաց:)
	Զիդ. Թու-լուճ:
Զամթ. Գայութպայթ:	Զիյա. Ճառագայթ:
Զամար. Վէրպ:	Զիյարէթիկեահ. Ուխտաւուղի:
Զահիտ. Պարկեշտ:	Զինա. Շնութիւն:
Զահիտաթ. Պարկեշտուհ:	Զինհար. Ամեննեին:
Զահիր. Յայտնի, երեւլի:	Զինտէ. Կենդանի:
Զաղ. Ագուաւ:	Զիրուզէպէր. Վէրի լիլոյր:
Զայիլ. Անցաւոր, կորրուտական:	Զիւյայ. Զինջ, յասակ, բարյէտ, Որդն ձեւն:
Զատ. Պաշար:	Զիւտտէ. Պարզ, սուրբ:
Զատիտ. Հակառակ. Դար յիւլ, Կման:	Զուրմաթ, էլլ. Զուրմէթ, յիւ խաւար:
Զարսի. Հարուած. Դարյէտալ Ոյժ:	Զօֆիա. Մշտիկ, դոպաց:
	Լ:
	Էզասի իամ Ազատ. Տառապանիք, վիշտը:

- Եղիար, յդ· ծառկունք :
 Ել· կլիմայ, երկիր, քաղաք :
 Ենիլ· քեմալ. Այլ կատար
եալ:
 Եմիլ· Պատճառ :
 Եմնաս, յդ· Ցեղ, տեսակ:
 Եմր· Վարձք :
 Եմպագ· Վաճառակից :
 Եմիլալ, յդ· Մայ, Ել. Ինչք,
սուսցուածք:
 Եմրի. Հրամայական :
 Եյեամ, յդ· Առւրը, Դար
յեւլ, յաջողութիւն :
 Եյիւպ· Յօր:
 Ենասրը, Տարեսք:
 Ենդարիս· Մօտ, ՚ի մօտոյ:
 Ենիկիզ. Բղյիչ. Դարյեւլ
Գրդորիչ, հրապուրիչ:
 Ենպագ· Ընկերու:
 Ենպիյա, յդ· Մարդարէք:
 Ենսափ, Կիսագունոտք:
 Ենվա, յդ· Տեսակք, իստ
ոյլեայլք:
 Ենվէր· Լուսաւորագոյն:
 Ենտիշէ. Մտածմունք:
 Եշգիյա. Սիրահար:
 Եշտար, յդ· ծառք:
 Եպիսօթ, յդ· Պէջթ, Ել.
Տունք, տաճարք. Դարյեւլ
Տունք, տաղք:
 Եպլէհ. Տղէտ, պարզումիտ:
 Եպր. Ամոց:
 Եսմար, յդ· Պատուղք. Երիթչ:
 Եսպապ, յդ· Աւոկէպ, Ել.
Պատճառք:
 Եվլայիշէթ. Որդեգրութիւն:
 Եվլիյա, յդ· Արք, արդարք:
 Եվլիյառուլահ· Սիրելի այ :
 Եվլէք. Փութալ, արտօրալ:
 Եր· Այր մարդ:
 Երզան, Արժանի:
- Երլ. Կերակուր:
 Երլ էթմէք. Ուտել:
 Եօգիկ. Վայելուչ:
 Եօլէք. Չափ, կշիռ:
 Եօտիւլ. Վարձք:
 Եֆա՛. Օձ, իմ:
 Եֆզալ. Լաւագոյն:
 Եֆզուն. Յոյժ բարի:
 Եֆլաթուն. Պղատոն:
 Եֆսանէ. Առասպէլ, սուտ
պատմութիւն:
 [Յ.]
- Թագլա. Աստուածապաշտ:
Երկիւղած:
 Թագտիր. Կախասահմաւ
նութիւն, ճակատագիր:
 Թագրիսիք. Մերձաւորութիւն
Դարյեւլ Կերպ, հնարք:
 Թաղլի. Յանդիմութիւն:
 Թաղիմ. Պատիւ:
 Թալիայ. Խնդրող:
 Թախոլյէ. Էթմէք. Արձակել:
 Թախոլի. Էթմէք. Մաքրել.
Դարյեւլ աղատել:
 Թահիրէթ. Սրբութիւն:
 Թահիլի. Էթմէք. Արձակել:
 Թահիլի. Էթմէք. Փոխել:
Նորոգել:
 Թահտիթիւրապ. Խներքայ
հողոյ:
 Թահրիդ. Էթմէք. Պառել,
հրձիդ ասնել:
 Թաղեիր. Փոփոխութիւն:
 Թամու. Դժոխք:
 Թայր. Թաշուն:
 Թապիստ. Բժիշկ:
 Թապիր. Մեկնութիւն:
 Թապիլ. Երկայն:
 Թապիլուլահ. Համբերող:
 Թարիդ. Ճամբար:

թարիֆ , կամ թատրիֆ .
Սահման :
Թարիֆի , կամ թատրիֆի .
Սահմանական :
Թէատրի . Պատուիրանառ
զանցութիւն . բարյեալ
բանութիւն :
Թէղէվիլիւճ . Ամսւանուի :
Թէէսիրաթ . Կերգործու
թիւն , աղդեցութիւն :
Թէհի . Ունայն :
Թէհիականթ . Ունայնա
ձեռն :
Թէհիլի գըլմագ . Յայտ
ածել :
Թէհուսիւս . Հարցարքն
նուի . բարյեալ Պատուանի :
Թէմենա . Մեծարանք :
Թէմերրիւտ . Յամառուի :
Թէմիտ . Մկրտութիւն :
Թէմշյեթ . Կարգադրուի :
Թէմրեն . Կետի սլաք :
Թէնէվի . Մարմառոր :
Թէնէ . Ճարաւի :
Թէնի օլմագ . Փախարիլ :
Թէսավիւր . Մտախոհուի :
Թէպիս . Ալերրորդութիւն :
Թէսին էթմէք . Մարել :
Թէվազի . Խոնարհութիւն :
Թէվահիր էթմէք . Սուրբ
պահել :
Թէվասութ . Միջնորդութիւն :
Թէվազնուհ . էթմէք . Պիր
նեանցել էլունինադ :
Թէվազքիւլ էթմէք . Յու-
սալ , ապաւինիլ :
Թէվիտ օլմագ . Ճնանիլ :
Թէվիստ . Միութիւն :
Թէտիսի . Խրատելութիւն :
Թէտիփր . Պատրաստութիւն :
Թէտիք . Յառաջանուի :

Թէթթէւ . Կապարձ , նետի
ամսն :
Թէթթիպ էթմէք . Բաղադ-
րէլ :
Թէթթախւլ չեղգութիւն .
իհմալիթ :
Թէթթս էթմէք . Հաստա-
տել :
Թէֆահիւս . Քննութիւն :
Թէֆհիմ էթմէք . Շանու-
չել :
Թէֆահիւս . Քննութիւն :
Թէֆհիմ էթմէք . Շանու-
չել . Քէհմ էթմէք :
Թէֆիր . Մեկնութիւն :
Թէֆլ , Տղայ :
Թէխմահ . Կոկորդիլու :
Թէիր . Կետ :
Թէինս . Սաստիկ :
Թէինսիպատ . Փոլորիիկ :
Թէիւվանա . Զօրաւոր :
Թէիւրիւտիւ . Աւազակ :
Թէութիւ . Թութակ :
Թէուլ . Երկայնութիւն :
Թէույուր , յդ . Թուչունք :
Թէուպամ . Երանութիւն :
Թէուր . Գաւիթիւ :
Թէուրագ . Հող , Երկիր :
। .
Խդամեթ էթմէք . բնակիլ :
Խդիստար . Կարողութիւն :
Խդամ . Զակիք :
Խդապ օլմագ . Չանձրանալ :
Խդիրապ . Տագնապ , վիշտ :
Խդափեատ . Աւաւելութիւն :
Խդասպ . Կորիւն իմի :
Խթալէիլսան . Չարախօսութիւն :
Խթապ . Կախատինք :
Խթթիհաս . Միութիւն :
Խթիսալ . Ժուժկալութիւն :
Խթիրաֆ . Խոստովանութիւն :
Խթլագ . Արձակուանի :
Խթմամ . Աւարտուանի :

Կմըր . Անուշահոս իւղ :
 Իլա հազար . Արդէն իսկ :
 Իմահազէլան . Մինչեւ ցայժմ :
 Իրահիշէթ . Աստուածուի :
 Իմթիմաս . խնդրուածք :
 Իլիմ հէնտէսէ . Երկրաչա
 վութիւն :
 Իլիմ հիբամէթ . Գերբնական
 գիտութիւն :
 Իմթիլայ . Գայթակղութի :
 Իմթիլամֆ . Անմիաբանութի :
 Իրաաձ էթմէք . Հանել :
 Ինֆա էթմէք . Ծածկել :
 Իհթիմամ . էթմէք . Հոգ
 տանել :
 Իհթիրազ . օգուշտութիւն .
 բարիտէն Երկիւղ :
 Իհտա էթմէք . Ծնծայել :
 Իզմազ էթմէք . Անես առ
 նել :
 Իզմա . Փորձութիւն :
 Իհթինապ . Փախուստ , իամ
 Երկիւղ :
 Իմթիհան . Քննութիւն :
 Իմրազ . Հիւանդութիւն :
 Իմրանի . Երբայեցի :
 Ինամ . Պարգև :
 Ինդիհատ . Հնազանդութի :
 Ինթիգայ . Փախել :
 Ինթիհա . Վախճան , վերջ :
 Ինթիսապ . էթմէք . Ծաւ
 ոայութեան մոնալ :
 Ինհա էթմէք . Խայրնել :
 Ինհիսամ էթմէք . Փլքնել :
 Իշկիլ . Կարծիք :
 Իմթիլա . Չարչարանք :
 Իմթիս . Սատանայ :
 Իսկն . Որդի :
 Իսկն իւլ վահիտ . Միածին :
 Իսկնուլահ . ՈրդիԱստուծոյ :
 Իսեան . Մեղք :

Իսթիգպարլոգ . Հպարտութի :
 Իսթիղփար . Զղումն :
 Իսթիմա էթմէք . Լուել :
 Իսթիմայ էթմէք . Ուտել :
 Իսթիպասալ . Փախել :
 Իսթիփան . Ուագ , պասկ :
 Իսլահ . Մաքուր :
 Իսնատ . Մեղաղբանք :
 Իսքեան . Աքսոր :
 Իտիսայ . Մոնել :
 Իրզալ էթմէք . Խայտառաւ
 կել :
 Իրթիփա . Ամբարձումն :
 Իրսալ էյլէմէք . Խրկել :
 Իւգնիւմ . Անձն , դէմ :
 Իւգնիւմի սէլասէ . Երկէք
 անձննիք :
 Իւլի , ինարձր :
 Իւնէ , ինարձր :
 Իւշթիւր . Ուզո՞ւ :
 Իւտա , իամ Եռուտա . Յուդա :
 Իւրեան . Մերկ :
 Իփթիխար . Պարծանք :
 Իփիք . Սուտ :

| .

Լահո . Աչքի ծայրով նայիլ :
 Լանէրէմ . Արդարեւ , ան-
 շուշտ :
 Լաշէ . Դի . Լէլ :
 Լէղմբր . Ճառժկալ . Բնշելին-
 ժոր :
 Լէճճ . Վէճճ , կռիւ :
 Լէյլ . Գիշեր :
 Լէնկէր . Խարխախ :
 Լէպ . Շուրթն :
 Լիլահի . Վասն Աստուծոյ :
 Լիսաս . Հանդերձ :
 Լիսան . Վեզու , բարբառ :
 Լիսանի ասք . Ճարտառա-
 նական բարբառ :
 Լութի . Արուամոլ :

Խ.

Խազանի . Կայսերական :
Խամբամ . Կնիք :
Խամբթ . Գիճ , տող :
Խալիդ . Սաւեղծող :
Խալիլ . Բարեկամ , սիրելի :
Խամփա . Հանգերորդ :
Խասլիյէթ . } Հանգամանիք ,
Խասսէ . } յատկութի :
Խասսլիյէթ . }
Խատիմ . Ծառայ :
Խար . Փուշ :
Խարի . Հողեղէն :
Խաֆի . Ծածկեալ :
Խելչէլ . Գայթակղութիւն :
Խելլադ . Ամենաստեղծ :
Խեռ . Էշ :
Խըրէտ . Միազ , իմացութ :
Խիւսուֆ . Խաւարումն
լուսնի :
Խխւասա . Աստուած :
Խխւասափէրէսթ . Աստուա
ծապաշտ :
Խխւասամ . Ծառայ :
Խնդիր . Խող :
Խուն . Արիւն :
Լ.

Կեալ . Եզն :
Կեալիիէրէսթ . Կովապաշտ :
Կէնդ , իամ Կէնձ . Գանձ :
Կէվչէր . Ան :
Կէտա . Աղքատ :
Կէր . Եթէ :
Կիրտիկեար . Աջ , Տէր :
Կիւզիտէ . Լաւ , բնտիր :
Կիւլազ . Վարդեջուր :
Կիւլզար . Վարդարան :
Կիւլնար . Կեռաս , բալ .
Քիւլալ , Քիւլէ :
Կիւյ . Խօսող , իամ Խօսր :

Կիւյէտ . Կ'ըսէ :
Կիւշ . Այանջ :
Կիւշէթմէք . Ականջ դնել :
Կիւշմայ . Ականջուրումն :
այսինքն՝ Խրատել , իամ պատ
ժել :
Կիւտ . Գերեզման :
Կիւֆժար . Խօսր :

+

Հագդ . Ճշմարիսա , արդար :
Հագիգաթա . Ճշմարտութ :
Հագիր . Կուտաստ , աննշան :
Հագկա . Ստուգիւ :
Հազէր . Զգուշութիւն :
Հազմ . Եթմէք . Մարսէլ .
Դրյէտան՝ Համբերերել ,
Հազրէթ . Կերկայութիւն :
Հաթէմ . Կնիք :
Հալի հայաթ . Կենդանւոյն :
Հալիմ . Հեզ :
Հալլ . Եթմէք . Լուծել :
Հաճէր . Գար :
Հաճէրի լէվէ . Գարեղէն
տախտակ :
Համուլ . Համբերող :
Համտ . Գոհութիւն :
Համտուալիհատա . Գոհու
թիւն անչափ :
Հայաթ . Կեանիք :
Հայաթի . Կենսաւոր :
Հայվանինաթիք . Կենդանի
բանական :
Հապիլ . Արէլ :
Հապիպ . Բարեկամ , սիրելի :
Հասէտ . Կախանձ :
Հավեսաս , յի . Զգայութիք :
Հավսափ ամել . Զգայութի
հասարակ :
Հավսափ զահիրէ . Զգայու
թիւն արտաքին :

Հավասի էնտերուն , իսմ
 Պաթինէ . օգայութիւն
 ներքին :
 Հավամա . Եւայ :
 Համախո . Երկաթ :
 Համտ . Սահման :
 Համտուն պիրուն , Կարո
 զութենէ վեր :
 Հար . ջերմ , տոք :
 Հարուն աթ . Արագագնաց
 ձի :
 Հեմիշէ . Միշտ :
 Հեմիլար . Հարթ , հաւասար
 Հեմտէմ . Բարեկամ :
 Հեմրադ . Խորհրդակից :
 Հեմրահ . Ուղեկից :
 Հետայա , յի . Պարդեք :
 Հերպար . Միշտ :
 Հըրա . Ցանկութի մարմաց :
 Հըֆդ եթմէք . Պահել :
 Հըֆդունման . Խնամակա
 լութիւն :
 Հինթա . Ցորեան :
 Հիր . Տաքութիւն :
 Հիրասէթ . Պաշպանութի :
 Հիւլէ . Ըամանդադ :
 Հիւշեար . Խելացի :
 Հիւրերէմ . Ուրախ :
 Հուզը լյլէմէք . Հանդըր
 տանալ :
 Հիքմէթ . Խմաստութիւն .
 Դարձել Աբանչելք :

Դ.

Հալիդ . Կարծր , Խիստ :
 Հալիոդ . Ցաղթող :
 Հանէմ . Ուխար :
 Հանիր . Առատ :
 Հանիմէ . Լիագոյն :
 Հատր . Օրկանք , չարիք :
 Հարայիպ , յի . Օտարք :

Հարդ . օլմադ . Ընկղմիլ :
 Հաթլէթ . Անհագութիւն :
 Հուսլ եթմէք . Լուալ :
 Հուսսէ . Տիպութիւն :

Ճ.

Ճամե . Համեդերձ :
 Ճանիպ . Կողմ :
 Ճապէճա . Մերժ , երբեմե :
 Ճարի . Հոսումնե . Դարձել
 Պատահումնե , դէպէք :
 Ճեզպ եթմէք . Քաշել :
 Ճըլալի . Ազստամիք :
 Ճէմայ . Կերպարանք :
 Ճէմիլէ . Գեղեցկատեսիլ :
 Ճէնան . Հոդի . սիրու :
 Ճէպէլ . Լեան :
 Ճէսէտ . Մարմին :
 Ճէսիր . Կամուրջ :
 Ճէվհէր . Գոհար . Դարձել
 Գոյութիւն :
 Ճէրէմ . Մէղք :
 Ճիմա . Զուգաւորութիւն :
 Ճինփէրէսիթ . Դիմապաշտ :
 Ճիսմ . Մարմին :
 Ճիսմանի . Մարմինաւոր :
 Ճիտալ . Կոխւ :
 Ճիրճիս . Է անուն որբոյն
 Գրիգորի լուսաւորչին :
 Ճիրմ . Մարմին :
 Ճիւղիտէ . Հաղուտագիւտ :
 Ճիւլիւս . Կստումնե :
 Ճիւտա . Բաժանեալ :
 Ճիւրմ . Ցանցանք :

Մ.

Մա . Ջուր :
 Մասայ . Զօրութիւն :
 Մագիթույ . Գլխատեալ :
 Մաղչար օլմադ . Տիբանալ :
 Մազուլ էյլէմէք . Պատիւէ
 ձգել :

Մաթեմ. Սուգ. :
Մախիլւդ. Արարած. :
Մահի. Զուկն. :
Մահապուղ. Սիրելի. :
Մաղլիլւդ. Յաղթուած. :
Մազպուն. Խարթուած. :
Մազրուր. Հպարտ. :
Մազֆիրէթ. Թողութիւն. :
Մայ. Ջուր. :
Մանթրդ. Տրամաքանութ. :
Մանսէ. Յոգնած. :
Մառէ. Էդ. :
Մար. Օձ. :
Մարտա. Օձագաւազան
որ է ասել. Վարդապետ
կամ Քարոզիչ. :
Մարէ. Փաս. Թողիչ. :
Մդրաս. Մկրաս, մախաս. :
Մէջպուր. Վերոյիշեալ. :
Մէջամեթ. Անարդութիւն. :
Մէկիք. Թագաւոր. :
Մէջտ. Օրորոց. :
Մէճազի. Այլաբանական. :
Մէճայ. Կարողութիւն. :
Մէճտ. Փառք. :
Մէջ. Գինի. :
Մէճնադիս. Օրինակ. :
Մէսիհ. Քրիստոս. :
Մէսիհէ. Քրիստոնեայ. :
Մէսրուր. Ռւրախ. :
Մէվատ. Նիւթ. :
Մէվատի. Կիւթական. :
Մէվզի. Տեղի, վայր. :
Մէվթ. Մահ. :
Մէվլուտ. Ճնունդ. :
Մէվլուտաթ. Ծնդհանուրը. :
Մէվճուտէ. Պարագայ. :
Մէտփուն. Թաղեցեալ. :
Մէրաթիալ, յէ. Աստիճանիք. :
Մէրդում. Վերոյգրեալ. :
Մէրիւլարժ. Ուտելիք. :

Մէրիիր. Խարեբայ. :
Մէրր. Կենդ, դաւ. :
Մըսմար. Բեեռ, դամ. :
Միջան. Կշիռ. :
Միջանի ատալ. Կշիռ արդա-
րութեան. :
Միհման. Հմւր. :
Միհմանատար. Հմւրընկալ. :
Միհր. Արեգակն. :
Միջթէր. Վազաւարտ. :
Միյան. Մէջանըզ. :
Միյանէկէ օն. Միջականապէս. :
Միրաթ. Հայելի. :
Միրաճ էթմէք. Համբառ-
նալ. :
Միւզահիմ. Արդիլոզ. :
Միւզէյէն. Զարդարեալ. :
Միւթէտսիսկ. Կայմանակից. :
Միւթէզամինն. Երաշխառապ. :
Միւթէսէլլի. Միսիթարիչ. :
Միւթէտիլ. Բարեխառն. :
Միւթէքեսիսիլ. ծայլ. :
Միւթէքէլլիմ. Ճարտարտ-
խու. :
Միւթթասըլ. Կից. :
Միւլիչիտ. Հեթանոս. :
Միւխթէլիփ. Զանազան. :
Միւհմէլ. Անսովոր. :
Միւհմիլ. Անհոգ, ծոյլ. :
Միւճէլլտ. Կազմեալ.
Դարչանակ. Պինդ. :
Միւճէլլտ. Լուսաւոր. :
Միւմին. Հաւատացեալ.
Հաւատարիմ. :
Միւնդաթի. Հատեալ,
բաժանեալ. :
Միւնէզզէհ. Մարտուր, նբ. :
Միւնէվիլլր. Լուսաւորեալ. :
Միւնէվիլլր. Լուսաւորող. :
Միւնթավիլ. Ակն ունող,
սաբառող. :

Միւնհէտիմ օլմադ . Կոր .
 ծանիլ :
 Միւշթագ . Փափաքող :
 Միւսամէհա . Հեղդութի :
 Միւսահիլ . Ծայլ :
 Միւսահիլթ . Ծուլութի :
 Միւսէլլմ . Արժան :
 Միւսէմա . Անուանեալ :
 Միւսթէմիրը . Հաստատուն :
 Միւտէվիլք . Բոլորակ :
 Միւտտաի . Դաստախաղ :
 Միւրէքէպէպ . Բաղկացեալ :
 Միւրթէֆիր . Բարձրագոյն :
 Միւրդ . Թռչուն :
 Միւրուրէթմէք . Անցանել :
 Միւրոէլ . Առաքեալ :
 Միւրտէ . Մեռած :
 Միւրէրբէմ . Պատուեալ :
 Միւրէրբիմ . Պատուող :
 Միւրէրբէր . Կրկնեցեալ :
 Միւրաստալ . Ընդարձակ :
 Միւրէվիմադ . Յանձնեցեալ :
 Միւրթահ . Բանալի :
 Մուազզամ . Մեծապատիւ :
 Մուգատաէս . Սուրբ :
 Մուգատաէր . Կախասահ
 մանեալ :
 Մուգատաիր . Կախասահ
 մանող :
 Մուգատաիմ . Յառաջաւա
 բանութիւն :
 Մուգիրը . Խոստովանութի :
 Մուխալիս . Ամենափրկիչ :
 Մուհագգագ . Սասցյա :
 Մուսալէհէ . Հաշուութի :
 Մուր . Մրջիւն :
 Մուրազրա . Անեալ :
 Ասպար . Հայեցուածք :
 Ասպիր . Հաւասար , նման :

Ն.

Կաղէ Լթմեք . Արսկել :
 Կամինիկ . Բանական :
 Կամերզա . Անհաճոյ :
 Կամիւրայի . Անկեղծ :
 Կան . Հայ :
 Կանք . Վայկերաց :
 Կաջիզ . Չնչին , անարդ :
 Կալ . Յատակ , պարզ :
 Կաստիթ . Անհաստատ :
 Կաէզա . Անարժան :
 Կասիպ . Բաժմն , վիճակ :
 Կասապր . Օդնական :
 Կատան . Տգէտ , յիմար :
 Կատիմ . Ջղացեալ :
 Կատիր . Հազուադիւն :
 Կար . Կրակ :
 Կէհամէթ . Որկրամալութի :
 Կէհար . Ցորեկի :
 Կէհիր . Արգելողական :
 Կէհիր . Գետ :
 Կէհաթ . Ազատութիւն :
 Կէհիս . Պիզծ :
 Կէհձար . Հիւսն . Տիրիլ :
 Կէհմ , Էլ . Ասոլ :
 Կէմէք . Ալ :
 Կէմրուտ . Կէրբարլիթ :
 Կէպի , Էլ . Մարգարե :
 Կէսէք . Կիւթ . Մարգրե :
 Կէսիմ . Քաղցրաշունչհողմ :
 Կէսիրէթ . Պատարագ :
 Կէսու . Ազգ , սերունդ :
 Կէսնէ . Իր , բան :
 Կէշ . Կոր :
 Կէտամէթ . Ջղուումն :
 Կէրմ . Կակուդ :
 Կիկ . Գեղեցիկ :
 Կիկին . Կնիք :
 Կիհայ . Աստ , բողբոջ :
 Կիմէթ . Շնորհ . Հայ :
 Կիմոխակուս . Կիստարկու
 ւագ :

Նիստ, Եւ. Կին։
Նիսթի. Չքաւթիւն։
Նիսվան, յդ. Կանացք։
Նիստ. Զայն, աղաղակ։
Նիւզույն էթմէք. Խջանել։
Նիւմայան. Յայտնի։
Նիւճում, յդ. Աստեղք։
Նուշ էթմէք. Խոմել։

Ը.

Ըսիս. Ճիւղ։
Ըսիս. Ո.ք. Քիմէկ։
Ըսհմարտան. Օձարբայ։
Ըստ. Ուրախ։
Ըսիր, Եւ. Գոհացող։
Ըսիրտան, յդ. Գոհացողք։
Ըէթմ. Թշնամնէք։
Ըէհվէթ. Ցանկութիւն։
Ըէհրիցար. Խքնակալ։
Ըէհաաթ. Արիութիւն։
Ըէհէր, Եւ. ծառ։
Ըէմմաս. Դալիր իամ սար-
կաւագ։
Ըէմն. Արե։
Ըէմսիքէսթ. Արեա-
պաշտ։
Ըէնպիհ. Ըսրաթ։
Ըէպ. Գիշեր։
Ըէրը. Չար։
Ըէֆի. Սիրող. գթած։
Ըիր. Կաթն. Դարձաւլուծ։
Ըիքէսթ. Ամօթիսածութ։
Ըուրու էթմէք. Սկսանել։

Չ.

Չագըրձի. Գինեպան։
Չար. Չորս։
Չարմիս. Կախաղան, խաչ։
Չարփայ. Չորբոստնի։
Չաքէր. ծառայ։
Չէշմ. Աչք։
Չէրա. Վահէր, ինչու համար։

Չիրաղ. Ճրագ։
Չիրազան. Ճրագունիք. նաև
յատկապէս Չիրազան կո-
չի գիշերացին հրախաղու-
թիւնն որ է ալել պօնան նաը։
Չիրք. Ազուղութիւն։

Պ.

Պագա. Մնայուն։
Պաթն. Փոր. որովայն։
Պախո. Հեռու։
Պաշ. Թմւ. Պահապ։
Պայտ. Բարձր։
Պայտէ. Ի վլրոյ։
Պահը. Տուլ։
Պայ. Հարուստ։
Պապ. Դուռն։
Պասիրէթ. Խսհեմութի։
Պատ. Հով։
Պատէսթ. Առատաձեռն։
Պատպան. Առագաստ. Եւլուն։
Պարան. Անձրե։
Պէլէտ. Գաւառ. Խամբաղաք։
Պէհաաթ. Կարիճ։
Պէհիշթ. Արքայութիւն։
Պէլէթմէկ. Տախէլ։
Պէլյուշիրա. Առուասուր։
Պէլյժ. Եւ. Տուն։
Պէլյթուլահ. Տաճար այ։
Պէնէվէ. Մանիշակ։
Պէնտէ. Ծառայ։
Պէնտէլի. Ծառայական։
Պէշարէթ. Նշան, ցոյց։
Պէտ. Չար, վասիժար։
Պէտքեար. Վասիժարագործ։
Պէրայի. Յաղագ։
Պէրի. Տերե։
Պէրուաթ. Ծրասութիւն։
Պէրտ. Ցուրու։
Պէրը. Ցամաք երկիր ·
Դարձաւլ Անապատ։

Պէրրանի . Վայրենի :
 Պիթէրահիմ . Անողորմութի :
 Պիտ . Առանց :
 Պիտ թագիլը . Առանց այ-
 լայլութեան :
 Պիտսայդ . Անտեղք :
 Պիչուշ . Անմիտ :
 Պիյնա . անսող :
 Պին . Որդի :
 Պինէֆս . Խընին :
 Պինիթ . Ազջիկ :
 Պիտեար . Շատ :
 Պիտէմէր . Անպատղ :
 Պիտին . Անհաւատ :
 Պուրճ . Կենդանակերպ :
 Պույ . Հոռո :
 Պուս էթմէր . Համբուրել :
 Ո .
 Ուահ . Ճամբայ :
 Ուահի . Ճամբորդ :
 Ուահնիւմա . Ուղեցաց :
 Ուէսէն . Չուան :
 Ուէֆազի . Հերետիկոս :

Ո .

Սագէր . Դժոխք :
 Սագի . Զրկիր . Սակայ :
 Սահուտ . Կայծակ ,
 Սալիս . Երրորդ :
 Սալիկ օլունմագ . Կախիլ
 իսմ խաչիլ :
 Սախիթ . Խիստ :
 Սախմատիլ . Խստասիրտ :
 Սահապ . Ամպ , մառախուղ :
 Սահիլ . Եղ . Ծավազր :
 Սազիր . Փոքր :
 Սայեատ . Որսորդ :
 Սայէ . Ստուեր , հովանի :
 Սայտ իթմէր . Որսալ :
 Սանէմ . Կուռք :
 Սանի . Երկրորդ :

Սատի . Տղայ :
 Սատիթ . Հաստատ :
 Սավիթ . Թնձ :
 Սավաշ . Կոյւ :
 Սամիա . Վեցերորդ :
 Սափ . Զուտ :
 Սէլափ . Երրորդութիւն :
 Սէլէֆ . Կախնիք :
 Սէլպ . Յափշակութիւն :
 Սէխա . Աւատաձեռնութի :
 Սէհիմ . Բաժին :
 Սէհիւ . Միսալ :
 Սէմա . Երկինք :
 Սէմբ . Ել . Գտուղ :
 Սէյեարէ . Մոլորական աստղ :
 Սէպդ . Դալար , կանանչ :
 Սէպիլ . Ճամբայ :
 Սէփա . Հաւասար :
 Սէփահիլ . յգ . Ծավազրերը :
 Սէր . Գլուխ :
 Սէրսիա . Ծայրէ ՚ի ծայր :
 Սէրէնձամ . Վիշտ :
 Սէրիդէ . Գողութիւն :
 Սէրիէն . Շատապաւ :
 Սէրպէսէր . Յոտից մինչեւ
 ցգլուխ :
 Սէրսէրի . Ցիմար , տիմար :
 Սէրսէր . Խշան , առաջ-
 նորդ :
 Սէրտիակուս . Աւագ . սար-
 կաւագ :
 Սէրբէշ . Պնդագլուխ :
 Սէրփիւրազ . Բարձրա-
 գլուխ :
 Սէփինէ . Կաւ :
 Սըհհէթ . Կեանիք , կենդա-
 նութիւն :
 Սիլսիլէ . Շղթայ :
 Սիմ . Արծաթ :
 Սիյանէթ . Պահպահութի :
 Սին . Գերեզման :

Սինէ . կուրծք :
 Սիրիգա էթմէք , զողնալ ,
 Սիւզէն . Հսեղ :
 Սիւթուն . դերան , սիւն :
 Սիւթուր , քօզք , ծածկոյթ :
 Սիւվար . Զիսւոր :
 Սիւրեանի Նիւման . Կէւ-
 ման Ասորի :
 Սիւֆի . Երկրաւոր , ստո-
 րին . բարյեալ խոնարհ :
 Սուռհան . Բարձրեալ :

|| .

Վաղբժ . Տեղեակ :
 Վագի օրմագ . Պատահիլ :
 Վաղ էթմէք . Քարոզել :
 Վաղիեւէտ էթմէք . Զեռն
 արիել :
 Վալիս . Ծնող , հայր :
 Վալիսէ . Ծնող , մայր :
 Վարդ . Քարոզիչ :
 Վաշիս . Միակ :
 Վասաթ . Միջին :
 Վափիր . Շատ :
 Վէլի . Եւ Ալելի :
 Վէշ . Որպէս :

Վէպայ . Տոյժ , վիսա :
 Վէսաթաթ . Միջնորդուն :
 Վէրագ . Տերեւ , իմ թուղթ :
 Վէրտ . Վարդ :

Վէֆա . Օդուտ :

Վէֆաթ էթմէք . Մէրանիլ :

S.

Տաի . Ազօթող :
 Տալամագ . Խածանէլ :
 Տախիլ օլմագ . Մտանէլ :
 Տամ . Որդայիթ :
 Տաթէն . Կանուլ :
 Տատ . Դատաստան , իրաւ-
 ուունք . բարյեալ Բողոք :
 Տէհան . Բերան :

Տէհր . Դար , իմ աշխարհ :
 Տէմ , պար . Ճամանակ .
 Մրաբ . Արիւն :
 Տէսթ . Եւ Զեռն :
 Տէսթան , յֆ . Զեռք :
 Տէսթիկիր . Զեռնոտու :
 Տէսթքշ . Զեռնաբարշ :
 Տէրկեահ . Դառան :
 Տէրք էթմէք . Համառօտել :
 Տէրուն . Մէջ :
 Տէրոսան . Դանապան :
 Տէրտինագ . Վշտագին :
 Տէքն էթմէք . Թաղել :
 Տիլ . Աիրու :
 Տիլավէր . Արտուր :
 Տիլարադ . Տիւ ու զատըզլ :
 Տիլատ . Ուրախակրու :
 Տիկէր . Ուրիշ :
 Տիտէ . Աչք :
 Տիտէպան . Կէտէպէտէն :
 Տիրէխմ . ծառ :
 Տիւխմէր . Աղջիկ :
 Տիւմ . Պոչ :
 Տիւշէմ . Երկու աչօք :
 Տիւր . Մարդարիս , գոհար :
 Տուր . Հեռու :

P.

Բաղ . Խորհուրդ :
 Բահ . Ճամբայ :
 Բահիս . Վարդապետ :
 Բահմ . Գիմաթիւն :
 Բահման . Գիթած :
 Բահմէթ . Ողորմութիւն :
 Բահնիւմա . Առաջնորդ :
 Բահվար . Ճամբորդ :
 Բամ . Հնապանետ :
 Բամի . Պատմիչ :
 Բէճիմ . Անիծեալ :
 Բէմի . Աւազ . Խուճ :
 Բէնջի . Ախտաւոր :

Բէ վանե . Ճամբորդ :
 Բէ ֆէթմէք . Վերացուցա
 նել :
 Բէ ֆի . Բարձր :
 Բիլայէթ . Պատմութիւն .
 Դարյեալ . Խմացուած :
 Բիրեապ . Ասողանդակ .
 Խօնելլի :
 Բուզ . Ցորեկ :
 Բուշ . Երես :
 Բուշէնթը . Լուսուորութ
 Փ .
 Փալանկա . Պատմեշ . աշ
 տարակ :
 Փայ . Ուոզ :
 Փայզէն . Գերի :
 Փայիմայ . Ոտնակոխ :
 Փայսէնա . Ոտնակապ :
 Փայտիլ . Մարրասիրու :
 Փէյման . Պայման :
 Փէնակ . Բամակակ :
 Փէնու . Խորս :
 Փէսթ . Խոնորհ . ցած :
 Փէրթալէթմէք . Ցատկել .
 Թռչիլ :
 Փէրթէվ . Ճառագայթ . Ըստ
 Փէրփանե . Ոլիթեռն :
 Փէրթէրտիկեար . Սնուցիչ ,
 դաստիարակ . Դարյեալ .
 Ամենախնամ :
 Փիւսէք . Որդի :
 Փուշտէ . ծածուկ :
 Փուսաթ . Գործի :
 Փուսիտէ . Փոտծ :
 Փ .
 Քալէտան . Արկդ . տնկնակ :
 Քետղիպ . Ստախօս :
 Քեահիլ . ծայլ :
 Քեամ . Կարօտ :
 Քէ զղապ . Կարի ստախօս :
 Քէթմէթմէք . ծածկել :

Քէթոդ . Գրութիւն :
 Քէլմաթ . Խօսոք :
 Քէմ . Կուտաստ :
 Քէմայ . Կառարեալ :
 Քէման . Աղեղն :
 Քէմմէք . Պակասագոյն :
 Քէմսա . Կերպաս :
 Քէյ . Թագաւոր :
 Քէշմի . Կաւ :
 Քէպութէք . Աղաւնի :
 Քէվարիպ . յի . Աստեղը :
 Քէվրէպ . Ել . Ասող :
 Քէրկէան . Միեղջերու :
 Քիզպ . Սասւթիւն :
 Քիւշատ . Ցաղթութիւն :
 Քիւպպար . Հպարտ :
 Քիւսիւֆ . Խաւարումն
 Արեգական :
 Քիւտիւրաթ . յի . Վնասոք :
 Քիւրէի զէմին . Երկնդնան :

()

Օզու . Գաղ :
 Ջ .
 Ֆաղիլ . Առարինի :
 Ֆաղիլթ . Առարինութի :
 Ֆասիգ . Մեղաւոր :
 Ֆէլէթի սապիթ . Երկնն
 հաստատութեան :
 Ֆէմ . Բերան :
 Ֆէսատ . Ապականութիւն .
 Դարյեալ . Ոճիր , աղէար :
 Ֆէթթօմագ . Մեռանիլ :
 Ֆէփր . Խսկցն :
 Ֆէրեատ . Աղաղակ :
 Ֆէրզանէլիք . Գիսութիւն :
 Ֆէրիշթէ . Հըրեշտակ :
 Ֆէրու . Ոժն , ոք :
 Ֆըսդ . Մեղը :
 Ֆիիլ . Գործ :
 Ֆիմապատ . Ցայսմշետ :

Գ. Բ Խ Պ Ա Կ Վ Բ .

Ա Խ Ա Լ Ա	Ո Խ Ա Լ Ա	Ե Ր Ե Ս	Տ Թ Ա
Ա յ ի ւ ս ա ս է հ ե լ թ	Ա յ ի ւ ս ա ս է հ ե լ թ	221	25
Բ ա ս կ ի	Բ ա ս կ ի	222	45
Ա վ է լ ո ն ե լ թ	Ա վ է լ ո ն ե լ թ	225	5
Կ ե հ ե մ ե լ թ	Կ ե հ ե մ ե լ թ	224	2
Վ ե ր կ ի ւ ր ա ն է ն	Վ ե ր կ ի ւ ր ա ն է ն	224	45
Ա վ է լ ո լ ե լ թ	Ա վ է լ ո լ ե լ թ	239	27
Լ ո վ լ ի ւ ր ա ն է ն	Լ ո վ լ ի ւ ր ա ն է ն	266	28
Հ ա մ ը	Հ ա մ ը	268	20
Հ ա ր դ լ ո ւ ր ա ն է ն	Հ ա ր դ լ ո ւ ր ա ն է ն	269	22
Գ ի շ	Գ ի շ	274	46
Թ ա ղ ի	Թ ա ղ ի	274	21
Լ է հ ի լ	Լ է հ ի լ	275	42
Լ ա զ ի ս ա ս	Լ ա զ ի ս ա ս	276	47
Հ ա ս ա յ է	Հ ա ս ա յ է	294	54
Լ է վ ե ց ի ք	Լ է վ ե ց ի ք	296	54
Ղ ա ղ ի օ կ է	Ղ ա ղ ի օ կ է	297	24
Ա յ ի ւ ս ո ւ ր	Ա յ ի ւ ս ո ւ ր	502	42
Ճ ի ս ա ս	Ճ ի ս ա ս	503	6
Ա յ ի ս ո վ լ է	Ա յ ի ս ո վ լ է	545	42
Կ ա ս ո վ լ ա ս	Կ ա ս ո վ լ ա ս	548	54
Կ ե չ ի լ ո ւ	Կ ե չ ի լ ո ւ	564	22
Ը ե ս ո վ ս	Ը ե ս ո վ ս	575	25
Լ ի լ է լ	Լ ի լ է լ	585	8
Մ ա ր ա ֆ ա տ	Մ ա ր ա ֆ ա տ	597	45
Օ զ ո ւ լ	Օ զ ո ւ լ	444	4
Լ ա ս է ր	Լ ա ս է ր	445	28
Տ ա լ ո ւ ի	Տ ա լ ո ւ ի	420	22
Գ ի ր	Գ ի ր	450	45
Ը ե ր ո ս	Ը ե ր ո ս	464	41

